




Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սովորական արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենը և տարածել կերպը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ կերպը տուրելու համար նոր

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



Lun

1150-115

1999

J

# **ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ**

ԱՐԱՐԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

---

թ.

## **ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

ՔԵՂԵԶԵԿԱՅԻԹԵԱՆ

ԵԿՐՈՎԱԿԱՆ ՑԵՐՈՒԹԵԱՆՑ

## **ՀԵՂԵԶՈՒԹՈՒԹԻՒՆ**

ՀԱՏՈՒԳ-



**ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

ՔԵՂՋՔԱԿԵՆՈՒԹԵԱՆ

**ԵՒՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ**

*Հ Ն Յ Հ Ա Ն Բ Ա Պ Լ Կ Ո*

Գ Ր Ե Ց

Դ. ՂԵՂՈՆԴ Վ. ՅՈՎՆԱՆԵԱՆ

ՄԻՆԻԹ. ՈՒԽՏԵՆ

**ՀԱՏՈՐ Գ.**

**ԵՐԻՊՈՐԻ ԾՐՁԱՆ**



**ՎԻԿԻՆՆԱ**

ՊԱՇՏՈԱՆ Ս. ԱՍՏՈՒՐՈՎՈՒՆԻ ԱԾԽԱԲԸ

1857 թ 3 Զ.

28. 1153

l 1159-60

# ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

## ԵՐԻՎԱՐԻ ՕՐՁԱԿՆ

ԳՐԵԴԱՐԻԴՐԱՄ ՄԵԺԻՆ ՄԱՀԱՀԱԵՆԵՆ ԵՀ ԴԱՇՋԱԱՌԻ ԵԽԱՓՈԽՈՅԻԹԵՆԵՆ  
ՄԱՆՉՅԻ ՄԵՐ ԺԱՄԱԿՆԵՐԸ

(1786—1858)

1. Ընդհանուր տևառութիւն:	1
2. Եւրոպայի տէրութեանց գումարութեան տռերեւոյթ հաստատութիւնն ու իրական տկարութիւնը:	2
3. Ժամանակին հոգւոյն ու կառավարութեանց կերպին իրարու հակառակ ըլլալը:	3
4. Գլխաւոր տէրութեանց վիճակը:	4
5. Կարգերու զանազանութիւն: Աս զանազանութեան կառավարութեանց կերպին հետ ունեցած կապա- կցութիւնը:	5
6. Զինուորական ու դրամական զօրութիւն:	7
7. Քաղաքականութեան մէջ բարոյական սկզբունքնե- րուն առականիքը:	8
8. Ժաղովոց գաղափարներուն փոխութիւն:	9
9. Քաղաքական դրականութիւն: Քաղաքական ժողո- վակներ ու գաղտնի ընկերութիւններ:	10
10. Բաժանում:	11
11. ԱՆԳԼԻԱ. Գէորգ Գրին ժամանակը:	13
12. ԳԵՐՄԱՆԻԱ. Ներքին վիճակ ու քայլքայում: Գեր- մանիայի գլխաւոր տիրող իշխանները:	14
13. ԱՒՍՏՐԻԱ. Յովուչի Բ. կայսր: Ատորին նահանջաց ապստամբութիւնը:	15
14. ԼԵՊՐՈԼ Բ. Տէրութեան ներքին ու արտաքին յա- րարերութիւնները կը շնորհուին:	16
15. Փրանկիսկոս Բ.: Աւատրիա կայսրութիւն կը ըլլայ:	17
16. ՊՐԱՏԻԾ. Փրեդերիկս Գուլիելմոս Բ.:	17
17. ՀՈԼԱՆԴԻԱ. Ներքին շփոթութիւնը ու յեղափախու- թիւնը:	18
18. Օսմարաց միջամտութեամբ յեղափախութիւնը կը մնչուի և Գուլիելմոս Ե. իր իշխանութեան մէջ կը հաստատուի:	19
19. ԻՏԱԼԻԱ. Գլխաւոր տէրութեանց վիճակն ու վեհա- պեանները:	20

20. ՍՊԱՆԻԱՆ. ՈՒ ԲՈՐԴՈՒԹԿԱՆ. Առ երկու տէրութեանց  
վէհապեանները: . . . . . 21

21. ՕՍՄԱՆԵԱՆ. ՏԵՐՈՒԹՅՈՒՆ. Ազատիւլ-Համբաւ, Ան-  
դիմ Գ. ու Մահմետաւ Բ. սուլլդանները: . . . . . 21

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍ

ԱՐԵՎԵՏԻՆ ՄԻԶԱՑ ԺԱՄԱՆԱԿԻ

(1786-1797)

- |     |   |    |
|-----|---|----|
| 22. | Կառավարութեանց սպատական կերպ կամ սահմանադրութիւն ձեռք բերելու յանք :  | 23 |
| Ա.  | Գաղղիայի մեծ յեղափոխութեան ներքին պատմութիւնը, սկիզբէն մինչեւ առ ժամանակի միջոցին վերջը (1789—1797):                |    |
| 23. | Գաղղիայի յեղափոխութեան վրայ ընդհանուր տեսութիւն :   | 24 |
| 24. | Ելեւմոնից շփոթութիւնը : Ներեր պաշտօնեայ :   | 25 |
| 25. | Գալոն պաշտօնեայ : Մեծամեծաց ժողով :   | 26 |
| 26. | Օրլէանի դուքսը :  | 27 |
| 27. | Պրիեն պաշտօնեայ : Խորհրդանոցի աղմուկները :  | 28 |
| 28. | Ներեր եւ ընդհանուր կարգաժողով գումարելու պատրաստութիւն :  | 30 |
| 29. | Ներերին ընթացքն ու պատգամաւորաց ընտրութիւնը :   | 31 |
| 30. | Կարգաժողովոյն անդամները :   | 32 |
| 31. | Լաֆայետ, Սիլյէս, Միրապոյ :  | 33 |
| 32. | Պատգամաւորաց հոգին :  | 35 |
| 33. | Կարգաժողովը կը բացուի եւ Ազգային ժողով կը կոչուի :  | 36 |
| 34. | Արքունական նիստն ու երեք կարգերուն միանալը :  | 38 |
| 35. | Արքունեաց բանեցուցած միջոցները : Մայրաբազարին վիճակը : Ազգային երեքգունեան ծոսքը եւ ազգային պահակապաններ :          | 39 |
| 36. | Պատգիյեթի հործանումն ու անիշխանութեան սկիզբը :  | 41 |
| 37. | Ազգային (սահմանադիր) ժողովն արտօնացեալ կարգերուն իրաւունքները կը ընթէ : Թաղաւորական իշխանութիւնը դրեթէ կ'ոչնչանայ : | 43 |
| 38. | Հոկտեմբերի 5ին ու նին աղմուկը : Թաղաւորին ու ազգային ժողովը Փարիզ կու գան :   | 44 |
| 39. | Եկեղեցական ընչից յափշտակութիւն : Քաղաքական երգում :   | 45 |

40.	Աշխարհագրական նոր բաժանում:	Խորհրդանոցներուն ու ազնուականութեան ֆնջուիլը:	47	
41.	Անիշխանութիւն եւ ժողովրդեան բռնաւորութեան սկիզբը:		48	
42.	Պատգիյլեի կործանման տարեդարձին հանդէսը:	Նեքէրին հրաժարում ու Միհրապօյին մահը:	Թագաւորը կը փախչի:	50
43.	Առաջին կամ 91ին սահմանադրութիւնը:		52	
44.	Օրէնսդիր ժողով:	Ժիրոնտեանք:	53	
45.	Ռոպէարիէր, Մարտ, Տանդոն, Տեմուլէն:		55	
46.	Գաղթեալք եւ Երդում շընող եկեղեցականք:	Յունիսի 20ին շփոթութիւնները:	59	
47.	Օգոստոսի 10ին վրդովմունքը:	Թագաւորը կը բանագրիուի:	58	
48.	Զարհուրանաց տեսարաններուն սկիզբը:	Սեպտեմբերի կոտորած:	60	
49.	Ազգային դաշնաժողով:		61	
50.	Լուդովիկոս Ժ. Զ. ին սպանութիւնը:		62	
51.	Հասարակաց փրկութեան մասնաժողովն ու Յեղափախական ատեանը:		64	
52.	Երկրորդ կամ 93ին (1793ին) սահմանադրութիւնը:		65	
53.	Ժիրոնտեանց կործանումը:		66	
54.	Յակոբեանց կամ Յեղափոխութեան դէմ ընդհանուր դիմադրութիւն մը շելլելուն պատճառները:		68	
55.	Գաւառներու մէջ գործուած անագործունութիւնները:	Իխոնի ու Դուլսոնի դէպքերը:	69	
56.	Վանտէի արիւնահեղ տեսարանները:		71	
57.	Բուն ահակալութեան ժամանակը:	Թագուհույն ու Օրէանի դքսին սպանութիւնը:	73	
58.	Ընաստուածութիւն:		75	
59.	Տանգոնեանց լինալը:		76	
60.	Ռոպէարիէրին կործանումը:		78	
61.	Դերմատորեանք:	Ահակալութեան վերջանալը:	80	
62.	Ահակալութիւնը նորէն հաստատէլու համար Յակոբեանց ըրած պարապ փորձերն ու իրէնց կործանումը:		81	
63.	Երրորդ սահմանադրութիւն:	Միասպէտականաց վուճ փորձը:	83	
64.	Վերակացուաց կառավարութիւն:	Ահակալութեան կողմակացաց միասպէտականաց փորձերը:	84	
65.	Վերակացուաց կառավարութեան ատեն Գաղզիայի վիճակը:		86	

Հ. Գաղղիայի յեղափոխութեան՝ ուրիշ տէրութեանց վրայ ըրած ազդեցութիւնը, Գաղղիացւոց հետ եղած պատերազմները՝ մինչեւ Գամբոյ Ֆորմիոյի խաղաղութիւնը (1789—1797):

66.	Գաղղիայի յեղափոխութեան՝ ուրիշ տէրեր ըրած ազդեցութիւնը:	87
67.	Գերմանական պետութեան ըրած կորուստները: Գորսիշա կղզին, Ալենենն ու Ալբնեռէն:	88
68.	Գաղղիալք. իրենց բռնած ընթացքն ու տեսած պատրաստութիւնները:	89
69.	Կայսեր բռնած ընթացքը: Աւատրիայի ու Պրուշի գաշնակցութիւնը:	90
70.	Գաղղիայի ու Աւատրիայի մէջ պատերազմ՝ կը բացուի:	92
71.	Պրուշը ալ պատերազմի կ'ելլին: Գաշնակիցք Շանրայն կը յարձակին ու եռ գառնուլու կը ստիպուին:	94
72.	Գաղղիացիք՝ Բեղդիա, քանի մը Հոլանտական ու Ռենական քաղաքներ ու Սաւոյա կ'առնուն եւ Գաղղիայի հետ կը միացընեն:	95
73.	Գաղղիացւոց բռնած ընթացքն ու անկից պատճառած առաջին մեծ գաշնակցութիւնը:	97
74.	Առ գաշնակցութեան տկարութիւնն ու նոյն տկարութեան պատճառները: Բոլորակնելու եւ անձնափրութեան քաղաքականութիւն:	98
75.	Դրամական վիճակ: Անգղիա գրամական օգնութիւնն կու տայ եւ պատերազմին առաջնորդութիւնը կը ստանայ:	99
76.	Գաշնաւորաց մէջ երեւելի անձանց պակասութիւն: Գուլիկլոս: Բիդդ:	100
77.	Պատերազմին առաջին արշաւանքն ու գաշնակցելոց յաջողութիւնները: Տիւմուրիէ գաշնակցաց կողմը կ'անցնի:	101
78.	Նոյն յաջողութիւններուն տեւական չըլլալուն պատճառները:	103
79.	Բեղդիական Հոլանտական արշաւանք: Բատաւեան հասարակապետութիւն:	105
80.	Հոլանտայի յաղթուելուն ընդհանուր հետեւութիւնը: Անգղիացիք ցամաքի պատերազմն կը քաշուին:	107
81.	Պրուշի գիրքը: Ռենական արշաւանք ու Պրուշին խաղաղութիւնն ընելը:	108
82.	Պազէլի խաղաղութեան դաշնաց պայմաններն ու Գերմանիայի համար ունեցած հետեւութիւնները: Գաղանի գաշնիք:	109
83.	Խոսկանա ու Սպանիա Գաղղիայի հետ խաղաղութիւն	

Կ'ԸՆԵՆ:	111
84. Անդղիայի քաղաքականութիւնն ու պատերազմէնունեցած շահը:	112
85. Ծովային պատերազմ: Ծովահինութիւն:	113
86. Անդղիացիք Աւատրիայի ու Ռուսի հետ երից գաշնաւորութիւնը կը դնեն:	115
87. Աւատրական - Գաղղիական պատերազմ: Ռևնոսի կողմբը Աւատրիացւոց յաղաղութիւնները:	116
88. Խալական արշաւանք: Սարուչոնի յաղթութիւնները: Սարդինիա խաղաղութիւն կ'ընէ:	118
89. Բավանդակի Խալիա Գաղղիացւոց առջեւը կը խոնարհի: Մանդուայի առնուիլը:	119
90. Գաղղիացիք Աւատրիայի երիբները կը յարձակին: Լէսպէնի նախակարգ գաշինքը:	121
91. Վ'ենետիկի Հասարակապետութեան հանդամանքը:	122
92. Վ'ենետիկի կարծանումը:	124
93. Վ'երին Խալիայի կերպարանափոխութիւնը: Այսրաւպեան ու Վիկորեան հասարակապետութիւնը:	125
94. Սականիա Գաղղիայի հետ կը գաշնաւորի: Անդղիացւոց խաղաղութեան բանակցութիւններն անպառող կ'ըլլան:	126
95. Գամբոյ Ֆարմիոյի խաղաղութեան գաշինքը:	127

### ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑ ԺԱՄՄԱՆԱԿԻ

Բ. Հիւսիսային աւրած թիւնց ժամանակից դաստիարակութեանը

(1786—1797)

96. Ընդհանուր տեսաւթիւն եւ Տաճկան - Ռուսական - Աւատրական պատերազմ:	130
97. Տաճկան պատերազմին երեւելի գեղքերը:	131
98. Շուետական - Ռուսական պատերազմ: Աւերիայի խաղաղութիւնը:	132
99. Գրան ու Աւատրիայի մէջ Ախաղավայի խաղաղութիւնը կ'ըլլայ:	134
100. Ռուսաց ու Օսմանեանց մէջ Եաշի խաղաղութեան գաշինքը կը դրսի:	135
101. Տաճկան պատերազմին Ռուսիայի համար ունեցած հետեւութիւնները:	137
102. Շուետի համար պատերազմին ունեցած հետեւութիւնը: Կուսառակ Գր. կը սպանուի:	138
103. Լեհք Ռուսի դէմ Պրուշներուն հետ կը գաշնակցին:	139
104. Լեհաստանի նոր սահմանադրութիւնը:	140
105. Ռուսաց ու Պրուշներուն բռնած ընթացքը: Նոր	

սահմանադրութիւնը կը վերցուի ու հինը կը հաս- տառուի:	141
106. Լեհաստանի երկրորդ բաժանումը:	143
107. Լեհաց ոսք Ելեկին ու զսպուիլը:	145
108. Լեհաստանի երրորդ ու վերջին բաժանումը կամ կոր- ծանումը:	147
109. Կատարինէ Բին մահն ու Պօղոս Ա.ին գահ անցնիլը:	148

## ԵՐԿՐՈՐԴ ՄՏՁՈՅՑ ՓԱՄԱՆԱԿԻՒ

(1797-1804)

110. Յամաքային գլխաւոր տէրութեանց դիբը :	149
111. Խաղաղութեան հաստատուն չըլլալուն պատճառները :	150
Ա. Գումբոյ Ֆորմիդյի խաղաղութեան դաշինքն մինչեւ Նարուէռնին առաջին հիւպատոս ըլլալը (1797—1800):	

112.	Թաշդատի գեսպանաժողովը :	151
113.	Հոռմի մէջ հասարակապետութիւն կը հրատարակուի:	152
114.	Հելուետիային Գաղղիայի հետ ունեցած յարաբերութիւնը :	153
115.	Հելուետիայի շփոթութիւնները : Միակ Հելուետական հասարակապետութիւն : Ճինեւրա Գաղղիայի հետ կը մխացուի :	154
116.	Ընդդիասու Եգիպտական արշաւանք :	156
117.	Մալդայի առաջետական կարգին ու Եգիպտոսի հանգամանքը :	157
118.	Մարդայի ու Եգիպտոսի առնուիլը : Ապուրիրի ձովացին ճակատը :	159
119.	Ասորիի անյաջող արշաւանքը : Կարուչոն ետ կը դառնայ :	160
120.	Երկրորդ դաշնակցութեան սկզբնաւորութիւնը : Ռուսիա, Ընդդիաս, Օսմանեան տէրութիւն ու Սիկիլիա կը դաշնակցին :	162
121.	Աւստրիա դաշնակցութեան մէջ կը մտնէ : Պիռուշ չէ զօր կը մնայ :	163
122.	Նէապոլոյ իրողութիւնները : Պարթենոպեան հասարակապետութիւն :	164
123.	Գաղղիացւոց եւ դաշնակցաց վիճակը : Աննոսի կողմբուն պատերազմական գէպքերը :	166
124.	Աէրին խոսլիայի մէջ պատերազմէն յառաջ եղած-	

Ներնու ու Ներկայ վիճակը :	168
125. Գալանակցաց Խտալական յաղթութիւնները : Գաղ-	
զիացիք Աերին Խտալիայէն կը մերժուին :	169
126. Գաղղիացւոց Նէապոլսոյ ու Հռոմի երկիրներէն մեր-	
ժուիլը :	170
127. Ռուսիայի եւ Աւտորիայի մէջ պազութիւն կը մանեւ :	
Ռուսի բանակը Հելլուետիայի մէջ կը յաղթուի :	172
128. Հոլանտական արշաւանք : Ռուսք Անդղիայի հետալ-	
կ'աւրուին ու գալնակցութենէն կ'ելլեն :	174
129. Գաղղիայի կառավարութեան խեղճ վիճակը : Նէրքին	
շփոթութիւնը : Նարոլէոն ետ կը դառնայ :	175
130. Պրիմերի 18ին յեղափոխութիւնը : Հիւպատոսական	
կառավարութիւն :	176
131. Չորրորդ կամ Հիւպատոսական սահմանադրութիւն :	177
132. Նարոլէոն առաջին հիւպատոս կ'ըլլայ : Հիւպատո-	
թեան առաջին ժամանակներն ու եղած կարգաւորու-	
թիւնները :	179
<b>Բ. Նարոլէոնին առաջին հիւպատոս ըլլալէն՝ մինչեւ</b>	
<b>կայսերական աստիճան բարձրանալը</b>	
(1800—1804) :	
133. Գաղղիայի ու գալնաւորաց գիրքը :	181
134. Խտալական արշաւանք : Մարենկոյի ճակատն ու Ա-	
ղերմանիցիայի զինադադարը :	182
135. Գերմանական արշաւանք : Հոհենցինստէնի ճակատը :	183
136. Շգայերի ու Դրեւիզոյի զինադադարները :	184
137. Վինելիք ու Փլորենտիայի խաղաղութեան դա-	
շինքները :	185
138. Ծովային պատերազմ : Եօթն կղզեաց հասարակա-	
պետութիւնը : Անդղիացիք Մալդա կ'առնուն :	186
139. Ռուսք Անդղիայի գէմ գալնաւորութիւն մը կը կազ-	
մեն : Զինեալ շեղորութիւն : Պօզոս Ա.ին մահն ու	
Ռուսի քաղաքականութեան փոխուիլը :	187
140. Ռուսիա ու Բորգուկալ Գաղղիայի ու Սպանիայի	
հետխաղաղութիւններն : Անդղիա խաղաղութիւն	
ընելու կը միտէ :	189
141. Եզիզատոսի արշաւանքին վերջը : Էլ-Արիշի ու Գա-	
հիրէի գալնիքները :	190
142. Խրլանտիայի իրողութիւններն ու Անդղիայի հետը-	
լորովին միանալը :	191
143. Ամիէնի խաղաղութեան դաշները : Դրան ու Գաղ-	
զիայի մէջ ալ խաղաղութիւն կ'ըլլայ :	193
144. Գաղղիայի յաղթանակելն ու Նարոլէոնի փառառ-	
րութիւնը :	194

145.	Նարոլէսնինի կրօնի նկատմամբ ըրածները :	Կրօնաւ- կան դաշինք :	195
146.	Ուսումն՝ արտեսաք, մշակութիւն, վաճառականու- թիւն եւ օրէնսդրութիւն :	196	
147.	Գերմանիայի մեջ էղած փոփոխութիւնները :	198	
148.	Խաղաղութեան վիճակ, անվատահութիւն ու գրր- դռութիւն : Ասդզիացիք Գաղղիայի գէմ պատերազմ կը հրատարակեն :	199	
149.	Հելուետիայի իրողութիւնը : Նարոլէսն Հելուետիայի Միջնորդ կըլլայ : Վալլիս : Հոլանդա :	201	
150.	Գաղղիական - Անդզիական պատերազմ :	202	
151.	Նարոլէսն ցիեանս հիւպատոս կ'ըլլայ : Սահմա- նադրութեան փոփոխութիւնները : Դաւաճանու- թիւնը : Անկիէնի զքսին սպանութիւնը :	204	
152.	Նարոլէսն Գաղղիայի ժառանգական կայսր կ'ըլլայ : Նոր կայսեր արքունիքը :	205	
153.	Նոր սահմանադրութիւն : Նարոլէսնին կառավարե- լու կերպը :	207	

### ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱՅ ԺԱՄՄԱՆԱԿԻ

Գ-Շ-Ե-Ր- Հ-Ե-Ր- Դ-Ե-Ր- Ա-Շ-Ե-Ն-Ց  
(1804—1815)

154.	Ընդհանուր միապետութեան գաղափար : Եւրոպայի տէրութեանց դիրքը՝ Գաղղիայի նկատմամբ :	209
155.	Այսրազգեան հասարակապետութիւնը՝ Խոալիայի թագաւորութեան կը փոխուի : Նարոլէսն Խոա- լիայի թագաւոր կ'ըլլայ :	210
156.	Վերին Խոալիայի մեծ մասը Գաղղիայի հետ կը միա- նայ :	212
157.	Բիդդ : Երրորդ դաշնակցութեան պատերազմ :	214

### Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ (1805—1806):

158.	Երրորդ դաշնակցութիւն :	21
159.	Նարոլէսնի Գերմանական արշաւանքը : Ուլիք ան- ձնատուր ըլլալը :	216
160.	Պրուշի քաղաքականութիւնը : Աւստրիայի ճա- կարը : Զինագաղաքար :	217
161.	Բրեզոպուրիկի խաղաղութեան դաշինքը :	219
162.	Բրեզոպուրիկի խաղաղութեան դաշինքով՝ Նարոլէսնին զօրութեան աւելիալը : Ամուսնութիւնը :	221
163.	Նարոլէսն իր Յովուշի եղբայրը՝ Նէապոլայ թագա-	

ւոր կը դնէ :	222
164. Գերմանիայի մէջ՝ Նարոլէսնեանց հաստատութիւն :	
Հոլանտա թագաւորութիւն կ'ըլլայ և Նարոլէսնին Լուդովիկոս Եղբօրը կը տրուի :	223
165. Գերմանիայի կայսրութիւնը կը ջնջուի :	224
166. Ռուսական դաշնակցութիւն : Նարոլէսնին նոյնավ ստացած զօրութիւնը :	225
167. Ծովական պատերազմ : Գրաֆալկարի ճակատը : Բիդդին մահը : Ֆորս : Անդդիացիք և Ռուսը Գաղղիայի հետ կը բանակցին :	227
 Բ. Պրուսիական-Ռուսական եւ Հիւսիսային պատե- րազմ (1806—1809) :	
169. Պատերազմին առիթները :	230
170. Պրուչի և Գաղղիայի դիրքն ու իրենց բանակներուն վիճակը :	232
171. Եւնայի ճակատն ու անոր Հետեւութիւնները : Սար- սնիայի կայսրը թագուածիւնը՝ թագաւորութիւնն կ'ըլ- լայ : Հետեւն Գաստելի ու Պրաւնչուայի աներն իշ- խանութենէն վար կ'առնուին :	233
172. Լէհերուն ուր ելլելլ :	235
173. Պրուսիական-Ռուսական պատերազմին զիսաւոր գէպերը : Այլամի ու Ֆրիդլանտի ճակատները :	236
174. Դիլսդիի խաղաղութեան դաշնք՝ Գաղղիայի ու Ռու- սի մէջ :	238
175. Դիլսդիի խաղաղութեան դաշնք՝ Գաղղիայի ու Պրուչի մէջ :	239
176. Վարսավիայի դրութիւնն ու Վեսդֆալիայի թա- գաւորութիւնը :	241
177. Տաճկական եւ Ռուսական պատերազմ : Ալսույոցի զինադադար :	242
178. Դիլսդիի խաղաղութեան դաշնքով զիսաւոր տէ- րութեանց դիրքին մէջ եղած փոփոխութիւնը : Նոյն տէրութեանց վիճակն ընդհանրապէս :	243
179. Յամաքային դրութիւն :	245
180. Յամաքային դրութեան՝ առեւտրական ու քաղաքա- կան նկատմամբ ունեցած ազգեցութիւնը :	246
181. Ըուետի թագաւորին ընթացքը : Ռուսիայի հետ պատերազմի կը բռնուի : Գանիացւոց՝ Գաղղիայի հետ միանալն ու նոյնին պատճառը :	248
182. Ռուսը պատերազմը յաջողութեամբ գլուխ կը տա- նին : Կուսառա Գ. դաշնք վար կ'առնուի :	250
183. Ըուետի Ռուսուի, Գանիայի ու Գաղղիայի հետ խա- ղաղութիւն կ'ընեն :	251

Գ. Պիւրենեան թէերակզգւոյն իրողութիւններն ու  
պատերազմերը (1807—1812):

184. Նարոլէռն Բորդուկալի կը տիրէ:	253
185. Նարոլէռնին Սպանիայի տիրելու պատրաստութիւնը:	254
186. Սպանիայի թագաւորական ցեղին մէջ եղած երկ- պատակութիւնը:	256
187. Սպանիայի թագաւորական ցեղին գահէն մերժուիլը:	257
188. Սպանիայի ու Նեապոլսոյ դահերը: Սպանիայի առ- նուելուն քաղաքական հետեւութիւնը:	259
189. Սպանիացիք ոտք կ'ելլեն: Ընդդիմացւոց օդնութիւնը:	260
190. Պիւրենեան թէերակզգւոյն պատերազմին առաջն- գործողութիւններն ու Սպանիացւոց յաջողութիւն- ները:	262
191. Էրֆուրդի արքայաժողովը:	263
192. Նարոլէռն անձամբ Սպանիա կ'երթայ եւ իր եզրացրը գահին վրայ կը հաստատէ:	265
193. Ընդդիմացիք Պիւրենեան թէերակզգւոյն վրայ:	266
194. Պատերազմին զլխաւոր դէպքերն ու Գաղղիական զօրաց նեղութիւնները:	267
195. Դարձեալ Գաղղիացւոց առաւելութիւններն ու նոյներուն դրեթէ վախճանազուրկ ըլլալը:	269

Դ. Չորրորդ Աւտորիական պատերազմ՝ զուգընթաց  
եւ հետեւորդ դէպքերով (1809—1812):

196. Առ պատերազմին պատմառները:	271
197. Պատերազմի պատրաստութիւն ու հրատարակում:	272
198. Երկու կողմանց վիճակն ու զինուորական զօրութիւնը:	274
199. Պատերազմին սկիզբը: Այէննայի առնուիլն ու Առ- բենի ճակատը:	275
200. Խոտափայի եւ Հունդարիայի պատերազմական դէպ- քերը: Վակրամի ճակատն ու Ծննդյամի զինադադարը:	276
201. Դիրոլի յեղափոխութիւնն ու զսպուիլը: Հիւսիսային դերմանիսայի շարժումները:	278
202. Այէննայի խաղաղութեան դաշները:	280
203. Այէննայի խաղաղութեան դաշնանց Աւտորիայի հա- մար ունեցած հետեւութիւնը: Նոյն տէրութեան ու Դրան վիճակը:	281
204. Հռոմի տէրութիւնն ու Նարոլէռնին նոյն երկիրները յափշտակելու դրդիոնները:	282
205. Նարոլէռնին Հռոմի դէմ գործած բանութիւններն ու ըրած պահանջումները:	283
206. Վերջին բռնութիւններն ու եկեղեցւոյ տէրութեան	

Գաղղիայի հետ միանալը :	285
207. Պիոս Լին բռնած ընթացքն ու իր դերութիւնը :	287
208. Նարոլէոն իր առաջին ամուսնէն բաժնուելով : Աւատրիայի կայսեր աղջկան հետ կը կարգուի :	288
209. Տիեզերական իշխանութեան հանգամանքն ու նոյնն առելի տարածելու սկզբունքը :	289
210. Հոլանտայի թագաւորին հրաժարիլն ու նոյն երկրին Գաղղիայի հետ միանալը :	290
211. Նոյն ատենները պատահած ուրիշ նմանօրինակ վոփախութիւններ : Գաղղիայի ընդարձակութիւնը :	292

Ե. Ռուսիայի արշաւանք (1812) :

212. Ռուսական պատերազմին սկզբնապատճառը :	293
213. Պատերազմին առիթ եղող գեպերը :	294
214. Պատերազմ՝ սկսելու ատեն Եւրոպայի ընդհանուր վիճակն ու երկու կայսրութեանց դիրքը :	296
215. Ռուսական-Տաճկական պատերազմ : Պուդրէչի խաղաղութեան դաշնոքը :	297
216. Աւտորիայի, Պրուշի ու հարաւային աէրութեանց դիրքը :	298
217. Դանիայի ու Շուետի դիրքը : Պետական ու Ռուսիայի հետ դաշնաւորութիւն :	300
218. Ռուսիայի զօրութիւնը :	301
219. Նարոլէոնին զօրութիւնն ու իր արշաւանքին նպատակը :	302
220. Պատերազմին սկիզբը : Լեհաց ընդհանուր դաշնակցութիւնը :	303
221. Ոմունուսի ու Պորտոֆոնյի ճակատները :	305
222. Մոսկավի հրդեհը :	307
223. Գաղղիական մեծ բանակին յետազարձութիւնը :	308
224. Պերեզինայի անցքը :	310
225. Ռուսական արշաւանքին վերջը :	311

Զ. Ռուսական - Պրուսիական եւ վեցերորդ դաշնակցութեան պատերազմները

(1813—1814) :

226. Ռուսիայի արշաւանքին դժբախտ կատարածին ազգեցութիւնը :	313
227. Պրուշներուն ազգովին սոոք ելույթը :	314
228. Ռուսի, Պրուշի, Շուետի ու Անգլիայի մէջ դաշնաւորութիւններ :	316
229. Նարոլէոնի պատրաստութիւնները :	317

230. Պատերազմին նախընթաց ու առաջին դէպքերը :	318
231. Բեյլուիցի զինադադարն ու Բրակոյի դեսպանաժողովը :	319
232. Ացերորդ դաշնակցութիւն :	321
233. Երկու կողմանց զօրութիւնն ու դիբը :	322
234. Տրեքոսյի, Գացուախի, Գուլմի, Կրոս-Պէտրէնի ու Տենեւիցի ճակատները :	324
235. Նարովէոնին տկարանալը : Իր ու դաշնակցաց զօրութիւնը :	325
236. Լիփսիայի ճակատամարտը :	326
237. Պատերազմին վերջին դէպքերը :	328
238. Ռենական դաշնակցութեան իշխանը՝ Նարովէոնէն կը բաժնուին ու դաշնակցաց հետ կը միանան :	328
239. Հոլանդա:	330
240. Լիւրիկեան գտաւառք եւ խառլիայի թագաւորութիւն : Նէապոլայ Միւրա թագաւորը :	330
241. Դանիայի եւ Շուենսի իրազութիւնները՝ Նորուեցիայի նկատմամբ : Դանիա դաշնակցաց հետ խաղաղութիւն կ'ընէ :	331
242. Վիւրենեան թերակղզւոյն պատերազմին վերջին դէպքերը :	333
<b>Է. Դաշնակցաց Գաղղրայի մէջ ըրած պատերազմն ու Նարովէոնին իյնալը (1814—1815):</b>	
243. Դաշնակցք Ռենոսի քով : Իրենց խազաղութեան առաջարկութիւնն ու յայտարարութիւնը :	334
244. Երկու կողմանց զօրութիւնն ու պատերազմին սկզբաւորութիւնը :	336
245. Շաղիյեռնի գեազանաժողովն ու Շոմնի շորից դաշնաւորութիւնը :	337
246. Պատերազմին զինաւոր դէպքերը :	338
247. Փարիզի առնուիլն ու Նարովէոնեանց դահէն մերժութիւնը :	340
248. Նարովէոնին հրաժարիլը :	341
249. Պուրպուրեանը նորէն դահէլլեն :	342
250. Փարիզի առաջին խազաղութեան դաշնիքը :	344
251. Լուգովիկոս Ժ. Բ. տուած առհմանադրութիւնը :	345
252. Նոր արքունիքն ու Գաղղրայի վիճակը :	346
253. Նարովէոնին իյնալավոր խոալտկան տէրութեանց ու Սպանիայի մէջ եղած փոփոխութիւնները :	347
254. Նորուեցիա Շուենսի թագին հետ իրօք կը միանայ :	349
255. Աիէննայի արքայած ոզավը :	350
256. Նարովէոնին Գաղղրա դառնալն ու կայսերական դահէն ելլելը :	351

257. Դաշնակցաց Նարովէռնին գէմ ըրածները:	353
258. Նէտաղոլող Միւրա թաղաւորին ընթացքն ու անկումը:	354
259. Ուաղերլոյի ճակատը:	355
260. Դաշնակցաց Երկրորդ անգամ Փարիզ մահելն ու Նարովէռնին Ա. Հեղինէ կղզին քշուիլը:	357
261. Փարիզի Երկրորդ խաղաղութեան դաշները:	358
262. Ընդհանուր տեսութիւն Եւ Նարովէռնին մահը:	359

—~◎◎◎~—



# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՔԵՂԵՔՈԿՈՒԹԵԸՆ

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ

ՀՆԴՀՀԱՆՌԱՊԵՍ

## ԵՐՐՈՐԴ ԾՐՁԱՆ

ՓԻԵԴԵՐԻԿԱՆ ՄԵծին ՄԱՀՈՒԾԵԽ ԵՒ ԳԱՂՎԱԾ  
ՑԵՂԵՓՈԽՈՒԹԵԽԵԽ ՄԻԶԵԽԻ ՄԵՐ ԺԵՐՄՈՒԾՆԵՐԸ

(1786—1858)

1. Ընդհանուր տեսութիւն։ ԽԵՊԵՏ Փրեգե-  
րիկոս Մեծին մահն ընդհանուր դարադլուխ կացու-  
ցանող գեպք մը չէ։ ի վերայ այսր ամենայնի անկից ան-  
միջապէս և տքր սկսելով տէրութեանց սասանութիւն-  
ները, որոնք առաջիկայ շրջանին՝ անցեալ շրջանէն  
տարբեր կերպարանք մը կու տան, անով նոյն երկու  
շրջանք բատ ինքեան իրարմէ բոլորովին կը բաժնուին։  
Սայդ է առ շրջանը՝ տարիներու թուցն նայելով՝ մե-  
կալ շրջաններէն շատ կարճ է։ բայց մանաւանդ առա-  
ջին կիոյն մէջ իրարու յաջորդող խիստ նշանաւոր ու  
արտաքս կարգի գեպքերով՝ մեծապէս ծանրակշիռ  
կը լլայ, եւ մեզի մօտ բլլալով, աւելի մտադրութեան  
արժանի կը սեպուի։ Աս շրջանին սկիզբները հանդի-  
պող սասանութեանց ժամանակակից մարդիկը՝ նոյն ժա-  
մանակը թեղափոխական անուանեցին։ իսկ հիմայ գրե-  
թէ առ հասարակ Մահմանադրական կը կոչեն, ինչու  
որ բոլոր նոյն շփոթութեանց մէջ՝ ազատական բայց  
կարգաւորեալ կառավարութեան կերպ մը ձեռք բերելու  
ջանքը, երբեմն աւելի երբեմն պակաս, միշտ կը տես-  
նուի։ Նոյն ջանքը, զանազան անգամներ քանի մը տա-

ըի իրը թէ անգործ մնալէն ու դադրած երեւնալէն ետեւ, նորէն նորէն երեւան ելաւ. եւ թէպէտ ոչ յառաջուան սաստկութեամբ եւ ոչ նոյնչափ զարհուրելի երեւոյթներով, սակայն աւելի ընդարձակութեամբ՝ կրնայ ըսուիլ որ տակաւին կը տեւէ: — Խիստ երկայն ճառեր պէտք կ'ըլլային քննելու եւ որոշելու համար թէ ազգաց երջանկութեան ու յառաջադիմութեան նկատմամբ՝ ինչ կերպ կառավարութիւն աւելի նպաստաւոր է. որովհետեւ ամէն կերպ կառավարութիւն՝ թէ աղէկ ու օդտակար եւ թէ գէշ ու վտանգաւոր կողմմունի: Ուստի եւ աս նիւթն իր հաւանականութեան մէջ թող տալով, ան կ'ըսենք թէ կառավարութեանց կերպը՝ չէ թէ իրարու նմանելու կամ նորասիրութեան համար փոխուելու են, հապա իւրաքանչիւր ազգաց բնաւորութեան, եւ իրենց կը թութեան աստիճանին ու կարօտութիւններուն համեմատ ըլլալու են: Միայն կարճատես քաղաքագէտք կրնան շտեսնել որ միեւնոյն սահմանադրութիւնը՝ ամէն տեն ու ամէն տեղ չի յարմարիր եւ չի կրնար ալ յարմարիլ:

**2.** Եւրոպայի տէրութեանց գումարութեան առեւոյթ հաստատութիւնն ու իրական տկարութիւնը: Մինչեւ անցեալ շրջանին վերջը՝ Եւրոպայի տէրութեանց գումարութիւնը կործանելու համար եղած բոլոր փորձերը պարապ գացած էին: Ասանկով առաջիկայ շրջանը սկսած տաեն՝ առ գումարութեան շինուածքը բարձրագլուխ կը կենար, առ արտաքս բոլորին հաստատուն ու անսասան: Կործանում վախցող կար նէ, աւելի արեւելեան կողմերուն նկատմամբ կը վախնար՝ քան թէ արեւմուտքի: Թէպէտ եւ բազմաթիւ խելացի մարդիկ խել մը նշաններու եւ զանազան տէրութեանց վիճակին նայելով, կը կասկածէին թէ մեծկակ շփոթութիւններ պիտօր ելեն. բայց եւ այնպէս գրեթէ առ հասարակ ամէնքը կը համարէին որ՝ իրաց բնական ընթացքին համեմատ՝ ամենայն ինչ

նոյն ժամանակուան վիճակին մէջ կրնայ մնալ : Անոր համար ալ ամենեւին տեղ մը նոյն շփոթութեանց առջեւն առնելու եւ կամ ելլելէն ետեւ՝ շուտով դարբեցրնելու պատրաստութիւն չկար : Սակայն ամեն մարդ ընդհանրապէս ասանկ ապահով կեցած ատեն, այնպիսի ժամանակ մը կը մօտենար, որուն մէջ եւրոպական տէրութեանց գումարութեան շինուածքին դէմ մինչեւ նոյն ատեն կրած մըրիկներէն սասակագցն մըրիկներ պիտի յառնէին, որոնց ուժգնութենէն կործանելէն ետեւ՝ գժուարութեամբ կարող պիտոք բլլար իր աւերակներուն մէջէն գարձեալ ոոտք ելլել : Վատանգն անով աւելի կը մեծնար, որ բոլոր տէրութեանց մէջ ամենայն ինչ՝ միայն հասարակ վիճակին յարմար կարգի դրուած էր, ուստի եւ արտաքոյ կարգի փոփոխութիւն մը պատահածին պէս, ամէն բան պէտք էր որ ատակնուվը ըլլար : — Աս աղէտալի պատահարը հանգիպելէն ետքը՝ դիւրին է պատճառները հետազօտել . եւ թէպէտ մոտադիր ընթերցողք մինչեւ հոս դրուածներէն՝ կրնան իրենցմէ ալ անոնց գէթ դրւխաւորները դանել, բայց լաւ է որ ամենէն երեւելիները յիշատակենք :

**3.** Ժամանակին հոգւոյն ու կառավարութեանց կերպին իրարու հակառակ ըլլալը : Եւրոպայի դիմուոր տէրութեանց ներքին վիճակին միտ գնողն անմիջապէս կրնայ տեսնել, թէ անոնցմէ շատերուն կառավարութեան կերպը՝ ժամանակին ընդհանուր հոգւոյն անհամանաձայն կը գտնուէր : Վասն զի՞ ուր որ ժամանակին հոգին ազատութեան, եւ շափազանց ու անսանձ ազատութեան կը դիմէր, ժողովրդոց հին ազատութիւններն ու տէրութեանց կանոնաւոր ազատական կարգադրութիւններն իսկ ջնջուած էին : Վեհապետաց՝ անկոպար ու բացարձակ իշխանութիւն ձեռք բերելու ջանքովը, Եւրոպայի ցամաք երկրին դրեթէ բոլոր տէրութիւններուն մէջ կարգաժողովները՝ կամ բոլորովին վերցուած էին եւ կամ պարզապէս ձեւի հա-

մար կը կենային։ Նոյն ժողովքներն ամենեւնն տեղ մը կարգաւորեալ խորհրդանոցի կերպարանք չէին առեր։ Ի վերայ այսր ամենայնի հին ազատութիւններու կամ սահմանադրական կարգադրութիւններու գաղափարն ամենուն մարքին մէջ կենդանի էր. ինչու որ անոնք չէ թէ միայն ժամանակին անուանի մատենագիրներուն խօսելու սովորական նիւթն եղած էին, որոնք անոնց վրայ մեծ գովեստով կը գրէին, հապա նաև իրօք ալ Անդղիայի մէջ ի գործ կը գրուէին։ Եւ որովհետեւ առ վերջին տէրութիւնն իր ազատական սահմանադրութեան տակ կը պայծառանար ու յառաջ կ'երթար, ասով ամենքը կը բաղձային անոր կառավարութեան կերպին նմանիլ։ Ասանկով նոյն գաղափարը գործնական քաղաքականութեան մէջին չվերցուելէն զատ, երթարով աւելի կը տարածուէր ու կը հաստատուէր։ Անոր համար ալ առաջիկայ շրջանին մըրիկներուն առ տենր իբրեւ բեւեռական աստղ մ'եղաւ, զօրն որ բուլը ան շփոթութեանց ու վրդովմանց մէջ ամեն մարդ աշքին առջեւը կը պահէր։ Աս այսպէսը լալով, խիստ գժուար էր որ հանդարտ ու խաղաղ մնային այնպիսի տէրութիւնք, որոնց կառավարութեան կերպը՝ ինչպէս ըսինք՝ նոյն ըմբռնմանց բոլորովին հակառակ էր։

**4.** Գլխաւոր տէրութեանց վիճակը։ Բայց առ բաւական չէ. արձակապետութիւնն իսկ կարգաւորեալ ու կանոնաւոր չէր, հապա գրեթէ ամեն կողմ այլեւայլ կերպով զանազան անկարգութիւններու տակ ինկած։ Սպանիայի մէջ կարգաժողովներուն գաղրելէն ետեւ կառավարութիւնը կրնայ ըստւիլ թէ միայն հետազօտութեան ատեանին վրայ յեցած էր, որն որ իրօնի պատրուակաւ, բայց կրօնին բոլորովին հակառակ հոգւով, երկիրն ամեն կերպ չարիքներով կը լեցընէր։ Գաղղիա՝ ընդհանուր կարգաժողովները վերցուելէն ետեւ արձակապետութիւն մ'եղած էր, բայց ինք իր մէջը բաժնուած, եւ խորհրդանոցներուն հետ եղած կոխւներով ներքին երկառակութեան մէջ ինկած։

Հոլանտայի հասարակապետութիւնը՝ որուն կառավարութեան կերպն արդէն միշտ անձեւ ու անկարգ էր, նոյն ատեն բոլորովին առանց յենարանի մնացած էր, եւ կուսակցութեանց կոփեներով տակնուվրայ կ'ըլլար: Գերմանական պետութեան միութիւնը գրեթէ բոլորովին քայքայած էր, եւ հազիւ թէ կամաց կամաց շարժելու չափ արտաքին կապ մը կը պահէր: Պրուշ արուեստական վարչութիւն մ'ունէր, բայց ան ատեն առ ճարտարարուեստ մեքենան իր առաջին շարժիչը (զՓրեգերիկոս Բ.) կօրողնցուցած ըլլալով, կրնայ ըստուիլ որ ամենեւին կառավարութեան կերպ չունէր: Աւատրիա՝ թէ բատ ինքեան կարգաւորեալ կառավարութեան կերպ ունէր, բայց իր տիրապետը (Յավուշի Բ.) անպատշաճ կամ ժամանակէ դուրս փոփոխութիւններու ձեռք զարկած ըլլալով, շփոթութեանց առիթ կու տար: Լեհաստան (եթէ տակաւին անկախ եւ ինքնազգութ տէրութեանց կարգը կրնար դասուիլ նէ) անիշխանութեան ու քայքայման վիճակի մէջ կը գըտնուէր: Վերջապէս Օսմանեան տէրութիւնը՝ Եէնիշերիներու ձեռքին տակ ինկած ըլլալով, միշտ աւելի կը տկարանար: Ընդհանրապէս խօսելով, չկար կառավարութիւն մը՝ որուն վրայ ժողովուրդը վստահութիւն ունենար, չկար կառավարութիւն մը՝ որն որ տար տէրութեանց համարումը վայելէր. վասն զի չկար ալ կառավարութիւն մը՝ որն որ ժողովրդեան երջանկութեան համար աշխատէր, կամ ուրիշ տէրութեանց հետ պատռաւոր կերպով վարուէր:

5. Կարգերու զանազանութիւն: Աս զանազանութեան՝ կառավարութեանց կերպին հետ ունեցած կապակցութիւնը: Հին աւատային կարգաւորութիւններուն հետզհետէ լուծուած կամ փոխուած ատենը՝ տիրապետաց եւ իրենց ժողովրդոց մէջ եղած յարաբերութիւնները փոխուելն զատ, ազգաց այլեւայլ կարգերուն իրարու հետ ունեցած յարաբերութիւններն ալ փոխուած էին: Ո՞րչափ տարբեր էին վերջին ա-

տեններուն քաղաքացիները՝ հին ժամանակաց քաղաքացիներէն. ի՞նչպէս այլակերպ էր արդի ազատանին՝ յառաջուան ազնուականներուն կարգէն: Յառաջազոյն ազգ մը կացուցանողը՝ միայն ազատանին էր. իսկ ետքի ատենները հազիւ թէ կրնար ազգին մէկ փոքր մասը կազմել: Աւ ոչ ոք կրնար ուրանալ թէ քաղաքացիք ազգերուն ամբողջացուցիչ մասն են: Ասոր հակառակ թէպէտ ազնուականաց վայելած արտօնութիւններն ու առանձնաշնորհութիւնները հաստատուն իրաւանց վրայ հիմնուած էին. բայց ամենուն աչքը կը զարնէր որ ալ անոնք չէին կատարեր ան պարտականութիւնները՝ որոնց պատճառաւ կամ զորոնք կատարելու պայմանաւ նոյն արտօնութիւնները ձեռք բերած էին: Յիշեալ արտօնութեանց մէկը, մանաւանդ թէ գլխաւորագոյնն էր, ազնուականներուն բոլոր հարկերէ կամ տուրքերէ ազատ ըլլալը: Արդ կամաց կամաց դիզուած հրապարակական պարտքերուն շատութենէն ծագած բեռան ձնշումը՝ որչափ որ աւելի կը սաստիանար, այնչափ ալ քաղաքացիք բարձրաձայն կը պահանջէին որ ամեն կարգի մարդիկ նոյնը հաւասարապէս եւ կամ իրենց ստացուածոց համեմատութեամբ կրեն: Աս պատճառներուն համար կրնայ ըստուիլ թէ յեղափոխութիւն մ'որ պատահէր, արտօնացեալ կարգերը, այս ինքնն ազնուականնք ու եկեղեցականք (որոնք ընդհանրապէս ազնուականաց առանձնաշնորհութեանց հաղորդ էին) պէտք էին աւելի վախնալ՝ քան թէ նոյն իսկ վեհապետք կամ իշխանք: Կարծես թէ իրաց առ հանգամանքն ըմբռնելով, ազնուականներէն ոմանք սկսեր էին ընկերական կենաց մէջ քաղաքացւոց հետ յառաջութնէ տարբեր կերպով վարուիլ, որով իբր թէ իրենց մէջ հետզհետէ քաղաքական հաւասարութիւն մը կը մտնէր: Բայց որովհետեւ ազնուականներուն խիստ մեծագոյն մասն ամեննեւին կերպով մը չէր ուզեր իր արտօնութիւնները կորսընցընել կամ անոնց մէկ փոքր մասէն ալ հրաժա-

րիւ, ասանկով երկու կարգերուն մէջ եղած դրզութիւնն ու նախանձը օրըստօրէ կ'աւելնար, եւ ամեն մարդ կը տեսնէր թէ հարկ է որ առնիւթին մէջ կերպով մը փոփոխութիւն ըլլայ: Բաները մէկ կողմանէ աս վիճակին մէջ գտնուած ատեն, մէկալ կողմանէ տէրութեանց կառավարութեան կերպին հիմք՝ աս կարգերու զանազանութեան վրայ դրուած ըլլալով, խիստ գժուար էր, եթէ ոչ անկարելի, որ նոյն կարգերու զանազանութեան եւ վերջին կարգերուն արտօնութեանց ձեռք դպցաբ՝ առանց ստիպուելու կառավարութեանց կերպն ալ փոխել:

**6.** Զինուորական ու դրամական զօրութիւն: Տէրութեանց զօրութեան շափը՝ միայն իրենց հաստատուն բանակներուն զօրութենէն կ'առնուէր: Իրօք ալ զրեթէ ուրիշ շափ չէր գտնուեր: Աս բանակներուն կազմուելովը, որոնք՝ իւրաքանչիւր տէրութեան կառավարութեան կերպին համեմատ՝ տիրապետաց աճող զօրութեան հետ միեւնոյն ընթացքով յառաջ կ'երթային, նոյն տիրապետաց եւ իրենց ժողովրդոց մէջ կանգնուող բաժանման պատը կամաց կամաց բարձրացած լմբնցած էր: Միայն տիրապետներուն ձեռքը զէնք կար. ժողովուրդը զրեթէ ամեն տեղ անզէն էր: Աս բանս տէրութեանց ներքին հանգարտութեան նըկատմամբ՝ որչափ որ օգտակար համարուի, արտաքնոյն նկատմամբ առանց վտանգի չէր. Երբ որ ազգի մը բանակն օտար զօրաց առ ծեւը յաղթուէր կամ ցրուէր, ինչ կը մնար նոյն ազգին՝ բայց եթէ յաղթողին հպատակիլ. որով եւ բանակի մը պարտութիւնը կամ ճակատամարտի մը կորուստը՝ կրնար մէկէն զօրաւոր տէրութեանց իսկ բախտն որոշել: — Աս հանգամանաց վտանգաւորութեան մեծութիւնն աւելի եւս կը յայտնուի, երբ որ նոյն պատերազմական զօրութիւնը համեմատուի տէրութեանց դրամական զօրութեան հետ, առանց որոյ առաջինը գրեթէ բոլորովին մեռած է. ինչպէս որ նոյն ատեն գործածութեան համար ստուգիւ

Առած էր: Եւրոպայի ցամաք երկրին եւ ոչ մեկ տէրութիւնը կարող էր իր յատուկ դրամական զօրութեամբը երկայն ատեն մեծկակ պատերազմ մը մղել. միայն ուրիշ տէրութիւններէ գրամական օգնութիւն առնելով եւ կամ նորատեսակ հարկահանութիւններով կարելի էր աս բանս զլուխ հանել: Այսպեսով անանկի վիճակի մը հանուած էր, որ ժամանակին զինուորական գրութեան չափազանցութիւնն ինք իրմասվ կը պատժուէր, եւ այնպիսի շփոթութիւնն մը կը պատճառէր՝ որուն զարհուրելի հետեւութիւնները պէտք էր որ առաջին առթին մէջ երեւային:

7. Քաղաքականութեան մէջ բարոյական սկրզբունքներուն ապականիլը: Մէկ կողմանէ տէրութեանց քաղաքական նեցուկներն այսպէս երերուն ու սասանեալ վիճակի մէջ գտնուած ատեն, մէկալ կողմանէ բարոյական նեցուկներն ալ անոնցմէ աւելի հաստատուն չեին: Ալ մէջտեղաց վերցուած էր տէրութեանց գումարութեան հաստատութեան հիմք, այս ինքն՝ օրինաւոր ստացուածքի անբանաբարելիութիւնը (Նախաշ. 4), առանց որոյ ուրիշ բան չիկրնար ըլլալ բայց եթէ ամենուն պատերազմ ամենուն դէմ: Քաղաքականութիւնը Լեհաստանի մէջ իր քօզը մէկդի ձգած էր. շրջանակուելու կամ բոլորակնալու բաղանքն ամենուն սրտին մէջ հաստատուած էր: Այնակազիրներուն տարածած ու ոնոցած մոլորական կարծիքը, թէ Տէրութեան մը զօրութիւնը՝ միայն իր նիւթական ուժոյն վրայ կայացեալ է, եւ թէ նոյն նիւթական ուժոյն մեծնալը՝ քառակուսի մղններուն ամենուն եւ իրական ստակին աւելնալուն վրայ հիմնուած է, հաստատուն կերպով ամէն կողմ արմատ ձգած էր: Եւ եթէ արդէն նոյն ատենէն ամենայն ինչ հիմնայատակ չէր տապալեր նէ, ալ քաղաքական շինուածքը բռնողները՝ ազգաց իրաւանց ծանօթ սկզբանքները չեին, հապա իրաց փոփոխական հանգամանքները: Ընդհանուր բարոյականին ու քաղաքականութեան մէջ եղող ան-

ձուկ կապէն՝ ըստ ինքեան կը հետեւէր որ ինքնասիրութիւնը թէ հրապարակական եւ թէ առանձնական գործողութեանց տիրող սկզբունքն ըլլայ: Եւ ով շետեսներ թէ քայլայման խիստ մօտ կը գտնուի տէրութեանց գումարութիւն մը, որուն մէջ տիրող գլխաւոր սկզբունքը՝ ինքնասիրութիւնն է, մանաւանդ Եւրոպայի տէրութեանց գումարութեան պէս գումարութիւն մը, որն որ իրարու այնչափ անհաւասար տէրութիւններէ կազմուած է, եւ որն որ մինչեւ նոյն ատեն անով միայն կրցեր էր հաստատուն կենալ որ շատերն իրարու հետ միանալով, զօրաւորագունին դէմ իրենք զիրենք եւ մէկզմէկ պաշտպանած էին: Ըստ մը փորձը ցուցոց որ առանց ուեպհական օգտի եւ մանաւանդ նիւթական կորպատով եղած գաշնաւորութիւնք՝ գահլիճներու մէջ յիմարութիւն կը համարուէին. բայց ինչ են գաշնաւորութիւնք, երբ որ անոնցմավ իրարու հետ կապուող ները՝ միայն իրենց ուեպհական շահուն միա կը դնեն:

**8.** Ժողովրդոց գաղափարներուն փոխութիւն: Բայց չէ թէ միայն գահլիճներու բարոյականին մէջ նոր գաղափարներ սկսած էին տիրել, հապա ժողովրդոց մէջ ալ անանկ գաղափարներ տարածուած էին, որոնք բոլորովին հակառակ էին իրաց նոյն ատենուան կարգաւորութեան: Եւ թէ առ բանս որչափ վեասակար հետեւութիւններ կրնար ունենալ, անկից յայտնի է՝ որ բոլոր մարդկային հիմնարկութիւնք, ուստի եւ տէրութիւնք ու սահմանադրութիւնք կամ կառավարութեանց կերպերն ալ, գաղափարներու վրայ հաստատուած են: Բազմաթիւ մատենագիրներու ձեռքով ժողովրդոց մէջ առ գաղափարը կամ կարծիքը տարածուած էր թէ ընդհանրապէս ամէն տեսակ տէրութեանց եւ նոյն իսկ միապետութեանց ալ հիմն է ժողովրդի պետական վեհապետութիւնը որն որ նոյն վեհապետութիւնը տիրապետաց տուած է եւ ուղած ատեն կրնայ անոնց ձեռքէն առնուլ: Հիւսիսային Ամերիկայի անկախութեամբն առ կարծիքն իբր թէ հաստատութիւն

զատած էր, եւ նոյն անկախութեան գլուխ եղելուն օգնողները՝ առ գաղափարը նորին Եւրոպա բերած կամ առելի եւս տարածած էին։ Ասահեկով միապետական տէրութեանց գումարութեան մէջ ռամբապետական գաղափարները միշտ առելի խորունկ արմատ կը ձգէին ու առելի կը տարածածէին։ Եւ առ բանու տաստիկ զարհութելի հրդեհի մը լուցիի էր, որուն ընդարձակութիւնը գացէ եւ ոչ նոյն գաղափարները տարածողները կրնային գուշակել։ Արդէն շատոնց ուրիշները փոյթ տարած էին ժողովրդոց կրօնական գաղափարները բոլորութիւնն տակն ու վրայ ընելու եւ պղծելու։ Եւ ինչ կրնայ սպասուիլ ժողովրդէ մը, երբ որ իր թէ կրօնական ու թէ քաղաքական գաղափարները տակնու վրայ եղած ու պղծուած էն, եւ երկու նիւթին մէջ ալ ամենայն ինչ արհամարհել սորմած է։

9. Քաղաքական գրականութիւն։ Քաղաքական ժողովակներ ու գաղտնի ընկերութիւններ։ Աս ամեն բաներուն վրայ առելցաւ։ Եւրոպայի շատ տէրութեանց մէջ գրականութեան առած ուղղութիւնը։ Նոյն ժամանակները գրականութիւնն երթալով առելի լրագրական կամ օրագրական կերպարանը մը և առնուր, եւ ամիկայ պէտք էր որ միշտ առելի սաստկանար, քանի որ լրագրաց թէ թիւր կը բազմանար եւ թէ զործածութիւնն առելի կընդարձակուեր։ Ասոնք իրենց շրջանաւոր հրատարակմանը՝ ողիններն առաւել քան զառաւել գրաւելով եւ իրենց քաշելով, ուրիշ նիւթերու վրայ եղած ևսազրութիւնը կը նուազեցընեին, եւ հատարակաց կարծիքին բերանը կամ գործիքը ձեւանալով՝ նոյնին ու զածնուն պէս կ'առաջնորդէին։ Ասով վերջապէս բաները հոն հասան՝ որ մամրց (ապազրութեան) ազատութեան ինդիրը՝ չէ թէ միայն քաղաքականութեան, հասկա նաև ազգերուն երթանկութեան ամենամեծ նիւթը սկսաւ համարուիլ։ Գիբաւուրարար առ լրագրաց միջոցաւը՝ քաղաքականութեան զրազիին ու նոյնին վրայ խօսիլը, նախ իրեւ ժամանակ անցընելու նիւթ եւ

զրուանք նկատուելէն ետեւ, կամաց կամաց իբրեւ հարկաւոր գործք մը սկսու սեպուիլ, մանաւանդ երբ որ մէջ մը Անդղիայէն ու Ամերիկայէն Գաղղիա բերուեցան քաղաքական ժողովակիները<sup>1</sup>, որոնց մէջ ամէն աստիճանի ու կարգի մարդիկ քաղաքականութեան վրայ կը ճառէին ու կը վիճէին: Աս կերպով պատճառած քաղաքական գրգռութեան մեծ մնաւնդ կու տային գաղանի ընկերութիւնք, որոնք Ազատ որմնաշինութիւն<sup>2</sup> բառած ընկերութեանց ձեռքովը՝ Եւրոպայի ցամաք Երկրին շատ կողմերը կը տարածուէին: Եւ թէպէտ համարուի որ նոյն ընկերութիւնները սկզբնաբար քաղաքական նպատակներ չունեին, ի վերայ այսոր ամենայնի չիկրնար ուրացուիլ որ նոյնպիսի նպատակներու շարաշար կը գործածուէին, մանաւանդ ան տեղերը՝ ուր կառավարութիւնը զանոնք կը հալածէր, առանց կարենալու բոլորովին ջնջել վերցընել. վառն զի ան ատեն ստուդիւ կառավարութեան գէմ կը սկսէին դաւաճանութիւն նիւթեան: Բայց ասոնք տէրութեանց այնչափ մեաս չհասցուցին՝ որչափ ուրիշ ընկերութիւնները, որոնք առաջններուն միայն ձեւը կ'առնուին, եւ անոնց պէտ իրենց նպատակն ու վարդապետութիւնը գաղտնի պահելէն զատ, իրենց դպութիւնն իսկ ծածկելով, տէրութեանց հսկողութեան տակ իյնալէն կը զգուշանային: Ասոր առաջին աշք զարնելու ապացոյցը տուագերմանիայի մէջ Լուսաւորելոց<sup>3</sup> բառած ընկերութիւնը, որոն նպատակն էր մարդկային ազգը բոլոր թէ եկեղեցական եւ թէ աշխարհական իշխանութենէ ազատել եւ զամենքը հաւասար ընել, եւ որն որ շուտ մը շատ կողմեր տարածուեցաւ:

**10.** Բաժանում: Գրաւածքնուս սկիզբը նշանակածնուս պէս (Կախաշ. 6), աս Շրջանը՝ քաղաքական հաւասարակշռութեան քայլայման ու Աերանո-

1 Club.

2 Franc-maçonnerie.

3 Illumination.

բազման ժամանակը բովանդակելով, պէտք է որ ինք իր-  
մէ երկու գլխաւոր Մաս բաժնուի : Ասոնցմէ առաջնոյն  
մէջ պիտի տեսնենք թէ ինչպէս Եւրոպական տէրու-  
թեանց գումարութիւնը հետզետէ կը քայլայի ու կը  
կործանի, իսկ երկրորդին մէջ թէ ինչպէս կը նորո-  
գուի կամ նորէն կը հաստատուի, եւ նոյն նորոգեալ  
վիճակին մէջ կը մնայ : Եւ թէպէտ ոչ առաջնոյն մէջ  
հաստատելու կամ կործանմանէ ազատելու ջանքը կը  
պակսի, եւ ոչ երկրորդին մէջ կործանելու փոյթը . ի  
վերայ այսոր ամենայնի երկուքին մէջ ալ միշտ գլխաւոր  
նկարագիրը հաստատոն կը մնայ, մանաւանդ անով որ  
առաջնոյն մէջ՝ միշտ կործանման փոյթը յաղթող կ'ըւ-  
լայ, իսկ երկրորդին մէջ՝ ընդհանրապէս հաստատելու  
ջանքը : Առաջին Մասը երեք Միջոց ժամանակի կը բա-  
ժնուի, որոնք են .

Ա. Գաղղիայի մեծ յեղափոխութենէն մինչեւ  
Գամբոյ Ֆորմիոյի խաղաղութեան դաշնոր (1786—  
1797) :

Բ. Գամբոյ Ֆորմիոյի խաղաղութենէն մինչեւ  
Գաղղիայի առաջին կայսրութեան կանգնուիլը (1797—  
1804) :

Գ. Գաղղիայի առաջին կայսրութեան ժամանա-  
կը՝ մինչեւ Կաբոլէանին իյնալը (1804—1815) :

Ինչպէս որ գարձեալ գրուածքիս ոկիզրը զրուցած  
ենք (Նախաշ. 6), աս Շրջանին՝ միայն առաջին ժա-  
մանակի միջոցին մէջ, Հիւսիսային Եւրոպայի տէրու-  
թիւններուն վրայ՝ Հարաւային Եւրոպայի տէրութիւն-  
ներէն զատ կը խօսինք . իսկ անկէ ետեւ ամէնքը մէկ-  
տեղ կը խօսնենք, ինչու որ ըստ ինքնեան ալ գէպ-  
քերուն մէջ եղած բաժանումը վերցուելով, ամէնքը  
միակ ամբողջ մը կը կազմեն :

Իսկ գաղթականութեանց վրայ, իւրաքանչիւր  
ժամանակի միջոցին վերջը առանձին առանձին խօսելու  
տեղ, ինչպէս որ նախընթաց Շրջաններուն մէջ ըրինք,  
անոնց բովանդակ պատմութիւնը մէկտեղ կը դնենք .

որովհետեւ թէ ժամանակը կարճ է եւ թէ անոնց դեպքերուն մէջ ըստ ինքեան չկայ ան բաժանումը՝ որն որ Եւրոպայի իրողութիւններուն մէջ կը դանուի:

Աս բաժանման համեմատ՝ պատմութիւննիս գրելն յառաջ, տէրութեանց ներքին վիճակին վրայ համառօտ տեսութիւն մ'ընենք, Առաջին Մասին բովանդակած բարոր ժամանակը մէկտեղ առնելով:

**11. ԱՆԳԼԻԱ. Գ. ԷՐՈՐԴ Գ. ԲՆ ԺԱՄԱՆԱԿԸ:** Գէրորդ Գ. Բն (Հատ. Բ. 166) տակ՝ ստոյդ է Անգղիա իր Հիւսիսային Ամերիկայի գաղթականութեանց անկախութիւնը ճանշցած էր (Հատ. Բ. 253), որոնց պատերազմին օգնած էին Գաղղիա ու Սպանիա. բայց Գաղղիայի հետ բարեկամական յարաբերութիւնը նորէն հաստատուելէն ետեւ, Գաղղիայիք առանձին կերպով մը Անգղիայի բարեկամութիւնը կը փնտուէին: Սակայն մէյ մ'որ Գաղղիայի յեղափոխութիւնը փրկթաւ, երկու տէրութեանց մէջ անանկ թշնամութեան ու պատերազմի շարքեր սկսան, որ հազիւթէ քիչ մը ժամանակ միջահատելով (1802—1803), մինչեւ վերջը Երկու կողմանէ ալ մեծ սաստկութեամբ տեւեցին: Անգղիա աս պատերազմներուն մէջէն չէ թէ միայն յաղթող ելաւ, հապա նաեւ իր թէ Եւրոպայի ու թէ արտաքին գաղթականութեանց մէջ ունեցած երկիրներն աւելցուցած, միանդամայն Եւրոպայի ցամաք Երկրին վրայ ունեցած ազդեցութիւնը մեծցուցած: Նոյն պատերազմներուն վերջին ատենները նաեւ Ամերիկայի Միարանեալ նահանգներուն հետ պատերազմի բռնուեցաւ (1812—1814): Գաղղիայի յեղափոխութիւնը՝ Երկրին ներքին հանգամանաց վրայ մեծ ազդեցութիւն ըրաւ, ան կողմանէ՝ որ նորոգութեանց ու փոփոխութեանց խօսքը մէկդի ձգուելէն զատ, կառավարութեան խիստ կերպ մը կը բանեցուէր մանաւանդ իրանաւայի մէջ, ուր ժողովրդոց կրած նեղութիւններէն ու Գաղղիացւոց զբգութենէն յառաջ եկած ապստամբութիւններուն պատճառաւ, նոյն տեղաց խորհրդանոցին անկախութիւնը (Հատ. Բ. 166) վերցուեցաւ եւ կամ նոյն խորհրդանոցը Անգղիայի խորհրդանոցին հետ միացաւ: Աս խստութիւններն ու Գ. Էրորդ Գ. թագաւորին ինքնազլուխ գործելու ջանքը, որոնց համար ստորին ժողովրդեան ատելի եղած էր, պատճառ տուին իր կենաց դէմ զանազան անդամ՝ գաւաճանութիւններ նիւթուելուն: Նոյն թագաւորին վրայ՝ իր թագաւորութեան առաջին տարիներէն

(1765էն) վեր մոտաց հիւանդութիւն մը կ'երեւար։ Առ ժամանակաւոր հիւանդութիւնը ետքի ատենները (1810) տեւական խելացնորութեան փոխուեցաւ։ անանկ որ վերջապէս իր համանուն (Գևորգ Գ.) որդին եւ թագաժառանգը՝ տէրութեան խնամապետ գրուեցաւ (1811, Յունուար 10), եւ նոյն պաշտօնը մինչեւ իր հօրը մահը վարեց, որն որ վերջին ատեններն կատարեալ կուրացաւ ալ։

**12. ԳԵՐՄԱՆԻԱԿԱՆ ՎԵՐԺԻՆԻ ՊՐԵՍԵՐՎԱՏԻՎ ԳՐԱԴԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ**։ Գերմանիայի գլխաւոր տիբրող իշխանները։ Գրեթէ երեքհարիւր տարիէ վեր աս պետութիւնը՝ թէ ըստ ներքին հանդամանաց եւ թէ ըստ արտաքին յարաբերութեանց՝ խորունկ սասանութիւններու տակ ինկած ու շատ տկարացած էր։ Խնչպէս շատ անդամ ըսինք, Գերմանիայի տէրութեանց միութիւնը՝ միայն արտաքրուստ մնացած էր։ Գերմանական ազգերն իրարու հետ միացընող կապը՝ միշտ աւելի կը թողնար։ Ասհմանադրութեան հին ձեւերն ու կարգադրութիւնները տակաւին կը կենային։ բայց ոդին ու զօրութիւնը վերցուած էին։ Միայն արտաքին յարաբերութիւններէ ու թէութիւններէ կախուած էր պետութեան նոյն ատենուան վիճակին ալ տեւելը։ Անոր համար երբ որ Եւրոպայի տէրութիւնները տակնութիւնուայ ընող սասանութիւնք սկսան իրեն ալ ազգել, կրնայ ըսուիլ որ ամէն տեղէն աւելի հոն փոփոխութեանց առիթ տուին, որուն գլխաւոր պատճառառներէն մէկն եղաւ ներքին միարանութիւն չգտնուիլը, ու այլեւայլ Գերմանական տէրութեանց իրարու դէմ կռուիլը։ Ասանկով իր թոյլ կապն ալ լուծուեցաւ կամ խզուեցաւ եւ վերջապէս կայսրութիւնը բոլորովին ջնջուեցաւ (1806)։ Այսպէս ալ խորունկ եղաւ աս կորդանումը, որ ետքէն Եւրոպական տէրութեանց հին գումարութեան նորէն կանգնուելու ատենը՝ հազիւ կարելի եղաւ հին կայսրութեան տեղ՝ տէրութեանց դաշնակցութիւն մը հիմնել։ — Առ շրջանին սկիզբը կայսր էր Յովսէփ Բ., իրեն յաջորդեց Լէորոլս Բ., իսկ աս վերջնոյն՝ Փրանկիսկոս Բ., որն որ Գերմանիայի վերջին կայսրն եղաւ։ — Նոյն ատեն ինը կայսրընտրութիւնք կային, որոնք հետեւեալ իշխաններուն ձեռքն էին. 1. Փրեդերիկոս կարոլոս՝ Մոգունտիայի, 2. Մաքսիմիլիան՝ Դոլոնիայի, 3. Կղեմէս Ալբնիկեղաւ՝ Դրիէրի կայսրընտիր արքեպիսկոպոսք. 4. Յովսէփ Բ. կայսրը՝ Բոհեմիայի կայսրընտիր, 5. Փրեդերիկոս Դուլիէլմոս Բ. Պրուշի թագաւորը՝ Պրանտենպուրկի կայսրընտիր, 6. ու 7. կարոլոս թէոդորոս

Ֆալքի կամ՝ Պալատական եւ Պատրիէրայի կայսրընտիր, 8.  
Փրեդէրիկոս Աւգուստոս Գ. Սաքսոնիայի կայսրընտիր, 9.  
Գ.է.որդ Գ. Անգղիայի թագաւորը՝ Հաննովէրի կայսրընտիր :

**13. ԱԿՈՑՔԻ Բ.** Յովսէփ Բ. կայսր : Ստորին  
նահանգաց ապստամբութիւնը : Խնչպէս յառաջագոյն  
տեսանք, Յովսէփ Բ. կայսրն իր ժառանգական երկրի-  
ներուն մէջ խել մը քաղաքական ու եկեղեցական փոփո-  
խութիւններու ձեռք զարկած էր, որոնցմէ շատերն ան-  
պատշաճ բաներ էին ու խիստ անյաջող ելք ունեցան (Հատ-  
ր. - 175, 176)։ Աս փոփոխութիւնք ուրիշ տեղերէն աւելի  
Աւստրիական Ստորին նահանգաց կամ Բեղդիայի մէջ շփո-  
թութիւններու առիթ տուին : Կայսրը կ'ուզէր առ երկրին  
մէջ գատառտանական, եկեղեցական եւ ուսումնական նը-  
կատմամբ զանազան նորոգութիւններ ընել (1786), որոնք  
թէեւ ըստ մասին հարկաւոր եւ ժողովրդեան օգտակար ալ  
սեպուէին, ի վերայ այսր ամենայնի հակառակ էին Զուար-  
թագին մուտք<sup>1</sup> ըստուած Պրապանդի հիմնական օրէնքնե-  
րուն : Ասոր համար նոյն երկրին մէջ շուտ մը մեծ դրբ-  
գութիւնք սկսան : Պրապանդի կարգաժողովը՝ կայսեր  
ըստ սովորութեան ինդրած գրամանկան օգնութիւնը զա-  
ցաւ (1787. Ապր. 27), մինչեւ որ ժողովրդեան վոդով-  
մանց առիթները վերցուին : Աս ալ բաւական չէ, շատ  
քաղաքներու մէջ աղմկայոյզ ու ապստամբական գործո-  
ղութիւններ պատահեցան : Այսպէսով կայսրը ստիպուե-  
ցաւ տուած հրամանները ետ առնուլ (Աեպտ. 2)։ Բայց  
շփոթութիւնք անով ալ չհանդարտեցան, եւ աւելի եւս  
սաստկացան՝ երբ որ կայսրը սկսաւ Լուվոնիայի համալսա-  
րանը կերպարանափոխ ընելու ետեւէ իյնալ : Ասոր վրայ  
կայսրը նախ հրատարակեց որ ինք զինքը պարտաւոր չիսե-  
պէր երկրին իրաւունքները եւ մանաւանդ Զուարթագին  
մուտք ըստուած հիմնական օրէնքներով արուածները յար-  
գելու (1789. Յունու. 6)։ Եւ ետքը տեսնելով որ իր վեր-  
ջին խաղաղական առաջարկութիւններն ալ չեն ընդունիր,  
հին սահմանադրութիւնը բոլորովին ջնջեց (Յունիս 18)։  
Աս որոշման հետեւանին եղաւ յայտնի ապստամբութիւն  
մը, որն որ հետզհետէ՝ Լիւքսենպուրկէն զատ՝ բոլոր երկրին  
վրայ տարբածեցաւ : Կայսերական զօրբերն ու կուսակալը  
մերժուեցան : Յովսէփ Բ. թէպէտ հին սահմանադրու-  
թիւնը նորէն հաստատեց, բայց Բեղդիացիք չուզեցին գլուխ  
ծռել, մանաւանդ թէ բացի Լիւքսենպուրկէն բոլոր գաւ-

<sup>1</sup> Խոշու տուն:

առաց պատգամաւորները վեհապետական համաժողով մը գումարելով, իրենք զիրենք կայսեր իշխանութենէն անկախ հրատարակեցին (1790, Յունու.):

**14.** Լէրորութիւննեան ներքին ու արտաքին յարաբերութիւնները կը շիտկուին: “Նոյն շփոթութիւններուն մէջ իր կեանքը կնքեց Յովսէփ Բ. կայսրը (1790, Փետր. 20), առանց զաւակ ձգելու, որով եւ Աւստրիայի ժառանգական երկիրներուն մէջ անմիջապէս իրեն յաջորդեց իր երկրորդ եզրայրը՝ Լէրորութիւննեան որ յառաջ Դուկանայի մեծ դքսութեան մէջ իր հօրը յաջորդած էր (1765). Եւ նոյն տարին Գերմանիայի կայսր ալ ընտրուեցաւ (1790, Սեպտ. 30): Խիստ դժուար էր առ նոր կայսեր գործքը. չէ թէ միայն Ստորին նահանգները յայտնի ապստամբութեան մէջ էին, հապա նաև Յովսէփ կայսեր նորոգութեանց պատճառաւ տէրութեան ուրիշ զաւառներն ալ եւ առանձինն Հունգարիա մեծապէս տրժգոհ ու գրգռեալ էին: Ասկից զատ՝ արտաքին յարաբերութիւնք ալ աղէկ չէին. Աւստրիա Տաճկաստանի հետ դժբախտ պատերազմի մը բռնուած էր, իսկ Պրուշի հետ խիստ գրգռուած վիճակի մէջ կը գտնուէր: Բայց Լէրութիւն իր խոհեմ չափաւորութեամբն ամենայն ինչ կարգի դրաւ: Իր նոր մայրաքաղաքը չմուած, ճամբան յայտնեց թէ իր գաւառներուն կարդաժողովները միապետութեան հիմնենքը կը համարի, եւ կ'ուզէ անոնց բոլոր հին իրաւունքները ետ դարձնելով, անոնց հետ միաբան՝ իր ժողովրդոց երջանկութեան համար աշխատիլ: Աս յայտարարութեան համեմատ, նախ Ռուայիսենպախի գեսպանաժողովոյն մէջ Պրուշի հետ բարեկամական յարաբերութեանց մէջ մանելէն եւ նոյն տէրութեան միջնորդութեամբ Դրան հետ հաշտուելէն ետեւ, մտադրութիւնը՝ տէրութեան ներքին հանդարտութիւնը հաստատելու նուիրեց: Անձամբ Հունգարիա երթարով եւ թագադրութեան ատեն (Կոյ. 15) Հունգարացւոց բոլոր հին իրաւունքները հաստատելով, զիրենք հանդարտեցուց: Աւելի դժուարութիւն կրեց Բայց զիայի հանդարտիլը. բայց ան ալ վերջապէս գլուխ ելաւ, եւ ասոր մեծապէս օգնեց՝ իր խոհեմականն ընթացքէն զատ՝ նոյն իսկ երկրին վիճակը: Արդէն իսկզբանէ Ստորին նահանգաց բնակիչները մէկմէկու հետ իյնալու սկսած էին, եւ մէջերնին մէկը չկար՝ որ կարենար զիրենք միաբանել ու առաջնորդել: Ուր որ Ֆիխանտրայի մէջ իրենց հին սահմանադրութիւնը պահել կ'ուզէին, Պրատանդի մէջ ո ամ-

կապետականք կը պահանջէին որ ժողովողեան իշխանութիւնը հաստատուի : Առ առանկ ըլլալով, թէպէտ բևզգիացիք կայսեր ըրած զիջումներն արհամարհանօք մերժեցին . բայց աս պատճառաւ իր անոնց դէմ խաւրած բանակէն յազմուելով, զայտուեցան ու հանդարտեցան, մանաւանդ որ Պրուշէն յուսացած օդնութիւննին ալ չգտան : Ի վերայ այսր ամենայնի Լէորոլու իր զինուքը զայտած երկրին հին ազատութիւններն ու իրաւունքները բոլոր հաստատեց եւ ապատամբաց կատարեալ թողութիւն չնորհեց (Գեկ . 10) :

**15.** Փրանկիսկոս Բ. : Աւստրիա կայսրութիւն կ'ըլլայ : Թէպէտ Լէորոլու Բ. այսպէս իր տէրութեան թէ ներքին ու թէ արտաքին յարարերութիւնները շիտկեց, բայց Գաղղիայի նկատմամբ իր դիրքը միշտ աւելի վոտանգաւոր կ'ըլլար : Սակայն աս կողմանէ ալ խոհեմութիւնն ու չափաւորութիւնը ձեռքէ թող չտուաւ . վասն զի թէեւ Պրուշի հետ միաբանելով, սկիզբ ըրաւ Գ.աղղիայի դէմ դրուած դաշնակցութեանց, ի վերայ այսր ամենայնի մինչեւ վերջը զգուշացաւ զինէ ալ միջամտութիւն ընելէն : Այսպէսով իր կարճժամանակեայ կառավարութեան վերջը (1792. Մարտ 1) խաղաղութեան մէջ թողուց իր տէրութիւնը : Իրաց վիճակը բոլորովին փոխուեցաւ իր որդոցն ու յաջորդին Փրանկիսկոս Բ.ին ատենը, որն որ քիչ մք եաքը Գաղղիայի հետ պատերազմի բռնուեցաւ : Առ պատերազմը չորս հինգ անգամ նորոգեցաւ, ինչպէս իւրաքանչիւր տեղերը մանրամասն պիտի տեսնենք, եւ Աւստրիա սաստիկ դժբախտութիւններու հանդիպեցաւ ու մեծամեծ կորուստներ ըրաւ . բայց վերջապէս բովանդակ Լւրոպայի հետ յաղթող եղաւ, եւ յառաջուընէ աւելի ընդարձակուելով ու զօրանալով, առաջին աստիճանի տէրութեանց կարգին մէջ հաստատուն մնաց : — Փրանկիսկոս կայսրն իր ժառանգական երկիրները կայսերական աստիճանի բարձրացուց (1804), եւ այսպէս Հապսագուրկեան-Լոթարինգեան տէղ՝ Աւստրիայի ժառանգական կայսրութեան թագին տէղ՝ Աւստրիայի ժառանգական կայսրութեան թագն առաւ :

**16.** Պիլիթ . Փրեդերիկոս Գուլինլմոս Բ. : Փրեդերիկոս Բ.ին ձեռքովն աս թագաւորութիւնը առաջին աստիճանի տէրութեանց կարգը բարձրացած էր . Հարաւային ու Հիւսիսային տէրութեանց մէջտեղը կը կենար . եւ նոյն իսկ խաղաղութեան ատեն Աւստրիայի սոսիս էր : Բայց Փրեդերիկոս Բ.ին մէկէն պակսելովը (1786. Օ-

գոստ. 17), Պլուշին ըրած կորուստը շատ մեծ էր, որովհետեւ իր եղբօրորդին ու յաջորդը Փրեդերիկոս Գուլիելմոս Բ. իր նախորդին սկսածը նոյն կերպով յառաջ տանելու յարմար մարդ չէր, եւ Փրեդերիկոս Բ. կառավարութեան գործքերն իր հոգւովը շարունակելու համար վարիչ պաշտօնեայ մը յառաջ բերած չէր: Եւրոպայի նոյն ժամանակուան գլխաւոր յարաբերութիւններն ըստ մեծի մասին յիշեալ վեհապետին ձեռքովը ձեւացած եւ հաստատուն մեացած էին: Խոկ իր յաջորդը թէպէտ իսկզբան Եւրոպական իրողութեանց մէջ իրաւընտրական պաշտօն մը վարեց, գլխաւորաբար Հոլանտայի յեղափոխութեան ու Աւստրիական-Տաճկական պատերազմին մէջ, բայց իր հօրեղբօրը հոգին ու զօրութիւնը չունենալով, շուտ մը թէ ըստ ներքնոյն եւ թէ ըստ արտաքնոյն տեսնուեցաւ որ Պլուշի ճարտարարուեստ տէրութեան առաջին շարժիչը պակսած է: Ասոյգ է Աւստրիայի հետ միացած՝ նախ Գաղղիայի յեղափոխութեանց դէմ ելաւ: բայց շուտ մը նեղի գալով, ամենէն յառաջ ետ քաջուեցաւ: Իր ատենն ու իր գործակցութեամբն եղան Լեհաստանի երկրորդ ու երրորդ բաժանումները, որով իր տէրութեան երկիրները, թէպէտ Գաղղիայի սահմանակից կողմերը պղտիկցած էին, բայց եւ այնպէս իր մեռած ատենը (1797, Նոյ. 16) իր հօրեղբօրը թող տուածէն հազար քառակուսի մզոն մեծցած էին: Իր որդին ու յաջորդը Փրեդերիկոս Գուլիելմոս Գ. Գաղղիայի նկատմամբ երկայն ատեն իր հօրը վերջին տարիներուն չեղոքութիւնը պահելէն ետեւ, նորէն պատերազմի ելլելով, իր տէրութիւնը վերջին աստիճանի նուաստութեան ու տկարութեան հասցուց: Բայց վերջապէս յաղթական եղաւ, եւ կրնայ ըսուիլ որ ուրիշ ամէն տէրութիւններէն աւելի շահ ունեցաւ:

17. ՀՈԼԸՆՑՈՒՅՑ. Ներքին շփոթութիւնք ու յեղափոխութիւնք: Աս լրջանին սկիզբը նոյն հասարակապետութիւնը ներքին շփոթութիւններով կը վրգովէր, որոնք յառաջ կու գային երկրին սահմանադրութեան մէջ եղած ապականութեան սերմանն աճելէն, եւ Օրանեան ու Հայրենասիրական ըսուած կուսակցութիւններուն մէջ կուսակալին իրաւանց վրայ ելած կռուէն: Հայրենասահիրական կողմանակցութիւնը, որն որ կուսակալին իրաւունքները նուազցընել մանաւանդ թէ բոլորովին ջնջել կ'ուզէր, աւելի զօրաւոր էր վաճառականութեան քաղաքներուն մէջ: Եւ թէպէտ ըստ մեծի մասին հին Աւագաժողովոյ ըսուած կողմակցութենէն (Հատ. Բ. 79.) յառաջ կու գար, բայց

ալ նոյնը չեր: Երկու կողմնակցութեանց մէջ ատելութիւնը սկսած էր Անգղիայի հետ պատերազմ՝ եղած ատեն (Հատ. Բ. 251)։ Եւ Գուլիելմոս Եւ ին (Հատ. Բ. 167) գէմ Հայրենասէրը ամբատանութիւն կ'ընեին որ երկուերեսութեամբ կը վարուի: Խաղաղութեան դաշինք (Հատ. Բ. 253) գրուելէն ետեւ, մանաւանդ թէ նոյն գաշանց պատճառաւ, Անգղիայի ու Գաղղիայի ազգեցութեամբ, առ ատելութիւնը սաստկացաւ: Նոյն պարագաներուն մէջ Հայրենասիրաց կողմնակցութիւնն աւելի զօրացաւ, մանաւանդ երբ որ հասարակապետութիւնը պաշտպանողական գաշինք դրաւ Գաղղիայի հետ (1785, Նոյ. 10): Առանկով Հայրենասէրը սկսան կուսակալին իրաւանց գէմ գործքեր գործել, մինչեւ կարգաժողովը զինքը զօրաց հրամանատարութեան աստիճանէն կախեց (1786): Անկէ ետեղինեալ զնդեր ալ հանեցին: Հողանտա առ կերպով կատարեալ յեղափոխական վիճակի մէջ կը գտնուէր. որուն կատարածը գժուարաւ կրնար գուշակուիլ:

**18.** Օտարաց միջամտութեամբ յեղափոխութիւնը կը ծնշուի եւ Գուլիելմոս Ե. իր իշխանութեան մէջ կը հաստատուի: Եթէ Հոլանտացիք իրենք իրենց մային առ շփոթութիւնք հաւանական է որ շատ երկայն կը տեսէին. բայց Պրուշ եւ Անգղիա՝ ազգականութեան կազով Օրանեան տան հետ կապուած ըլլալնուն համար, ընտանեաց ինդիրը՝ տէրութեան ինդիր սեպելով եւ կուսակալին կողմը զինեալ միջամտութիւն ընելով, կռիւն ուղածնուն պէս գլուխ հանեցին: Աս բանս անով աւելի գիւրաւ յաջողեցաւ, որ Գաղղիացիք իրենց ներբին իրողութիւններէն արգելուելով, Հայրենասիրաց կողմնակցութիւնն իր բախտին թող տուին: Ուստի եւ Պրաւնշուայկի դքսին հրամանատարութեամբը Պրուշի զօրքը Հոլանտա մտաւ, եւ գրեթէ առանց գիմագարձութիւն գտնելու երկրին ամէն կողմը բռնեց (1787, Սեպտ.): Հասարակապետութեան համար առ գէպքին ունեցած հետեւանքն ան եղաւ, որ ժառանգական կուսակալը նորէն իր իրաւանց մէջ հաստատուեցաւ: Սակայն իրաց առ վիճակը պէտք էր որ օտարաց ձեռքովն ապահովնար. անոր համար ալ ըստ ինքեան ասկից յառաջ եկաւ Անգղիայի ու Պրուշի հետ դրուած Երից գաշնաւորութիւնը, որուն հետեւութիւնները քիչ մը ետքը ուրիշ կողմեր եւ առանձինն հիւսիսային կողմերն ալ տեսնուեցան, որովհետեւ ասով Անգղիայի ազգեցութիւնը Եւրոպայի ցամաք երկրին վրայ նորէն

հաստատեցաւ։ Նախ երկու տէրութիւնք Հոլանտայի հետ դաշնաւորեցան եւ կուսակալութեան ու անոր բոլոր իրաւանց պահուելուն երաշխաւորութիւն տուին (1788, Ապր. 15)։ Ասոր վրայ Լոյցի մէջ Անգղիա եւ Պրուզ պաշտպանողական դաշնաւորութիւն դրին (Յունիս 13), եւ իրարու բոլոր ստացուածոց փոփոխակի երաշխաւոր եղան։

**19. ի ՑՈՒԼԻ Ա.** Գլխաւոր տէրութեանց վիճակն ու վեհապետները։ Աս գեղեցիկ երկիրն արտաքուսա խաղաղութեան մէջ էր։ Ամենէն աւելի հանդարս էր Սարդինիա, ուր Վիկտոր Ամադեոս Գ. կը կառավարէր (1773էն վեր)։ Բայց կրնայ բսուիլ թէ Գաղղիայի շփոթութիւններն ամէն տեղերէն յառաջ հօն ազգեցութիւն ըրին, որուն գլխաւոր առիթներէն մէկն եղաւ յիշեալ թագւաւորին աղջկան՝ Լուգովիկոս Փ. ին եղբօրը Արդուայի կոմսին հետ ամուսնացած ըլլալը։ Նոյն թագաւորին յաջորդեց իր առաջին որդին Կարոլոս Էմմանուէլ Դ. (1796. Հոկտ. 16), որն որ քանի մը տարի ետքը հրաժարելով (1802, Յունիս 4), իրեն յաջորդ ունեցաւ իր երկրորդ եղբայրը՝ Վիկտոր Էմմանուէլ Ա. — Նէապոլսոյ ու Սիկիլիայի կամ Երկու Սիկիլիայի գահին վրայ կը նստէր Սպանիայի կարոլոս Գ. թագաւորին երրորդ որդին՝ Փերդինանդ Դ. (Հատ. Բ. 168), որն որ իր ամուսնոյն Մարիամ կարոլինային (Աւատրիայի Մարիամ Թևերեզիա կայսրուհոյն ազջկան ու Գաղղիայի Մարիամ Անդուանէդ թագուհոյն քրոջը) ազգեցութեամբը՝ քանի մ'անգամ Գաղղիայի թշնամեաց հետ միացաւ եւ իր տէրութեան գլուխը մեծամեծ չարիքներ գալուն առիթ տուաւ։ — Դուսկանայի մեծ դքսութիւնը, որն որ Աւատրիայի տան երկրորդական ծիւզին ստացուածն էր, Փրանկիսկոս Ա. ին մահուընէ ետեւ (Հատ. Բ. 210) անոր կրտսեր որդւոյն Լէորոլոսսին ձեռքն էր. եւ երբ որ աս վերջին իշխաննը կայսերական աստիճանին մէջ իր երեց եղբօրը Յավուէֆ Բ. կայսեր յաջորդեց (14). Դոսկանայի մեծ դքսութիւնն իր երկրորդ որդւոյն Փերդինանդ արքիքքսին անցաւ։ Ինչպէս վերոյիշեալ երկու խոալական տէրութիւնք, նոյնպէս աս մեծ դքսութիւնն ալ Գաղղիացւոց ձեռքովը զանազան փոփոխութիւններու տակ ինկաւ. եւ մեծ դուքսը՝ մէկալ երկու տէրութեանց վեհապետներուն նման՝ իր երկիրները կորսընցընելով, հաղիւ Եւրոպայի իրողութիւնները շխտկուած առեն՝ նորէն իր գահին վրայ հաստատուեցաւ։ — Եկեղեցւոյ կամ Հռոմի տէրութեան մէջ քահանայապետական

գահը կը նստէր Պիոս Զ. (1775 էն վեր)։ Նոյն քահանայապետը Գաղղիացւոց ձեռքով իր երկիրներէն մերժուելէն ու Վալանսի մէջ իրբեւ բանտարկեալ մեռնելէն ետեւ (1799. Օգոստ. 29), իրեն յաջորդ ընտրեցաւ Պիոս Է., որն որ իր նախարդէն աւելի նեղութիւն ու վիշտ կրելէն եւ երկայն ժամանակ իր տէրութեան երկիրներէն դուրս իրբեւ գերի կամ բանտարկեալ մեալէն ետքը, վերջապէս Եւրոպայի տէրութիւնք իրենց հին վիճակին մէջ հաստատուած ատեն, ինքն ալ կարող եղաւ իր գահը նստիլ։ — Վենետիկի, ինչպէս նաև ուրիշ քանի մը Խոտական պղտիկ տէրութեանց վրայ իւրաքանչիւր տէղերը կը խօսինք։

**20. ՍՊՈՒԽԻՆ ՈՒ ԲՈՐԴՈԽԻԱԾԼ.** Աս երկու տէրութեանց վեհապետները։ Սիկիլիայի գահէն Սպանիայի գահն անցնող կարողու Գ. թագաւորը (Հատ. Բ. 168) աս շրջանին սկիզբները մեռնելով (1788. Դեկտ. 13), իրեն յաջորդեց իր որդին Կարողու Գ., Երկու Սիկիլիայի Փերդինանդ Գ. թագաւորին եղայրը։ Աս տկար վեհապետը, որն որ բոլորովին իր ամուսնոյն ու անոր մտերմին Ազգուտիայի դրսին ազդեցութեան տակն էր, նախ Գաղղիայի գէմ ելլելէն ու վերջը անոր հետ դաշնակցելէն ետեւ, թէ՛ արտաքին թշնամեաց նենդութենէն եւ թէ՛ ներքին ընտանեաց շփոթութիւններէն ստիպեցաւ թագէն հրաժարել։ (1808. Մարտ. 19)։ Նոյն ատեն գահ ելլող իր Փերդինանդ է. որդին ալ շուտ մը հրաժարեցաւ, եւ հօրն ու բոլոր արքունական տան հետ երկայն ժամանակ Գաղղիայի մէջ իրբեւ բանտարկեալ մեաց։ Այսպէսով Սպանիական ազգը դիւցազնական քաջութեամբ իր անկախութեան համար պատերազմած ատեն՝ ինք անդործ կենալէն ետեւ, հազիւ Եւրոպական տէրութեանց դումարութեան նորէն կանգնուելու ատեն՝ իր գահը կրցաւ ելլել։ — Բորդուկալի գահը կը նստէր Մարիամ Փրանկիսկա թագուհին, որն որ իրեն իշխանակից ըրած էր իր Պետրոս Գ. ամուսինը (Հատ. Բ. 169)։ Վերջին իշխանը մեռնելով (1786) եւ թագուհին սեւամազնութեան մէջ իյնալով, իրենց որդին Յովհաննէս (Զ.) թագաւորութեան ինամապետ եղաւ (1792. Փետր. 10), եւ մինչեւ մօրը մահը (1816) նոյն աստիճանին մէջ մեաց։ Ժամանակին շփոթութիւններէն բռնադատուած՝ արքունական ցեղը Պիրաղիիա գնաց, ուր Եւրէն նոյն ցեղին զիսաւոր ճիւղը հաստատուեցաւ, իսկ Բորդուկալի գահը երկրորդական ճիւղին անցաւ։

**21. ՍՈՄԸՆԵԸՆ ՏԵՐՈՒԹԻՒՆ.** Ապտիւլ-Համիտ,

Սելիմ Գ., ու Մահմուտ Բ. սուլդանները : Ներկայ շրջանին սկիզբը աս գահին վրայ կը գտնենք զսուլդան Ապտիւլ-Համբատ (Հատ. Բ. 177)։ Թէ պէտ աս սուլդանն ի հարկէ ստիպուելով, Ուուսաց՝ Խրըմի տիրելուն հաւանեցաւ (Հատ. Բ. 237). բայց ետքէն Անդղիայի ու Պրուշի գրգռելով՝ Ուուսիայի դէմ պատերազմ՝ հրատարակեց (1787), որուն Աւստրիա ալ մասնակից եղաւ։ Նոյն պատերազմին ատենն ինք մեռնելով (1789, Ապր. 7), իր յաջօրդը՝ Մուստաֆա Գ. ին որդին՝ Սելիմ Գ. քիչ մը ժամանակ ալ պատերազմը յառաջ տանելէն ետեւ, նախ Աւստրիայի ու ետքը Ուուսի հետ խաղաղութիւն ըրաւ, առաջնոյն հետ՝ առանց կորուստ ընելու, իսկ վերջնոյն հետ՝ կարծուածէն նուազ կորստով։ Սուլդան Սելիմ գահ անցնելուն պէս, միտքը դրաւ իր տէրութեան նորոգիչն ըլլալ՝ բայց երկայն ատեն արտաքին պատերազմներէն ու ներքին շփոթութիւններեն խափանուեցաւ։ Եւ երբ որ վերջապէս ձեռք զարկաւ, խիստ անյաջող ելք ունեցաւ։ Ամէն բանէն յառաջ ուղեց Եւրոպայի զինուորական կարգադրութիւնները խոթելով, Եւնիչէրիններու գնդերը լուծել, որոնք մեծ անկարգութեանց պատճառ կ'ըլլային։ Հաղիւ թէ աս նկատմամբ քիչ մը փոփոխութիւններ եղած էին, մէջ մ'ալ Եւնիչէրիններն ապստամբութիւն մը հանեցին։ Եւ ամեններին զիջում՝ մը զիրենք հանդարտեցընելու բաւական չըլլալով, Սուլդան Սելիմ գահէն հրաժարացաւ ու անոր տեղն անցաւ Ապտիւլ-Համբատին մեծ որդին Մուստաֆա Գ. (1807, Մայ. 28, 29)։ Աս ալ բաւական չէ, երբ որ Ուուսչուգի Պայրագտար Մուստաֆա փաշան զօրօք եկած՝ հրաժարող սուլդանը նորէն գահ հանել կ'ուզէր, նոյն սուլդանը պալատին մէջ սպանուեցաւ։ Բայց Պայրագտար ապստամբները զսպելով, զՄուստաֆա Գ. գահէն իջեցուց եւ անոր տեղը նստեցուց կրտսեր եղբայրը՝ Մահմաւտ Բ., որն որ մեծ բախտաւորութեամբ մահուանէ ազատած էր (1808, Յուլ. 28)։ Աս երիտասարդ սուլդանը զՊայրագտար փոխարքայութեան աստիճան բարձրացընելով, անոր հետ սկսաւ Սուլդան Սելիմին նորոգութիւնները յառաջ տանիլ։ Բայց ինքն ալ նոյն անգամ չկրցաւ գլուխ հանել։ Բնյու որ նոր ապստամբութեամբ մը իր հաւատարիմ փոխարքան մէջտեղաց վերցուելով (Նոյ.), պատշաճ սեպէց աւելի յարմար ժամանակի սպասել։ Ալերջին շփոթութեան օրերը ապստամբաց յոյսը կտրելու համար, փոխարքան՝ գահէն վար առնուած Մուստաֆա Գ. սուլդանը մեռցընել տուած էր։

# ԱՐԱՋԻՆ ՄԱՍ

— — —

## ԵՐԱՋԻՆ ՄԻԶՈՑ ԺԱՄԱՆԱԿԻ

Ա. ԳԱՂՎԱՅԵՒՄ ՄԵՇ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԵՆ  
ՄԻԱՅԵՆ ԳԱՄԲՈՑ ՖՈՐՄԻՈՑԻ ԽԵՂԱՊԴՈՒԹԻՒՆԸ

(1786—1797)

(ՀԱՐԱՀԱՑԻՆ ԺԷՐՈԽԹԻՒՆՔ)

**22.** Կառավարութեանց ազատական կերպ կամ սահմանադրութիւն ձեռք բերելու ջանք : Առ ժամանակի միջոցին պատահած վրդովմունքները՝ թէպէտ ըստ ինքեան իրարմէ տարբեր պատճառներէ յառաջ եկան . ի վերայ այսր ամենայնի ամենուն մէջ ալ յայտնի կը տեսնուի կառավարութեան ազատականագոյն կերպ մը ձեռք բերելու ջանքը : Բայց աս կերպարանափոխութիւնը չէր կրնար հանդարտութեամբ կատարուիլ, հապա պէտք էր որ սասանութիւններ պատճառէր . ինչու որ մինչեւ նոյն ատեն տէրութեանց կառավարութեան կերպը՝ աւելի սովորութեամբ յառաջ եկած կարգաւորութիւններու, եւ անոր համար խիստ հաստատուն արմատներ ձգած էր եւ իրր թէ ընկերութեանց հոգւոյն մէջ թափանցած : Արդէն յայտնի է որ նոյն իսկ գրուած սահմանադրութիւնք ան ատեն միայն հաստատուն կ'ըլլան, երբ որ երկայն գործածութեամբ ու վարժութեամբ սովորութեան դարձած են : Բայց քաղաքականութեան մէջ ամենապարզ ճշմարտութիւնք ալ հասարակօրէն շատ դժուարաւ կը ճանչցուին : Ասով կրնայ մարդ անոնց մոլորութիւնը հասկրնալ, որոնք կը կարծեն որ չէ թէ միայն սահմանադրութեան մուրհակի մը մէջ ամեն բան մէկէն կրնայ

դիւրաւ որոշուիլ, հապա նաև թէ բաւական որ բան մը մինակ տեղ մը խոթել ուզուի, նովին իսկ պէտք է որ տեւական եւ հաստատուն ըլլայ: — Որովհետեւ առ կառավարութեանց կերպը փոխելու ջանքն ու անկից ծագած շփոթութիւնները նախ Գաղղիա սկսան, եւ անկից՝ ուրիշ տեղեր անցան, անոր համար պէտք է որ մասնաւոր մտադրութեամբ մը Գաղղիական փոփոխութիւններուն վրայ ճառենք:

## Ա.

Գաղղիայի մեծ յեղափոխութեան ներքին պատմութիւննը, սկիզբէն մինչեւ ասժամանակի միջոցին վերը  
(1789—1797):

**23.** Գաղղիայի յեղափոխութեան վրայ ընդհանուր տեսութիւն: Խւրտպական տերութեանց վիճակին վրայ նկատուած հանգամանկըներուն շատերը՝ որոնցմէ մեծամեծ շփոթութիւնք կը վախցուեին, կրնայ ըստիլ որ ամէն տեղերէն աւելի Գաղղիայի մէջ կը գըտնուեին, ուր անոնցմէ բորբոքած ներքին հրդեհին բոցերը շուտ մ'անանկ բարձրացան ու տարածեցան, որ նոյն տերութեան մէջ ամենայն ինչ ապականելէն ու մոխիր գարձըննելէն ետեւ, հրաբուխի մը ժայթմունքի պէս՝ սահմաններէն դուրս յարձակեցան, եւ վերցյիշեալ հանգամանկըններէն նպաստ գտնելով՝ մօտաւոր ու հեռաւոր գաւառներն աւերտվ ու ապականութեամբ լեցուցին: Թէեւ մեր պատմութեան ընթացքին նայելով, մեր միտ գնելիքը՝ Գաղղիայի յեղափոխութեան աւելի արտաքին ազդեցութիւնն է, քան թէ իր պատճառած ներքին փոփոխութիւնները. սակայն որովհետեւ արտաքինն աղեկ չենք կրնար իմանալ՝ թէ որ ներքին պատմութեան մէջ խորունկ շժափանցենք, անոր համար պէտք է որ նախ նոյն ներքին սասանութիւնները տեսնենք: — Գաղղիայի աս սասանութիւն-

ները կատարեալ չսկսած ալ, արդէն ըլլալիքը յայանի կը անմառաւէր. նոյն իսկ ընդհանուր կարգաժողով<sup>1</sup> գումարութիլը՝ բացայացա կը ցուցինէր ժամանակին տիրող հոգին եւ բաներուն շուտ մ'աւր հասնելիքը: Առողգ է ելեւմտից նեղութիւնն էր նոյն գումարումը պատճառողը. ի վերայ այսր ամենայնի բատ ինքեան՝ թաղաւորական բացարձակ իշխանութեան կամ արձակազետութեան սահմանաւորում մըն էր, որով եւ նոյն ատենուան կառավարութեան կերպին կերպարանափոխութիւն մը: Սակայն նոյն իսկ առ գումարումն օգտակար սեպողները՝ պէտք էր որ իսկզբան անոր մէջ պատահածները տեսնելին ետեւ, ունենալու ելքին վրայ հոգի ու վախի մէջ իշխային: Բայց մենք նոյն սասանութիւններէն յառաջ պատահող եւ անոնց նախաշաւ. իդ եղող դէպքերը քննենք:

**24.** Ելեւմտից շփոթութիւնը: Նեքէր պաշտօնեայ: «Դարդիայի ելեւմտից ինչ աստիճանի խառնաշփոթ վիճակի մէջ գտնուիլը՝ յառաջազդոյն զրուցած ենք, նոյնպէս Նեքէր պաշտօնեին ալ հրաժարիլն անցողակի յիշխառակած ենք. իր վրայ մանրամասն խօսիլը հստակը ձգելով (Հատ. Բ. 163): — Աս պաշտօնեին գործքը խխառ դժուար էր. ինք օտարական (Ճինեւրացի), քաղաքացւոց կարդէն ու բողոքական ըլլալով, բատ ինքեան շատերուն անհաճոյ էր. իսկ գործածելուզած միջոցներով՝ աւելի շատերուն ատելութեան տակ ինկաւ: Ելեւմուտքը կարգաւորելու համար, կ'ուզէր որ արքունիքէն սկսեալ՝ տէրութեան բոլոր տնտեսութեան մէջ խնայութիւն ըլլայ տեղ տեղ դառառական ժողովներ դրաւ, որոնք տրուելու տուրքերն առանձնականաց պիտի բաժնեին, ճամբաները պիտի հոգային եւ հառարակաց օգտակար սեպածնին կառավարութեան պիտի առաջարկէին: Աս բաները ոչ արքունեաց եւ ոչ ազատանւոյն կրնային համելի ըլլալ: Իրեն դէմ եղած դրգութիւնը շատ սաստկա-

<sup>1</sup> Εταίς γενέταις.

ցաւ, երբ որ պաշտօնեան՝ որն որ ժողովրդեան վաստակութիւնը վաստրկած ըլլալով՝ կրցեր էր փոխ առնուլ, նոյն վատահաւութիւնը մեծցընելու եւ աւելի եւս փոխ առնելու մատօք՝ տէրութեան ելեւմտից վիճակը հրատարակեց: Վերջապէս Նեքէր հարկադրեցաւ պաշտօնէն հրաժարիւ (1781, Մայ. 20): Իր պաշտօնէն ելլելը՝ արքունիքը իննայութեան պարտաւորութենէն ազատեց, բայց տէրութեան տնտեսութեան անկարգութիւնն աւելցուց: Ծահիքերն ամէն տարի մուտքէն միլիոններով աւելի էին: Փոխառութիւնը խիստ դժուարաւ կրնար յաջողիլ, ան ալ սաստիկ բարձր տոկոսեզք, որով եղած դիւրութիւնը կարճ ժամանակ կը տեւէր եւ շարիքը չէր կրնար թեթեւցընել: Հիւսիսային Ամերիկայի անկախութեան պատերազմը՝ (Հատ. Բ. 250) երեք տարիներու եկամուտքը կլլելէն ու տէրութեան դրամական նեղութիւնն աւելցընելէն զատ, իրեն դէմ սաստիկ թշնամիներ յարոց՝ քաղաքացւոց ու ժողովրդեան հոգին գրգռելով եւ ազատութեան ու հասարակապետութեան գաղափարներն ամէն կողմ աւելի եւս տարածելով:

**25.** Գալոն պաշտօնեայ: Մեծամեծաց ժողով: Այսպիսի վտանդաւոր պարագայից մէջ՝ թեթեւամիտն ու շռային Գալոն ելեւմտից պաշտօնեայ եղաւ (1783): Ասիկայ Նեքէրին իննայութեան դրութիւնը մէկդի ձգելով, սկսաւ արքունեաց ու պալատականաց ամէն բաղձանքները կատարել: Այնչափ մեծ էր իր ունեցած կամ ոնենալ ձեւացուցած վատահութիւնը, որ անգամ մը թագաւորին ըստաւ. Տէր արքայ, թէ որ ուզածնիդ կարելի է՝ արդէն եղած է, թէ որ անկարելի՝ կը լլայ: Իր առ վատահութիւն՝ ուրիշներուն ալ վըստահութիւն բերաւ. ստակ ձեռք բերելու համար նոր միջոցներ հնարեց. Եւ քիչ մը ժամանակ շատերը խարեց խոստացած ելեւմտից նորոգութիւններովը՝ որոնց մով ամէն շարեաց վերջ տալ կը կարծէր: Բայց գործածածած միջոցները շուտով սպառելով, ուղեց որ առ

նեղութեան ճար հոգացուի՝ աղնուականներէն, եկեղեցականներէն, տէրութեան բարձր պաշտօնատարներէն, խորհրդանոցաց անդամներէն եւ քանի մը քաղաքաց պատգամաւորներէն կազմուած Մեծամեծաց ժողովով<sup>1</sup> (1787, Փետր.)։ Ասիկայ ընդհանուր կարգաժողովներէն տարբեր էր, որովհետեւ թէպէտ անդամները ժողովրդեան երեք կարգերը կը ներկայացրնեին, բայց ամենքն ալ թագաւորէն ընտրուած էին եւ միայն խորհուրդ տալու իշխանութիւն ունեին։ Կրնար յառաջուրնեւ գուշակուիլ որ աս ժողովըն օգտակար վերջ պիտի չունենայ. ինչու որ ստոյգէ յառաջագոյն երբեմն չենրիկոս Դ. եւ Ռիշլիէս ալ գժուարին պարագաներու մէջ նոյն ժողովոյն դիմած էին, բայց ներկայ ժամանակը՝ առաջնոյն ժամանակէն բոլորովին տարբեր էր, եւ Գալրն՝ երկրորդ Ռիշլիէս մը չէր։ Իրօք ալ պաշտօնեան յուսացած օգնութեան տեղ՝ մեծ ընդդիմութիւն եւ սաստիկ հակառակութիւն գտաւ։ Իր առաջարկութիւնը՝ որ նաեւ աղնուականներէն ու եկեղեցականներէն տուրք առնուի, բայցարձակուածէս մերժուեցաւ. եւ երբ որ ժողովականք իմացան թէ ամեն տարի եւըը մուտքէն 140 միլիոն տեւլի կը լսայ կամ տարուէ տարի նոյնչափ բաց կը մնայ, եւ թէ տէրութեան պարտքին գումարը՝ 10,644 միլիոնի է հասեր, այնչափ մեծ աղմուկ փրցուցին, որ Գալրն պաշտօնէն հրաժարելէն զատ, իրեն գէմ սպառնացուած զատաստանական քննութենէն ազատելու համար՝ ձգեց Լոնտոն փախաւ։

**26.** Օրլէանի դուքսը։ Մեծամեծաց ժողովոյն մէջ կառավարութեան կամ Գալրնին գէմ գարձողներուն գլուխութիւն էր Լուգովիկոս Փիլիպպոս Յովհաննէս՝ Օրլէանի գուքար, Լուգովիկոս Ժ.Դ.ին՝ Փիլիպպոս Բ. Եղիորորդ ւոյն ու խնահապետին (Հատ. Բ. 74) թռուան որդին։ Փառաւորութեան ու զեղիսութեան կողմանէ Աւրասայլի արքունիքէն վար չէր մնար իր ապա-

<sup>1</sup> Assemblée des notables.

բանքին եղող Ազգունի պալատը<sup>1</sup>, ուր կը ժողվուէր քաղաքացւոց գասը, իրրեւ ժողովրդական դաշի մը քով, որովհետեւ Լուդովիկոս Փիլիպպոս ինք զինքը խիստ ժողովրդասէր կը ցուցրնէր: “Նոյն գուքոն Անգղիայէն զանազան ազատական գողափարներ, բայց աւելի եւս մոլոժիւններ բերած, եւ շատերուն հաստատածին նայելով՝ թագաւորական աստիճանին աչք անկած ըլլալով, ամէն առժի մէջ թագաւորին եւ մանաւանդ թագուհւոյն գէմ կը խօսէր եւ զամենքն անոնց գէմ գրգռելու կը ջանար: Աս կերպով ձեռք բերած աղդեցութիւնն աւելցրնելու համար՝ ինք զինքն Ազատ որմնաշէններուն զլուխ ալ բնտրել տուած էր: Բայց անանկ կարծողներ ալ կան որ գոնէ ան ատեն՝ ինք արքունական թագին բաղձանք չունէր, եւ բոլոր ըրածներն՝ աւելի իրրեւ զրօսանք կ'ընէր. որովհետեւ այնպիսի դիտաւորութեան մը վտանգներն աչքն առնելու շափ քաջասրատութիւն չունէր: Ինչպէս որ է նէ, իր կողմնակիցներն իր օրինակին հետեւելով, Մեծամեծաց ժողովոյն մէջ Գալոնին ըրած առաջարկութիւններուն նկատմամբ՝ մեծ տհաճութիւն կը յայանէին, կառավարութեան գէմ ըլլողներուն՝ շատ մեծարնք, իսկ անոր կողմն ըլլողներուն՝ մեծ արհամարհութիւններուն կը ցուցընէին: Ասանկով թագաւորը Գալոնին հրաժարամն ընդունելէն ու ժողովը քիչ մ'ատեն ալ յառաջ տանելէն ետեւ, դոցեց՝ առանց օգուտ մը տեսնելու (Մայ. 25):

**27.** Պրիէն պաշտօնեալ: Խորհրդանոցի աղմուկները: Գալոնին յաջորդեց՝ Մեծամեծաց ժողովոյն մէջ իրեն սաստիկ գէմ ելլողներէն՝ դուլուզի Պրիէն արքեպիսկոպոսը: Աս պաշտօնեան ուղելով խորհրդանոցին մէջ հարկահանութեան հրաժարակիներ արձանագրել տալ (Հատ, Բ. 161), ան աստիճանի սաստիկ դիմագրութեան պատահեցաւ, որ թագաւորը սովորական ստիպիչ միջոցը բանեցրնելէն, հանդիսական

<sup>1</sup> Palais royal.

արդարութեան գահաւորակ ընելին զատ, խորհրդականները կամ խորհրդանոցը Դրաւա քշեց: Ժողովուրդը՝ որն որ առ շվովթութեանց մեծապես խոադիր կ'ըլլար, նախ մեծամեծաց ժողովոյն ու եաքը Փարիզի խորհրդանոցին մէջ եղած առաջարկութեան համեմատ բարձրաձայն կը խնդրէր որ Ընդհանուր կարդաժողով գումարուի: Պարապ տեղ պաշտօնեան խորհրդանոցին ծերագոյն ու խոհեմագոյն անդամներուն հետ իր թե իրաւախոհ բլատով, որուեց որ վերոյիշեալ հարկահանութեան հրովարտակներուն ետ առնուելուն դիմացը՝ 440 միլիոնի փոխառութեան հաւանաթիւն տրուի, եւ խորհրդանոցը նորէն Փարիզ կամչեց: Երբ որ արքունական նստի մը մէջ (1787, Կոյ.) նոյն փոխառութեան վրայ խօսուիլ սկսաւ, շատ խորհրդականիք՝ դարձեալ Օրլէանի դքսին գլխաւորութեամբը՝ ասոր դէմ բողոքեցին, եւ թագաւորին հեռանալին ետեւ՝ անանկ սաստիկ կերպով խօսեցան, որ ազգունիքն իրենց մէջին շատերը բռնել տուաւ, Օրլէանի դուքսն ալ աքտուելու գատապարտեց: Բայց ասով՝ միայն դառնութիւնն ու հակառակութիւնը սաստիացաւ: Առոր վրայ թագաւորն ուզեց Լուգովիկոս Ժէ. Բն ըրածին պէս (Հատ. Բ. 161) խորհրդանոցին իշխանութիւնը շափաւորել, եւ նոյնին իրօք ալ ձեռք զարկաւ արդարութեան գահաւորակով մը (1788, Մայ.), որով խորհրդանոցաց գատաւորական իշխանութիւնը կը նուազէր, իսկ անոնց քաղաքական իրաւունքները՝ գլխաւորաբար թագաւորական հրամանագիրներն արձանագրելու իրաւունքը կը ջնջուէր: Աս վերջին իրաւունքը կը արտուէր Միահամուռա ատեան ըստած նոր ժողովոյ մը, որն որ ազգունի տան իշխաններէն, ատենակալներէն եւ տէրութեան բարձր պաշտօնատարներէ պիտի կազմուէր: Սակայն թէ խորհրդականաց՝ աս փոփոխութեան դէմ ըրած բողոքը, թէ ժողովրդեան՝ զանազան գաւառներու մէջ ոտք ելելով ու աղմուկներ յարու-

ցանելով յայտնած տհաճութիւնը, բաւական էին զամենքը համոզելու որ աս միջոցն ալ օգուտ մը շընելէն զատ՝ հոգիներուն աւելի եւս գրգռուելուն պատճառ եղած է :

**28.** Նեքէր եւ ընդհանուր կարգաժողով գումարելու պատրաստութիւն : Արքանիքը խիստ մեծ նեղութեան մէջ կը գտնուէր . ստակի կարօտութիւնն անանկ մեծ էր, որ հարի եղաւ իրական գրամով վճարմանքը գաղթեցրնել . տէրութեան մնանկանայն անհրաժեշտ կ'երեւար : Ասանկ նեղի գալով եւ ամէն կողմէն ընդհանուր կարգաժողով գումարելու ստիպուելով, վերջապէս նոյնին հաւանութիւն սուաւ (1788. Օգոստ. 8), որոշելով որ երկրորդ տարին (1789) Մայիսին սկիզբը բացուի : Աւ ան ատեն Պրիէն ետ քաշուեցաւ (Օգոստ. 25) եւ տեղը երկրորդ անդամ պաշտօնեայ դրսեցաւ ։ Նեքէր : Առավ եւ բանտարկեալ խորհրդականներն ազատուելով ու խորհրդանոցներուն գէմ տրուած հրովարտակները ետ առնուելով, ընդհանուր գրգռութիւնը քիչ մը հանդարտեցաւ : Բայց շուտ մը նոր գրգռութիւն մ'ելաւ՝ գումարուելու ընդհանուր կարգաժողովոյն եղանակին վրայ : Նոյն առթին մէջ տեսնուեցաւ թէ խորհրդանոցներուն ջանքը՝ ժողովրդեան բազմանքները կատարել չէ եղեր, հապա իրենց սեպհական արտօնութիւնները պահել, կամ առջիններուն այնչափ միայն զիջանիլ՝ որչափ որ իրենց առանձնաշնորհաթեանց վեաս չ'ըլլար : Ասան զի Պարիզի խորհրդանոցը կ'աւզէր որ գումարուելու կարգաժողովը՝ թէ պատգամաւորաց թուոյն կողմանէ եւ թէ գործողութեանց կարգին նկատմամբ՝ 1614ին գումարուած կարգաժողովոյն համաձայն ըլլայ . այս ինքն թէ երրորդ կարգին<sup>1</sup> (քաղաքացւոց) պատգամաւորներուն թիւը՝ առաջին երկու կարգերուն պատգամաւորաց համեմատութեամբ քիչ ըլլայ, եւ երեք կարգերն առանձին առանձին խորհրդակցին, անանկ որ

<sup>1</sup> Tiers état.

մէկին կամ երկուքին որոշումը՝ մնացած մէկին կամ երկուքին որոշման վրայ ազգեցութիւն կարող շրջայ ընել: Խոկ ուրիշները կ'ուղէին որ քաղաքացւոց պատգամաւորներուն թիւը՝ մէկալ երկու կարգերուն պատգամաւորաց թուղյն հաւասար ըլլայ, եւ քուէարկութիւնք ու որոշմանք՝ չէ թէ ըստ կարգաց, հապալատ գլուխ ըլլան: Առ նիւթին վրայ նորէն մեծամեծաց ժողով գումարուեցաւ (1788, Կցեմ. 6), որն որ թէպէտ Փարիզի խորհրդանոցին պէս կ'ուղէր որ ընդհանուր կարգաժողովը՝ հին սովորութեան համեմատ գումարուի, բայց թագաւորը՝ Նեքէրին խորհրդեան համեմատ՝ առնց կարծեացը գէմ որոշում ըրբաւ: Հրովարտակով մը ուսհմանեցաւ (1788, Գեկտ. 27) որ քաղաքացւոց պատգամաւորներուն թիւը՝ մէկալ երկու կարգերուն պատգամաւորաց թուղյն հաւասար ըլլայ, այսինքն՝ ազատանւոյն ու եկեղեցականաց պատգամաւորները 300 ական հոգի ըլլան, խոկ քաղաքացւոց պատգամաւորները՝ 600 հոգի: Բայց քուէարկութեան կամ գործողութեան կերպը՝ Նեքէր շուզեց որոշել, հապալ ժողովականաց որոշման թող առաւ, որպէս զի ոչ արքունեաց ու մեծամեծաց եւ ոչ ժողովրեան կողման հետ աւրուի:

**29.** Նեքէրին ընթացքն ու պատգամաւորաց ընտրութիւնը: Ժաղավարդն առ որոշումը՝ Նեքէրին տալով, անօր վրայ ունեցած ուրին ու համարումն աւելցուց: Եթէ ինք ասով ձեռք բերած առաւելութիւնը խոհեմութեամբ ու հաստատութեամբ զործածել գիտնար, գուցէ պատրաստուած մըրիկը կրնար խափանել: Ասոյգ է ասդին անդին ժողովրդեան մէջ արտաքոյ կարգի կարծիքներ ու չափազանց ազատական բաղձանքներ կային. բայց ընդհանրապէս՝ միայն արձակապետութեան զեղծմունքները վերցրնել եւ չափաւոր սահմանադրական կարգաւորութիւն գնել կ'ուղէին: Արդեթէ զօրաւոր ու քաջասիրտ պաշտօնեայ մը՝ իր սեպհական քաջապարտութիւնը թագաւորին ալ հաղորդե-

լով, ազնուականներն ու եկեղեցականները շափառոր  
ու ժամանակին պահանջած զիջմունքներն ընելու հա-  
մազելով, ազգին միշեալ մեծագոյն մասին բաղձանքը  
մէկէն կատարէր, հաւանական է որ ամէն շփոթու-  
թիւնք կը խափանուէին: Բայց ասոնք ընել կարենա-  
լու համար՝ հիմնական տեղեկութեանց ու հաստա-  
տուն կամաց տէր, եւ ամեննեւին մէկ կողմանէ վախ  
շունեցող կամ նկատում չընող մէկը պէտք էր. չէ թէ  
նեքէրին պէս կէս փիլիսոփայ մը, որն որ միայն ելեւ-  
մաից վրայ փորձառական տեղեկութիւն ունէր, քաղա-  
քականութեան ամեննեւին տեղեակ չէր, որմէ արքու-  
նիքը կը կառկածէր, եւ որն որ ժողովրդեան համա-  
րումն անոր համար միայն կը վայելէր՝ վասն զի ինք  
զինքն ազատական գաղափարներու տէր ցուցուցած էր:  
Ասանկով չէ թէ միայն ընդհանուր կարգաժողովը բա-  
ցուելէն ետեւ շկրցաւ պատզ ամաւորաց յանդուզն ու  
շափազանց կարծիքները շափաւորել, եւ ընդհանրա-  
պէս նոյն ժողովցն խորհրդակցութեանց առաջնոր-  
դութիւն ընել, ինչպէս որ պաշտօնէի մը կը վայլ. այլ  
նոյն իսկ ընտրութիւններուն վրայ ալ հսկել շդիտցաւ.  
որով քանի մը կարգի մարդիկ, զլխաւորաբար երկրա-  
տեաբը, բաւական ներկայացուցիչ չունեցան: Առ ալ  
հերիք չէ, թող տալով որ՝ հին ժամանակներուն առ-  
վորութեան համաձայն՝ ընտրովլք իրենց երեսփոխան-  
ներուն ձեռքը տետրակներու մէջ զրուած հրահանգ-  
ներ ու բաղձանքներ տան, խիստ յանդնական կար-  
ծիքներու երեւան ելլելուն առիթ տուաւ, որոնք իբր  
թէ ժողովցն մէջ ի գործ դրուածներուն առաջին զրո-  
գիռն եղան:

**30.** Կարգաժողովոյն անդամները: Որոշեալ  
առևնին երեք կարգերուն պատզամաւորները, որոնց  
մէջ գալզեայի ամենէն երեւելի մարդիկը կը գտնուէ-  
ին, Աերացյլ ժողովեցան: Այլեւայլ կարգերու պատ-  
զամաւորաց զգեստները, որոնք կառավարութեան  
կողմանէ որոշուած էին, իրարմէ տարբեր էին. եկեղե-

ցականք իրենց քահանայական շքեղ զգեստները կը կրէին, ազնուականք՝ ուն թաւշէ ոսկեզարդ վերարկու եւ փետրազարդ խոյր, իսկ քաղաքացիք՝ պարզ ուն վերարկու եւ անզարդ խոյր: Քաղաքացւոց պատգամաւորները, որոնք արդէն իրենց զգեստին առ աչքի զարնող պարզութեան համար նեղացած էին, առելի գրգռեցան՝ թէ թագաւորին առջեւն ելած օրերնին, թէ ժողովքը բացուելէն յառաջ կատարուած եկեղեցական հանդիսին ատենը եւ թէ բուն ժողովցն սրահը մտած ժամանակինին՝ իրենց եւ մէկալ կարգերուն պատգամաւորաց եղած ընդունելութեան մեծ զանազանութենէն: — Կրնայ առանց չափազանցութեան ըսուիլ որ բոլոր Գաղղիայի մտադրութիւնն ամփոփուած էր առ ժողովցն վրայ, որմէ կը յուսային հայրենեաց զլուխն եկած չարիքներուն դարձներ: Պատգամաւորաց բովանդակ թիւը՝ 1214ի կը համնէր. առնոցմէ՝ 308 հոգի՝ եկեղեցականաց երեսփոխաններն էին, որոնց մէջ 49 եպիսկոպոսք կային. ազնուականաց կարգը՝ միայն 285 երեսփոխան ունէր, վասն զի Պրգանեի ազնուականք չէին ուզած մարդ խաւրել. իսկ երրորդ կամ քաղաքացւոց կարգը 621 պատգամաւոր ունէր, որոնց մէջ 150ի շափ դատաստանարաններու պաշտօնատեարք կային, 200ի շափ փաստաբանք, 70ի շափ երկրատեարքը: Ամէնքն ասոնց մէջ կը վինոտ էին ան քանի մը անձինքը, որոնց մինչեւ նոյն ատենուան առանձնական կամ հրապարակական կեանքը հասարակաց մտադրութիւնը գրգռուած էր: Ասոնց ամենէն նշանաւորներն էին Օրլէանի գուքար, Լաֆայէդ, Աիէյէս, Միրապոյ, որոնց վրայ պէտք է որ համառօտ տեղեկութիւն մը տանք:

**31.** Լաֆայէդ, Աիէյէս, Միրապոյ: Լաֆայէդ մարդիզը (Ճ. 1757) խիստ ազնիւ բնաւորութիւն եւ պարզ ու չնորհալից վարմանք մ'ունէր: Անք ազնուականաց կարգէն ըլլալով ալ, Ամերիկայի անկախութեան պատերազմին մեծ եռանդեամբ գործա-

կից եղած էր (Հատ. Բ. 249), որուն համար ալ ժողովուրդը զինքն իբրև ազատական ու ռամկապետական գաղափարներու տէր՝ սաստիկ կը սիրէր։ Բայց իր կարծեացը մէջ շափառքեալ էր, օրինաց յարգութիւն ունէր ու կարգաւորութիւնը կը սիրէր։ Եւ յեղափոխութիւնը սկսելէն ետեւ՝ շատ առիթներու մէջ թագաւորին ու իր ընտանեացը պաշտպանութիւն ըրաւ, զորոնք կարելի է կրնար ալ ազատել, եթէ ինք աւելի նախատեսութիւն, ճարտարութիւն եւ հաստատուն ու օրոշ բնաւորութիւն մ'ունենար, եւ եթէ արքունիքն իրեն աւելի եւս վստահութիւն ցուցընէր։ — Աիկայու եկեղեցականը (Ճն. 1748), իիստ ազատական ու ռամկապետական գաղափարներով տուգորուած մէկն էր։ Ասիկայ մեծ հոչակ հանած էր վերջին ատենները հրատարակած գրուածով մը, օրուն ճակատը գրուած էր սի՞նչ է երրորդ կարգը։ Ամենայն ինչ։ — Ի՞նչ եղած է մինչեւ հիմայ։ Ոչինչ։ — Ի՞նչ կը իմոցը։ Բան մ'ըլլալ։ Ինք իր ատենուան ամեննէն աւելի խորունկ մտածողը կը համարուէր։ բայց գործնականին շատ յարմարութիւն չունէր։ Թէպէտ եւ հրապարակաւ ճառելու դժուարութիւն կը կրէր, ի վերայ այսր ամենայնի իր սուր մաքովին ու ճարտար հնարքներովը բոլոր յեղափոխութեան ատեն մեծ ազգեցութիւն ունեցաւ, եւ նոյնին ամէն գործողութեանց մասնակից ըլլալէն զատ՝ շատ բանի մէջ գլխաւոր կամ ոկզանապատճառ եղաւ։ — Միրապոյ կոմնն (Ճն. 1749) իր երիտասարդութեան ատեն անանկ անկարգ վարը մ'ունեցած էր, որ կրնայ բռուիլ թէ կենացը մեծ մասը բանտերու մէջ անցուցած էր։ Թէեւ վերջին ատենները սկսած էր գոնէ արտաքուատ աւելի պատշաճ կեանք վարել եւ քաղաքականութեան զբաղիլ, մինչեւ Գալոն պաշտօնեան (25) զինքը տէրութեան գործքերուն գործածած էր, ի վերայ այսր ամենայնի ազնուականք զինքն իրենց մէջէն կը մերժէին, եւ առիթի մը մէջ Արիւլիէր կըցաւ իրեն հրապարակաւ ըսել։ Սի՞նչպէս կրնաս գուն հայրենեաց վրայ

խօսիլ : Թէ որ եռապատիկ պղնձեայ ծածկոցով երեսդ ծածկուած չըլլար , պէտք է որ ամբշնայիր նոյն բառը բերանդ առնելու : . . . Քու հասարակ բնակարանդ՝ բանտերն են , որոնց երկաթի վանդակները կրծելով , աւելի կը կրթուիս ընկերութեան մէջ ամենէն պատուաւոր ու ամենէն յարգելի եղողները պատռելու , : Աս պատճառներուն համար Միրապյո սկսաւ ազնուականաց գէմ խօսիլ եւ ամէն առթի մէջ ժողովրդեան կողմը բռնել , որով եւ քաղաքացւոց կարգին պատգամաւոր ընտրուեցաւ : Իր հաստատուն բնաւորութեամբը , մեծ գործունեութեամբն ու արտաքյ կարգի ճարտարախօսութեամբը՝ մեծ ազգեցութիւն ունեցաւ ազգային ժողովյան վրայ , մանաւանդ թէ գրեթէ միշտ նոյնին որոշումներն իր ուղածին պէս ընել կոտար , որով եւ կրնայ բառիլ թէ Գաղղիայի յեղափոխութեան առաջին անձինքներէն մէկն եղաւ : — Օրվանի դքսին վրայ քիչ մը յառաջ խօսած ենք (26) :

**32.** Պատգամաւորաց հոգին : Այսպիսի եւ ասոնց նման ուրիշ քանի մանձինք ինչ չէին կրնար ընել այնպիսի ժողովյ մը մէջ , որն որ թէ եւ միայն տէրութեան ելեւմոից նեղութեան հնարք գտնելու համար զումարուած էր , բայց անդամներէն շատերը եթէ ոչ ամէնը՝ բոլորովին ուրիշ նպատակներով եկած ժողուած էին : Կ'ուղեին կառավարութեան կերպը փոխել , երեք կարգերուն մէջ եղած զանազանութիւնը վերցրնել կամ նուազցրնել : Բայց կը յուռային թէ աս յեղափոխութիւնը՝ որն որ շատերուն մրտքին մէջ արդէն եղած լմբնցած էր , նաեւ գործով ալ դիւրառ կրնայ գլուխ ելլել : Իրօք ալ ի վերացեալն ինչ գժուարութիւն կրնային պատճառել առ փոփոխութիւնները , երբ որ թագաւորը՝ որուն բարեսրութեան ու ժողովոգափափիրութեան վրայ ոչ ոք կը տարակուաէր , աս նկատմամբ իրեն եղած խնդիրներուն մէժէն լաւագոյններուն հաւանաւթիւն տալով եւ բոլոր գործողութեան առաջնորդութիւնն առնելով , որոշ

սահմանադրութիւն մը հաստատել՝ պատասխանառու պաշտօնեաներով եւ օրէնսդիր խորհրդանոցավ։ Քայլ մեծ սրամառութիւն պէտք չէր տեսնելու համար թէ այս ամենայն ի գործնականն որչափ գժուար է բռուինքեան, եւ որչափ աւելի կը մեծնայ նոյն գժուարութիւնը՝ ժամանակին պարագաներովն ու անձանց որպիսութեամբ։ Այն 1200է աւելի պատգամաւորաց մէջ խիստ քիչերը կը գանուէին, որոնք խորհրդանոցներու սովորութեան վարժ ըլլային։ Ասկից զատ՝ իւրաքանչիւր դասուն կարծիքներն ու բաղձանքներն իրարմէ տարբեր էին։ Եթէ բարձրաստիճան եկեղեցականք յոյս կ'ունենային իրենց ժողովքովը՝ կրօնի հակառակ հոգին ջնջելու, սասրին եկեղեցականներուն դժուէ մէկ մեծ մասին գլխաւորնպատակն էր՝ զիրենք բարձր աստիճաններէն հեռու բանող արգելքները վերցրնել։ Իսկ վիխիսոփայք բոլոր եկեղեցական շինուածոյն ջնջումը կը մեքենայէին։ Միջին դասերը կ'առաջնորդուէին կամ սեղանաւորներէ՝ որոնք քաղաքական յեղաշրջութիւններու վրայ կը հիմնէին իրենց արկղները լեցրնելու ակնկալութիւննին, եւ կամ փաստաբաններէ, որոնք քաղաքական ժողովակիններու մէջ սորված ռամկապետական գաղափարներնին ու անկրօն մատենագրաց գրուածներէն ժողված սկզբունքներնին բերանենին առած՝ նոյներով աստիճաններու եւ պաշտօններու ելլել կ'երազէին։ Ազնուականք չէին ուզեր իրենց առանձնաշնորհութիւններուն ամեննեւին մէկ փոքր մասը կորսընցընել։ Իսկ քաղաքացիք կը բաղձային զանոնք բոլորովին իրենց հաւասարցընել։

**33.** Կարգաժողովք կը բացուի եւ Ազգային ժողով կը կոչուի։ **Ճողովը** մեծ հանդիսութեամբ բացուեցաւ (1789, Մայ. 5) թագաւորին ու բոլոր արքունեաց ներկայութեամբը. եւ առաջին նիստը՝ թագաւորին ու մէկ երկու պաշտօնէից խօսակցութեամբը լրինցաւ։ Երեք կարգերուն եւ մանաւանդ երկու առաջիններուն ու երրորդին մէջ եղած գրգռութիւնն անմիջապէս տեսնուեցաւ եւ խիստ սաստկացաւ իրենց

առաջին գործողութեան, այս ինքն՝ պատգամաւորաց ընտրութիւնները կամ վաւերականութիւնը քննելու առթիւ, իրենց մէջ ելած կարծեաց տարբերութենէն : Առաջին երկու կարդերը կը պնդէին որ նոյն գործքն ամէն մէկ կարգ իր առանձին ժողովոյն մէջ կատարէ . իսկ երրորդը կը պահանջէր որ ամենքը մէկտեղ մէկ ժողով կազմելով՝ ընեն : Առ խնդիրն ըստ ինքեան կապուած եւ կամ մանաւանդ նոյն էր մէկալ խնդրոյն հետ, թէ արդեօք բոլոր խօսակցութիւնը իւրաքանչիւր կարգին առանձին ժողովներուն մէջ պիտ' որ ըլլան, չէ նէ՝ ամենքը մէկտեղ, ուստի եւ որոշումներն ալ ընդհանուր ձայնից կամ քուեից առաւելութեամբ պիտ' որ ըլլայ : Նոյն վէճը շարաթներով տեւեց եւ երկու կողմանէ ալ սաստիկ յամառութեամբ յառաջ տարուեցաւ, մինչեւ որ քաղաքացւոց կարգին պատգամաւորները, որոնց գահերեց ընտրուած էր Պայլեի ծերունի ուսումնականը, Սիեյէսին ու Միրապոյին առաջնորդութեամբն անոանկ ընթացք մը բռնեցին՝ որ խնդիրն ինք իրմէ իրենց կողմն որոշեցաւ : Ասոնք որոշեցին (Յունիս 17) որ իրենց ժողովքն Ազգային ժողովը է, որմէ դուրս ամեննեւին պատգամաւոր մը չեկրնար իր պաշտօնն ի գործ դնել . մէկալ երկու կարդերուն պատգամաւորներն ալ հրաւիրեցին որ գան իրենց հետ միանան : Առ իրենք իրենցմէ առած անուան պաշտօնն ալ անմիջապէս ի գործ դնելով, մէկ երկու ծանրակշիռ ուրոշումներ ըրբն, որոնցմով կ'ուզեին թէ արքունիքն ու թէ ժողովարդն իրենց հետ կապել : Արքունիքը ստիպելու համար որ զիրենք չցրուէ, հաստատեցին որ ազգը՝ մինչեւ նոյն ատեն տուած հարկերն ու տուրքերը՝ անկից ետքն ալ տայ, քանի որ առ իրենց ժողովքն ինչ եւ իցէ պատճառով մը ցրուած չէ : Իսկ ազգին մեծագոյն մասն իրենց քաշելու համար, ուրոնք տէրութենէն առնելիք ունէին, որոշեցին որ հրապարակական պարտքերը Գաղղիական ազգին երաշխաւորութեան տակն են :

**34.** Արքունական նիստն ու երեք կարգերուն միանալը : «Քաղաքացւոց կարգին աս ու ասոր նման գործքերն արքունեաց մէջ մեծ այլայլութիւն պատճառեցին . ուստի եւ թագաւորն իր խորհրդականներուն (որոնց մէջն էր Նեքէր ալ) խրատին համեմատ՝ որոշեց որ ինք իրմէ ազգին նոր սահմանադրութիւն մը տայ, որպէս զի ալ կարգաժողովն ընելու գործք չունենալով, ցրուի : Աս նպատակաւ հրատարակուեցաւ որ Յունիսի 22ին արքունական նիստ մը պիտօր ըլլայ, եւ ասոր հարկաւոր եղած պատրաստութիւնները տեսնելու համար՝ ժողովարանը մինչեւ նոյն օրը գոյ պիտի մնայ : Քաղաքացւոց կարգին պատգամաւորներն աս որոշումը բանի տեղ չգնելով, ուրիշ սրահ մը ժողվեցան, եւ հոն երգում ըօբին որ իրարմէ չբաժնուին, հապա ուր որ ըլլայ նէ՝ մէկտեղ ժողովուին ու խորհուրդնին յառաջ տանին, մինչեւ որ Գաղղիայի վերանորոգութեան գործքը գլուխ հանեն՝ սահմանադրութիւն մը շինելով (Յունիս 20): Երկու օր ետքը իրենք Լուգովիկոսի եկեղեցւոյն մէջ ժողովուած ատեն, երկու արքեպիսկոպոսք, երկու եպիսկոպոսք եւ ուրիշ 145 եկեղեցականք եկան իրենց հետ միացան : Իրենցմէ քանի մը հոգի արգէն յառաջադոյն նոյնն ըրած էին : Արքունական նիստն եղաւ (Յունիս 23). բայց արքունեաց յուսացած արդինքը չունենալէն զատ, շփոթութեանց աւելի մեծնալուն առիթ տուաւ : Լուգովիկոս Ժ. Բ. իսօսակցութիւնը, որուն մէջ տհաճութեան ու նաեւ սպառնալեաց խօսքեր ալ կային, եւ որն որ վեհապետին հեղինաւորութեան հակառակ՝ սաստիկ խիստ էր, քաղաքացւոց կարգին մակարերել տալով թէ առ բաներն աղնուականաց դլուին տակէն են, զիրենք վերջիններուն գէմ աւելի եւս գառնացուց : Ուստի եւ արհամարհանօք ընդունեցան թագաւորին ըրած զիջումներն ու տուած ազատութիւնները, որոնց նմանք մինչեւ ան ատեն ամեննեւին թագաւոր մ' ըրած չունէր : Եւ երբ որ նիստը լըննալէն ետեւ, ազնուականք ու եկեղեցաւ

իանաց մեծ մասը՝ թագաւորին հրամանին համեմատ՝ տեղերնեն ելան գային, քաղաքացւոց պատգամաւորը՝ եկեղեցականաց պատգամաւորներուն մէկ մասին հետ՝ իրենց տեղը կեցան. եւ զիրենք՝ թագաւորին հրամանին համեմատ՝ ցրուել ուզող արքունի պաշտօնատարին ամենուն բերնեն Միրապյ ըստ. Մենք ժողովրդեան կամքովը հոս եկած ենք, եւ միայն ոռւիններու զօրութեամբ հոսկից կ'երենք: Առ ալ բաւական չէ, միաբան որոշեցին որ ժողովյն անդամներն անբռնաբարելի են, եւ անոնցմէ մէկուն ձեռք դպրոցնողը՝ ազդին պատասխանատու է եւ հայրեննեաց մատնիչ: Տկար թագաւորը չհամարձակելով կամ չկրնալով իր հրամանը բռնութեամբ կատարել տալ, ձայն չհանեց. մանաւանդ թէ տեսնելով որ իսել մ'ազնուականք ալ Օրէանի դքսին առաջնորդութեամբը՝ քաղաքացւոց կարգին հետ միացան, Նեքէրին խորհրդեան համաձայն՝ հրամայեց որ առաջին երկու կարգերը երրորդին հետ բոլորովին միանան, ըսելով թէ Զեմ ուզեր որ իմ պատճառաւու մէկ հոգի մ'ալ կօրսուի: Առ հրամանին՝ եկեղեցականաց կարգն անմիջապէս, իսկ ազնուականաց կարգը՝ քիչ մ'ընդդիմութիւն ընելէն ետեւ՝ հնազանդեցան. որով եւ երրորդ կարգը լիով յաղթող ելաւ եւ առանկով թեղափոխութիւնը կատարեալ սկսաւ:

**35.** Արքունեաց բանեցուցած միջոցները: Մայրաքաղաքին վիճակը: Ազգային երեքունեան ժողք եւ ազգային պահակապանները: Ազնուապետականք երրորդ կարգին ըրած առ յաղթութենէն ու մայրաքաղաքին մէջ տիրող գրգռութենէն՝ մեծ վախի մէջ իյնալով, այնչափ ջանացին որ վերջապէս կրցան թագաւորը համոզել զանոնք զինուք զսպելու: Եւ որովհետեւ պահովութիւն չառնեին Գաղղիական պահակապանք կամ անձնապահք<sup>1</sup> ըստած զօրաց վրայ, որոնք ըստ մասին ժողովրդեան կողմք վաստրկուած էին, թագաւորին

<sup>1</sup> Gardes françaises.

Համայնք տուին որ գերմանացի ու հելուետացի զօրքեր Վերսայլ գան։ Աս զգուշութեան միջոցները՝ որշափի որ անխռհեմական ու ետքէն պատահած շարիբներուն առիթ համարուին, ի վերայ այսր ամենայնի ըստ մասին կրնան արդարանալ երբ որ մայրաքաղաքին վեճակին միտ գրուի։ Հոն պատգամաւոր բնարելու համար ժողվուղղները, իրենց գործքը լմբնցրնելէն ետեւ՝ բնկերութիւն կամ ժողով մը կազմած էին, եւ ժողովրդեան վեհապետութեան սկզբան վրայ հիմնեալ՝ իրենք զիրենք նոյն պատգամաւորներէն վեր սեպերով, կ'ուզեին անոնց եւ բոլոր ընդհանուր կարգաժողովոյն առաջնորդել։ Անոր համար ասդին անդին անդադար ժողովներ բնելով, սաստկութեամբ զանազան նիւթերու վրայ կը վիճէին ու որոշումներ կ'ընէին։ Քայլ բանն իրենց վրայ միայն չմնաց. ամէն կերպ մարդիկ եւ մինչեւ կանայք ու տղայք կու գային անոնց մէջ կը խառնուէին, որով շփոթութիւններն աւելի եւս կը մեծնային։ Առկից զատ՝ մեծ գործունէութեան մէջ էին քաղաքական ժողովակիններն ալ, որոնք զանազան գրուածներով նաեւ գաւառներուն մէջ իրենց ազդեցութիւնն ու գրգռեալ ոգին կը տարածէին։ Ասոնք մայրաքաղաքին ժողովուրդը եւ մանաւանդ խամամուժը զրգուելու համար՝ առիթ կ'առնուին հացին սլութիւնը։ Նոյն նկատմամբ եւ ընդհանրապէս ամէն առիթի մէջ ժողովուրդը զըսդուղղներուն գլխաւորներէն մէկն էր Գամլիլ Տեմուլէն երիտասարդը (45), որն որ իր ճառերովն ամենուն կիրքերը կը բորբոքէր։ — Արդ երբ որ աբբոնիքը պաշտօնէն հանեց զնեքեր՝ որն որ նոյն ատեն ի գործ դրուած եւ պատրաստուած միջոցներուն գէմ էր, եւ համբաւ մը կը պարտէր թէ Օրլէանի դուքսը Փարիզէն մերժուած է, Տեմուլէն դիսաժամուժը զէնքի կանչեց, եւ իբրեւ ժողովրդեան կողմն ըլլալնուն նշան՝ գանուած պարտիզին ծառերէն տերեւ մը փրցընելով, գլխարկին վրայ խոթեց, իր անկնդիրներն ալ նոյնն ընելու յորդորելով (Յուլ. 12)։ Աս եղաւ Գաղղիացւոց ազդային

երեքգունեան ծոպքին<sup>1</sup> սկիզբը . վասն զի քիչ մը վերցը կանաչ գոյնին տեղ՝ Փարիզ քաղաքին կապոյա ու կարմիր գոյներն առին, որուն վրայ եռքէն Լաֆայեդ Պաւրապանեանց ճերմակ գոյնն ալ առելցրնել տուաւ : Միեւնոյն օրը զինուորները ժողովրդեան բազմութիւնը ցրուել ուզելով, քանի մը հոգի մեռան : Խոկ ժողովուրդն ասգիէն անգիէն զէնք գտնելով կամ յափշաակելով, աղջային պահակապաններուն<sup>2</sup> ալ սկիզբ եղաւ, որուն մէջ մուա Գաղղրիական պահակապաններուն մէկ գունդը եւ որուն գլուխ գրուեցաւ Լաֆայեդ : Միանգամայն ընտրողը տեսակ մը նոր կառավարութիւն կազմեցին, իրեւ քաղաքային խորհուրդ<sup>3</sup>, որուն գլուխ ընտրուեցաւ աղջային ժողովոյն Պայլէի՝ ծերունի գահերէցը :

**36.** Պատղիյլեի կործանումն ու անիշխանութեան սկիզբը : Աղջային ժողովը՝ թագաւորն ու արքունիքը զապողական միջոցներէն եւս կեցընելու ջանալէն ետեւ, տեսնելով որ ջանքը պարապ կ'ելլէ, թէ անձամբ եւ թէ ընտրողներու ժողովոյն միջոցովը, սկսայացնապէս յեղափոխականներուն կողմը բռնել : Արդաս վերջինները՝ Միրապոյին ու Օրլէանի դքսին ժողովուրդեան մէջ ձեռքի տակէն տարածել տուած լրերէն՝ աւելի եւս գրգռուելով, իրենց շարագործութիւններուն սկիզբ ըրին : Խաժամութը քանի մը տեղ գործարաններ կործանելէն ու մէկ քանի հոգի մեռցընելէն ետեւ, ժողովուրդը խել մը զէնք ու մինչեւ թնդանութ ձեռք բերելով, Պատղիյլեի բերդին վրայ յարձակեցաւ, որն որ քաղաքական յանցաւորաց բանտ էր, եւ որուն մէջ՝ վերջին անկարգ կառավարութեանց ատենները՝ շատ մը անմեղ մարդիկ ալ արքունեաց ու պալատին տիկնանց վրէժը շարաչար կերպով լուծած էին : Ասով կ'ուզենք, կ'ըսէին, մայրաքաղաքն արքունեաց կողմէն ըլլալու յարձակմունքէն ազատել եւ բռնաւորու-

<sup>1</sup> Cocarde.

<sup>2</sup> Garde nationale.

<sup>3</sup> Municipalité.

թեան ապաստանարանը կործանել։ Բերդը՝ թէպէտ զօրաւոր էր, բայց մէջը խիստ քիշ մարդ ունենալով, յարձակման գէմ չկրցաւ գիմանալ, անձնատուր եղաւ, ինկաւ հիմնայատակ կործանեցաւ (Յուլ. 14, 15)։ Նոյն ժողովուրդը բերդին մէջի պահապաններէն քանի մը հոգի սպաննելն ու անոնց գլուխները ցցի անցուցած՝ քաղաքին մէջ պարտացնելը բաւական չսեպելով, ուրիշ քանի մ'ազնուականներ ալ մեռցուց, որով ցուցուց թէ օրէնքն ու օրինաւոր իշխանութիւնը զօրութիւննին կորսրնցուցած են, եւ թէ իշխանութիւնը խուժանին ձեռքն անցած է։ Այս ամենայն տեսնելով ու համոզուած ըլլալով որ թագաւորը զօրութիւն չունի չարիքները խափաննելու, խել մ'ազնուապետականնք, որոնց մէջն էր թագաւորին եղբայրը՝ Արդուայի կոմոք, գոնաէ ու բոլիննեագ ցեղերուն իշխանները եւ ուրիշ բարձր աւագանին, հայրենիքնին թողուցին օստար երկիրներ գացին։ Ասանկով թագաւորին ճարը հատնելով, զչեքէր նորէն պաշտօննեայ ըրաւ, ազգային պահակապանները հաստատեց, եւ ինք ժողովրդեան ու ազգային ժողովցն ուզածին պէօն Վերոայլէն Փարիզ Եկաւ, ուր գլխարկին վրայ ազգային երեքգունեան ծովք խոթած՝ քաղաքային խորհրդարանին<sup>1</sup> պատշգամէն՝ առջեւը ժողովուած անհամար բազմութեան երեւցաւ (Յուլ. 17), որով ցուցուց թէ բոլոր եղածներուն կը զիջանի ու կը հաւանի։ — Աս կերպով ջնջուեցաւ արձակապետութիւնը եւ հասարակապետութեան հիմք դրուեցաւ։ Նոյն առենէն անիշխանութիւնը սկսաւ կատարեալ տիրել չէ թէ միայն մայրաքաղաքին մէջ, հապա նաեւ գաւառներն ալ, ուր գեղացիք իրենց իշխաններուն դղեակները կ'այրէին կը կործանէին, եւ ալ ամեննեւին մէկը չէր ուզեր՝ աղատանւոյն ու եկեղեցականներուն նկատմամբ ունեցած պարտաւորութիւնները կատարել։ Ամէն կողմ ալ մայրաքաղաքին առւած օրինակին հետեւլով, քաղաքային խորհրդականնք ու ազգային պա-

<sup>1</sup> Hôtel de ville.

հակապանք դատաւորական ու սատիկանութեան իշխանութիւնը կը բանեցընէին եւ իրենց ատելի եղող մարդիկն անպատիժ կը մեռցընէին։

**37.** Ազգային (սահմանադիր) ժողովն արտօնացեալ կարգերուն իրաւունքները կը ջնջէ։ Թագաւորական իշխանութիւնը գրեթէ կ'ոչնչանայ։ Որովհետեւ կառավարութիւնն ազգային ժողովոյն առջեւը նոր սահմանադրութեան հիմունքը չէր գրած, եւ ամենեւին զօրութիւն չուներ նոյնին խորհուրդներուն առաջնորդելու։ անոր համար պատգամաւորք՝ իրբեւ սահմանադիր ժողով՝ ամեն բան իրենց ուղածին պէս կը կարգադրէին ու կ'որոշէին։ Ուստի եւ ժողովոյն մէջ գանուող ռամկապետականք՝ Ամերիկայի Միաբանեալ նահանգներն օրինակ առնելով, իրենց որոշումներն անանկ բանով մը սկսան, որով լսւագոյն կ'ըլլար եթէ լմբնցընէին, կ'ըսեն նոյն իսկ ազատամիտ մատենագիրը։ Եւ արձակապետութեան՝ բռնաւորութեան դառնալն արգելուլ ու արտօնացեալ կարգերը խոնարհեցընել ուղած ատենաին, ժողովրդեան կամ խաժամուժին բռնաւորութեան հիմ գրին։ Եւ ինչպէս որ յառաջուան ժամանակները, հպատակներուն՝ միայն պարտաւորութեանց վրայ կը խօսուէր, Եւ անոնց իրաւանց վրայ ամենեւին խօսք ընող չէր զեր գանուեր, նոյն ատեն ալ ասոր հակառակ ծայրն անցնելով՝ միայն մարդկային իրաւանց վրայ կը ճառուէր եւ ոչ ոք անոնց պարտաւորութեանց վրայ կը մտածէր։ Ազգային ժողովն առ նիւթերուն զբաղած ատեն, իր մտադրութիւնը՝ գաւառներուն մէջ գործուող անկարգութեանց վրայ դարձնել տուին։ Եւ իրեւ միակ միջոց առ չարիքները խափանելու՝ նոյն իսկ ազնուականներէն մէկն առաջարկեց որ արտօնացեալ կարգերը պէտք են զործքով ժողովրդեան ցուցընել որ իր բեռը թեթեւցընել կ'առզեն։ անոր համար ալ ամէնքն իրենք իրենցմէ կը հրաժարին ան իրաւունքներէն ու արտօնութիւններէն, որոնք միջին դարուց աւատային կարգադրութիւններէն յառաջ կու գային։ Աս

առաջարկութիւնը ժողովյան մէջ անանկ եռանդ մը գրգռեց, որ ազնուականք, եկեղեցականք, քաղաք-ներու և նահանգներու երեսփոխանք՝ կարծես թէ ի-րարու հետ մրցելով, բոլոր իրենց մեծամեծ արտօնու-թիւնները զոհեցին, որով եւ մէկ նոտի մէջ ջնջուե-ցաւ գաղղիայի հազար տարիէ աւելի տեւող կարդա-որութիւնը, եւ բովանդակ տէրութեան վիճակը բոլո-րովին տարբեր կերպարանք մը ստացաւ (Օդոստ. 4): — Ինչպէս ուրիշ անգամ նշանակած ենք (5), կար-գերու զանազանութեան եւ անոնց առանձնաշնորհու-թեանց չեր կրնար ձեռք դպցուիլ առանց կառավա-րութեան կերպին մէջ ալ փոփոխութիւն խորթելու . որովհետեւ երկուքն ալ իրարու հետ անձուկ կապա-կցութիւն ունեին: Արդ ազգային ժողովին աս նիւթին մէջն ալ անդիի ծայրն անցնելով, թագաւորին իրաւ-ունիքներն արտաքոյ կարգի սեղմեց: Որոշեց որ խորհրդա-գանոցը մէկ սենեակ միայն ըլլայ եւ ոչ թէ երկու: Եւ ան միայն՝ օրէնտոգրական իշխանութիւն ունենայ, օրէնք առաջարկելու իրաւունքն ալ իրեն եւեթ մնալով: Թա-գաւորին եւ ոչ ուզեց՝ Միրապոյին առաջարկածին պէս՝ ժողովյան որոշած օրէնքները մերժելու իշխանութիւն տալ. Հապա հազիւ այնչափի զիջաւ, որ որոշուած օ-րէնքի մը գործադրութիւնը կարող ըլլայ չորս տարի ու-շացընել: Խոկ նոյն ատենուան օրոշումները թագաւորին հաստատելուն ամենեւին հարկաւ օրութիւն պիտի շո-նենային (Սեպտ.):

**38.** Հոկտեմբերի 5ին ու 6ին աղմուկը: Թա-գաւորն ու ազգային ժողովը Փարիզ կու գան: Լու-գովիկոս ԺԶ. որշափ որ մինչեւ նոյն ատեն արտաքոյ կարգի զիջումներ ըրած ալ էր, ի վերայ այսր ամե-նայնի կը գանդաղէր հրատարակել տալ ազգային ժո-ղովյան վերոյիշեալ օրոշումները, որոնցմավ իր թագաւ-օրական իշխանութիւնը գրեթէ կ'ոչնչանար: Արդ սամկապետական կողմնակցութիւնն ասոր վրայ զայ-րանալով եւ իր նպատակին գործածել ուղելով, սկսաւ

լուր տարածել որ արքունիքը միտք ունի եղածները բըռ-  
նութեամբ ջնջելու: Աս լուրին աւելի հաստատութիւն  
գտաւ երբ որ գունդ մը նոր զօրք Վերոայլ կանչուե-  
լով, անոնց արուած մէկ սեղանի ատեն՝ թագաւորը,  
թագուհին ու թագաժառանգն անոնց ճաշատեղն ե-  
կան, եւ զինուորք՝ որոնց գլուխը գինիէ տաքցած էր,  
քանի մ'անպատշաճ խօսքեր խօսեցան: Ազգային ժո-  
ղովոյն ու ռամկապետականաց ծածուկ գործակալ-  
ներն աս բանո շարաչար գոյներով ժողովրդեան նկարե-  
լով, աւելի եւս սաստկացոցին՝ հացի սպութեան պատ-  
ճառաւ անոր ունեցած գրգռութիւնը, որն որ արքու-  
նեաց Փարիզէն հեռու ըլլալուն հետեւութիւնը կը հա-  
մարուէր: Ասանկով սաստիկ բազմութիւնն մը, որուն  
մեծ մասը կանայք էին, նախ բռնութեամբ քաղաքային  
խորհրդարանը մանելէն եւ շփոթութիւններ հանելէն  
ու աւարելէն ետեւ, գեղ ի Վերոայլ ճամբայ ելաւ:  
Հոն հասած ատեննին՝ 40,000 հոգւոյ շափեղած էին,  
որոնց մէջ կը գտնուէին Գաղղիական պահակապանք ալ.  
Հետերնին խել մը թնդանօթ ալ ունեին: Աս անհա-  
մար բազմութեան մեծ մասը չեկած, քաղաքային  
խորհրդարանը յարձակող կանայք, ազգային ժողովոյն  
տեղը մտած, մեծ անկարգութիւններ գործած, հոն-  
կից թագաւորական պալատը յարձակած եւ թագաւ-  
որը ստիպած էին վերոյիշեալ որոշումներն ընդունելու  
(Հոկտ. 5): Ասանկով շփոթութիւնները վերջացած  
կարծուեցաւ. բայց աւելի մեծ աղմուկ մը կը մերձե-  
նար: Երկրորդ առառ (Հոկտ. 6) շլուսընցած, Փա-  
րիզէն եկող բազմութիւնը պալատը կոխեց, պահա-  
կապան զօրաց մէկ մասը կոտրեց ու ներս յարձակեցաւ:  
Թագուհին մեծ վտանգի մէջ էր. հազիւ Լաֆայետ  
ազգային պահակապաններով վրայ հասնելով, զինքն  
աղատեց ու աղմուկը հանդարտեցուց: ԱՌ անկէ ետեւ  
թագաւորը ստիպեցաւ՝ իր բոլոր ընտանիքովը՝ խաժա-  
մութին ընկերութեամբը, սպանուած պահակապան զօր-  
քերուն զլուխներն ալ ցիցերու վրայ անցացած՝ առ-

յեւնէն տարուելով, Փարիզ դառնալ, ուր շատ տարիներէ վեր թող արուած Դիւիլիիի պալատը բնակեցաւ: Ազգային ժողովն ալ Աերսայլէն մայրաքաղաքը փոխադրուեցաւ: — Օրէանի դուքոր՝ զորն որ շատերը կ'ամբատանէին թէ վերոյիշեալ ազմուկը հանեց, որ եթէ թագաւորական ընտանիքը սպանուի նէ՝ ինք տէրութեան գլուխն անցնի, Գաղղիայէն ելաւ Լոնտոն գնաց:

**39.** Եկեղեցական ընչից յափշտակութիւն: Քաղաքական երգում: Ազգային ժողովոյն մէկ օրուան (1789, Օգոստ. 4) նստովը՝ աղատանւոյն զօրութիւնը կոտրելէն, եւ ժողովրդեան աղմկով մը (Հոկտ. 5) թագաւորական իշխանութիւնը բոլորովին գետնաքարշը ըլլալէն ետեւ, քիչ ժամանակ բաւական եղաւ եկեղեցականաց անկախութիւնն ու խորհրդանոցներուն դատաւորական իշխանութիւնը ջնջելու, եւ այսպէս բոլոր Գաղղիական վաղաքացնոց ազատութեան ու հակասարութեան ճամբայ բանալու: — Առաջին նկատմամբ նախ որոշուեցաւ որ բոլոր եկեղեցական ինչքերը տէրութեան ստացուած ըլլան, իսկ տէրութիւնը եկեղեցականաց թոշակ կապէ, եւ կրօնի ու աղքատաց պահպանութեան համար հարկաւոր եղած ստակը տայ (Ապ. 2—13): Երկրորդ տարին որոշեցաւ որ վանկքերն ու վանական կարգերը ջնջուին (1790, Փետր.): Քիչ մը ետքն ալ եպիսկոպոսարանիք նոր կարգաւորութեան տակ ձգուելով, առհմանուեցաւ որ Գաղղիայի մէջ՝ տասն արքեպիսկոպոսը, ամէն մէկ դաւառի մէջ ալ մէյ մէկ եպիսկոպոս ըլլայ: Բոլոր եկեղեցականիք՝ որոնք անկէ ետեւ իբրև պարզ պաշտօնատէր պիտի նկատուէին, ժողովրդեան ձեռքովը մընելիք: Եպիսկոպոսաց քահանայապետէն հաստատուիլ պիտի դագրէր. միայն ընտրուողը կընար իր ընտրութիւնն անոր ծանուցանել: Վերջապէս ազգային ժողովը վճռեց որ ամէն եկեղեցականիք կամ աս ու ասնց նման որոշումները, որոնք կդերականաց բայտ-

բակուն ստիմոննադրութիւնն՝ կը կոչուէին, երդմամբ ընդունին եւ կամ իրենց պաշտօններէն ելլեն. իսկ առոր գէմ գործողներն իրեւ օրինազանց պատժուին : — Նոյն երդման պատճառաւ, զորն որ քահանայապետը ետքէն մերժեց (1791. Ապր. 13), Գաղղիայի եկեղեցականք շուտ մը երկու մաս բաժնուեցան. իրենց մեծ մասը սիրով թող տուաւ իր պաշտօնները, եւ հազիւ երեք մասին մէկը յանձն առաւ երդում ընել: Ան ժամանակէն ետեւ Գաղղիայի մէջ շատ մ' եկեղեցական պաշտօններ պարապ մնացին. երդում չընող եկեղեցականք յեղափոխականաց առջևն իրեւ եկեղեցական շէին սեպուեր, իսկ երդում ընողներէն՝ բարեպաշտները կը խօրչէին: Բայց յափշտակուած եկեղեցական ինչքերն ալ տերութեան օգուտ մը չընելէն զատ, մեծ շփոթութեանց եւ հազարաւոր մարդիկներու կործանման առիթ տուին:

**40.** Աշխարհագրական նոր բաժանում: Խորհրդանոցներուն ու ազնուականութեան ջնջուիլը: Խորհրդանոցաց գատաւորական իշխանութեան ջնջումը պատրաստուեցաւ անոնց աշխանային պարապուրդին ատենը, զորն որ ազգային ժողովն այնչափ երկրնցընել տուաւ, մինչեւ որ երկրին նոր բաժանումն ու անոր հետ կապուած գատաստանական առեաններուն կարգադրութիւնը կատարեալ լընցաւ: Յիշեալ բաժանման համեմատ, Գաղղիա՝ աշխարհագրորեն 83 մաս կամ վիճակ բաժնուեցաւ, որոնց անունները՝ գետերէն, լեռներէն ու երկրին ուրիշ բնական հանգամանքներէն առնուած էին, որով եւ յառաջուան գաւառական բաժանմերը, ցեղական զանուազանութիւններն ու ներքին մաքսերը վերցուեցան: Բոլոր աս վիճակները մէկանց 249 շրջանակ<sup>3</sup> բաժնուեցան, իսկ իւրաքանչիւր շրջանակ՝ 3—5 գաւառակ կամ նահանգ<sup>4</sup>: Նոյն բաժա-

<sup>1</sup> Constitution civile du clergé.

<sup>2</sup> Département.

<sup>3</sup> Arrondissement.

<sup>4</sup> Canton.

նումներուն համեմատ՝ ամէն մէկ վիճակի, շրջանակի ու գաւառակի մէջ՝ զանազան դատաւորական ատեաններ գրուեցան, որով եւ դատաստաններու միակերպութիւնը կատարեալ հաստատուեցաւ։ Որոշուեցաւ որ ամէն տեղ դատաստանները հրապարակաւ բլան, եւ միջին դարուց բարբարոսական խոշտանգանիքն ու զարհուրելի պատիժները վերցուին։ Նաեւ դրաքննութիւնը վերցաւ ու մամլց կամ տպագրութեան լիակատար ազատութիւն տրուեցաւ։ — Ասանկով կարգերու զանազանութիւնն ու ինչ եւ իցէ կերպիւ ստացուած արտօնութիւնները ջնջելէն ետեւ, աղդային ժողովը վերջին քայլ մ'ալ ընելով, որոշեց որ ամէն քաղաքացիք հաւասար են (Յունիս 19), որով ժառանգական ազնուականութիւնն ու կարգերու զանազանութեան նշանակները, ինչպէս տիտղոսները, զինանշանները<sup>1</sup>, միանշան զգեստները<sup>2</sup> ջնջեց, նոյնպէս եւ ստացուածոց զանազանութեան գլխաւոր պատճառը, այս ինքն՝ անդրանկութեան իրաւունքը<sup>3</sup>, վերցուց։

**41.** Անիշխանութիւն եւ ժողովրդեան բռնադրութեան սկիզբը։ Քաղաքական ժողովակներ։ Եկեղեցական աստիճանին ու դատաւորական իշխանութեան նկատմամբ հետզետէ եղած փոփոխաւթիւններն ու որոշումներն անընդհատ պատմելու համար՝ ժամանակին կարգէն քիչ մը հեռանալէն ետեւ, դառնանք հիմայ նոյն միջոցին պատահած գէպքերուն։ — Աղդային ժողովը վերոցիշեալ նիւթերուն զրագած ատենը, կամաց կամաց բոլոր իշխանութիւնը ժողովը գետէ խաժամութիւն ձեռքը կ'անցնէր։ Թէ մայրաքազարին եւ թէ դաւառներուն մէջ, ժողովուրդը աղմկայց ու ամկավարներու և եւ լրագիրներու խօսքերովը միշտ աւելի զրգուուելով, ոստիկանութեան ու դատաւորութեան առաջնորդութիւնը բոլորովին իրեն

<sup>1</sup> Armoiries.

<sup>2</sup> Livrée.

<sup>3</sup> Majorat.

<sup>4</sup> Démagogue.

առնելէն զատ, ոկտաւ դահճի պաշտօն ալ կատարել։ Արագիրներուն մէջ ամենեւին մէկն ան աստիճանի վնասակար ազդեցութիւն ըրբաւ եւ ռամկին կիրքերն այնչափ չդրդոեց, որչափ Մարտին (4օ) հրատարակած ժողովրդական ընտանիքի մասին լրագիրը։ — Փարիզի մէջ ռամկապետական այլբեւայլ Հատուածներու<sup>1</sup> բաժնուելով ու իրենցմէ ընտրուած գլխաւորներու եւ պաշտօնատերներու տակ կենալով, ամենեւին օրէնքը ու իշխանութիւն մտիկ չեին ըներ։ Առնց ալ կ'առաջնորդէին երկու գլխաւոր քաղաքական ժողովակիներ, որոնք իրենց ժողվուած վանքերուն անուամբը՝ Յակոբեանք<sup>2</sup> ու Շուանակիրք<sup>3</sup> կը կոչուէին։ Յակոբեանց ժողովակն ամենէն յառաջ կազմուեցաւ Աերոայլի մէջ Պրոդայն գաւառին պատգամաւորներէն, որոնք ազգային ժաղավոյն Փարիզ փոխադրուելէն ետքը՝ Դամբինիկեանց վանքը ժողվուելուն համար՝ վերսցիշեալ անունն առին։ Իրենց մէջ եկան խառնուեցան ամէն կերպ սաստիկ ռամկապետականք, որով եւ աս ժողովակն ամենէն աւելի բազմաթիւ ըլլալէն զատ, շատ մեծ ազդեցութիւն ըրբաւ նոյն ատենները գաղղիայի մէջ գործուածներուն վրայ։ Ազգային ժողովոյն քննութեան տակ ինկած խնդիրները՝ նախ աս ժողովակին մէջ կարգի կը դրուէին, նոյնպէս հոն կը պատրաստուէին բոլոր ընտրութիւններն ու որոշումները։ Փարիզի Յակոբեանք, որոնց երկայն ժամանակ գլուխ կը կենար Ռուսեարիեր (4օ), հաղորդակցութիւն ունէին գաւառներու մէջ իրենց կարծեկից ըլլողներուն հետ, որոնք 150 նմանօրինակ քաղաքական ժողովակիներ կը կազմէին։ Առնց անուամբը՝ սովորութիւն եղած է բոլոր նոյն ատեննուան սաստիկ ռամկապետականները՝ Յակոբեան կոչել։ Յակոբեանց ժողովակին սոսին էր, նոյնին չափազանց անդամներէն կազմուած ու Փրանկիսկեաններուն վանքը

<sup>1</sup> Section.<sup>2</sup> Jacobins. = Դամբինիկեանք։<sup>3</sup> Cordeliers. = Փրանկիսկեանք։

գումարուելուն համար՝ Չուանակրաց կոչուած ժողովակը, որուն մէջն էին Տանգոն, Մարա, Տեմուլէն (45): Ասիկայ իր սաստիկ չափազանց ռամկապետական կարծիքներովն առաջին ժողովակին անցուց, եւ յիշեալ անձինքներուն ձեռքովը ժողովութեան վրայ մեծ ազգեցութիւն կ'ըներ: Երրորդ ժողովակ մ'ալ կազմուեցաւ, որն որ՝ դարձեալ ժողովուած վանքին անուամբը՝ Գեղլեան: Կը կոչուեր: Ասիկայ ազգային ժողովոյն չափառեալ եւ ըստ մասին թագաւորին կողմն ըլլող անդամները կը բովանդակեր, ինչպէս էին Լաֆայեդ, Մի-րապոյ, Դալերան, Լառոշֆուգոյ, որոնք ազատական օրինաց հիմնն վրայ սահմանադրական միապետութիւն մը հիմնել եւ խաժամուժին իշխանութիւնը զոգել կ'ուզեին: Բայց աս վերջին ժողովակը մեկաներուն չափ նշանաւոր չեղաւ եւ քիչ մը ետքը բոլորովին ջնջուեցաւ:

**42.** Պասդիյլեի կործանման տարեգարձին հանգէսը: Նեքէրին հրաժարումն ու Միրապոյին մահը: Թագաւորը կը փախչի, կը բռնուի ու իշխանութենէն կը կախուի: Առաջին (1791ի) սահմանադրութեան հրատարակումը: **Պասդիյլեի կործանման (36) տարեգարձին օրը՝** մեծ հանդիսիւ կատարուեցաւ բոլոր Գաղղիացւոց եղայրակցութեան կամ դաշնակցութեան տօնը (1790, Յուլ. 14): Փարիզ Արէսի դաշտին մէջ, ուր մասնաւոր աս դէպէքին համար պատրաստուած ամփիթէատրոնին վրայ կէս միլիոնի չափ բազմութիւն ժողովուած էր, Դալերան Օդէօնի եպիսկոպոսը՝ ճերմակներ հագած եւ երեքգունեան կամար ու որնդանութեախած՝ բազմաթիւ քահանայից հետ 83 վիճակներու դրոշներն օրհնեց: Ետքը Լաֆայեդ՝ ազգային պահակապաններուն անուամբը, ազգային ժողովոյն գահերէցը, վերջապէս թագաւորը երգում ըրին սահմանագրութիւնը հաւատարմութեամբ պահելու. որուն վրայ

<sup>1</sup> Feuillants. — Այսուերաքանչաց կանոնավ Դուլուզի մօս Ֆեղլեան բառում որբացարանին մէջ հաստատուած կը ո՞նին. Փարիզ Դիմիլիի մօս ունեցած համանուն վանքը:

րոլոր նոյն անթիւ բազմութիւնը ձեռաքնին վեր վերցուցած՝ ան երգումը կրկնեցին. նոյն իսկ թագահին թագաժառանգը վեր բարձրացրնելով, իր միաբանութիւնը յայտնեց: — Բայց արդէն յայտնի էթ որ ասընդհանուր ուրախութիւնը չէր կրնար երկայն ատեն տեւել: Կեքէր, որն որ իսկզբան ժողովրդեան շատառածն եղած էր, իրաց վիճակին իր ուզածին չկրնալով դարձնել եւ թէ թագաւորականներուն թէ ռամկապետականներուն հաւասարապես ատելի ըլլալով, իր պաշտօնէն հրաժարեցաւ (Սեպտ. 4) ու թող տուաւ Գաղղիայէն ելաւ: Միապայ, որն որ կրնայ ըսուիլ թէ իսկզբանէ վեր խաժամութին իշխանութեան գէմ էր, եւ ևանաւանգ վերջին ատենները ստակով ու խոստմունքներով ազգունեաց կողմը վաստրկուած ըլլալով, բոլոր զօրութեամբ կը ջանար թագաւորական իշխանութեան աւելի եւս սեղմուիլն արդելուլ, եւ օրէնսդրական, գործադրական ու դատաւորական իշխանութիւններն իրարմէ ճշդիւ բաժնելով, կարգաւորեալ սահմանադրական միապետութիւն հաստատել կ'ուզէր, անհնարին աշխատութեանց տակ ընկճելով, 42 տարուան հասակին մէջ մեռաւ (1791, Ապրիլ 2): Առանկով տկար ու անհաստատ թագաւորն իր գոնէ կէս մը հաւատարիմ խորհրդականները կորորնցընելով, անկէ ետեւ արտաքոյ կարգի գէշ վիճակի մէջ ինկաւ: Միապետական սահմանադրութեան թշնամիններն առիթ առնելով իր կղերականաց սահմանադրութիւնը (39) հաստատելու քիչ մ'ատեն գանգազիք, քաղաքական երգում ընող քահանաները գործածել, եւ Գաղղիայէն զալթող ու Եւրոպայի արքունիքները Գաղղիայի գէմ պատերազմ բանալու յորդորող ազնուականները իբրեւ հայրենեաց մատնիշ հրատարակել չուզելը, ժողովուրդը միշտ իրեն գէմ կը զրգուէին ու նորանոր շփոթութիւններ կը հանէին: Լուգովիկոս այս ամենայն տեսնելով եւ իրերն ուրիշ կերպով կարգաւորելէն յուսահատելով, միտքը դրաւ որ փախչի: Կախ մէյ մը Ա. Գլու երթալ ուզեց.

բայց ժողովուրդը թող չտուառ : Ետքէն զրուածք մը ձգելով, որուն մէջ՝ կրած թշնամնիքները կը նկարէր ու բանութեամբ իրմէ առնուած հաւանութիւններուն դէմ կը բողոքէր, թագուհւոյն, իր զաւկըններուն ու Եղիսաբէթ քրոջը հետ, գաղտուկ Փարփիզէն ելաւ (Յունիս 21): Բայց Ս. Մենհուի մէջ սուրհանդակներուն դրւխաւորը զինքը ճանչնալով, թագաւորը բոլոր հետն բլողներուն հետ բանուեցաւ : Միայն իր երկրորդ եղայրը՝ Քրովանսի կոմոք՝ ուրիշ ճամբայ բանած ըլլալով, կրցաւ Ատորին նահանգները փախոշիլ : Ազդային ժողովը, որն որ թագաւորին փախուստն իմանալուն պէս՝ զինքը թագաւորական աստիճանէն կախած եւ գործադրական իշխանութիւնն իրեն սեպհականած էր, հրամայեց որ մայրաքաղաքը բերուի : Շատերը կ'ուզէին որ իր վրայ դատաստան ըլլայ եւ իշխանութենէն վար առնուի, միապետութեան թշնամիք աս նպատակաւ յեղափոխութիւն մ'ալ հանել տուին (Յուլ. 17). բայց սահմանադրական կողմնակցութեան ջանքովն ու Լավայէդին զօրքերովը ապստամբք զապեցան, եւ թագաւորին անբռնաբարելիութիւնը հաստատուն մնաց : Ի վերայ այսոր ամենայինի իր աստիճանէն կախուած կեցաւ, մինչեւ որ սահմանադրութիւնը լմբննալէն ետքը՝ նոյնը պահելու երդում ըրաւ (Սեպտ. 14) ու հրատարակեց (Սեպտ. 18) : Ան ատենէն սկսաւ բարձրութեան ու իշխանութեան ստուեր մ'ունենալ :

**43.** Առաջին կամ 91ին սահմանադրութիւնը : Խռէպէտ եւ մինչեւ հիմակ ասդին անդին նոյն սահմանադրութեան այլեւայլ մասերը յիշատակած ենք, բայց հոստեղու անոր գլխաւոր հիմնալքը կրկնենք : Ամէն բանէն յառաջ դրուած էին՝ Մարդկան ու քաղաքացւոց իրաւունք անուամբ՝ իսել մը սկզբունքներ, որոնց մէջ՝ քանի մը յայտնի ճշմարտութիւններու հետ խառն՝ իսել մ' այլանդակութիւններ ալ կը գտնուէին, որոնք ի վերացեալն ալ չափազանց բաներ ըլլալէն զատ, գործադրութեան համար ըստ մասին անօգուտ եւ ըստ

յասին նաեւ վնասակար էին։ Խակ բուն սահմանադրութիւնը՝ թագաւորութեան անուան տակ՝ ռամպապետական հասարակապետութիւն մը կը հիմնէր։ Թագաւորը, որուն անձն անբռնաբարելի էր, միայն գործադրական իշխանութիւնը պիտօք ունենար. իր պաշտօները պատասխանատու էին։ Օրէնսդրական իշխանութիւնը՝ միայն օրէնսդիր միակ ժողովց մը ձեռքը պիտօք ըլլար, որուն 747 անդամները երկու տարի մէջ մը պիտօք ընտրուէին։ Խւրաքանչիւր քաղաքացին որն որ տարին երեք ֆրանգ տուրք կու տար, ոկզբնական ժողովներու մէջ ձայն պիտօք ունենար. նոյն ոկզբնական ժողովները՝ բուն ընտրուզները պիտի անուանէին, իսկ աս վերջինները՝ օրէնսդիր ժողովցն անդամ ըլլող պատգամաւորները։ Օրէնսդիր ժողովցն որոշումները՝ օրէնքի զօրութիւն ունենալու համար՝ թագաւորին հաստատութեան կարօտութիւն շունեին, որն որ հազիւ նոյներուն գործադրութիւնը կամ հրատարակումը շորս տարի կրնար խափանել։ Դատաստանաբանները բոլորովին ինքնագլուխուու գործադրական իշխանութենէ անկախ էին, երգուելոց ատեաններով։ Բոլոր աւատապետական կարգադրութիւնները կը ջնջուէին, առանձնականաց ստացուածն ու անձնական ազատութիւնն անբռնաբարելի կը հրատարակուէին, խզճի ու մամլց կատարեալ ազատութիւն կը հաստատուէր։

**Ակ.** Օրէնսդիր ժողով։ Ժիրոնտեանկր։ Ազգային կամ սահմանադիր ժողովը՝ սահմանադրութիւնը լմբնցընելէն ետեւ՝ լուծուեցաւ (Աեպտ. 30), որոշելով որ նոր ժողովը մը գումարուի, որն որ նոր օրէնքներ գնելով՝ սահմանադրութեան շինուածքը կատարելագործէ։ Առ պատճառաւ նցն երկրորդ ժողովը՝ Օրէնսդիր ժողովը կոչուեցաւ։ Առաջին (ազգային կամ սահմանադիր) ժողովը սահմանած էր որ իր անդամներէն ամենեւին մէկը չկարենայ նոր ժողովցն անդամ ընտրուիլ։ Բայց ասով մէծ անխոհէմութիւն ըրաւ. որովհետեւ թէպէտ իր մէջը խիստ շատ յեղափոխական մար-

դիկ կային, ինչպէս իր գործքերէն յայտնի է, սակայն եւ այնպէս թէ ան յեղափօխականաց շատերը բաւական չափաւորեալ ըլլալով եւ թէ ժողովոյն մէջ խել մը միապետականք գտնուելով, իրար քիչ մը հաւասարակշռութեան մէջ կրնային բռնել: Խոկ նոր ժողովոյն՝ Յակոբեանց ջանքովը՝ զրեթէ բոլոր չափազանց յեղափօխականներ ու ռամկավարներ անդամ ընտրեցան: Աս նոր պատգամաւորները, որոնց թիւն էր 745, ըստ մէծի մասին տարգլուխ երիտասարդք էին, կէսէն աւելին ալ փաստաբանք: Առանկով ժողովոյն Աջակողմնակողմնար, որն որ սահմանագրական միապետութիւն կ'ուզէր եւ Ֆէօյլեան ըստած քաղաքական ժողովակին (41) անդամներէն կը կազմուէր, օրէ օր կը տկարանար. ուր որ Զախարկողմնակողմնար, որն որ հասարակապետական անդամներէ կը կայանար, միշտ աւելի կը զօրանար: Զախարկողմնակողմնա մասն երկուքի կը բաժնուէր. յէռնակողմնակողմնա: Որուն մէջ կային սասարիկ ռամկավետականք եւ Արհանտականք (ամենայն ինչ արմատաքի խլել կամ արմատէն փոխել ուզողներ), եւ Ջաջտակողմնակողմնա: Ուր չափաւորեալ հասարակապետականք կը կենային: Աերջիններուն մէջ խել մը տաղանդաւոր ու կը թէ ալ մարդիկ կը գանուէին, որոնք քիչ մը ազնուապետական գաղափարներ ալ ունէին. ասնք առաւելապէս ժիրոնտ վիճակին պատգամաւորներէն ըլլալով, անօւննին ժիրոնտաեանք<sup>1</sup>: ըստեցաւ. իրենց ջանքն ան էր՝ օր հին ժամանակներուն հասարակապետութեանց կամ Հիւսիսային Ամերիկայի Միաբանութեանց կամ Հիւսիսային Ամերիկայի Միաբանութեանց կամաց կամաց եւ կարգաւորեալ կերպով առ իրենց բաղձանքը կ'ուզէին զլուխ տանիլ: Ուր որ ասոր հակառակ՝ Լեռնակողմնանք կ'ուզէին մէկէն կործանելով ամէն բան՝ ռամկավետութիւն հասատել, որպէս զի իշխանութիւնն իրենց ձեսքն անցնի:

իոկղան Ժիրոնառեանք օրէնսդիր ժողովցն մէջ մեծ առաւելութիւն ունեցան. մանաւանդ օր պաշտօնեայք ալ իրենցմէ էին :

**45.** Ռոպէսրիէր, Մարա, Տանգոն, Տեմուլէն :

Եղն առեն մեծ գործունէութեան գաշտ բացուեցաւ Ռոպէսրիէրի, Մարայի, Տանգոնի, Տեմուլէնի պէս մարդիկներու, որոնք ձեռաւընին անցած իշխանութիւնը շարաչար գործած էլու սկսան : Ռոպէսրիէր (Ճն. 1759) Էլուացի փաստաբանը, որն օր տգեղ կերպարանք եւ կերկերեալ ձայն մ'ունէր, միշտ ցած կիրքերէ կը մզուէր, որոնց զյխաւորներն էին վրէժինդրութիւն ու ամէն կերպ առաւելութեան նախանձ, որովհետեւ նոք խիստ շափաւորեալ տաղանդներու տէր էր : — Առոր ընկերն ու միանդամայն ոստին էր Տանգոն (Ճն. 1759) արքունի փաստաբանը, որն օր մեծ գործունէութիւն, սուր խելք, աշխայժ երեւակայութիւն, զարհուրելի կերպարանք եւ որտուալից ձայն մ'ունէր, որով ժողովրդեան վրայ մեծ ազդ եցութիւն կը բանեցընէր : Ասոնք երկուքն ալ անդամ էին Փարիզի քաղաքային խորհրդական, որն օր Պայյևիին տեղ (35) քաղաքապետ գրած էր զբէթիսն, ու յիշեալ արիւնկզակ մարդիկներուն եւ անոնց նմաններուն ձեռքովին արտօքոյ կարգի իշխանութիւն կը բանեցընէր : Տանգոն՝ որն օր Չուանակաց ժողովակը (41) հիմնողն էր, ամենէն ապականեալ մարդիկները քովը ժողված՝ անոնց ձեռքովին ուղածը գլուխ կը տանէր . նոք առաջինն եղաւ որ սկսաւ հրատարակել թէ ազնուականներուն աչքը վացըննելու. համար՝ զերենք մեռցընելու է, որ խրատն օր շուտ մը շարաչար կերպով գործազրեցաւ : Խոկ Ռոպէսրիէր՝ Յակոբեանց ժողովակին հոգին էր (41), զորն օր ուղածին պէտ կը դարձընէր : — Առ երկուքին պէտ զյխաւորներէն մէկն էր Մարա (Ճն. 1744) Հելուետացի բժիշկը, որն օր սաստիկ կատաղի բնութեան տէր մարդ մըն էր, ու իր ժողովրդապէտ անուն լրազրովը կը ջանար բոլոր ծննդեամբ ու սասկով ռամկէն վեր բլողները

ջնջել : — Չուանակրոց ժողովակիհն մէջ Տանգօնին ընկերն ու անոր պէս նայնին գլխաւորներէն մէկն էր Տեմաւէն (Ճն. 1760) Կիզի փաստաբանը, որն որ յեղափոխութեան սկիզբէն մեծ դործունեւութիւն կրցոցնէր (Յօ), եւ իր՝ Գրադիշայի ու Պրապանդի յեղափոխութիւնը բառած լրագրովը՝ ռամկապետական գաղափարները տարածելու շատ օգնեց : — Յակոբեանց կարմիր գլխարկը, որն որ նոյն ատեն դուրս ելաւ, հասարակապետականաց ընդհանուր նշանն էր . ազատութեան ծառերուն կանգնուիլը՝ ժողովրդոց ռամկալից ժողովներ գումարելու եւ գրգռիչ ճառեր խօսելու առիթ կու տար : Յանգուգն ռամկապարք, վերոյիշեալ շորս գլխաւորներն իրենց օրինակ առնելով, խօսքով ու գրուածքով մօտաւոր ու հեռաւոր խաժամութը կը գրգռէին եւ զիրենք կը մզէին բոլոր հին կարգաւորութիւնները ջնջելու եւ աստիճանաւ, իրթութեամբ ու հարատութեամբ ռամկէն վեր ըլլովները, ազնուական եղեր են՝ քաղաքացի եղեր են, հալածելու եւ ջնջելու :

**46.** Գաղթեալք եւ երգում չընող եկեղեցականք : Յունիսի 20ին շփոթութիւնները : (Օրէնսդիր ժողովն ամէն բանէն յառաջ՝ քաղաքական երգում՝ շընող եկեղեցականաց ու դաղթելոց շ գէմ սկսաւ որոշումներ ընել : Որովհետեւ ասեկեղեցականք ժողովուրդը թագաւորին հաւատարիմ պահելու կը ջանային, ռամկապետականք ասոր գէմ զայրանալով, նոյն ժողովոյն մէջ որոշել առին որ երգում ընող ու շընող եկեղեցականաց յուցակն առնուի : Վերջիններն իրենց թաշիլը պիտի կորսրնցընէին, եւ եթէ օրինաց գէմ բան ընէին եւ կամ հայրեննեաց գէմ հոգի ցուցընէին, Երկու ապարանն բանտարկութեան պատժոյ տակ պիտի որ իյնային (1791, Նշ.) : Դարձեալ վճիռ հանեց օրէնսդիր ժողովը, որ Բրովանսի կոմար երկու ամսուանն մէջ գաղղիմ որ շդառնայ, իր բոլոր իրաւունքներէն զրկուի . իսկ

<sup>1</sup> Serment civique.

<sup>2</sup> Emigrés.

մինչեւ Երկրորդ տարուան սկիզբը Գաղղիա և տ չդարձող գաղթեալք՝ իրրեւ հայրենեաց մատնիչ՝ մահուան դատապարտին եւ իրենց ինչքն ու Եկամուռքը ազգային ստացուած սեպուի (Հոկ. 31 ու Նոյ. 19): Թագաւորն աս որոշումները հրատարակել տալ չուզեց, որն որ թէ օրէնսդիր ժողովյն եւ թէ ժողովրդեան վրայ խիստ գեշ ազդեցութիւն ըրաւ. մահաւանդ որ գաղթեալք չէ թէ միայն թագաւորին ընդունած սահմանադրութեան դէմ կը բազգըէին, հապա նաեւ թէ իրենց տեսած պատրաստութիւններովը եւ թէ Եւրոպական տէրութիւնները Գաղղիայի դէմ պատերազմի հանելու ջանալով, իրաց հին վիճակը նորէն հաստատել ուզենին յայտնապէս կը ցուցընէին (68): Արդ ռամկապետականք անոնկ համարելով որ թագաւորին դիմադրութիւնը յառաջ կու գայ օտար տէրութիւններուն եւ գաղթեալներուն վրայ ունեցած ակնկալութենէն, իրենց բոլոր մտադրութիւնն անոնց վրայ գարձուցին, եւ քիչ մը վերջը Աւստրիայի դէմ պատերազմ հրատարակեցին (70), որուն թագաւորն ալ հաւանութիւն տուաւ (1792, Ապր. 20): Թէպէտ ասով ռամկապետականք քիչ մը հանդարտեցան. բայց երբ որ թագաւորը գարձեալ հրատարակել չուզեց ազգային ժողովյն երկու նոր որոշումները, որոնցմէ մէկը աքսորանաց պատիժ կը դնէր քաղաքական երդում չընող Եկեղեցականաց վրայ (Մայ. 26), եւ երկրորդը կ'որոշէր որ հարաւային գաւառներէն 20.000 ազգային պահակապանք (գաշնակիցք) Փարիզ գան (Յունիս 8), ան ատեն իրենց գրգռութիւնը խիստ ստատիացաւ, պաշտօնեայք որոնք Ժիրոնտեաններէն էին, հրաժարեցան, եւ խաժամութը ուաք ելաւ: Կիզակներով զինուած հազարաւոր մարդիկ, որոնց մէջ խառնուած էր Մարսիլիայէն նոր Եկող խաժամութը, Անդէրին գլխաւորութեամբն արքունի պալատը յարձակեցան, եւ սովառնալիքներով ու նախատինքներով կը ջանային թագաւորը ստիպել որ վերոյիշեալ երկու որոշումները հրատարակել տայ: Բայց

Լուգովիկոս իր տկար բնասորութեան հակառակ՝ մեծ հասատութեամբ դէմ դրաւ : Հազիւ քանի մը ժամ և այլը թեթիսն քաղաքապետը, որն որ նոյն աղմուկը ծածուկ դրգուած կամ նցնին նպաստած էր, քաղաքացի զօրքերով գալով, զինքն աս անտանելի վիճակն ազատեց (Յանիս 20):

**47.** Օգոստոսի 10ին վրդովմունքը : Թագաւորը կը բանտարկուի : Լաֆայէդ : Լուգովիկոս Փ.Զ. Խաժամութին դէմ ցուցուցած հասատութեամբը՝ շափաւորեալ կողմնակցութեան սէրն ու համարումը ստացած էր, որն որ սկսաւ պահանջել որ յիշեալ շփոթութեանց սկզբնապատճառները պատժուին . նոյն նպատակաւ Լաֆայէդ ալ (70) բանակէն մայրաքաղաքն եկաւ : Բայց մէկ կողմանէ թագաւորին իրենց հետ միանալ եւ իրենց ջանքին նպաստել շուզելը, մէկալ կողմանէ ալ գաղթելոց բռնած ընթացքը եւ արտաքին պատերազմ բացուած առեն՝ օտար զօրապետաց բանեցած յանդգնական ու արհամարհիչ լեզուն (71), ռամկապետական կողմնակցութիւնն աւելի եւս գրգռելով, թագաւորին ստացած առաւելութիւնն անօդուտ ըրաւ : Յակոբեանք՝ Պատգիյլէի կործանման երկրորդ տարեդարձին առթիւն եւ ազդային ժողովոյն ըրած որոշմամբը թէ Հայրենիքը վտանգի մշջ է, ծովեզերեայ քաղաքներէն եւ առանձինն Մարսիլիայէն խել մը խաժամուժ ու չարագործ մարդիկ եւ նոյն իսկ բանտարկեալները մայրաքաղաք բերել տուին : Այսպէս ամէն կերպ պատրաստութիւնները տեսնուելէն ետեւ, որոշուած օրը կէս գիշերին զանգակները զարնուեցան (Օգոստ. 10). ծովեզերեայ քաղաքներուն գիրար՝ որուն գլուխ կը կենացին Տանդոն, Տեմուլէն ու Մարա, եւ Փարիզի խաժամուժը՝ որուն կ'առաջնորդէին Անդերման ու Սանդէր, ըստ մասին քաղաքային խորհրդարանը, ըստ մասին Դիւիլլիի պալատը յարձակեցան : Ասոնց առաջին գործքն եղաւ ամենէն զարհուրելի ռամկապետականներէն կազմուած՝ քաղաքային տեսչութեան

խորհուրդ մը գնել : Կոյն խորհուրդն իրեն կանչեց զՄանտա, որն որ Փարփղի ազգային պահապաններուն գլուխը կեցած՝ 900 Հելուետիացիներու հետ Գիւիլիթի պալատը կը պաշտպանէր հսն յարձակող խաժամուժին դէմ, եւ զինքը ճամբան մեռցընել տուաւ : Աս որ եղաւ, ազգային պահապաններն ըստ մեծի մասին թող տուին ցրուեցան, որով թագաւորն ինք զինքն ու իրենները վասնգի մէջ տեսնելով, քովիններէն մէկուն խաժամու համեմատ՝ ելաւ բոլոր իր ընտանեցը հետ օրէնսդիր ժողովյն որահը գնաց եւ անոր պաշտպանութեան ապահնեցաւ : Լոգովիկոս ԺԶ. ու իր ընտանիքը տանումից ժամ նոյնառեղն անձուկ որահի մը մէջ մնացին, որ ատեն որ ժողովյն մէջ ազգին երեսովիսանները նոյն իսկ անոնց աչքին առջեւը Գաղղիայի թագը կը խորտակէին : Օրէնսդիր ժողովը նոյն միջոցին որոշեց որ թագաւորական իշխանութիւնն ի կախ մնայ, թագաւորն իր ընտանեաց հետ պահպանութեան տակ դրուի, եւ ազգային դաշնաժողով՝ մը գումարուելով՝ տէրութեան ապագայ վիճակին որոշէ : Իրենք առ կերպով թագաւորական իշխանութիւնը ջընջած ատեն, թագաւորը ստիպեցին պալատը պաշտպանող Հելուետացիներուն հրաման խաւրելու որ ժողովոդեան վրայ կրակ ընելը դադրեցրնէ, որով նոյն հաւատարիմ զինուորները բոլոր ջարդուեցան : Աս առթիւ 5000 հոգւոյ շափ մարդ մեռաւ ըստ մասին կռւյնն մէջ, ըստ մասին ետքը խաժամուժին կատագութենէն : Թագաւորը՝ բոլոր իր ընտանիքովը Դանրլին (Տաճարին, Տաճարական առաքեաններուն) բերդին մէջ բանտարկուեցաւ : Լավայէդ ալ թագաւորին կողմը բռնելուն համար՝ ռամկապետականաց ատելի ըլլալով, երբ որ կ'ուզէին զինքը բռնել, ուզեց օտար երկիր փախչել . բայց Աւստրիացւոց ձեռքն ինկաւ, որոնք զինքը բերդ մը դրին, ուսկից հազիւ քանի մը տարի եաբը ապատեցաւ :

<sup>1</sup> Convention.

**48.** Զարհուրանաց տեսարաններուն սկիզբը :  
 Սեպտեմբերի կոտորած : Խօսագաւորն իր իշխանութենէն կախելէն ետեւ՝ օրէնսդիր ժողովը նոր պաշտօնարան մը դրաւ, որուն իբր թէ հոգին եղաւ զարհուրելին Տանգոն՝ իրրեւ արդարութեան պաշտօնեայ եւ կնքապահ : Ինք եւ Փարիզի նոր քաղաքային խորհուրդը, որն որ ամէն կերպ անօրէն ու եղեռնաւոր միջոցներով օր ըստ օրէ աւելի կը զօրանար, իրարութեւ թիկունք ըլլալով, բոլոր իշխանութիւնը ձեռք անցուցին : Աս քաղաքային խորհուրդը, որմէ նոյն իսկ օրէնսդիր ժողովը կը ուարսավիէր, մայրաքաղաքին ուտիկանութիւնը տիգաւոր խաժամուժին յանձնեց, որով շուտ մը բոլոր բանտերը կասկածելի սեպուած անձինքներով ու ազնուականներով լցան : Իսկ Տանգոն, որուն ամենայն զօրութեամբ կ'օգնէր Մարտ իր լրագրովը, նոյն քաղաքային խորհուրեան վրայ յեցած՝ ան ամէն զարհուրելի ու բարբարոսական անագորունութիւնները գործեց, որոնք իր անունը Մարիսի ու Սիղզայի անուններուն քով գասել տուին : — Աս սնապորունութեանց առաջին նպատակն եղան երդում շընող քահանայք, որոնք ըստ մասին աքսորուեցան, ըստ մասին ալ վանքերու եւ բանտերու մէջ՝ վարձուած մարդասպաններու ձեռքով՝ հարիւրներով սպանուեցան : Մայրաքաղաքը գոցուելով, բոլոր աները խորհարկութիւն եղաւ, եւ իբրեւ ազնուապետական ութագաւորական կասկածելի ըլլողները բանտարկուեցան : Երբ որ ալ բանտերուն մէջ տեղ չմնաց, խել մը ժամանակէ վեր խորհած միջոցնին ի գործ գնելու տաենն եկած սեպեցին, այս ինքն՝ ընդհանուր գատապարտութեան վճռով մը զանոնք մէջտեղաց վերցրնել, որպէս զի այսպէսով ամէնքը զարհուրելով՝ ալ նօր կարգաւորութեանց գէմ գնելու չհամարձակին : Նոյն սրոշման համեմատ՝ գունդագունդ վարձեալ մարդասպանք ու շարագործք հինգ օր բանտերը պարտեցան, իրենցմէ տասուերկու հոգի՝ երդուելոց կամ դատաւ-

որաց պաշտօն կատարելով, իսկ ուրիշները՝ դահճաց։ Աս գաղանացեալ գնդերուն ձեռքովը՝ բանտերուն մէջ եղողները, իբրեւ 3000 հողի, որոնց մէջ Գաղղիայի ամենէն երեւելի ու ամենէն արդիւնաշատ անձինքը կը գտնուեին, կամ մէկիկ մէկիկ եւ կամ շատերը մէկտեղ սպանուեցան (Աեպտ. 2—7)։ Քաղաքային խորհուրդն ալ նոյն դահճներուն իրենց աշխատութեան համար առուրչէք վճարեց։ Մարայի եւ ուրիշ իր նմաններուն ստորագրութեամբը շրջաբերական մ'ելաւ, որով նաև գաւառներուն բնակիչները կը յորդորուեին մայրաքաղաքին օրինակիննմաններու։ որպէս զի, կ'ըսէին, չըլայ թէ Հայրենատէլք արտաքին թշնամեաց գէմ պատերազմած ատեն՝ երկրին մէջ մատնիչք մնան։ Շատ տեղեր աս յորդորանքին հետեւեցան։ Իբրեւ կնիք այս ամենայն անսագործութեանց՝ բոլոր արձանները, զինանշանները, յիշատակարաններն ու հին ժամանակիներուն ուրիշ նշանները ջնջեցին։ Աս եղաւ միապետական Գաղղիային՝ հասարակապետութեան դառնալուն սկզբնաւորութիւնը։

**49.** Ազգային զաշնաժողով։ Այսպիսի հանգամանաց մէջ կը գտնուեր Գաղղիա, երբ որ ազգային զաշնաժողովը բացուեցաւ (Աեպտ. 21), որուն մէջ նախընթաց երկու ժողովներուն անդամներն ալ մուտք ունեին, եւ որուն՝ քսանուհինգամեայ եղող եւ ուրիշին ծառայութեան մէջ չգտնուող ամեն Գաղղիայի, առանց ստացուածքի զանազանութեան, կրնար թէ ընտրել եւ թէ ընտրուիլ։ Ընտրուողները Յակոբեանց ջանիւքն ու ազգեցութեամբը՝ ամենասաստիկ հասարակապետականներէն եւ ռամկալարներէն եղան։ Աս ժողովն արտաքոյ կարգի եւ կրնայ ըստիլ թէ բոլոր պատմութեան մէջ միակ է։ իր անդամները չէ թէ միայն ժողովրդեան երեք կարգերը չէիններկայացրնէր, հապաեւ ոչ երրորդ կարգը, այլ միայն խաժամուժը։ Ի սկզբան Ժիրոնտեանք ուրիշ կողմանակցութիւններէն զօրաւոր էին. բայց ետքէն Ռուպեսրիէր, Տանգոն, Մարա եւ

ուրիշ իրենց պէս արիւնկղակ մարդիկ վրայ ելան : Առ վերջիններուն հետ միացաւ Օրբէանի Փիլիպպոս գուքոր, որն որ Անգղիայէն (38) գարձած էր եւ ինք զինքը Փիլիպպոս Հաւասարութիւն : կ'անուանէր : Դաշնաժողովոյն առաջին դորձքն եղաւ վճռել որ Գաղղիայի մէջ թագաւորական իշխանութիւնն ի մշտնջենաւորս ջննցուած է եւ հասարակապետութիւնը հաստատուած (Աեկտ. 21) . իսկ երկրորդ օրը սրաշուեցաւ որ նոյն օրէն ոկտի հասարակապետութեան առաջին տարին, եւ նոյն օրը տարեգլուխ սեպուի : Քանի մ'օր ետքն ալ վճռուեցաւ որ բոլոր Գաղղիայի մէջ ամենեւին ուրիշ տիտղոս կամ պատուանուն շարուի, բայց եթէ Քաղաքացի ու Քաղաքացուհի<sup>2</sup> անունը (Հոկտ. 10) . դարձեալ նոր սահմանադրութիւն շննելու համար մասնաժողով մը դրուեցաւ (Հոկտ. 11) : — Աերոյիշեալ երեք չորս ռամկապարք քաղաքացինն խորհրդոյն վրայ ալ կը ափրէին, եւ իրենց ձեռքին տակ ամեն շարիքներու պատրաստ զօբը ունեին ազգային պահակապաններն ու Անվարտի<sup>3</sup> կոչուած խաժամուժը, որոնցմով դաշնաժողովը կը ստիպէին իրենց ուղածն որոշելու : Կիյլեոդէն պատգամաւորին գտած գլխասութեան դորձիքը, որն որ իր անուամբը Կիյլեոդէն<sup>4</sup> կոչուեցաւ, իսիստ յարմար միջոց մըն էր զմարդիկ շուտով կենդանութենէ մահ վոխելու համար :

**50.** Լուգովիկոս ԺԶ.ին սպանութիւնը : Առամշկավրներուն միակ բաղձանքն էր թագաւորը մեռցնել տալ, զորն որ Լուգովիկոս Կապետեան կը կոչէին : Ոմանքը կ'ուղէին որ ամենեւին առանց գատաստանի սպանուի : իսկ աւելի մեծագոյն մասն որոշեց որ դաշնաժողովոյն առջեւն իր դատը քննուի : Խեղճ թագաւորը երկու անգամ նոյն ժողովոյն առջեւը հանուեցաւ (Դեկտ. 11 ու 26) ու վրան հարցաքննութիւն

<sup>1</sup> Egalité.<sup>2</sup> Citoyen, Citoyenne.<sup>3</sup> Sans-culottes.<sup>4</sup> Guillotine.

եղաւ : Ամբաստանութեան նիւթն էր իր՝ արձակապետութիւնը նորէն հաստատել ուզելը , որուն հաստատաթեան ցոյց կը բերէին Դիւիլթիի պալատը գտնուած արկեղ մը մէջ եղող թղթերը , որոնցմէ կը ցուցընեին թէ ջանացած է ստակով զՄիրապոյ եւ զԼաֆայէդ իր կողմը վաստրկիլ եւ Աւատրիայի ու գաղթելոց հետ հազորդակցութիւն ունեցեր է : Աշ թագաւորին վեհ ընթացքն ու առած կարճ՝ բայց համոզիչ պատասխանները , եւ ոչ ժիրոնտեանց ջանքը , որոնք թէպէտ թագաւորական աստիճանին ջնջուիլը կ'ուզեին , բայց թագաւորն ազատելու կը բաղձային եւ անոր համար կ'առաջարկէին որ իր դատաստանը բոլոր ժողովութեան ձգուի , բաւական եղան զինքն ազատելու : Ազմկալից նատի մը մէջ (1793. Յունու . 17) , որն որ մինչեւ գիշերը ուշ առեն երկրնցաւ , խեղճ թագաւորը մահուան դատապարտուեցաւ : Յակոբեանք ամէն միջոց բանեցուցած էին աս որոշումը ձեռք բերելու համար . բայց իրենց բովանդակ ճիգը փուծ կ'ըլլար եթէ յառաջադոյն փոխած չըլլային այն օրէնքը՝ որն որ կ'օրոշէր թէ պատժական դատաստաններու մէջ՝ միայն ան ատեն մարդ մը մահուան դատապարտուի , երբ որ երդուելոց երեքին երկուքն այնպէս վճիռ տան , եւ հաստատած չըլլային որ քուէի պարզ առաւելութիւնն ալ բաւական է : Ինչու որ 721 հոգիէն՝ 683 հոգի վճիռ տալէն ետեւ որ Լուգովիկոս յանցաւոր է , երբ որ իրեն տրուելու պատժոյն վրայ կը խօսուէր , երկու հոգի շղթայի զարնելու քուէ տուին , մէծ բազմութիւն մը՝ բանտարկութեան կամ աքսորանաց . 46 հոգի՝ մահուան , բայց ուշացընելով , եւ 366 հոգի (այս ինքն՝ կէսէն Յ հոգի աւելի) անմիջապէս մեռցընելու : Աս կերպով սպանութիւնը դատաստանական քողի մը տակ ձգուեցաւ : Վճիռը տրուելէն չորս օր ետքը գժբախտ թագաւորը զլսատութեան դործիքը կ'ելլէր (Յունու . 21) : Իր վերջին խօսքերն՝ իր քրիստոնէական զգածմանց ու

ժողովրդաւեր որտին յայտարարութիւնն եղան . Երբ որ քովի քահանան իրեն ըստ . "Ս . Լուգովիկոսին որդին , երկինք ել . . ինք ձայնը բարձրացրնելով՝ ժողվուած բազմութեան ըստ . "Գաղղիացիք , ևս անմեղ կը մեռնիմ , իմ թշնամիներուս կը ներեմ , կը բազմամ որ իմ մահս . . . . . : Բայց Սանդէրին հրամանաւն ազգային պահակապաններն իրենց թմբուկները մէկէն զարնելով , իր խօսքերը լսել չտուին . Եւ խաժամուժն իր արիւնաշաղախ գլուխը՝ Կեցցէ հասարակապետութիւն աղաղակաւ ողջունեցնե :

**51.** Հասարակաց փրկութեան մասնաժողովն ու Յեղափոխական ատեանը : Խռադաւորը մեռնելէն ետեւ դաշնաժողովն օրէնսդրական ու գործադրական իշխանութիւնն իրեն սեպհականնելով , զանազան գործքերն այլեւայլ մասնաժողովներու յանձնեց : Աս վերջինները միշտ աւելի իշխանութիւն ձեռք բերին եւ իրենց թիւը կամաց կամաց քիչցաւ մինչեւ վերջապէս Հասարակաց փրկութեան ըսուած մասնաժողովը<sup>1</sup> բոլոր իշխանութիւնն իրեն առնելով , անլուր բռնաւորութիւն կը բանեցընէր եւ երբէք չտեսնուած անազորունութիւններ գործել կու տար : Իր գլխաւոր գործիքն էր տասուերկու երդուեալներէ ու հինգ գատառներէ կազմուած Յեղափոխական ատեանը<sup>2</sup> , որուն տակ ձգուեցան նոյն իսկ դաշնաժողովոյն անդամներն ալ (1793. Ապր . 8) . ասիկայ միայն մահապարտութեան վճիռներ կու տար , որոնցմէ ոչ բոլոր կրնար ըլլալ եւ ոչ ալ ազատութեան յոց : Մարա , որն որ Ռասպեսրիէրէն ետքը Յակոբեանց ժողովակինն մէջ ամենէն զօրաւորն էր , ազքատները հարուստներուն դէմ կը գրգռէր , խաժամուժն ալ բոլոր կրթեալները ջընջելու կը գրգէր : Բայց կրնայ ըստիլ որ զի՞նքն անցուց էպէր , որն որ իր թիր ջիհշիմ անուն լրագրոյն մէջ խաժամուժը սպանութեանց կը գրգռէր : Ասոնց հո-

<sup>1</sup> Comité du salut public.

<sup>2</sup> Tribunal révolutionnaire.

գւոյն համեմատ կը վարուէս Փարիզի քաղաքային խորհրդարդը, որուն զինեալ դահրձներն էին ըստ մասին ազգային պահակապահները, որոնք Անրիցին հրամանաւարութեան տակ Անվարտեաց գունդ մը դարձած էին, եւ բայ մասին նոր գումարուած երկու յեղափոխական բանակները, որոնցմէ մէկը ազնուականները պիտի զապէր, մէկալը Անտեացւոց (36) գէմ պիտի քալէր։ Աս կերպով խաժամուժը, որն որ գրեթէ միշտ իր իշխանութեան համնիլը՝ զարհութելի անազորութիւններով կը ցուցինէ, նոյն ատեն կրնաց բուիլ որ անազորութիւնն իր վերջին սահմանը հաօցոց, անանկ շարիքներ գործելով, որոնց միայն յիշատակութիւնը բոլոր ապագայ դարերը սարսափիմամբ պիտի լեցընեն։

**52.** Երկրորդ կամ 93ին (1793ին) սահմանադրութիւնը։ Այն միջոցին հրատարակուեցաւ նոր երկրորդ սահմանադրութիւնը, որն որ հառարակաց փրկութեան ժողովոյն մէջ շնուելէն ու դաշնաժողովոյն մէջ քննուելէն ետքը (1793, Յունիս 10—24), բոլոր գաւառները խաւրուեցաւ, որպէս զի ժողովորդն ալ իր հաւանութիւնը տայ։ Աս սահմանադրութեան սկիզբն ալ, առաջին սահմանադրութեան մէջ եղածին պէս (43), մարդկան ու քաղաքացւոց իրաւոնքները զրուած էին, որոնք առաջինէն քիչ մը տարբերութիւն ունեին։ Խոկ բուն սահմանադրութեան գլխաւոր որոշումներն առնենք էին։ Օրէնսդիր ժողովը՝ միակ է, անքաժին ու մնացական։ Ամէն տարի սկզբնական ժողովները գումարուելով, իւրաքանչիւր քառասուն հազար հոգւոց՝ ուղղակի մէկ պատգամաւոր կ'ընտրեն։ Նոյն օրէնսդիր ժողովը վճիռներ կու տայ եւ օրէնքներ կ'առաջարկէ։ Օրէնքները պէտք է որ ժողովը գեան առջեւը դրուին եւ անոր հաւանութիւնն ընդունին։ Խոկ վճիռները՝ հաստատուելու հարկաւորութիւն շունին։ Առավարտութիւնը կամ գործադիր իշխանութիւնը քասնուչորս հոգիէ կազմուած խորհրդի

մը ձեռք պիտ'որ ըլլայ, որուն անգամները՝ օրէնսդիր ժողովը պիտ'որ լինարէ գաւառներուն անուանած անձինքներուն մէջէն: Ամէն թէ քաղաքական ու թէ գատաւորական պաշտօնատարները ժողովրդէն կ'ընտրուին: Տողոր Գաղղիացիք զինուոր են, եւ պէտք է որ զէնք դործածել զիտնան: Գաղղիական ազգը՝ ազտա ազգերուն բարեկամն ու բնական դաշնակիցն է: Աւրիշ ազգերուն կառավարութեան չիխառնուիր, բայց թող չիտար որ ուրիշներն ալ իրենին խառնուին: Իր երկրին վրայ եղող թշնամեաց հետ խաղաղութիւն չըներ: Աս սահմանադրութիւնը, որն որ ժողովրդեան հաւանութիւնն ընդունելէն ետեւ՝ մեծ հանդիսութեամբ հրատարակեցաւ (Օգոստ. 10), ամենեւին չդործագրեցաւ: Վասն զի հրատարակուելէն քանի մ'օր եազը (Օգոստ. 28) որոշուեցաւ որ Հասարակապետութեան գտնուած վտանգաւոր վիճակին համար՝ նոյնն առժամն ի կախ մնայ, եւ բոլոր իշխանութիւնը Հասարակաց փրկութեան մասնաժողովոյն ձեռքը տրուի: Ասանկով նոյն մասնաժողովը իր հրամանապետական իշխանութեան տակ բոլոր Գաղղիա կը դողացընէր:

**53.** Ժիրոնտեանց կործանումը: Աս չարիքներն անով առելի դիւրութեամբ կրնային գործել Յակոբեանք, որ սահմանադրութեան չինուելէն քիչ մը յառաջ կրցեր էին կործանել Ժիրոնտեանները, որոնց հետ սաստիկ հակառակութեան մէջ էին: Յակոբեանց գլխաւորը Ռոսպեորիէր առիթ առնելով Տիւմուրիէ զօրապետին՝ թշնամեաց կողմն անցնիլը (77), առաջարկեց որ Ժիրոնտեանց գլխաւորները, զորոնք անոր յանցանացը մասնակից կ'ամբաստանէր, յեղափոխական առեանին (51) առջեւը հանուին: Եւ թէ պէտ քննութեան մէջէն ամբաստաննեալներն իրենց ճարտարախօսութեամբն արդար ելմն, մանաւանդ թէ Մարտ եւ Էպէր՝ անոնց գէմ խաժամուժին ձեռքովը քանի մ'աղմուկ հանելնուն համար՝ բանտարկուեցան. Բայց խաժամուժը չէ թէ միայն ան երկու չարագործ-

ներն ազատեց, հաղա մեծ ապատամբութիւն մ'ալ հանեց, որն որ Ժիրոնտեանց կործանմամբը վերջացաւ: Նոյն խաժամութը սասափիկ բազմաւթեամբ Գիւիլըի պալատը պաշարելով, ուր դաշնաժողովը կը գումարուէր, ոկուա աղաղակաւ ու սպառնալեզք պահանջել որ քիչ մը յառաջ Ժիրոնտեանց ուզելով՝ աղմուկները քննելու համար դրուած մասնաժողովը լուծուի եւ Ժիրոնտեանք ու Զափաւորեալք վերնան: Պարապ տեղ աս վերջինները բոլոր զօրութեամբ ջանացին ժողովը տեղի տալէն եւս կեցրնել. պարապ տեղ ժողովելոց մեծ մասը գահէրիցուն հետ ուզեց ժողովասեղին թողուլ դուրս ելել, ըսելով որ շիկրնար ազատութեամբ խորհրդակցիիլ: Խաժամութը Լեռնակողմաններէն քաջալերուելով, ներս գիմեց եւ բարձրաձայն իր զոհէրը կը պահանջէր. Անրից ալ ազգային պահակապահներուն գլուխը կեցած՝ դուրս ելել ուղող պատգամուորները ներս կը մղէր: Առանկով ժողովը ստիպուեցաւ խաժամութին ու Լեռնակողմանց պահանջումներուն զիջանիիլ եւ գործքով ճանչնալուամկին իշխանութիւնը: Անմիջապէս երեսնէ աւելի Ժիրոնտեանք բռնուեցան ու բանտարկուեցան (1793. Յունիս 2): Իրենցմէ քոան հոգի կրցան փախչիլ, եւ Նորմանտիայի, Պրըգանեի եւ որիշ քանի մը տեղերու ժողովուրդը Յակոբեանց գէմ ոտք հանեցին. բայց ձեռնարկութիւննին անօգուտ եղաւ եւ իրենք ըրածներնուն պատիժը կրեցին: Ասօր առիթ եղաւ Մարային կնկան մը ձեռքով ոպանուիլը (Յուն. 13), որմէ Յակոբեանք անանկ ձեւացրնելով թէ բոլոր հայրենասէրը եւ նոյն իսկ հայրենեաց ազատութիւնը վտանգի մէջ է, Փարիզ գտնուող Ժիրոնտեանները գլխատել տուին (Հոկտ. 31). Նոյնպէս մայրաքաղաքէն դուրս ըլլողներն ալ կամ Յակոբեանց ձեռքովը եւ կամ անձնապահութեամբ մէջտեղաց վերցան: Աս ալ բառական չէ, գաշնաժողովոյն անդամներէն 73 հոգի, որնք Ժիրոնտեանց մերժուելուն գէմ բոլոքած էին, քանի

մամիս ետքը դուրս հանուեցան. անանկ որ ալ նոյն ժողովը շատարակաց փրկութեան մասնաժողովցին եւ կամ որ նոյն է խաժամուժին անարգ դործիքն եղաւ :

**54.** Յակորեանց կամ Յեղափոխութեան դէմ ընդհանուր դիմադրութիւն մը շելլելուն պատճառները: **Ա** Երիվերոյ նայողին՝ խիստ զարմանալու եւ արտաքոյ կարգի բան մը կ'երեւայ, որ Գաղղիայի մէջ Յակորեանց դործած շարիքներուն դէմ ընդհանուր դիմադրձութիւն մ'ելած չըլլայ: Բայց մարդ պարտգայից քիչ մ'որ միտ դնէ, անմիջապէս ասոր պատճառը կ'իմանայ: Տէրութեան ամէն կողմը զրեթէ բոլոր քաղաքները յեղափոխթեան մէջ էին, եւ պետք էր որ անանկ ըլլար, որպէս զի բնակիչք ապրուստնին ճարէին, քանի որ արուեստներն ու վաճառականութիւնը դադրածի պէս էր: Գեղացիք ամէն կերպ աւատապետական տուքքերէ ազատած էին. իրենցմէ շատերը՝ որոնք աւատապետական պարտաւորութիւններով ձեռուրնին երկիրներ ունէին, մէկէն անոնց բացարձակ տեարքն եղած էին. ուրիշներն՝ իրենց տերանցը մեռնելով կամ դադըթելով թողուցած ստացւածները յափշտակած էին: Խիստ շատ մարգիկ ցած գիներով եկեղեցականաց ու ազնուականաց ինչքերը ձեռք անցուցած էին. աւելի շատերուն ձեռքն ուրիշ ստակ չկար՝ բայց եթէ զրաւուած եկեղեցական ինչքերուն վրայ շինուած դրամատումները: Բանուորք, որոնք առանց դործքի մնացած էին, բաւական որ գլուխնին կարմիր խոյր ու ձեռուրնին տէգ մ'առած՝ շփոթութեանց մէջ մատնէին, ապրուստնին գտնելու ապահովութիւն կ'առնենային: Թագաւորական անտառները ըստ մասին կտրուելով, ելած փայտերն Անվարտեաց կը տրուէր, իւրաքանչիւրին վեց արտավար երկիրով, որպէս զի տուն շինեն եւ կարգուին: Որովհետեւ ամէն քաղաքացւոց միակ զբաղումը՝ պատերազմն էր, թէ քաղաքական եւ թէ զինուորական կարգի մէջ յառաջանալու ուրիշ միջոց չկար՝ բայց եթէ ապստամ-

բաթին կամ պատերազմ։ Տէրութեան թղթերով առուտուր ընելն ու բանակներու ուաելիքը հոգալը մեծ հարստութիւն կը բերէր։ Արդ աս ամէն յեղափոխութեամբ հարստացող կամ ապրող մարդիկ պէտք էր որ նոյնին շարունակուիլն ուղեին եւ յառաջուան կարգադրութեանց նորէն հաստատուելէն վախնային։ Եւ այսպէս իրենք զիրենք միշտ վտանգի մէջ համարելով, նորենոր անկարգութեանց ու շարեաց եւ սպանութեանց ձեռք զարնէին։ Ասոնց վրայ աւելցրնենք ազատութեան սէրը, կրօնական սկզբանց պակասութիւնը, բարիներուն՝ դրեթէ միշտ զգուշաւոր, իսկ շարերուն՝ յանդուգն ըլլալը, եւ առաջիններուն թուցն՝ գաղթելով ու սպանուելով՝ միշտ աւելի նուազիլը, իսկ ետքիններուն օրէ օր բազմանալը, վերջապէս սամկապետականաց եւ իշխանութիւնը ձեռուուրնին ունեցողներուն գործածած սարսափելի միջոցները, եւ ալ ամենեւին զարմանալու տեղի չիմնար։

**55.** Գաւառներու մէջ գործուած անագորունութիւնները։ Լիոնի ու Գուլոնի դէպքերը։ Նարոլէոն Պոնարարդին սկզբնաւորութիւնը։ Ի սածնիս որչափ որ ալ սասցդ է նէ, ի վերայ այսր ամենայնի Յակոբեանց շարիքները Գաղղիայի ներքին կողմերը զանազան ապրաւամբութեանց կամ հակառակ շարժմանց առիթ ալ եզան, որոնք միայն անլար անագորունութեամբ կրցան զավախիլ։ Նորմանտիայի ու Պիրդաննեի բնակչաց՝ գաշնաժողովն հանուած ժիրուտեամբ նէրը նորէն իրենց աստիճանին մէջ հաստատելու վարձին պարապ երթալէն ետեւ (53), հասարակաց փրկութեան մասնաժողովը նոյնէն առիթ առաւ, Աէն գետէն մինչեւ Լուար գետը եւ մինչեւ ծովեզերքին վերջին ծայրերը Գարիէն ձեռքովը սպանութեամբ լեցընելու։ Աս անագորյն մարդը նանդ քաղաքին բնակիչները՝ տակը ծակ նաւերու մէջ լեցուցած՝ հարիւրներով Լուար գետին մէջ խղդել առաւ։ — Աւելի զարհուրելի եղան քանի մը հարաւային քաղաքներու մէջ Յակոբեանց գործած

անագործունութիւնները։ Այսինի մէջ Շալիկ անունով  
մէկը՝ հրապարակական գրուածքներով խաժամուժը  
զրդուած ըլլալով որ նոր կարգադրութեանց թշնամի  
ըլլող հարուստ ու երեւելի քաղաքացիներուն տներն  
աւարեն ու զիրենք մեռցրնեն, քաղաքին բոլոր պա-  
տուաւոր բնակիչներն իրենց ինչքն ու կեանքը պաշտ-  
պանելու համար՝ Յակոբեանց գէմ ելան եւ զՇալիկ-  
մեռցրնել տուին (1793, Ցուլ. 16)։ Արդ Փարիզի  
ռամկավարք առ բանին վրայ այնչափ կատղեցան, որ  
Այսինի գէմ հասարակապետական բանակ մը խաւրեցին,  
որն որ խիստ մեծ դիմադարձութիւն գտնելէն ետեւ՝  
քաղաքն առաւ (Հոկտ. 9), եւ նոր ժամանակները  
չտեսնուած աւեր, ապականութիւն ու սպանութիւն  
գործեց։ Գլխահատութեան դործիքը Յակոբեանց  
բաղձացածին չափ շուտ չգործելով, քաղաքացիները  
հրապարակներու մէջ կը ժողվէին եւ հրաղէնքով  
գունդագունդ կը մեռցրնեին։ Առ անկով Ռուսին ջրերը  
սպանելոց արեամբը ներկեցաւ եւ դիմակներուն գարշա-  
հուութիւնը քաղաքին չորս կողմք բռնեց։ Ամբողջ  
փողոցներ քանդեցան կամ տակն ական բացուելով՝  
օդը հանուեցան, որով 25,000 տուն կործանեցաւ։  
Բոլոր ընշաւէտ քաղաքացւոց ստացուածքը խաժա-  
մուժը յափշտակեց։ — Դուլոնի ժադաւորականք Ան-  
դղիացիներն իրենց օգնութեան կանչած եւ իրենց  
քաղաքն ու նաւահանգիստը՝ մէջի նաւերով (15 ճա-  
կատող, 5 կրկնայարկ նաև) անոնց յանձնած էին  
(1793, Օգոստ. 29)։ Առ օգնութեան եւ իրենց պա-  
րիսակներուն ամրութեան վրայ վստահելով, ռամկա-  
պետականները բանի տեղ չեին դներ։ Բայց անվար-  
տեաց բանակն ամէն դժուարութիւնները յաղթելով,  
քաղաքը յարձակմամբ առաւ (1793, Դեկտ. 19)։  
Անդղիացիք տեսնելով որ չեն կրնար գէմ զնել, Պաղ-  
ղիացւոց հոնտեղի նաւատորմիզն ու նաւարանն այրե-  
ցին եւ բնակիչները Յակոբեանց ահրելի վրէժինդրու-  
թեան թող տուին։ Հասարակապետականք բոլոր ըն-

շաւետ քաղաքացիները մեռյնել եւ անոնց ստացուածները խաժամութին բաժնել տուին : Ասանկ անագործնութիւնը հանդիպեցան Մարսիլիա , Պորտոյ եւորիշ քաղաքներ ալ : Խոկ հիւսիսային կողմերը Լուսոն գլխատութեան գործիքով մէկ տեղէն մէկալ տեղէն երթար եւ ամէն կողմ արեամբ ու ապականութեամբ կը լեցրնէր : — Դաւլն առնուելու ատեն՝ իր զօրավարութեան առաջին փորձերն ըրաւ Կաբուլ-սն Պանարարդ երիտասարդը , որն որ Գորսիգայի Այաշիոյ քաղաքին մէջ աղնուական ծնողացմէ ծնած էր (1769 , Օդաս . 15) , եւ Պրիէնի ու Փարիզի զինուորական վարժուներուն մէջ կրթուելէն ետեւ , Գաղղիական բանակը մտնելով , այնչափ քաջութիւն ու զինուորական ճարտարութիւն ցուցուցած էր , որ քաննուիրեք տարուան հասակին՝ թնդանութածիզ զօրաց հարիւրապետ Եղած էր (1792 , Փետր . ) : Ինք յեղափոխական գաղափարներու տէր եւ աղատական քաղաքականութեան յօժար ըլլալով , հասարակապետականաց ձեռքն աղէի գործիք Մ'եզու :

**56.** Վանտէի արիւնահեղ տեսարանները։ Հա-  
կոբեանց անգորունութիւններն ամեն տեղեն աւելի  
ու ամենէն երկայն ատեն կրեցին Վահտէ գաւառին  
բնակիչները։ Աս՝ Գաղղիայի արեւմտեան կողմն ինկող  
անտառալից երկրին մէջ կ'ապրէր հանգարտ ու գոհ ժո-  
ղովուրդ մը։ Գեղացիք իրենց երկրատեարց վրայ մեծ  
սէր ունէին, որովհետեւ առ վերջիններն ալ զիրենք չեին  
ճնշեր. սրտանց կը սիրեին իրենց թագաւորը, որմէ ա-  
մեննեւին շարիք մը չեին տեսեր, եւ իրենց կրօնին ու  
եկեղեցականաց մեծ յարգութիւն ունէին։ Արդ Երբ որ  
ռամկապետականք անոնց երգում շընող քահանաները  
մերժել ու մեռցնել տուին, Երբ որ թագաւորը զրլ-  
խտառթեան գործիքին վրայ սպանուեցաւ, եւ մա-  
նաւանդ Երբ որ բոլոր գեղացւոց տղաք հասարակապե-  
տութիւնը պաշտպանելու համար բանակ կանչուեցան,  
ալ իրենց ողիները զրգուելով՝ ոտք երան, եւ ողեցին

իրենք զիրենք պաշտպանել, ու եղած չարիքներուն վրէժն առնելով, ըլլալու մեծագոյն չարիքները խափանել (1793, Փետր.)։ Մէկէն գրգռութիւնն ամէն կողմ տարածեցաւ, այնպէս որ ամիս մը ետքը 40,000 հոգի, իսկ երեք ամիս ետքը 120,000 հոգի զէնք առած կը կռուէին։ Պատերազմներու մէջ կրթուած ճարտար ու քաջ հրամանատարներու տակ՝ աս սրբու մարդիկներն իսկզբան դիւրաւ յաղթեցին Սարգէրի եւ Յակոբեանց հրամանատարութեան տակ իրենց դէմ խաւրուած բանակները, եւ մէկ քանի տեղեր առին։ Ան ատեն դաշնաժողովն իրենց վրայ ժողովրդեան դիրտէն կազմուած յեղափոխութեան բանակը խաւրեց, որուն զինուորները յափշտակիլ դայլերու պէս՝ խեղճ բնակիչներուն վրայ յարձակեցան, քաղաքները, դեղերը, ադարակներն ու անտառները կրակի տուին, եւ ուրիշ զարհուրելի անագորունութիւններով անոնց դիմաշարձութիւնը յաղթելու կը ջանային։ Բայց այս ամենայն շկրցաւ անոնց զգածմունքը փոխել եւ բազուկներնին տկարացրնել։ Ըստ անդամ յաղթուելէն ետեւ ալ, Անգլիային ու գաղթեալներէն օգնութիւն գտնելով, քաջութեամբ իրենց կրօնն ու թագաւորական գահը կը պաշտպանէին։ Սակայն երբ որ իրենց դէմ ճարտար հրամանատարներու տակ քաջ զօրքեր խաւրուեցան, ալ անկէ ետեւ գժբախտ ժողովուրդը սկսաւ թշնալ։ Միայն թէ ան ատենէն վերջն ալ առ ամայի անապատ դարձած եւ իր հազարաւոր բնակիչներուն արեամբը ներկուած երկիրը տակաւին կառարեալ հանդարտած չէր։ Հազիւ Ռուպեսբիէրին իյնալէն ետեւ (60), երբ որ քաջն ու մարդասէրն Հօշ (77) բանտէն՝ բանակին գլուխն անցնելով, սահնց՝ որ երկայնժամանակեայ պատերազմներէն յոդնած էին, խաղաղութիւն առաջարկեց, ուսնիք ալ՝ իր որդին սաստկութեամբն ու պատերազմնական արուեստին ճարտարութեամբը յաղթեց, ան ատեն վանտէացիք բոլորովին հպատակեցան (1796, Մարտ)։

**57.** Բուն ահակալութեան ժամանակը։ Թագուհիոյն ու Օրլէանի դքսին սպանութիւնը։ Ճիրոնտեանց բռնուելէն ետեւ (53) կրնայ բռուիլ որ սկսաւ բռն ահակալութիւնը<sup>1</sup>։ Ան առենէն Ռուպեսրիէրին ազդեցութեան տակ եղող Հասարակաց փրկութեան մասնաժողովը անհոգ ազատութեամբ ի դործ կը գնէր իր անհնարին բռնաւորութիւնն ու սուկալի անագորունութիւնները, որոնց տակը ատրիէ մ'աւելի հեծեց բոլոր գաղղիա (1793, Յունիս — 1794, Յուլ.)։ Զափազանց խօսք չէ բաելը թէ բոլոր երկիրը արեամբ ներկուեցաւ եւ թէ Յակոբեանց իշխանութեան գահը՝ զիակներու վրայ կանգուն մնաց։ Կասկածելի սեպուղները չէ թէ մէկիկ մէկիկ, հապա գունդագունդ կը բանտարկուէին. ամբողջ ընտանիքներ, ամբողջ թաղ մը, ամբողջ գեղ մը մէկէն բանտ կը նետուէին։ Փարիզի Ս. Ժերմէն թաղէն 300 ընտանիք մէկ զիշերուան մէջ բռնուեցան։ Սայլերով ու նաւերով մարդ բռնելը, դատելն ու սպաննելը՝ սովորական բան մ'եղած էր։ Անդամ մը Փարիզի մէջ 45 դատաւորը մէկէն զիսատութեան գործիքն ելան, ուրիշ հեղ մը Գուլուզի խորհրդանոցի անդամներէն՝ 33 հոգի, անդամ մ'ալ Արտանի վաճառականներէն՝ 27 հոգի մէկտեղ։ Տեղ մը օրը 50—60 հոգի որ սպանուէր, քիչ բան կը սեպուէր. մարդախոշոշ Յակոբեանց կ'ուզէին որ սպաննելոց թիւն երթալով աւելնայ, բաելով թէ թիւր միշտ հաւասար որ մնայ, պատճառած սարսափը՝ վարժութեամբ կը նուազի։ Խրենցմէ մէկն ալ կը զբացէր թէ ժողովրդեան ու մեր մէջը պէտք է որ զլուխներէ շինուած պատ մը կանգնուի։ Սպաննութեան պատճառերէք չէր պակսեր. ազգականութիւնը, հարստութիւնը, աստիճանը, հին կամ երեւելի ցեղէ մ'ըլլալը, առթի մը մէջ լուս կենալը, տեղ մը գանուիլը կամ չդանուիլը, զիսատութեան գործիքով պատժուելու յանցանքներ կը լւային։ Թշնամոյ մը չարահնար

<sup>1</sup> Terrorismus.

զրագարտութիւնը, լրտեսի մը ամբաստանութիւնը, խաժամութէն մէկու մը ատելութիւնը՝ բաւական էր անմեղ մէկը՝ բանտ, բանտէն ալ՝ դիմատութեան դործիքը տանելու: Ուր թողոնք սխալմամբ կամ սպանուելու որոշեալ անձանց թիւը լեցրնելու համար մեռնողները: Ազնուականներէն ու եկեղեցյականներէն վերջը կարգը՝ վաճառականներուն եկաւ, վասն զի ստակ կը վաստըկէին, խանութպաններուն՝ վասն զի ստակ վճարել կու տային, ուսումնականներուն՝ վասն զի դիտութեանց կը զբաղէին: Լավուաղիէ, որն որ վառօղը կատարելագործելով՝ յեղափօխականաց մեծապէս օգնած էր արտաքին թշնամիներուն յաղթելու, փոռմ պատճառի մը համար մահուան դատապարտուելով, եւ ոչ այնշափ ատեն շնորհք կրցաւ ընդունիլ որ սկսած քիմիական մէկ գիւտը լիրնցընէ: Պայլէի, որն որ յեղափօխութեան ոկիզբները ժողովրդեան չաստուածն եղած էր, միեւնոյն դժբախտ վիճակին հանդիպեցաւ: Խոկ այն հազարաւոր անձինքները սպաննելու համար, որոնք անծանօթ էին եւ զորոնք բանտարկելու համար ան ընդհանուր յանցանքը վրանին ձգուած էր թէ Զափաւորեալ են, աս հնաբքը գտան: Ըսին թէ բանտ դացողը՝ պէտք է որ հոնկից ելլելու բաղձայ, խոկ բանտէն ելլել բաղձացողը՝ ի հարիէ կը ջանայ փախչիլ. ուստի բանտարկեալք բանտէն փախչելու յանցանքի տէր կը սեպուէին, եւ նոյն ենթագրեալ յանցանքին համար հազարաւոր ու բիւրաւոր անձինք կառավինարնը կ'ելլէին: Աս կերպով հինգ ամսուան մէջ (1793, Մարտ. — Յունիս) 94,500էն աւելի մարդ մեռաւ: — Աս անօրինակ անաղորունութեանց դիմաւոր զոհերէն մէկն եղաւ խեղճ Մարիամ Անդուանէդ թագուհին ալ, որն որ դատաստանական քննութեան եւ մահուան ատեն իր աստիճանին ու կը թութեան արժանի հաստատութիւն ու քաջասրտութիւն ցուցուց (1793, Հոկտ. 16): Լուդովիկոս ՌՕ.ին Եղիսաբեթ քոյրն ալ դիմատութեան դործիքին վրայ սպանուե-

յաւ (1794, Մայ. 10): Թագաժառանգը, զորն որ Ամսն անունով Յակոբեան չար կօշկակարի մը ձեռքը տուած էին որ կրթէ, կրած նեղութիւններուն շկրունալով դիմանալ՝ մեռաւ (1795, Յունիս 8): Իսկ իր քցրը՝ Մարիամ Թերեզիա Անկուլեմի դքսուհին խել մ'առեն Տաճարին (47) մէջ բանտարկեալ մնալէն ետեւ, քանի մը գերի ինկած հասարակապետականաց դիմոցը՝ Աւոտրիայի յանձնուեցաւ ու իր հօրեղբօրը՝ Բրովանսի կոմսին քովը դնաց (1795, Դեկտ. 27): — Թագուհին քանի մը շաբաթ վերջը ինկաւ նաեւ Օրվէանի Փիլիպպոս դքսին զլուխը (1793, Նոյ. 6). Եւ ոչ Տանգոնին բարեկամութիւնը կրցաւ զինքը Ռուպեսրիէրին նախանձուն դէմ պաշտպանել:

**58.** Անաստուածութիւն: Դաշնաժողովը միապետութեան հետ կրօնն ալ ջնջել ուզելով, տակն ովրայ ըրաւ այն ամենայն՝ որն որ քրիստոնէութեան հետ կապակցութիւն մ'ունէր: Յառաջադոյն յիշատակեցինք տարւոյն սկիզբը Անպտեմբերի 22ին փոխուիլը (49). ամիսներուն անուններն ալ փոխուեցան ու հետեւեալ կերպով կոչուեցան. Գարնանային ամիսներն ըստեցան Բուսոց, Ծաղկանց, Մարզաց ամիսը<sup>1</sup>. Ամարտանները՝ Հնձոց, Տապոյ. Մրգոց ամիսը<sup>2</sup>. Աշնանայինները՝ Կթոց, Միզի, Եղեման ամիսը<sup>3</sup>. Զմերուանները՝ Չեան, Անձրեւաց, Հողմոց ամիսը<sup>4</sup>: Իւրաքանչիւր ամիս երեսուն օր էր, որոնց վրայ Աւելեաց կամ Լրացուցիչ հինգ օրեր ալ տեկըտան՝ Անվարտեաց աւուրը<sup>5</sup> անուամբ. ասոնք ազգային տօնական օրեր էին եւ Առաքինութեան, Հանճարոյ, Աշխատութեան, Վարձատրութեան ու Հրապարակական կարծեաց նուիրուեցան: Կիրակի ու տօն օրերն ալ ինչպէս յայտնի է վերցան, եւ շաբաթը տասն օր բաժ-

1 Germinal, Floréal, Prairial.

2 Messidor, Thermidor, Fructidor.

3 Vendémiaire, Brumaire, Frimaire.

4 Nivose, Pluviose, Ventose.

5 Sans-culottides.

նուելով, որոշուեցաւ որ իւրաքանչիւր տամներորդ օրը՝ Հանգստեան օր ըլլայ . մինչեւ նոյն իսկ օրերը՝ տառնական ժամ, ժամերն ալ տամնական բովէ բաժնուեցան : Աս կերպով երկրի թագաւորաց գէմ պատերազմ բանալէն ետեւ՝ երկնից թագաւորին գէմ ալ պատերազմ բանալով, դաշնաժողովը վճռեց որ Աստուած շիայ, թէ միակ կրօնը՝ ժողովրդեան կամքն է: Եկեղեցիներն աւարեցան ու պղծեցան . Եկեղեցական զգեստներն ու սրբազնն պաշտամանց անօթները փողցներու եւ զինետուններու մէջ անօրէն հանդէսներու դործածուեցան : Վանտալներու ժամանակն եղածին պէս՝ քրիստոնեութեան բոլոր գեղեցիկ գեղեցիկ յիշատակարանները կործանեցան . մինչեւ Սքնիի թագաւորական գերեզմաննոցը պղծուեցաւ: Քրիստոնէական պաշտամանց տեղ՝ Բանաւորութեան և հեթանոտական պաշտամունքը խոթեցին (1793, նոյ. 10): Աս անկրօն ու անամօթ պաշտամանց սկիզբ եղաւ տօնական հանդիսիւ մը, որուն մէջ մերկ վարձակ մը՝ որ նոյն Բանաւորութեան դիցուհին կը ներկայացրներ, դաշնաժողովոյն սրահէն Տիրամօր Եկեղեցին տարուեցաւ եւ հոն խորանին վրայ խնկարկեցաւ: Անկէ ետեւ Եկեղեցիները դոցուեցան եւ քրիստոնէական պաշտամունք կատարողը շարաշար կը պատժուէր:

**59.** Տանգոնեանց իյնալը: “Այն առեն կողմնակցութեանց կոփւները գաղրած էին, որովհետեւ ուրիշ կողմնակցութիւնք կամ ջնջուելով կամ լուելու ստիպուելով, միայն Յակոբեանք մնացած էին, եւ իրենց գէմ ելքելու մարդ չէր գտնուեր: Բայց որովհետեւ կոփւը յեղափոխական ժամանակիներուն նոյն իսկ էտթեան մէջն ու անկից անբաժին է, անոր համար Յակոբեանք բոլոր իրենց թշնամիներուն վրայ յաղթանակելէն ետեւ, իրենք իրենց մէջ կոռույ սկսան: Խոկըսան թագաւորն ու ազնուականք թշնամանց ու հալածմանց նիւթ եղած էին անոնք որ վերցան, Ժի-

բնատեսնք երեւան ելան. անոնք ալ մէջտեղաց վերցուելէն ետեւ, Ռոպեսբիեր ու Տանդոն մնացած էին, եւ հարկ էր որ անոնցմէ մէկը նոյնպէս հալածուէր եւ տեղի տար: Տանդոն՝ որոն հետ միացած էր Տեմուլէն, չկրնալով Ռոպեսբիերին գէմ շափաւորութեան յանցանք ձգել, որ անուամբ որ սովորած էին իրենց հակառակորդները կառկածելի ընել եւ մեռցընել տալ, եւ միանգամայն մարդ սպաննելէն յոգնած ըլլալով, իր ամուսնոյն հետ մոյրաբաղաքէն քաշուեցաւ, որպէս զի յեղափոխութեամբ ձեռք բերած հարստութիւնները վայելէ: Խակ Տեմուլէն իր ժկէր Չոհանակիր<sup>1</sup> լսազրոյն մէջ Տիբերիոսի անագորունութիւններն անանկ ճարտարութեամբ կը պատմէր, որ ամէն մարդ կիմանար թէ անոնցմով Ռոպեսբիերին եւ Հասարակաց փրկութեան մասնաժողովոյն գործածները կը դիմէ: Արդ ասոր վրայ Ռոպեսբիեր եւ իր ընկերները սաստիկ կատղեցան. եւ որովհետեւ նոյն ատենները Արեւելեան Հնդկաստանի Ընկերութեան վերցուելու առթին մէջ՝ Տանդոնին քանի մը բարեկամներն ու կարծեկիցները խարեւութիւններ ու անիրաւութիւններ ըրած էին, ուղեցին նոյն առիթը գործածել բոլոր Տանդոննեանները կործանելու համար: Ասկից զատ նոյն անկրօն մարդիկ կրօնն ալ ձեռք առին իրենց նպատակին հասնելու համար: Ռոպեսբիեր, որն որ առաջինութիւն կը ծախէր՝ վասն զի Տանդոնին եւ իր ընկերաց ընչասիրութեան ու շուայտութեանց մասնակցութիւն շունէր, սկսաւ զանոնք իրեւ ապակոննեալ ու մոլի բամբառել: Եւ երբ որ Տանդոն՝ խել մ' ատեն Փարիզէն հեռու կենալէն ետեւ՝ նորէն դաշնաժողովոյն մէջ երեւցաւ (1794, Փետր.), Աէն ժիւադ՝ Ռոպեսբիերին ընկերը՝ կռուցն սկիզբ ըրաւ՝ նշանակութեան արժանի տեղեկագրով մը, որուն մէջ հասարակապետութեան թշնամինները երեք կարգ կը բաժնէր, այսինքն՝ Ապականեալք, Զափազանց յեղափոխականք եւ Զափաւորեալք, եւ ա-

նոնց պատժուիլը կը պահանջէր : Ասոր վրայ սասարիկ կուի մը վրթաւ , որոն չետեւութիւնն եղաւ տասնուինը շափազանց յեղափոխականներու գլխատութեան գործիքն ելելը (1794, Մարտ 24) : Քանի մ'օր ետքը յեղափոխութեան ատեանին առջեւը հանուեցան Ապականեալ բառածները , որոնց մէջ գասաւած էին նաև Տանդոն եւ Տեմուլէն : Բայց աս երկուքը սպառնալեօք եւ իրենց կողմնակից խաժամուժին աղմկովը պահանջեցին որ իրենց դատախազները դիմացնին ելլեն . եւ Տանդոնին արտապիելի ձայնն ու ժողովրդին բազմութեան աղաղակը՝ իրենց դատապարտուիլն արգելեց : Ասիկայ առաջին անգամն էր որ մարդախոշոշ բռնաւորները նեղի գալով , ընելիքնին չեին գիտեր : Սակայն վերջապէս ասոր ալ հնարքը գտան . դաշնաժողովըն ձեռօքը մաննաւոր վճիռ մը հոնեցին , որ դատաստանական ատեանը՝ առանց աւելի երկայն դատաստան ու քննութիւն ընելու՝ դատապարտէ ամբաստանեալները , որոնց կամքն ան է որ ապստամբութեամբ հասարակապետութեան ներկայ միմակը փոխեն : Ասանկով նոյն յեղափոխութեան դիւցազունքը՝ խել մ'ուրիշ հասարակ շարագործներու հետ , գլխատութեան գործիքով կատարուեցան (Ապր . 5) :

**60.** Ռոպեսրիէրին կործանումը : Տանդոն մեռնելու ատեն բառած էր թէ Ես հաճութեամբ կը մեռնիմ , վասն զի կը զգամ որ զՌոպեսրիէր իմ ետեւ էս կը քաշեմ : Աս խօսքը ճշմարիտ ելաւ : Տանդոնին անկումը՝ Ռոպեսրիէրին վերջին յաղթանակն եղաւ , եւ կրնայ բառիլ թէ իր աս հակառակորդին արեամբը խզդուեցաւ : Սայդ է ինք՝ իբրեւ Հասարակաց փրկութեան մասնաժողովըն գլուխը՝ տակառին քանի մ'ամիս իր ամենակարող իշխանութիւնը բանեցուց , եւ անթիւ անհամար բանտարկութիւններով ու սպանութիւններով՝ ահակալութեան սարսափները վերջին ծայրը հասցուց . բայց ալ թէ ինք եւ թէ մասնաժողովը՝ քաղաքային խորհրդեան ու նոյն խոկ խաժամու-

Ժին վրայ ունեցած մեծ ազգեցութիւննին կորսինցուցած էին. դաշնաժողովն ալ իրենց վրայ ալ մեծ վրատահութիւնու համարում չուներ : Ռոպեսբիերին թրշնամիններն առելցան, երբ որ Բանաւորութեան պաշտամանց (58) վերջ տալու համար՝ դաշնաժողովովցին վճռել տուաւ որ Բարձրագոյն Էակիի մը դցութեան ու հօգւոյ ահմահութեան վարդապետութիւնը ճշմարիտ է . եւ նոյն Բարձրագոյն Էակին պատուցին համար Դիւիլրիփ պարտէզը կատարուած կրօնական հանդիսին մէջ (1794, Յունիս 8) ինք իբրեւ անոր քրմապետը պաշտօն կատարելով, թէ ծաղրելի եղաւ եւ թէ ատելի : Իր թշնամիններուն մէջն էր Դալիէն, որն որ Պորտոյի մէջ շատ արինհեղութիւններ ըրած, բայց ետքէն քիչ մը մեղմացած էր : Ասոր հետ կապուեցան Ֆրերոն ու Գուշէ՝ Լիոնի ու Դուլոնի արինհեղութիւններն ընել տուողները եւ որիշ քանի մը հօգի, եւ ամէնքը մէկտեղ թերմիտոր (Տապոյ) ամսեան 9ին (Յուլ. 27) դաշնաժողովոյն մէջ իրեն եւ ընկերներուն դէմ սաստիկ կռիւ մը բացին : Ռոպեսբիեր եւ իր ընկերները չկրցան իրենք զիրենք պաշտպանելու համար խօսիլ . իրենց հակառակորդները ձայներնին կը գոցէին, եւ վերջապէս սաստիկ աղմկներու եւ շփոթութեանց մէջ կրցան որոշել տալ որ Հասարակաց վրկութեան մասնաժողովոյն երեք դլաւուրները (Ռոպեսբիեր, Սէն Ժիւսդ, Գութոն) եւ Փարիզի ազգային պահակապաններուն Անրիոյ հրամանատարը դատաստանի տակ իյնան ու Լիւքսանպուրի պալատին մէջ բանտարկուին : Նոյն վճիռն անոմիջապէս ի գործ դրուեցաւ . եւ թէպէտ ճամբան խաժամուժը զիրենք ազատեց . որուն վրայ սկսան իրենց թշնամիններէն վրէժ առնելու եւ զանոնք խոնարհեցրնելու միջոցներ մտածել, մինչեւ կուղէին Ռոպեսբիերին՝ անուամբ ալ տալ հրամանապետի առտիճաննը, զորն որ ինք արդէն իրք ի գործ կը դնէր . բայց դաշնաժողովը կանխեց իրենց առջևն առաւ : Շուտ մ'իրենց դէմ դատապարտութեան վճիռ.

մը հրատարակել տուաւ, որով Անրիոյին բանակը ցրուեցաւ, իսկ Յակոբեանց հակառակ եղող քաղաքացիք գաշնաժողովոյն հետ միացան: Ամբաստանեալք կամ գատապարտեալք իրենց ժողվուած քաղաքային խորհրդարանին մէջ նորէն բռնուեցան, եւ Անրիոյ փասած կոյանոցէն՝ ճանկով մը հանուեցաւ: Ռոպեսրիէր փորձեց ինք զինքն ասրճանակով սպաննել, բայց միայն ծնուռը ջախջախսեց, որով իր զարհուրելի կերպարանքն՝ աւելի ահրելի եղաւ, եւ խաժամուժին անէծքներն ու հայհոյութիւնները լոելով, յեղափոխական ատեանը տարսւեցաւ ու իր կարծեկիցներէն քանուածէի հոգւոյ հետ գլխատեցաւ (Յուլ. 28): Հետեւեալ երկու օրերը աթմանի շափ Յակոբեանք իրենց գլխաւորին վիճակին մասնակից եղան:

**61.** Դերմիտորեանք: Ահակալութեան վերջանալը: Խօսեւ Ռոպեսրիէրին ու իր ընկերներուն սպանութիւն՝ անձնական վրէժինդրութեան գործք էր, սակայն ահակալութեան վերջանալուն եւ կարգաւորութեան ու շափաւորութեան միսելուն նշան եղաւ. բայց ինչպէս որ ինք իրմէ կ'իմացուի, աս բանս կամոց կամաց կրնար գլուխ տարուիլ, ուստի եւ տակաւին խել մը ժամանակ բռնութիւնք ու սպանութիւնք անպակաս էին: Թաւրմիտորեանք (Թաւրմիտոր ամուշն յեղափոխութեամբ զՌոպեսրիէր մէջտեղայ վերցրնողները) իշխանութիւնը ձեռուարնին անցրնելով, շասարակաց փրկութեան մասնաժողովոյն զօրութիւնը կոտրեցին. Յեղափոխական ատեանը վերցուցին. Փարիզ քաղաքն առանձին քաղաքապեաներով ու քաղաքային խորհրդաներով տասուերկու թեմերու կամ վիճակներու բաժնելով, յառաջուան քաղաքային խորհրդանութիւնն ժողովներուն ու աղմուկներուն մէջ ներկայ գտնուելուն համար՝ յառաջադոյն որուած օրական երկու ֆրանդի վարձքը գաղրեցուցին, եւ անէկ ետեւ պատահած ապատամբութիւններուն առթիւր՝ նոյն խաժամուժին ձեռքէն զէնքերն առին: Կար-

գաւորեալ քաղաքացիներէն ազգային պահակազաններ դրին։ Ֆրերոն, որն որ կատաղի յեղափոխականէ ազնուազետական մը դարձած էր, չորս կողմը երեւելի երիտասարդներ ժողվեց, որոնք հագած զգեստներնէն՝ Ասկեղարդ երիտասարդք<sup>1</sup> ըստեցան։ Ասոնք հասարակօրէն ձեռութեանին կրած զաւազաններով, ամէն առիթներու մէջ Յակոբեանց վրայ կը յարձակէին։ Այսպէսով վերջիններն անանկ տկարացան, որ Թերմիտորեանց ազդեցութեան տակ եղող գաշնաժողովը կրցաւ անոնց ժողովակը գոցել տալ (1793, Կոյ.) եւ երկրորդ տարին՝ անոնց ժողովատեղին եղող Յակոբեանց (Դամինիկեանց) վանքը կործանել։ Գաշնաժողովն աւելի եւս զօրացաւ՝ իր յառաջադցն մերժուած անդամներն ու Ժիրոնտեանները (ՅՅ) կանչելով, եւ ահակալութեան անագորութեանց վրայ ոնեցած տհաճութիւնը ցուցուց արիւնահեղ օրէնքները ջնջելով, եւ ամենէն սաստիկ մարդախոշոշ մարդիկը (ինչպէս էին Գարիէ, Ֆուքիէ, Դենվիլ եւ յեղափոխական ատեանին դատաւորները) մեռցնել տալով։ Ալ ոկատ ամէն մարդ ոգի առնուլ. տպագրութիւնը քիչ մը ազատութիւն գտաւ, որով ասդին անդին լրագիրներու եւ դրբերու մէջ՝ կրօնի ու կարգաւորութեան կողմը ձայներ ոկատն բարձրանալ. տղոց կրթութեան, արուեստից ու մշակութեան փոյթ կը տարուէր. գաղթելոց ինչքերն իրենց ընտանեաց կը տրուէին. զանազան քաղաքներու վրայ գրուած պատիժները կը վերցուէին. եկեղեցիները կամաց կամաց կը բացուէին։ Թէպէտ եւ շափաւորեալ ու շափազանց կարծիքներու տէր եղող մարդկան մէջ տակաւին կռիւը կը տեւէր, բայց հասարակօրէն առաջինները յաղթող կը լսային։

**62.** Ահակալութիւնը նորէն հաստատելու համար Յակոբեանց ըրած պարապ փորձերն ու իրենց կործանումը : Աերակրեղինաց պակասութիւնն ու ողութիւնը եւ ստակի նուազութիւնը, որ գրեթէ ամէն մեծ

ու երկարատեւ յեղափոխութեանց բնական հետեւութիւններն են, պետք էր որ արտաքսյ կարդի ըլլային նոյն առեն գաղղիայի մէջ, որուն զլուխն եկած գժբախտութեանց զլսաւոր պատճառը կամ առիթը՝ ստակի նեղութիւնն եղած էր, ուր շփոթութեանց սկսելու առենք կերակրեզններն արգեն սուզ էին, եւ ուր չորս հինգ տարիէ վեր կրնայ ըստիլ որ բոլոր մշակութիւնը, բովանդակ առուտուրն, ամէն գործքերը գաղրած էին: Աս երկու պատճառէ յառաջ եկած նեղութիւնն այնշափ մէծ էր, որ ժողովուրդը յուսահատութեան մէջ ինկաւ: Արդ երր որ գաղնաժողովը՝ Հասարակաց փրկութեան մասնաժողովոյն երեք ամենէն աւելի գործունեայ անդամները գատաստանի տակ ձգեց, Յակոբեանք իրենց վերջին ուժը ժողվելով, նոյն յուսահատ ժողովուրդը սարսափելի ապստամբութիւն մը հանելու գրգռեցին: Խաժամուժը դունդադունդ ժողովատեղին յարձակելով ու պաշարելով, զարհուրելի ազմկով ու սպառնալից աղաղակիներով Հայրենասիրաց աղատութիւնը, հաց ու 1793ին սահմանադրութիւնը կը պահանջէր, զորն որ Թագավորութեանք քիչ մը փոխած էին: Հաւանական է որ Յակոբեանք յաղթէին, եթէ Քիշկրիւ զօրապետը մայրաքաղաքը դանուելով՝ նեղի մտած գաղնաժողովոյն՝ զօրքով ու քաղաքացւոց բաղմութեամբ օգնութիւն շընէր: Առանկով ապստամբութիւնը զսպեցաւ եւ երեք ամբաստանեալք աքորեցան (1795, Ժերմինալ 11 ու 12. Մարտ 31 ու Ապր. 1): Քանի մը շաբաթ ետքը ուրիշ ապստամբութիւն մը փրթաւ. խաժամուժն ահակալութիւնը նորէն հաստատելու մտօք ոտք ելլելով, առտուան ժամը եօթնէն մինչեւ գիշերուան ժամը երկուքը գաղնաժողովոյն տեղը ներսէն դրաւէն պաշարած կը բռնէր. բայց ժողովոյն գահերիցուն հաստատութեամբն ու կարգաւորեալ քաղաքացւոց եւ զօրաց օգնութեամբ՝ ջանքերնին պարապելաւ (Փրերիալ 1. Մայ. 20): Ան առենէն Յակոբեանց զօրութիւնը բոլորովին ջնջուեցաւ. իրենցմէ քանի

մը հոգի իրենք զիրենք սպաննեցին, ոմանք զլիսատութեան գործիքով մէջուղաց վերցան, իսկ մեծագոյն մասը բանտերու եւ աքսորանաց մէջ իրենց չարեաց պատիժը կրեցին:

**63.** Երրորդ սահմանադրութիւն: Միապետականաց փուծ փորձը: Դաշնաժողովը կը լուծուի: Առերմիտորեանք իրենց ըրած յաղթութիւնը հաստատելու եւ արդիւնաւոր ընելու համար՝ ուղեցին նոր սահմանադրութեամբ մը կամայական կառավարութեան կերպին վերջ տալ: Առ նոր երրորդ սահմանադրութիւնը՝ որն որ առանձին մասնաժողովին մը մէջ շինուելէն ու գաշնաժողովոյն մէջ զրեթէ անփոփոխ ընդունուելէն ետեւ (1795, Օգոստ. 17), ժողովրդեան մեծ մասին ալ հաճութիւնը դատաւ, մինչեւ նոյն առենող անիշխանութեան նայելով, խիստ չափաւորեալ էր: Օրէնսդիր իշխանութիւնը՝ երկու սենեկի կամ խորհրդեան կը բաժնուէր, որոնք Երիտասարդաց ու Շերոց խորհուրդ կը կոչուէին: Առաջինը 500 հոգիէ պիտի կազմուէր, որոնք գոնէ Երեսուն տարւան պիտի ըլլային, իսկ երկրորդը՝ 250 հոգիէ, որոնք՝ քառասուն տարւընէ վեր. առաջինն օրէնքները պիտի առաջարկէր, վերջինը պիտի քննէր եւ հաստատէր կամ մերժէր: Երկուքին ալ անդամներուն երեքին մէկն ամեն տարի պիտի փոխուէր: Գործադիր իշխանութիւնը հինգ հոգիէ կազմուած Վերակացուաց ժողովը<sup>1</sup> ձեռքը պիտ' որ ըլլար, որոնցմէ մէկը կարգաւ գահէրիցութիւն պիտ' որ ընէր, եւ տարին մէկ հոգի պիտի փոխուէր: Առ ժողովը պատասխանատու պաշտօնեաներ պիտ' որ ունենար: Քսանումէկ տարւընէ վեր ըլլող ամէն Գաղղիացիք նախնական ժողովներ կազմելով, ընտրողաց ժողովներ պիտ' որ ընտրէին, եւ աս վերջինները՝ երկու խորհուրդներուն անդամները. իսկ Շերոց խորհուրդը պիտ' որ ընտրէր վերակացուաց ժողովոյն անդամները: — Թերմիտորեանք ուղելով որ նոր

խորհուրդներուն մէջ ալ կարող ըլլան իրենք ընտրուիլ, որպէս զի հասարակապետութիւնը հաստատուն մնայ, դաշնաժողովոյն մէջ իրենք իրենցմէ աս յաւելուածն ընել առևին սահմանագրութեան վրայ, որ երկու խորհրդոց ալ անդամներէն երեքին երկուքը՝ ներկայ դաշնաժողովոյն անդամներէն ըլլան. Եւ եթէ երկու երեք տեղ միեւնոյն անձը պատգամաւոր ընտրուի, ասով պակսածներուն տեղը լեցրնելը՝ դաշնաժողովոյն իյնայ եւ ոչ թէ ժողովուրդը նոր ընտրութիւն ընէ: Արդ Փարիզի քաղաքացիներէն՝ դաշնաժողովոյն հակառակ ըլլողները, որոնք միապետականաց ազգեցութեան տակ էին, աս յաւելուածին գէմ նախ բողոքեցին. Եւ տեսնելով թէ օգուտ մը չ'ըներ, զէնք առին: Ան աւեն դաշնաժողովը բանակին զիմեց, եւ առ ազմուկը դադրեցրնելու պաշտօնը՝ Նաբուլոնն Պոնարդին յանձնեց, որն որ Ռուպեսրիէրին իյնալէն ետեւ՝ պաշտօնէն հանուած էր եւ Փարիզ կը գտնաւէր: Նոյն ատեն Փարիզի փողոցներուն մէջ առ զօրապետին ստացած յաղթութիւնը (Հոկտ. 5), որն որ 2000 հոգւց կեանքն արժեց, հասարակուպետականաց իշխանութիւնը հաստատեց եւ զինքն խոալական բանակին հրամանատար ըրաւ: Ասանկով դաշնաժողովն օրէնսդիր խորհուրդներն ուղածին պէս կարգադրելէն ետեւ՝ թողութեան վճիռ մը հանելով, լուծուեցաւ (Հոկտ. 26):

**64.** Վերակացուաց կառավարութիւն: Ահակալութեան կողմնակցաց ու միապետականաց փորձերը: Դաշնաժողովը լուծուելէն երկու օր վերջը՝ բացուեցաւ նոր օրէնսդիր ժողովը, որուն երկու խորհուրդներուն անդամաց մեծ մասն ալ չափաւորեալ հասարակապետականք էին: Որպէս զի միապետութիւն չհաստատուի, ասոնք իրենց մէջի խիստ հասարակուպետականներէն ընտրեցին հինգ վերակացուները, բայտ մասին ժիրուտեանց եւ ըստ մասին Յակոբեանց դաղափարներով, որոնք իրաք ալ միապետութիւնն առելու երդում ըլլին, եւ Լուդովիկոս ԺԶ. ին սպանուած օրը (Յու-

նուարի 21) առ մը հաստատեցին : Այսպէսով ասոնց  
կառավարութիւնը պէտք էր որ միապետականաց առեւ-  
լի ըլլար . բայց ահակալութեան կողմնակիցներն ալ  
իրենց դէմ էին . ուստի եւ երկուքն ալ մէյմէկ փորձ ը-  
րին նշյնը կործանելու : Ահակալութեան կողմնակից-  
ներունը , որոնց Գրակըռս Փապէօֆ գլխաւորը՝ ստա-  
ցածոց հաւատարութիւն եւ ընչեց բաժանում ալ  
կ'ուզէր , կառավարութեան հսկողութեամբը դիւրաւ  
զապեցաւ , եւ յիշեալ գլխաւորին՝ դատաստանական  
քննութենէ մ'ետեւ՝ ինք զինքը մեռցնելովը , իսկ իր  
ընկերաց սպանուելովը կամ աքսորուելովը լմբնցաւ  
(1796, Մայ.) : Աւելի վտանգաւոր եղաւ միապե-  
տականաց ըրած փորձը : Ասոնք բաւական զօրացած ու  
մինչեւ քաղաքական ժողովակ մ'ալ կազմած էին , եւ  
երբ որ՝ նոր սահմանադրութեան դրուելուն վրայ տարի  
մ'անցնելով՝ պատգամաւորաց երեքին մէկը նորէն ըն-  
տրուեցաւ , կրցան բոլորն ալ իրենց կարծեկիցներէն  
ընտրել տալ : Իրենց հետ էր Քիչկրիւ զօրապետը , որն  
որ յառաջադոյն Ռևնական բանակին հրամանատար ե-  
ղած ատեն՝ դադըթելոց հետ հազորդակցութիւն ունե-  
ցած էր , իսկ նոյն ատեն՝ որ Հինգհարիւրոց խորհրդին  
գահէրէց էր , նորէն թագաւորութիւն հաստատել  
կ'ուզէր : Աւերակացուաց եւ օրէնսդիր ժողովներուն մէջ  
եղող հասարակապետականք աս բանիս վրայ հոգի մէջ  
իշնալով , նախ ուղեցին ի նպաստ թագաւորութեան  
եղած շարժումը Հռշ զօրապետին ձեռքով զապել  
(1797, Յուլ.) . բայց նոյն զօրապետին տաքդլուխու-  
թեամբն ու իրենց անորոշութեամբը ջանքերնին պա-  
րապ ելու : Ան ատեն՝ Նաբոլէննին դիմեցին , որն որ  
Պեռնատասող եւ Օժըրոյ զօրապետներուն հրամանին  
տակ՝ իր բանակին մէկ մասը Փարիզ խաւրեց , իբր թէ  
թշնամիներէն առնուած գրօշները տանելու համար ,  
բայց իրաք թագաւորականները զապելու նպատակաւ  
թագաւորական պատգամաւորները բռնուեցան (Սեպտ.  
4) , եւ Ծերոց խորհուրդէն 11 հոգի ու Հինգհարիւրոց

խորհուրդն 42 հոգի (որոնց մէջն էր Բիշլիմի) միանդամայն վերակացուաց երկուքը կիւիանա քշուեցան:

**65.** Վերակացուաց կառավարութեան ատեն գաղղիայի վիճակը : Աս կերպով հասարակապետական վերակացուք յաղթող ելելէն ետեւ, Նաբոլէնին վրայ յեցած՝ նոր ահակալութիւն մը սկսան, թէեւ առաջնոյն չափ զարհուրելի կերպով չէ: Թագաւորական պատգամաւորաց ընտրութիւնն անվաւեր սեպելով՝ ջնջեցին, ետ դարձող դաղթեալներն ու թագաւորական տան հետ ազգակից եղող քանի մ'անձինքը՝ զինուորական դատաստաններով սարսափեցընելով՝ տէրութենէն դուրս ելելու սահմանական, թագաւորութեան կողմն ըլող ըսադիրները դադրեցուցին եւ անոնց խմբագիրներն ալ աքսորեցին: Իրենց նեցուկն եղող սուբներուն զօրութիւնը Յակոբեանք ալ զգացին, որոնք կամաց կամաց կը սկսէին գլուխ վերցընել: Ասանկով յայտնի է որ վաճառականութիւնն, արուեստներն ու երկրագործութիւնը, որոնք՝ ինչպէս ըսինք՝ խիստ ողորմելի վիճակի մէջ էին, չին կրնար պայծառանալ, որով եւ ժողովրդեան դրամական նեղութիւնն ալ նուազելու տեղ՝ կը սաստկանար: Հրնչական դրամ զրեթէ չէր տեսնուեր. իսկ հետզհետէ հանուած դրամատոմներուն չափն այնչափ մեծցած եւ անոնց յարդն այնպէս ինկած էր, որ քսան ֆրանգնոց ոսկի մը՝ **28,000** ֆրանգ դրամատոմ կ'ընէր: Մէկ կողմանէ դրամատոմներուն յարդ չունենալը, մէկալ կողմանէ կերակրեզինաց սղութիւնը ցուցընելու համար բաւական ըլայ ըսելը, որ ուժը հոգւոյ կերակուր մը՝ **60,000** ֆրանգի դրամատոմն կ'արժէր: Վերջապէս բաներն ան ասափճան հասան, որ տէրութիւնը մնանկացաւ: — Հոս պէտք է որ Գաղղիայի ներքին վիճակը թօղ տալով, մտադրութիւննիս իր յեղափոխութեան ուրիշ տէրութեանց նկատմամբ ունեցած հետեւութիւններուն դարձընենք:

## Բ.

Գաղղիայի յեղափոխութեան՝ ուրիշ տէրութեանց վրայ ըրած ազդեցութիւնը, Գաղղիացոց հետ եղած պատերազմները՝ մինչեւ Գամկոյ ֆորմույի խաղաղութիւնը (1789—1797):

**66.** Գաղղիայի յեղափոխութեան՝ ուրիշ տեղեր ըրած ազդեցութիւնը։ Գաղղիայի շփոթութեանց սկիզբները ամենեւին տէրութիւն մը շարժեցաւ, որովհետեւ անցողական ու գիւրաւ կարգի դրուելու բան կը համարէին, եւ մէկուն մոքէն ալ չէր կրնար անցնիլ որ Գաղղիայի ներքին իրողութիւններուն խառնուի. նոյն իսկ գաղղիական ազքունեաց հետ խնամութեան ոերտ կապակցութիւն ունեցող Աւատրիայի արքունիքը հանդարտ կեցած՝ շփոթութիւններուն ելքը կը դիտէր։ Մանաւանդ թէ կրնայ ըստիլ որ շատերը, եթէ չէին ուրախանար նէ՝ դէմ չէին տրամմիր եղածներուն վրայ, յուսալով որ անոնք իրենց առիթ կը լան. Գաղղիա խոնարհեցրնելու եւ գուցէ աշխարհակալութիւններ ալ ընելու։ Յանդուգն անձնապատահութեամբ՝ իրենց համար ամենեւին վախ չէին զգ ար, վասն զի անանիկ կը համարէին որ եթէ Գաղղիացիք՝ ձեռք զարկածնին գլուխ հանելու ալ ըլլան, չեն կը նար ուրիշ տէրութեանց դէմ պատերազմի ելլել կամ անոնց վնաս մը հասցընել։ Սակայն աս ապահովութիւնը երկայն չտեւեց։ Ծուտ մը տեսան որ իրենց անցողական շարժում ու տեղական շփոթութիւն մը կարծածը՝ տեւական յեղափոխութիւն մըն է, որն որ հարկաւ ուրիշ կողմէր ալ իր արձագանդը պիտ' որ ունենայ։ Իմացան որ եղածը՝ միայն քաղաքական փոքր կախ մը չէ, հասաւ ընկերական վտանդ մը, որովհետեւ գահերու կործանիչ եւ ժողովրդոց հաճոյական ոկզունկներու վրայ հիմնուած է. կ'ուզէ ընկերութեան մէջ երրորդ կարգ մը խոթել՝ որն որ մինչեւ ան ա-

անն գրեթէ անծանօթ էր, եւ վերջապէս հարուստաներուն, զօրաւորներուն, աղնուականներուն իրաւունքները ջնջել: Ճանչցան որ հարկաւ ամէն տէրութեանց մէջ ընկերութեան այլեւայլ կարգերուն իրարու ունեցած հակառակութիւնը՝ Գաղղիա եղածին պէս՝ սաստիկ զայրանալու է. եւ թէ ան ընդհանուր յուղմունքն ու գրգռութիւնը, որն որ անթիւ անհամար մասենազիրներու ձայնէն կը սաստկանար եւ որուն գէմ խօստ քիչերը կը համարձակէին ձայներնին բարձրացրնել, զարհուրելի հետեւութիւններ կրնան ունենալ: Ասկից զատ տեսան որ Գաղղիայի սամկապետականք, թէպէտ մէկ կողմանէ կ'ապահովցընեին որ եթէ իրենց ձեռք գացընող չ'ըլլար՝ իրենք ալ մէկու մը ձեռք չեն գացըներ. ի վերայ այսր ամենայնի մեծապէս կը ջանան միեւնոյն յեղափօխական գաղափարներն ուրիշ տեղեր ալ տարածել, եւ յեղափօխութիւնն իրենց երկրին սահմաններէն անդին անցրնելով, ամէն տեղ թագաւորաց եւ իշխանաց գէմ կռիւ բանալ տալ:

**67.** Գերմանական պետութեան ըրած կորուստները: Գորսիգա կղզին, Արինեսն ու Վընեսէն: Առ բաածնիս՝ աւելի բարոյական ազգեցութիւն մընէր. բայց ասանկ նշանաւոր գէպքը պէտք էր որ ծանր քաղաքական հետեւութիւններ ալ ունենար: Գաղղիայի պէս մեծ ու հին միապետութեան մը շինուածքը՝ գժուարաւ կրնար մէկէն կործանիլ, առանց ուրիշներան վնաս հասցընելու: Առաջին կորուստն ընսղն եղաւ Գերմանական պետութիւնը: Գերմանիայի շատ մ'եկեղեցական ու աշխարհական իշխանք՝ Գաղղիայի մէջ երկիրներ ունեին, որոնց բնակիչներէն կերպ կերպ հարկեր ու տուքքեր կ'առնէին, եւ այս ամենայն կամ սովորութեամբ եւ կամ նաև երկու տէրութեանց մէջ դրուած գաշնչքներով հաստատած էր: Արդ Գաղղիայիք աւատային կարգաւորութիւններն ու անոնցը յառաջ եկած իրաւունքները ջնջելով, հարկաւ վերո-

յիշեալ իշխանք ան առըքերէն կը դրկուեին, որուն  
ոչ իրենք եւ ոչ իրենց իրաւանց պաշտպանն եղող  
կայսրը կ'ուղեին առանց ձայն հանելու համբերել: Թէ  
որ իրաւոնքը չէ նէ, գոնէ խոհեմութիւնը կը պա-  
հանջէր որ խնդիրն իրաւախօհութեամբ լմբնցընեն:  
Իրօք ալ ձեռք զարնուեցաւ, բայց պարապ տեղ. Գեր-  
մանացիք իրենց եղած վնասուն տեղը՝ հարիւր միլիոն  
ֆրանգի հատուցում կը պահանջէին, մանաւանդ թէ  
իշխաններէն ոմանք զբանական հատուցմամբ ալ դոհ  
չէին ըլլար: — Ասկից զատ՝ թէպէտ Գաղղիացիք հրա-  
տարակած եւ նոյն խոկ սահմանադրութեան մէջ դրած  
էին, որ ամենեւին չեն ուզեր արտաքին աշխարհակա-  
լութիւն ընել, ի վերայ այսր ամենայնի ազգային ժո-  
ղովը վճռած էր (1790, նոյ. 30) որ Ճենուայէն ի-  
բրւե պատանդ առնուած Գորսիզա կղզին (1768) Գաղ-  
ղիայի ամբողջացուցիչ մասն է. միանդանյն քահանայ-  
ակետական ստացուած եղող Ափինեռն քաղաքն ու  
Վլյոնեսէնի կոմութիւնն ալ նոյնպէս Գաղղիայի հետ  
միացուցած էր (1791, Սեպտ. 14):

**68. Գաղղիալք.** իրենց բռնած ընթացքն ու  
տեսած պատրաստութիւնները: Ասոնք բաւական էին  
Գաղղիայի եւ ուրիշ տէրութեանց մէջ երկպառակու-  
թիւններ պատճառելու. բայց Եւրոպայի խաղաղու-  
թեան համար ասոնցմէ աւելի վնասակար հետեւու-  
թիւններ ունեցաւ Գաղղիայէն բազմութեամբ դուրս  
ելող կամ գաղղիմող ազնուականաց բռնած ընթացքը:  
Շուտ մը իրը թէ նորաձեւութիւն մ'եղաւ գաղղմելը,  
ոչ այնշափ անձնական ապահովութեան համար, հա-  
պա իրրեւ ազնուականութեան ցոյց. այնպէս որ 1791ին  
վերջերը 60,000էն աւելի էր գաղղմելոց թիւը: Իրենց  
գլխաւոր ժողովատեղիներն էին Գերմանիայի մէջ՝ Գաղ-  
ղիայի սահմանակից տեղերը, եւ առանձինն Գոոպէնց,  
ուսկից թէ Գաղղիայի մէջ իրենց կարծեկիցներուն եւ  
թէ օտար տէրութեանց հետ հաղորդակցութեան կը  
մտնէին: Իրենց գլխաւոր ջանքն էր իրաց հին կերպա-

բանքն ու յեղափոխութեամբ կորսրնցուցածնին նորէն ձեռք բերել . եւ իրենց տեսած պատրաստութիւններէն կիմացաւէր որ հարկ ըլլայ նէ՝ նաեւ պատերազմաւ կողեն աս նպատակին հասնիլ , եւ իրենց ինդիրը՝ բովանդակ Եւրոպայի ինդիր ընել : Բայց երբ որ մէկ կողմանէ իրենց աս անխոհեմ ընթացքովը՝ յեղափոխականաց կատածները , թագաւորին վտանգն ու գրգռեալ ռամկապետականաց կատաղութեան զոհերը կաւեցրնեին , մէկալ կողմանէ ոչ բաւական զորութիւն եւ ոչ ալ գրեթէ անձնական քաջութիւն ունէին ուղածնին գլուխ տանելու : Գերմանիայէն զատ՝ նաեւ Ստորին նահանգներուն , Բիէմնդէի , Ապանիայի ու մինչեւ Շաւետի մէջ զինեալ գնդեր կը կազմէին . բայց մէջերնին առաջնորդ ըլլալու յարմար մարդ չկար : Գանտէի ցեղին իշխանները , որոնք գաղթելոց գլուխն անցած էին , ամենեւին փորձառութիւն չունեին : Արդուայի կոմոք պատերազմական արուեստին տեղեակ չեր ու զինուորական ողի չուներ . Ռուսիայի կատարինէ Բ. կայսրուհին իրեն սուր մը պարգեւած ըլլալով , որ Հենրիկոս Գ. ին պէս՝ նոյնով իր թագաւորութիւնը ձեռք բերէ , իշխանը նոյն սուրը Լանտրայի մէջ հազար ստերլինի ծախսեց : Գոպլէնց՝ տօներու , շռայլութեան , ծրագիրներ շինելու տեղ մ'եղած էր : Թագաւորն ազատ չէ բաելով , առ ազնուական գաղթեալք իրեն ամենեւին չէին հնազանդեր : Պարապ տեղ նոյն թագաւորն իր ձեռքն իրենց կը գրէր որ ցրուին , որ պէս զի իր կեանքը վտանգէն ազատի . չէին ուղեր բանտարկեալ վէհապետի մը ձայնը լսել , եւ իրենք զիրենք սաստիկ թագաւորական հրատարակած ատեննին՝ իրենց թագաւորին կամացը դէմ եւ իրենց սեպհական հաճոյից համեմատ կը վարուէին :

**69.** Կայսեր բռնած ընթացքը : Աւտորիայի ու Պրուշի գաշնակցութիւնը : ՀՅայնի էր որ Գաղղիացիք առ բաներն անտարբերութեամբ չէին կրնար տեսնել . վրան ուրիշ պարագայ մ'ալ եկաւ , որ իրենց կաս-

կածն աւելցրնելով, առաջութիւննին ու թշնամութիւննին սաստիացուց։ Աւարիա խկզրան արտաքոյ կարգի շափաւորութիւն կը ցուցըներ . իր երկիրներուն մէջ գաղթելոց պատրաստութիւններ տեսնելն արդելուած էր : Բայց երբ որ կայսրը Լուգովիկոս ԺԶ. ին փախչիլն ու բռնուիլն (42) իմացաւ, ալ գործելու ատենն եկած սեպելով, զիսաւոր արքունեաց ըջարերական մը հանեց (1791, Յուլ. 6), որուն մէջ զիրենք կը յորդորէր Գաղղիացւոց միաբան յայտնելութէ Գաղղիայի թագաւորին գատը՝ բոլոր վեհապետաց դատն է, ուստի եւ կը խնդրեն որ նոյն թագաւորին անմիջապէս ազատ թող տրուի, որպէս զի ինք առանց բռնադատութեան՝ նոր օրէնքները հաստատէ : Միայն թագաւորին աս ազատ հաւանութեամբը՝ միացեալ տէրութիւնք իբրեւ վաւերական կը ճանշնան սահմանադրութիւնը . ապա թէ ոչ՝ բոլոր զօրութիւննին պիտի բանեցընեն աս անպատշաճ գործողութիւնը վերջացընելու : Իսկ թագաւորին եւ իր ընտանեաց գէմ անիէ ետեւ գործուած ամէն ոճիրներուն վրէժը կը խնդրեն : Քիչ մը ետքն ալ Աւոտրիա ու Պրուշ մէկտեղ կապուեցան՝ ուրիշ տէրութեանց աս յայտարարութիւնն ընել տալու նպատակաւ (Յուլ. 2օ) : Նշն երկու տէրութեանց վեհապետները Բիլինից՝ Սաքսոնիայի կայսրընտրին քովը գտնուած ատեն, Արդուայի կոմոք Գալլն պաշտօնէին հետ հոն երթալով, շատ ջանաց որ զիրենք խիստ միջոցներու ձեռք զարնելու համոզէ . բայց այսչափ միայն կրցաւ ընել տալ, որ նոյն երկու միապետք իրարու հետ ընդհանուր Գերմանիայի եւ իրենց անձնական պաշտպանութեան համար գաշնաւորած ատեննին (Օգոստ. 27), միանդամայն յայտարարութեան մը ստորագրեցին, որուն մէջ կը զըուցէին թէ Ամէն միջոց ի գործ պիտի գնեն, որ Գաղղիայի թագաւորը կարենայ կատարեալ ազատութեամբ՝ անանիկ իմիապետական սահմանադրութեան մը հիմք ձգել, որն որ թէ վեհապետին իրաւանց համեմատ

ըլլայ եւ թէ Գաղղիական ազգին բարօրութեան : Թէ-  
պէտ ասոնցմայլ կը վախցուէր թէ խաղաղութիւնը  
պիտ'որ աւրուի, մանաւանդ որ գաղթեալք նոյն յայտ-  
արարութիւնը բոլոր Գաղղիայի մէջ տարածեցին եւ  
զլուգովիկոս ժօ՞ . յորդորեցին որ սահմանադրութիւ-  
նը չընդունի . բայց երբ որ սահմանադրութիւնը լմբն-  
ցաւ եւ թագաւորը նոյնն ընդունեցաւ ու հրատարա-  
կեց (42), անանկ երեւցաւ որ վասնդը հեռացած  
ըլլայ : Աս բանս կը հաստատէր Լէորոլու Բ. կայսեր՝  
բոլոր արքունիքներուն խաւրած շրջաբերական թուղթն  
ալ (նոյ . 12), որուն մէջ կը յայտնէր թէ կը յուսայ  
որ Գաղղիայի մէջ խաղաղութիւնը կը հիմնուի, եւ զի-  
րենք նոյն երկրին նկատմամբ չափաւորութեամբ վա-  
րուելու կը յորդորէր :

**70.** Գաղղիայի ու Աւստրիայի մէջ պատերազմ  
կը բացուի : Բայց աս խաղաղութեան յոյոր երկայն  
ժամանակ չտեւեց : Երբ որ Յակոբեանկը Գաղղիայի  
կառավարութեան գլուխն անցան եւ ամէն կերպով  
կը ջանային թագաւորական գահը կործանելու, զգա-  
լով որ իրենց նպատակին համանելու համար արտաքին  
պատերազմ հարկաւոր է, աշուշնին Աւստրիա գարձու-  
ցին, ուր Լէորոլու Բ. ին անակնկալ մահուրնէ ետեւ  
(1792, Մարտ 1) Փրանկիսկոս Բ. կը տիրէր : Աս-  
կայն Աւստրիայի գահընին բոնած ընթացքն ալ, որն  
որ չիկրնար բոլորովին յանցանքէ ազատ ուեպուիլ, բատ  
մասին ասոր առիթ տուած էր, Գաղղիացւոց ազգն  
անանկ պահանջումներով զրգուելով, որոնք՝ թէ եւ ի-  
րաւացի ըլլան՝ չեն կրնար խոհեմական ուեպուիլ : Երբ  
որ Գաղղիացիք գաղթելոց բրածներուն եւ տեսնուած  
պատերազմի պրարաստութիւններուն գէմ կը տրաբն-  
ջէին, Աւստրիա պատասխան տուաւ թէ Ան ատեն  
ամենայն ինչ կարգի կը մտնէ, երբ որ սահմանադրու-  
թիւնը՝ թագաւորին անձամբ տալ ուղածին (34) կը  
համուճայնցուի, քահանայապետէն յափշտակուած եր-  
կիրները, եւ Լոթարինգիայի ու Էլբասի մէջ Գեր-

մանական իշխաններէն առնուած ստացուածներն ու իրաւոնքները եւս կը արուին: Ո՛վ կրնար ենթագրել թէ Գաղղիացիք աս պայմանները կ'ընդունին, որ բաել էր՝ բոլոր մինչեւ նոյն ատեն ըրածնին՝ իրենց ձեռաքով ջնջել: Բայց Գաղղիայի մէջ պատահած դէպքերն ու նոյն ժամանակուան վիճակն անանկ նոր բաներ էին, որ դահլիճներու քաղաքականութիւնը չեր կրնար աղէկ թափանցել: Նոյն իսկ Գաւնից՝ պաշտօնէից Նեստորը՝ իր կենացը մէջ ասանկ բան աեսած չուներ. եւ իր բանած ընթացքը ցուցուց որ ժողովորդեան կրից ու մեծ կողմանակցութեան մը զօրութիւնն իրեն անծանօթէ: Իրզը ալ ինչպէս կրնար կարծուիլ թէ Գաղղիա, որուն ռազմամթերը գրեթէ բոլորովին սպառած էր, որուն բոլոր պաշտօնակալներն ազնուականք ըլլալով՝ գաղթելոց մէջ կը գրանուեին, չէ թէ միայն պիտի համարձակի պատերազմի ելլել, հապա նաև առատ ռազմամթեր ու քաջ պաշտօնակալներ պիտի գտնէ: — Ինչպէս որ է նէ, Աւոտրիայի կողմէն եղած պահանջումներուն իրեն դէմ պատերազմ հրատարակելով պատասխանեցին Գաղղիացիք (1792, Ապր. 20), որոնք սահմանները՝ Լիքների, Առշանպղի ու Լաֆայէդի հրամանատարութեան տակ՝ երեք բանակ խաւրած ըլլալով, շուտ մը թշնամութեանց սկիզբ ըրբն: Բեղզիայի սահմանները կեցող Ռոշանպղի բանակէն երկու զօրաբաժին Մոնսի ու Դուռնենէի վրայ յարձակեցան. բայց որտերնին վախ մտնելով, իրենց գլխաւորներէն մէկ քանի հոգի մեռցուցին (Ապր. 28) եւ քանի մը զնդեր թշնամեաց կողմն անցան, որով բովանդակ ձեռնարկութիւնը պարագ ելաւ: Ասոր վրայ Ռոշանպղ հրամանատարութենէն հրաժարեցաւ. իսկ Լաֆայէդ՝ որն որ Նամիւր յարձակել կ'ուղէր, իր խորհրդէն եւս կ'եցաւ: Միայն Լիքների Վերին Ռենսոսի կողմերը քիչ մ'առաւելութիւն ստացաւ, մանաւանդ երբ որ հետզէտէ Գաղղիայի ամէն կողմէն նոր զինուորներ բանակը սկսան գիմել:

**71.** Պրուշք ալ պատերազմի կ'ելլին : Գաշնա-  
կիցք Շանքայն կը յարձակին ու ետ գառնալու կը ստի-  
պուին : Արդէն ինք իրմէ յայտնի էր որ ոկտած պատե-  
րազմք՝ միայն Աւստրիայի ու Գաղղիայի մէջ չէր կրնար  
մնալ . բոյք բորբոքելուն պէս՝ պէտք էր որ չօրս կոզմք  
տարածուէր : Բոլոր կիրքերը գրգռուած էին . քաղա-  
քական ամէն յարաբերութիւնք կը փոխուէին , հին  
հակառակորդք ու սոսիսք իրարու բարեկամ կ'ըլլային ,  
երկայնժամանակեայ կապակցութիւնք կը քակուէին ու  
կը քայքայուէին : Յարաբերութեանց փոխուէլուն առա-  
ջին ցոյցը տեսնուած էր Պրուշի և Աւստրիայի մէկուղ  
կապուելովը , որոնք հարկ էր որ մէկտեղ ալ պատերազ-  
մէին : Իրօք ալ աւստրիական պատերազմք բացուէլէն  
քիչ մը ետքը Պրուշ Գաղղիայի սահմանը բանակ մը խաւ-  
րած էր : Աւստրիական ու Պրուսիական զօրաց , որոնց  
հետ 20,000ի շափ գաղթեալք եւ 6000 Հետեն-  
ցիք կային , հրամանատարն էր Եօթնամեայ պատերազ-  
մէն երեւելի եղող Պրաւնչուայիկի Փերդինանդ դուքօր :  
Գաղթեալք իրենց այնպէս հասկցուցած էին որ յե-  
ղափոխութիւնը՝ սակաւաթիւ կողմնակցութեան մը  
գործքն է , որմէ խարուելով՝ պատերազմի ելող տե-  
րութիւնք կը կարծէին թէ իրենց արշաւանքն այնպէս  
գիւրաւ ու յաջողութեամբ գլուխ կրնան տանիլ , ինչ-  
պէս որ գիւրութեամբ կատարուած էր Պրուշին Հո-  
լանտա ըրած արշաւանքը (18) : Կոյն սխալ գաղա-  
քարին վրայ հիմնուած էր արշաւանքին ոկիզքը հրա-  
մանատարին հանած պատերազմական յայտարարու-  
թիւնը (Յուլ. 25) , զորն որ գաղթեալներէն մէկը ծրա-  
զրած էր : Ասոր մէջ ազդային ժողովոյն , Փարիզոց ,  
ազդային պահակապաններուն եւ նորութեանց կողմն  
եղող բոլոր Գաղղիայիններուն նախատալից սպառնա-  
լիքներ կային , եթէ ձեռք զարկած գործքերնէն ետ  
չկենային . իսկ եթէ , կը առաւէր , Փարիզիք կը հպա-  
տակին եւ ըրածներնուն վրայ կը զզման , ան ատեն  
կայսրն ու (Պրուշի) թագաւորը իրենց զօրքը մայրա-

քաղաք խոթելէն ետեւ՝ Լուգովիկոս թագաւորին միջնորդ կըլլան, որ յանցանքնին ներէ։ Ինչպէս որ կընար ենթագրութիւն, աս անտեղի եւ բարձրամտական լեզուն՝ յեղափոխականաց վրայ արտաքոյ կարդի ազգեցութիւն ըրաւ, որուն՝ տէրութեան ներքին վիճակին նկատմամբ ունեցած հետեւութիւնները յառաջազդոցն տեսանք (47)։ Նոյնպէս մէծ եղաւ արտաքին պատերազմին համար ունեցած հետեւութիւնը։ Կառավարութեան գլուխը կեցողներն ամեն միջոց բանեցաւցին բազմաթիւ բանակ մը հանելու թշնամեաց դէմ, որոնց հրամանատարն ալ իր արշաւանքին մէջ ըրած սխալներներովը՝ յաղթութիւնը նոյն բանակին տուաւ։ Ինք Գ.աղղիա յարձակելով (Օգոստ. 19), Լոնվիի (Օգոստ. 23) ու Աերտէօնի (Աեպտ. 2) ամրոցներուն տիրելէն ետեւ, Լոթարինդիայի վրայէն կամաց կամաց դէպ ի Շանհրայն կը յառաջանար։ Պարապ տեղ Փրեգերիկոս Գուլիելմոս Բ., որն որ երկու որդիքներովը բանակին մէջ կը գտնուեւ, կը ջանար զինքը համոզել որ շուտով Փարիզի վրայ քալէ։ Հրամանատարը Եօթնամեայ պատերազմին զգուշաւոր ու արուեստական ընթացքին վարժած ըլլալով, ժամանակին աննշանակ ամրոցներ առնելով կ'անցըներ, որով եւ անպատշամ եղանակի մը մէջ Շանհրայն մտաւ, երբ որ ճամբաներն անձրեւէն աւրուած էին, եւ զօրքը վատառով կերակուրներով կը տկարանար։ Անանկ որ երբ որ Ալաբիի ճակատին մէջ յաղթուեցաւ (Աեպտ. 20), ստիպուեցաւ աւելի յառաջ երթալու մտածմունքը մէկդի ձգել, եւ Գաղղիացւոց Տիւմուրիէ զօրապետին հետ զինագագար ընելով՝ ետ քաշուեցաւ (Աեպտ. 29)։

**72.** Գաղղիացիք՝ Բեղզիա, քանի մը Հոլանտական ու Ռենական քաղաքներ ու Սաւոյա կ'առնուն եւ Գ.աղղիայի հետ կը միացընեն։ Պաշնակիցք Գաղղիայէն ելլելէն ետեւ, Տիւմուրիէ իր զէնքերն Աւոտրիական Ստորին նահանգները (Բեղզիա) գարձուց

Եւ նոյն երկիրն աշխարհակալեց : Աս արշաւանքը՝ պատերազմին տարածուելուն առիթ եղաւ : Արդէն յայսնի է որ մինչեւ ան ատեն Եւրոպայի քաղաքական հաւասարակութիւնը՝ նոյն նահանգներուն հետ կապուած կը համարուեր : Անկէ զատ՝ առ երկրին գաղղիայւոց ձեռքն անցնելովը, Հոլանտայի նախապարհապն ալ ինկած էր, եւ իրօք ալ անոնք նոյն հասարակապետութեան ուսհմաններուն վրայ եղող բերդերը բրանած էին, որով հարկ էր որ նաեւ Անդղիայի նախանձը մեծապէս զրոյուուեր : Ըստուածներէն ուրիշ՝ աս պարագան ալ կար, որ յառաջագոյն զանազան երկայն արշաւանքներով չորոշուածը, նոյն ատեն մինակ մէկ ճակատով գլուխ ելած էր : Գաղղիայիք ժեմաբի ճակատը վաստրկելով (1792, նոյ. 6), Քեզզիայի տիրած էին : — Արդէն նոյն երկրին բնակիչներուն մեծ մասը կառավարութենէն գոհ չըլալով եւ ժամանակին ազատական գաղափարներովը տոգորուած ըլլալով, Գաղղիայիներն իբրեւ իրենց ազատիչներն ընդունեցան . մանաւանդ որ Տիւմուրիէ շափաւորութեամբ վարուելով ու տեղացւոց սովորութիւններն ու ստացուածները յարգելով, իբրենց ուրոք վաստրկեցաւ : Եւ թէպէտ Գաղղիայի կառավարութեան հոն խաւրած գործակալները մէկ կողմանէ յափշտակութիւններ ընել եւ մէկալ կողմանէ Գաղղիականին նման հաւասարութիւնն խոթել ու զելով, զիրենք մեծապէս զրոյուեցին . բայց գարձեալ Տիւմուրիէ որն որ գաշնաժողովոյն գէմ ունեցած հակառակութիւնը արդէն յայտնապէս ցուցոցած էր, զիրենք հանդարտեցուց : Աս ալ բաւական չէ, երկրորդ տարւոյն սկիզբը Հոլանտա յարձակելով (1793, Փետր. 17), որուն գէմ Գաղղիայիք քիչ մը յառաջ պատերազմ հրատարակած էին (73), Պիետա, Գլունտերդ ու Կերդրույտենպուրկ առաւ : — Բայց Գաղղիայւոց յաջողութիւնները՝ միայն նոյն կողմերը չէին : Քիւոդին զօրապէտը սակաւաթիւ բանակով մը Ունոսի կողմերը յարձակելով եւ հանտեղաց պղտիկ իշխաններուն երկ-

պառակութիւններէն նպաստ գտնելով, չե թէ միայն Շրայեր, Առաջ ու Ֆրանդ Փուրդ քաղաքներն առած էր, հապա մինչեւ Մոգունտիա (Մայնց) աղեկ պահպանուած բերդաքաղաքին դիւրութեամբ տիրած (Հոկտ. 21), ու քաղաքացինները՝ Գաղղիայի հետ միանալու, հասարակապետական սահմանադրութիւն մը դնելու եւ Յակոբեանց ժողովակ մը կազմելու համոզած էր: Դարձեալ անկից ալ յառաջ Գաղղիացիք, Սարդինիայի թագաւորին՝ դաղթեալներուն բարեկամութիւն ցուցնելէն եւ Գաղղիական դեսպանին Սարդինիայէն մերժուելէն առիթ առնելով, առանց պատերազմ հրատարակելու, գիւրաւ եւ արիւն շմափած՝ Սաւոյայի ու Նիցցայի տիրած էին (Սեպտ. 24—28), զորն որ անմիջապէս՝ իրեւե երկու նոր բաժին՝ Գաղղիայի հետ միացուին (Նոյ. 27 ու 1793. Յունու. 31):

**73.** Գաղղիացւոց բռնած ընթացքն ու անկից պատճառած առաջին մեծ դաշնակցութիւնը: Առ աշխարհակալութիւնները եւ յեղափոխականաց՝ իրենց սկզբունքները չորս կողմը տարածելու ջանքը, բոլոր տէրութիւններն արթընցուցին: Յայտնի էր որ ալ չե թէ մասնաւոր ազգաց ու տէրութեանց, հապա կառավարութեան կերպերուն կամ սահմանադրութիւններուն դէմ պատերազմ բացուած էր. անոր համար ալ Գաղղիացիք աշխարհակալած տեղերնին՝ եթէ Գաղղիայի հետ չէին միացըներ նէ՝ հասարակապետական սահմանադրութիւն կը դնէին: Առ ալ բաւական չէ, բոլոր միապետական տէրութեանց հպատակներուն յայտարարութիւններ ու յորդորներ կը խաւրէին, որ իրենց օրինակին հետեւելով՝ ազատութիւն ու հաւասարութիւն խոթեն: Բայց աս ամեն պարագաներէն աւելի ազդեցութիւն ըրաւ տէրութեանց վրայ Լուգովիկոս ԺԶ.ին գլխոյն դահճի ձեռքով ինալը (50): Բովանդակ Եւրոպա գողաց աս զարհուրելի դէպքին վրայ. ժողովուրդը՝ յեղափոխութեան վրայ զարմանալէն, իսկ վեհապետք նոյնը պղտիկ բանի տեղ դնելէն

դագրեցան։ Եւ թէպէտ ուղղակի պատերազմի պատճառ չըրին, ի վերայ այսօր ամենայնի Գաղղիայի հետ բանակցելէն ետ կեցան։ Եւ ինչպէս կրնային վեհապետք անանի կառավարութեան մը հետ բանակցիլ, որն որ իր սեպհական թագաւորը դիմատութեան դործիքը հանած էր։ Ասանկով բոլոր եւրոպա Գաղղիայի գէմ մեծ գաշնակցութիւն։ մը կազմելու միտած էր։ Եւ Գաղղիայիք զանազան տէրութեանց գէմ պատերազմ հրատարակելով, նոյն գաշնակցութեան՝ շուտով կաղմուելուն ու կարծուածէն աւելի ընդարձակ ըլլալուն առիթ տուին։ Անգղիա Լուգովիկոս Ժ. Բ. սպանութիւնը լսելուն պէո՝ Գաղղիայի գեսպանը մերժելով ու նոր հասարակապետութիւնն ընդունել շուղելով, Գաղղիայիք չէ թէ միայն նոյն տէրութեան, հապա Հուրնտայի ժառանգական կուսակալին գէմ ալ պատերազմ հրատարակեցին (1793, Փետր. 1), որովհետեւ ինք Անգղիայի գաշնակց էր։ անկից զատ՝ Սպանիայի գէմ ալ պատերազմ բացին (Մարտ 7), վասն զի իրենց գեսպանը՝ նոյն արքայասպանութեան պատճառաւ՝ տէրութենէն դուրս հանած էր։ Ա՛լ անկէ ետեւ Անգղիա, իբրեւ միջին կէտ ըլլալով, ոկուռ դաշնաւորութիւններ ընել։ Ռուսիայի (Մարտ 25), Սարդինիայի (Ապր. 25), Սպանիայի (Մայ. 25), Կէտպոլսյ (Յուլ. 12), Պրուսի (Յուլ. 14), Աւստրիայի (Օգոստ. 30), Բորդուկալի (Սեպտ. 26), Դուկանայի (Հոկտ. 28) հետ միանգամայն քանի մը գերմանական իշխաններու հետ զրամականութիւն։ Մարդ աս գաշնակցութեան ընդարձակութիւնը տեսած ատեն՝ անանի դաշնակցութիւնը։

**74.** Աս գաշնակցութեան տկարութիւնն ու նոյն տկարութեան պատճառները։ Բոլորակնալու եւ անձնասիրութեան քաղաքականութիւն։ Մարդ աս գաշնակցութեան ընդարձակութիւնը տեսած ատեն՝ անանի

1 Գաղղիայի գէմ գրուած առ ու յարչորդ գաշնակցութիւնները Եւրոպացիք օգնուածեն։

կը կարծէ որ խիստ զօրաւոր եղած, բոլոր իր ձեռնարկութիւնները զլուխ տարած եւ իր նպատակին կատարելավէս հասած ըլլայ. բայց այնպէս չէ: Ըստ ինքեան խիստ քիչ անգամ պատահած է որ մեծ գաշնակցութիւնը յաջող ելք ունեցած ու երկայն ժամանակ տեսած ըլլան: Աակայն աշխարհքիս վրայ երբէք դաշնաւորութիւն մը տեսնուած չէր, որն որ նոյն ատեն դրուածին պէս՝ անյաջող ելք ունենայ: Որչափ որ ալ ասոր պատճառ բռնուին հակառակորդաց բանեցուցած յեղափոխական միջոցները, որչափ որ ալ զանազան ազդաց նոյնին դէմ ունեցած դժկամակութիւնն աս բանիս օգնած համարուի, միշտ պէտք է խոստովանիլ որ բուն իր մէջը կը գտնուէին քայքայման սերմերը: Ասոնց ամենէն վտանգաւորն էր՝ բոլորակնալու քաղաքականութենէն ծագած ընդհանուր անձնասիրութիւնը: Ամենէւին գաշնաւորութիւն մը չեկրնար հաստատուն ըլլալ՝ առանց փոխադարձ զոհերու: Ի՞նչ կ'ըլլայ ուրեմն, երբ որ մեծնալու ակնկալութիւնը վրայ գալուն պէս՝ գաշնաւորութեան նախնական նպատակը կը մոռցուի: Ի՞նչ կ'ըլլայ, երբ որ նոր բան մը ձեռք բերելու ակնկալութիւնը՝ նաեւ իր դրացւոյն ու գաշնաւորին վնասովն ալ եղած ատեն, զրգիռ կ'ըլլայ նոյն գաշնաւորէն բաժնուելու եւ հառարակաց թըշնամնոյն հետ միանալու: Եւ որչափ դիւրին էր ան ժամանակները նոյն բաներուն պատահիլը, որովհետեւ ոչ ոք կրնար այնչափ տալ կամ առնելու օգնել՝ որչափ յաղթական գրազդիա: Ասով էր որ քաղաքականութեան մէջէն մերժուած բարոյականութիւնը՝ նոյն ատեն այնչափ զարհուրելի կերպով վըէժ կ'առնուր: Դժբախտութեան մէջ իյնալէն ետեւ՝ ալ ոչ ոք կրնար բարեկամ կամ գաշնաւոր մը գտնել, որուն կարենար վատահիլ:

**75.** Դրամական վիճակ: Անգղիա դրամական օգնութիւն կու տայ եւ պատերազմին առաջնորդութիւնը կը ստանայ: Քայքայման սերմանց մէկն ալ

էր՝ տէրութեանց դրամմական ու զինուորական զօրութեան մէջ եղած անշափակցութիւնը (6): Բոլոր տէրութիւնք՝ քիչ մը նեղի եկածնուն պէս՝ իրենց դրամական զօրութիւնը սպառած կը գտնէին. հազիւ թէ քիչ մը ժամանակ ալ օտարաց դրամմական օգնութեամբը կարող կ'ըլլային դիմանալ: Բայց ասով հարկ էր որ ամենայն ինչ կազն ի կազը քաղէր: Նոյն իսկ հակային ալ ինչ օգուտ ունին իր բազուկները, երբ որ միայն ուրիշներուն օգնութեամբը կարող կ'ըլլայ զանոնք շարժել: Եւրոպայի մէջ միայն մէկ տէրութիւնը միայն Անգղիա կրնար նոյն դրամմական օգնութիւնը տալ: Ասով նոյն տէրութիւնը պէտք էր որ չէ թէ միայն ամենուն կազն ըլլար, հազար ի հարկէ պատերազմին առաջնորդութիւնն ալ իր ձեռքն ունենար: Սակայն իր աշխարհագրական դիրքն եւ առաւել եւս իր անձնական շահը՝ զինքն առ բանիս այնշափ յարմար չէին ըներ: Իր նպատակները՝ միշտ դաշնաւորաց նպատակները չէին. իր շահն ամեն անգամ անոնց ալ շահը չէր, եւ ոչ անոնց կորուստն՝ իր ալ կորուստը: Ցամաքային պատերազմն իր ստակովը յառաջ տանել տալվ, Անգղիա վտանգը միշտ իրմէ կը հեռացըներ, եւ նոյնով իր դաշնակցաց եղած վնասներուն վրայ դիւրաւ կը մսիթարուէր: Խոկ իր ծովային յաղթութիւններովն ու ծովան անդիի կողմն ըրած աշխարհակալութիւններով՝ ոչ թշնամույն զօրութիւնն երեւելապէս կը տկարանար, ոչ ալ դաշնաւորաց ըրած դոհերուն ու կրած վնասներուն փոխարինութիւն կ'ըլլար:

**76.** Դաշնաւորաց մէջ երեւելի անձանց պակասութիւն: Գուլիէլմոս Բիդդ: Աս ներքին պատճառներն ըստ ինքեան բաւական էին դաշնակցութիւնը քակելու: Բայց ասոնց վրայ ան ալ աւելցրնելու է, որ շկային անանկ մարդիկ՝ որոնք կարենային նոյն դաշնակցութիւնը հաստատուն պահել: Զկար Եւգինէոս մը, Մարլպորը մը (Հատ. Բ. 88). եւ եթէ կէս մ'երեւելի մէկն ալ գտնուէր, միջակային մարդիկներու

նախանձուն ու ատելութեան տակ իյնալով, իր պաշտօնին կամ աստիճանին մէջ չէր կրնար երկայն ատեն մնալ: Ասոր հակառակն էր Գաղղիա եւ ուրիշ յեղափոխեալ երկիրները, ուր ամենազօրաւոր մարդիկ միշտ առաջին աստիճանները կ'անցնեին: Պատմութիւնն իբրեւ առ եւ ասոր ետեւէն եկող դաշնակցութեանց հիմնիչ մեր առջեւը կը դնէ զգուլիելմոս Բիդդ, որուն անունը՝ Բրիտանիայի տարեգրութեանց ու Եւրոպայի պատմութեան մէջ կենդանի մնացած է: Ասիկայ ի սկզբան վտանգին մեծութիւնն ուրիշներեն աւելի ճշգրիւ խմացաւ. եւ մէկ կողմանէ մեծ տաղանգներու տէր ըլլալէն զատ, մէկալ կողմանէ ալ մեծ հաստատութիւն ունենալով, երբեք իր քաղաքական սկզբունքները չփոխեց եւ կամ անոնց դէմ չգործեց: Բայց իր դիրքն իրեն չէր ներեր որ Գուլիելմոս Գին պէս (Հատ. Բ. 41) մեծ դաշնակցութեան մը հոգին ըլլայ: Այսպիսի դործքը եւեւմտից ճիւղին զբաղող մարդը չի կրնար զլուխ հանել, հապա անիկայ միայն կրնայ որն որ թէ քաղաքագէտ ու թէ զօրավար է միանգամայն: Ինչ որ ստակով ու յարատեւութեամբ կրնար կատարուիլ նէ՝ կատարեց Բիդդ. բայց անձանց եւ միջոցաց ընտրութեան մէջ շատ անգամ սխալեցաւ, եւ միշտ ալ չէր ուզեր կամ չէր կրնար Եւրոպայի ընդհանուր շահը՝ Անգղիայի մասնական շահէն վեր բռնել, մանաւանդ թէ շատ անգամ ընդհանուր շահը՝ մասնականին զրհեց:

**77.** Պատերազմին առաջին արշաւանքն ու դաշնակցելոց յաջողութիւնները: Տիւմուրիէ դաշնակցաց կողմը կ'անցնի: Գաղղիացւոց դէմ դրուած առաջին դաշնակցութեան վրայ այսափ ընդհանրապէս խօսելէն ետեւ, դանք հիմայ պատերազմին, որուն մէջ դաշնակից տէրութիւններէն զատ՝ Գերմանիա ալ մտաւ, որն որ Գաղղիայէն այնչափ թշնամութեան գործքեր տեսնելով (72) եւ Աւոտրիայի ու Պրուշի միացեալ ազգեցութեան դէմ դնել չկրնալով, նոր հասարակա-

պետութեան դէմ պատերազմ հրատարակեց (1793, Մարտ 22): Ասանկով քանի մ'երկրորդ աստիճանի տէրութիւններէ զատ, Եւրոպայի մէջ գրեթե միայն Օսմանեան տէրութիւնը կար, որ տակաւին չէզոք մնար: Առ պատերազմին նպատակը՝ գաւառու մը կամ տէրութիւն մը աշխարհակալել չէր. ասկից կախում ունէր բոլոր նոյն ժամանակուան տէրութիւններուն պահպանութիւնը կամ կործանումը: Առաջին արշաւանքին մէջ անանի երեւցաւ որ վտանգը կը նուազի. որովհետեւ դաշնակցաց այլեւայլ յաղթութիւններով՝ Գաղղիացւոց բանակներն իրենց սեպհական սահմանները ետ քշուեցան. բայց իրաց առ հանգամանքը երկայն չտեւեց: — Աւատրիական բանակ մը Գոպուրկի իշխանին հրամանատարութեան տակ, որուն Գլերֆէու կայսեր եղբայր՝ Կարոլոս արքիոդոքսն օգնական տրուած էին, Ստորին նահանգներն երեւցաւ. եւ զանազան յանողութիւններէ ետեւ՝ Կէկրիվինտէնի (Մարտ 18) ու Լուվոնիայի (Մարտ 22) քով Տիւմուրիէ զօրապետին յաղթելով, Գաղղիացինները Ստորին նահանգներէն մերժեց: Առ պարտութեան պատճառ կը բռնէր նոյն զօրապետը Յակոբեաններուն իրեն դէմ ունեցած ատելութիւնը, որոնք ան պատճառաւ իր բանակին պիտոյքն աղէկ չէին հոգացած. ուստի եւ սկսաւ գրեթե յայտնապես հասկրցընել որ պիտի ջանայ դաշնաժողովը կործանել, եւ միապետութիւն հաստատելով՝ գահ հանել Օրլէանի գովար կամ անոր Լուգովիկոս Փիլիպպոս որդին, որն որ իր հետը բանակին մէջն էր: Եւ երբ որ գաշնաժողովն աս բաներս իմանալով, զինքը դատաստանի տակ ձգեց ու մարդ խաւրեց բռնելու համար, Տիւմուրիէ՝ որ արդէն Գլերֆէի հետ բանակցաւթեան մէջ էր, զանոնք բռնեց թշնամեաց ձեռքը մատնեց, ինք ալ Լուգովիկոս Փիլիպպոսին ու իր բանակէն 1500 հոգւց հետ թշնամեաց կողմն անցաւ (Ապր. 4): Աւատրիացիք բոլոր Քեղղիա նորէն ձեռք անցընելէն ետեւ, Ֆամարի քով Քիւոդին զօ-

բապետին դէմ յաղթութիւն մը ըրին (Մայ. 23), եւ Գաղղիայի քանի մը սահմանաբերդերուն ու առանձինն Պ. օնտէի (Յուլ. 10) ու Վալանսիէնի (Յուլ. 28) տիրեցին . որուն պատճառաւ գանաժազովը նոյն քիւողին զօրապետը գլխատութեան գործիքով մեռցրնել տուաւ (Օդոսա. 28): Նոյն միջոցին Պրուշի ու Հեռամէնի զօրքերը Մոգունակիա պաշարեցին ու առին (Յուլ. 22). եւ Պոհառնէ զօրապետը՝ որն որ քաղաքին օգնութեան ուշ հառած էր, քիւոդինին բախտին հանդիպեցաւ: Առ յաղթութիւնները բաւական մեծ յաջողութիւններու պատճառ եղան. Աւարիացւոց յաղթութիւններովը Բեղդիա (Սատրին նահանգները) թրշնամիններէն մաքրուած, իսկ Հոլանտա անսոնց յարձակումէն աղատած էր: Պրուշը ալ Գերմանիայի քաղաքներէն Գաղղիացիները հարածելէն ետեւ, Գայզերուագեռնի ճակատը վաստրկելով (Նոյ. 28—30), Ելսասի մէջ հաստատուեցան. որուն համար Հոյ զօրապետը բանտարկուեցաւ, եւ անշուշտ իր թշնամին Ա. Ժիւադ զինքն ալ մեռցրնել կու տար, թէ որ նոյն անագորոյն ռամկավարին մահը (60) կանխած չըլլար: Խնչպէս որ Հուշար զօրապետը, որն որ Հանտչողէնի քով Հոլանտացւոց ու Հաննովերցոց յաղթած էր (Սեպտ. 8), ետքէն թշնամեաց բազմութեան տեղի տալուն համար՝ սպանուեցաւ: Իսկ Ժուրտան՝ Յակոբեանց սիրական զօրապետը, որն որ Վագիննեիի քով Աւարիացւոց դէմ մեծ յաղթութիւն մը ստացած էր (Հոկտ. 15, 16), վերին հրամանատար եղաւ:

**78.** Նոյն յաջողութիւններուն տեսական շրլլալուն պատճառները: Խիստ քիչ անգամ՝ պատահած է որ յաջողութիւնը՝ յաղթողներուն համար սոհել եղածէն տեղի վնասակար հետեւութիւններ ունեցած ըլլայ. ինչու որ դաշնակցելոց մէջ՝ սկզբնական նպատակին տեղ՝ աշխարհակալութեան խորհուրդներ ծագելով, Գաղղիացւոց մէջ յուսահատական դիմադարձութեան հոգի մը դրդուեցին: Ահակալութեան

կառավարութիւնը՝ բազմաթիւ յաղթութիւններէ առելի հետեւութիւն ունեցող ոկզրունք մ'երեւան հանց, այս ինքն թէ ամէն քաղաքացի միանգամայն զինուոր ալ է (1793, Օգոստ 16). որով Եւրոպայի գլխաւոր տէրութեան մէջ մէկէն ինկաւ հաստատուն բանակ պահելու դրութիւնը։ Եւ որովհետեւ նոյն շփոթութեանց ու զարհուրանաց ատենները ոչ ոք իր կենաց ու ստացուածոց վրայ ապահովութիւն ունէր, անոր համար բռնի զինուոր բլողներէն զատ, շատերն ալ ահակալութեան անագորունութիւններէն ազատելու համար կամակար զէնք կ'առնուին, վասն զի միայն բանակներու մէջ անոնցմէ ազատութիւն կար։ Ասանկով հարկ էր որ պատերազմն ու զինուորական արուեստը բոլորովին նոր կերպարանք մ'առնուին։ Հին մարտագիտութիւնը տակաւին մասնական դիպուածներու մէջ կրնար գործածուիլ, բայց ալ ընդհանուրին մէջ մէծ արժէք չունէր։ Եւ հասարակապետութեան զնդերն այնշափ աւելի շուտով կը կազմուէին, որչափ որ նոր մարտագիտութիւնն աւելի կը պարզուէր։ Ստորին սատիճանի պատերազմոզներ շուտ մը իբրեւ զօրավար մէծ հռչակ կը ստանային։ Գառնոյ, Հասարակաց փրկութեան մասնաժողովոյն անդամներէն մէկը, որն որ զինուորական գործողութեանց առաջնորդութեան կը գրաղէր՝ իբրեւ պատերազմի պաշտօնեայ, բոլոր բանակներուն գործողութիւնները կը կարգարէր։ Իր հրամանաւը Գաղղիայի շատ կողմերը նոր զինատուններ բացուեցան, որոնք գիշեր ցորեկ բանակներուն զէնք հասցընելու կը ջանային։ Փարիզ գրլիաւորաբար մէծ գործատուն մը դարձած էր։ Բոլոր մէծ աները, Եկեղեցիները, հրապարակները գարբիններով լցուեցան։ Ակրծապէս կարծես թէ բովանդակ ազգը՝ վառօդ ու զէնք շինող եւ կամ զինուոր եղած էր։ Աս նիւթերուն մէջ եղած գիւտերէն ու կատարելագոզներուն մէջ երկու զլիսաւոր միջոց ալ բանե-

յուցին, որոնք իրենց յաղթութիւններուն մեծապէս օգնեցին: Նոյն ատենները սկսան օդապարկով թշնամաց դիբը զննել. եւ կերպ մը հեռագրով մայրաքաղաքին հետ շուտով հաղորդակցիլ (1793): — Արդ ասանկ ներքին զօրութեան գէմ ինչ կրնային ընել գաշնակիցք՝ իրենց հին սկզբունքներովն ու ծանրժուածքով. ինչպէս կրնային՝ միայն ստակի համար պատերազմող զնդերով, յաղթութիւն ստանալ անանկ բանակներու գէմ՝ որոնք իրենց հայրենեաց ամբողջութիւնը կը պաշտպանէին, եւ որոնց ստոյգ մահ կը սպասէր՝ եթէ պարտքերնին չկատարէին: Եթէ ասոնց վրան աւելցընենք՝ գաշնակցելոց մէջ միութիւն ու համաձայնութիւն շրլալը, իրենց զօրավարաց իրարու յաջողական գէմ նախանձին ու յաջողակութիւն եւ որոշ ծրագիր շունենալը, շուտով կը մը ըստնենք թէ ինչպէս եղաւ որ ձեռուընին այնչափ զօրութիւն ունենալով ալ, չէ թէ միայն ստիպեցան առաջին արշաւանքը՝ Էլսասէն ելլելով (Դեկտ.) լմբնցընել, հապա երկրորդ արշաւանքն ընդհանրապէս այնշափ անյաջող զնաց, որ առաջնոյն մէջ ըստած յաղթութիւններնուն պառուները կորորնցընելէն զատ, նոր մեծամեծ ու աննորոգ ելի կորուստներու ալ պատահեցան:

**79.** Բնդգիական - Հոլանտական արշաւանք : Բատաւեան հասարակապետութիւն: Յիշեալ արշաւանքը երկու գլխաւոր ճիւղ ունի. Բեղդգիական - Հոլանտական եւ Ռենական - Գերմանական արշաւանք, որոնց երկուքին մէջ ալ Գաղղիացիք յաղթող եղան եւ երկու կողմն ալ իրենց յաղթութիւնները մեծամեծ հետեւութիւններ ունեցան: Բեղդգիայի մէջ Բիշեկիւ զօրապետը Գուռնեի քով Գոպուրիի գէմ յաղթութիւն մը ըստ Մորոյ իրեռն (իբր) առաւ (Յունիս): Խոկ Ժուրտան զօրապետը, որոնք բանակին մէջն էին ետքէն երեւելի եղող Գլեպէր, Լբիկապվը, Շանրիոնէ, Պեռնաստդ

ու Մարեսոգյ, Սամապր գետին վրայէն չորս անգամ ետ վորնտուելէն ետեւ, վերջապէս հինգերորդ փորձը յանդոցուց, Շարլը այս բերդն երեք անգամ գնդակոծէլէն ետեւ՝ յարձակմամբ առաւ (Յունիս 25) եւ երկրորդ օրը Գլուօրիւսի քով թշնամիները յաղթեց (Յունիս 26): Ասոր վրայ Գաղղիացւոց երկու բանակները միացան (Յուլ. 4), զանազան յաղթութիւններէ ետեւ՝ Պրիւուէլ առին (Յուլ. 9), եւ Աւատրիացիներն ու գաշնակիցները Բեղդիայէն ետ քաշուելու ստիպեցին: Ասանկով աշնան սկիզբները Գաղղիացիք չէ թէ միայն Աւատրիական Ստորին նահանգաց տիրած էին, հապա նաեւ Հոլանտական սահմանաբերդերը ձեռք անցուցած: Աս այսպէս ըլլալով, Բիշիրիւ կրցաւ սառած գետերու վրայէն իր բանակն անցրնել (Դեկ. 27), եւ զգեստուց ու կերակրեղինաց պակասութիւն կրող բանակով մը Հոլանտայի հասարակապետութեան գէմ գժուարին արշաւանքի մը ձեռք զարնել, զորն որ յաջողութեամբ գլուխ հանեց, բոլոր երկրին տիրեց եւ Անգղիացի զօրքերը վասնգալից յետագարձութեան մը ստիպեց (1795, Յունու.): Բայց Գաղղիացւոց աս յաջողութեան մեծապէս օգնեցին նոյն երկրին նելքին երկպառակութիւններն ու Հայրենասիրաց կողմնակցութեան բռնած ընթացքը: Գուլիելմոս Ե. Ժառանգակալը, որն որ Պրուշի զօրքերով իր գահին վրայ հաստատուելէն եւ անոնց օգնութեամբն իր իշխանութիւնն աւելցրնելէն ետեւ (18) շատերուն ատելի եղած էր, իշխանութենէն հրաժարեցաւ ու Անգղիա փախաւ: Գաղղիացւոց յեղափոխականներուն հետ միաբան ու համախորհուրդ եղող փախստական Հայրենասէրը ետ գարձան, եւ երկրին մէջ եղող իրենց կարծեկիցներուն հետ՝ յաղթական Գաղղիացւոց ջանքին օգնելով, Հոլանտայի յառաջուան հասարակապետութեան տեղ՝ Բատաւեան հասարակապետութիւնը հաստատեցին, ռամկապարական հիմանց վրայ, որուն կառավարութիւնը Գաղղիայի կողմնակից մար-

զիկներու յանձնուեցաւ։ Բայց շատ չգնաց՝ Հոլանտացիք առ բարեկամութեան վեառները դդացին։ Գաղղիական բանակին անօթի ու կիսամերկ զինուորները մնուցանելու, զդեցրնելու եւ անոնց թոշակ տալու բոնադատուելնին բաւական չէ, ստիպուեցան դաշնոք մ'ալ գնել (Մայ. 16), որուն ամէն պայմանները, ինչպէս կրնայ ենթադրուիլ, յաղթողաց՝ նպաստաւոր, իսկ Հոլանտային վնասակար էին։ “Եղին դաշնոքով կ'որոշուեր որ 1. Գաղղիացիք բոլոր Հոլանտական ջրերուն մէջ ազատ նաւարկութիւն ընեն եւ անոր նաւահանգիստները գործածեն. 2. Հոլանտական Գիհանտրա Գաղղիացւոց տրուի. 3. Գաղղիացիք իրաւունք ունենան ծանրակշիռ բերդերու մէջ պահակապան զօրք պահելու. 4. Հոլանտայիք հարիւր միլիոն Հոլանտական գահեկան վճարեն՝ իբրեւ պատերազմի ծախքին հատուցում։ — Ասանկով Հոլանտայի տէրութեան արկղներն իր նորօրինակ պաշտպաններուն ձեռքովը դատարկացած ատեն, անդիէն Անգլիացիք չէ թէ միայն անոնց վաճառականութեան նաևերը ձեռք անցոցին եւ ձինորսութիւննին շափաւորեցին ու ջնջեցին, հապա նաև գաղթականութիւններուն շատերն առին, ինչպէս ետքէն կը տեսնենք։

**80.** Հոլանտայի յաղթուելուն ընդհանուր հետեւութիւնը։ Անգլիացիք ցամաքի պատերազմէն կը քաշուին։ Հոլանտայի պէս երկրի մը, որն որ գուցէ Եւրոպայի ամենէն հարուստ երկիրն էր, զրեթէ Գաղղիացւոց ձեռքն անցնիլը կամ գոնէ անոնց հետ անձկութեամբ կապուիլը, եւ իր գանձերուն ու ծովական զօրութեան՝ անոնց տրամադրութեան տակ իյնալը, բատ ինքեան մեծ գէպք մըն էր եւ ծանրակշիռ հետեւութիւններ ունէր։ Աս գէպքը՝ եթէ յառաջուան ժամանակները պատահէր, Եւրոպայի քաղաքական զրութիւնը կերպարանափոխ ընելու բաւական կ'ըլլար. իսկ նոյն ատեն մեծ տեսարաննին մէկ առանձնական գործողութիւնն էր, որուն ամենէն աւելի մոտագրու-

թեան արժանի հետեւութիւնն եղաւ Անդղիայի յարաբերութեանց փոխուիլն ու զինուորական նկատմամբ ցամաք երկրէն կատարեալ բաժնութիլը, որով Պրուշի եւ հիւսիսային Գերմանիայի դիրքն ալ բոլորովին այլակերպ եղաւ։ Ցամաքային պատերազմին մէջ Անդղիացւոց ունեցած յատուկ մասնակցութիւնն անկէ ետեւ գագրեցաւ, որովհետեւ ալ ան կողմերը կորանցրնելու բան չունեին։ Հոլանտայի վաճառականութիւնը ժառանգած էին, եւ նոյն տէրութեան դէմ պատերազմ հրատարակուելով՝ ակնկալութիւն կ'ունենային որ անոր դաղթականութիւններն ալ ձեռք բերեն։ Թէեւ անկէ ետքն ալ մէծ զգուշութեամբ պատերազմը շարունակել կու տային եւ դրամական օգնութիւն կ'ընեին։ բայց ալ ցամաքային պատերազմին ընթացքն իրենց համար ամենեւին շահ մը չուներ։

**Տ1.** Պրուշի դիրքը։ Աննական արշաւանք ու Պրուշին խաղաղութիւն ընելը։ Ի՞սկ ցամաք երկրին դաշնակցաց մէջ ալ արդէն երկարառակութեան սերմանկը ծլած եւ աճելու վրայ էին։ Աւստրիայի ու Պրուշի մէջ եղած անվատահութիւնը, զորն որ Փրեգերիկոս Բ. կէս գարու շափ մնուցած էր, երկու տէրութեանց ան ատենուան վեհապետներուն սրտանց բարեկամութեամբն ալ չէր կրցեր ջնջուիլ, ոչ գահլիճներուն եւ ոչ բանակներուն մէջէն. որուն հետեւութիւնները խիստ յաճախ եւ խիստ սաստիկ կերպով զգացուած էին։ Ասկից զատ՝ Պրուշի մէջ ելեւմորից անանկ շուտ եւ անանկ խորունկ շփոթութիւն մը ծագեցաւ, որ եւ ոչ Փրեգերիկոս Գուլիելմոս Բ.ին շռայլական անտեսութեամբը կրնայ մելիուիլ։ Բանակին եւ ոչ չորսին մէկը դործածուած էր, եւ պատերազմը սկսելուն վրայ երկու տարի շանցած, լեցուն դանձին տեղ՝ տէրութիւնը պարտք ուներ (1794, Յունու. 31)։ Անոր համար սկսաւ Գերմանիայի յառաջական շրջանակներէն պահանջել որ իր բանակները պահպանեն, եւ Անդղիայի հետ դրամական օգնութիւնը պահպանեն։ Անդղիայի հետ դրամական օգնութիւնը պահպանեն։

թեան նոր դաշինք զբաւ (Ապր. 19), չե թէ այնչափ պատերազմին համար, հապա բուն ստակին համար : Արդ աս վիճակին վըայ դալով Ռենական արշաւանքին ալ դաշնաւորաց համար դժբախտ երթալը, եւ իրենց՝ Ռենոսի վրայէն ետ դառնալու ստիպուիլը (Հոկտ.), ալ Պրուշք պատերազմէն բոլորովին պազեցան եւ կ'ուզէին խաղաղութիւն ընել : Մէկալ կողմանէ Գաղղիայի դաշնաժողովն երկու սկզբունք դրած էր, որոնք Փրեգերիկոս Բ.ին յաջորդին համար ծանր մտածմանց նիւթ կը մատակարարէին . այս ինքը՝ ուրիշ տէրութեանց հետ առանձին առանձին խաղաղութիւն ընել, եւ Գաղղիայի սահմաները՝ մինչեւ Ռենոս չհասցուցած՝ պատերազմը չմերջացրնել : Բայց Գերմանական պետութիւնը՝ Պրուշ չէր, եւ ոչ անոր ըրած կորուստը՝ Պրուշի կորուստ . մանաւանդ որ եկեղեցական իշխանաց երկիրներովը մեծնալու ակնկալութիւն կար . միանգամայն Պրուշ Լէհաստանի մէջ իր զօրքերուն հարկաւորութիւն ուներ (106—108) : Ասոր համար՝ միայն իր առանձնական օգտին միտ դնելով, Գաղղիայի հետ բանակցութիւն ընելու սկսու, որ Պազէլի խաղաղութեան դաշինքով լրինցաւ (1795, Ապր. 5) :

**82.** Պազէլի խաղաղութեան դաշանց պայմաններն ու Գերմանիայի համար ունեցած հետեւութիւնները : Գաղտնի դաշինք : 1. Եթեալ խաղաղութեան դաշանց պայմաններն հետեւեալներն են . 1. Գաղղիացիք Ռենոսի ձախակողմն եղաղ Պրուսիական դառաները կը պահեն, մինչեւ որ պետութեան հետ խաղաղութիւն ըլլալով՝ ամեն բան կարգի դրսի : 2. Կը խոստանան որ ուրիշ Գերմանական տէրութեանց՝ աս խաղաղութեան դաշինքին մէջ մանելուն նկատմամբ Պրուշի միջնորդութիւնն ընդունին : 3. Պրուշի երկիրներէն թշնամեաց զնդեր պիտի չանցնին : — Սաքսոնիա, Հաննովէր եւ ուրիշ քանի մը տէրութիւնք աս խաղաղութեան դաշանց մէջ մանելէն ետեւ, առհ-

մանական գիծ<sup>1</sup> մ'որոշուեցաւ (Մայ. 17), այս ինքն՝ հաստատուեցաւ որ պայմաննեալ տեղերը զօրք կենալով, հիւսիսային Գերմանիա՝ հարաւայինէն բաժնուի, եւ ուր որ վերջին մասին մէջ պատերազմը կը շարունակէր, առաջին մասը չէզոք ըլլայ: Խոկ Հետևէն-Գաստէլ առանձինն կերպական խաղաղութեան դաշինք դրաւ Պազէլի մէջ (Օգոստ. 28): — Ասանկով Պրուշեւ իրեն հետ հիւսիսային Գերմանիա դաշնակցութեանէն բաժնուեցան՝ պատերազմին դլխաւոր նպատակին շհառած, որ էր յեղափոխականութիւնը զէնքով զապել: Պետութեան կէոր խաղաղութիւնը բարաւ, ուր որ մէկալ կէոր պատերազմի մէջ էր: Եւ աս խաղաղութիւնն ընող Գերմանացիք, քիչ մը վերջը իրենց հասարակաց պաշտպանութեան համար մէջերնին առանձին դաշինքով կապուեցան (1796, Յունիս): Կ'երեւար որ ժամանակին եկած է Փրեգերիկոս Բ.ին վերջին խորհրդոյն ձեռք զարնելու, այս ինքն՝ զՊրուշ Գերմանիայի հիւսիսային կողմերը մէծ դաշնաւորութեան մը գլուխ ու կեդրոն ընելու (Հատ. Բ. 213): Սակայն աս բանս զլուխ հանելու համար՝ Գերմանական պետութեանէն բոլորովին քակուելու էր. Եւ թէպէտ ըստ ինքեան գլխաւոր քայլն եղած էր, ի վերայ այսր ամենայնի նոյնին անունէն ամէնքը կը դարշէին: Բայց ուսկից պիտի առնուին վստահութիւնը, որն որ ամէն դաշնաւորութեանց կապն է, որովհետեւ քիչ մը յառաջ Լեհաստանի երկրորդ ու երրորդ բաժանումներն եղած էին (106—108). Եւ նոյն ատենները դաշնաժողովյն հետ Պրուշներուն զրած դաղտնի դաշինքը, որ Գերմանիայի վեստովն իրենց կրած վեստներուն տեղը լեցրնեն (Օգոստ. 5), քիչ մը ետքը ալ ծածկութիւնը կորորնցուց: Աս Գալլիայի ու Պրուշի մէջ դրուած դաղտնի դաշինքին պայմաններն էին. Պրուշ յանձն կ'առնու Ռենոսի ձախակողմեան եզրը Գաղղիայի թողուլ, ասոր փոխարէն աշխարհականացրնե-

<sup>1</sup> Ligne de démarcation.

լով եւ իրեն առնելով Միւնսդէրի երկիրները, եւ ուրիշ տեղեր՝ ինչպէս որ յարմարութիւնը կու գայ նէ, նախ մէջերնին միաբանելով իսկ Օրանեան ցեղին համար Վիւրցպուրկ աւ Պամպէրկ կ'օրոշուեր :

**83.** Դոսկանա ու Սպանիա Գաղղիայի հետ խաղաղութիւն կ'ընեն : Պրուշէն յառաջ Դոսկանա խաղաղութիւն ըրած էր : Փերդինանդ Գ. մեծ դոփոր՝ կայսեր եղբայրը, որն որ ակամոյ դաշնակցութեան մէջ մտած էր, Գաղղիացւոց Խոալիայի մէջ յառաջ քալելէն վախնալով, Փարիզ գեռպան մը խաւրեց, եւ գաշնաժողովը՝ իրր թէ ցուցընելու համար որ իշխանք ալ իրեն հետ խաղաղութիւն կրնան ընել, անոր հետ խաղաղութեան գաշինք դրաւ (1795, Փետր. 9) : — Կոյն տարի Սպանիա ալ Գաղղիայի հետ հաշտուեցաւ : Աս տէրութեան՝ գաշնաւորութեան մէջ մտնելը, միայն ընտանեաց կապակցութենէ յառաջ եկած էր . եւ շուտ մ'իմացեր էր որ պատերազմին մասնակից ըլլալն՝ իրեն համար կորուստ միայն կրնայ պատճառել եւ ամենեւին շահ չիկրնար յառաջ բերել : Ստոյդ է գաշնակցութեան պատերազմին առաջին արշաւանքին մէջ, երբ որ գաշնակցաց զէնքերն ամեն կողմ յաջողութիւն կ'ունենային, Սպանիացիք ալ Ռուսիյլեռնի մէջ յառաջ քալեցին (1793. Յունիս). բայց ետքէն երկրորդ արշաւանքին ատենը, ինչպէս ամեն դի՝ Կոյն պէս հոն ալ, յաջողութիւնը Գաղղիացւոց կողմն ըլլալով, Պիւրենեան լերանց վրայէն Սպանիայի սահմաններն անցան (1794, Կոյնմ.) ու քանի մը տեղերու տիրեցին : Ասոր համար Սպանիացիք կ'ուղէին Գաղղիայի հետ խաղաղութիւն ընել : Իսկ Գաղղիացիք Սպանիայի հետ խաղաղութիւն ընելով՝ այնչափ մեծ շահ կ'ունենային, որ չէր կրնար մտածուիլ թէ ամենեւին ընդդիմութիւն ունենան : Իրօք ալ խիստ դիւրաւ եղաւ Կոյն խաղաղութիւնը, որուն դաշինքը Պազէլ դրուեցաւ (1795, Յուլ. 22) հետեւեալ պայմաններով : 1. Սպանիային առնուած բոլոր տեղերը ետ կը

արուին: 2. Սպանիա Ա. Տամենկց կղզոյն վրայ ունեցած  
մասը՝ Գաղղիայի թող կու տայ: Սպանիայի կողմէն աս  
դաշանց դրուելուն գլխաւոր գործակիցն էր Ազու-  
տիայի դուքսը (20), որն որ անկէ ետեւ խաղաղու-  
թեան իշխան կոչուեցաւ, եւ երկրորդ տարին Գաղ-  
ղիայի հետ դաշնակցութիւն ալ ըրաւ (94):

**84.** Անգղիայի քաղաքականութիւնն ու պա-  
տերազմէն ունեցած շահը: Աակայն կէս մը քայ-  
քայուած դաշնակցութիւնը բոլորովին պիտի շցրուեր:  
Յամաքային պատերազմին շարունակուիը, ելքն ինչ-  
պէս որ կ'ուզէր նէ՝ ըլլար, Անգղիայի հարկաւոր էր՝  
իր դիտաւորութիւնները գլուխ հանելու համար: Ուս-  
տի ամէն երկիրներու մէջ, ամէն ծովերու վրայ, պա-  
տերազմն ըստ մեծի մասին իր ծախքով կ'ըլլար, ինք  
ամէն տէրութեանց ստակ կը մատակարարէր: Բայց  
ասոր անանկ սարուափելի փոխառութիւն հարկաւոր  
էր, որ ապագայ դարերը հազիւ պիտի կարենան հաւա-  
տալ: Ասով քիչ ատենուան մէջ ազգային պարագին  
գումարն ու անով ազգին բեռը կրկնապատկուեցաւ.  
Եւ աս բանս ինչպէս կարելի էր՝ թէ որ ազգային ե-  
կամուտքը նոյն համեմատութեամբ չկրկնապատկուէր,  
որով եւ կառավարութեան վարկը հաստատուն չմնար:  
Իրօք ալ այնպէս կ'ըլլար. Եւ աս էր Անգղիային՝ պա-  
տերազմ ուզելուն եւ պատերազմն իր ստակովն ընել  
տալուն պատճառը: Յայտնի է որ աս շահը կ'ունե-  
նային Անգղիացիք արտաքին վաճառականութեամբ,  
զորն որ կ'ուզէին օրբսուորէ աւելի ծաղկեցրնել՝ ուրիշ  
տէրութիւններուն վաճառականութիւնը կարելի եղա-  
ծին շափ խափանելով: Ասանկով Բիդդ Բիրտանա-  
ցւոց զօրութեան հիմը բոլորովին փոխեց. ուր որ յա-  
ռաջադգյն, եւ մանաւանդ Հնդկաստան ձեռուընին  
շանցած, նոյն զօրութիւնը՝ գլխաւորաբար իրենց սեպ-  
հական երկրին ու շափաւոր գաղթականութեանց եր-  
կիրներու մշակութեան վրայ հաստատուած էր, ալ  
անկէ ետեւ հաստատուեցաւ արտաքին վաճառականու-

թեան վրայ, որն որ աշխարհքին ամեն մասերը կը բովանդակէր: Անգղիացւոց սկզբունքը եղաւ թշնամւոյն վաճառականութիւնը ջնջել, չեղոք տէրութեանց ալ վաճառականութիւնն ընկճել երբ որ նոյնն իրենց շահուն հարկաւոր չէր: Եւ այսպէս Անգղիա՝ Եւրոպայի ցամաք երկրին բոլոր ազգերուն հետ նոր յարաբերութեանց մէջ մտաւ, միանգամացն յեղափօխութեան պատերազմ՝ այնչափ վաճառականութեան պատերազմ եղաւ, որչափ սահմանադրութեանց կամ կառավարութեան կերպի պատերազմ էր: — Չեղոք տէրութեանց վաճառականութեան գէմ եղած ընկճմունքը յառաջ կու գար, 1. Բիգղին՝ Գաղղրիա ոովու մէջ ձգելու խորհուրդէն, որով նոյն երկիրն ամեն կերպ կերակրեղէն խոթելն արգելուեցաւ (1793, Յունիս): 2. Ծովային պաշարման<sup>1</sup> կարգադրութեանց փոխուելն եւ ընդարձակուելն: որովհետեւ իրական պաշարման զատ՝ պաշարման յայտարարութիւնն ալ, չէ թէ միայն նաւահանգստի մը՝ հապա ամբողջ ծովեզրներու պաշարման վիճակը յառաջ կը բերէր: 3. Նաւերու խորակութեան կամ քննութեան ընդարձակուելն: 4. Չեղոք տէրութիւններուն՝ թշնամեաց գաղթականութիւններուն հետ ըրած վաճառականութեան վրայ դրաւած կարգադրութենէն: Աս նկատմամբ նախ խել մը տարի յառաջ եղած կարգադրութիւնները (Հատ. Բ. 206) նորոգեցին (1793), որով եւ բոլորական արգելք կար. բայց ետքէն Ամերիկացւոց տրտունջներուն համար (1794, Յունու.) Չեղոքներուն՝ գաղթականութիւններէն ուղղակի Եւրոպայի հետ ըրած վաճառականութեան վրայ սահմանաւորեցաւ: Վերջէն (1798) նաեւ Եւրոպայի մէջ չեղոք տէրութեանց վաճառականութիւնն աղաս թող տրտուեցաւ, բայց գէպ իրենց նաւահանգիստները միայն:

**85.** Ծովային պատերազմ: Ծովահնութիւն: Տարիստանացիք վաճառականութեան նկատմամբ ու-

նեցած աս դիտումնեն ան ատեն կրնային դլուխ հա-  
նել եւ հաստատուն ընել, երբ որ թշնամեաց նաւա-  
տորմիզները ջնջելով, կարենային ծովու վրայ առանձին  
աիրել եւ անոնց գաղթմականութիւններն ալ ձեռուր-  
ներնէն առնուլ: Առ պատճառաւ էր որ միշտ ծովային  
կռիւներ կ'ընէին, որոնց մէջ ալ գրեթէ միշտ յաղ-  
թող կ'ըլլային: Բայց դլիսաւորաբար Գաղղիացւոց  
դէմ ստացած յաղթութիւննին՝ յեղափոխութեան  
ձեռքով անոնց ծովային գնդերուն լուծուելովը, շատ  
դիւրինցած էր: Անգղեացիք թշնամիններուն նաւա-  
տորմիզները ջնջելու ոկիզք ըրբին՝ բուն պատերազմի  
չսկսած՝ Դուռընի մէջ, ինչպէս յառաջագոյն տեսանք  
(5օ): Իսկ բուն ծովային յաղթութիւնները հետեւ-  
եալներն են: Գաղղիացւոց դէմ Գեսանի քով ծո-  
վական յաղթութիւն մ'ըրբին Հառ ծովապետին հրա-  
մանատարութեամբը (1794, Յունիս 1), Սաւոնայի  
քով՝ Հոթէմ' ծովապետին հրամանատարութեամբը  
(1795, Մարտ 14), Լ'Օրլէանի քով՝ Պրիաբորդ ծո-  
վապետին հրամանատարութեամբը (Յունիս 23), գար-  
ձեալ Հիերեան կղզեաց քով (Յուլ. 13): Հոլանտա-  
ցւոց դէմ Սալտանեա ծովածոցին մէջ՝ Էլֆինադոն  
ծովապետին հրամանատարութեամբը (1796, Օգոստ.  
16), Գամբերտուինի քով՝ Տէօնքէն ծովապետին հրա-  
մանատարութեամբը (1797, Հոկտ. 11), որով Հո-  
լանտացւոց մեծ նաւատորմիզը գրեթէ ջնջուեցաւ:  
Սպանիացւոց դէմ, Ա. Վինկենտի հրուանդանին քով  
Շերվիս ծովապետին հրամանատարութեամբը (1797,  
(Փետր. 14): Առանկով աս ժամանակի միջոցին վերջը  
Գաղղիայի եւ Հոլանտայի ծովական զօրութիւնը կէսէն  
աւելի նուազած էր. իրենց ամեննեն երեւելի գաղթա-  
կանութիւններն ալ Անգղեացւոց ձեռքն անցած էին,  
ինչպէս ետքէն գաղթմականութեանց հասուածին մէջ  
կը տեսնենք: Իրաց աս վիճակին մէջ՝ Գաղղիացիք անանկ  
միջոցի մը ձեռք զարկին, որն որ թէ իրենց ոգւոյն  
ու քաջութեան եւ թէ իրենց գրից համեմատ էր:

կարգաւորեալ ծովական ճակատներէ ետ կեցան, որոնք անդղիական ծովային զօրութեան մեծութեան նայելով, իրենց՝ միայն վեաս կրնային պատճառել, եւ անթիւ անհամար առաջատակաւոր նաւեր հանեցին, որոնք ամէն ծովերուն վրայ Անդղիացւոց վաճառականութեան մեծ վեաս կը հասցընեին: Աս ծովահեններու պատերազմին մէջ՝ բոլոր շահը Գաղղիացւոց կողմն էր, որոնք Անդղիացւոց առեւտրական նաւերէն սաստիկ աւար ձեռք կը բերեին, որ որ իրենց վաճառականութիւնը դրեթէ բոլորովին ջնջուած ըլլալով, բրիտանացւոց առաջատակաւորներուն ձեռքը խիստ քիչ բան կ'անցնէր: Միանդամայն աս կոփւներով՝ Գաղղիացւոց մէջ հետզհետէ քաջ նաւաստիներ կը պատրաստուէին, եւ խել մ'անդղիական նաւաստեաց իրենց կողմն անցնելու առիթ կը արուէր, որով եւ իրենց ինկած ծովական զօրութիւնը կամաց կամաց նորէն պայծառանարու կորուստներէն մէկն է, Ա. Վ. ինկենտի դլիսյն քով՝ Ռիշերի ծովապետին իրենց առեւտրական մէկ հարուստ նաւաստորմիզը ձեռք անցընելը, եւ Ֆինիսդէրի քով՝ Ճամայիդայի նաւաստորմիզն մէկ մասը կորսընցընելնին:

**86.** Անդղիացիք Աւտրիայի ու Ռուսի հետ երից դաշնաւորութիւնը կը դնեն: Անդղիա իր շահերուն համար ուզելով որ Գաղղիայի գէմ ցամաքային պատերազմը շարունակուի, ոկուշ ու Ապանիա՝ առանձին խաղաղութիւն ընելով՝ դաշնակցութենէն շեւլած (81, 83), արդէն ըլլալէքը գուշակելով, իր փոյթն ու ջանքը կրկնապատկեց մնացեալ դաշնակիցները միորան պահելու, եւ եթէ կարելի է՝ Ռուսիայի տէրութիւնն ալ նայնին գործունեայ անդամներէն մէկն ընելով, քայքայուած դաշնակցութիւնը նորէն զօրացընելու: Աս վերջին տէրութիւնը վաստրկելու այնչափ աւելի կը բաղձար, որչափ որ կը փափաքէր նորողել անոր հետ յառաջադայն զրուած վաճառականութեան

դաշինքը, որուն ժամանակը լրացած էր: Անգղիացւոց աս բաղձանքը լիով կատարուեցաւ. նախ Անգղիայի ու Ռուսիայի մէջ պահպանողական դաշնաւորութիւն եղաւ (1795, Փետր. 18), իւրաքանչիւր տէրութիւն իր դաշնաւորին ուսացուածոց պահպանութեան երաշխաւոր ըլլալով. քանի մ'ամիս վերջն ալ նոյնն եղաւ Անգղիայի ու Աւստրիայի մէջ (Մայ. 20): Նոյն երկու առանձին դաշնաւորութիւնը հիմն առնուեցան ետքէն երեք տէրութեանց մէջ զրուած երից դաշնաւորութեան (Սեպտ. 28), որուն պայմանները ճշգիւ չճանչցուեցան: Վերջապէս Անգղիայի ու Ռուսիայի մէջ վաճառականութեան նոր դաշինք ալ դրուեցաւ (1797, Փետր. 21) անկից երեսուն տարի յառաջ (1766) զրուածէն աւելի Անգղիայի նպատաւոր պայմաններով: Բայց կատարինէ կայսրուհին նոյն ատենուան պատերազմին գործունեայ կերպով գործակից չեղաւ. միայն Անգղիա նաւախումբ մը խաւրեց, որուն այնչափ հարկաւորութիւն չկար:

**87.** Աւստրիական - Գաղղիական պատերազմ: Ռենոսի կողմերը Աւստրիացւոց յաջողութիւնները: Մինչեւ հոռ ըսուածներէն կը տեսնուի որ ցամաքային պատերազմին բեռն Աւստրիայի վրայ կը մնար, որն որ հազիւ քիչ մը օգնութիւն կը գտնէր Սարդինիայէն ու Գերմանիայի հարաւային տէրութիւններէն: Նոյն միջներուն Աւստրիացւոց զորքերը՝ Գվերֆէ եւ Վուրմսէր զօրապետներուն հրամանատարութեան տակ՝ յաջողութեամբ գէմ կը դնէին Գաղղիացւոց բանակներուն, որնք Գերմանիայի իշխաններուն մէջ եղող երկպատակութենէն քաջալերուելով, Ռենոս անցան, եւ Մայն ու Նեքար գետերուն քովերն աշխարհակալութիւններ ընել կը ջանային: Իրօք ալ իսկզբան յաջողութիւն ունենալով, Տիւտելտուրֆ ու Մանհայմ (Սեպտ. 22) առին, եւ Մոգնենիա ու Էրենպրայդշդայն պաշարեցին: Բայց քիչ մը ետքը յաջողութիւնը փոխուելով, Աւստրիայիք զանազան յաղթութիւններ ըրին, եւ Հայ-

աէլպէրկ ու Մանհայմ (1795, նշ. 20) քաղաք-ներն առին, վերջնեն օրերով գնդակոծելէն ետեւ, եւ մէջ 10,000 պահակապանները պատերազմի գերի բռնելով։ Աստիցմով եւ անկէ ետեւ տրուած ճակատ-ներուն մէջ յաղթուելով, Գաղղիացիք Ռենոսուն ան-դին անցան եւ ասրւոյն վերջը երկու տէրութեանց մէջ զինադադար եղաւ (Դեկտ. 31)։ Բաներն առ վի-ճակին մէջ գտնուելով, կարծես թէ Եւրոպայի ցամաք Երկրին հանդարտիլը՝ Աւստրիայի հետ խաղաղութիւն ըլլալէն կախում ունէր։ Ուստի եւ Գաղղիայի կառա-վարութիւնը՝ նոյն տէրութիւնը խաղաղութիւն ընելու ստիպելու համար՝ ուզեց անոր մինչեւ ներքին դաւառ-ները թափանցել։ Երեք բանակը միեւնոյն առեն Վե-րին ու Ստորին Ռենոսուն ու Խոալիայի մէջ յառաջա-նալով, առ դորձքը գլուխ պիտի հանեին։ Առ գաղա-վարը, որուն յաջողութիւնն ըստ ինքեան դժուար էր, աւելի պէտք էր դժուարնալ Գերմանիայի նկատմամբ՝ քանի որ Ռենոսի ամրութիւնները Գերմանացւոց ձեռքն էին։ Ընոր համար թէ պէտ Գաղղիայիք Ստորին Ռե-նոսի վրայէն՝ Ժուրուան զօրապետին հրամանատարու-թեամբը՝ մինչեւ Վերին Ֆալց, եւ Վերին Ռենոսի վրայէն՝ Մորոյ զօրապետին հրամանատարութեամբը՝ մինչեւ Պատիերա յառաջ քալեցին, զանտզան յաղ-թութիւններ ընելով։ թէ պէտ Գրանդ ֆուրդ, Վիլց-պուրկ, Կիւռնպէրկ քաղաքներն առնելով, Պատրի, Վիլրդեմազերկի եւ ուրիշ քանի մը տէրութեանց հետ զինադադար ըրբին (1796, Յունիս — Յուլ.)։ բայց այս ամենայն Աւստրիայի մեծ վնաս մը չըրաւ։ Իր հռչա-կաւոր զօրապետը՝ Կարոլոս արքիդոքուր, Ժուրուան զօ-րապետին դէմ՝ Ամպէրկի (Օդոստ. 24) ու Վիլց-պուրկի (Սեպտ. 3) քով երկու յաղթութիւն ըրաւ, եւ զինքը Ռենոսուն անդին անցնելու ստիպեց։ Կայն-պէտ Մորոյ զօրապետն ալ բանադատեցաւ Պատիերայէն ետ քաշուիլ եւ Ռենոսն անցնիլ (Հոկտ.). բայց իր բանակն առ առթին մէջ մէծ հռչակ ստացաւ, վասն

զի յետադարձութեան ատեն՝ մէկ կողմէն միշտ կը պատերազմէր եւ մեծ կորուստ մ'ալ չըրաւ:

**88.** Իտալական արշաւանք: “Նաբոլէոնի յաղթութիւնները: Սարդինիա խաղաղութիւն կ'ընէ: Առ կերպով Գաղղիացիք Ռևնոսի կողմերը շկրցան ուղածնին գլուխ հանել. բայց Խալիբայի մէջ՝ արշաւանքն այնչափ յաջող գնաց, որ կրնաց ըսուիլ թէ իրենց տենկալութիւնն ալ անցուց: Առ Խալիբական արշաւանքը սկսած ատեննին՝ Գաղղիացիք վերը յիշուած ընդհանուր նպատակէն զատ (87), աս ալ կը դիտէին որ հնագաւառ մ'աշխարհակալելով, Ստորին նահանգաց տեղ՝ Աւտորիայի տան ու նոյն տէրութեան հետ խաղաղութիւն բնեն: Բայց գտած յաջողութիւննին՝ աս սկզբնական գաղափարը բոլորովին փոխեց: Խալիա, օրն որ մինչեւ նոյն ատեն պատերազմին Երկրորդական տեսարանն էր, ալ անկիէ ետեւ գլխաւոր տեղն Եղաւ, պարագայից փոխուելով եւ առաւել եւս “Նաբոլէոն Պոնարարդ” (55 ու 63) Երիտասարդ զօրապետին ճարտարութեամբը, որուն Նիցցայի մէջ Գաղղիացւոց Խալիբական բանակին հրամանատարութիւնը արտեցաւ (1796, Մարտ 30): — Սարդինիայի Վիկտոր Ամալէոս Գ. Ճագաւորը (19) փառաւոր բանակ մը կազմած եւ պաշտօնականներու աստիճաններն իր Երկրին ազնուականաց տուած էր: Բայց Երբ օր Գաղղիացւոց հասարակապետական բանակինները Աւացաւ ու Նիցցա արշաւեցին, սարդինական զօրքերն անոնց առջեւը պարտեցան (72): Սակայն Փարիզի մէջ կառավարութեան փոփոխութեամբն ու կերակրեզէն մատակարարովներուն խաբէութեամբը՝ Գաղղիական բանակինները շուտ մը խեղճ վիճակի մէջ ինկան: Զինուորք ամէն բանի կարօտութիւն կը կրէին. ուտելիք չունէին, զգեստնին խիստ ողորմելի էր, եւ մէյ մ'օր ահակալութեան վախը զերենք յառաջ վարելէն գագրեցաւ, կարծես թէ իրենց զօրութիւնն ալ կտրեցաւ: Առ Էր գաղղիական բանակին վիճակը՝ Երբ օր “Նաբոլէոն նոյնին

Հրամանատարութիւնն առնելով, մէկէն ամենայն ինչ կերպարանափոխ եղաւ: Կոյն զօրավարը բնութենէն զինուորական ձիբքերով զարդարուած բլալով, շուտ մը վհատեալ զօբքերն անանկ քաջալերեց եւ իրեն հետ կապեց, որ իր առաջնորդութեան տակ սկսան ամէն վտանգներն արհամարհել եւ յաղթութենէ յաղթութիւն իր ետեւէն երթալ: Սակայն ան ալ խոստովանելու է որ աս զօրաց համար մեծ զրդիռ էին խոլիայի հարուստ գանձերը, որոնց ամենեւին չերխնայեր իրենց հրամանատարը: — Արդ Կարոլիոն Մոնդենոգդէի (1796, Ապր. 12) ու Միլեզիմյի (Ապր. 14) քով Աւստրիացւոց զրեթէ ութամեայ Պոլիէօ հրամանատարը յաղթելէն, աս յաղթութիւններով զիրենք Սարդինիացիներէն բաժնելէն, եւ Մոնտովիի քով վերջիններուն գէմ ճակատ մը վաստիկելէն (Ապր. 22) ետեւ, շուտ մը Դուքինի վրայ քալելով, թագաւորն անանկ սարսափեցուց, որ նախ զինադադար ըրաւ (Ապր. 28), ետքն ալ ամօթալի խաղաղութեան դաշինք մը դրաւ (Մայ. 15): Ասոր պայմաններն էին:

1. Սաւոյա ու Կիցցա Գաղղիացւոց թող կը տրուին:
2. Սարդինիայի վեց ամրոցները Գաղղիական զօրապետին ձեռքը կը մնան: 3. Սարդինիայի թագաւորը Գաղղիացւոց մեծամեծ գումարներ վճարելէն զատ, յանձն կ'առնու որ անոնց բանակները միշտ իր երկիրներէն անցնին, եւ աս անցքերուն ատենները բոլոր հարկաւոր եղած կերակրեղէնները մատակարարէ: միանգամայն խօսք կու տայ որ Գաղղիայի գէմ եղող գաշնաւորութեանց մէջ շմանէ:

**89.** Բովանդակ Խուալիա Գաղղիացւոց առջեր կը խոնարհի: Մանդուայի առնուիլը: Կարոլիոնին յիշեալ յաղթութիւններովը՝ բոլոր խոլիայի բախտն ալ որոշեցաւ: Կոյն զօրապետը Սարդինիայի հետ զինադադար բրածին պէս, սկսաւ Աւստրիացւոց գէմ երթալ, Լոտիի քով յարձակմամբ Ատտայի կամրջին վրայէն անցաւ (1796, Մայ. 10), թագաւորական

շքով ու ժողովրդեան ուրախութեան ձայներովը Միլան մտաւ, եւ Մանդուայէն զատ՝ բոլոր Լոմպարտիա առնելով, Խոտալական վեհապետաց սիրտն անանկ վախ ձգեց, որ սկսան ամէն կերպով ջանալ իրեն հետ խաղաղութիւն ընելու։ Քարմայի (Մայ. 8) ու Մոտենայի (Մայ. 12) դքսերը, Նէտապոլոյ թագաւորն (Յունիս 5) ու Քահանայապետն (Յունիս 23) աճապարեցին զինագագար ընել։ Այս ամենայն բլալէն ետեւ, Աւստրիայի նկատմամբ Գաղղիացւոց ունեցած դիտաւորութեան կատարումը՝ Մանդուայի բերդին առնուելէն կը կախուեր, որուն համար եղածին պէս կոփւ մը՝ նոյն դարուն մէջ տակաւին տեսմուած չէր։ Գաղղիացիք աս բերդը պաշարելէն ետեւ (Յուլ.), Աւստրիացիք չորս անգամ ջանացին պաշարումը վերցրնել տալ եւ արտաքոյ կարգի քաջութեամբ կռուեցան։ բայց չորս անգամ ալ իրենց բանակները զարնուեցան։ Առաջին անգամ Վուրմսէր Մանդուայի օդնութեան դիմեց։ բայց Պորատոյի ու Գասդիլիննէի ճակատներուն մէջ յաղթուելով (Օգոստ. 3 ու 5), պարապ ելաւ։ Երկրորդ անգամ յառաջ քալեց։ Եւ դարձեալ Ռոմվերետոյի ու Պասանոյի քով յաղթուելով (Սեպտ. 4 ու 9) ու իր բանակին մեծ մասէն կտրուելով, հազիւ կրցաւ իր զօրաց մէկ փոքր մասովը բերդը մտնել, եւ այսպէս ինքն ալ պաշարուեցաւ։ Աւստրիացւոց երրորդ ու չորրորդ փորձերն եղան, Ալմինցի սպարապետին տակ խրկուած բանակին ձեռքովը, որն որ ուրիշ տեղերէն զատ՝ Արդոլէի քով տրուած երեքօրեայ ճակատին մէջ (Նոյ. 15—17), եւ վերջին փորձին ատենը՝ Ռիվոլիի (1797, Յունու. 14) ու Լա ֆաւորիդայի ճակատներուն մէջ յաղթուեցաւ։ Այնչափ սատորիկ ու արիւնահեղ էին աս ճակատամարտները, որ Աւստրիայի բովանդակ բանակին բստ մասին ջնջուեցաւ։ Եւ բստ մասին գերութեան մէջ ինկաւ։ Այսպէսուով Վուրմսէր սահիպեցաւ Մանդուայի բերդը Յաղթողին ձեռքը տալ (Փետր.

2), որուն անունն ամեն կողմ հռչակեցաւ։ ԱՌ անկէ ետեւ Աւստրիայի ճամբան Գալդիացւոց առջեւը բաց էր. եւ թէպէտ կարոլոս արքիդոքսն Խոտալական բանակին հրամանատարութիւնն առաւ, բայց իր նախորդներէն աւելի յաջողութիւն չունեցաւ։ Ինքն ալ մեծամեծ կորուստներէ ետեւ, վշատեալ զօրքերովը բոնագատեցաւ ետ քաշուիլ։ — Նետպոլիս՝ զինադադարը խաղաղութեան դաշանց դարձուցած էր (1796, Հոկտ. 10) առանց կորուստ մունենալու։ Իսկ քահանացապետը, որն որ զինադադար ըրած ատեն՝ հարկադրած էր ստակ ու ճարտարարուեստ գործուածներ եւ հին ձեռագիրներ տալու, Մանդուա առնուելէն ետեւ՝ Գալդիացւոց բանակին իր Երկիրներն արշաւելն արգելելու համար՝ Դոլենդինոյի խաղաղութեան դաշինքը դրաւ (1797, Փետր. 19), որով Պոլոնեա ու Ֆերրարա գաւառները Գալդիայի կը թողուր եւ Վլանեսէնի ու Աւստրոնի վրայ ունեցած իրաւոնքէն կը հրաժարէր։ Ճենովա ալ ինք զինքը Գալդիացւոց պաշտպանութեան տակ ձգած էր (1796, Հոկտ. 9), Անգլիացիք, որոնք յառաջ Գորսիգա կղզին բռնած էին (1794, Յունիս), ան ատենները նոյն կղզին թողուցին եւ հազիւ Ելագա կղզին կրցան ձեռք անցընել (1796, Յուլ. 9)։

**90.** Գալդիացիք Աւստրիայի Երկիրները կը յարձակին։ Լէոպէնի Նախակարգ գաշինքը։ “Եաբուլէնն Գալդիայի իշխանութիւնը բոլը Խոտալիայի մէջ աս կերպով հաստատելէն ետեւ, Ալպեան լերանց վրայէն անցնելով, Աւստրիայի բանակին վրայ քալեց, որուն վերին հրամանատար եղած էր կարոլոս արքիդոքսը։ Գալդիացիք քիչ ատենուան մէջ Գարինթիա ու Ստիրիա գաւառներուն մէջ յառաջանալով (1797, Մարտ), Վիէննայէն տասնութը մզոն հեռու Ետևանապուրի հառան, անանկ որ կ'երեւար թէ մէկ ճակատով նոյն մայրաքաղաքին եւ բոլոր աէրութեան բախտը պիտի որոշուի։ Բայց քաղաքականութիւնը չթողուց

որ նոյն սրաշումը սրով բլայ. երկու կողմանք միաբանեցան՝ Երրորդի մը (Վենետիկի հասարակապետութեան) վեասովը՝ խաղաղութիւն բնելու, անանկ աւաեն մը՝ որ Գաղղիական բանակին վիճակը կը սկսէր գէշնալ, մէկ կողմանէ իր սպասած օգնական զօքքերուն ուշանալովը, մէկալ կողմանէ Հաւնգարացւոց, Դիրոլցոց, Ստիրիացւոց ու Գարինթիացւոց մէջ Աւստրիայի պաշտպանութեան համար եղած շարժմունքներով։ Ինչպէս որ է նէ, երկու կողմանք միաբանելու ետեւ, Լէոպէնի մէջ իրարու հետ գաշնադրութիւն բրին (1797, Ապր. 18). բայց գրուածը՝ բուն խաղաղութեան գաշինք չէր, հապա միայն նախակարգ պայմաններու որոշում, որոնք ետքը գրուած խաղաղութեան գաշանց պայմաններէն տարբեր են։ Յիշեալ նախակարգ գաշանց պայմաններն ասոնք են։ 1. Աւստրիա՝ Բեղդիայի վրայ ունեցած իրաւոնքները Գաղղիայի կը թողու. եւ սահմանադրական օրենքներով որոշուած գաղղիական սահմանները կ'ընդունի։ 2. Գերմանիայի հետ խաղաղութիւն բնելու համար՝ գեռպանաժողով մը պիտի գումարուի, իր ամբողջութիւնն իբր հիմն դնելով։ 3. Աւստրիա՝ Օլիոյէն անդին ունեցած բոլոր ստացուածներէն կը հրաժարի. եւ ասոր փոխարէն կ'ընդունի Վենետիկի հասարակապետութեան՝ Օլիոյի, Բոյի ու Ագրիական ծովուն մէջտեղը գանուած մասերը, միանգամայն Գաղմատիային ու Խատրիային՝ նոյն հասարակապետութեան իշխանութեան տակ եղող մասերը։ 4. Արոշ խաղաղութեան գաշնիքը վաւերագրուելու ետեւ, Աւստրիա պիտ' որ ընդունի Բալմանովյայի, Մանգուայի, Բեպրիերայի բերգերն եւ ուրիշ քանի մը ամբոցներ։ Վենետիկի հասարակապետութեան իբրեւ հատուցում պիտի տրուի Արմանեա, Պոլտնեա ու Ֆերարարա։ 5. Աւստրիա կը ճանշնայ կաղմուելու նոր (Այսալզպեան) հասարակապետութիւնը։

**91.** Վենետիկի հասարակապետութեան հանգամանքը։ Առ նախակարգ գաշանց գրուելուն եւ ու-

բոլ խաղաղութիւն ըլլալուն մէջ անցած ժամանակը գործածեց Նարովէնն՝ Վենետիկի երբեմն այնչափ զօրաւոր ու բարգաւաճեալ հասարակապետութիւնը խոնարհեցրնելու համար, որպէս զի ան դաշտոց մէջ որոշուածները կարենայ իրօք գործադրել: — Նոյն հասարակապետութիւնը գրեթէ մէկ դարէ վեր մոռացութեան մէջ ինկած էր. ընդհանուր քաղաքականութեան պատմութիւնը գրողը՝ անցեալ գարուն սկիզբէն (1718էն) վեր (Հաստ. Բ. 104) աս տէրութեան նկատմամբ յիշատակելու արժանի դէպք մը շիդտներ: Ընդդայութենէ ու անգործութենէ յառաջ եկած շարիքները՝ ութուոն տարւան խաղաղութեամբ՝ ան երկրին բնակիչներուն վրայ այնպէս հառուցած էին, որ եւ ոչ կրցեր էին իրենք զիրենք զինեալ շեղքութեան վիճակի մէջ գնել: Ուստի եւ զօրաւորաց պատերազմին առենք, տկարներուն հասարակ միջոցին՝ չէզգքութեան գիմած էին, զորն որ երկու թշնամի կողմանք ալ ամենեւին բանի տեղ չէին գներ, վասն զի կը տեսնէին թէ միայն տկարութենէ յառաջ եկած է: Վենետիկի անկումն աւելի եւս յայտնեց իր ողորմելի վիճակը. որովհետեւ տեսնուեցաւ որ չէ թէ միայն զօրութիւն չունի եղեր, հապա եւ ոչ խոհեմութիւն, որով եւ շուտով կործանուելուն առիթ տուաւ: Առոյդէ Վենետիկի ինկաւ իբրեւ պատշաճութեան եւ շրջանակելու քաղաքականութեան զոհ. բայց՝ եթէ աս ալ շրջար, ինչպէս կրնար նոյն ատեն հաստատուն մնալ անանկ սահմանադրութիւն մը՝ որն որ իր շափազանց ազնուապետական կերպովը, ուրիշ բոլոր սահմանադրութիւններէն աւելի, ժամանակին տիրող ռամկապետական հոգւցին գէմքնդգէմ հակառակ էր: Արդէն ալ նոյն ատենուան սահմանադրութիւնը փոխել ուզող ներքին ռամկապետականք խօսակցութեան մէջ էին գաղղիացւոց հետ, որնք շատոնց աչք տնկած էին Վենետիկի հարուստ քաղաքին, իր նաւատարմիզներուն եւ պաշարներու հաւաքման:

**92.** Անենետիկի կործանումը : Խնչպէս վերը  
յիշեցինք, Անենետիկի հասարակապետութեան մէկ ան-  
խոհեմութիւնը Գաղղիացւոց առիթ տուաւ ուզածնին  
դլուխ հանելու : Իրենց բանակին Խոտալիայէն քաշուե-  
լով՝ Աւատրիայի վրայ քալելու ատենը (90), Ան-  
ենետիկի հասարակապետութեան ցամաք երկրին ժողո-  
վուրդը սկսաւ խլոտիլ : Արդ ծերակցյալը յուսալով որ  
բան բանակին քաշուելէն ետեւ՝ մնացող սակաւաթիւ  
զօրքերը գիւրաւ կը յազթուին, զբգռութիւնն առելի  
սասակացաց, որով ճնշուած ժողովուրդը ոտք երե-  
լով, Աերոնա եւ շրջակայ տեղերը գտնուող Գաղ-  
ղիացի զինուորները կոտրեց (1797, Ապր. 17) : Ան-  
ենետացիք իրենց յոյան Աւատրիայի վրայ գնելով, եղա-  
ծին վրայ հաճութիւն ցուցուցին եւ սկսան պատե-  
րազմի պատրաստութիւն տեսնել : Բայց երբ որ Գաղ-  
ղիացիք առ բաներէն առիթ առնելով՝ իրենց գէմ  
պատերազմ հրատարակեցին (Մայ. 3), ծերակցյալ՝  
փոխանակ քաջութեամբ իր անկախութիւնը պաշտ-  
պանելու եւ պատուով իյնալու, Յազթողին զթութեան  
դիմեց, եւ յանձն առաւ որ Ալաւոնիացի քաջ զօրքերն  
արձակուին, տէրութեան իշխանութիւնն ալ ժողո-  
վըրդենէ ընտրուած ռամկապետական խորհրդի մը յան-  
ձնուի, միայն անով զոհ ըլլալով որ ծերակուտին նոյն  
ատենաւան անդամներն իրենց թոշակն անկէ ետեւ ալ  
առնուն (Մայ. 12) : Ասիկայ նոյն հասարակապետու-  
թեան բոլորովին իյնալուն պատրաստութիւն մըն էր,  
վասն զի Նարուէնին կամքն ան էր՝ որ Անենետիկ աւար  
առնու եւ եադր պարապ քաղաքն Աւատրիայի թողու-  
թայն նպատակաւ Գաղղիացւոց զօրքերը մայրաքա-  
ղաքն եւ որիշ կողմերը բռնեցին (Մայ. 16), նաւ-  
արանին նաւերն ու պաշարներն առին, եկեղեցիները,  
թանգարաններն ու մատենագարանները կողովակցին  
եւ մինչեւ որոշ խաղաղութիւն ըլլալը հնո՞ մնացին:  
Նոյն միջոցին Գաղղիական - Անենետական նաւատրմիով  
մը՝ Անենետիկի իշխանութեան տակ եղող Գործու,

քեփալոնիա, Ա. Մաւրոյ, Զանդա ու Զերիկյ կղզիները բռնեցին (Յունիս 28), որոնց վրայ Լէոպէնի նախակարգ դաշանց մէջ խօսք չէր եղած :

**93.** Ակրին Խտալիայի կերպարանափոխութիւնը : Այսրալպեան ու Լիկուրեան հասարակապետութիւնը : Խայց Լէոպէնի նախակարգ դաշանց գրաւելուն եւ բուն խաղաղութիւն ըլլալուն մէջ անցած ատենը՝ Խտալիայի համար ուրիշ նկատմամբ ալ երեւելի եղաւ : Կարոլէնն նոյն միջոցին Խտալիայի իրողութիւնները կարգի գրաւ, որով բոլորովին նոր տէրութիւն մը կանգնուեցաւ, եւ ուրիշ քանի մը տէրութեանց սահմանագրութիւնը քիշ կամ շատ փոխուեցաւ : Յիշեալ նոր տէրութիւնն էր Այսրալպեան հասարակապետութիւնը<sup>1</sup> : Առաջին տարին (1796) Լոսիի յաղթութենելն ետեւ (89) նոյն զօրապետը Բոյ (Պադոս) գետին հիւսիսային կողմը Անդրազագունեան հասարակապետութիւնը<sup>2</sup> հաստատած էր, որն որ Աւստրիական Լոմպարտիայի երկիրներն ու Վենետիկի հասարակապետութեան քանի մը գաւառները կը բովանդակէր : Կայնակէ նոյն ատեն Մատենա, Ռեձճիյ, Ֆերրարա ու Պոլտնեա գաւառներէն՝ Այսրալպագունեան հասարակապետութիւնը<sup>3</sup> կազմուած էր : Պադոս (Բոյ) գետը՝ որ առ երկու նոր հասարակապետութեանց երկիրներուն մէջէն կ'անցնէր, անոնց իր անունը տուած էր : Արդ Կարոլէնն նոյն ատեն առ երկու հասարակապետութիւնները մէկուեղ միացուց ու Այսրալպեան հասարակապետութիւն անուանեց (1797, Յունիս 28), որուն՝ Գալդիայի նոյն ժամանակուան սահմանադրութեան վրայ ձեւուած սահմանադրութիւնը քիշ մը ետքը հրատարակուեցաւ (Յուլ. 9) : Կայն սահմանադրութեան համեմատ՝ հասարակապետութեան զլուիր կը կենար Հինգ վերակացուաց ժողովը<sup>4</sup> . իսկ օրէնսդիր

1 République Cisalpine.

2 République Transpadane.

3 République Cispadane.

4 Directoire.

իշխանութիւնը՝ 80 հոգիէ կազմուած Շռերոց խորհրդագոյն ու 160 հոգիէ կազմուած Երիտասարդաց խորհրդագոյն ձեռքն էր: Բալոր երկիրը 11 բաժին: կը բաժնուէր: մայրաքաղաքն ալ Միլան էր: Ետքէն աս նորահաստատ հասարակապետութեան երկիրներն ուրիշ գտառաներով մէծցան: — Առկից զատ՝ Ճենուայի հասարակապետութիւնը՝ Լիկուրեան հասարակապետութեան փոխուեցաւ, ուամկապետական սահմանադրութեամբ ու Գաղղիացի պաշտօնէի մ'առաջնորդութեամբ (Մայ. 22—31): — Գարձեալ Բիեմնողէի ու Հռոմի մէջ ուամկապետական շարժմունիքներ եղան, որոնց հետեւութիւնները ետքէն կը տեսնենք: Ասանկով Գաղղիացիք զէնքով Խտալիացի տիրելէն ետեւ, քաղաքական կերպով ալ իրենց իշխանութիւնը հնա հաստատեցին:

**94.** Սպանիա Գաղղիացի հետ կը դաշնաւորի: Անգղիացւոց խաղաղութեան բանակցութիւններն անպտուղ կ'ըլլան: \* Այսն միջոցներուն Եւրոպայի արեւմտեան կողմերն ալ յարաբերութիւնք փոխուած էին: Սպանիա իր Գաղղիացի հետ ունեցած հին կապակցութեան գարձած էր, որովհետեւ կառավարութեան սանձերը ձեռքն ունեցող Ալգուտիայի դուքսը (Խաղաղութեան իշխաններ) բոլորավին Գաղղիացւոց անձնատուր ըլլալով, երկու տէրութեանց մէջ Ա. Իլտեֆոնսոյի գաշնաւորութիւնն ըրաւ (1796, Օգոստ. 19) հետեւեալ պայմաններով: 1. Ամէն պատերազմներուն համար յարձակողական ու պաշտպանողական գաշնաւորութիւն: 2. իսկ ներկայ պատերազմին մէջ՝ միայն Անգղիայի գէմ: 3. Թէ ծովու եւ թէ ցամաքի վրայ ընելու օգնութեան որոշումը: Ան ժամանակէն ետեւ Սպանիայի բախտը Գաղղիացի բախտին հետ անսնկ միացած մնաց, որ միշտ միայն վերջին աէրութենէն կախում կ'ունենար թէ արդեօք առաջինն անոր պատերազմներուն մասնակից պիտօք ըլլոյ եւ ինչ կեր-

պով մասնակից պիտ'որ ըլլայ: Ինչպէս որ անմիջապէս ալ տեսնուեցաւ. որովհետեւ նոյն դաշնաւորութեան դրուելուն վրայ երկու ամիս չանցած, Ապանիացիք Անդղիայի դէմ պատերազմ հրատարակեցին (Հոկտ. 5), որուն գործողութիւնները գաղղթականութեանց հաստածին մէջ կը տեսնենք: Ասանկով թէ պէտ պատերազմն աւելի տարածեցաւ, բայց կարծես թէ քաղաքականութեան հօրիզոնն աւելի պայծառացած էր: Աւստրիա բանակցութիւնները կը շարունակէր. իսկ Անդղիա տեսնելով որ ալ ցամաք երկրին վրայ իրեն դործունեայ դաշնաւոր շիմնար, կարծեց թէ ինքն ալ բանակցութեան սկսելու է: Բայց Երբ որ այսպէս մէկ կողմանէ խաղաղութեան յցոր կ'աճէր, Գաղղիայի մէջ պատահած յեղափոխութեամբ (64) նոյն յցոն բառ մասին ոշնչացաւ: Գաղղիայի ու Անդղիայի մէջ նախ երկու ամսոյ շափ Փարիզ պարապ տեղ բանակցութիւն ըլլալէն ետեւ (1796, Հոկտ. 22 — Դեկտ. 20), դարձեալ ԱԻ քաղաքը սկսած էր (1797, Յուլ). բայց ան ալ շուրջ երկու ամիս տեսւելէն վերջը, ինչպէս ըսինք, Գաղղիայի կառավարութեան մէջ մասն փոփոխութեան պատճառաւ՝ միջահատեցաւ (Աեպա. 18): Սայդ է քիչ մը յառաջ Բորդուկալի հետ խաղաղութիւն եղած էր (Օգոստ. 20). բայց յիշեալ յեղափոխութենէն ետքը Գաղղիացիք նոյնն ալ աւրեցին (Հոկտ. 26):

**95.** Գորմիոյ Գորմիոյի խաղաղութեան դաշինքը: Աւստրիայի հետ եղած խաղաղութեան բանակցութեանց ընթացքը բոլորովին տարրեր էր: Նոյն բանակցութիւններ Կարոլէտնին ձեռքն էին եւ անոր ձեռքը մնացին, եւ ոչ թէ կառավարութեան: Անոր համար խաղաղութիւն եղաւ, վասն զի ինք կ'ուզէր, եւ այնպէս եղաւ, ինչպէս որ ինք կ'ուզէր: Աեց ամիս ինք Միլանի քով Բասոներիայի մէջ բանակցութիւն կ'ընէր. եւ Երբ որ Ռւաստինէի քով Գամբոյ Գորմիոյ քաղաքը Աւստրիայի ու Գաղղիայի մէջ խաղաղութեան

դաշինքը դրուելէն ետեւ (1797, Հոկտ. 17), պայմանները յայտնուեցան, ան ատեն ինք իրմէ իմացուեցաւ բանակցութեանց այնչափ երկայն տեւելուն պատճառը։ Նոյն պայմաններն աստիք են։ 1. Աւատրիա՝ Ստորին նահանգաց (Բեղդիայի) վրայ ունեցած իրաւունքներէն բոլորովին կը հրաժարի և գաղղիայի կը թողու։ 2. Առոր փոխարէն կ'ընդունի Վենետիկի սահմանները, Կարտայի լճէն սկսեալ՝ Վենետիկ քաղաքը, Խոտրիա, Դաղմատիա՝ կղզիներուն հետ և Պոդգա տի Գաղդարոյ։ 3. Գաղղիայի կը մնան Յունական-Վենետական կղզիներն ու Ալպանիայի ստացուածները։ 4. Աւատրիա Այսրալպեան հասարակապեառթիւնը կը ճանչնայ։ 5. Գերմանական պետութեան հետ խաղաղութեան դաշինք ընելու համար՝ Ռաշդատ գեսոպանաժողով մը պիտի գումարոի։ 6. Աւատրիա Մոտենայի դքսին ըրած կորստին տեղ՝ իրեն Պրայսկաւ պիտի տայ։ — Գաղանի պայմանք։ 1. Աւատրիա կը հաւանի որ Գաղղիացւոց թող տրուի Ռենոսի ձախ եղերքը, Պազէլէն մինչեւ նեղդէի գետախառնունքը Անտեռնախի քով, միանգամայն Մայնց քաղաքն ու ամրութիւնը։ 2. Երկու ազգերն ալ Ռենոսի վրայ հաւասրապես կարենան նաւագնացութիւն ընել։ 3. Գաղղիա միջնորդ պիտ' որ ըլլայ որ Աւատրիացիք ընդունին Սալցպուրկ, եւ նոյն Սալցպուրկի, Դիբովի, Իննի ու Սալցայի մէջտեղն եղած Պատիերայի մասը։ 4. Պետութեան հետ խաղաղութիւն եղած ատեն՝ Աւատրիա զֆրիգթալ թող պիտի տայ։ 5. Գաղղիա առ նոյն ատեն առածներէն աւելի երկիր որ առնու Գերմանիայէն, փոխադարձ հաւանութեամբ հատոցում պիտ' որ ընէ։ 6. Իրարու փոփոխակի երաշխաւոր կ'ըլլան որ Պրուշ՝ Ռենոսի ձախ եղերքն ունեցած իր ստացուածները թող տալու ժամանակ՝ ան կողմերն ամենեւին ուրիշ երկիր ձեռք պիտի չանցընէ։ Խոկ նոյն Ռենոսի ձախ կողմը կորսւաս ընող տէրութիւնք կամ իշխանք՝ Գերմանիայի մէջ ան կորստեան տեղ հատոցում պի-

տի ընդունին։ 7. Առ գաշնազրութեան վաւերազրութենէն քսան օր եալքը Աւստրիացւոց զօբքերը Ռենուի բոլոր ամրութիւններէն, ինչպէս նաև Ռւլֆի ու Ինկոլշդատի բերդերէն ելած պիտ' օր ըլլան։ — Այսպէսով Գաղղիայի ձեռքը մնաց Քեղդիա եւ Խուլիայի վերին իշխանութիւնը։ ԱԵնետիկի հասարակապետութիւնը տէրութեանց կարգէն ջնջուեցաւ։ Գերմանական պետութիւնն Աւստրիայէն թող տրուեցաւ, ինչպէս օր յառաջադոյն Պրուշէն թող տրուած էր (81)։ Եւրոպական տէրութեանց գումարութեան հիմունքը կարծանած էին. իսկ քաղաքագետք կը կարծէին օր անկէ ետեւ մշտնջենաւոր խաղաղութիւն պիտ' օր ըւլցցաւ, որովհետեւ ալ Գաղղիա ու Աւստրիա շրջանակուած էին։



# ԱԹԵԶԻՆ ՄԻԶԱՅ ԺԵՄԵՆԵԿԻ

Բ. ՀՏԻՍՒՍԱՑԻՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԺԵՄԵՆԵԿԱԿԻՑ  
ՊԼՏՄՈՒԹԻՒՆԸ

(1786—1797)

**96.** Ընդհանուր տեսութիւն եւ Տաճկական-  
Ռուսական-Աւտրիական պատերազմ։ Հիւսիսային  
կողմանց առ ժամանակի միջոցին ներքին յարաբերու-  
թիւններն ընդհանրապէս յառաջ կռ գան Ռուսիային՝  
Աւտրիայի հետ կապուելէն, եւ Պրուշի հետ ունե-  
ցած կապակցութիւնը քակելէն։ Ասկից պատճառե-  
ցաւ թէ Տաճկաց գէմ մզուած Ռուսական-Աւտրիա-  
կան պատերազմն ու նոյնէն առթած Շատետական  
պատերազմը, եւ թէ Լեհաստանի գլուխն եկած բո-  
լոր գժբախտութիւններն ու իր վերջնական քայլայ-  
ումը։ Անգղիայի ու Պրուշի մէկտեղ կապակցելով,  
որն որ Հոլանտական շփոթութիւններէն ծագած էր  
(18), առաջին տէրութիւնը հիւսիսային կողմանց իրո-  
ղութիւններուն վրայ շատ աւելի ազդեցութիւն ստա-  
ցաւ, քան որչափ առանց ան կապակցութեան կրնար  
ունենալ. իսկ առ ժամանակի միջոցին վերջին կիսոյն  
մէջ գաղղիայի շփոթութիւնը ալ հիւսիսային կողմե-  
րուն վրայ ազդեցութիւն ըրին, որովհետեւ ընդհան-  
րապէս գահիճներուն հոգին փոխեցին։ — Տաճ-  
կաց գէմ մզուած պատերազմին գալով, թէպէտ եւ  
ստոյգ է որ ասոր սկսելուն սկզբնապատճառ եղաւ  
Բողեպին (Հատ. Բ. 236), որն որ նոյնին հո-  
գին ալ մնաց. բայց գոնէ արտաքուստ Ռուսաց կող-  
մանէ պաշտպանողական պատերազմի երեւցիթ ունե-  
ցաւ, որովհետեւ նոյնը հրատարակողը՝ բուն Դուռն  
եղաւ (1787, Օգոստ. 16), որուն գրգռեցաւ Պրու-  
շէն ու Անգղիայէն (21), որոնցմէ առաջինը՝ Ռուսին  
իրմէ բաժնուելուն (Հատ. Բ. 238), իսկ երկրորդը՝  
Զինեալ չեզըռութեան (Հատ. Բ. 256) պատճառաւ

իրեն դէմ՝ ոխ ունեին եւ կ'ուզէին զբնքը խսնարհեցրնել։ Կոյն պատճառներուն նոյելով, ինք իրմէ յայտնի էր որ Յովսէփ կայսրն ալ պատերազմին մասնակից պիտ' որ ըլլար, ինչպէս որ իրօք ալ եղաւ (1788. Փետր. 9), թէեւ Գուսար մեծապէս կը զգուշանար իրեն ամենեւին ահամութեան առիթ շտալու։ Առանձիով շորս տարւան կոի մը սկսաւ, որուն միջոցով Ռուսաց ակնկարութիւններուն մէկ մասը միայն կատարուեցաւ. իսկ Յովսէփ կայսրն իր յոյսերուն մէջ շարաշար խարուեցաւ, եւ պատերազմին վերջը շտեած՝ ինք իրեն իր գերեզմանը փորեց։

**97.** Տաճկական պատերազմին երեւելի գէպքնըրը։ Պատերազմին աւեսարանն եղաւ ըստ մասին Խրբմու Պեսարաբիա՝ միայն Ռուսաց համար, ըստ մասին ալ՝ Դանուբի կողմերը (Օլոսնիայէն մինչեւ Մոլտաւիա) Աւստրիացւոց ու Ռուսաց համար միանգամայն։ Տաճիկներն իսկզբան ծովու կողմանէ քինոպուռնի վրայ յարձակեցան (1787, Աւգոտ. ու Հոկտ.), Խրբմունուրէն ձեռք անցրնելու նպատակաւ. բայց պարապ ելան։ Իսկ Ռուսք, որ մինչեւ նոյն ատեն՝ Հռոմայեցւոց սովորութեան համաձայն՝ պղտիկ բանակներով կը գործէին, առ անգամ մեծ զօրութեամբ երեւան ելան։ Իրենց գլխաւոր բանակը բողեմքին իշխանին հրամանաւարութեան տակ՝ Խրբմու կը գործէր. ուրիշ բանակ մ'ալ Ռումանցով զօրապետին տակ՝ Մոլտաւիայի տահմանները։ Տաճիկները մեծ ճակաաներ տալէն կը զգուշանային եւ գլխաւորաբար իրենց ամրութիւնները կը պաշտպանէին։ Առաջին ամիսներն ասանել անցնելէն, եւ երկրորդ ասարին Տնիելքերի բերաններուն մօտքանի մը ծովային ճակաաներ տրաւելէն ետեւ (1788, Յունիս 28, Յուլ. 12), Ռուսք Բողեմքինին հրամանաւարութեամբն Օշագով պաշարեցին ու յարձակմամբ առին՝ Երկու կողմանէ ալ զարհուրելի կոտրած ըլլալով (Յուլ. — Գեկտ. 17)։ Կոյն միջոցին Աւստրիացիք ալ, ինչպէս վերը միշտակեցինք, պա-

աերազմի ելած էին . եւ Յովսեփի կայսրն անձամբ հրամանատարութիւն կ'ընէր՝ Լասի սպարապետը հետն ունենալով (Մարտ) : Աւստրիացւոց բանակը սահմանները բանած կը կենար . բայց Տաճիկները Լուկոշի քով գիշեր ատեն զիրենք զարկին անցան (Սեպտ . 20) եւ սկսան Պանադ ու Դրանսիլուանիա աւարել : Յովսեփի կայսրը , որուն առողջութիւնն ալ վկասած էր , ասոր վրայ անանկ տիրեցաւ , որ հրամանատարութիւնը Լուտոն սպարապետին յանձնելով՝ բանակէն քաշուեցաւ : Ասոր հակառակ Աւստրիական գունդ մը՝ Գոպուրիի Յովսիա իշխանին հրամանատարութեամբը՝ Մոլտավիայի մէջ Ռուսաց հետ միացաւ . եւ Խոցիմ առաւ (Սեպտ . 19) : — Հետեւեալ տարւոյն արշաւանքն Աւստրիացւոց յաջող գնաց , որոնք Լաւառնին հրամանատարութեամբը Պելիքատ առին (1789, Հոկտ . 8) եւ Օրշավա պաշարեցին : Մոլտավիայի մէջ ալ՝ Գոպուրիի իշխանին եւ Ռուսաց Սուվարովի զօրապետին տակ՝ դաշնաւորք Ֆոգշանի (Յուլ . 31) եւ Մարդինիէսդի (Սեպտ . 22) ճակատները վաստրկեցան : Իսկ Ռուսաց առ անձին բանակին պատերազմը՝ միշտ պաշարում էր . նոյն տարին իրենք կալաց (Մայ . 1) , Աքերման (Հոկտ . 13) ու Պենտէր (Նոյ . 15) առին : Նոյնպէս Երկրորդ տարին ալ , երբ որ Աւստրիացիք արդէն պատերազմէն քաշուած էին (99) , Ռուսոք Քիլիանովայի տիրեցին (1790, Հոկտ . 15) . իսկ Սուվարով սարսափելի յարձակմամբ Իսմայէլի բերդն առաւ (Գեկտ . 22) :

**98.** Շուետական-Ռուսական պատերազմ : Վերիլայի խաղաղութիւնը : «Դրան աս նեղութեան վիճակին ուրիշ տէրութեանց մոտագրութիւնն ու գործունեութիւնը գրգռեց : Պրուշ ու Անդզիա ուզելով Օսմանեանց օգնել՝ առանց պատերազմին մասնակից ըլլալու , կը ջանային Լեհաց ու Շուետաց ձեռքով Ռուսայի զօրութեան մէկ մասն ուրիշ կողմեր զրագեցրնել : Կուսառաւ Գ. (Հատ . Բ. 218<sup>1</sup>) անանկ հա-

1 Այս գևառաւ գոյն տեղ՝ սիրալմամբ ըտուի Գև ապուած է :

մարեցաւ որ յարմար ժամանակն եկած է՝ յանդուզն ձեռնարկութեամբ մը՝ Ռուսիայի առաւել զօրութենէն պատելու : Ասանկով Ռուսի դէմ պատերազմի ելաւ՝ Ռուսական Ֆինլանդիա յարձակելով (1788, Յունիս. 23), որուն վրայ Ռուսք իրեն դէմ պատերազմ հրատարակեցին (Յուլ. 11)։ Աս պատերազմը թէ ծովային եւ թէ ցամաքային էր. եւ Դանիա ալ որն որ Ռուսիայի հետ քանի մը տարի յառաջ գաղտնի դաշնաւորութիւն ըրած էր (1773, Օգոստ. 1), անոր զօրութեամբն ի կողմն Ռուսաց՝ պատերազմին մէջ մանելով (Ուպտ.), նոյնն աւելի ընդարձակեց Դանիացիք Նորուեգիայի վրայէն Շուետափ երկիրը յարձակեցան. բայց քիչ մը վերջը Անգղիայի միջնորդութեամբ զինագադար ըլլալով (Հոկտ. 9), շուտ մը ետ քաշուեցան : — Աակային ասանկով ալ կուստաւ Գիխտաննեղի մէջ էր. ինք աս պատերազմն առանց կարգաժողովյն հաւանութեան սկսած ըլլալով, թէ ժողովուրդն ու թէ զօրքերը նեղացուցած էր : Ասոր հետեւութիւնն ան եղաւ, որ Ֆինլանտիայի Շուետական բանակը Ռուսաց կողմանէ աւելի դրդուելով, քանի մը մանր մունի ճակատներէ ետեւ, յայտնեց որ չ'ուզեր անանի պատերազմի մը մասնակից ըլլալ, որն որ սահմանադրութեան դէմ է (Օգոստ.), եւ ինք իրմէ Ռուսաց հետ զինագադար ըրաւ : Թագաւորն այսպէս իր բանակէն թող արուելով, Տալեզարլիացւոց դիմեց, եւ անոնցմէ օգնութիւն գտնելով, ուզեց թէ իր հակառակորդները պատժել եւ թէ իր իշխանութիւնն ընդարձակել : Կարգաժողովյն անդամներէն իրեն սաստիկ հակառակ եղող երեսուն հոգի բռնել տալէն ետեւ, նոյն կարգաժողովյն ձեռքովը՝ Միութեան ու Ապահովութեան ըստած օրինագիրները հանել տուաւ (1789, Ապր. 3), որով իրեն իրաւունք կը տրուէր կարգաժողովյն չհարցուցած՝ պատերազմ բանալու եւ խաղաղութիւն ընելու. ասկից զատ՝ տէրութեան խորհուրդն ու յառաջուան ժամանակներէն մնացած

աւրիշ բոլոր կապերը վերցուց, քաղաքացւոց կարգին ալ քանի մ'ազատութիւններ չնորհեց։ Այսպէս զօրանալէն ու հարկաւոր եղած ստակը հարկահանութեամբ ձեռքը բերելէն ետեւ, պատերազմը նորոգեց։ Թէպէտ Գինլանախա եղող ցամաքային կոխները մեծ բաններ չեին. բայց ծովային պատերազմը սաստկութեամբ կը մղուեր եւ արինահեղ ճակատամարտներ կը արուեին։ Աս կոխները՝ նոյն ու երկրորդ տարին փոփոխ յաջողութեամբ յառաջ երթալէն ետեւ, թագաւորը՝ որն որ անձնական քաջութեան բազմաթիւ ցոյցեր տուած էր, առանց կորուստ մ'ընելու եւ առանց միջամտութեան, Վերելայի խաղաղութիւնն ըրաւ (1790, Օգոստ. 14), որով կ'որոշուեր որ երկու տէրութեանց հին սահմանները կամ պատերազմէն յառաջ ունեցած վիճակը հաստատուն մնայ, եւ Ռուսիա Շուետի սահմանադրութեան փոփոխութիւնները մանշնայ կամ ընդունի։

**99.** Դրան ու Աւտորիայի մէջ Սիսդովայի խաղաղութիւնը կ'ըլլայ։ Այսափ դիւրին չեղաւ Տաճկական պատերազմին լմբննալը, որովհետեւ օտարականք միջամտութիւն կ'ընէին. բայց վերջապէս ան ալ գլուխ ելաւ, նախ Դրան ու Աւտորիայի, եւ ետքը նոյն Դրան ու Ռուսիայի մէջ խաղաղութիւն ըլլալով։ Անգղիա եւ աւելի եւս Պրուշ կ'ուզէին խաղաղութեան պայմաններն որոշել։ Պրուշք Օտմանեսնց հետ դաշնադրութիւն ըրին (1790, Յունու. 31) եւ Սիւլվիայի մէջ Պրուշի բանակ մը ժողվեցաւ։ Յովսէփ կայսեր մահն (14) ու Լէոբոլտի կառավարութեան սկիզբը՝ Աւտորիայի միապետութեան դանուած վիճակը, խաղաղութիւն ըլլալուն յոյս կու տային։ Ինչդգիս յայտնի ապատամբութեան մէջ կը դանուեր (13), Հունգարիա աժգոհ ու անհանդարտ էր, բոլոր տէրութեան զօրութիւնը սպառած եւ առանց ներքին հաստատութեան։ Ի վերայ այսր ամենայինի Ռայխնապահի գեսպանաժողովը բացուած ատեն (Յունիս), խաղա-

զութիւն ըլլալիքը խիստ տարակուսական էր: Պրուշի գեռպանը կ'առաջարկէր որ Աւոտրիա՝ Կալիցիա գտաւառը Լեհաստանի ետ դարձնէ, եւ անօր տեղ՝ Սերուխայի ու Վալաքիայի երկիրներէն առնու, բասարովիցի խաղաղութեան դաշանց սահմաններուն համեմատ (Հատ. Բ. 104). իսկ Պրուշի տրուի Տանցիկ ու Թուան: Աւոտրիա նոյն առաջարկութիւնը մերժեց. որն որ իրօք ալ մէկդի ձգուելով, որոշուեցաւ որ ան ատենուան վիճակը պահուի: Ասանկով Ռայխսենպախի դաշնկը դրուեցաւ (Յառ. 27) իբրեւ հիմն Աւոտրիայի ու Դրան մէջ ըլլալու խաղաղութեան դաշանց: Աւոտրիա նոյն ժամանակուան վիճակին պահուելուն հաւանեցաւ. իսկ Պրուշ ու ծովային տէրութիւնք խոստացան որ Ստորին նահանգաց մէջ իբրեւ կ'օգնեն: Նոյն դաշանց մերձաւոր հետեւութիւնն եղաւ Աւոտրիայի ու Դրան մէջ զինադադար ըլլալը (Սեպտ. 19). իսկ բուն խաղաղութեան դաշանց դրուիլը, միջանկեալ գէպքերով, մինչեւ երկրորդ տարին ուշացաւ: Սակայն վերջապէս ան ալ լմբնցաւ Արսովայի խաղաղութեան դաշնկը (1791, Օգոստ. 4), որուն պայմաններն առնելու են. 1. Պատերազմէն յառաջ եղած վիճակը նորէն կը հաստատուի, միայն Աւոտրիա չին Օրշովաքաղաքը կը պահէ, բայց առանց ամրութեան: 2. Մինչեւ որ Օսմաննեանք Ռուսաց հետ խաղաղութիւն ընեն, Խոցիսի բերդն Աւոտրիացւոց ձեռքը կը մնայ: 3. Երկու տէրութեանց սահմանները պէտք է որ ճշդիւ որոշուին: — Աս վերջին պայմանը քանի մը տարի ետքը առանձին դաշնկով ի գործ դրուեցաւ (1795, Նոյ. 28):

**100.** Ռուսաց ու Օսմաննեանց մէջ Եաշի խաղաղութեան դաշնկը կը դրուի: Ասկից շատ աւելի գժուար էր Ռուսաց ու Օսմաննեանց մէջ խաղաղութիւն ըլլալը: Առաջիններն անանի կը կարծէին որ ըրած յաղթութիւններով կոստանդնուպոլսոց դռներն իրենց առջեւը բացուած են. եւ Կատարինէ Բ. ին երկրորդ

թոռան դրուած կոստանդին անունը՝ յայտնի կը ցուցիներ թէ նոյն կայսրուհին թիւղանդեան գահին վրայ իր ցեղէն իշխան մը նստեցրնելու դիտաւորութիւն կամ բաղձանք ունի։ Բողեմքին իր իշխանութեան վերին ծայրը հասած եւ իր կայսրուհին ամէն կերպ պատիւներով ու վարձքերով զեղուած ըլլալով, ինք զինքն իբրեւ Մոլտափիայի ու Վալաքիայի իշխան կը նկատէր։ Ըուետի հետ խաղաղութիւն եղած ըլլալով (98), ան կողմանէ մտածելիք չկար. Եւ ով գիտէ՝ դուցէ ան մտածմունքին ազատելու համար էր՝ որ նոյն խաղաղութիւնն այնպէս դիւրաւ գլուխ տարած էին Ռուսոք։ Սակայն եւ այնպէս ըստ մասին Անդղիայի բռնած սպառնական դիրքն ու Լեհաստանի գրգռեալ վիճակը, ըստ մասին ալ գանձին սպառած ըլլալը, զիրենք կը ստիպէին իրենց բազմանաց կատարումն ուրիշ ատենուան թող տալու, եւ անոր համար ալ խաղաղութիւն ընելու բոլորովին ընդդէմ չէին։ Բայց ամենեւին յանձն չէին առնուր Պրուշի եւ Անդղիայի ամբարտաւանական պահանջման զինանիլ, որոնք կ'ուզէին Աւստրիայի նկատմամբ ըրածնուն պէս՝ խաղաղութեան պայմաններն օրոշել, եւ պատերազմէն յառաջ եղած վիճակը նորէն հաստատել։ Պարապ տեղ Բիդդ, Անդղիական ազգին տրտունջները բանի տեղ շդնելով, նաւատորմիդ մը պատրաստել տուաւ։ Կատարինէ Բ. յայտնեց որ խաղաղութեան գաշինքն ինք առանձին պիտի զնէ. ինչպէս իրօք ալ առանձին դրաւ։ Նախ երկու տէրութիւններուն մէջ նախակարգ դաշինք դրուեցաւ (1791, Օդոստ. 11), որն որ ետքէն Եաչի մէջ օրոշ խաղաղութեան գաշանց փոխուեցաւ (1792, Յունու. 9)։ Պայմանք. 1. Ռուսիա Օչագով կ'առնու, Տնիերէրի ու Տնիետէրի մէջ եղած երկրին հետ, անոնկ որ Տնիետէր գետը երկու տէրութեանց սահմանը կը լայց։ 2. Ասկից ուրիշ աշխարհակալուած տեղերն եւ տրուելով, երկու տէրութեանց սահմանները պատերազմէն յառ աջ եղած վիճակը կը դառնան։

**101.** Տաճկական պատերազմին՝ Ռուսիայի համար ունեցած հետեւութիւնները։ Այսպէսով չորս տարւան պատերազմաւ եւ արեան հեղեղներ թափելով, Ռուսք հազիւ կրցած էին Օսմանեան տէրութեան արտաքին քանի մ'ամրութիւններն առնուլ, ուր որ կ'ուղէին նոյն տէրութիւնը բոլորովին կործանել. ան առած ամրութիւններն ալ բացի փոքր կտորէ մը՝ ստիպեցան ետ դարձրնել։ Բայց պատերազմն ըստ ինքեան ծանրակշիռ հետեւութիւններ առնեցաւ։ Ամենէն երեւելի հետեւութիւնն էր, Ռուսիայի իշխանութեան՝ ԱԵւ ծովուն եղբները հաստատուիլ։ Իր ձեռքը մնացին Խրբմ ու սահմանակից եղբները։ Ստոյգ է նոյն կողմերն ան ատենները ամայի էին. բայց անանի ամայի տեղեր էին, ուր քիչ մը ետքը քերտոն ու Օտեսսա կրցան պայծառանալ։ Հանտեղը կատարինէ իրեն համար չտնկեց, հապա իր յաջորդներուն համար։ Թէ հոնտեղէն ինչ կրնար ըլլալ, հոնկից աշուրները մէջ մը եգեւական ծովուն եւ անոր եղերաց ու կղղիներուն վրայ դարձրնելը՝ բաւական կրցուցնէ։ — Բայց աս առաւելութիւնները ձեռք բերուած էին՝ Ռուսիայի ելեւմոից վիճակին խառնաշփոթ ըլլալով։ Կատարինէին հանած թղթագրամն (1768), աս Տաճկական պատերազմն սկսելէն ետեւ, իր անուանական արժէքէն վար ինկաւ. եւ հետզհետէնոր թղթագրամ հանուելով, ալ նոյն նուազումը չդադրեցաւ, մինչեւ որ աս ժամանակի միջոցին վերջը բռն արժէքին զրեթէ չորսին մէկին իջած էր։ — Անոր համար նոյն ատենուան նկատմամբ աւելի մէծ շահ էր զօրավարներու յառաջ դալն ու կրթուիլ։ Տաճկական պատերազմին մէջ թէ Ռուսք եւ թէ Գերմանացիք իրենց անուանի զօրապեանները դատած էին. Սուվարով կոմսն ու Գոպուրիի իշխանը, որոնք մէկմէկու մրցակից էին՝ առանց իրարու նախանձելու, Օշագովէն ու Խոցիմէն աւելի արժէք ունէին։ Մօտէին ան ժամանակիները՝ որոնց մէջ նոյն զօրապետնե-

ըր բոլորովին ուրիշ տեսարաններու վրայ պիտի ե-  
րեւային:

**102.** Ծուետի համար պատերազմին ունեցած  
հետեւութիւնը: Կուստառ Գ.: Կը սպանուի: Երկու  
դրայի տէրութեանց, այս ինքն՝ Ծուետի ու Լեհա-  
տանի համար, աս երկրորդ Տաճկական պատերազմն ալ  
բոլորովին իրարու հակառակ հետեւութիւններ ունե-  
ցաւ: Ծուետ նոյնին առթովը Ռուսի հետ պատերազմի  
ելլելով, իր անկախութիւնը հաստատելէն զատ, Ռուսի  
հետ ալ բարեկամացած էր: Վերելայի խաղաղութեան  
գաշինքէն ետեւ (98), Ծուետը Ռուսաց հետ պաշտ-  
պանողական գաշնչուորութիւն ըրին (1791, Հօկտ.  
19), որն որ երկու տէրութեանց մէջ ալ Գաղղիայի  
գէմ՝ եղած նմանօրինակ զգածմունքէն կը պատճառէր:  
— Բայց մարդ չիկիտեր թէ թագաւորական իշ-  
խանութեան ընդարձակուիլը՝ Ծուետի տէրութեան  
համար ուրախական կամ յաջող գէպք համարի, թէ  
գժբախտութիւն մը: Արդէն քանի մը տարի ետքը  
տեսնուեցաւ որ աս բանս շատ վնասակար հետեւու-  
թիւններ կրնայ ունենալ, եւ ամենէն սաստիկ կերպով  
անոր պատիժը կրողն եղաւ նոյն ինքն գժբախտ կուս-  
տառ Գ.: Ռուսիական պատերազմու իր տէրութեան  
ընդունած վերըերը տակաւին չէին զոցուած, դեռ  
երկիրը ծանր պարտուց բեռան տակ կը ճնշուէր. ի վե-  
րայ այսր ամենայնի թագաւորը կ'ուզէր Գաղղիայի գէմ՝  
պատերազմ բանալ, որպէս զի յեղափոխական կարծիք-  
ներուն տարածուիլը խափանէ եւ զԼուգովիկոս ԺԶ-  
աղատէ: Տեսնելով ալ որ իր սեպհական զօրութիւնն  
աս բանիս շիկրնար հասնիլ, Գերմանիա ճամփորդու-  
թիւն մ'ըրաւ, որպէս զի դաշնակիցներ գտնէ, եւ ինք  
անոնց գլուխն անցնելով, ձեռնարկութիւնը յաջողու-  
թեամբ գլուխ տանի: Բայց իր տէրութեան մէջ սաս-  
տիկ ընդդիմութեան պատահեցաւ. կարդաժողովը յա-  
մառաւթեամբ գէմ կը դնէր եւ հարկաւոր եղած ստա-  
կին հաւանութիւն տալ չէր ուզէր: Խոկ աղնուականք

վախնալով որ թագաւորը դարձեալ բռնական կերպով  
մը ուզածը յառաջ չտանի, երդմնակցութիւն մը կաղ-  
մեցին, եւ կաքաւահանդէսի մը մէջ զինքը զարկին,  
որմէ քանի մ'օր վերջը մեռաւ (1792, Մարտ. 29):  
Ասանկով իր գիտաւորութիւնը գեթ նոյն ժամանակը  
մէկդի ձգուեցաւ, որովհետեւ իր անշափահաս որդւոյն  
ու յաջորդին՝ կուստաւ Դին ատենը խնամուպեսութիւն  
ընող (մինչեւ 1796) իր եղբայրը՝ Սիւտերմանլանտի  
Կարոլոս դուքսը չեղոքութիւն պահեց:

**103.** Լեհք Ռուսի դէմ Պրուշներուն հետ կը  
դաշնակցին: Խոկ Լեհաստանի համար յիշեալ Տաճ-  
կական պատերազմին առթովը՝ բոլորովին տարբեր դըժ-  
բախտ դէպքերու շարք մը յառաջ եկաւ: Արդէն՝ նոյն  
պատերազմը տեւած ատեն՝ իր կործանումը պատրաս-  
տուած էր: Ռուսի եւ Պրուշի մէջ եղած զրգուութիւնն  
ի հարկէ ազդեցութիւն ընելու էր աս տէրութեան վրայ  
ալ, որն որ շուտ մ'անանկ դիբքի մտաւ, որ չեղոքու-  
թիւն պահէլու անկարելի էր: Ռուսը Լեհաստանի խոր-  
հրագանոցին առաջարկեցին որ Տաճկական պատերազմին  
մէջ իրենց հետ գաշնակցին: Եւ աս առաջարկութեան  
կողմը կը բռնէր Սդանիզլաւ թագաւորը: Խոկ Պրուշք  
մէկալ կողմանէ յայտարարութիւն մը տուին, որ աս  
բանս իրենց դէմ թշնամութեան գործքի տեղ կը գնեն  
(1788, Հոկտ. 12): Ասանկով Ռուսի դէմ եղող  
կողմնակցութիւնը, տեսնելով որ զՊրուշ իրեն կռնակ  
ունի, սկսաւ ջանալ որ իր շատոնց ունեցած գիտաւո-  
րութիւնը զլուխ հանէ, այսինքն՝ Ռուսիայի հաստատել  
տուած իրենց հին սահմանադրութիւնը (Հատ. Բ. 233)  
վերցրնելով եւ անոր տեղը ժամանակին յարմար սահ-  
մանադրութիւն մը գնելով, Ռուսի ազդեցութենէն  
ազատիլ եւ Լեհաստանի անկախութիւնը հաստատել:  
Առ իրենց բաղձանքին կատարման անով աւելի ակրն-  
կալութիւն կ'ունենային, որ Պրուշք ալ նոյնին յօ-  
ժարամիտ էին, որովհետեւ իրենց դիտումն ալ ան էր  
որ Լեհաստանին իր անկախութիւնը տալով, նոյն աւ-

րութիւնը, Ըստեան ու Օսմանեան տէրութիւնը կարենան Արուսի եւ Աւատրիսյի գէմ իրենց հետ կապել: Իրենց առ նպաստակներուն հանելու համար՝ Երկու տէրութիւնը մէջերնին դաշնաւորութիւն բրին (1790, Մարտ 29), որով Պրուշ չէ թէ միայն Լեհաստանի նոյն առենուան ունեցած երկիրներուն ամբողջ իր ձեռքը մնալը կ'երախտաւորել, հասպա նաեւ կը խոստանար որ եթէ օտարք իր ներքին իրողութեանց համար վրան յարձակում ընելու բլան, ինք կը պաշտպանէ եւ ամէն կերպ օգնութիւն կ'ընէ: Եւ թէպէտ Պրուշ կ'ուզէր որ առանձին վաճառականութեան դաշինքով մը Լեհաք Տանցիկ ու Թոռոն քաղաքներն իրեն թողուն, բայց Լեհաք ասիկայ յանձն չառնելով, վաճառականութեան դաշինքը չկրցաւ գրուիլ:

**104.** Լեհաստանի նոր սահմանադրութիւնը: Լեհաք աս կերպով զօրանալով, Առուսին մինչեւ նոյն առեն իրենց վրայ բանեցուցած իշխանութեան լուծն իրենց վզէն զործքով թօժժափելու սկսան, եւ անոր զօրքերուն՝ իրենց երկրին մէջն անցնելուն գէմ դառնալով, իրրեւ վեհապետական եւ անկախ տէրութիւն մը վարուեցան: Նոյն միջոցին Խղնատիս Բողոցքի ու իր բարեկամները խոր լուսթեամբ՝ Պրուշի ազդեցաթեան տակ՝ նոր սահմանադրութիւն մը կը պատրաստէին: Թագաւորն ալ, թէպէտ Առուսաց կայսրուհոյն անձնատուր էր, կերպով մը աս նոր սահմանադրութեան կողմը վաստրկուելով կամ իրը թէ յանկարծակիի բերուելով, խորհրդանոցը սաստիկ կռիւներով նոյնն ընդունեցաւ (1791, Մայ. 3): Առ սահմանադրութեան գլխաւոր կետերը հետեւեալներն են: 1. Լեհաստանի ընտրական թագաւորութիւնը՝ ժառանգական թագաւորութեան կը փոխուի: 2. Սգանիզլաւ Բանիագովարի թագաւորին մահուրնէն ետեւ, իրեն պիտի յաջորդէ: Ապրանիսյի կայսրունատիրը, որուն ցեզին մէջ պիտի մնայ Լեհաստանի թագը: 3. Թագաւորը տէրութեան խորհրդոյն հետ գործազիր իշխանութիւնը

պիտ'որ ունենաց, միանգամայն օրէնսդրութեան ալ մասնակից պիտ'որ ըլլայ: 4. Օրէնսդիր իշխանութիւնը՝ երկու (պատգամաւորաց ու ծերակուտի) խորհուրդներու բաժնուած ու երկու տարի մէջ մը գումարուելու խորհրդանոցին ձեռքբ պիտ'որ ըլլայ: 5. Լեհաստանի գմբախտութեանց մեծ մասին պատճառ եղող Ազատ արգելումը (Հատ. Ա. 132) ջնջուած է: 6. Գաւառաւորական իշխանութիւնը բոլոր ազատութիւնները կամ ազատ է: 7. Ազնուականաց բոլոր ազատութիւնները կամ արտօնութիւնները կը հաստատուին: 8. Քաղաքացւոց ու գեղացւոց կարգին քանի մ'ազատութիւններ կը տրուին: — Ասոյդ է՝ աս վերջիններուն արուածը քիչ բան էր, եւ ազնուականաց արտօնութիւններն առանց շափաւորութեան հաստատուելով, հին շփոթութեանց գլխաւոր պատճառներէն մ. կը նորեն արմատացած էր. բայց աս ալ ստոյգ է որ երկրին հանգամանաց նայելով, ուրիշ կերպ չէին կրնար ընել, ինչու որ եթէ վերջիններուն աւելի բան տային եւ կամ առաջիններուն ազատութիւններն աւելի շափաւորէին, բովանդակ ազատանին ընդգեմ կը դառնար: Անոր համար ալ ազգն եղածով գոհ ըլլալով, աս սահմանադրութիւնն իր ազատութեան ու անկախութեան արշալցյոր համարեցաւ եւ անանկ ուրախութեամբ ընդունեցաւ, որ խիստ քիչ անդամ ուրիշ սահմանադրութիւն մ'անկից աւելի ուրախութիւն պատճառած է: Արնայ ըստուիլ որ բոլոր եւրոպա ալ մեծ հաճութեամբ տեսաւ աս փոփոխութիւնը: Բայց նոյն սահմանադրութիւնը պաշտպաննեն ու հաստատուն պահելը՝ շինելէն ու հրատարակելէն գմբուար էր, մանաւանդ թէ՝ ներքին ու արտաքին գմբուարութեանց նայելով, գրեթէ անկարելի. որովհետեւ թագաւորը՝ որուն կ'իյնար աս գործքը, այնշափ ուկար էր՝ որ եւ ոչ կրնար ուզել պաշտպաննելու:

**105.** Ուսւաց ու Պրուշներուն բռնած ընթացքը: Նոր սահմանադրութիւնը կը վերցուի ու հինը կը հաստատուի: Խոշպէս յայտնի է, արտաքրաստ գալու

գժուարութիւնը՝ Ռուսաց կողմէն էր, բայց կատարինելք. ամենեւին ձայն չհանեց՝ քանի որ Տաճկական պատերազմաւ ձեռուրները կապուած էին. Ետքէն ալ ըստ-թիւնն առանց պատճառահիքի չաւրեց, վասն զի ան առեն մէջը մտաւ՝ Երբ որ բուն ազգայիններէն ոմանց բոնած ընթացքն իրեն առիթ տուառ։ Աս առիթը չէր կրնար պակսիլ անանկ երկրի մը մէջ, ուր դարերէ վեր անիշխանութեան նման վիճակի մը վարժած էին, եւ ամենեւին խոհեմութեան ու առողջ քաղաքականութեան ձայնին չէին հետեւեր, հապա կրից բոնութեան ու կողմնակցութեան օգւոյն։ Մեծամեծներէն ոմանք եղած փոփոխութեան վրայ տժդոհ ըլլալով, Դարկովից ժողվեցան իրր թժէ հին սահմանադրութիւնը պաշտպանելու համար, զորն որ իրենց կուրութեամբը՝ Լեհաստանի պատառթիւնը կ'անուանէին, եւ Ռուսաց կայորուհուցն գիմեցին որ նոյն ձեռնարկութեան մէջ իրենց օգնութիւն ընէ։ Կատարինել ան առեն Եաշի խաղաղութեամբ Տաճկական պատերազմէն պատած ըլլալով (100), ուրախութեամբ ընդունեցաւ իրենց աղաւանքը, եւ զօրքը դէպ ի Լեհաստան քալեցուց։ Տժդոհք կամ Ռուսի կողմնակիցք աս օգնութեան վրայ վստահելով, Դարկովիցի դաշնակցութիւնը շինեցին (1792, Մայ. 14), յառաջուան սահմանադրութիւնն ու ընտրական թագաւորութիւնը նորէն հաստատելու նպատակաւ։ Իրենց աւելի ոյժ տալու համար Ռուսի բանակ մը Լեհաստան մտաւ. եւ Ռուսիա Լեհաստանի դէմ պատերազմ հրատարակեց (Մայ. 28)։ Հայրենասիրաց ակնկալութիւնը Պրուշի վրայ էր. բայց շուտ մը տեսան որ ան կողմէն յոյոերնին բոլորամբին կտրելու են։ Պրուշի արքունիքը Գաղղիայի դէպքերուն վրայ մտածմանց մէջ ինկած էր. չէր ուղեր անանկ սահմանադրութեան մը պաշտպանութիւն ընել, որն որ ժողովրդէն յառաջ եկած էր եւ որուն մէջ Գաղղիացոց յեղափոխական գաղափարներուն հետ նմանութիւն գտնել կը կարծէր։

Ասկից զատ Պրուշք Գաղղիայի հետ պատերազմի մէջ գտնուելով (71), որով ստրկի նեղութեան մէջ ինկած էին (81), չէին կրնար իրենք զիրենք վտանգի մէջ դնել Ռուսի հետ ալ պատերազմի բռնուելու։ Աերջապէս կը յուսային եւ գուցէ ապահովութիւն ալ ունէին որ իրենց շատանց աշք տնկած Տանցիկ ու թռուն քաղաքները՝ աւելի գիւրաւ կրնան Ռուսաց կողմը բանելով առնուլ, քան թէ Լեհաց կողմը բրռնելով։ Խնչպէս է նէ, Փրեղերիկոս Գուլիելմոս Բ. իր օգնութիւնը զլանալով, Ապրոսիայի կայսրը նտիրն ալ անոր օրինակին հետեւելով, Լեհք իրենք իրենց մնացին։ Բայց այնպէսով ալ չյուսահատեցան։ Խորհրդանցը մեծ հաստատութիւն ցուցուց, ժողովուրդն իր բազուկները հայրենեաց անկախութիւնը պաշտպանելու նուիրեց, նոյն իսկ թագաւորն ալ նորէն երդում րրաւ։ Նոր սահմանագրութիւնը պահելու եւ պաշտպանելու։ Գոսպիւոգոյ, որն որ Ամերիկայի անկախութեան պատերազմին մէջ մտած էր, Հայրենասիրաց գնդերուն գլուխն անցնելով, Տուպիէնգայի քով Ռուսաց առաւել զօրութեան դէմ դրաւ։ Բայց այս ամենայն օգուտ մը շրբաւ։ Կողմանակցութիւնք, երկպատակութիւնք, մասնութիւնք եւ որոշ գաղափար շունենալը՝ Լեհաց զօրութիւնը կոսրեցին։ Թագաւորն ալ շուտ մ'անորոշութեան մէջ իյնալով եւ կայսրուհւոյն մէկ ոպտոնալից նամակէն վախնալով, Դարկովիցի գաշնակցութեան կողմն անցաւ (Ցուլ. 23), խորհրդանոցին բոլոր բրածները մերժեց եւ արգելեց որ ամենեւին թշնամութեան գործք մը շրբայ Ռուսի կայսրուհւոյն դէմ, զորն որ Լեհաստանի ազատութեան նորոգիչ կ'անուանէր։ Առոր վրայ ամենուն բազուկները ջղատեցան, գլխաւոր Հայրենասէքը զէնքերը վար ձգեցին ու Լեհաստանէն դուրս ելան։ որով եւ նոր սահմանագրութիւնը վերցուելով, հինն իր ամէն անկարգութիւններով նորէն հաստատուեցաւ։

**106.** Լեհաստանի երկրորդ բաժանումը։ Բայց

շատ շանցաւ՝ Լեհերուն յաղթական կողմն ըրածին վրայ շարաշար զղչաց : Լեհաց մէջէն խելացիներն արգէն խօկղրանէ կը գուշակէին որ Պրուշ զիրենք թող պիտի տայ, բայց ամենեւին մէկու մը մողեն ալ չէր կրնար անցնիլ որ արտաքուստ զիրենք պաշտպանել ուղղղը՝ ծածուկ Ռուսաց հետ կապուած ըլլալով, զիրենք կործանելու պիտի որ օգնէ : Սակայն ան ալ եղաւ : Պրուշի զօրքերը Լեհաստան մտան, երկրին մէջ տարածուեցան ու Տանցիկի տիրեցին, զորն որ Լեհաստանի առաջին բաժանմանէն վեր ձեռք բերելու ետեւէ կ'իյնային : Ստոյդ է առ գործքով, եւ թէ իրենց զօրաց Լեհաստան մտած (1793, Յունու. 6) ու թէ Տանցիկ առած (Փետր. 14) ատեննին՝ հանած երկու յայտարարութիւններովնին՝ Պրուշք յայտնապէս ցուցուցած էին որ Ռուսաց հետ միաբան են . սակայն իրենց կատարեալ միաբանութիւնն ու բուն դիտաւորութիւնն ան ատեն բոլորովնին յայտնի երեւցան, երբ որ երկու տէրութիւնք մէկտեղ յայտարարութիւն մը հանեցին (Ապր. 16), որով Լեհաստանի երկրորդ բաժանումն ու նոյնին պատճառները կը ծանուցանէին : Աս յայտարարութեան մէջ զԼեհաստան՝ Յակոբեանց այլանդակ կարծիքներու (սաստիկ ռամկապետականութեան) հրաբուխ անուաննելէն ետեւ, կը զրուցէին որ Աս շարիքը խափաննելու եւ մեր սեպհական իշխանութիւնն ապահովըննելու համար՝ ստիպուած ենք Լեհաստանի հասարակապետութեան երկիրներն անձկտգոյն սահմանաց մէջ փակելու եւ անոնց մէկ մասը մեր տէրութեանց երկիրներուն հետ միացըննելու : Անոր համար, կը սէին, կրունոյ խորհրդանոց մը գումարուի պիտի, որպէս զի աս նիւթին վրայ բարեկամաբար իրարու հետ միաբանուի : Նոյն կրունոյի խորհրդանոցը երկու տէրութեանց պահանջմունքին շատ գէմ դրաւ . բայց անօգուտ տէղ : Ռուսի զօրքերը խարհրդանոցին չորս կողմը պաշարելով, նախ Ռուսաց պահանջած երկիրներուն թող տրուելուն՝ բռնութեամբ հաւանու-

թիւն առնուեցաւ (Յուլ. 13), եւ ետքէն՝ մեծագոյն բռնութեամբ՝ Պրուշներուն տրուելու երկիրներուն (Սեպտ. 25): Ասանկով Պրուշ Մեծ Լեհաստան ըստած գաւառն առաւ՝ Տանցիկ ու Թոռն քաղաքներուն հետ, որոնց ամենը մէկտեղ հազար քառակուսի մղոն էր՝ մէկ միլիոնէ աւելի բնակչով: Իսկ Ռուս ձեռք բերաւ Բոստոլիա եւ Ռեգրանիա գաւառներն ու Լիթուանիա եւ Վոլինիա գաւառներուն կէօր, այս ինքն՝ 4500 քառակուսի մղոն երկրէն աւելի, երեք միլիոն բնակչով: Անանկ որ Լեհաց ձեռքը իրենց տէրութեան հին երկիրներուն հազիւ երեքին մէկը մնաց, ան ալ՝ դրեթէ առաջին բաժանման ատենն եղածէն աւելի սաստիկ կերպով Ռուսաց իշխանութեան առակ մանելով: Կոյն առթով Ռուսիայի հետ դրուած Միութեան դաշինքով (Հոկտ. 16), Լեհաց ձեռքն ինքնակացութեան եւ ոչ շուքը մնաց: Աս դաշնաց զրիխաւոր պայմաններն ան էին, որ Լեհք առանց Ռուսիայի հրամանին՝ սահմանադրութեան մէջ փոփոխութիւն ընել, արտաքին տէրութեանց հետ դաշինք դնել կամ պատերազմ բանալ պիտի չկարենային. եւ Ռուսաց զօրքն ամեն ատեն պիտի կարենար իրենց երկիրներէն անցնիլ: Միայն զինուորական զօրութեամբ կարելի էր այս ամենայն հաստատուն պահել. ուստի եւ նոյն իսկ մայրաքաղաքին մէջ Ռուսի զօրք մնաց: Աս ծանր միջոցներուն մէջ ամենէն ծանրագոյնն ան էր, որ նոյն զօրաց հրամանատար՝ Իկելսդրէօմ զօրապետ՝ միանգամայն Ռուսի գեռապան եղաւ:

**107.** Լեհաց ուրք ելլելն ու զսպուիլը: Յնէեւ ասանկ պարագայից մէջ Լեհաստանի ազատութեան կամ անկախութեան վրայ հազիւ յուսոյ ստուեր մը կրնար ըլլալ. ի վերայ այսոր ամենայնի օտար տէրութեանց երկիրները փախչող Հայրենատէքը, որոնց ծանօթ էր ազգին զգածմունքը, գեռ ակնկալութիւննիւ չէին կորորնցըներ: Գուցէ իրենց ուղածէն ալ շուտով ձեռք զարկին գիտաւորաւթիւննին զլուխ հանե-

լու, առիթ առնելով Իկելսդրէօմինքանած ընթացքէն, որն որ Լեհաստան մնացող Ռուս ու Պրուշ զօրաց վրայ վստահելով, Վարսասիայի մէջ բանարար կը տիրէր : Ըստ մ'երգմնակցութիւն մը կազմուեցաւ, որն որ տէրութեան ամէն կողմը տարածեցաւ . գաղթեալ Հայրենասէրք ետ դարձան ու նոյնին գլուխն անցան : Խոկ Իկելսդրէօմին Լեհաց բանակը լուծելու հրաման հանելը՝ իբր թէ յեղափոխութեան սկսելուն նշան տռաւ, որուն միջավայրն եղաւ Գրադաւ քաղաքը (1794. Մարտ) : Գոստիւսդոյ, որն որ բոլոր Լեհ զօրաց բազարձակ հրամանատար անուանուած էր, յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ կը զրուցէր թէ իբենց պատերազմին նպատակն է երկրին ազատութեան ու անկախութեան նորոգութիւնը, յափշտակուած գաւառներուն ետ առնուիլը եւ ջնջուած սահմանադրութեան նորէն հաստատուիլը : Երբ որ Լեհք Ռուսի զօրաց մէկ մասին վրայ յաղթաւթիւն մ'ըրին, յեղափոխութիւնը Վարուսիա ալ սկսաւ (Ապր. 16). Նոյն մայրաքաղաքին մէջ եղող Ռուս զօրքերն ըստ մասին սպանուեցան, ըստ մասին դերի բռնուեցան կամ փախան : Գոստիւսդոյի դլխաւորութեամբ նոր կառավարութիւն մը գրուեցաւ . թագաւորը՝ որուն միայն անունը մնացած էր, ինք զինքը յեղափոխութեան կողմը հրատարակեց, եւ երկրին ամէն կողմերն ուղը ելան : Եւ երբ որ Պրուշք, որոնք եկած մայրաքաղաքը պաշարած էին, ստիպեցան թողուլ ետ դառնալ (Սեպտ.), ու Լեհք անանկ կարծեցին որ ամենայն ինչ եղած լըմբնցած է : Քայլ կատարածն իբենց կարծածին պէս շելաւ . իբենց անկախութիւնը զրեթէ մէկ մարդէ կախուած ըլլալով, անոր բախսան ամէն բան որոշեց : Գոստիւսդոյին Ռուսերէն յաղթուելովն ու դերի բռնուելով (Հոկտ. 10), Լեհաց բանը բռուսաւ : Ռուսք Սովորովին հրամանատարութեամբ մայրաքաղաքին Բրակա ըստած արտարձանն առն (Նոյ. 4) ու շարաշար կոտորած ըրին . որմէ զարհուրելով, բովանդակ մայ-

բարաղաքն անձնատուր եղաւ, և Առվարով իբրեւ յաղթական ներս մտաւ (Նշ. 9): Բանիադովիզի հրաման ընդունեցաւ իր թագը թողուլ և Պետրոպուրդ երթալ, ուր մինչեւ իր մահը (1798) Ռուսի արքունիքէն ընդունած թոշակովը կ'ապրէր:

**108.** Լեհաստանի երրորդ ու վերջին բաժանումը կամ կործանումը : Առանկով Գոսցիւսգշին երեք անգամ վիրաւորուելով՝ ձիէն վար իյնալու և Ռուսաց գերի ըլլալու ատեն, Վախճան Լեհաստանի ըսելը, իրաք կատարուեցաւ . Լեհաստան տէրութեանց կարգէն ջնջուեցաւ : Երկրին առաջին բաժանումն ընող երեք տէրութիւնը (Հատ. Բ. 231, 232) նախ բանն իրենց մէջ որոշելէն ետեւ, յայտարարութիւն մը հանեցին, որուն մէջ կը զրուցէին թէ խաղաղութեան սիրոյն եւ իրենց հպատակաց բարօրութեան համար ուրոշած են Լեհաստանի հասարակապետութեան երկիրներն իրենց մէջ բոլորովին բաժնել . միանգամայն իւրաքանչեւրին առած տեղերուն սահմանները կ'որոշէին (1795, Յունու. 3): Ետքէն իրարու հետ կատարեալ միաբանելէն վերջը՝ եռապատիկ փոխոխ գաշինք դրին (Հոկտ. 24), որոնց համեմատ եղած բաժանումն առ էր : Աւոտրիա հարաւային կողմերը \$00ի չափ քառականի մզսն տեղ առաւ՝ Գրագաւ ալ մէկտեղ, մէկ միլիոնէ աւելի բնակչով : Պրուշ առաւ Վայքսելին ձախ կողման երկիրները, իբր հազար քառակուսի մզսն՝ Վարսավիա մայրաքաղաքին հետ, մէկ միլիոնի մօտ բնակչով : Խոկ Ռուսիայի մնացին բոլոր ուրիշ տեղերը, 2,000 քառակուսի մզսնէ աւելի, շուրջ 1,200,000 բնակչով : Ա՛լ առ անգամ Լեհերէն հաւանութիւն առնուլ հարկաւոր չսեպեցին, միայն քիչ մը ետքը Սդանիզլաւ թագաւորը կրօսնոյի մէջ իր հրաժարման թղթոյն ստորագրեց (Նշ. 25): Լեհաստանի առատապետութեան տակ եղող Գուրլանտիայի դքսութիւնն ալ՝ նոյն երկրին պետրոս Պիրոն դքսին հրաժարելովը (1795, Մարտ. 18), բոլորովին Ռուսի իշխանութեան տակ մտաւ : Առ

կերպով կատարուեցաւ Ահճաստանի ջնջումը, որն որ զոհ եղաւ ներքին երկպառակութեանց, անիշխանութեան ու տկարութեան, եւ արտաքին զօրաւոր տերութեանց աշխարհակալութեան բաղանքին:

**109.** Կատարինէ Բ.ին մահն ու Պօղոս Ա.ին դահ անցնիլը : Այսպէսով կատարինէ Բ. իր օրովը տեսաւ ան մեծ ողբերգութեան վերջը, զորն որ զբլխաւորաբար ինք լմրնցուց, ինչպէս որ երեսուն տարի յառաջ ինք դլուխ բլալով՝ սկսած էր: Ուրիշներուն հետ երկիրները բաժնած էր, բայց ոչ երբեք իշխանութիւնը. եւ ուրիշներուն տուածը՝ գույշէ ժամանակաւոր փոխատառութիւն մ'եղած կ'ըլլար, թէ որ մահը վրայ համանելով, զինքը մէջտեղաց չվերցընէր (1796, նոյ. 17): Կատարինէ Բ. չէ թէ միայն Ռուսիայի, հապա բոլոր աշխարհքիս ալ երեւելի վեհապետներէն մէկն է, որն որ իր տէրութիւնը զրեթէ բոլորովին Եւրոպականացուց, եւ իր բոլոր նախորդներէն աւելի Եւրոպայի իրովութեանց վրայ ազդեցութիւն ըրաւ: Աս ազգեցութիւնը բոլորովին ուրիշ կերպ եղաւ իր միակ որդւոյն Պօղոս Ա.ին՝ իրմէ տարբեր սկզբունքներով դահ ելելէն ետեւ: Նոր վեհապետը շուտ մը իր մօրը քաղաքականութիւնը փոխելով, յեղափոխութեան դէմ մղուած պատերազմին զործունեայ կերպով մասնակից բլալու սկսաւ: Եւ ան մասնակցութիւնը, որն որ մէյ մը սկսելէն ետեւ՝ ալ չեր կրնար դադրիլ, եւ որուն պատմութիւնը յաջորդ ժամանակի միջոցին մէջ պիտի տեսնենք, գլխաւորաբար պատճառ եղաւ Եւրոպական տէրութեանց գումարութեան Հետօխացին ու Հարաւային մասերու բաժնուելէն դագրելուն եւ միակ ամբողջ մը ձեւացընելուն:

# ԵՐԿՐՈՐԴ ՄԻԶԱՑ ԺԵՄԱՆՆԵԿԻ

ԳԱՄԲԻՑ ԳՈՐՄԻՌՈՅ ԽԱՂԱՎՈՒԹԵՆՔՆ ՄԻՆՉԵԼ  
ԳԵՂՂԱՎԵՌ ԱՌԱՋԻՆ ԿԱՅՄԱՆՎՈՒԹԵԱՆ ԿԱՆԳՆՈՒՏԱԸ

(1797—1804)

**110.** Ցամաքային գլխաւոր տէրութեանց զիրքը : Տօւէպէտ աս ժամանակի միջոցին սկսած ատենք Եւրոպայի ցամաք Երկրին զլիսաւոր տէրութիւնները տակաւին հաստատուն կը կենային , ի վերայ պյար ամենայնի իրենց դիրքն ու հանգամանքը շատ փոխուած էին : Գ.աղղիա արգէն աշխարհագրորէն մեծցած էր , ձեռք բերած բլալով Բեղզիա , Սաւոյա , Նիցցա ու Աւինեռն : Ասկից զատ՝ Ապանիայի հետ անձկութեամբ դաշնաւորած էր , եւ Խոտայիա ու Հոլանտա զօրքը կը բռնէր , որ է ըսել՝ նոյն Երկիրներուն վրայ վերին իշխանութիւն մը կը բանեցրնէր : Վերջապէս ձեռքն ունեցածի պէս ապահով էր որ պիտի տիրէ Ռենոսի ձախակողմեան Երկիրներուն , որով Գերմանական պետութիւնն իրմէ կախում կ'ունենար : — Աւոտրիա՝ կորպորցուցած Բեղզիային տեղ՝ Վենետիկի Երկիրներն առնելով , լիով հասուցում ընդունած էր եւ իր գաւառներն անընդհատ ամբողջ մը կը կազմէին : Բայց նոյն ատեն զբաղած էր իր ընդունած վերքերը բժշկելու : — Ռուսիա իր վերջին աստիճանի զօրութեան հասած էր . Ահհաստանի վերջին բաժանմամբ՝ չէ թէ միայն իր սահմանները մեծցած էին , հապա նաեւ աշխարհագրորէն Արեւմուտքին մօտեցեր էր : Աս պարագան ալ՝ իր նոր վեհապետին ձեռք զարկած քաղաքականութենէն զատ՝ մեծապէս օգնեց հիւսիսային ու հարաւային տէրութեանց մէջ իսկզբանէ վեր տեսնուած բաժանման դադրելուն : — Նոյն Երեք տէրութեանց մէջտեղը կը կենար Պրուշ , որուն ելեւմուտքը գէշ վիճակի մէջ էր : Ինք նոյն ատեն Ռուսիայի սահմանակից եղած էր , եւ քիչ մը վերջը նաեւ Գաղղիայի

սահմանակից եղաւ։ Երկու կողմաննէ ալ սահմանները բաց ըլլալով, եւ առանց ծովային զօրութեան՝ ծովու մեծ վաճառականութիւն ունենալով, թէ ցամաքի դիէն եւ թէ ծովու վրայ ամէն ատեն յարձակում կրելու վասնգի մէջ կը գտնուէք։ Աս վիճակին մէջ ինք ալ չէր գիտեր թէ արդեօք Ռուսիայի հետ պէտք է միանալ, չէ նէ՛ Գաղղիայի հետ։ Կարծես թէ Փրեդերիկոս Բ.-ին հետ գերեզման մասած էր ան սկզբունքը՝ թէ Պրուշի համար ամենէն օգտակար քաղաքականութիւնն է։ Եւրոպայի նոյն ատենուան տէրութեանց գումարութեան հետ կանգուն մնալ կամ կործանիլ։ Աս տէրութեան ոչ ներքին կարգաւորութեանց եւ ոչ արտաքին յարաբերութեանց մէջ փոփոխութիւն մ'եղաւ Փրեդերիկոս Գուլիելմոս Բ.-ին մեռնելովն ու իր Փրեդերիկոս Գուլիելմոս Գ. որդոյն իրեն յաջորդելովը (1797, նոյ. 16):

**111.** Խաղաղութեան հաստատուն ըրլլալուն պատճառները։ Գամբոյ Ֆորմիոյի խաղաղութեամբ ցամաք երկրին կոխւները գաղրելէն ետեւ ալ, քաղաքականութեան ընդհանուր վիճակը տակաւին երերեալ ու տատանեալ էր. եւ ամէն մարդ կը գուշակէր թէ պատերազմի բոցը շուտով չօրս կողմը պիտի տարածուի։ Երեք գլխաւոր պատճառներ առ կարծիքը կը հաստատէին։ Կախ՝ որովհետեւ Գերմանիայի հետ խաղաղութիւն ընելու համար գումարուելու Ռաշդատի գեսպանաժողովը՝ չէր կրնար առանց գժուարութեան գլուխ ելլել։ Երկրորդ՝ Գաղղիայի կառավարութիւնը տակաւին յառաջ տանելով ամէն կողմ յեղափոխութիւն հանելու ջանքը, որուն վնասակար հետեւութիւնները նոյն միջոցին գլխաւորաբար չուոմի տէրութեան ու Հելլուետիայի մէջ կը տեսնուէին, քաղաքական սկզբունքներուն կոխւը միշտ յառաջ կ'երթար եւ չէր թողուր որ խաղաղութեան վիճակը հաստատուն մնայ։ Երբորդ՝ Անդղիա գեռ խաղաղութիւն բրած ըլլալով ու ծովային պատերազմը միշտ մղուե-

լով, ու ոք կը տարակուուեր թէ Բիդդ ամեն միջոց պիտի բանեցընէ ցամաքային պատերազմն ալ նորէն բորբոքելու: Աս կարծիքը կամ վախը շուտ մը սոսուզուեցաւ, անսանկ որ գրեթէ անբնդ հատ պատերազմներու շարք մ'եղաւ առ ժամանակի միջոցը, զօրն որ՝ Գաղղիայի մէջ պատահած մեծ փոփոխութեան նայելով, երկու զլիսաւոր հատուած կը բաժնենք, այս ինքն՝ Նաբոլէնին առաջին հիւպատոս ըլլալէն յառաջ ու ետքը:

## Ա.

Գրամբոյ ֆորմիոյի իւաղաղութեան դաշինքէն մինչեև Նաբոլէնին առաջին հիւպատոս ըլլալը  
(1797—1800):

**112.** Ուաշգատի դեսպանաժողովը: Հոս ոկրսելու ենք մէկիկ մէկիկ խօսիլ ան երեք նիւթերուն վրայ, որոնցմէ ըսինք թէ պատերազմ կը վախցուեր (111): Նաբոլէն անձամբ Ուաշգատի դեսպանաժողովը բացած ատեն (1797, Դեկտ. 9), յայտնապէս կը տեսնուեր որ յաջող ելք մը պիտի շունենայ: Միայն ան ատեն կրնար նոյնէն Գերմանիայի համար վախցուած շարիքները խափանուիլ, եթէ Աւստրիա ու Պրուշ իրարու հետ ամեն բանի մէջ կատարեալ միաբան ըլլային: բայց հին ոսոխութիւնը կամ հակառակութիւնը, որուն վրայ աւելցած էին նոր դիտաւորութիւններ ու ակնկալութիւններ (81 ու 95), երկուքին մէջ բաժանման խիստ զօրաւոր պատ մը կանգնած էր: Բանակցութեանց սկսելէն քիչ մը ետքը, զինագագարի ատեն, Գաղղիայոց զօրքին՝ Մոդունտիա մտնելը (Դեկտ. 30), Մանհայմի Ուենական պատնէնց յարձակմամբ առնուլը (1798, Յունու. 25), միանդամայն Ուենոսի աջ կողմը՝ Երենպրայդշտայն պաշարելը, բաւական կը ցուցընէին թէ ինչ կը դիտեն Գաղղիայիք Ուաշգատի դեսպանաժողովը: Նոյն դես-

պահաժողովոյն մէջ Գաղղիա երկու գլխաւոր պահանձում կ'ընէր, այս ինքն թէ Ռենտոփ բոլոր ձախ եզրն իրեն թող տրուի, եւ թէ առ սկիզբն ընդունուի որ նոյն երկիրներուն իրեն տրուելովը վիաս կրող իշխանք՝ եկեղեցական ստացուածոց աշխարհականալովը հատուցում ընդունին։ Առաջնով Գաղղիացիք՝ նիւթապէս երկիր ձեռք բերելէն զատ՝ զինուորական նկատմամբ Գերմանիայի մէջ մէծ առաւելութիւն կը ստանային. իսկ երկրորդով իրենց քաղաքական ազգեցութիւնը կ'աւելնար։ Բայց թէ եւ Գերմանացիք աս երկու պահանջմանց ալ զիջան (Մարտ 9), սակայն այնպէսով ալ գեսպանաժողովը յուսացուածին պէս շուառով չլմբնցաւ. որովհետեւ աս բանս այնչափ գեսպանաժողովոյն անդամներէն կախում չուներ, որչափ Եւրոպայի ընդհանուր վիճակէն, որն որ երթալով աւելի կը խառնաշփոթէր եւ որուն հետ կապուած է գեսպանաժողովոյն լուծուիլը, ինչպէս որ իր տեղը կը տեսնենք (123)։

**113.** Հռոմի մէջ հասարակապնտութիւն կը հրատարակուի։ Ուաշգատի բանակցութիւններն եղած ատեն, զանազան երկիրներու եւ առանձինն իտալիայի մէջ, գլխաւորաբար Գաղղիայի կառավարութեան ջանքովը, յեղափօխական շարժմունքը կը շարունակուէր ու կ'աճէր։ Այսրալպեան ու Լիկուրեան հասարակապետութեանց կանգնուելէն ետեւ (93), ռամկապետական կողմնակցութիւնն իտալիայի մէջ զօրացած էր, որուն հետեւութիւնն եղաւ Հռոմ քաղաքին ու իր գաւառաց մէջ տեղ տեղ յեղափօխական շարժումներ ըլլալը։ Նոյն շփոթութեանց մէջ, Տիւֆոյ զօրապետին՝ Հռոմէական զօրբերն ապստամբութեան դրգուած ատեն՝ սպանուիլը (1797, Գեկտ. 28), Գաղղիացւոց առիթ տուաւ Պերթիէ զօրապետը զօրաւոր գնդով մը Հռոմի վրայ քալեցրնելու, որն որ առանց դժուարութեան նոյն մայրաքաղաքը մտաւ (1798, Փետր. 10)։ Գաղղիացիք տեղացւոց ռամկապետա-

կաններուն հետ միանալով, Հռոմի մօյրաքաղաքին մէջ ազատութեան ծառը անկեցին, քահանայապետին ձեռքէն աշխարհական իշխանութիւնը յափշտակեցին եւ հիւպատոններէ, ծերակուտէ ու ռամկապետներէ:<sup>1</sup> կազմուած կառավարութեամբ ու Գաղղիականին նման սահմանադրութեամբ մը՝ հասարակապետութիւն հրատարակեցին (Փետր. 15): Ասոնք ընելէն ետեւ, աս ժողովրդոց նորատեսակ ազատիները քաղաքին վրայ պատերազմի ծանր տուգանքներ դրին, եկեղեցիներն աւարեցին. իրենց զօրքերը տեղացւոց ծախքով կը սնուցանէին ու կը հաղցրնէին, եւ հրապարակական ճարտարագործ յիշատակարանները՝ իրրեւ յաղթանակ՝ Փարիզ կը կրէին: Աս ալ բաւական չէ, երբ որ տեսան թէ ժողովրդեան մեծ մասն իրենց հակառակ է, ութոնամեայ ծերունի Պիոս Զ. քահանայապետին դէմ բռնութիւն սկսան բանեցրնել, զինքն իտալիայի քանի մը կողմերը պտրացընելէն ետեւ՝ Գաղղիա տարին, կարդինալները շարաշար հալածեցին, եւ Գաղղիայի մէջ զործուած արիւնահեղ ու բարբարոսական գործողութիւնները հոն ալ նորոգեցին:

**114.** Հելուետիային Գաղղիայի հետ ունեցած յարաբերութիւնը: Հռոմի մէջ աս եղածներէն վարչէին մնար Հելուետիայի մէջ միեւնոյն ատենները պատահածները: Գրեթէ երեք դարէ վեր աս հասարակապետութիւնը կամ հասարակապետութեանց դաշնակցութիւնը կրցեր էր չէ թէ միայն բոլոր Եւրոպական մեծ ինդիրներէն ու վէճերէն հեռու կենալ, հապա կարծես թէ անբռնաբարելիութիւն մը ստացած էր, որն որ գրեթէ ընդհանրապէս նուիրական կը համարուէր: Բայց ինչպէս կրնար պահանջուիլ որ ամենեւին բանի մը շխնայողները իննայեն աս երկրին, ուր ստոյգ է ազատութիւն կար, բայց հաւասարութիւն չկար. եղած աղատութիւնն ալ՝ իրենց բմբանածին կամ ուղածին պէս ազատութիւն չէր: Մանաւանդ որ՝ աւար-

առութեամբ ձեռք բերուելու շահէն զատ, նոյն երկիրը՝ թէ իր դրիւքն ու թէ ուրիշ հանգամանկրներովը զինուորական նկատմամբ ծանրակշխա էր. եւ հաւանական է որ Գ.աղղիացւոց վարմունքն գլխաւոր պատճառներէն մէկն ալ աս վերջին նկատումն եղած ըլլայ: — Հելուետացիք դաշնակցաց մինչեւ նոյն ատեն զիրենք Գ.աղղիայի դէմ զրգուելու եւ իրենց հետ միացրնելու ջանքին դէմ դրած էին, թէեւ իրենց հայրենակցաց անդութ սպանութեան (47) եւ ուրիշ պատճառներու համար իրաւունք ունեին նոյն հասարակապետութեան հետ թշնամնալու, եւ դաշնակցաց հետ միանալին՝ Գ.աղղիայի մէծ վնաս կրնար պատճառել: Թէպէտ յառաջ ալ գաղղթելոց պատճառաւ իրենց ու Գ.աղղիացւոց մէջ վէճեր ելած էին, բայց մինչեւ նոյն ատեն Հելուետիայի շեղոքութիւնը յարգուած էր: Սակայն ան ժամանակները՝ ըստ մասին երկրին ներքին սահմանադրութենէն եւ ըստ մասին Գ.աղղիացւոց դրգութենէն պատճառած մէկ շփոթութիւնը՝ Գ.աղղիայի կառավարութեան առիթ տուաւ՝ ազգաց իրաւոնքն սուքի տակ առնելով՝ հոն ալ ամենայն ինչ տակնուվրայ ընելու:

**115.** Հելուետիայի շփոթութիւնները: Միակ Հելուետական հասարակապետութիւն: Ճիներա Գ.աղղիայի հետ կը միացուի: Ը փոթութիւնք նախ սկսան Վատլանտի մէջ, որուն բնակիչները՝ լեզուաւ գաղղիական, եւ յեղափոխական կարծիքներով տոգորուած ըլլալով, չէին ուզեր Պեռնի ազնուապետական կառավարութեան տակ մնալ, որն որ երկուքուկէս դարէ վեր իրենց վրայ կիշխեր: Ուստի Գ.աղղիայէն զրգուուելով, յեղափոխութիւն մը հանեցին (1797, Դեկտ.), եւ նոյն տէրութենէն գտած օգնութիւնովին, քանի մը փոքր կոխւներէ ետեւ, Պեռնի իշխանութենէն ազատեցան: Ասդին անդին ուրիշ շատ նահանգներու մէջ ալ ու ամերապետական շարժումներ եղան, եւ զրեթէ ամէն կողմ ժողովրդեան իշխանութիւնը հաստատուե-

յաւ. միայն Պեռնի մէջ ազնուապետական կառավարութիւնը հաստատուն մնաց : Աբդ՝ ինչպէս ըսինք՝ Գաղղիացիք աս բաներէն առիթ առնելով, Պրիւն ու Շաւենապուրկ զօրապետներուն հրամանատարութեամբը՝ Խոալիայէն ու Գերմանիայէն՝ Հելուետիա յարձակեցան (1798, Մարտ 1), եւ մէկ քառնի գլխաւոր քաղաքներէ զատ՝ Պեռն քաղաքն ալ առին, իրենց բազմութեամբը տեղացւոց գիւցազնական դիմոգարձութեան յաղթելով (Մարտ 5): Առ սակաւօրեայ պատերազմին մէջ 15,000 հոգի, բատ մէծի մասին Հելուետացւոց կողմանէ, կեանքերնին կօրոնցուցին: Այսպէսով Գաղղիացիք յաղթող ըլլալով, իրենց ուղածին պէտ՝ Սիակ ու անբաժին Հելուետական հասարակապետութիւնը հրատարակուեցաւ (Ըստ. 12), գաղղիականին վրայ ձեւուած սահմանադրութեամբ մը: Ասկայն անով ալ երկիրը չհանգարտեցաւ, վասն զի շատ կողմեր՝ գրւխաւորաբար պզտիկ հին նահանգները՝ նոյն հասարակապետութիւնն ընդունիլ չուզելով, պատերազմը յառաջ կը տանէին: Ան ատեն տեսնուեցան դաշնակցական սահմանադրութեան պակասութիւնները, որոնց ամենէն մեծն էր անմիաբանութիւնը կամ միութեան պակասութիւնը: Վասն զի թէպէտ Հելուետացիք զօրութիւն ալ ունէին, ինելացի մարդիկ ալ, բայց միաբան ու միացեալ զօրութեամբ չգործելով, թշնամեաց դէմ հազիւ կէս կէս միջոցներ կրցան բանեցրնել, որոնցմով չկրցան խափանել բովանդակ երկրին նուածիլը (Մայ. — Հոկտ.): Գաղղիացիք աս պատերազմին առենք՝ տուգանքներով եւ աւարառութեամբ երկրին մեծ վնասներ հասցընելէն զատ, շատ տեղեր կործանեցին եւ անօղորմաբար բազմաթիւ անմեղ մարդիկ, տղաք, կանայք ու ծերեր ուղաննեցին: Նոյն միջոցներուն նորահաստատ հասարակապետութիւնը ստիպեցաւ Գաղղիայի հետ պաշտպանողական ու յարձակողական զաշնաւորութիւն ալ ընելու (Օգոստ. 19), որով իր չէզօքութիւնը կը կօրոքնցըներ եւ կը բռնադատուեր

Գաղղիայի ամէն պատերազմներուն մասնակից ըլլալ : — Արդէն յառաջագոյն ձինեւրայի հասարակապետութիւնը վերցուցած ու անոր երկիրները Գաղղիայի հետ միացուցած էին (Ըստ . 16) . ինչպէս առելի յառաջդաշնակցութեան երկիրներէն քանի մը տեղեր յափրշտակած էին :

**116.** Անգղիա ու Եգիպտական արշաւանք : Վահք հիմակ Անգղիայի : Եւրոպայի ցամաք երկրին գիմացը կը կենար աս տէրութիւնը , կրկնեալ զօրութեամբ , կրկնեալ պարտքով ու կրկնեալ օգնութեան աղբիւրներով (84) : Հոն ամէն մարդ բացայացտ կը տեսնէր ան զարհուրելի ճշմարտութիւնը թէ աս կերպով յառաջ երթալ՝ միայն պատերազմով կ'ըլլայ : Ասկից զատ՝ յեղափօխական քաղաքականութեան հակառակ սկզբունքները Բիգդին ձեռքովն անանկ հաստատուած էին , եւ ազատական սահմանադրութեան ծոցին մէջ այնպիսի ազնուապետութիւն մը կազմուած էր , որ ի հարկէ իր եւ Գաղղիայի մէջ պատերազմ ըլլալու էր : Գաղղիայիք ալ իրենց ուզածը դլուխ հանելու համար՝ ամէն բանէն աւելի ջանք քննելու էին զԱնգղիա խոնարհեցրնելու : Կոյն նպատակին հասնելու համար՝ ժամանակին Դիւցազնն անանկ գործքի մը ձեռք զարկաւ , որն որ բոլոր աշխարհքիս մտադրութիւնը զրաւեց , եւ որուն գործադրութեան կերպը՝ զամէնքը զարմացուց : Առ ձեռնարկութիւնն էր՝ Եգիպտոսի արշաւանքը , որով Կարուէնն կ'ուզէր թէ Անգղիային մէկէն մեծ հարուած մը տալ , թէ Արեւելեան Հնդկաստանի մէջ Գաղղիացւոց րբած կորուստներուն տեղը լեցրնել , եւ թէ Եւրոպայի քաղաքականութեան բոլորավինն նոր կերպարանք մը տալ : Իրօք ալ Եգիպտոս որ առնէին , Գաղղիայիք կրնային հոնկից Միջերկրական ծովուն վրայ ափրել , ուր արգէն մեծ զօրութիւն ստացած էին՝ Գամբրոյ Ֆօրմիոյի խաղաղութեան դաշնիքով՝ Յոնիական կղզիներն իրենց իշխանութեան տակ առած ըլլալով (94, 3) . Եգիպտոսէն կրնային իրենց զօրքերը դէպ

ի Արեւելքան Հնդկաստան տարածել եւ Անդղիայի զօրութիւնն ու գաղթականութիւնները ջնջել։ Արդ Անդղիայիք նոյն արշաւանքին այս ամենայն հետեւութիւնները տեսնելով, սաստիկ պյայլցան, եւ իրենց մէջ գաղթիայի գէմ անանկ գրգռութիւն եւ պատերազմի այնչափ մեծ եռանդ մը վառեցաւ, որ անհնարին շատ սատակ վատնեցին եւ ամէն կերպ ջանք ըրիշ տէրութիւններն ալ իրենց հետ միացընելու։

**117.** Մալդայի ասպետական կարգին ու Եղիպտոսի հանգամանքը։ Առ հարկ է որ Եղիպտոսի վրայ եւ անոր աշխարհակալութեան ճամբայ բացող Մալդայի վրայ տեղեկութիւն տանք։ Մալդայի (յառաջագոյն Յովհաննիսեանց ըսուած) ասպետական կարգը, որն որ Սիւլեյման Բ.ին՝ իր յառաջուան տեղը Հռոդոս կղզին առնելէն ետեւ, յիշեալ կղզին հաստատուած էր՝ նոյնն իրրեւ Սիկիլիայի աւատ կարողոս Ե.ին ընդունելով (Հատ. Ա. 31), իր նպատակին համեմատ՝ քաջութեան երեւելի գործքեր գործելէն ետքը, գրեթէ ամբողջ գար մանդործութեան մէջ անցուցած էր։ Եւրոպայի ամէն տէրութեանց մէջ ունեցած մեծամեծ ստացուածները գատարկութեամբ կը վայելէին իր անդամները, որոնք զանազան աղքերու ազնուական աներուն կրտոեր զաւկըներէն էին։ Իր նաւատօրմիոց՝ որուն գլխաւոր գործը պիտօր ըլլար Միջերկրական ծովը բարբարոսներու ծովահեններէն ազատ պահել, նոյն ատեն հազիւ քանի մը պղտիկ նաւերէ կը կազմուէր, որոնք ասպետներուն զբանաց կը ծառայէին։ որով Ալմերիցիք արձակ համարձակ Խտալիայի ծովեղբները աւարառութիւններ ու յափշտակութիւններ կը գործէին։ Յայտնի է որ բաներն աս վիճակին մէջ չէին կրնար երկայն ատեն մնալ, եւ Անդղիայիք՝ առիթ մը պատահածին պէս՝ նոյն կղզւոյն պիտի աիրէին, անոր համար Կաբուլէն ուղեց յառաջել։ — Եղիպտոսի հին բնակիչներն եղող Խբուինները գերութեան ու նուաստութեան մէջ ինկած էին. իսկ Արա-

բացիք, թէեւ արտաքուստ տակաւին իրենց աշխարհակալի կերպարանքը կը պահէին, բայց զանազան կարգ կամ դաս բաժնուած էին: Մէջերնէն քիչերը, որոնք Շէյխը կ'ըսուէին, քիչ մը կրթութիւն եւ ուսում ունէին. ուրիշ աւելի շատերը ստացուածքի տէր էին. իսկ մնացած բազմաթիւ մասը, որն որ Ֆէլլահներու դասը կը կազմէր, ամենեւին ստացուածք չւներ եւ ուրիշներու երկիրները կը բանէր: Ասոնցմէ զառ էին Պետուինները, որոնք անապատներու մէջ կը թափառէին ու առուտրով եւ աւելի շարագործութիւններով կ'ապրէին: Քոլոր երկիրը Դանէն անուանուած կուսակալի մը տակ էր, բայց կրնայ ըսուիլ որ նոյն կուսակալն ամենեւին իշխանութիւն չէր կրնար բանեցրնել. որովհետեւ գրեթէ իրմէ անկախ էին Մամլուդ բառած զինուորական գնդերը: Աս Մամլուդները՝ որոնք Զերքէզ գերիներէ յառաջ կու գային, հինգհարիւրական կամ վեցհարիւրական հոգւոյ գնդերու բաժնուած՝ քանուուշորս Պէյերու հրամանատարութեան տակ էին, իրենցմէ իւրաքանչիւր զինուոր երկ'երկու Ֆէլլահ ծառայ ունենալով: Պէյերուն մէջ աստիճանի զանազանութիւն կամ ստորակարգութիւն չկար. ամէն մէկը մէյ մէկ դաւառակի զլուխ էր. իրարու հետ անդադար կոխի կ'ընէին եւ անպակաս արիւնհեղութիւն կ'ըլլար: Յայտնի է որ վերին կուսակալն ասանկ մարդիկներէն չէր կրնար հպատակութիւն սպասել, մանաւանդ թէ իրենք զինքն ուզածնուն պէս կը գործածէին, եւ ոչ իսկ Դրան արուելու հարկը կը վճարէին, ուստի եւ իրենց վեհապետին դէմ ապստամբութեան վիճակի մէջ կը գտնուէին: Արդ այս ամենայն Նարոլէնին յոյս կու տար որ խիստ գիւրաւ կրնայ նոյն երկրին աշխարհակալութիւնը գլուխ հանել: Վերջին պարագան կ'ուզելը իր շահուն գործածել՝ անանկ ձեւացրնելով որ իրը թէ Դրան իրաւանց պաշտպանութեան համար նոյն արշաւանքը կ'ընէ, որով եւ կը կարծէր թէ Գաղղիայի ու Օսմանեան տէրութեան մէջ եղող խիստ հին դաշնաւու-

բութիւնն անով չքակուելէն զատ, ինք նցյն տերութենէն օգնութիւն ալ կ'ընդունի: Աս նպատակաւ ինք կը բաղձար որ Դալերան (42) քաջ քաղաքագետը կոստանդնուպոլիս գեսպան խաւրուի, բայց կառավարութիւնն ուրիշ անյաջող մէկը խաւրեց:

**118.** Մալդայի ու Եգիպտոսի առնուիլը: Ապոքիրի ժովային ճակատը: “Եաբոլէն՝ ինչպէս բախնք՝ վերը յառաջ բերուած հանդամներէն թէ Մալդայի եւ թէ Եգիպտոսի դիւրաւ տիրելու ակնկալութիւն ստանալով, Դուլոնի մէջ մեծ պատրաստութիւններ տեսնելէն ետեւ, զօրոնք ամէն մարդ Անդղիայի վրայ ըլլալու յարձակման պատրաստութիւն կը համարէր, իր խտալական բանակին մեծ մասովը (40,000 հոգի), երեւելի զօրապետներով ու զիանոց բազմութեամբ նաւ մտնելով, դէպ ի Եգիպտոս ճամբայ ելաւ (1798, Մայ. 19): Թէպէտ Անդղիացիք իր ետեւէն ինկան, բայց չկրցան գտնել, որով նաւատորմիզը կրցաւ անվեաս Մալդա համնիլ, որ կղզին զրեթէ առանց դէմ գնելու՝ անձնատուր եղաւ (Յունիս 12): Անկէ ետեւ՝ դարձեալ Անդղիացիներէն շտեսնուած՝ ընթացքը յառաջ տանելով, Մարտապուի քով խարիսխ նետեց, զօրքը ցամաք հանեց ու շուտ մը Աղեքոսնդրիա առաւ (Յուլ. 2): “Եաբոլէնին միտքն ան էր որ զէնքով զսպէ Մամլուդները՝ որոնք միայն կրնային իրեն դէմ գնել, Շէյխներն իրեն հետ կապէ՝ յուսացընելով որ Արարացւոց հին հռչակը պիտի նորոգէ, իսկ ժողովրդեան վստահութիւնը վաստրին՝ անոնց ինչքերուն ու անձնական ազատութեան ձեռք շբացընելով: Աս դիտաւորութեամբ յայտարարութիւն մը հրատարակեց, որուն մէջ կը զրուցէր թէ իրեւ ոռւլդանին բարեկամն եկած է՝ Մամլուդները զսպելու համար, որոնցը մէ աւելի Գաղղիացիք զՄէհմէտ եւ զկարանը կը պաշտեն: Մենք, կ'ըսէր, ճշմարիտ Միւսլիման Ենք, որովհետեւ Պապին իշխանութիւնը կործանեցինք, որն որ Միւսլիմաններուն դէմ պատերազմ կը հրատարա-

կէր. Մալդայի ասպետաց կարգը ջնջեցինք, որն որ կը կարծէր թէ Աստուած իրեն կը հրամայէ Միւզիմաններուն դէմ պատերազմիլ: Միւեւնոյն նպատակաւ Աղեքսանդրիայի մէջ դրեթէ փոփոխութիւն չըրաւ, հապա միայն քաղաքային խորհուրդ մը կազմելով ու հարկաժողովներ գնելով, սկսաւ Գահիրէի վրայ քալել: Ան երկու քաղաքներն իրարմէ բաժնող ամսյի անապատին մէջ, արեւուն սաստկութենէն, ջրոյ ու նոյն խոկ կերակրոյ պակասութենէն՝ զօրքերը խիստ մեծ նեղութիւն կրելէն ետեւ, Պիրամիդներուն քով տրուած ճակատին մէջ (որոնց վրայէն, ըստ Նաբոլէոնի իր բանակին, հազարաւոր տարիներ՝ աշուշնին գարձուցած՝ ձեզի կը նային,) յաղթեցին Մամլուդներուն (Յուլ. 21) եւ անմիջապէս Գահիրէ մտան (Յուլ. 22): Եւ թէպէտ քանի մ'օր ետքը դիպեցաւ Ապոքիրի ծովային ճակատը (Օդոստ. 1), որուն մէջ Անգղիայի Նելսոն ծովապետը, որն որ վերջապէս Գաղղիացւոց նաւատորմին ան կողմերն ըլլարն իմանալով՝ հօն եկած էր, նոյն նաւատորմիզը դրեթէ բոլորովին փճացուց. բայց ասիկայ Նաբոլէոնին յաղթական ընթացքը չկրցաւ արգելուլ, հապա անոր հակառակ իր ձեռնարկութիւնը գլուխ հանելու աւելի զրգիռ եղաւ, որովհետեւ նաւատորմին ջնջուելով՝ ետ գառնալու միջոցէն զըրկուած էր: Ուստի եւ մէկ կողմանէ առնուած տեղերը՝ Եւրոպական կերպով նոր կառավարութիւններ ու ուժիկանութիւն գրուած եւ դիտունք երկրին բնական ու արուեստական գանձերը հետազոտած ատեն, մէկալ կողմանէ բանակին մէկ մասը՝ Տըֆէ զօրապետին հրամանատարութեամբը՝ դէպի ի Վերին Եղիպատոս յառաջ քալեց, եւ Սետիմանի ճակատէն ետեւ (Հոկտ. 7) նոյն երկրին տիրեց: Խոկ ինք Նաբոլէոն Գահիրէի մէջ ելած մեծ ապատամբութիւնը զապեց (Հոկտ. 21):

**119.** Ասորիքի անյաջող արշաւանքը : Նաբոլէոն ետ կը գառնայ: ‘Նաբոլէոն տակատին կը յուսարո՞ր Գառուն իր կերպարանեալ բարեկամութենէն խա-

բուելով, իր բազմացածին համեմատ՝ հետք դաշնակցութիւն կ'ընէ: Բայց իր սպասած դաշնաւորութեան տեղ՝ Դրան Գաղղիայի գէմ պատերազմ հրատարակելուն եւ իր վրայ բանակ մը քալեցրնելուն լուրն առաւ (1799, Յունու.): Արդ շուզելով Եգիպտոսի մէջ նոյն բանակին հասնելուն սպասել, մանաւանդ աղէկ հասկրնալով որ Եգիպտոս չիկրնար պահել առանց Ասորիքն ալ ձեռք բերելու, ինչու որ Դրան զօրքերը հոնկէց գիւրաւ Եգիպտոս կրնային մտնել, Ասորիքի արշաւանքը սկսաւ: Հոն ալ իսկզբան մեծ յաջողութիւն ունեցաւ. բայց նոյնը երկայն շտեւեց: Էլ-Արիշի քով Մամլուդները յաղթելէն ետեւ (Փետր. 20), Յոպակ առաւ (Մարտ 6) և Ակիրն (Ս. Ժան ա՛Ազր) պաշարեց, ուր իր բախտին յաջողութիւնը առաջին հարուածն ընդունեցաւ: Երբ որ մէկ կողմանէ քաղաքին մէջի Օսմանեան զօրքը Գաղղիացւոց ամէն յարձակումները քաջութեամբ կը վանէր ու նոյն քաջ զինուորներէն շատերը կը մեռցընէր, մէկալ կողմանէ Տաճկական բանակ մը երկրին ներսի դիերէն իրենց գէմ կը քալէր: Եւ թէպէտ աս վերջին բանակը Կաղաքեթի քով ժիւնոյ զօրապետէն եւ Գաբորի քով (Ապր. 16) Գլեպէրէն յաղթուեցաւ. բայց ասով Կաբուլէոնին օգուտ մը շեզաւ, որովհետեւ իր բանակին մէջ ժանտախտ կինալով, ստիպեցաւ պաշարումը վերցընել (Մայ. 20) ու մեծ նեղութեամբ ետ քաշուիլ: Գահիրէ դառնալէն ու քիչ մը ոգի առնելէն ետեւ, Ապուքիրի քով Օսմանեանց բազմաթիւ բանակը յաղթեց (Յուլ. 25): Արդ թէեւ ամէն պարագաները մէկտեղ առնելով, իր վիճակը չէր կրնար գէւ սեպուիլ. բայց Գաղղիացւոց զէնքերուն նոյն ատեն Եւրոպայի մէջ ունեցած անյաջողութիւններն իր վրայ անանկ մեծ ազդեցութիւն ըրին, որ միտքը դրաւ ետ գառնալ: Աւստի Եգիպտական բանակին հրամանատարութիւնը Գլեպէր զօրապետին ձգելով, շուրջ 500 հոգւով՝ երկու կրկնայարկի ու քանի մը փոքր նաւերու վրայ՝ Աղեքսանդրիայէն գաղտուկ ճամփայ ելաւ (Օդոստ.

24), եւ իր յաջողութեան աստղէն առաջնօրդուելով, Անդղիացւոց նաւատորմին շպատահած՝ Գաղղիա հասաւ ու Ֆրեժիւս ցամաք ելաւ (Հոկտ. 8):

**120.** Երկրորդ գաշնակցութեան սկզբնաւորութիւնը: Ռուսիա, Անգղիա, Օսմանեան տէրութիւն ու Սիկիլիա կը գաշնակցին: **Տեսնենք** հիմայ Նաբուլէնի բացակայութեան ատենը Եւրոպայի մէջ եղածները: Ինչպէս վերը յիշատակեցինք (116), Եգիպտոսի արշաւանքն Անդղիայի մէջ խիստ մեծ հոգեր ու վախեր պատճառած էր. եւ ոչ իսկ Ապոքիրի քով Գաղղիացւոց նաւատորմղին չնջուիլը (118) եւ ասով Անդղիացւոց՝ Միջերկրական ծովուն տէրութիւնը ձեռք բերելը, բաւական կը լլար նոյն վախերը փարատելու: Անդղիացիք մոքերնին դրին ամենեւին չհանդչիլ, մինչեւ որ Եգիպտոս Գաղղիացւոց ձեռքէն չհանեն: Բնական էր որ իրենց կողմն ամենէն յառաջ վաստրկուէր Օսմանեան տէրութիւնը, որմէ կը յափշտակուէր Եգիպտոս. ինչպէս որ եղաւ ալ յիշեալ Ապոքիրի ծովական ճակատէն ետեւ: Դուռն Եւրոպայի մէջ ամենէն հին բարեկամութեան կապը քակելով, Գաղղիայի գէմ պատերազմ՝ հրատարակեց Եգիպտոս առնելուն համար (1798, Սեպտ. 11): Բայց աս Եգիպտական արշաւանքն ուրիշ տէրութեան մ'ալ Գաղղիայի գէմ ելլելուն, եւ Անդղիացւոց բաղձանքին համեմատ՝ նոր գաշնաւորութիւն մը դրուելուն առիթ եղաւ: Ռուսիայի Պօղոս Ակայորը, որն որ Մալդացւոց ասպետական կարգին վըսյ առանձին ուէր ու մեծարանք ունէր, Մալդա կղզւոյն առնուելն ետեւ, ինք զինքը նոյն կարգին կարգապետ ընտրել տալով (Հոկտ. 27), Գաղղիայի թշնամեաց հետ միացաւ: Ասանկով սկիզբ եղաւ իրկրորդ դաշնակցութեան: Ռուսիա գաշնակցեցաւ Սիկիլիայի (1798, նոյ. 29), Դրան (Դեկտ. 23), Անդղիայի (Դեկտ. 29) եւ եռքէն մինչեւ Բորդուկալի (1799, Սեպտ. 28) հետ: Անդղիա գաշնակցեցաւ Սիկիլիայի (1798, Դեկտ. 1) ու Դրան հետ (1799, Ծունու. 5):

իսկ Ամերիկա Դրան հետ (Յունու. 21): — Բոլոր առ դաշնակցութեանց պայմաններն էին իրարու ստացուածոց փոփոխ երաշխաւորութիւն, միաբան պատերազմ եւ միայն ամենքը մէկտեղ խաղաղութիւն բնել. բոլոր նաւահանգիստներն ու առանձին Միջերկրական ծովունները՝ Գաղղիացւոց նաւերուն ու վաճառականութեան համար գոցել: Անդպիս Ռուսիային դրամական օգնութիւն կու տար: Աս ամեն դաշնակցութիւնք ութը տարւան համար էին:

**121.** Աւստրիա դաշնակցութեան մէջ կը մտնէ: Պրուշ չէզոք կը մնայ: Աս երկրորդ դաշնակցութիւնը՝ որչափ որ ալ զօրասոր սեպտեմբ, ան ատեն կրնար գլխաւորաբար յարձակողական պատերազմի ձեռք զարնել, երբ որ Գերմանիայի մեծ տերութիւնները մէջը մտնէին: Դաշնակիցք զոնէ զլւասրիա իրենց կողմբ վաստրկելու յոյոր չէին կորորնցուցած: Սայդ Է՛ Ռաշտափի բանակցութիւնք (112) տակաւին կը շարունակուէին. բայց մէկ կողմանէ նոյն բանակցութեանց ընթացքին մէջ պատահած գժուարութիւնները, մէկալ կողմանէ ալ՝ զլիսաւորաբար Հռոմի (113) ու Հելլուետիայի (115) իրողութիւններուն վրայ Աւստրիայի նեղանալովը՝ Աւստրիական ու Գաղղիական կառավարութեանց մէջ եղած զրգուութիւնը, կը ցուցընէին որ նոյն երկու տերութեանց բարեկամութիւնը երկայն ժամանակ պիտի շտեւէ: Նոյն միջոցներուն անանկ դէպք մ'ալ պատահեցաւ, որն որ շատ օգնեց աս երկու տերութեանց իրարու դէմ ունեցած զրգուութեան սաստկանալուն: Այէննայի ժողովուրդը Գաղղիայի Պետոնատոդ գեսպանին պալատը յարձակելով, Գաղղիացւոց երեքգուննեան դրօնն այրեց, որուն դէմ կառավարութիւնը ձայն շհանեց (1798, Ապր. 13). Եւ թէպէտ ետքէն Գաղղիայի պահանջած հատուցման վրայ Աելի բանակցութեան մէջ խօսուեցաւ (Մայ. 30—Յուլ. 6), բայց օգուտ մը շեղաւ: Ան ատենէն Աւստրիա սկսաւ Անդպիայի ու Ռուսիայի հետ բանակցիլ

եւ կապուիլ, որուն յայտնի ապացոյցն եղաւ Ռուս բանակի մը Աւատրիայի երկիրներէն անցնիլը (Դեկտ.)։ Ասոր հակառակ Պլուշ, Աւատրիային ու Ռուսին՝ զինքն իրենց կողմբ վաստրկելու համար ըրած ջանքը շահպելով, գուցէ ալ Գաղղիայի Աիկէյէս (31) գեսպանին խորամանկ հնարքներէն խաբուելով, ուզեց իր չէզոքութեան մէջ հաստատուն կենալ։ Կոյն պատերազմական տէրութիւնը մէկէն իր ընթացքը փոխեց եւ ամենէն աւելի խաղաղատէր կ'երեւար. անոր միտ չէր զներ որ տէրութեան մը համար ամենավեսասակար փորձ մըն է անանկ գործքի մը ձեռք զարնել կամ անանկ ընթացք մը բռնել, որով իր զօրութեան հիմն եղող սկզբունքները կը քայքային։ — Ինչպէս որ է նէ, Գաղղիայի գէմ նոր դաշնակցութիւն մը դրուած էր, որն որ ընդարձակութեան կողմանէ առաջինէն վար չէր մնար. բայց նոյն իսկ աս ընդարձակութեամբը կը կապուէր ու կը տկարանար։ Եւ սառոգիւ Լոնտոնի, Վիէննայի ու Պետրոպոլիտի իրարմէ ունեցած հեռաւորութիւնը՝ երեք տէրութեանց իրարու հետ միաբան գործելուն ինչ դժուարութիւն չէր պատճառեր։ Դարձեալ ինչ դժուարութիւն չէր հաներ իրենց առջեւը Պլուշի չէզոքութիւնը։ Ինչ մեծ արգելքներ չէին ելլեր դիմացնին՝ Անգղիայի ու ցամաք երկրին տէրութեանց շահերուն իրարմէ տարրեր ըլլալէն։

**122.** Կէապուսոյ իրողութիւնները։ Պարթենոպեան հասարակապետութիւն։ Պաշնակիցք հասուն ու միաբան խորհրդով գործքի մը ձեռք շզարկած, իրենցմէ մէկուն ինք իրմէ բռնած ընթացքը՝ մեծ շփոթութեանց պատճառ եղաւ։ Կէապուսոյ Փերգինանդ Դ. թագաւորը, ինք զինքը բոլորովին որսորդութեան ու ձկնորսութեան տալով, տէրութեան գործքերն իր կարոլինա ամսուանցն ձեռքը կը թողուր. իսկ աս թագուհին՝ թող Մարիամ Անդուանէգին քոյրն ըլլալը (19), բոլորովին անձնատուր էր Անգղիայի գեսպանին ու անոր ամսուանցն եւ անոնց խորհրդովը կը վարուէր։

Արդ Գաղղիայի յեղափոխականաց գէմ ունեցած ատելութեամբն ու Անգղիական աղդեցութեամբ՝ զժագաւորը նոր կազմուող գաշնակցութեան մէջ մտնելու համոզելէն զատ, ասոր ալ հաւանեցուց որ շուտ մը մեծ բանակ ժողվելով, նոյն անկիրթ զօրքերն Աւարիայի Մադ գօրապետին հրամանառարութեամբը Հոռոմի աէրութեան վրայ քալեցրնէ: Բայց ըստ ինքեան ալ թէ Նէապոլոյ ու Գաղղիայի եւ թէ առաջին տէրութեան ու Հոռոմի հասարակապետութեան մէջ խել մը ժամանակէ վեր մեծ դրդուութիւնը կը տիրէր: Վերջին հասարակապետութիւնը հաստատուելէն վեր՝ իր գլուխն եղաղ հիւպատաները միշտ խօսքով ու գործքով կը ցուցընէին թէ Նէապոլոյ գէմ դիտաւորութիւն մ'ունին: Իրենց ընթացքն այնչափ յայտնի էր, որ Գաղղիայի կառավարութիւնը՝ որուն համար կը զրցուէր թէ աս բաներն իր գլխին տակէն են, պաշտօնական կերպով հրատարակեց որ ինք Նէապոլոյ գէմ ամենեւին թշնամական միտք չունի: Ի վերայ այօր ամենայնի Եգիպտական արշաւանքին սկիզբը Գաղղիացիք Մալդա առին, առանց բանի տեղ զնելու անոր վերին աւատապետին՝ Նէապոլոյ թագաւորին իրաւոնքը (118): Ասոր դիմացը Նէապոլոյ կառավարութիւնն ալ Գաղղիացւոց նաւատորմղին ետեւէն ինկող Նէլսոնին նաւատորմղին օգնեց կամ իր նաւահանգիստները մտնելու եւ կարօտութիւնը լեցրնելու թղլ տուաւ, որն որ մէջերնին գրուած խաղաղութեան դաշանց գէմ էր (89): Ուստի երբ որ Նէլսոն Ապուքիրի քով Գաղղիացւոց նաւերը զարկաւ (118), աս վերջինները սկսան Նէապոլոյ գէմ սաստիկ դառն ու դրդուեալ լեզու մը բանեցրնել, իբր թէ իրենց գլուխն եկող աս դժբախտութեան սկզբնապատճառը նոյն տէրութիւնն եղած բլայ. որուն վրայ Հոռոմի հիւպատաներն ալ անոր գէմ սաստիկ յայտարարութիւն մը հանեցին: — Ինչպէս որ է նէ, Նէապոլուցւոց բանակը Հոռոմ քաղաքն առաւ (1798, նոյ. 23) եւ այնչափ շարիք գործեց, որչափ

յառաջագոյն Գաղղիացիք դործած էին : Բայց ետք քաշուող Գաղղիացիք քիչ մը ետքը Շանդիսնէ զօրապետին հրամանատարութեամբը նորեն գալով, Նէապոլուցիները վահեցին, Հռոմ առին (ԳԵԿ. 15), եւ բուն իսկ անոնց առհմանները մտան : Նէապոլուց արքունիքն ինչ ընելիքը չգիտնալով, իր նաւատօրմիզն այրեց, Սիկիլիա փախաւ, եւ մայրաքաղաքն ու բոլոր երկիրը թշնամեաց ձեռքը թողուց : Մագ եւ թագաւորին թող տուած կուսակալը խիստ նեղե գալով, Գաղղիացւոց հետ դաշինք դրին (1799, Յունու. 11), որով Գարուայի բերդն անոնց կը յանձնեին եւ յանձն կ'առնուին տասը միլիոն ֆրանք տուգանք տալ : Առոր վրայ Լածարոնի ըսուած խաժամուժն անանիկ կատղեցաւ, որ գեղացիներու եւ ցոկանասի գատապարտուածներուն հետ ոտք ելաւ, մայրաքաղաքին տիրեց եւ սկսաւ սաստիկ չարագործութիւններ ընել, այնշափ որ թագաւորական կուսակալը ձգեց Սիկիլիա փախաւ, իսկ Մագ Գաղղիացւոց պաշտպանութեան գիմեց, որոնք զինքը բռնեցին իբրեւ պատերազմի գերի Փարիզ խաւրեցին : Առոնք ըլլալն ետեւ՝ Շանդիսնէ արիւնահեղ կոփեներով Նէապոլիս մայրաքաղաքն առաւ (Յունու. 23), եւ երկրին հասարակապետութիւնը<sup>1</sup> կանգնեց (Յունու. 25). բայց զօրապետին ու Գաղղիայի կառավարութեան մէջ վէճ ելելով, նոյն կառավարութիւնն աս հասարակապետութիւնը կերպապէս չճանչցաւ :

**123.** Գաղղիացւոց եւ զաշնակցաց վիճակը : Առնոսի կողմերուն պատերազմական դէպքերը : Առ Նէապոլուց գլուխն եկած մասնական գժբախտութիւնը չէր կրնար զաշնակցաց առաջին եռանդը տկարացրնել եւ իրենց ձեռնարկութիւններէն ետ կեցրնել, մասնաւանդ որ մէկալ կողմանէ Գաղղիայի ելեւմտից նեղութիւնն ու կառավարութեան համարման օրէ օր աւելի կորսուիլը՝ նոյն իսկ տերութեան մէջ իր ամէն մէկ

<sup>1</sup> République partibénoyéenne.

քայլը կը գտուարցընէր։ Գրեթէ ամենքը, զօրավար եղեր է՝ պաշտօնատէր եղեր է, իրենք իրենց գլխուն վարուիլ կ'ուզէին, չէ թէ կառավարութեան հպատակիլ։ Չափազանց ու չափաւորեալ հասարակապետականներուն մէջ երկուակութիւնք ու կոիրք անպակաս էին։ Ասկից զատ՝ Գաղղիայի ամենէն քաջ բանակն ու ամենէն ճարտար զօրապետները Եղիպտոս կը գտնուէին։ որով եւ իր Եւրոպայի մէջ գործող բանակներուն գլուխը՝ հազիւ երկրորդական զօրապետներ կրնար գնել, որ որ թշնամեաց հրամանատարները նշանաւոր զօրապետներ էին։ Կարողոս արքիդքոսին ու Առվարով սպարապետին (101) գաշնաւորաց բանակներուն գլուխը զրուիլը՝ իբր թէ յաղթութեան նախագուշակ մըն էր։ Իրերն աս վիճակի մէջ գտնուած ատեն՝ պատերազմը միեւնոյն ժամանակ թէ Աւերին Ռևնոսի գիերը եւ թէ Խոտալիս սկսաւ։ Եւ տարի մը չմքնցած՝ երկու կողմերն ալ Գաղղիայիք իրենց նախորնթաց յաղթութիւններուն պատուզը զրեթէ ամբողջ կորունցուցած էին։ — Պատերազմին գործքով սկիզբ ըրին Գաղղիայիք՝ խաղաղութեան ատեն իրէնպրայդշտայն պաշարմանք (112) առնլով, որուն պահապանները սովուն ստիպուեցան ձգելու երթալու (1799, Յունու. 24)։ Սոյց է անկից յառաջ Ռուս բանակի մը Աւստրիայի երկիրները մտնելը (121), վերջին տէրութեան՝ Գաղղիայի հետ ունեցած յարաբերութիւններուն հետ չէր համաձայներ, եւ Գաղղիայի կառավարութեան աս նիւթին վրայ բրած հարցման՝ գոհացուցիչ պատասխան մը շտրուեցաւ։ մանաւանդ թէ՝ ինչպէս յառաջ ալ ըսինք՝ երկու տէրութեանց մէջ զրդուութիւն կար (121)։ Բայց եւ այնպէս տակաւին պատերազմ չէր բացուած։ Հազիւ վրան խել մ'ատեն անցնելէն ետեւ, Ժուլիոս 42,000 հոգւով Սդրազպուրի քովին Ռևնոսն անցաւ (Մարտ 1). նոյնպէս Անտառամ՝ Հիւնինիէնի քովին, իսկ Նէյ Մանհայմի քովին յիշեալ գետն անցան, եւ վերջին զօրապետը նոյն Մանհայմ քաղաքը զօրքը բռնեց։ Բայց

նոյն օրերը Կարոլոս ազգիդուքով ժուրտան զօրապետին գէմ Օսղբախի (Մարտ 21) ու Սղոցախի (Մարտ 25) ճակատները վաստրիկելով, զինքը Ռևնոսի վրայէն ետ դառնալու ստիպեց. ինքն ալ Հելուետիա դիմեց (127): — Պատերազմը սկսելէն ամիս մը ետքը Ռաշդատի գեսպանաժողովը լուծուեցաւ (Ապր. 8): Գաղղիացւոց գեսպանները ճամբայ ելած ատեննին՝ ազգաց իրաւանց գէմ՝ յարձակում կրեցին, իրենցմէ երկուքն անագործյն կերպով ոպանուեցան, իսկ երրորդը մեծ գժուարութեամբ հազիւ կրցաւ մահուանէ ազատիւ (Ապր. 28):

**124.** Վերին Խոալիսյի մէջ պատերազմէն յառաջ եղածներն ու ներկայ վիճակը: Աս միջոցին եղած Խոալիսյան պատերազմները կը պահանջնին որ մոտագրութիւննիս քիչ մը նախընթաց գէպերուն գարձնենք: Սարդինիայի Կարոլոս Էմմանուէլ նոր թագաւորը, իր հօրը Գաղղիայի հետ խաղաղութեան դաշինք գնելէն (88) գրեթէ տարի մը ետքը, վախէն բռնագատուած՝ պաշտպանողական ու յարձակողական դաշնաւորութիւն մ'ալ ըրած էր (1797, Ապր. 5): Բայց առ նուաստացումն ալ բաւական չէր. Գաղղիացիք նոյն թագաւորութեան ջնջուիլը կ'ուզէին: Իրենց զրդութովը Լիկուրեան հասարակապետութիւնը (93) առ տերութեան գէմ կոխներ կը հանէր՝ բաելով թէ թագաւորն իր սահմանները բռնաբարած է. եւ աս կոխները Սարդինիայի մէջ եղող ռամկապետականներուն խըստելուն առիթ կու տային: Թագաւորը նեզի գալով, Գաղղիացւոց Պրիւն զօրապետին հետ դաշինք գրաւ (1798, Յունիս 28), որով Գուրիինի ամրոցն իրենց կը յանձնէր, եւ առոր դիմացն իրենցմէ խստաւմ կ'ընդունէր որ Գաղղիայի հասարակապետութիւնը զինքն ամեն կերպ յարձակմանց գէմ կը պաշտպանէ: Առվ թէպէտ արտաքին կոխն անմիջապէս գաղքեցաւ եւ ներքին ապատամբք հանդարտեցան. բայց Սարդինիայի թագաւորն իրը թէ Գաղղիայի վերին իշխանութեան

տակ մոտաւ եւ իր մայրաքաղաքին մէջ գերի եղաւ։ Բաներն աս վիճակին մէջ զ անուելով, Գաղղիացւոց պարզ կամքը բաւական էր զինքը զահէն վար առնելու, ինչպէս իրօք ալ եղաւ։ Գաղղիայի կառավարութիւնը՝ Նէապոլսեցւոց Հոռոմ յարձակելուն (122) ըուրն առնելուն պէս, Նէապոլսոց հետ՝ Սարդինիայի գէմ ալ պատերազմ հրատարակեց (1798, Դեկտ. 6), ըսելով որ հասարակապետութեան թշնամեաց հետ գաղտնի միաբանութեան մէջ է։ Ըուտ մ'ալ Գաղղիացիք՝ Ճոպապէր զօրապետին հրամանատարութեամբը՝ Բիեմննդէու Մոնֆերագ ձեռք անցուցին, եւ թագաւորը ստիպեցաւ ցամաք երկրին վրայ ունեցած բոլոր իրաւունքներէն հրաժարելով (Դեկտ. 9), Սարդինիա կզզին քաշուիլ։ Իրմէ առնուած բոլոր աս երկիրներուն վրայ առժամանակեայ կառավարութիւն մը դրուեցաւ՝ գաղղիականին նման սահմանադրութեամբ։ — Մինչեւ նոյն ժամանակ Գաղղիացիք՝ ի շնորհս Սպանիայի՝ Բարմայի գլուխութեան ձեռք շեն դպցուցած։ Ասոր հակառակ Լուգդայի մէջ՝ ազնուապետական կառավարութեան տեղ՝ ռամպապետական կառավարութիւն դրին (1799, Փետր.), նոյնպէս Դուուկանայի մայրաքաղաքն ալ մտան (Մարտ 25) եւ զՓերդինանդ գ. մեծ դուքսն իր երկիրներէն ելլելու ստիպեցին։

**125.** Գաշնակցաց Խտալական յաղթութիւնները։ Գաղղիացիք Աերին Խտալիայէն կը մերժուին։ Բայց արդէն նոյն ժամանակները գաշնակիցք իրենց յաղթական արշաւանքը սկսած էին։ Աւստրիացւոց Գրէյ սպարապետը՝ Գաղղիայի Շերէր զօրապետին գէմ Վերոնայի (1799, Մարտ 26) ու Մանեանոյի (Ապր. 5), ճակատները վաստրկեցաւ, որմէ ետքը Սուվարով սպարապետը Ռուսի զօրքով գալով, բոլոր Ռուսականն Աւստրիական բանակին հրամանատար եղաւ (Ապր. 16). իսկ Շերէր՝ որ Աստայէն անդին անցած էր, Գաղղիացւոց հրամանատարութիւնը թողւց։ Գաշնակիցք՝ սնար յաջորդող Մարտ զօրապետին՝ Գաստանոյի քով ՊԱՏՄ. ՔԱՂԱՔ. Գ.

յաղթելով, յարձակմամբ յիշեալ գետն անցան (Ըստ. 27) ու Միլանի տիրեցին, որով եւ Այսրալպեան հասարակապետութիւնը (93) ջնջուեցաւ։ Անկից վերջը քանի մը բերդերու ալ տիրելէն ետեւ, ոստիիկ կռուով զՄորոյ իր բանած դիրքէն մերժելով (Մայ. 19), Գուրին ալ առին (Մայ. 27)։ Եւ թէպէտ նոյն միջոցին վրայ հասաւ Մագտոնալ, որն որ Նէապոլոյ մէջ Շանքիոնէին (122) տեղն անցած էր, եւ Մոտենայի քով յաղթութիւն մ'ըրաւ (Յունիս 15)։ բայց Դրեպպիսցի քով չարաշար յաղթուելով (Յունիս 17—19), իր զօրաց մնացորդովը ճենուայի սահմաններն անցաւ ու յառաջագոյն հոն քաշուող Մորոյին հետ միացաւ։ Երկրորդ ամիսը գաշնակիցք Աղեքսանդրիայի ու Մանդուայի բերդերն ալ առին (Յուլ. 21 ու 28)։ Գաղղիացիք ժուապէր զօրապետին հրամանատարութեամբը նոր բանակ մ'ալ քալեցուցին, որն որ Վերին Խոտալիա ձեռք բերելու ջանք ըրաւ։ բայց առ բանակն ալ Նովիի քով Սուվարովին յաղթուեցաւ (Օգոստ. 15), Այսպէսով հետզհետէ բոլոր ան կողմերը գաշնակցաց ձեռքն անցան։ Իրենց առ ամէն յաջողութիւններուն մէծապէս օգնեց ան պարագան, որ բոլոր առնուած տեղերուն ժողովրդեան մէծ մասը՝ որն որ Գաղղիացիներէն մէծ նեղութիւն կրած էր, գաշնակցաց բանակները մօտենալուն պէս՝ զանոնք իրրեւ իր ազատիչները կ'ընդունէր, ոտք կ'ելլէր եւ անոնց յաղթութիւնները կը դիւրինցընէր։

**126.** Գաղղիացւոց Նէապոլայ ու Հռոմի երկիրներէն մերժուիլը։ Աւելի գժուարութիւն կրեց Նէապոլոյ մէջ հին իշխանութեան հաստատուիլը, որովհետեւ նոր կարդադրութիւնները հոն բազմաթիւ կողմնակիցներ ունեին։ Մագտոնալ՝ Վերին Խոտալիայի կողմերն երթալու համար՝ իր զօրաց մէծ մասովը հոն կից ելած առեն (125), քանի մը բերդերու մէջ պահակապան զօրքեր թող տուած էր, որոնց օգնութեան վրայ վտահելով հասարակապետականք՝ թագաւո-

բականոց դէմ կը գնեին։ Աս վերջինները՝ Գաղղիացի զօքքերուն տակաւին Կէապոլոյ մէջ Եղած ատեն՝ Գալապորիա ոռոք Եղած էին, եւ օրէ օր աւելի կը զօրանային ու աւելի երկիր ձեռք կը բերէին՝ Ռուֆոյ կարգինալին առաջնորդութեամբը, զորն որ թագաւորն իր ընդհանուր տեղակալն ըրած էր։ Արդ երբ որ՝ Բնչպէո բախնք՝ Մագտոնալ Գաղղիացի զօրաց մեծ մասովը ձգեց զնաց (1799, Մայ. 5), թագաւորական բանակը սկսաւ մայրապալաբին վրայ քալել։ Մէկալ կողմանէ Ռուփ եւ Օսմաննեանք ծովին միեւնոյն տեղը կը դիմեին։ Այսպիսով Ռուփոյ թէ առ երկու ազգերէն եւ թէ Անդզիացիներէն օգնութիւն գանելով, մայրաքաղաքին առջեւը հասաւ։ Հոն տանն օր զանազան կոիւներ, ներքին շփոթութիւններ, սաստիկ արիւնչեղութիւններ ու անագորանութիւններ պատահելէն ետեւ, վերջապէս Կէապոլիս անձնատուր Եղաւ (Յունիս 23)։ Բայց թագաւորականք իրենց յաղթութեան պարծանքն արատեցին՝ տռածեցին՝ տռած խօզերնուն դէմ՝ հասարակապետականներէն շատ մարդ մեռցընելով, որոնցմէ օրինակ առած՝ իրենց կողմն Եղող խաժամնուժն ալ շարաշար կոտորած ըրաւ։ Ես միջոցին Անդզիացւոց նաւատորմիզը նաւահանգիստը պաշարած կը պահէր. եւ Կէլսոն իր ծովագետական նաւուն վրայ դՓերդինանդ Դ. ետ բերաւ, որն որ վեց ամսուան հեռաւորութենէ ետեւ՝ իր մայրաքաղաքը մտաւ (Յուլ. 10)։ Աւելի ուշ Եղաւ Հռոմի աէրութեան Գաղղիացիներէն ազտիլը՝ Կէապոլոյ մէջ թագաւորական իշխանութեան հաստատուելէն ետեւ, Կէապոլսեցիք, Ռուպը, Անդզիացիք եւ Օսմանները ծովին ու ցամաքէն նոյն երկիրը դիմեցին։ Հուոմ մայրաքաղաքը Կէապոլսեցւոց ու Ռուպաց անձնատուր Եղաւ (Սեպտ. 30)։ Քիչ մը եաբբ Զիվիդավեքքիս ալ առնուեցաւ. իսկ Անգոնա, որ ծովաւ կողմանէ՝ Ռուսական Օտմաննեան գումարտակով մը, եւ ցամաքի կողմանէ Աւտորիական գնդէ մը պաշարուած էր, երկայն տաեն դիմանայէն ետեւ, վեր-

ջին գնդին անձնատուր եղաւ (Նոյ. 11): — Ասանկոյի  
բոլոր խտալիայի մէջ Գաղղիացւոց ձեռքը՝ միայն Ճենուա  
մնաց, որն որ իբրև Լիկուրեան հասարակապետութիւն  
կը կենար:

**127.** Ռուսիայի եւ Աւստրիայի մէջ պազու-  
թիւն կը մտնէ: Ռուսի բանակը Հելուետիայի մէջ կը  
յաղթուի: Աս յաղթութեանց օրերը խաղաղութիւ-  
նը հաստատելու ժամանակ էր: Պրուշի պէս չէզոք կե-  
ցող տէրութեան մը՝ ասկից աւելի ինչ յարմար առիթ  
կրնար ըլլալ բոլոր զօրաւթեամբ ետեւէ իյնալու որ  
Եւրոպայի տէրութեանց գումարութեան խախտեալ  
շնորի նորէն հաստատուի: Բայց յաղթութիւնն իմաս-  
տութեամբ եւ օգտիւ գործածելը՝ ամէն ատեն եւ ա-  
մէն տեղ՝ նոյն իսկ յաղթութիւնը ստանալէն դժուար  
եղած է: Մէկդի թողունք զՊրուշ. բուն դաշնակիցք  
ալ ծանրագին ժամանակն առանց օգտու քաղելու  
անցուցին, եւ տարին շլմբնցած՝ դաշնակցութիւնը լու-  
ծուելու սկսած էր՝ Ռուսին գուրս ելլելովը, որուն  
պատճառները կը յայտնուին պատերազմին քանի մը  
դիպուածներէն, զորոնք հոս պիտի տեսնենք: — Դա-  
շնակցաց արշաւանքին սկսած ատենը, Հելուետիա կե-  
ցող Գաղղիական բանակին Մասսենա հրամանատարը,  
կրաւպիւնտէնի տիրած (1799, Մարտ 6) եւ Ֆորարլ-  
պէրի յարձակած էր, բայց հոն յաջողութիւն չէր  
գտեր: Ժուրտան զօրապեամբ՝ Օսդրախի եւ Սդոդախի  
քով յաղթուելէն ետեւ (123) Հելուետիայի մէջ  
Գաղղիացւոց դիբը խիստ վտանգաւոր էր: Եւ թէ-  
պէտ Մասսենա իր հաստատութեամբը տեղացւոց ոսք  
ելլելն արդելեց. բայց երբ որ մէկ կողմանէ կարողու  
արքիդաքուր՝ Գերմանիայէն (123), մէկալ կողմանէ ալ  
Հոգէ ու Պելլեկարա՝ Ֆորարլպէրիէն ու Դիբովլէն հոն  
գիմեցին, քաջութեամբ դէմ դնելէն ետեւ, Անդեր-  
թուրի ու Ցիւրիխի քով յաղթուեցաւ (Մայ. 27 եւ  
Յունիս 4), որով Հելուետիայի կէսն Աւստրիացւոց  
ձեռքն ինկաւ: Ամէն մարդ կը ոպառէր որ արքիդաքուր

Հելուետացւոց յօժարութիւնն իր սգտին գործածելով, շուտ մը բոլոր երկիրը Գաղղիացիներէն կը մաքրէ, եւ գուցէ հոնկից նոյն իսկ Գաղղիայի վրայ կը քալէ: Բայց զարմանքով տեսնուեցաւ որ ամենեւին շարժում չ'ըներ, որով Մասսանա ատեն կը ստանայ նոր զօրքերով զօրանալու եւ ամուր գիրք մը բռնելու: Աս շրմբոնուելու ընթացքին պատճառն էր Ռուսաց ու Աւստրիացոց մէջ մտած նախանձն ու պազութիւնը: Մէկ կողմանէ Ռուսք աղէկ աչքով չէին տեսներ Աւստրիացոց՝ Հելուետիա բռնելը, վախնալով որ արտաքոյ կարգի կը զօրանան. որովհետեւ արգէն իտալիայի ու Գերմանիայի մէջ հաստատուած էին: Մէկալ կողմանէ իտալիա եղող Աւստրիայի զօրապետներուն գժուարը կու դար Ռուսի մը վերին հրամանատարութեան տակ ըլլալ (12օ), եւ Աւստրիայի դահլիճը կ'ուզէր որ նոյն թերակղզւոն վրայ միայն ինք գործէ: Աերջապէս կը ցան միաբանիլ ու որոշել որ Ռուսաց բոլոր բանակը՝ քանի մ'աւստրիական զնդերով՝ Հելուետիա գործէ, իսկ միայն Աւստրիացիք՝ իտալիա ու Գերմանիա: Ասանկով Գորսագովի տակ նոր եկող 36.000 Ռուս զօրքը Հելուետիայի մէջ Աւստրիացւոց տեղն անցաւ, եւ Սուվարով հրաման ընդունեցաւ իտալիայէն հոն երթալու (Օգոստ.): Իսկ կարոյս արքիդոքոն՝ իր բանակին փոքր մէկ մասը Գորսագովին թող տալով, մեծադոյն մասովը դէպ ի Միջին Ռենոս դիմեց, ուր պարագաներն իր ներկայութիւնը կը պահանջէին: Աւան զի իր ան կողմերէն քաշուելն ետքը, Գաղղիացիք նորէն Ռենոս անցած էին եւ ծանրակշիռ տեղերու տիրելու կը ջանային: Արդ արքիդոքոր Ֆիլիփապուրկի պաշտրումը վերցընել տուաւ եւ Մանհայմ յարձակմամբ տուաւ (Աւպտ. 18): Բայց իր հեռանալէն ետքը Հելուետիայի մէջ իրաց կերպարանքը փոխուեցաւ: Մասսանա թշնամեաց տկարութիւնն իր օգտին գործածելով, Ցիւրիխի նշանաւոր ճակատամարտը տուաւ (Աւպտ. 25—27), եւ սնանկ մեծ յաղթութիւն ստացաւ, որ

Գորտագով ատիպեցաւ Հելտւետիայէն քաշուիլ։ Եւ թէպէտ Սուվարով հոն դիմեց, բայց բանը բանէն անցած էր, ուստի բռնագատեցաւ Արդեան լերանց անմատոյց ճամբաններուն վրայէն դէպ ի Վերին Սուարիա ետ քաշուիլ (Հոկտ.՝), որն որ նոյն սպարտապետին քաջագործութեանց ամենէն երեւելին կը համարուի։

**128.** Հոլանտական արշաւանք։ Ռուսի Անգղիայի հետ ալ կ'աւրուին ու դաշնակցութենէն կ'ելլին։ Բնական բան էր որ Ռուսի եւ Աւստրիայի մէջ մտած պազութիւնն աս անյաջողութեան պատճառաւ աւելի սաստկանար. վասն զի Ռուսի կը զրուցէին թէ Աւստրիացիք՝ Ռուսի բանակին խալիայի մէջ ունեցած յաջողութիւններուն վրայ նախանձելով, Հելտւետիայի մէջ զիրենք մինակ թողուցած էին։ Ասկից զատ յառաջործնէ աս երկու տէրութեանց մէջ երկպառակութիւններ ելլած էր Սարդինիայի թագաւորութեան պատճառաւ, որն որ Ռուսիա կ'ուզէր որ նորէն կանգնուի. իսկ Աւստրիա կը բազձար գօնէ ըստ մասին անոր երկիրներն իրեն սեպհականնել։ Նոյն նիւթին նկատմամբ Ռուսիա Անգղիայի հետ միաբան էր. բայց քիչ մը վերջը անոր հետ ալ աւրուեցաւ Հոլանտական արշաւանքին պատճառաւ։ Նոյն միջոցին Հոլանտայի մէջ Գաղղիացւոց զօրք չգանուելով եւ երկրին բնակչաց մեծ մասն անոնց գէմ գառնացած ըլլալով, Անգղիացիք Ռուսաց կայսրը համազեցին որ դէպ ի հիւսիսային Հուրանտա մէկուեղ արշաւանք մը լուսնեն։ Աս նպատական 25,000 ռուս-անգղիական բանակ մը Հելտէր ցամաք ելաւ (1799, Օգոստ.), եւ ժողովուրդը յորդորեց Օրանիայի իշխանին կողմն ոտք ելլելու։ Բայց գանգազութիւնը, հակառակ հովերը, աղեկ պատրաստուած չըլլալն ու դէշ առաջնորդութիւնը՝ նոյն ձեռնարկութիւնը պարապ հանեցին։ Ստոյգ է՛ Անգղիացիք ան կողմերը գառնուող հոլանտական նաւերը ձեռք անցուցին. բայց ցամաքի վրայ դործքերն ըստ մեծի մասին անյաջող գացին։ Ռուսաց Հելտէր նաւապետը Պերկէնի քով

քանի մը հազար զինուորով Գաղղիացւոց գերի ինկաւ (Աեպտ. 19). Հետեւեալ կոիներուն մէջ շատ մը Անդղիացիք ալ նոյն դժբախտութեան հանդիպեցան: Վերջապէս Անդղիայի հրամանատար Եորկի դուքոր դաշինք դնելով (Հոկտ. 18), բանակին մնացորդովեն եա քաշուեցաւ: Արդ Ռուսք առ դժբախտութեան պատճառ բռնելով Անդղիացւոց անձնասիրական վարժունքը, անոնց գէմ ալ դառնացան: Աւստի այս ամենայն վրայէ վրայ գալով, եւ ասկից զատ Պրուշ ալ՝ Պօղոս Ամին յորդ որման հակառակի իր չէզըքութիւնը տակաւին հաստատուն պահէլ ուզելով, կայսեր սիրուն ան առտիմանի նեղացաւ, որ ալ որոշեց դուրս ելլել ան դաշնաւորութենէն՝ որուն կազմուելուն այնչափ փութով աշխատած էր: Ասոր համար զԱռվարով իր բոլոր զօրքովն ետ կանչեց (1800, Յունու.), եւ սկսաւ Գաղղիայի մօտենալ:

**129.** Գաղղիայի կառավարութեան խեղճ վիճակը: Ներքին շփոթութիւնք: Կարուէսն ետ կը դառնայ: Երբ որ այսպէս մէկ կողմանէ դաշնակից տէրութիւնք իրենց յաղթութիւններէն օդուտ քաղելու առիթը կը կորսրնցընէին, եւ նոյն իսկ դաշնակցութիւնը քակուելու կը սկսէր, Գաղղիայի մէջ ծանրակշեռ փոփոխութիւն մ'եղաւ, որով իր ներքին իրողութիւնները կարգի մանելով, զրեթէ ամէն ժամանակէ աւելի զօրութեամբ իր թշնամեաց գիմացը կրցաւ ելլել: Աս փոփոխութիւնն ալ Նարուէսնին ձեռքովն եղաւ, որն որ ներքին շփոթութեանց ու արտաքին դժբախտութեանց առենք՝ Գաղղիա հասած էր (119): Բայց նախ նոյն ներքին շփոթութիւնները տեսնենք: — Վերակացուաց կառավարութիւնը (6օ) իր բռնած ընթացքով բոլոր համարումը կորորնցուցած էր: Գործադիր իշխանութիւնն անեցող վերակացուք՝ որսնց մէջ մտած էր Աիէյէս (31, 121), Հինգհարիւրոց օրէնսդիր ժողովյն հետ երկպառակութեան մէջ էին: Դիմադրականք, որոնց զլուխ կը կենար Նարուէսնին Լուկիան

Պրոնաբարդ եղբայրը, առիթ առնելով պատերազմներուն մէջ պատահած դժբախտութիւնները, հարկահանութիւնները, մամլց ազատութեան չափաւորուիլը, կառավարութեան դէմ սաստիկ յարձակմունքներ կ'ընէին։ Ասով ժողովրդեան տհաճութիւնն օրէ օր կ'աւելնար, իսկ Բրերիալ ամսոյն երեսնին (1799, Յունիս 18) յեղափոխութեամբ մը վերակացուաց մէջէն երեք հոգի գուրս հանուիլն ու անոնց տեղ երեք ուրիշ աննշան մարդիկ դրուիլը, նոյն տհաճութիւնը խիստ սաստիկացուց։ Գաւառուաց մէջ թագաւորականք սկսան շարժիլ. Փարիզի մէջ Յակոբեանները, օրոնց համամիտ էին Օժբրոյ, Պետանատոդ ու Ժուրտան զօրապետները, առաջիննեն տարբեր կերպով իրենց ժողովակը նորոգեցին։ Ասոնք Խոտալական պատերազմին դժբախտութիւններուն պատճառ կը սեպէին Նարոլէսնին հեռաւորութիւնը, եւ կ'ըսէին թէ կառավարութիւնը զինքը նախանձու համար աքսորած է։ Կառավարութիւնը զրեթէ ամենեւին կողմնակից կամ պաշտպան չտներ, եւ ամէնքը մոտքերնին դրած էին որ ոահմանագրութեան մէջ փոփոխութիւն մ'ընելու է։ Խրերն առ վիճակին մէջ գտնուած ատեն՝ մէյ մ'ալ յանկարծ Նաբոլէսնին Եզիպտոսէն դառնալուն լուրը Փարիզ հասաւ։ Եւ աս անյօւսալի ու արտապոյ կարգի յաջողութիւնը՝ նոյն զօրապետին վրայ ամենուն ունեցած զարմանքն ու համարումը մէծցուց։ այնպէս որ Ֆրեժիւսէն մինչեւ Փարիզ ըրած ճամբարդութիւնը՝ յաղթական ընթացքի մը կը նմանէր։

**130.** Պրիւմէրի 18ին յեղափոխութիւնը։ Հիւպատոսական կառավարութիւն։ “Նաբոլէսն Փարիզ հասնելուն պէս, Սիէյէսին ու իր Լուկիան եղբօրը հետորն որ Հինգհարիւրոց խորհրդոյն դահերէց ընտրուած էր, միաբանելով, միայքը դրաւ որ վերակացուաց կառավարութիւնը կործանէ։ Աս նպատակաւ նախ իրեն վաստրիեցաւ Փարիզի զօրքերն ու անոնց պաշտօնակալները, եւ Հինգհարիւրոց ժողովատեղին՝ Լուկիանին

ձեռքովը Ա. Գլու փոխադրեց, որպէս զի ժողովշն վրայ զինուորաց ձեռքով ուզածին պէս տիրէ: Հոն իսկզբան փորձ ըրաւ պատգամաւորներն իր դիտաւորութեան կողմը վաստրիելու . առ որ չցաջողեցաւ, իր զօրքերուն հրաման տուաւ որ սուբներու զօրութեամբ անոնց ժողովատեղին դատարկացընեն (Պրիւմեր 18. 1799, նոյ. 9): Հասարակապետականք թէպէտ իսկզբան քաջութեամբ իրենք զիրենք պաշտպանեցին . բայց վերջապէս հարկադրեցան առաւել զօրութեան առջեւը խոնարհիլ: Առ կերպով սաստիկ հասարակապետականք հեռանալէն ետեւ, Հինգհարիւրոց մնացած անգամներն ու Ծերոց խորհուրդը Ա. Գլու ժողովուեցան (նոյ. 10), եւ եղածներուն համար Նաբոլէնին ու զօրաց շնորհակալ ըլլալու օրոշում ընելէն զատ, յայտնեցին որ վերակացուաց կառավարութիւնը ջնջուած է, եւ ընդարձակ իշխանութեամբ նոր առժամանակեայ կառավարութիւն մը դրին՝ երեք հիւպատոսներէ կազմուած, սրոնք էին Նաբոլէնն, Սիեյէս ու Ռուժէ - Տիւգու: Դարձեալ օրոշեցին որ երկու խորհրդոց նիստերը մինչեւ Երկրորդ տարւոյն (1800) Փետրուարի քսանը գոցուած մնան, եւ նոյն միջոցին անոնց տեղը բռնեն իրենց մեջէն բնարուած ու քաննուվեցական հոգիէ կազմուած երկու մասնաժողովք, որոնք միանգամայն նոր սահմանադրութիւն մը պիտի շինէին: Առոնք ըլլալէն ետեւ՝ հիւպատք ու երկու մասնաժողովք Փարիզ դարձան եւ անմիջապէս իրենց գործքերը սկսան, առաջինները՝ Լիքոսանապուրի պալատը, իսկ վերջինները՝ Դիւիլըիի պալատը: Այսպէսով առանց ամեննեւին արիւն թափուելու՝ երեք օրուան մէջ (նոյ. 9—11) ջնջուեցաւ վերակացուաց վարչութիւնը . ամիս մը վերջն ալ արգէն շինուած լինցած էր Հիւպատոսական նոր սահմանադրութիւնը, որն որ քսանի մ' օր եղքը հրատարակուեցաւ (Դեկտ. 25):

**131.** Զորրորդ կամ Հիւպատոսական սահմանադրութիւն: “Եցն չորրորդ սահմանադրութեամբ,

զորն որ գլխաւորաբար Աթեյէս շինած, Նաբոլէնն ուզածին պէս վոխած եւ բոլոր ազգն իր հաւանութեամբն ընդունած էր, հասարակապետութեան՝ միայն անունը մնաց, եւ Գաղղիա իրօք զինուորական միապետութիւն մը դարձաւ. որովհետեւ առաջին հիւպատոսին ան աստիճանի իշխանութիւն կը արտւէր, որ վեհապետէ մը չէր կրնար զանազանուիլ: Հասարակապետական ձեւերու երեւութիւն տակ՝ նոյն առաջին հիւպատոսը չէ թէ միայն բացարձակ իշխան մը կ'ըլլար, հապա գրեթէ հրամանապետ մը: Ասսն զի ինք, որն որ իր երկու ընկերներուն պէս՝ տաօր տարի մէջ մը պիտի ընտրուէր, կամ անընդմիջապէս եւ կամ ծերակուտին ձեռքովը՝ բոլոր պաշտօնները պիտի բաժնէր, պատերազմ կամ խաղաղութիւն պիտի որ ընէր, եւ քովը տէրութեան խորհուրդ մը պիտի որ ունենար, որուն մէջ պիտի մտնեին մնացեալ երկու հիւպատոք: Այսպէսով աս երկու հիւպատիք՝ որոնք անուամբ առաջին հիւպատոսին ընկերներն էին, իրօք հազիւ խորհրդականի պաշտօն կատարելու իշխանութիւն ունէին: Խնչպէս յայտնի է, աս երկը հիւպատոք կառավարութիւնը կամ գործադիր իշխանութիւնը կը կացուցանէին: Առաջին հիւպատն իր գործողութիւններուն համար ամենեւին մէկու մը պատասխանատու չէր: Միայն ինք եւ իր տէրութեան խորհուրդը՝ իրաւունքը ունէին օրինաց առաջարկութիւն ընելու: Առնցմէ զատ Պահպանիչ ծերակոյտ մը կար, որուն անդամներն խկզքան հիւպատոք պիտի անուանեին, իսկ եաքէն պակսողներուն թիւն ինք ծերակոյտն ընտրութեամբ պիտի լցորնէր: Առնք բոլոր իրենց կենացը մէջ աստիճաննին պիտի պահէին: Իրենց գործքն էր՝ գաւառներէն խաւրուած անուններուն մէջն՝ օրէնսդիր ժողովոյն անդամները, վերին պաշտօնատէրներն ու դատաւորներն ընտրել: Օրէնսդիր ժողովը, որն որ օրէնք առաջարկելու իրաւունքէն զրկուած էր, երկու մաս կը բաժնուէր, Ուամկապետաց ժողով<sup>2</sup>,

որն որ հարիւր անգամէ կը կազմուէր, եւ կառավարութեան առաջարկած օրէնքները պիտի քննէր ու անոնց վրայ վիճէր . եւ բուն օրէնսդիր ժողով, որուն 300 անդամները՝ Ռամկապետաց ժողովոյն հաճութիւնը ընդուղ առաջարկութիւնները կամ պարզապէս պիտօր ընդունէին եւ կամ մերժէին, առանց քննելու կամ անոնց վրայ վիճէլու : Աս երկու ժողովներուն անգամոց հինգին մէկը տարին մէջ մը պիտի փոխուէր : Ծերակուտին խորհուրդները գաղանի պիտօր ըլլային . իսկ օրէնսդիր ժողովոյն նիստերը՝ թէպէտ հրապարակական էին, բայց ունկնդիրներուն թիւը երբեք երկու հարիւրը պիտի չանցնէր : — Ինք իրմէ կ'իմացափ որ քաղաքային խորհուրդները պէտք էին ջնջուիլ, ինչպէս որ եղաւ ալ . ամէն կողմէ կառավարութենէ ընտրուած կուսակալներ դրուելով, որով եւ բոլոր գաւառները կառավարութեան ձեռքին տակ ինկան :

**132.** Նաբոլէոն առաջին հիւպատոս կ'ըլլայ : Հիւպատութեան առաջին ժամանակներն ու եղած կարգաւորութիւնները : Արդէն ամէն մարդ կը գուշակէ թէ Նաբոլէոն պիտի ըլլար առաջին հիւպատոս : Երգք ալ վերցիշեալ երկու մասնաժողովք (130) նոյն իշխանութիւնն իրեն տաւին . իսկ ինք ընտրեց մէկալ երկու հիւպատոնները, որոնք էին գանպասերէս ու Լըպրէօն : Յառաջուան Սիէլէս ու Ռոժէ-Տիւգոս հիւպատոններն ալ ծերակուտին մէջ դրուեցան : Այսպէսով Նաբոլէոն բոլոր իշխանութիւնը ձեռք բերաւ . եւ աս մէծ փոփոխութիւնը չէ թէ միայն՝ յաւաջագոյն յիշածնուս պէս (130) առանց արիւնհեղութեան ու քիշժամանակուան մէջ կատարուեցաւ, հապա ամեննեւին աեզ մը վրդովման առիթ շտուաւ : Վասն զի թէպէտ ամէնքը կը ճանչնային եղածներուն ապօրինաւորութիւնը, բայց ոչ կը համարձակէր գէմ գնել կամ ձայն հանել, որովհետեւ ամէն մարդ շփոթաթիւններէ ձանձրացած էր, եւ Նաբոլէոնի պէս մէծ ու հռչակաւոր անձէ մը կը յուսացուէր որ ամենայն ինչ կը

կարգաւորել։ Առանեկով ազգին ընդհանուր հաճութիւնը՝ ձեռնարկութեան անկանոնութիւնը ծածկեց։ Խոկ Նաբոլէոն՝ գէթ առաջին ժամանակները՝ իր վրայ եղած ակնկալութիւններն արգարացուց։ իրմէ յառաջ տիրովներան ըրած սխալմունքներն ու գործած շարիքներն ալ՝ իր հոչակին մեծնալուն շատ նպաստեցին։ Ինք իշխանութեան հասած ատեն՝ բանակը ոչ թշչակ ունէր, ոչ զգեստ եւ ոչ ուտելիք. գանձր դատարկ էր, դրամատամներն ամենեւին արժէք չունեին։ Աս վիճակին մէջ Նաբոլէոն կրցաւ ազգին վատահաթիւնը վատարկիւ, օրով եւ դրամական նեղութիւնը քիչ քիչ նուազեցաւ։ Ասկից զատ՝ շուտ մը շափաւորեալ ընթացք մը բռնեց։ Ֆրիւքդիտորի 18ին պքսորեալները (64) Բիշկրիւէն եւ ուրիշ քանի մը սաստիկ միապետականներէ զատ՝ ետ կանչեց։ Պատանդի օրէնքը<sup>1</sup>, որն որ Վանտէացւոց ազգականներն՝ անոնց յանցանաց պատասխանատու կ'ընէր, ինչպէս քահանայից դէմ դրուած օրէնքները, ահակալութեան ժամանակէն մնացած ուրիշ օրէնքներուն հետ ջնջեց։ Գաղթելոց մեծ մասը կրցաւ Գաղղիա դառնալ։ Կրօնի պաշտամունքն ալ քիչ մաղատութիւն ունեցաւ։ Վերակացուաց վարչութեան գէշ ազդեցութիւններէն մէկն եղած էր Վանտէի մէջ քաղաքական պատերազմին նորոգուիլը, զլիաւորաբար Հուշին (56) ետ կանչուելէն ետեւ։ Անժուի, Մէյնի, Բոռագուի, Պրըդաննեի ու Նորմանտիայի մէկ մասին մէջ ժողովուրդն ոտք ելած էր եւ Գաղթեալներուն հետ միաբանելով՝ հետզհետէ կը զօրանար (1799, Սեպտ.)։ Նաբոլէոն զիրենք ալ զոպեց եւ երկիրը խաղաղացւոց։ — Բայց այս ամենայն կարգագրութեանց մէջ զսպողական ու բռնական միջոցներ ալ պակաս չէին, որոնցմէ դիւրաւ կրնար դուշակուիլ որ Նաբոլէոն ատենով ինչպիսի արձակագետ պիտ' որ բլլայ։

<sup>1</sup> Loi sur les otages.

թ.

Նաբուշեան առաջին հիմապատու ըլլալին մինչեւ  
կայսերական աստիճան բարձրանալը (1800—1804):

**133.** Գաղղիայի ու դաշնաւորաց դիրքը։  
Գաղղիական ազգն ու բովանդակ Եւրոպա խաղաղութեան կը բաղձար։ Նաբոլէնն՝ որն որ յայտնած էր թէ իր բաղձանքն ալ ասոր համաձայն է և հրապարակաւ խոստացած էր թէ նոյնը հաստատելու ետեւէ պիտոր իյնայ, ոկուաւ արտաքուստ ցուցընել որ գործքով ալ իր խօսքը կատարելու կը ջանայ։ Գլխաւոր իշխանութիւնը ձեռք բերելուն պէս, Ընդդիայի թագաւորին ու Աւտորիայի կայսեր մէյ մէկ նամակ գրեց, որոնց մէջ կ'առաջարկէր որ խաղաղութիւն ըլլայ։ Թէպէտ նոյն առաջարկութեան կերպէն յայտնի կ'երեւար որ առանց հետեւութեան պիտի մնայ։ բայց եւ այնպէս առաջին հիմապատին համար աս օգուտն ունեցաւ, որ Գաղղիացիք Նաբոլէննին թղթերուն մէջ երեւցող ջերմութենէն, անկեղծութենէն ու վեհանձնութենէն յափշտակուելով, եւ անոր տրուած պատասխաններուն պազութենէն ու Պուրպուրեան ցեղը գահ հանելու եւ հին կարդադրութիւնները նորէն հաստատելու պահանջումն նեղանալով, ուստիկ եռանդեամբ վառեցան, որով եւ Նաբոլէնն դիւրաւ կրցաւ նոր արշաւանք մը ոկուելու համար հարկաւոր եղած բանակը կազմել։ Ո՛՛րշափ տարբեր էր երկու կողմանց ան ատենուան վիճակը՝ նախութաց արշաւանքին սկսած ժամանակին վիճակէն։ Ուստի կայսորը, որն որ՝ ինչպէս տեսանք՝ արդէն գաշնաւորութենէն ելլելու վրայ էր (128), նոյն ատեն բոլոր վին Նաբոլէննին կողմը վաստրկուած էր. այնպէս որ Նէապոլսոյ կարողինա թագուհւոյն (122) իրմէ օգնութիւն ինդրելու համար՝ անձամբ Ուստիա երթալն ալ հետեւութիւն մը չունեցաւ։ Առանկով ցամաք երկրին վրայ Գաղղիացւոց դիմացը՝ միայն Աւտորիա կար, որն

որ հաղիւ տկար կերպով մը նէապոլսէն ու գերմանիայի մէկ մասէն օգնութիւն կրնար յուսալ։ Եւ թէպէտ քիչ մը եսքը Անդղիայի հետ դրամական օգնութեան գաշինք գնելով (1800, Յունիս 26), անձկագոյնս միացաւ։ բայց Անդղիա ցամաքային պատերազմին մէջ զինուորական նկատմամբ իրեն ինչ օգնութիւն կրնար ընել։ Ասկից զատ՝ կարծես թէ կ'ուզէին Աւստրիացիք Գաղղիայի գործքը դիւրինցընել, արշաւանքը չսկսած զկարոլոս արքիդուքտը զօրաց հրամանատարութենէն հանելով։ որովհետեւ ինք կ'ուզէր որ Նաբոլէնին խաղաղութեան առաջարկութիւնն ընդունուի, որն որ ժամանակին պարագայից նայելով, թէ ամենէն խոհեմոգյն ճամբան էր եւ թէ պատուաւոր կերպով կրնար գլուխ ապահովիլ։

**134.** Իտալական արշաւանք։ Մարենկոյի ճակատն ու Ազեքսանդրիայի զինադադարը։ Գաղղիացիք իրենց պատրաստութիւնները տեսնելէն ետեւ, մի եւ նոյն ատեն երկու արշաւանք սկսան, մէյ մ'իտալիա՝ Նաբոլէնին հրամանատարութեամբը, մէյ մ'ալ Վերին գերմանիա՝ Մորոյ զօրապետին հրամանատարութեամբը։ Նաբոլէնին իր զօրքովը մեծ գժուարութեամբ ու մեծ քաջութեամբ Հելուետիայի լերանց վրայէն անցնելով (1800, Մայ.), անակնկալ Վերին իտալիա յարձակեցաւ, Միլան մտաւ (Յունիս 2) եւ Այստալպեան հասարակապետութիւնը նորէն հաստատեց, ան միջօցին՝ երբ որ Ճենուա, երկայն ատեն սաստիկ քաջութեամբ Աւստրիացւոց պաշարման դէմ դնելէն ետեւ, սովոր ստիպուած՝ թշնամեաց անձնատուր ըլլալով (Յունիս 4), Գաղղիացւոց իտալիայի մէջ անեցած միակ տեղն ալ կը կորսուէր։ Աս վերջին դէպքը՝ եթէ քանի մը շաբաթ յառաջ պատահած ըլլար, Աւստրիացւոց համար արտաքոյ կարգի մեծ հետեւութիւն կ'ունենար. բայց նոյն ատեն ամենէւին օգուտ մը չունէր։ Մելաս՝ իրենց վերին հրամանատարը, որն որ իր զօրաց մեծ մասն Ազեքսանդրիայի քով ժողված էր,

դրեթէ շորս կողմնն թշնամիներէն պաշարուելով, շուտ մը ուտելեաց եւ ռազմամթերի պակասութենէն նեղուիլ սկսաւ, որով եւ ստիպեցաւ ճակատ մը տալ: Ուստի Ճենուա առնուելէն տասն օր ետքը տրուեցաւ Աղէքսանդրիայի մօտ Մարենկոյի նշանաւոր ճակատը (Յանիս 14), որուն մէջ թէպէտ խոկզան Աւստրիացիք յաղթօղ կերեւային, բայց ետքը եգիպտոսէն նոր դարձող Տըսէքս զօրապետին ու երիտասարդ Քելլէրմանին քաջութեամբը՝ Գաղղիացիք փառաւոր յաղթութիւն մ'ըրին: Խիստ մեծ էր Աւստրիացւոց կրած վնասը. բայց չէ թէ այնչափ աս վնասէն, որչափ կերակրոյ ու ռազմամթերի պակասութենէն բռնադատեցան երկրորդ օրը Աղէքսանդրիայի զինադադարն ընելու, յանձն առնելով Մինչիոյէն անդին անցնիլ, որովքիչ մը յառաջ առնուած Ճենուա, Աղէքսանդրիա, Դուրին, Միլան, Բիաչենցա եւ ուրիշ բազմաթիւ բերդեր՝ արագքոյ կարգի շատ ռազմամթերով՝ մէկէն Գաղղիացւոց ձեռքն անցան: Ասանկով մէկ օրուան մէջ եւ միակ ճակատով մը կորսուեցան ամբողջ մէկ տարւան եւ շատ յաղթութեանց պատուղները: Նարոլէսն իտալական բանակին հրամանատարութիւնը Մասսենային թող տալով, Փարիզ դարձաւ:

**135.** Գերմաննական արշաւանք: Հոհենվինտենի ճակատը: Կարուէսնի բանակն իտալիա շմառած Մորոյ զօրապետը 130.000ի բանակով թենուի վրայէն անցած էր (1800, Ապր. 25): Կոյն կողմերն Աւստրիացւոց 120.000ի բանակին հրամանատարութիւնը կարուս արքիդքսէն Գրէյ սպարապետին անցած էր, որն օր թէեւ իտալիայի մէջ մեծամեծ յաղթութիւններ ըրած էր, բայց թէ խիստ ծեր էր եւ թէ Մորոյի պէս հրամանատարի մը դիմացն ելլելու մարդ չէր: Գաղղիացիք զանազան յաղթութիւններ ընելով, զինքը մինչեւ Ռում քշեցին (Մայ. 2—10), ուր քիչ մ'առեն կրցաւ հաստատուն կենալ: Բայց երբ որ Մորոյ պիպերախիք քով նոր յաղթութիւն մ'ընելէն ետեւ

(Յունիս 5), զինքը թող տալով՝ Դանուբի վրայէն անցաւ, անանկ որ Տոնաւալիքը ու Ռեկենսպուրի քաղաքներն իրենց առատ ռազմամթերովն իր ձեռքն անցնելու վտանգի մէջ ինկան, ալ անկէ ետեւ Գրեյ ստիպեցաւ Աւգուստ ամուր դիրքը թող տալ եւ ետ գառնալ: Անկէ ետքը Գաղղիացիք դարձեալ քանի մը յաղթութիւններ ըրբն ու Պատիերայի մէծ մասը՝ Միւնիք մայրաքաղաքով (Յունիս 28) ձեռք անցուցին: Ասանկով Աւստրիացիք խիստ նեղի գալով, Մարենկոյի ճակատին կորուստն ալ լսելով, բռնադատեցան զինադադար ընել (Յուլ. 15) եւ նախակարգ դաշինք դնել (Յուլ. 28), մինչեւ Լիւնեւիլի մէջ խաղաղութեան բանակցութիւնք ալ սկսան ըլլալ: Բայց խաղաղութիւն չէր կրնար ըլլալ, որովհետեւ Աւստրիացիք չէին ուզեր առանց Անգղիայի խաղաղութիւն ընել, իսկ Կարոլուն յանձն չէր առնուր երկու տէրութեանց հետ մէկտեղ բանակցիլ: Անոր համար պատերազմը հինգ ամիս (Յուլ.—Նոյ.) գադրած մնալէն ետեւ, նորէն սկսաւ: Եւ թէպէտ իսկզբան Աւստրիացւոց նոր հրամանաւտար Յովհաննէս արքիդուքտը (կայսեր եղբայրը) քիչ մ'առաւելութիւն ստացաւ: բայց Մորոյ Հոհենվինտենի հռչակաւոր ճակատին մէջ (Գեկտ. 3) իրենց բանակին մեծ կոտորած ընելով եւ խիստ շատ դերի բռնելով, յառաջ քալեց ու մինչեւ Լինց հասաւ, անանկ որ ող Ալիէննայի ճամբան իր առջեւը բաց էր: Նոյն նեղութեան ատեն՝ գարձեալ կարուսս արքիդուքտը հրամանաւտար եղաւ: բայց չկրցաւ օդուտ մ'ընել: Գերմանիայէն ու Խտալիայէն 300,000ի շափ գաղղիական դուք իրենց ընթացքը գէպ ի Ալիէննա ուղղած էին:

**136.** Շդայէրի ու Գրենիզոյի զինադադարները: Այսպէսով հին գարն արեամբ ներկուած լմբննալն ետեւ, նոր գարուն հետ խաղաղութեան յոյսը ծագեցաւ: Աւստրիա այնչափ կորուստներ ընելով եւ մեծագոյն վեաններ ընելու վտանգի մէջ գտնուելով, իր բաղձար Գաղղիայի հետ հաշտուիլ, որուն համար յանձն

առաւ առանց Անգղիայի բանակցիլ (Գեկտ. 21): Ասոր վրայ Շղայէրի երեանօրեայ զինադադարի դաշինքը դրուեցաւ (Գեկտ. 25), որով Աւատրիացիք յանձն կ'առնուին իրենց զօրքերը Դիրոլէն հանել, եւ ուրիշ տեղերէն զատ՝ Ախրցպուրկ Գաղղիացւոց տալ. միանգամայն կայսրը կը խոստանար՝ ինչպէս որ բլայ նէ՝ նաեւ առանց Անգղիայի խաղաղութիւն ընել: Առ վերջին թէութիւնն Աւատրիա հազիւ տարւոյն վերջին օրը յանձն առաւ, եւ անմիջապէս Լիւնեւիլի մէջ բանակցութիւնը սկսան (1801, Յունու. 1), որոնցմէ ծագեցաւ թէ Աւատրիայի եւ թէ Գերմանիայի խաղաղութիւնը: Շղայէրի զինադադարով Գերմանական պատերազմը դադրելէն քանի մ'օր ետքը՝ Խոտալիայի մէջ ալ զէնքերը հանգչեցան: Վասն զի հոն ալ, ուր վերջին ատենները (Գեկտ. 21էն վեր) պատերազմը սաստկութեամբ նորոգուած էր, Աւատրիացւոց բանը ձախող երթալով, նոյն միջոցին Դրեւիզոյի զինադադարն ըրին (Յունու. 16), որով Բենքիերայի, Աերոնայի, Ֆերրարայի ու Անգոնայի ամրոցները Գաղղիացւոց ձեռքը թողարկին. քիչ մը վերջն ալ նոյն զինադադարն երկրներնեւու համար՝ նաեւ Մանգուայի բերդն անոնց յանձնեցին (Յունու. 26):

**137.** Լիւնեւիլի ու Փլորենտիայի խաղաղութեան գաշինքները: Լիւնեւիլի բանակցութեանց հիմառնուեցաւ չէ թէ միայն Գամբոյ Ֆորմիոյի խաղաղութեան դաշինքը (95), հապա նաեւ Ռաշդատի գեսպանաժողովըն մէջ Գերմանացւոց ըրած զիջումները (112). ան ալ բաւական չէ, նոր պահանջումներ ալ տելքան: Աւատրիա այս ամենայն ընդունելով, Լիւնեւիլի խաղաղութեան գաշինքը դրուեցաւ (1801, Փետր. 9), որուն զինաւոր պայմանները հետեւեալներն են: 1. Բեղդիայի ու Ֆրիդթալի՝ Գաղղիային անցնիլը կը հաստատի: (Աերջինը ետքէն Հելուետիայի տրուեցաւ. 1802, Օգոստոս: ) 2. Գամբոյ Ֆորմիոյի խաղաղութեան գաշինքով Աենետիկի երկիրներէն Աւատրիայի

անցած տեղերն իրեն կը մնան . միայն թէ Էջ գետը  
նոյն տէրութեան սահման կ'որոշուի , որով յիշեալ գե-  
տին աւ Բոյին մէջտեղի երկիրներն իրմէ առնուելով՝  
Այսրալպեան հասարակապետութեան կը տրուին : 3.  
Նոյնպէս նոյն դաշինքով Պրայսիատին՝ Մոտենայի դքսին  
տրուիլը կը հաստատուի : 4. Դոսկանայի մեծ զքտու-  
թիւնը Քարմանիայի երկիրներէն հատուցում մը  
տալով : 5. Կայորն աւ Գերմանիայի պետութիւնը կը  
հաւանին որ Անոնսի ձախ եզրները Գաղղիայի մնան ,  
այնպէս որ նոյն գետին ձորուղին՝ երկու տէրութեանց  
սահմանը կազմէ : 6. Առ երկիրներուն թող տրուե-  
լովը վեաս կրող իշխանք՝ Գերմանիայի ուրիշ կողմերը  
հատուցում պիտ' որ բնդունին : 7. Բատաւեան , Հե-  
լլուետական , Այսրալպեան ու Լիկուրեան հասարակա-  
պետութիւնք առհասարակ կը ճանչցուին : — Քիչ մը  
եպքը Փլորենաիայի խաղաղութեան դաշինքը դրուեցաւ  
(Մարտ 28) Նէապոլսեցւոց հետ , որոնք Դոսկանա յար-  
ձակելէն (1800, Դեկտ.) , Հռոմի տէրութեան սահ-  
մանները քաշուելու ստիպուելէն (1801, Յունու . 14) ,  
եւ Գաղղիացւոց՝ նոյն երկու երկիրները զօրօք բռնելէն  
ետեւ , հազիւ Ռուսիայի միջնորդութեամբ Գոլինեցի  
զինադադարը կրցեր էին բնել (Փետր . 18) : Փլորեն-  
տիայի խաղաղութեան պայմանները հետեւեալներն  
են : 1. Բոլոր նաւահանգիստներն Անգլիական ու  
Օսմաննեան նաւերուն դոց պիտ' որ ըլլան : 2. Նէապոլիս՝  
Դոսկանայի մէջ ունեցած երկիրները , Ելաս կղզին ու  
Բիոմպինոյի իշխանութիւնը պիտի թողաւ : 3. Օսդրան-  
գոյի մէջ Գաղղիայի զօրքեր պիտի մնան :

**138.** Ծովային պատերազմ : Եօթն կղզեաց  
հասարակապետութիւնը : Անգղիացիք Մալդա կ'առ-  
նուն : Խորսպայի ցամաք երկիրն աս խաղաղութեան  
դաշինքներով սկսաւ . հանդարտութիւն վայելել , բայց  
միշտ վախ կար որ նոյնը երկայնժամանակեաց պիտի չըլ-  
լայ . որովհետեւ մէկ կողմանէ ծովային պատերազմ

տակաւին կը շարունակուեր, մէկալ կողմանէ ալ Ռուսիայի քաղաքականութեան փոխուիլը՝ հիւսիսային կողմերը նոր ձեռնարկութեանց առիթ տուաւ . միանգամայն գերմանիայի մէջ ըլլալու հասուցումները՝ որոնք ապագայ ժամանակի թող տրուած էին, բանակցութեանց համար ընդարձակ դաշտ մը բաց կը ճգէին, եւ ով կրնար յառաջուրնէ գուշակել թէ ինչ ելք պիտ' որ ունենան : — Տեսնենք հոս նախ վերջին պատերազմներուն առենները ծովու վրայ պատահածները, եւ ետքը ասկէ վերջը եղածները : Եղիպատոս առնուելէն եանեւ (118), ծովական պատերազմին տեսարանը՝ զլիսառաբար Միջերկրական ծովն էր, որուն վրայ Ռուսի, Օսմաննեան տէրութեան ու Անգղիայի նաւերը կ'եռային : Ռուսական - Տաճկական նաւատորմիլը Գործու առաւ (1799, Մայ. 1) . որմէ գրեթէ տարի մը ետքը Դրան պաշտպանութեան ու Ռուսի երաշխաւորութեան տակ, եօթն կզգեաց հասարակապետութիւնը կանգնուեցաւ, կտսանդնուպոլիս Ռուսաց ու Օսմաննեանց մէջ գրուած դաշինքով (1800, Մարտ 21) : Երկայն առեն աս կրղիները Ռուսի զօքով բռնուած ըլլալով, նոյն տէրութիւնը Միջերկրական ծովուն վրայ մեծ ազգեցութիւն ունեցաւ : Բայց ինչ պիտ' որ ըլլայ ան ազգեցութիւնը՝ Անգղիայի ստայած ազգեցաւթեան քով : Բրիտանական քաղաքականութեան զլիսառոր նպատակն էր ան ծովուն մէջ իր իշխանութիւնը հաստատել . եւ Մալդակղղւոյն սովէն նեղի գալով՝ վերջապէս Անգղիացւոց ձեռքն իշխալը (1800, Մեպտ. 5), աս բանիս անանկ հիմ մը դրաւ, որ դժուարաւ կրնար խախտիլ : Արդէն յառաջադցյն Մինորդակղին ալ առած էին (1798, Նոյ. 15) :

**139.** Ռուսք Անգղիայի դէմ' դաշնաւորութիւն մը կը կազմեն : Զինեալ շէզպութիւն : Պօզոս Ա.ին մաշն ու Ռուսի քաղաքականութեան փոխուիլը : Առ կերպով Ռուսի եւ Անգղիայի մէջ տեսակ մը սոսիութիւն սկսաւ, որով՝ յառաջադցյն նոյն երկու տէրու-

## 188 Ա. ՄԻԶՈՒ ԺԱՄՄԱՆԱԿԻ (1797—1804), Բ.

թեանց մէջ մտած պազութիւնը (128) ուստիացաւ, եւ վերջին աստիճանի հասաւ. Մալդա կղզւոյն պատճառաւ, զօրն որ Պօղոս Ա. իրբեւ Մալդայեան ասպետաց կարդապետ (120) Անգղիայիներէն կը պահանջէր, եւ նաբոլէն՝ զինքն իր կողմը շահելու համար՝ իրեն պարգևեց: Նոյն ատեն Պօղոս Ա.ին աս նկատմամբ հիւսիսային կողմերն ըրած ձեռնարկութիւնները մեծ հետեւութիւննեցան: Ինք Աւոտրիայի ու Անգղիայի դաշնակցութենէն ետ քաշուելու եւ նաբոլէնին կողմը միտելու սկսած ատենէն (128), հիւսիսային տէրութիւններն անձկութեամբ իրեն հետ կապելու փոյթարաւ: Ըուետի հետ պաշտպանողական դաշնաւորութիւն գրաւ (1799, Հոկտ. 29), քիչ մը ետքը Պրուշի հետ ալ անձուկ կապակցութեան մէջ մտաւ (1800). իսկ Դանիայի հետ ունեցած հին կապակցութիւնը տակաւին կը տեւէր: Եւ երբ որ Բրիտանացիք սկսան չեղաք նաւերուն դէմ յառաջուրնէ աւելի խիստ ու ճրնշողական միջոցներ բանեցրնել, նոյն կայսրը՝ թէ աս շարիքը խափանելու եւ թէ ծովու վրայ Անգղիացւոց իշխանութիւնը տկարացրնելու մտօք, իր մօրը Զինեալ շէզոքութեան խորհուրդը (Հատ. Բ. 256) նորոգեց: Աս նպատակաւ Ըուետի ու Դանիայի հետ դաշնաւորեցաւ (1800, Դեկտ. 16). քիչ մը ետքը Պրուշ ալ իրենց հետ միացաւ (1801, Փետր. 12): Կատարինէին ժամանակին աս նիւթին վրայ եղած որոշումները կրկնեցան, եւ անոնց վրայ աս ալ աւելցաւ որ հետերնին տէրութեան նաւ<sup>1</sup> ունեցող առեւտրական նաւերը խոզարկութենէ կամ այցելութենէ ազատ ըլլալու են: Ռուսիայի նաւահանգիստները գտնուող Բրիտանական նաւերուն գուրս ելելն արգելուեցաւ<sup>2</sup>: Պրուշը եւ Դանիայիք վէլզէրի ու Էլբայի եզրները բռնեցին, Պրուշը նաեւ բոլոր Հաննովէր զօրօք բռնեցին (Մարտ): Անգղիա շէր կրնար այս ամենայն հանգարտութեամբ տեսնել,

<sup>1</sup> Սովոր.

<sup>2</sup> Անոնց վրայ Եմբարգ դրուեցաւ:

ուստի եւ հիւսիսային կողմերը ծովային պատերազմ մը սկսաւ։ Անգղիայիք Արեւելեան ծովը նաւատորմիդ մը խարեցին, եւ Գորենհամի քով ծովային ճակատ մը տրուեցաւ (Ապր. 2), որուն մէջ Գանիացիք՝ երկայն ժամանակ քաջութեամբ պատերազմելէն եւ երկու կողմէն ալ մեծ կորուստ ըլլալէն ետեւ, վերջապէս Բրիտանացւոց առաւել զօրութիւնը յազմող եղաւ։ Կելսին Գանիայի հետ զինեալ չեղոքութենէն դուրս ելլերու պայմանակ՝ զինադադար ընելէն ետքը, նաւատորմիզը Ռուսի ու Շուեաի գէմ քալեցուց։ Վախ կար որ չէ թէ միայն աս պատերազմը շատ մեծնայ, հապա տէրութեանց յարաբերութիւններն աւելի եւս շփոթին։ բայց Պօղոս Ա. հասարակօրէն անբնական համարուած մոհուամբ մը մէջտեղաց ելլելով (Մարտ 24), արդէն շփոթութեանց դլխաւոր պատճառը վերցուած էր։ Իր որդին ու յաջորդը Աղեքսանդր Ա. անմիջապէս հօրը քաղաքականութեան հակառակ ընթացք մը բռնեց։ Անգղիայի հետ դաշինք դրաւ (Յունիս 17), որով Բրիտանացւոց ծովային սկզբունքները կ'ընդունէր եւ իր հօրը Մալդայի վրայ ըրած պահանջմունքէն ետ կը կենար։ Ռուսիայի գաշնաւորք ալ աս դաշնաց մէջ մտան եւ զօրքը բռնած տեղերնին թող առւին։

**140.** Ռուսիա ու Բորգուկալ Գաղղիայի ու Սպանիայի հետ խաղաղութիւն կ'ընեն։ Անգղիա խաղաղութիւն ընելու կը միտէ։ Ռուսիայի մէջ եղած աս փոփոխութիւնն ու նոր վեհապետին չափաւորեալ ողին, որն որ հին յարաբերութեանց հաստատուելով գոհ ըլլալով, միեւնոյն ատեն թէ Սպանիայի (1801. Հոկտ. 4) եւ թէ Գաղղիայի (Հոկտ. 8) հետ խաղաղութիւն ըրաւ, մեծ ազդեցութիւն ունեցաւ ընդհանուր քաղաքականութեան վրայ։ Արդէն քիչ մը յառաջ Բորգուկալ, որուն գէմ Սպանիացիք Գաղղիայի զրգութեամբը յարձակում ըրած էին, ստիպուած էր թէ Սպանիայի (Յունիս 6) եւ թէ Գաղղիայի (Ուեպտ. 29) հետ խաղաղութիւն ընելու, Օլիմբոնցա՝ Սպանիայի

տալով, եւ խոստամնալով որ իր նաւահանգիստներն անգղիական նաւերուն կը դոցէ: Անգղիայի մէջ ժողովորդր շատոնց խաղաղութեան կը բաղձար, մանաւանգ զինեալ չէզոքութեան պատճառաւ՝ հիւսիսային կողմերն ալ նոր պատերազմ բացուելէն ետեւ: Ասոր վրայ աւելնալով իրանայի շփոթաթիւններն (142) ու ցարենեզէնի պակասութենէն կրած նեղութիւննին, միանգամայն բոլորովին կղղիացեալ մնալնին, մոքերնին դրին որ ալ կերպով մը Գաղղիայի հետ հաշտուին: Ասոր նշան կամ պատրաստութիւն կրնար սեպուիլ Բիրդդին՝ իր այնչափ երկայն ժամանակ վարած պաշտօնէն ինքնակամ հրաժարիլ (1801, Փետր. 9), որովհետեւ յայտնի էր թէ քանի որ ինք վարշութեան դլուխը կը կենայ, Գաղղիայի հետ խաղաղութիւն շիկրնար ըլլալ: Բայց աս նիւթին մէջ գլխաւոր սրոշումն ընողը՝ Եգիպտոսի իրողութեանց վիճակին փոխարին եղաւ: Բրիտանացւոց քաղաքականութիւնն ասոր մէջ երբեք չէր փոխարի. արտաքոյ կարդի զոհերն իսկ իրենց աշքին բան չէին երեւար՝ երբ որ նցյն նպատակին համար կ'ըլային:

**141.** Եգիպտոսի արշաւանքին վերջը: Էլ-Արիշի ու Գահիրէի գաշինքները: \* Իմակ առեն է որ աշուրնիո գարձրնենք Եգիպտոսի վրայ, ուսկից զմեղ հեռացոցին Եւրոպայի իրողութիւնները: Ինչպէս որ յառաջ միշտակած ենք (119), Նարոլէոն Եգիպտոսէն հեռացած ժամանակ՝ հոն թող տուած զօրքին հրամանատար դրած էր Գլեպէր զօրապետը (1799, Օդ. 22): Նոյն ժամանակի Ասորիքէն Բրիտանական-Օսմանեան բանակ մը կը յառաջանար, որն որ Էլ-Արիշ առաւ (Դեկտ. 29). օրուն վրայ ամիս մը շանցած՝ Գաղղիայիք նեղի գալով, Անգղիացւոց հրամանատարին ու Օսմանեանց փոխարքային հետ Էլ-Արիշի գաշինքը դրին (1800, Յունու. 24), որով յանձն կ'առնուին Եգիպտոս թողուլ երթալ: Բայց երբ որ Բրիտանական կառավարութիւնն աս դաշինքը չհաստատեց, հոպա

պնդեց որ բոլոր Գաղղիական բանակն իրբեւ պատերազմի գերի անձնատուր ըլլայ, Գլեպէր բանակցութիւնները կտրեց եւ միաքը դրաւ որ քաջութեամբ ինք զինքը պաշտպանէ: Իրօք ալ չէ թէ միայն Հեղիոպոլիսի ճակատին մէջ Օսմանեանց բազմաթիւ բանակը յաղթեց (Մարտ 20), հապա նաեւ սաստիկ արիւնահեղ կուներով նորէն ձեռք բերաւ. Գաղցիրէ մայրոքազաքը, զորն որ Մամլուգներն առած էին: Այսպէսով բոլոր Եղիպատոսի տիրելէն ետեւ, պահպանելու համար ալ ազէկ պատրաստութիւններ տեսաւ: Սակայն երբ որ ինք Տաճկի մը գաշունովն իր պալատին մէջ սպանուեցաւ (Յունիս 14), Գաղղիացիք վերջին աստիճանի նեղ մտան: Գլեպէրին յաջորդող Մընու զօրապետը՝ որն որ իր նախորդին քաջութիւնն ու ճարտարութիւնը չունէր, Գաղղիայէն ոչ զօրք եւ ոչ ռազմամթեր ընդունելով, խիստ գժուարաւ կրնար գէմ զնել Էպրդրումպի զօրապետին հրամանատարութեամբը նոյն կողմերը խարուած անդղիական բանակին (1801, Մարտ), թէեւ իր զօրքերը մէ քաջութեան գործքեր ալ կը գործէին: Գաղղիացւոց վիճակը, որն որ նոր հրամանատարին եւ արիշ գլխաւորներուն մէջ եզող նախանձուն ու երկպատակութեանց պատճառաւ արգէն խիստ գէշցած էր, աւելի վտանգաւոր եղաւ, երբ որ Արեւելէան Հնդկաստանէն՝ Կարմիր ծովուն վրայէն՝ իրենց գէմ ուրիշ նոր բանակ մ'ալ եկաւ (Ապր.): Այսպէսով մէկ երկու ճակատ ալ տալէն ետեւ, սափեցան Գահցիրէի գաշինքը գնելու (Յունիս 27), որուն համեմատ՝ բոլոր իրենց զօրքերը (24.000 հոգի), իրենց զէնքերովը, ռազմամթերովը, եւ նոյն կողմերէն ժողվուած արուեստից ու գիտութեանց գանձերովը, անդղիական նառերու վրայ Գաղղիա գարձան:

**142.** Իրանտիպսի իրողութիւններն ու Անգիայի հետ բալորովին միանալը: Ա երբ յիշածնուս պէս (140) Գաղղիացւոց Եղիպատոս թող տալովը՝ վերցուած էր ան զինաւոր գժուարութիւնը, որն որ Ան-

գղիային ու Գաղղիային իրարու մօտենալուն մեծ արդելքներէն մէկն էր։ Ասկից զատ՝ խաղաղութիւնը լւալուն մեծապէս օգնեցին Իրանայի գէպքերը, զորոնք հոս յառաջ բերելու ենք՝ պատմութեան թելը սկիզբէն առնելով։ Առ երկիրը՝ որուն Բարիտանական կառավարութիւնն իրրեւ խորթ մայր կը նայէր, արդէն երկայն առենէ վեր անհանդարու ու գրգռեալ վիճակի մէջ էր, մանաւանդ երր որ մէյ մը Գաղղիայի յեղափոխական սկզբունքները հոն ալ մուտք գտան։ Գլխաւորաբար տժգոհ էին ուղղափառք, որոնց թէպէտ հին ժոմանակները կրած խիստ հալածանքները դադրած էին, բայց ոչ խորհրդանոց կրնային մանել, ոչ ալ պաշտօններու հասնիլ։ Կղզւոյն շատ կողմերը եւ առանձինն հիւսիսային գաւառները շատ մարդ դադող զէնք կ'առնուր։ Կառավարութիւնը զիրենք հանդարտեցրնելու պարապ ջանք բնելին ետեւ, սկսաւ զինուորական զօրութիւնը բանեցրնել։ Բայց աս խոտութեամբ՝ տժգոհ հութիւնն ու գրգռութիւնը յայտնի յեղափոխութեան դարձաւ, որուն վերջնական նպատակը՝ գէթ շատերուն մոզին մէջ՝ Անգղիայէն բոլորովին բաժնուիլ էր։ Ապրուտամբք սկսան Գաղղիայի հետ հազարգակցութեան մէջ մտնել։ Եւ հոսարակապետութիւնն իրենց օգնութիւն խոստացաւ։ Իրօք ալ քառասուն նաւէ բաղկացեալ նաւատորմզով մը՝ Հոշին հրամանատարութեան տակ՝ 25.000ի բանակ մը խաւրեց (1796, Դեկտ. 16)։ Բայց ան մըրիկը՝ որուն նպաստաւորութեամբ Գաղղիացիք կրցեր էին Անգղիացւոց հսկողութենէն փախչիլ, իրենց արշաւանքը պարտպի հանեց։ Եւ թէպէտ Իրանատացիք առով չյուսահատեցան, հապա խել մը ժամանակ Գաղղիայէն նոր օգնութեան ուզառելին ետեւ, վերջապէս ուղեցին իրենք իրենցմէ ձեռնարկութիւննին գլուխ հանել։ սակայն ըստ մասին կառավարութեան բանեցուցած խիստ միջոցներով, ըստ մասին երկրին ուղղափառաց ու բողքականաց մէջ ելած երկպառակութեամբ, ըստ մասին ալ կառավարութեան ըրած

զիջումներով, զԵնքերնին թողոցին (1798, Մարտ—Յուլ.): Բայց առ համոդարասութիւնն աւելի առերեւցիժ՝ քանի թէ իրական բան մըն էր, եւ ապստամբք ի ծածուկ միշտ կը պատրաստուէին, որ եթէ Գաղղիայէն օգնութիւն մը գայ, անով գործքերնին յառաջ տանին: Աս օգնութեան փորձերը քանի մ'անգամ եղան, եւ մէկ երկու հեղ կէս մը յաջողեցան, բայց երբեք նպատակին չհասան: Անոր համար կառավարութիւնը թէ իրլանտացիները պատժելու եւ թէ զիրենք դիւրաւ զոգելու նպատակաւ, իրլանտաւ Անգղիայի հետ կատարեալ միացուց, անոր առանձին խորհրդանոցն ալ վերցուց (1800, Յունիս 30): Ասոր վրայ տժգոհութիւնն աւելի սաստկացաւ, զորն որ գոնէ մէկ կողմանէ վերցրենելու համար՝ թիգդ ուղեց որ աւղղափառաց կատարեալ ազատութիւն շնորհուի. եւ երբ որ թագաւորը չհաւանեցաւ, պաշտօնեան անկից առիթ առաւ հրաժարելու (140): Առանկով իրլանտայի մէջ ծածուկ գրգռութիւնը միշտ կը շարունակուէր, եւ միայն առիթ մը բաւական էր նոր ապստամբութիւն մը հանելու:

**143.** Ամիենի խաղաղութեան դաշինքը: Գրան ու Գաղղիայի մէջ ալ խաղաղութիւն կ'ըլլայ: Արդ բրիտանական կառավարութիւնն այս ամենայն տեսնելով, մանաւանդ որ Անգղիայի մէջ ալ ոգիները գըրգուեալ վիճակի մէջ էին, ուղեց խաղաղութիւն ընել: Աւստի արդէն շատոնցուընէ Լոնտօնի մէջ բանակցութեան նիւթ եղող նախակարդ դաշինքն անմիջապէս գրուեցաւ (1801, Հոկտ. 1): Խոկ որոշ խաղաղութեան դաշանց համար Ամիենի մէջ ըլլող բանակցութիւնք՝ հազիւ երկրորդ տարին դարնան կրցան բաղձացուած վախճանին հասցընել: Նոյն Ամիենի խաղաղութեան դաշինքը գրուեցաւ, մէկ կողմանէ՝ Անգղիայի, մէկալ կողմանէ՝ Գաղղիայի, Ապանիայի ու Բատաւան հասարակագետութեան մէջ (1802, Մարտ 27), հետեւեալ պայմաններով: 1. Անգղիա բոլոր իր աշխարհական անոր դաշնակցաց ետ

կը դարձրնէ, բաց ի Դրինիտատ կղզիէն՝ զորն որ Սպանիա, եւ Աէլլանի ստացուածքէն՝ զորն որ Բատաւեան հասարակապետութիւնը՝ Անգղիացւոց կը թողուն։ 2. Քարեյուաց հրուանգանն ալ Հոլանտացւոց ետ կը տրուի, բայց դաշնուղիր տէրութիւնք հաւասարապէս իրաւոնք կ'ունենան հոնկից անցնելու։ 3. Դուռն իր ամբողջութեան մէջ պիտի պահուի. ինքն ալ առ խաղաղութեան գաշանց մէջ բովանդակուած է, եւ պիտի հրաւիրուի նոյնին մէջ մտնելու։ 4. Գաղղիա Եօթն կղզեաց հասարակապետութիւնը (138) կը ճանչնայ։ 5. Մալդա կղզին՝ Կոցցոյ ու Գոմինոյ կղզիներուն հետ՝ Մալդայեան կարգի ասպետաց ետ կը տրուին։ Անգղիացիք պէտք է որ երեք ամսուան մէջ նոյն կղզիներէն ելլին եւ Նեապոլսոյ զօրքերը նոյները բռնեն. իսկ իրենց անկախութիւնը՝ Գաղղիայէն, Անգղիայէն, Ռուսիայէն, Աւստրիայէն, Սպանիայէն ու Պրուշէն երաշխաւորուին։ 6. Գաղղիացիք իրենց զօրքերը Հռոմի տէրութեան ու Նեապոլսոյ երկիրներէն պիտի հանեն. նոյնպէս Անգղիացիք Միջերկրական ծովուն մէջ բռնած կղզիներնին ու նաև ահանգիստներնին պիտի թողուն։ — Մէջ մ' Անգղիա՝ Գաղղիայի հետ հաշտուելէն ետեւ, Գաղղիային՝ Դրան հետ խաղաղութիւն ընելը գժուարութեան տակ չէր կրնար իյնալ։ Արգէն յառաջադրոյն երկու տէրութեանց մէջ նախակարգ դաշնագրութիւն կամ առժամանակեայ խաղաղութիւն մ'եղած էր (1801, Հոկտ. 9). իսկ Ամիենի խաղաղութենէն եռքը՝ բուն խաղաղութեան դաշնոքն ալ գրուեցաւ (1802, Յունիս 25), որուն պայմաններն առնելը են։ 1. Եզիոպոս ետ կը տրուի, եւ երկու կողման ստացուածները փոփոխակի կ'երաշխաւորուին։ 2. Հին դաշնագրութիւնք կը նորոգուին, եւ Գաղղիացիք Աեւ ծովուն մէջ ազատ նաւագնացութիւն կրնան ընել։ 3. Եօթն կրղեաց հասարակապետութիւնը կը ճանչցուի։

**144.** Գաղղիայի յաղթանակելն ու Նարուէնի փառաւորութիւնը։ Ամիենի խաղաղութեան

դաշտոց պայմանները պէտք է որ արտաքոյ կարգի զարմանքը պատճառեն։ Պատերազմը՝ Դրինիտատ կղզւոյն ու Ալյանի ստացուածներուն վրայ չէր, եւ ոչ ալ Եղիպտոսի վրայ, հապա Եւրոպայի տէրութեանց գումարութեան անկախութեան վրայ։ Բայց աս վերջինը լուսթեան տակ ծածկուեցաւ. անանկ կ'երեւար որ Անգղիա ցամաք երկրին իրողութիւնները բոլըրովին աշքէ կորորնցուցած ըլլայ. եւ ոչ իսկ պահանջեց որ Գաղղիայի զօրքը Հոլանտայէն (149) ելէ։ Այսպէսով պատերազմին վերջ տրուեցաւ՝ առանց անօր գլխաւոր ու սկզբնական նպատակին համուած ըլլալու. որուն համար տարակուսական կ'երեւար աս կերպով հաստատուած խաղաղութեան վիճակին երկայն ատեն տեւելը։ Բայց նոյն խաղաղութեան դաշինքով Գաղղիայաղթամուկած էր, եւ Կարոլէնն իր փառաց ու հռչակին գագաթը բարձրացած։ Գաղղիա երկայն պատերազմներէ գուրս ելած էր՝ ներքուստ կարգաւորուած։ Հանդարտած, իսկ արտաքուստ ընդարձակուած։ Հաղիւ իր դաշնաւորները քանի մը գաղթականութիւն կնրանցուցած էին։ Աս ասանկ ըլլալով, Կարոլէնն զինուց զօրութենեն զատ՝ որով իր չորս կողմը պատած էր, աւելի մեծագոյն զօրութիւն մը ձեռք բերած էր, պատ բնքն՝ հասարակաց համարումը։ Աւ իր ձեռքն էր՝ նաեւ առանց պատերազմ ընելու՝ Եւրոպայի վրայ տիրել. եւ իրօք ալ կը տիրէր՝ եթէ միայն կարենար իր անձին վրայ տիրել եւ նորանոր աշխարհակալութիւններու բաղձանքն ու տարապայման փառասիրութիւնը շափաւորել։

**145.** Կարոլէնին կրօնի նկատմամբ ըրածները։ Կրօնական դաշինք։ Առաջին հիւպատոսին առ վրայելած համարման գլխաւոր պատճառներէն մէկն էր, Գաղղիայի անիշխանութեան վիճակը վերջացընելէն զատ, անկրօնութեան ու անաստուածութեան տեղ՝ նորէն քրիստոնէութիւն խոժելը, զորն որ գլուխ հանց ոլիս է. քահանայապետին հետ կրօնական դա-

շնորհ ։ մը դնելով (1801, Յուլ. 15)։ Աս դաշնագրութիւնը, զորն որ հետեւեալ տարին օրէնսդիր ժողովը հաստատեց (1802, Ապր. 8) եւ որուն համար զատկին օրը մեծաշոք փառաւորութեամբ հրապարակական հանդէսներ եղան, հետեւեալ զլիսաւոր որոշումները կը բավանդակէր։ Գաղղիայի մէջ տասն արքեպիսկոպոսք ու յիտուն եպիսկոպովք պիտ' որ ըլլան, զորնք կառավարութիւնը պիտ' որ անուանուին եւ քահանայապետը պիտի հաստատէ։ Խոկ ժողովրդապետները եպիսկոպոսներէն պիտ' որ անուանուին՝ կառավարութեան հաւանութեամբ։ Առնց ամենուն պահպանութեան հարկաւոր եղած ստակը՝ տէրութիւնը պիտի հոգայ։ Յառաջուան եպիսկոպոսները՝ թէ երդում ընողներն ու թէ չընողները (39) պիտի հրաժարին. բայց կրնան նորէն անուանուիլ։ Գրաւուած եկեղեցական ինչքերն իրենց նոյն տաճենուան տերանց ձեռքը պիտի մնան։ Տօնի օրերը պիտի նուազին։ — Նոյն ատեն հանուած տէրութեան օրէնքներով՝ ամէն կրօններուն ազատութիւն տրուեցաւ. բայց միանգամայն՝ թէ ուսմանց եւ թէ եկեղեցական պաշտամանց նկատմամբ՝ կրօնը տէրութեան իշխանութեան տակ ձգուեցաւ։ Առանց կառավարութեան հրամանին՝ ամեննեւին եկեղեցական կարգադրութիւն մը պիտի չհրատարակուէր, քահանայ պիտի չձեռնադրուէր, տօն կամ հանդէս պիտի չկատարուէր։ Եկեղեցական իրողութեանց առաջնորդելու համար մասնաւոր պաշտօնարան մը դրուեցաւ։ — Թէպէտ ասոնցմէ կը տեսնուի թէ ‘Նարովէսնին ըրածները’ այնչափ կրօնաստիրութենէ յառաջ չէր գար, որչափ կրօնի ձեռքով իր իշխանութիւնը հաստատելու բաղձանքէն. ի վերայ այսր ամենայնի ասով ալ ինք Գաղղիայի մէջ կրօնի նորոգիչ ըլլալու պարծանքը բոլորովին չիկորսընցըներ։

**146.** Ուսում', արուեստք, մշտկութիւն, վաճառականութիւն եւ օրէնսդրութիւն։ \*Այնպէս մեծ է

Նաբոլէնին արդիւնքը՝ ուսմանց եւ արուեստից, մշակութեան ու վաճառականութեան եւ վերջապէս օրէնողութեան նկատմամբ։ Յեղափոխութեան սկիզբները ու ամկապետականք՝ իրենց ամենայն ինչ հաւասարցրնելու բաղձանքովը՝ Գաղղիական մեմարանը, ինչպէս նաև արուեստից ու գիտութեանց մեմարանները ջնջած էին. անոնց հետ մէկտեղ գաւառներու մեմարանները, համալսարանները, վարժարանները բոլոր գոցուած էին։ Ասանկով Գաղղիայի մէջ անկրօնութեան հետ՝ խոր տղիտութիւն մ'ալ տարածուած էր. Եւ թէպէտ քաղաքական իրողութիւնները կարգաւորուելու սկսուած ասեն՝ կառավարութիւնը ջանք ըրած էր ուսմանիքն ու գիտութիւնն ալ ծաղկեցրնելու, բայց նոյն փոյթը դրեթէ առանց պաղց մնացած էր։ Նաբոլէնին նորոգիչ ձեռքին պահուած է եղեր առ նիւթերն ալ կարգաւորելը։ Ուսմանց նկատմամբ՝ բոլոր ջնջուած հիմնարկութիւնները նորէն հաստատել տալէն զատ, ժողովրդեան կրթութեան համար այլեւայլ նոր գպրոցներ հաստատեց։ Երկրագործութիւնը, ճարտարութիւնն ու վաճառականութիւնը, որոնք արտաքոյ կարգի գէշ վիճակի մէջ կը գտնուէին, կառավարութեան անխոնջ ջանքին նիւթեղան։ Վաճառականութիւնը ծաղկեցրնելու եւ հաղորդակցութեան միջոցները գիւրինցընելու համար, ամէն կողմ ճամբաններ ու ջրմուղներ բացուեցան, նաև ահանգիստներ, թմրեր, կամուրջներ շինուեցան։ Գիւտերն ու արուեստները վարձքերով պատկուեցան։ Չէ թէ միայն Գաղղիա, հապա Եւրոպայի կէոր՝ Նաբոլէնին բոլոր կառավարութեան ժամանակին առ բարերար ոգւոյն յիշատակարաններովը լցուն է։ Իր մեծ պարծանքներէն մէկն է՝ օրէնսդրութեան նկատմամբ ըրածն ալ. Թող տանք բոլորովին անիշխանութեան մէջ գտնուող Գաղղիային ամէն կերպ օրէնքներ գնելը, առ ալ քիչ բան չէ որ իր անուամբը՝ Նաբոլէնինեան ըստած օրինաց ժողովածցքը<sup>1</sup>, թէեւ

1. Code napoléon.

կերպ կերպ պակասութիւններէ զերծ չէ, ի վերայ այսր ամենայնի թէ Գաղղիայի եւ թէ ուրիշ շատ եւրոպական տէրութիւններու մէջ մինչեւ հիմայ գրեթէ անփոփոխ կը դործածուի :

**147.** Գերմանիայի մէջ եղած փոփոխութիւնները : Դառնանք հիմայ քաղաքական իրողութեանց : Կոյն ժամանակի ըլլալու առաջին մեծ գործողութիւնն էր, Լիւնեւիլի խաղաղութեան դաշնաց մէջ որոշուածին համեմատ (137, 6), հասուցման խնդիրը կարգի դնել : Աս նիւթին վրայ Գաղղիա ու Ռուսիա իրենց մէջ Փարիզ վերիվերց դաշնաք դնելն եւ հասուցման ծրագիր մը շինելէն ետեւ (1802, Յունիս 4), Կոյնը Ռեկենսապուրկի աւագաժողովոյն (Հատ. Բ. 21) յանձնեցին (Օգոստ. 18) : Կոյն երկու տէրութեանց միջնորդութեամբ բանակցութիւնք եղան պետութեան արտաքոյ կարգի պատգամաւորութեան մէջ (Օգոստ. 24—1803, Փետր. 25), ուր Գաղղիայի մեծ ազգեցութիւնն ու քաղաքականութիւնը յայտնապէս տեսնուեցաւ : Բոլոր եկեղեցական իշխանք իրենց աշխարհական իշխանութեան դահերէն վար առնուեցան, բայ ի պետութեան աւագ դիւնադպրէն (Մոգունտիայի կայսրընտիր-արքեպիսկոպոսէն), որուն նիստն ալ Մօգունտիայէն՝ Ռեկենսապուրկ վոխագրուեցաւ : Աս եկեղեցական իշխանաց երկիրները, պետութեան ազգատ քաղաքներուն հետ՝ որոնք իրենց անկախութիւնը կորսրնցուցին, պետութեան աւագանւոյն բաժնուեցան, իւրաքանչիւրին Գաղղիայէն ընդունած պաշտպանութեան կամ անոր աշքն ըլլալուն շափին համեմատ : Եղատ քաղաքներէն՝ միայն վեց հատ մնացին, այս նիքն՝ Համապուրկ, Լիւպէք, Պրեմէն, Ֆրանդֆուրդ, Կիւռոնպէրկ եւ Աւկապուրկ : Իրենց ըրած կորստին նայելով, ամենէն աւելի բան ընդունեցան Պրուշ եւ անտէրութիւնք՝ որոնք Ռենոսին աւելի մերձաւոր էին եւ կամ զօրոնք Գաղղիա կ'ուզէր իրեն հետ անձկագոյն կապել, ինչպէս էին Պատրին ու Վիւրգեմիզէրկ : Օրի-

նուի համար Պրուշ իր կորսընցուցած՝ 122,000 բնակիչով՝ 46 քառակուսի մզնն երկրին տեղ, 240 քառակուսի մզնն երկիր ընդունեցաւ՝ 580,000 բնակիչով։ Նաեւ երկու խտալական իշխաննք, այս ինքնն՝ Դատկանայի մեծ գուքսն ու Սոտենայի գուքսը, որոնք վերին խտալիայի կերպարանափոխոթեան ատեն՝ իրենց երկիրները կորսընցուցած էին (94, 6 և 137. 3, 4), Գերմանիայի մեջ հատուցում ընդունեցան։ առաջնոյն Սալցպուրկ տրուեցաւ, իսկ երկրորդին՝ Պրայսկաւ ու Օրդենաւ։ Նոյնպէս Օրանեան ցեղին՝ Հոլանտայի կորստեսն տեղ՝ Ֆուլտոն եւ ուրիշ քանի մը տեղ տրուեցաւ։ Չորս նոր կայսրնետրութիւննք ալ դրուեցան, Ախերգեմպէրկի, Պատրնի, Հեսեն-Գաստելի ու Սալցպուրկի։ ալ առաւաճեռնութեամբ կը բաշխեին առ աստիճաննք՝ որն որ քիչ մը վերջը դատարկ տիազոս մը պիտօք ըլլար։ — Ասանկով թէպէտ տակաւին գերմանական պետութիւն մը կար, բայց ալ հին գերմանական պետութիւնը չէր, հապա տէրութեանց կոյտ մը, որուն անուամբ միայն՝ գլուխ կը կենար կայոր մը՝ օտար ազգեցութեան տակ։ Բայց թէեւ իր կենդանութեան ժամանակին արգէն անցած էր, ի վերայ այսր ամենայնի քիչ մ'ետքը աւելի յայտնի եղաւ առ ճշմարտութիւնը՝ թէ Եւրոպայի նոյն կեդրօնական տէրութիւնը չիկրնար մէջտեղաց վերցուիլ առանց ընդհանուր սասանութիւն պատճառելու։

**148.** Խաղաղութեան վիճակ, անվստահութիւն ու զրգութիւն։ Անգղիացիք Գաղղիայի դէմ պատերազմ՝ կը հրատարակեն։ Եւրոպայի վայելած խաղաղութեան կարծ միջոցին մէջ, աչք զարնելու կերպով տեսնուեցաւ թէ իր բնակչաց մէջ ինչպիսի մեծ զօրութիւն զրգուած էր։ Ամէն տեղ՝ կարծես թէ իրարու հետ մրցութեան ելածի պէս՝ բոլոր ճգամբ կը ջանային ճարտարութիւնները, վաճառականութիւնն ու նաւագնացութիւնները, պայծառացընել, որպէս զի իւրաքանչիւր իր առած վերքերը կարենայ բժշկել։ Ստոր

Է՛ մեծ ու խորունկ էին ան վերքերը. սակայն նոյները բժշկելու համար եղած ընդհանուր փութոյն նայելով, կրնար յուսացուիլ որ քանի մը տարի բաւական կ'ըլլայ առ գործքը զլուխ հանելու: Բայց խաղաղութեան դաշնաբներ զրուելով, մէջտեղայ չեր կրնար վերցուիլ, ինչպէս որ իրօք ալ չեր վերցուած, նոր կոիւներու եւ պատերազմներու սերմը՝ անվատահութիւնը, որն որ շուտ մը մնունդ գտաւ: Անգղիացիք ըրածներնուն վրայ զղջալով, հազիւ մեծ դժուարութեամբ ու երկայն ժամանակ անցնելէն ետեւ՝ բարեյուայ հրուանդանը Հուլանտացւոց յանձնած (1803, Փետր. 21) եւ իրենց զօրքերն Եղիպտոսէն հանած էին. իսկ Եղիպտոսի նախապարիսպն եղող Մալդա կղզին շուղելով ձեռքէ հանել, զանազան պատճառահանքներով իրենց զօրքերը հոնկից ետ չեին քաշեր: Բայց եւ ոչ Գաղղիացիք նոյն կղզին իրենց տեսութեան շրջանէն գուրս հանած էին, որովհետեւ երկու կողմանը ալ աղէկ դիտէին որ Միջերկրական ծովուն իշխանութիւնը զրեթէ ան կղզոյն ստացման հետ կապուած է: Գաղղիացի նաևարաններուն մէջ տիրող մեծ գործունեութիւնը, Սեպաստիանի գնդապետին Եղիպտոս ու Արեւելք խաւրուիլն ու նոյն կողմանց վիճակին վրայ տուած գէշ տեղեկութիւնը (1803, Յունու. 30) կը ցուցընէին որ Գաղղիացիք պատերազմի դիտաւորութիւն ունին: Մէկ կողմանէ ալ Անգղիայի լրագիրները Նարոլէոնին վրայ սաստիկ գէշ կը խօսէին եւ ժողովուրդը Գաղղիայի գէմ կը զրդուէին, որոնց դէմ Գաղղիայի պաշտօնական լրագրոյն տուած մէկ պատասխանը՝ յարմար չեր նոյն դըրգութիւնը մեղմացընելու: Առանկով ինք իրմէ կը տեսնուէր թէ Ամիէնի խաղաղութեան դաշնաբը պարզապէս զինադադար մը պիտ' որ ըլլայ: Իրօք ալ խաղաղութեան արմաւենին՝ անկուելուն վրայ ամբողջ տարի մը չանցած՝ խլուեցաւ նոր պատերազմաւ մը, որն որ նոյնը սկսողներուն կարծածէն աւելի երկայն տեւեց ու աւելի ծանրակշիռ հետեւութիւններ ունե-

յաւ։ Աս պատերազմը հրատարակեց Անդղիա Գաղղիայի գէմ (1803, Մարտ 18), նախ Փարփղի մէջ պարագ տեղ բանակցութիւններ ընելն ետեւ։

**149.** Հելուետիայի իրողութիւնք։ Նարուէնն Հելուետիայի Միջնորդ կ'ըլլայ։ Վալլիս։ Հոլանտա։ Ծիչեալ պատերազմին վրայ շխօսած, պէտք է որ պատմենք Հելուետիայի գէպքերը, որոնք գէթ ըստ մասին նոյնին առիթ եղան, Անդղիայի տրտնջանաց պատճառներն աւելցնելով։ Հելուետիայի շփոթութիւնները որչափ որ Գաղղիացւոց զէնքերուն զօրութեամբը զբապուած ալ էին նէ (115), ի վերայ այսր ամենայնի երկիրը ներքուստ չէր հանդարտած։ Նոյն ատեններն իրենց մէջ երկու դլխաւոր կողմանակցութիւնք կային, որոնցմէ մէկը կ'ուզէր որ Գաղղիայի նման կենդրոնականութիւն կամ կառավարութեան միութիւն ըլլայ, իսկ մէկալը՝ դաշնակցական սահմանադրութիւն մը, որով իւրաքանչիւր նոհանդ կամ դաշնակից տէրութիւն՝ ներքին առանձնական դործողութեանց կողմանէ մէկաններէն բաժնուած կը մնար (1802, Մայ. — Յուլ.)։ Նարուէնն, որն որ քիչ մը յառաջ ուզած էր զշելուետիացինները ստիպել որ իրենք իրենցմէ ինդրեն իրենց երկիրն Գաղղիայի հետ միանալը, Գաղղիացւոց զօրքերը դուրս հանել տառաւ նոյն միջոցին՝ որ երկիրն առ ինդիրներով կը վրդովիլը. որով Հելուետիայի մէջ կատարեալ յեղափոխութիւն մը փրթաւ։ Քանի մը դառաներու ժողովուրդը ուոք ելած, կ'ուզէր ջնջել Միութեան կամ կենդրոնականութեան սկզբունքին համեմատ նոր դրուած սահմանադրութիւնը եւ 1798ին վիճակը նորէն հաստատել։ Երկիրը ներքին պատերազմով տակնուվրայ եղած առեն, մէջ մ'ալ Նարուէննին կողմանէ Ռար զօրապետն եկաւ, եւ կառավարութեան ծանոց որ Առաջին հիւպատուր կ'ուզէ միջնորդ ըլլալ, բայց Մեծ Ազգին (Գաղղիացւոց) վայելած զօրութեամբ ու աղդուութեամբ (Հոկտ. 5)։ Ասոր վըայ Նէյի հրամանատարութեամբ Գաղ-



զիական բանակ մը Հելուետիա մտնելով, Երկրին ժողովուրդը ստիպեցաւ զլուխ ծռել եւ ընդունիլ՝ Միջնորդութեան մարհակ<sup>1</sup> անուամբ՝ Նարոլէսնին իրենց տուած սահմանադրութիւնը (1803, Մարտ 10), զորն որ քիչ մը յասաջ Փարիզի մէջ Հելուետիայի պատգամաւորաց առջեւը դրած էր: Ասոր համեմատ՝ Միակ Հելուետական հասարակապետութիւնը՝ դարձեալ անկախ տէրութիւններու դաշնակցութիւն մը կ'ըլլար, որուն մէջի տասնուինքնահանգներէն վեցը (Ֆրայապորկ, Պեռն, Սոլոթուռն, Պազէլ, Ցիւրիխ ու Լուցեռն) փոփոխակի գլխաւոր տեղի, եւ տարւէ տարի գումարուելու խորհրդանոցին նիստը պիտ' որ ըլլային: Առ կերպով Հելուետիա Գաղղիայի հետ անձուկ միաւորութեան մէջ մտաւ, մանաւանդ թէ Գաղղիայի հպատակ երկիր մը դարձաւ. եւ Նարոլէսնին ինք իրեն առած Հելուետիայի Միջնորդ անունը՝ իր ձեռքը յարմար միջոց մ'եղաւ նոյն երկրին վրայ ուղածին պէս իշխելու: — Արդէն քիչ մը յասաջ Գաղղիայիք զօրքը բռնած էին Վալլիս նահանգը, որն որ իր մէջն եղաղ Ախմբլոն լեռան վրայի անցքին համար խիստ ծանրակշիռ ըլլալով, Նարոլէսն Հելուետիայէն բաժնած ու զատ հասարակապետութիւն մ'ըրած էր (1802, Օգոստ. 30): — Նարոլէսն Հելուետիայի վրայ ունեցածէն աւելի իշխանութիւն ստացաւ Հոլանտայի վրայ: Հոն ալ ուղածին պէս սահմանադրութիւն մը տալէն ետեւ (1801, Հոկտ. 16), Գաղղիայի զօրք խոթեց, զորն որ տեղացիք պիտի պահպանէին. ասկից զատ՝ Հոլանտական կառավարութեան ամենեւին մէկ գործողութիւնն արժողութիւն պիտի շունենար, եթէ Նարոլէսն իր հաւանութեամբը նոյնը շհաստատէր:

**150.** Գաղղիական-Անգլիական պատերազմ:  
Առ ու առնց նման պատճառներուն համար էր, որ երկու տէրութեանց մէջ նորէն պատերազմ բացուեցաւ: Բայց ասիկայ բոլորովին նոր տեսակ պատերազմ մըն

<sup>1</sup> Acte de médiation.

էր, որուն մէջ զրեթէ ամենեւին ճակատ չարուեցաւ. վասն զի թէպէտ եւ երկու կողմաննէ ալ իրարու վնաս տալու մէծ բաղձանք ունէին, բայց մէկը՝ ցամաքային, իսկ մէկալը՝ ծովային տէրութիւն ըլլալով, մէջերնին այնչափ շօշափման կէտեր չէին գտնուեր: Ուստի եւ աւելի պատերազմական վիճակ կրնար բառիլ, քան թէ բուն իրական պատերազմ: Միակ նշանաւոր դէպքն ան եղաւ որ Գաղղիացիք, առանց Գերմանական պետութեան դէմ պատերազմ հրատարակելու եւ կամ Անկենուպուրկի աւագաժողովոյն տեղեկութիւն մը տալու, Հաննովէրի կայորընտրութեան երկիրները զօրք բոնեցին (1803, Մայ. 25), որպէս զի Անդղիայի գ.է.որդ գ. թագաւորին, որն որ՝ ինչպէս յայտնի է՝ միանգամայն Հաննովէրի կայորընտիր էր, վիշտ ու նեղութիւն հասցրնեն: Ասով Հաննովէրցիք ստիպեցան Սուլինկէնի պայմանագրութիւնն ընել (Յունիս 3), որով Գաղղիացւոց ձեռքը կը մնար բոլոր նոյն երկիրը մինչեւ Ելբա գետը, բովանդակ մուտքերովը, արկղներովն ու մժերներովը. առկից զատ՝ բռնադատեցան ամիս մը ետքը Արգլենպուրկի դաշինքով (Յուլ. 5) յանձն առնուլ որ իրենց զօրքերը ցրուին: Պարապ անդ գ.է.որդ գ. Գերմանիայի պաշտպանութիւնը կը խնդրէր. պետութիւնն ան ատեն այնպիսի տկարութեան ու անմիաբանութեան վիճակի մէջ կը գտնուէր, որ ոչ ոք եւ ոչ իսկ Պրուշ համարձակեցաւ ձայն հանել: Բայց առ ալ ստոյդ է որ Ուստի գիմազրութիւնն ալ ամենեւին մտիկ չեղաւ: Նարովէնն նոյն իսկ Անդղիայի վրայ յարձակելու համար մէծ պատրաստութիւններ տեսաւ, թէ իր նաւարաններուն մէջ եւ թէ ծովեզերաց վրայ, որուն նաեւ Գաղղիայի հետ կապուած տէրութիւնները ստիպեցան ձեռք տալ, Բատակիա՝ իր թէ ծովային ու թէ ցամաքային զօրութեամբը, Հելուետիա եւ Խտալական տէրութիւնք՝ իրենց զնդերովը կամ ուրիշ կերպով: Ասկայն այս ամենայն պարապ ցոյցեր եղան եւ ամենեւին հետեւանդ

շունեցան։ որովհետեւ Անդղիա ալ իր ծովեղբներն ամրացրնելով, նաւեր պատրաստելով եւ երկրին բովանդակ բնակիչները զինելով, Նաբոլէօն չկրցաւ իր գիտաւորութիւնը գլուխ հանելու ձեռք զարնել։ Ասոր հակառակ Անդղիայիք ծովու վրայ ու գաղթականութեանց մէջ Գաղղիացւոց եւ անոնց բարեկամներուն բաւական լիսաս հասցուցին։

**151.** Նաբոլէօն ցկեանո հիւպատոս կ'ըլլայ։ Սահմանադրութեան փոփոխութիւնները։ Դաւաճանութիւնք։ Անկիէնի գքսին սպանութիւնը։ \*Եղին պատերազմին ատենը Նաբոլէօն իր իշխանութիւնը Գաղղիայի մէջ կատարեալ հաստատեց։ Ինք ալ զինուուրական հրահանգաց մէջ մէծցող մարդիկներուն պէս բռնաւորական բնութիւն մ'ունէր։ Այսպէս հետզհետէ քաղաքացւոց ազատութիւններն ու քաղաքական իրաւունքները չափաւորեց։ տպագրութիւնը կապերուտակ գրաւ, իր կողմը չեղող լրագիրները գաղթեցուց, ազատամիտ մատենագիրները հալածեց, իրեն գէմ խօսող օտար լրագիրներուն Գաղղիա մանելն արգելեց։ Քանի մ'անգամ ալ իր կենացը գէմ գործուածդաւաճաւաճանութիւններուն առթիւը՝ խել մը մարդիկ պքսորել ու մեռցրնել տուաւ։ \*Եղին միջոցներուն Նաբոլէօն ժողովրդեան քուեարկութեամբ՝ ցկեանս (իր բոլոր կենացը համար) հիւպատոս անուանեցաւ (1802, Օգոստ. 2). Երկու օր վերջն ալ ծերակուտական վճռով մը՝ սահմանագրութեան մէջ անհանկ փոփոխութիւններ եղան, որոնցմով Գաղղիա՝ քանի մը պարզ արտաքին ձեւերէ զատ՝ արձակապետական տէրութիւն մ'եղաւ։ \*Եղինով բովանդակ իշխանութիւնն առաջին հիւպատոսին ձեռքը կը տրաւէր, իսկ բովանդակ երաշխաւորութիւնն՝ իրեն գերին եղող ծերակուտակին, որն որ ուզած ատեն՝ կրնար օրէնսդիր ու ռամկապետաց ժողովները (131) լուծել, սահմանագրութիւնը փոխել, ամբողջ գաւառներ սահմանագրութենէն դուրս հանել, գաւառասահմական առեաններուն վճիռները

ջնջել, երդուելոց ատեաններուն դործունեռութիւնն ի կախ պահել: Ասկից զատ՝ ռամկապետաց ժողովյն անդամներուն թիւը յիսնի իջաւ, իսկ աէրութեան խորհրդոյն ու ծերակուտի անդամներուն թիւը շատցաւ: Աս ամէն որոշումներուն պատկն եղաւ Նաբորէոնին իրաւունք արուիլը՝ որ իր յաջորդը կարենայ ընտրել: Որովհետեւ ասոնցմով եւ մանաւանդ վերջնով՝ Պուրպոնեանց յշուը կը ջնջուէր, անօր համար անկէ ետեւ գաւաճանութիւնք շատցան ու ամէն ատենէ աւելի վտանգաւոր եղան: Գաղթեալք Անդղիայէն ստակ ու ամէն կերպ օգնութիւն ընդունելով, զնաբորէոն կործանելու ետեւէ կ'իյնային: Ասոնք մեծ գաւաճանութիւն մը կազմեցին, որուն մեջ էին նաեւ Բիշկրիւ ու Մորոյ զօրապետները. բայց բանն իմացուելով, նոյն երկու զօրապետք ուրիշ իրր քառասուն հոգւոյ հետ ըրունուեցան: Իրենց վրայ գատաստանական որոշում չեղած, առաջին հիւպատան անանկ դործ մը դործեց, որուն վրայ բովանդակ Եւրոպա սարուափմամբ ու այլայլութեամբ լցուեցաւ, եւ նոյն իսկ իր ամենաջներմ զարմացողներն ալ մեծապէս տհամեցան: Լսելով որ Անկիէնի դուքսը, Պուրպոն-Գանտէի (Հատ. Բ. 75) թռուր, միապետականաց բոլոր երդմնակցութիւններուն հոգին է, ազգաց իրաւանց դէմ՝ զինքը զինեալ մարդիկներու ձեռքով Պատրնի Էդդենհայմ քաղաքին մեջ բռնել, վրան գատաստան ընել ու հրացանով մեռցնել տուաւ (1804, Մարտ 21), թէեւ նոյն քաջ ու տաղանդալից իշխանը մեծ ճարտարութեամբ ցուցուց որ անմեղ եւ այնպիսի ձեռնարկութիւններէ անմասն է: Ասօր վրայ երդմնակիցք ըստ մասին սպանուեցան, ըստ մասին բանտարկուեցան: Աերջիններուն մէջն էր Բիշկրիւ, որն որ քանի մ'օր ետքը Գանըլին մեջ խրդգուած գտնուեցաւ. իսկ Մորոյ Ամերիկա քշուեցաւ:

**152.** Նաբորէոն Գաղղիայի ժառանգական կայսր կ'ըլլայ: Նոր կայսեր արքունիքը: \*Աաբորէոն վերցիշեալ երդմնակցութիւններէն առիթ առաւ գլուխ

հանելու ան բաղձանքը, զորն որ շատոնց աներ եւ որուն պատրաստովինները կամաց կամաց կը տեսներ, այս ինքն՝ Գաղղիայի կայսր ըլլալու եւ նոյն իշխանովիններ ցեղին մէջ հաստատելու: Իր կողմնակցաց ձեռքովն ամեն բան անանկ յարմարցուց որ ռամկապետաց ժողովն առաջարկութեան հաւանելով, Նարովէոն Ս. Գլուխ պալատին մէջ կայսր հրատարակուեցաւ (1804, Մայ. 18): Բոլոր ժողովուրդն ալ քուեարկութեամբ հաւանութիւն տուաւ որ կայսերական աստիճանը՝ Նարովէոնին ցեղին մէջ ժառանգական ըլլայ. բայց անանկ որ քուէ չտուողներն ալ իրեւ հաւանող կամ հաստատական քուէ տուող սեպուեցան: Այս ամենայն ըլլալն ետեւ, Նարովէոն Ս. Գաղղիացւոց կայսր օծուեցաւ Պիտո Է. քահանայապետէն (Գեկտ. 2), որն որ ստիպեցաւ անձամբ Փարիզ երթալ նոյն հանդիսութիւնը կատարելու համար. բայց Նարովէոն թագն իր ձեռքոր գլուխը դրաւ, նոյնպէս իր ժողեալին ամուսինն ալ ինք պատկեց: Նոր կայսրն իր գահը փառաւոր ու շքեղ արքունիքով մը պատեց, որուն մէջ հին տիտղոսները, կարգերն ու աստիճանները՝ նոր ձեւի մը տակ դարձեալ երեւան ելան: Իր ընտանեաց անդամները՝ առատ մուտքերով ու թոշակներով՝ իշխան ու իշխանուհի եղան: Զօրապետները՝ ոպարապետի աստիճան բարձրացան. իր հաւատարիմներն ու գիտաւորութեանց կատարման գործիր եզրողներն՝ իրեւ կայսրութեան մեծ պաշտօնատարք կամ իրեւ ծերակուտի անդամ՝ բարձր աստիճաններու եւ պատիւներու հասան եւ իրենց ալ առատ թոշակ կամ եկամուտ կապուեցաւ: Քիչ մը եաքը ազնուականութեան աստիճաններն ալ իշխանի, ղքոի, կոմսի, սեպոհի, ասպետի տիտղոսներով նորէն հաստատուեցան: Աս պատճառաւ թագաւորականը եւ հաստարակապետականք գունդագունդ սկսան կայսերական պալատը գիմել, որն որ իր փառաւորու-

թեամբը վերոայլի պալատն անցուց : — Առանկող միապետական իշխանութիւն հաստատուելով վերջ տրուեցաւ Գաղղիայի յեղափոխութեան, որով գրեթե նորէն հաստատուեցան ան հին կարգադրութիւններ՝ զրոնք ջնջելու համար այնչափ արեան հեղեղներ թափուած էին : Բայց հին թագաւորական գահին տեղ՝ նոր կայսերական գահ մըն էր կանգնուողը . օրինաւոր վեհապետին տեղ՝ նոյնին վրայ ելած էր բախտաւոր պատերազմող մը, որն որ քիչ մը յառաջ ձեռութերը նոյն թագաւորական ցեղէն իշխանի մը արեան մէջ թամթխած էր : Եւրապա՝ որն որ խիստ երկայն ժամանակէ վեր վարժած էր միայն օրինաւոր թագաւորներ ունենալու, մեծ օրինակաւ մը պիտի սորվի եղեր թէ ինչ կերպով նոր վեհապետք երեւան կ'ելեն :

**153.** Նոր սահմանադրութիւն : Նարոլէսնին կառավարելու կերպը : թժէպէտ եւ հիւպատոսական սահմանադրութիւնը, ինչպէս ուրիշ հեղ ալ ըսած ենք, թէ ըստ ինքեան եւ թէ ետքէն նոյնին մէջ եղած փոփոխութիւններով, աւելի արձակապետական միապետութեան քան թէ հասարակապետութեան մը կը պատշաճէր (131, 151), սակայն եւ այնպէս հարկ էր որ կայսրութեան համար նոր սահմանադրութիւն մը շինուէր : Իրաք ալ Նարոլէսնին կայսր հրատարակուելէն երկու օր ետքը, Գամպասերէսին գահերիցութեամբ տրուած ծերակուտական վճռով մը (1804, Մայ. 20), սկսաւ գործադրուիլ նոր սահմանադրութիւնը, որն որ հրատարակուեցաւ “Ընորհօքն Աստուծոյ եւ հասարակապետութեան սահմանադրութեամբը” Գաղղիացւոց Նարոլէնն կայսեր, անուամբը : Նոյն սահմանադրութեան նայելով, ծերակոյոր՝ յառաջադոյն եղածէն աւելի՝ միայն գործիք մ'եղաւ կայսեր ան ամէն կամացական օրոշումները հաստատելու, որոնց օրինաւորութեան կերպարանք մը տալ կ'ուզուէր : Մասնաւոր կերպով մը իրեն իրաւոնք կը տրուէր ընտրող ժողովներուն գործողութիւնները ջնջելու : Ասոր հա-

կառակ թեւեւ ինք՝ իրրեւ սահմանադրութեան պահպանիչ վճռէր որ օրէնք մը նցյն սահմանադրութեան հակառակ է, ի վերայ այսր ամենայնի կայսրը միշտ իրաւունք կ'ունենար ան օրէնքը հրատարակելու եւ գործադրել տալու։ Օրէնսդիր ժողովը, որուն գահերէցն եւ ուրիշ գլխաւոր պաշտօնատէրները կայսրը պիտ' որ անուանէր, բոլորովին իրմէ կախում կ'ունենար։ Օրէնսդիր եւ ռամկապետաց ժողովներուն նիստերուն հրապարակական ըլլալը կը խափանուէր։ — Բոլոր հասարակապետական կարգադրութիւնները հետզհետէ աներեւոյթ եղան։ տպադրութեան վրայ արտաքոյ կարգի խստութեամբ հոկողութիւն կ'ըլլար։ անձնական ազատութիւնն ամենեւին բանի տեղ չէր դրուեր։ ժողովրդեան քաղաքական գործունեութիւնն ու քաղաքացւոց ընարութեան իրաւունքը երթալով աւելի նուազեցաւ ու դրեթէ ոչնչացաւ։ Ամէն դիմադրութիւն նոր վեհապետին անհանդուրժելի ըլլալով, ռամկապետաց ժողովյն իշխանութիւնը քիշ քիշ նուազընելէն ետեւ, վերջապէս բոլորովին ջնջեց (1807)։ Ասանկով Գաղղիա՝ հին արձակապետական միապետութեան ատեն եղածէն աւելի՝ խիստ իշխանութեան տակ կը գտնուէր։ ժողովրդեան ուրիշ բան չէր իյնար ընել բայց եթէ հնազանդութիւն, որն որ անդադար կը ըկնուող զօրաժողովներով եւ հարկահանութիւններով աւելի զգալի կ'ըլլար։ Այս ամենայն պէտք էր որ խիստ ծանր գար ամենամեծ ազատութեան վարժող ժողովը ըստեան մը։ բայց եւ այնպէս շատերուն հոգը չէր ըլլար, որովհետեւ իշխանութիւնը ձեռքն ունեցողը՝ մեծ մարդ էր, որն որ իր երկաթի գաւազանին տակ երկիրն անիշխանութեան չարիքներէն ազատ կը պահէր, զինուց յաջողութեամբը՝ Գաղղիայի համբաւը կը մեծցընէր, միանգամայն արուեստները, ճարտարութիւններն ու ներքին վաճառականութիւնը կը ծաղկեցընէր։

# ԵՐԻՊՈՒԹ ՄԻԶԱՑ ԺԸՄԸՆԵԿԻ

ԳԵՂԱԿԱՑԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՅՈՐՈՒԹԵԱՆ ԱՏԵՆՔ

(1804—1815)

**154.** Ընդհանուր միավետութեան գաղափար : Եւրոպայի տէրութեանց զիրքը՝ Գաղղիայի նկատմամբ : Ի՞նդ համուր միավետութիւն մը հաստատելու դիտաւորութիւնը, որն որ յառաջուան ժամանակները շատ հեղ զեւրոպա զարհուրեցընելէն ետեւ, իսկ մ'ատենէ վեր կարծես թէ մոռացութեան մէջ ինկած էր, նորէն անանկ մէկու մը մոքին մէջ ծնաւ, որն որ նոյն նպատակին համնելու համար հարկաւոր եղած ճամբուն գրեթէ կէսն ըրած էր : Թէ որ ընդհանուր միավետութիւն ըսելով՝ Եւրոպայի վրայ Նաբոլէոնին ունեցած ըստ մասին անընդմիջական եւ ըստ մասին միջնորդական իշխանութիւնն իմանալու ըլլանք, ըսածնիս չիկրնար տարակուսի տակ իյնալ : Երբէք Եւրոպայի վեհապետ մ'իր ձեռքն ունեցած չէր՝ Նաբոլէոն կայսեր ունեցածին չափ միջոցներ : Ինչպէս վերը զըրցուածներէն կը տեսնուի (153), իր տէրութեան մէջ իր ամենակարողութիւնը բոլորովին առանց սահմանի ու շափառութեան էր, որովհետեւ ազատութեան բռնաւորութիւնն ամենայն ինչ հաւասարցուցած էր : Իր անընդմիջական իշխանութեան տակն էին մինչեւ Ռենոս ու մինչեւ Ալպեան լեռները համնող Գաղղիայի կայսրութիւնն ու Խոտիայի մէկ մեծ մասը (155—156) : Իսկ Սպանիա (94), Հոլանտա ու Հելլուետիա (149), եւ Գերմանիայի Ռենական գաւառները՝ մասամբ իմն վախով ու մասամբ իմն դաշնաւորութիւններով իրմէ կախում ունեին : Գաղղիայի բանակ մը Հաննովերի երկիրները բռնած ըլլալով (150), Պրուշի միավետութեան սիրտն ու Դանիայի սահմանները կը կենար . ուղած ատեն ալ Աւստրիայի վրայ կրնար քալել : Միայն հեռաւոր Ռուսիա՝ Շուետի հետ

միացած՝ հաստատուն կը կենար. եւ առ երկու առէրութիւնք Գաղղիայի կայսրութիւնն ընդունիլ կամ ճանշնալ յանձն շառնելով, նախ Թուոփա (1804, Օգոստ. 28) եւ ետքը Շուետ (Սեպտ. 7) բոլոր գեուպահական հաղորդակցութիւնները կորեցին: Խոկ Անդղիա՝ ինչպէս յայտնի է՝ արդէն պատերազմի մէջ գրանուելով (150), ըստ ինքեան Գաղղիայի հետ բարեկամական յարաբերութիւն չուներ:

**155.** Այսրալպեան հասարակապետութիւնը՝ Խոալիայի թագաւորութեան կը փոխուի: Կարողէն Խոալիայի թագաւոր կ'ըլլայ: Յօհեպէտ Կարողէն կրկին կրկին եւ հանդիսապէս ապահովաթիւն կու տար որ անկէ ետեւ ուրիշ նոր երկիրներ Գաղղիայի հետ մրացնելով, կայսրութեան ասհմանները շիմնացրներ, ինչպէս օրէնսդիր ժողովոյն մէջ (1804, Գեկտ. 27) եւ Անդղիայի Գէորգ Գ. թագաւորին գրած նամակին մէջ (1805, Յունու. 2). բայց ովլ կրնար աս խոստանց վրայ վստահիլ, երբ որ ինք գրեթէ միեւնոյն ժամանակ գործքով անոնց հակառակը կ'ընէր: Առ նկատմամբ պէտք է որ մտադրութիւննիս Խոալիայի վրայ գարձրնենք, պատմութեան ամբողջութեան համար՝ գէպքերը քիշ մը յառաջուցնէ առնելով: — Աերը տեսանք թէ Այսրալպեան հասարակապետութիւնը, քիշ մը ժամանակ ջնջուելին ետեւ, Կարողէննին ձեռքովը նորէն կանգնուած էր (134): Արդ նոյն հասարակապետութիւնը՝ աս իր ընդունած, բայց երբէք շվայելած անկախութիւնը խիստ շուտով կորունցուց: Երկրին բնակիչներէն 450 պատգամաւորք լիսնի մէջ Կարողէննէն խաւրուած անձինքներու եւ նոյն խոկ Կարողէննի հետ խօսելով, նոր ասհմանազրութիւն մը ընդունելու ստիպեցան (1802, Յունու. 26), օրուն համեմատ՝ կառավարութիւնը՝ տառը տարի մէյ մը ընարուելու գահերիցու մը ձեռքը պիտօր ըլլար, որն որ ընդարձակ իրաւունքներ ուներ: Առ գահերէցն էր նոյն ինքն Կարողէնն, որն որ իրեն տեղակալ անուա-

նեց Մելցի աւերիլէ կոմսը։ Օրէնտղբական իշխանութիւնը կրկին ծերակուտի կը յանձնուէր։ Ան ատենէն Այսրալպեան հասարակապետութիւնը՝ Խոտալական հասարակապետութիւն կը կոչուէր։ — “Նարոլէն իայսր ըլլալէն ետեւ, յիշեալ հասարակապետութեան պատգամաւորները հանդիսական ունկնդրութեան ընդունած ատեն (1804, Դեկտ. 30), հրամայեց որ իրենց հայրենեաց ապագայ վիճակին վրայ նոր ծրագիր մը շինեն։ Պատգամաւորը իր միտքն իմացան, գուցէ ալ գաղանի կերպով յայտնի ու որոշ հրահանգներ ընդունեցան. ուստի երկոքուկէս ամիս վերջը կայսեր տեղակալն իրեն յայտնեց թէ Խոտալական հասարակապետութեան ընդհանուր բազմանքն ան է որ իր առաջնորդութեան տակ՝ միապետութեան մը դառնաց (1805, Մարտ 15)։ Աս մտօք յիշատակագիր մ'ալ շինուեցաւ, որոն մէջ կը զրցուէր թէ Ապագայ ժամանակիները երկու տերութիւննը (Գաղղիայի կայսրութիւնն ու Խոտալիայի թագաւորութիւնը) միեւնոյն գլխոցն տակ չըլլան։ “Աարոլէնն առաջարկութիւնն ընդունեցաւ, բայց եւ յայտնեց որ Խոտալիայի թագն ալ կ'ուզէ առժամն իրեն պահել, որովհետեւ նոյն ատեն Խոտալիային Գաղղիային բաժնուիթը՝ խիստ վտանգաւոր է. սակայն կը բազմաց որ շուտ մը կարենայ նոյն թագն իր ողին ունեցող երիտասարդ գլուխ մը գնել (Մարտ 17)։ Անկէ ետեւ իր տիտղոսն եղաւ կայսր Գաղղիացւոց եւ թագաւոր Խոտալիայի։ Քիչ մը ետքը Միլանի մէջ կարդինալի մը ձեռօք թագաւոր օծուեցաւ. բայց հոն ալ թագն ինք անձամբ իր գլուխը դրաւ բաելով. Աստուած է անիկայ ինծի տուողը, վայ անոր ձեռօք գպցընողին (Մայ. 26)։ Խոկ զեւգինեսս Պոհաննէ, իր ժողէվին ամուսնոյն՝ առաջին Երկանէն (77) ունեցած որդին, Խոտալիայի փոխարքայ դրաւ (Յունիս 7)։ Հոն ալ Նաբոլէնն այնպէս բացարձակ կը տիրէր, ինչպէս Գաղղիայի մէջ. օրէնտղիր ժողովը պէտք էր որ լութեամբ՝ իր ամէն ուզածն որոշէր կամ հաւանու-

թիւն տար: Անդամ մը նոյն ժողովն առարկութիւն մ'ընելու համարձակելով, Նաբոլէոն բարկութեամբ ըստա թէ Կարծիքս փոխել տալ ուզելը՝ լուսինն իր ընթացքէն ետ դարձնել ուզել է:

**156.** Վերին Խտալիայի մեծ մասը Գաղղիայի հետ կը միանայ: Խտալիայի թագաւորութեան կանգնութիք՝ գուշակ էր այն ամեն հասարակապետութեանց կործանման, որոնք Գաղղիական բանակներուն ձեռքովն ու անոնց թնդանօթներուն ձայնիւր հիմնուած էին: Նէապոլոյ թագաւորին՝ Դոսկանայի մէջ ունեցած երկիրները, Ելազ կղզին ու Բիոմպինոյի իշխանութիւնը՝ Փլորենտիայի խաղաղութեան դաշնութով՝ իրմէ առնուած էին (137), որմէ յառաջ Լիւնելիի խաղաղութեան դաշնութով Պոսկանաւ Բարմացի արուած էր (137): Բայց նոյն դաշնութները զրուելէն ալ յառաջ Սպանիայի ու Գաղղիայի մէջ դրուած մէկ ուրիշ դաշնոց համեմատ (1801, Մարտ 21), բոլոր Դոսկանա՝ Բիոմպինոյի հետ, իբրեւ Սպանիայի Պուրապոնեանց ստացուած, Ետրուրիայի թագաւորութիւն անուամբ, Բարմայի դքսութեան Լուդովիկոս թագաժառանգին կը տրուէր, աս պայմանաւ որ իր հօրը Փերդինանդ դքսին մահուրնէն ետեւ, Բարմա ու Բիաչենցա Գաղղիայի անցնին, միանդամայն Սպանիացիք Լուիզիանա գտառը Գաղղիայի թողուն: Վրան մէկուկէս տարի անցնելէն ետեւ, Փերդինանդ դուքսը մեռնելով (1802, Հոկտ. 9), Գաղղիացիք Բարմա ու Բիաչենցա զօրօք բռնեցին: Իսկ Նաբոլէոն Խտալիայի թագաւորը ըլլալէն ետեւ, հրատարակեց որ Բարմա, Բիաչենցա ու Կուադալս Գաղղիայի հետ միացած ու անոր մասն են (1803, Յուլ. 21): Բայց նոյն իսկ Ետրուրիայի թագաւորութիւնն ալ՝ անուամբ միայն Լուդովիկոս թագաւորին արուած էր. եւ իրք իբրեւ Գաղղիայի մաս կը նկատուէր, մանաւանդ Լուդովիկոսին մեռնելէն ետեւ (1804), որ ատեն նոյն երկրին մեծ հաոր Գաղղիայի զօրօք բռնուեցաւ: — Ասոր յայտնի մէկ նշանն

ալ ան էր որ ‘Նաբոլենն Բիոմպինոյի իշխանութիւնն’ իրքեւ ժառանգական ստացուած՝ իր Ելիզա Քրոջը տուաւ, Գաղղիայի վերին իշխանութեան տակ (Մարտ 21) զինքը Փելիքս Պաշիոքքի ծերակուտի անդամին հետ կարգելով: — Լիկուրեան (Ճենուայի) հասարակապետութիւնը նոր սահմանադրութիւն մ'ընդունելով (1802, Յունիս 29), միապետութեան մը մօտեցած էր: Կայ հասարակապետութեան պատգամաւորները՝ Նաբոլենին Միլան եղած ատենիր՝ իրմէ ունկնդրութիւն ընդունելին ետեւ, իրենց մէկ մասը Ճենուա դարձաւ, ուր շուրջ մը ծերակոյտը վճիռ տուաւթէ Լիկուրեան տէրութիւնն ան ատեն երջանիկ կ'ըւլայ՝ երբ որ Գաղղիայի հետ միանայ իրքեւ անոր ամբողջացուցիչ մասը (1805, Մայ. 25): Առոր վրայ ժողովրդեան քուէարկութիւն ըլլալով, նոյն որոշումը հաստատուեցաւ, եւ հանդիսական պատգամաւորութեամբ մը կայսեր ծանուցուեցաւ, որն որ իրենց առաջարկութիւնն ընդունեցաւ (Յունիս 4), եւ քանի մ'օր ետքը հրատարակուեցաւ թէ Ճենուա Գաղղիայի հետ միացած է (Յունիս 9): — Դարձեալ Նաբոլենն Միլան գտնուած ատեն՝ Լուգդայի հասարակապետութիւնն ալ ինք զինքն անոր պաշտպանութեան տակ ձգեց. եւ կայորը նոյն երկրին խնամապետ անուանեց իր Քեռայրը՝ Բիոմպինոյի Պաշիոքքի իշխանը (Յունիս 23): — Աերջապէս Արդինիայի թագաւորութեան ցամաք երկրին վրայ ունեցած բոլոր ստացուածները Գաղղիայի հետ միացած էին: Աաւոյային ու Նիցցային Գաղղիայի հետ միանալն արգէն յառաջագոյն տեսած էնք (72 և 88): Ամկից զատ Գաղղիայիք շատոնց Բիեմնադէ ու Մանֆերրադ զօրօք բանած էին. եւ երբ որ կարուս Էմմանուէլ Պ. թագաւորն իր թագէն հրաժարելով, նոյնն իր Ալիկտոր Էմմանուէլ Ա. եղբօրը թող տուաւ (19), Նաբոլենն նոյն երկիրներն ալ ծերակուտին մէկ վճռովը կերպապէս Գաղղիայի հետ միացուց (1802, Սեպտ. 11):

**157.** Բիդդ : Երրորդ գաշնակցութիւն : Այս ամենայն, ինչպէս զբոցեցինք, Նարոլէսնին նոր երկիրներ շառնելու խոստման ինչպէս պարապ բան ըլլալը յայտնապէս ցուցընելով, ամէն տէրութիւնը հանդարտելու աեղ՝ աւելի եւս անվտանհութեան ու վախի մէջ կ'իյնային : Աս պարագայից մէջ Բիդդին նորէն պաշտանեայ ըլլալը (1804, Մայ. 15), յայտնի նշան էր որ Անգլիացիք մաքերնին դրած են այնպէս սասակութեամբ կուռիլ Նարոլէսնին Եւրոպայի վրայ ձեռք բերած առաւել իշխանութեան գէմ, ինչպէս որ յառաջագոյն յեղափոխութեան գէմ կուռած էին : Մանաւանդ որ Նարոլէսնին աս առաւել իշխանութիւնն եւ իր բուն գահ ելլելն ալ յեղափոխութեան գործքն էր որովհետեւ թէպէտ ազատութեան եւ ոչ իսկ ստուէրը թող տուած էր ժողովրդեան, բայց եւ այնպէս իր իշխանութեան հիմն էր ժողովրդեան վեհապետական իրաւունքը, որով ինք Գաղղիայի գահն ելած էր : Իսկ նոյն քաղաքագետին հին քաղաքականութիւնը մանշցողը՝ չէր կրնար ամենեւին տարակուսիլ որ անմիջապէս ամէն կերպով պիտի ջանայ Գաղղիայի գէմ նոր գաշնակցութիւն մը կազմել, որոն գիւրատ գլուխ ելլելքը՝ իրաց հանգամանքին ու Եւրոպայի տէրութեանց Նարոլէսնին գէմ ունեցած անվտանհութեան նայելով, իստահաւական կ'երեւար : Բայց աս բանս Նարոլէսնին բաղձանաց ալ համաձայն էր, վասն զի ալ չէր կրնար աւելի երկայն տան իր բանակը պարապ պարապ ծովեզներու քով ցցցքի համար շարած պահել (150) : Այսպէսով գրուեցաւ Գաղղիայի գէմ երրորդ գաշնակցութիւնը, որով անանկ պատերազմներու շարք մը ոկտար, որոնք տարիէ աւելի զրեթէ անդնդհատ շարունակուեցան եւ Նարոլէսնին իյնալովը լմբնցան : — Նոյն պատերազմները կրնան Եօթը գիւրաւոր մաս բաժնուիլ, որոնք են . Ա. Երրորդ գաշնակցութեան պատերազմ . Բ. Պրուսիական - Ռուսական (Զորրորդ գաշնակցութեան) եւ Հիւսիսային պատերազմ . Գ. Պիւ-

թենեան թերակղզւոյն (Սպանիայի ու Բորդուկալի) իրուզութիւններն ու պատերազմները . Դ. Նաբոլէռնին Աւտորիայի հետ բրած չորրորդ (Հինգերորդ դաշնակցութեան) պատերազմը . Ե. Ռուսիայի արշաւանքը . Զ. Ռուսական - Պրուսիական եւ վեցերորդ դաշնակցութեան պատերազմները . Է. Դաշնակցաց Գաղղիայի մէջ բրած պատերազմներն ու Նաբոլէռնի կործանումը :

## Ա.

### Երրորդ դաշնակցութեան պատերազմ (1805—1806):

**158.** Երրորդ դաշնակցութիւն : Խնչպէս յիշատակեցինք , խիստ զիւրաւ կազմուեցաւ Գաղղիայի դէմ գրուած առ Երրորդ դաշնակցութիւնը , որուն միջավայրն եղաւ Ընդղիա : Բիդդ կ'ուզէր որ բոլոր Եւրոպական տէրութիւնք միանալով , Գաղղիայի տէրութիւնն իր հին սահմաններուն մէջ փակեն , եւ արիշ տէրութեանց անկախութիւնն ու բնիքնակացութիւնը պատշաճաւոր կարգագրութիւններով ու բաժանումներով ապահովցրնեն : Եւ ոչ մէկը կը համարձակէր ըսել որ Գաղղիայի հին թագաւորական ցեղին նորէն հաստատակին՝ առ բանիս հարկաւոր պայմաններէն մէկն է . այնչափ հեռու էր նոյն ատեն առ բանս հաւանականութեան սահմանէն : Բայց Բիդդ չկրցաւ եւ ոչ յիշեալ նպատակին համնիլ . իր ֆրագիրը՝ հազիւ ըստ մասոնն զլուխ ելաւ : — Ընդղիայի հետ նախ միացաւ Ռուսիա (1805, Ապր. 11). Ետքինը 115—180.000 զօրք պիտի տար , իսկ առաջինը՝ տարին 1,200.000 ոգերլին՝ Պրուսիային պատերազմի հանած ամէն մէկ հարիւր հազար զօրքին : Քիչ մը ետքը իրենց հետ միացաւ Աւտորիա (Օգոստ. 9) , որն որ 320.000 զօրք հանեց , Ընդղիային նոյն տարի՝ երեք միլիոն եւ երկրորդ տարին չորս միլիոն ոգերլին ընդունելու խստմամբ : Իրմէ

## 216 Դ. ՄԻՋՈՑ ԺԵՄԵՆԱՍԿԻ (1804—1815), Ա.

քանի մ'օր վերջը դաշնակցութեան մէջ մտաւ Շուետ  
ալ (Օգոստ. 31), որն որ արդէն յառաջադայն Ան-  
դղիայի (1804, Գեկտ. 3) ու Ռուսի (1805, Յունի. 14) հետ դաշնաւորած էր: Դաշնակիցք կը յուսային  
որ 500,000ի բանակ մը կրնան հանել, եւ շատ ա-  
ւելի եթէ Պրուշ իրենց հետ միանայ. բայց ինչ որ  
բրին՝ շկրցան իրենց կողմը վաստրիկլ աս վերջին տէրու-  
թիւնը, որն որ իր չէզոքութիւնը հաստատուն պահել  
կ'ուզէր, որուն վրայ ետքէն ինքն ալ չարաչար զզչաց:  
Պրուշի այսպէս չէզոք կենալովը՝ դաշնակիցք չէին կրնար  
Գաղղիայի վրայ ուզածնուն պէս յարձակում ընել,  
որովհետեւ իր չէզոքութեամբ Գաղղիայի բոլոր հիւ-  
սիսային կէսը կատարեալ կ'ապահովնար:

**159.** Նարուէոնի Գերմանական արշաւանքը:  
Աւլմի անձնատուր ըլլալը: «Դաշնակիցք տակաւին  
դորձքի մը ձեռք շղարկած, Նաբուէոն՝ որն որ ինչպէս  
յառաջ տեսանք (150), նաւական մեծ պատրաստու-  
թիւն կը տեսնէր եւ ծովնզրեայ տեղերը, գլխաւորաբար  
Դուլոն, բազմաթիւ բանակ մը կը ժողվէր, իբր թէ  
Անդղիայի վրայ յարձակում ընելու մտօք. նոյնով ա-  
մենուն մտադրութիւնն ան կողմը քաշած ատեն, ան-  
դիէն գաղտուկ կը պատրաստուէր նշանաւոր արշաւան-  
քի մը: Երբէք իր հրամանատարական ձիբքն ու զինուո-  
րական ողին այնչափ աղէկ երեւցած չէ, ինչպէս աս  
արշաւանքին մէջ, որուն ծրագիրն այնպէս ճշդիւ շինեց  
եւ զորն որ այնպէս շուտով ու յաջողութեամբ զլուխ  
հանեց: Հարաւային Գերմանիայի իշխանաց մեծ մասին  
օգնութեան վրայ ապահով ըլլալով, Աւոտրիայի դէմ  
պատերազմ հրատարակելուն (1805, Սեպտ. 23) պէս  
իր եօթն ամենէն երեւելի զօրապետներուն (Նէյի,  
Լանի, Պեռնատոգի, Մարմնի, Տաւոի, Սուի, Միւ-  
րայի) հրամանատարութեան տակ եղող քաջ ու կր-  
թեալ զօքքերով Ռենուն անցաւ (Սեպտ. 25, 26),  
որպէս զի Աւոտրիացւոց դէմ ելլէ, որոնք Փերդինանգ  
աբքիդքսին ու Մագ զօրապետին հրամանատարու-

թեամբը Պատիերա մատած ու մինչեւ Ռւլմ յառաջացած էին։ Մէկ կողմանէ Պրուշի չէզպութիւնը բանի տեղ չդնելով՝ զՊեռնատոդ Անսրախի Պրահատենպուրկեան մարզակոմսութեան մէջէն անցուց ու գէպ իզար գետը քալեցուց, որպէս զի Պատիերացւոց հետ միանայ. մէկալ կողմանէ ալ ինք Սուարիա մատա։ Պատընի, Ախրդեմպէրկի ու Պատիերայի կայսրընտիրները, որոնք իր բարեկամութենէն մեծամեծ ակնկալութիւններ ունեին, ինչպէս նաև իր թշնամութենէն կը վախնային, իրենց զօրքերն անոր բանակին հետ միացուցին. նոյնն ըրբն Հետաէնի ու Նասոսափ դքսերն եւ ուրիշ քանի մ'իշխաննք։ Նեյ զօրապետն Այխինկէնի քով յաջողութեամբ ճակատ մը տալէն ետեւ (1805, Հոկտ. 14), Աւստրիայի վերին հրամանատար Մագ զօրապետը չորս կողմանէ պաշարուելով, հարկադրեցաւ բանակին մէկ մասով Ռւլմի մէջ քաշուելու։ Առ վիճակին մէջ ինչ ընելիքը չդիտնալով եւ ազատելէն յուսահատելով, մէկ երկու օրուան մէջ անձնատուր եղաւ (Հոկտ. 17), որմէ ետքը Աւստրիայի ուրիշ զօրքերն առանձին առանձին մնալով, դերի ինկան։ Հազիւ Փերգինանդ աբքիդուքոր ձիաւոր զօրաց հետ մեծ դժուարութեամբ կրցաւ ազատիլ։ Անհնարին մեծ էր Աւստրիացւոց ըրած կորուստը. 33,000 հոգի, 18 զօրապետներով պատերազմի գերի եղան. քառասուն դրօշ ու վաթուն թնդանօթ թշնամեաց ձեռքն ինկան։ Ասով միանգամայն անօդուտ եղաւ գաշնակցաց իտալիա ըրած արշաւանքը. վասն զի թթէպէտ եւ իրենց բանակը գալուիերոցի քով տրուած ճակատուն մէջ յաղթող եղաւ (Հոկտ. 30), սակայն եւ այնպէս սոտիպեցաւ կարովս արքիդքսին հրամանատարութեամբը մինչեւ խրոադաստանի սահմանները ետ քաշուիլ։

**160.** Պրուշի քաղաքականութիւնը։ Աւսդերիիցի ճակատը։ Զինազագար։ \*Աարովէօնին՝ Պրուշի չէզպութիւնն արհամարհելով, անոր երկիրներուն մէջէն զօրք անցրնելուն (159) վրայ Փրեգերիկոս Պու-

լիելմաս գ. թագաւորը խիստ նեղացած ըլլալով, միանգամայն իր տէրութեան մէջ պատերազմ ուզողներէն յաղթուելով, թող տուաւ որ Ռուսք ալ իրենց բանակը Սիւզիայէն անցրնեն, որուն՝ յառաջ ասատիկ դէմ դրած եւ անով Մագին զլուխն եկած դժբախտութեան առիթ տուած էր։ Աս ալ բաւական չէ, Ռուսիայի Ազեքսանդր կայսրն (1805, Հոկտ. 25) ու Աւատրիայի կայսեր Եղբայրը՝ Անտոն արքիդոքսը (Հոկտ. 30) Պերլին գալէն ետեւ, նոյն Երկու կայսրութեանց հետ բողստամի մէջ գաղտնի միաբանութեան գաշինք մը դրաւ (Նոյ. 3), որով գաշնակցութեան մէջ կը մաներ, եւ կը խոստանար որ Եթէ Նաբոլէնն իր միջնորդութիւնը մերժէ նէ, ինքն ալ 180,000ի բանակով մը թշնամութիւնները կը սկսի։ Աս մասք Նաբոլէնին գեռպան մը խաւրեց։ Եթէ Պրուշ աս ընթացքն իսկըսան բռնած ըլլար, կարելի է գաշնաւորք յաջողութիւն կ'ունենային։ բայց նոյն ատեն արդէն բանը բանեն անցած էր։ Ռուսք Գուգուտով ու Բագրատունի զօրապետներուն հրամանատարութեամբն Աւատրիա հասած ժամանակնին, հազիւ ան բանակին մնացորդները գտան, որուն ամբողջին հետ միանալու կու գային։ Նէյ Ինսպրուգ ու Տրիգենտ քաղաքներն առնելով (Նոյ. 7 ու 14), Դիբոլի տիրած էր, ուսկից Յովհաննէս արքիդոքսն ելած էր՝ իր բանակաւը դէպ ի Դանուբ գալու համար։ Մէկալ կողմանէ Ուլմի տիրող Գաղղիական բանակը՝ նոյն իսկ Նաբոլէննի վերին հրամանատարութեամբը՝ յառաջ քալելով, ասդին անդին զանազան յաղթութիւններ ընելէն ու քանի մը տեղերու տիրելէն ետեւ, Միւրային հրամանատարութեամբը՝ Վիեննա մոյրաքաղաքն ալ առած էր (Նոյ. 13)։ Ասկից զատ, Աւերսերկ իշխանը թշնամեայ՝ զինագագարի ու խաղաղութեան խօսքերէն խաբուելով, առանց պատերազմի թող տուած էր որ անոնք իրենց բանակը՝ Դանուբի ամրացեալ կամրջին վրայէն անցրնեն, որով սկսան Աւատրիայի ու Ռուսի միացեալ բա-

նակը հալածել, որն որ Մորաւիա կը գտնուէր եւ վերջապէս Օլմիւցի քոյ ամուր դիրք մը բռնեց (Նոյ. 19): Խել մ'օր առանկ կենալէն եաւ, Կաբոլէնին կայսր օծուելուն տարեգարձին օրը տրուեցաւ Աւոգերլիցի արիւնահեղ ճակատը (Դեկտ. 2), երեք կայսրներու ներկայութեամբը, որուն մէջ Գաղղիացիք մեծ յաղթութիւն ստացան: Պատերազմի գաշտին վրայ երկու կողմանէ 30,000էն աւելի մեռած ու վիրաւոր մնաց. 20,000 գերի, 40 գրոշ եւ խիստ շատ թնդանօթյաղթողին ձեռքն անցան: Ռուսք իրենց թնդանօթներուն մեծ մասը կարստնցաւցած ըլլալով, հարկադրեցան Մարիս գետին վրայէն ետ քաշուիլ, որպէս զի գալու նոր զօրքերով զօրանան: Թէպէտ նոյն զօրքն ու Պիռուշի բանակը չէին կրնար շատ ուշանալ, թէպէտ կարուս ազգիդուքն Խտալիայէն բերած բանակաւը մօտ էր, եւ Բոհեմիայի ու Հունգարիայի մէջ նոր բանակներ կը կազմուէին. ի վերայ այսր ամենայնի Աւստրիայի կայսրն առանց ապասելու տեղ՝ ուղեց պատերազմին վերջ տալ: Անձամբ Կաբոլէնին բանակին երթալով, զինադադար խնդրեց եւ ընդունեցաւ (Դեկտ. 4) որուն պայմաններովը Ռուսք կը հարկադրէին անմիջապէս թողուլ ետ դառնալ, իոկ Աւստրիա յաղթողին կամացը կը մատնուէր:

**161.** Քրեզպուրկի խաղաղութեան դաշինքը: Օ ինադադար ըլլալուն պէս, խաղաղութեան բանակցութիւնք սկսան, որոնք՝ երկու տէրութեանց դիրքին նայելով՝ պէտք էր որ քիչ ատենուան մէջ զլուխ ելլէին. ինչու որ Աւստրիացիք կ'ուղէին իրենց երկիրը Գաղղիական զօրքին պատճառած նեղութիւններէն շուտով ազատել, իոկ Կաբոլէն՝ իր մեծ յաղթութեամբը ձեռք բերած առաւելութիւններուն պատուղն անմիջապէս վայելել, միանգամայն թշնամիններէն մէկուն հետ խաղաղութիւն ընելով, զինքերը մնացեալներուն գէմ դարձնել: Ասանկով քանի մը շարթուան մէջ գրուեցաւ Քրեզպուրկի խաղաղութեան դաշինքը

(1805, ԳԵԼԿԱ. 26), որուն պայմանները հետեւեալներն են: 1. Գաղղիացիք Խոտալիայի ան ամեն երկիրները կը պահեն, որոնք արդէն Գաղղիայի հետ միացած են կամ ըստ գաղղիական օրինաց կը կառավարուին (155, 156): 2. Աւատրիա ՎԵՆԵՏԻԿԻ առած բոլոր երկիրները (աւատի եւ յառաջագոյն ՎԵՆԵՏԻԿԻ իշխանութեան տակ եւ Օսմաննեան տէրութեան երկիրներուն սահմանակից եղող Գաղմատիան ալ) թող կու տայ, որոնք Խոտալիայի թագաւորութեան մաս կ'ըլան, եւ զՍարովէնն նոյն թագաւորութեան թագաւոր կը մանչնայ (155): 3. Պատիերա ու Վիւրդեմակերկ թագաւորական աստիճան կը բարձրանան, եւ իրենց թէ հին ու թէ նոր ստացուածներուն վրայ կատարեալ վեհապետական իրաւունք կը ստանան: 4. Աւատրիա՝ Պատիերայի թող կու տայ բոլոր Գիրով՝ Պրիքուէնի ու Տրիդենտի և պիսկոպոսարաններուն եւ Գորարլպէրկի հետ, Պուրկաւ, Այխզդէտ, Բասուաւ, Լինտաւ եւ ուրիշ քանի մ'իշխանութիւններ: Ասոնցմէ զատ՝ Աւկոպուրկ ալ Պատիերայի կ'անցնի: 5. Յառաջակողմանն Աւատրիայի երկիրներէն՝ Պրայսկաւի մեծ մասը, Գուստավանց քաղաքն եւ ուրիշ քանի մը տեղեր Պատրնի կ'անցնին, իսկ նոյն Պրայսկաւի մնացած մասը՝ Վիւրդեմակերկի: 6. Աւատրիա կ'ընդունի Սալցպուրկ եւ Պերխովուկատէն՝ իբրեւ դքսութիւնն. միանդամայն արդէն աշխարհականացեալ Տեւտոննեան կարգին ժառանազական կարգապետութիւնն՝ իր կայսերական տան իշխաններէն մէկուն համար: Սալցպուրկի կայորընտիրը Աւատրիայի կայսեր Փերդինանդ եղբայրը, որն որ Դոսկանայի մեծ դքսութիւնը կորորնցընելով՝ նոյն Սալցպուրկ ընդունած էր (137 ու 147), Պատիերայէն իբրեւ կայորընտրութիւնն կ'ընդունի Վիւրցպուրկի: Իսկ Մոտենայի յառաջուան դքսին՝ Պրայսկաւի տեղ (137 ու 147) ուրիշ երկիր մը պիտի տրուի: 7. Նաբովէնն Աւատրիայի տէրութեան ուրիշ երկիրներուն ամբողջութիւնը կ'երաշխաւորէ:

**162.** ԲՐԵԳԱՊՈՒՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՊԱշինքով  
ՆԱԲՈՂԵԱՆԻՆ զօրութեան աւելալը : Ամուսնութիւնը :  
ՏԱՐԵՊՈՒՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆՔ՝ կէս ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ մըն  
էր, որովհետեւ տակաւին պատերազմի վիճակի մէջ կը  
մնար Առւասիա, որուն Աղեքսանդր կայսրն իրեն եղած  
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ առաջարկութիւնն արհամարհելով,  
Աւսդերլիցի զինադադարէն անմիջապէս եռքը իր զօր-  
քովը Սիլեզիա քաշուած էր : Խոկ տիեզերական իշ-  
խանութեան համար նոր գլխաւոր քայլ մ'ալ առ-  
նուած էր : Աւստրիայի զօրութիւնը սաստիկ նուազած  
էր . Դիրոյ ու ԱՇՆԵՍԻԿ ձեռքէն ելլելով, իր նախա-  
պարիապներէն զըկուած էր, եւ միայն իր ժողովրդոց  
հաւատարմութեան մէջ իր ապահովութիւնը կը գըտ-  
նէր : Նոյն եւ ուրիշ կօրուասներով, իր երկիրներէն՝  
հազար մզոնէ աւելի տեղ նուազած էր, խոկ իր ժո-  
ղովրդզներէն՝ երեք միլիոնի շափ մարդ : Ասանկով  
ցամաք երկրին վրայ Գաղղիայի դլխաւոր ոսոխը կէս  
մը կօրծանած կրնար սեպուիլ : Մէկալ կողմանէ Գաղ-  
ղիա սաստիկ զօրացած էր, որուն պատճառներէն մէկն  
էր հարաւային Գերմանիայի տէրութիւններուն՝ իրեն  
հետ յառաջուրնէ աւելի անձկութեամբ կապուիլը :  
Եւ թէպէտ աս վերջիններուն երկիրները նիւթապէս  
մեծցած էին . բայց աս մեծութիւնն աւելի առերեւոյթ՝  
քան թէ իրական բան մըն էր, որովհետեւ ասով Նա-  
բոլեռնին գերին եղած էին եւ իրենց անկախութիւնն  
ու ինքնակացութիւնը գրեթէ բոլորովին կորսընցու-  
ցած : Աս ալ բաւական չէ, նոյն կայսրն ան իշխան-  
ներուն իրեն հետ ունեցած կապն անքակ ընելու, եւ  
իբր թէ անոնց բախտն իր բախտին հետ կապելու  
համար, զանազան ամուսնութիւններով իր ցեղն ա-  
նանց ցեղերուն հետ խառնեց, որով միանգամայն իր  
տունը կը բարձրանար : Նոյն ամսւանութիւններն էին,  
նախ՝ Պաւիերայի Մաքս . Յովուեփ նոր թագաւորին  
աղջկան եւ Եւգինէսս Պոհառնէին (155) մէջ եղածը  
(1806), զորն որ նոյն ատեն իրեն որդեգիր ըրաւ եւ

իր յաջորդն ըլլալու որոշեց։ Երկրորդ Վիւրդեմպէրիի Փրեդերիկոս Ա. նոր թագաւորին աղջկան եւ Կարուլէնին Հերսնիմոս եղբօրք մէջ եղածը, որն որ նոյն կայսեր հրամանաւն իր առաջին ամսւանէն բաժնուած էր։ Երրորդ մեծ դքսութեան աստիճան բարձրացաղ Պատրինի Կարոլոս Փրեդերիկոս իշխանին թռուան, եւ Կարոլէնին դատերագրին՝ Ադեֆանի Պոհաննէին (Ժողեֆին կայսրուհեղին տագեր աղջկան) մէջ եղածը։ Արդ աս ամէն բաներով Կարոլէնի իշխանութիւնը խիստ մեծցաւ. բայց իր աս կերպով բարեկամներուն Երկիրներ տալովը կամ Երկիրներու տէրերը ուղածին պէտ վոխելու ոսվորութեամբը՝ շուտ մը ստացուածքի ապահովութիւնը դադրեցաւ. եւ մինչեւ նոյն ատեն ազգերն իրենց իշխաններուն եւ իշխաններն իրենց ազգերուն հետ կապող որբազան կապերը շատ թշոցան։

**163.** Կարոլոն իր Յովսէփ եղբայրը Կէապոլսոյ թագաւոր կը զնէ։ Ասոնք մէկ կողմանէ եղած ատեն, պարզ յայտարարութեամբ մը տիրապետական ցեղերուն իրենց գահերէն վար առնուելուն առաջին օրինակը տրուեցաւ. միանգամայն Կարոլէնին եւ Երրորդայի թագաւորական գահերն ելլելուն սկիզբ եղաւ։ Կէապոլսոյ Կարոլինա թագուհին, որն որ Գաղղիայի եւ անոր նոր վեհապետին դէմ ունեցած դժկամակութիւնը չէր կրնար զսպել, Երրորդ գայնակցութեան պատերազմը սկսած ատեն, Կարոլէնին հետ դրուած չէզգութեան դաշնաքին (1805, Սեպտ. 21) հակառակ՝ թող առած էր որ Ռուսական-Անգլիական նաւատօրմիզ մը իր Երկիրները գայ ու ցամաք զօրք հանէ (Կոյ. 19)։ Արդ նոյն կայսրը Երեզպուրիի խաղաղութեան դաշնաց ստորագրուելուն Երկրորդ օրը Ալիէննայի մօտ Շէննապունէն յայտարարութիւն մը հանեց (Գեկտ. 27), որուն մէջ կը վճռէր թէ Կէապոլսոյ տիրապետական ցեղը թագաւորելէն դադրած է։ Փառ տեղ ջանաց թագուհին՝ Կարոլէնին խո-

նարհական գեղագանութիւն մը խռորելով, եւ Երբ որ  
ասիկայ մերժուեցաւ նէ՝ Լածնարոնիները սովոր հա-  
նելով, իր թագին կորուսան արգելուլ: Նաբոլէնին  
Յովաէփ երիցազցն եղբայրը, զորն որ նոյն կայսրն իր  
վերին աւատապետութեան տակ՝ Նեապոլաց թագաւոր  
անուանած էր, Գաղղիացի զօքքերով եկաւ, եւ ար-  
քունիքն իր գանձերովն ու բարեկամներով՝ Երկրորդ  
անգամ Սիկիլիա կղզին փախչելն եաքը (1806, Յու-  
նու. 15), հանգիստութեամբ մայրաքաղաքը մտաւ  
(Փետր. 15), եւ օրինաւոր թագաւորին կողմը բռնող  
ստորին ժողովրդեան հետ արիւնահեղ կռիւներ ընե-  
լով, Երկու Սիկիլիայի թագաւոր հրատարակուեցաւ  
(Մարտ 31):

**164.** Գերմանիայի մէջ Նաբոլէսնեանց հաս-  
տատուիլը: Հոլանտա թագաւորութիւն կ'ըլլայ եւ  
Նաբոլէսնին Լուգովիկոս եղրօրը կը տրուի: Ի՞սց  
Խոալիա Նաբոլէսնին փառասիրութիւնը գոհ ընելու  
բաւական չէր. անոր համար միեւնոյն ժամանակները  
Գերմանիայի այլեւայլ կողմերն ու Հոլանտա ալ անոր  
ցեղէն կամ բարեկամներէն վեհապետներ ընդունեցան:  
Ամենէն յառաջ Պրուշին թող տալու ստիպուած եր-  
կիրները (168) գործածուեցան իր ցեղական իշխանու-  
թիւնն ընդարձակելու: Նոյն Պրուշին առնուած Գլե-  
տ Պատիերային թող տուած Պերկ գաւառները՝ Վե-  
ղելի հետ, մեծ գքսութիւն մ'եղան, եւ կայսեր քեռ-  
այրը՝ Միւրային տրուեցան, իբր թէ պետութեան  
սահմանաց պահպանութեան հսկելու համար (1806,  
Մարտ 15): Իսկ Պերկին տեղ՝ Պատիերային տրուեցաւ  
Պրուշին առնուած Անօրբախ: Դարձեալ նոյն Պրուշին  
առնուած Նէօշագելի իշխանութիւնը (168), իբրեւ  
ժառանգական իշխանութիւն, տրուեցաւ Նաբոլէսնին  
բարեկամն ու ընկերն եղող Պերթիկին (Մարտ 3):  
Նոյն միջոցին Գերմանիայի կայսրը նտիր - դիւանագպիրը  
(Մոգունտիայի արքեպիսկոպոսը) իրեն օգնական եպիս-  
կոպս ու յաջորդ անուանեց Նաբոլէսնին մօրեղբայրը՝

Ֆէշ կարդինալը (Մայ. 28): — Բայց աս ցեղական իշխանութիւնը մեծագոյն յաւելուած մ'ընդունեցաւ, բատաւիական հասարակապետութեան (79 ու 149) թագաւորութեան փոխուելովը: Հնն ալ պարզ հրամանագիր մը, զորն որ Հոլանտացիք իրենց կամացը գէմ բռնագատեցան աղաջանօք ինդրել, բաւական եղաւ ջնջելու հասարակապետութիւնը, ուր արդէն Գաղղիացիք այնչափ տարիէ վեր իբրեւ տէր կը վարուէին, եւ անոր աւերակաց վրայ նոր թագաւորական գահ մը կանգնելու: Նախ առժամանակեայ գաշինք մը դրուելէն ետեւ (Մայ. 24), Գաղղիականին նման՝ միապետական սահմանագրութիւն մը հրատարակուեցաւ (Յունիս 10), եւ կայսեր կրտսեր եղբայրը Լուդովիկոս՝ Հոլանտայի ժառանգական թագաւոր գրուեցաւ: — Սակայն այս ամենայն թագաւորք եւ իշխանք անկախ ու ինքնազգութիւն, հապա Նարոլէոնին վերին իշխանութեան տակ, որովհետեւ առանձին օրէնքով մը բոլոր Նարոլէոնեան ցեղն իր զիւսուն իշխանութեան տակ ձգուած էր: Ինք անանկ կ'ուզէր որ անոնք՝ իբրեւ իր կուսակալներն՝ իր կամացը կատարման գործիքներն ըւլան. եւ երբ ո՞՝ իրենց ժողովրդոց շահն ու Նարոլէոնին շահը մէկմէկու հակառակ եղած տաեն՝ անոնք առաջինը վերջինէն վեր կը բռնէին, ան ժամանակ զիւրենք իբրեւ թշնամի կը համարէր:

**165.** Գերմանիայի կայսրութիւնը կը ջնջուի:  
 Այս ամենայն ըլլալէն ետեւ՝ տիեզերական իշխանութեան համար կարծես թէ անունէն զատ բան չէր պակսեր. եւ ալ բացայայտ կը զբցուէր որ մինչեւ նոյն ատեն արժէք ունեցող քաղաքական հաւասարակշռութեան տեղ, դաշնակցական դրութիւն մը պէտք է գալ: Կոյն ատեն սկսաւ միանգամայն զանազանութիւն ըլլալ Գաղղիայի եւ Գաղղիական պետութեան մէջ: Արդէն քիչ մը յառաջ ծերակուտին որոշմամբ՝ Նարոլէոնին Մեծ անուանակոչութիւնը տրուած էր (1806, Յունիս. 26): Ի վերայ այսր ամենայնի տիեզերական

իշխանութիւնը կատարեալ հաստատելու համար՝ ճամ-  
բուն վրայէն մաքրելու քանի մը բան կար: Առնց ա-  
ռաջինն էր Գերմանիայի կայսրութիւնը, որն որ պէտք  
էր մէջտեղաց վերցուիլ: Թէպէտ Պատիերայի կայսրըն-  
տրին ու Վիւրդեմպէրիի դքսին՝ արքունի վեհապետա-  
կան աստիճան բարձրանարով (161, 3), նոյն պետու-  
թեան սահմանագրութիւնը քակուած եւ միայն առ-  
աջօք երեւոյթը մնացած էր. սակայն աս երեւոյթն  
ալ անհաճոյ էր, որովհետեւ նոր կարգաւորութեանց  
արգելք կ'ըլլար: Պատմութիւնը նոր օրինակ մ'ալ  
պիտի մատակարարէ եղեր, թէ ինչպէս տէրութիւնք  
ու սահմանագրութիւնք կը ծերանան, անզօրութեան  
մէջ կ'ինան, եւ արտաքուստ կենդանութիւն ցուցու-  
ցած ատեննին՝ արգեն շատոնց մեռած կ'ըլլան: Առ վի-  
ճակին մէջ կը գտնուէր Գերմանիայի կայսրութիւնը.  
որով եւ Նաբոլէոնին՝ աւագաժողովոյն տուած մէկ  
յայտարարութիւնը, թէ ալ անկէ ետեւ Գերմանական  
պետութիւն շիճանչնար (1806, Օգոստ. 1), բաւա-  
կան եղաւ կործանելու հազար տարւան շինուածքը,  
որուն հիմնելքը՝ ստոյգ է՝ հետզհետէ փորտած ու սա-  
սանած էին, բայց տակաւին կանգուն կը կենար: Փրան-  
կիսկոս Բ. կայսրը, որն որ յառաջադոյն կայսերական  
աստիճանն իր Աւստրիական ժառանգական երկիրնե-  
րուն անցընելով (1804, Օգոստ. 11) ցուցուցած էր  
թէ պետութեան կանգուն մնալէն յասահատած է,  
անմիջապէս Գերմանիայի կայսերական աստիճանէն  
հրաժարեցաւ, ինք զինքը՝ Փրանկիսկոս Ա. Աս-  
տրիայի կայսր անուանեց, եւ իր բոլոր երկիրներուն՝  
Գերմանիայի ուրիշ մասերուն հետ ունեցած կապերը  
քակեց (Օգոստ. 6):

**166.** Անսական դաշնակցութիւն: Նաբոլէո-  
նին նոյնով ստացած զօրութիւնը: Ի՞այց չէ թէ մի-  
այն Գերմանական պետութիւնը, հապա եթէ կարելի  
ըլլար՝ նոյն իսկ Գերմանիայի անունը մէջտեղաց վեր-  
ցուելու էր: Գերմանիայի կայսրութեան հին շինուած-

քին աւերակաց վրայ նոր շինուածք մը կանգնուեցաւ, որով հին պետութեան հարաւային ու արեւմտեան կողմերն Աւատրիայէն բոլորովին քակուելով, Նարուլենին հետ կը կապուէին : Նոյն կայսեր Գերմանական պետութիւնը ջնջող յայտարարութիւնը դուրս ելած օրը, հարաւային Գերմանիայի քանի մը տերութիւնք, որոնց գլխաւորներն էին Պատիերա, Ախրդեմպէրկ ու Պատրն, յառաջագոյն իրենց մէջ միաբանած եւ իրենց միաբանութեան թղթին Փարիզի մէջ ստորագրած բալով (1806, Յուլ. 12), աւագաժողովոյն մէջ տրիշ յայտարարութիւն մը տուին, որ իրենք հին կապակցութենէն բաժնուելով, իրենց մէջ թիենական դաշնակցութիւն անուամբ՝ նոր միաբանութիւն մը հաստատած են, որուն Պաշտպանն է Նաբոլէսն : Եւ թէպէտ ետքը Աւատրիայէն, Պրանտենպուրկէն (Պրաշիթագաւորական անէն եւ իրեն ցեղակից եղաղ աներէն), Հեսսէն - Գաստելէն ու Պրանշտայիենան ցեղէն զատ, Գերմանիայի բոլոր տրիշ տէրութիւնները նոյն դաշնակցութեան մէջ մտան . բայց ասիկայ ինքնակամ յօժարութեամբ մտնել չէր, հապա միայն անոր համար՝ որ աս գործողութիւնը փրկութեան միակ միջոց կը համարէին : — Ըստեափ Բումերանիան՝ Ըստեափ տէրութեան հետ, իսկ Հոլշդայն՝ Դանիայի հետ բոլորովին միացան, իրրեւ նոյն տէրութեանց ամբողջացուցիչ մասերը (Աւագա. 9) : — Աս նոր դաշնակցութիւնը շատ մը պղափկ իշխաններու անկախութեան կամ ինքնակացութեան՝ մահուան վճիռ եղաւ, որոնք մեծագոյն կամ զօրաւորագոյն իշխանաց հպատակութեան տակ մտան : Այս ամենայն եղաւ՝ մեծերը պղտիկներուն երկիրներն իրարու առնելով տալով, շրջանակելու դրութեան համաձայն՝ Կայսրընտիր-դիւանադպիրը (147) Գերմանիայի իշխան նախադահ եպիսկոպոսապետ անուանեցաւ, եւ Պրանգֆուրդ բոլոր սահմաններովն իրեն արուեցաւ : Կայսրընտիրութեան աստիճանները վերցաւ : Շատ իշխանք՝ դոքս եղան, նոյնպէս շատ գուքոք՝ մեծ

դուքս։ Այսպէսով ալ զօրաւորագունին իրաւունքն էր՝ որ կը տիրէր, եւ հարկ էր որ նոյն իրաւունքն ալ շուտ մը Ամենազօրին (Նաբոլէռնին) իրաւանց մէջ աներեւոյթ ըլլար։ — Առ Ռենական գաշնակցութեան հաստատուելովը, չէ թէ միայն Գերմանիայի մէջ Գաղղիայի գէմ գաշնաւորութիւն մը չէր կրնար դրափիլ, հապանաեւ նոյն գաշնակցութեան անդամներն իբր թէ անքակ կապանքներով Գաղղիայի հետ կապուած էին։ Նոյն գաշնակցութիւնը՝ չէ թէ գաշնակցելոց իրարու հետ միաբանիլը կը ցուցընէր, հապանամեննեւն իրենց Պաշտպանին հետ կապուիլը, ան ալ միայն անոր նպատակներուն ծառայելու համար։ Դաշնակցելոց՝ իրենց Պաշտպանին նկատմամբ ունեցած պարտաւորութիւնները, անոր ամեն պատերազմներուն մասնակից ըլլալիքնին, ամենայն ճշգութեամբ որոշուած էին և ամենայն խոտութեամբ սկսան ի գործ դրափիլ։ Իրենց դիրքն անանի էր որ յառաջազոյն Գերմանիայի կայորմէ չունեցած կախուննին սկսան Նաբոլէռնէն ունենալ։ ամեն մէկերնին իբր թէ անոր վորսաբքայքը կամ կուսակալքն էին։ Բայց իրենցմէ ոմանք ալ կարծես թէ առ վրէժն առնելու համար, իրենց ուերութեանց սահմանադրութիւնները կը ջնջէին, եւ իրենց ժողովրդոց հետ հնուցմէ վեր ունեցած յարաբերութիւններնին տակնուվրայ կ'ընէին։ Եւ այս ամենայն Պաշտպանին հոգը չէր, որովհետեւ ինք իր գիտած նպատակին կատարելապէս հասած էր։

**167.** Ծովական պատերազմ։ Դրաֆալկարի ծակատը։ Բիգդին մահը։ Թոքս։ Անգդիացիք և Ռուսք Գաղղիայի հետ կը բանակցին։ «Նաբոլէռն իր յաղթութիւններովն ու խորագէտ քաղաքականութեամբը՝ Եւրոպայի ցամաք երկրին վրայ առ կերպով իր իշխանութիւնը տարածած ատեն, Եւրոպայի անկախութեան համար Ավլիանոսի վրայ ծովական պատերազմ կը մզուէր։ բայց նոյն անկախութիւնն ան կողմերը չէր կրնար ձեռք բերուիլ։ Թէպէտ Անգղիացիք ետ տրուած

գաղթականութեան երկիրները (148) գրեթէ առանց գժուարութեան նորէն առին. թէ կպէտ եւ Գրաֆալկարի հռչակաւոր ծովային ճակատով (1805, Հոկտ. 21), որուն մէջ ‘Նելսոն’ իրենց մեծ դիւցազնն իր փառաց վերին գագաթը հասնելով՝ կեսնքը կորսնցուց, գրեթէ բոլոր Գաղղիական - Սպանիական ծովային զօրութիւնը ոչընչացուցին եւ նոյնին վրայ հաստատուած ամէն ծրագիրները պարապի հանեցին. սակայն եւ այնպէս այս ամենայն չէր կրնար մեծ ազդեցութիւն ընելցանք երկրին իրողութիւններուն վրայ: Մանաւանդ թէ անակնկալ դիպուածով մը քիչ մ'ատեն անանկ երեւցաւ որ Անգղիա ալ ‘Նաբոլէնին առջեւը պիտի խոնարհի: Գուլիելմոս Բիդդ, որն որ Անգղիացւոց պատերազմ ուղղող մասին գլուխն էր եւ Գաղղիայի դէմ կազմուած դաշնակցութիւններուն ոգին, առանց իր քաղաքական մեծութեան ժառանգ մը ձգելու՝ մեռնելով (1806, Յունու. 13), եւ իր հակառակորդներէն՝ Ֆոքս իր տեղն անցնելով, Անգղիացիք անմիջապէս սկսան Գաղղիայի հետ բանակցութիւն ընել (Փետր.): Իրենք անանկ կ'ուզէին որ աս բանակցութեան Ռուսք ալ մասնակից ըլլան, անանկ որ միեւնոյն բանակցութեամբ երկու տէրութեանց հետ ալ խաղաղութեան դաշինք կարենայ գրուիլ. բայց ‘Նաբոլէնն առ բանոյանձն շառնելով, սկսան զատ զատ բանակցիլ: Թէ պէտ եւ խաղաղութիւնը գլուխ ելէր ալ նէ, անշուշտ ոզորմելի զինադադար մը պիտ' որ ըլլար, բայց այնչափ ալ չեղաւ. Ռուսիայի հետ բանակցութիւնք միջահատեցան (Յուլ. 20), եւ Ֆոքսին մահուամբը (Ուկտ. 13) խաղաղութեան յոյսը բոլորովին ջնջուեցաւ:

## Բ.

Պրուսիական - Ռուսական եւ Հիևսիսային պատերազմ (1806—1809) :

**168. Ըրեղպուրկի խաղաղութեան դաշինքն**

(161) ու անոր հետեւութիւնները, զորոնք զրեթէ բովանդակ Եւրոպա կը զգար, ամենուն աշքը բանալով, գլխաւորաբար անոնք իրենց սխալմունքը ճանչցան, որոնք կարծած էին թէ չեզոքութեամբ կրնան իրենց անկախութիւնն ու ինքնակացութիւնը պահել Նարութոնին դէմ, որն որ ամեննեւին չեզոքութիւն չեր ուղեր եւ չէր կրնար ալ ուղել: Արդէն վերը տեսանք որ նախընթաց պատերազմին սկսելու առենը Պրուշի չեզոքութիւնն ինչպէս արհամարհուած էր (159), նշնպէս աս իր բռնած ընթացքին ունեցած հետեւութիւնն ալ յիշատակեցինք (160): Ինչպէս նոյն տեղը տեսանք, Պրուշ սկսու պատերազմի պատրաստութիւն տեսնել, երբ որ մէկալ կողմանէ Ուկրի անձնատուր բւլղրով (159) ու Աւոգերլիցի ճակատով՝ պատերազմին ելքն որոշուած էր: Փրեգերիկոս Գուլիելմոս Գ. թագաւորին խաղաղական նպատակու առ Նարութոն խաւրած Հաւկուից գեսպանը, հազիւ Աւոգերլիցի ճակատէն ետքը ունինդրութիւն ընդունելով, իր արքունիքն բերած առաջարկութիւնները չհամարձակեցաւ անոր առջեւը դնել: Հապա ըստ մասին իրեն եղած սպառնալքներով եւ ըստ մասին կայսեր իրեն ցուցուցած բարեկամութեամբը, ստիպուեցաւ՝ առանց իր թագաւորին կամքը հարցընելու, իրաւախոհութեան դաշինք մը դնել (1805, Դեկտ. 15): Նշնով 1. Պրուշ Անօրախի իշխանութիւնը, Գլեւի գքսութեան՝ Ռենոսի աջակողմն եղաղ մասը եւ Նէօշադէլի իշխանութիւնը Գաղղրիայի թող կու տար: 2. Ասոր գիմացը Հաննավերի Երկիրները պիտ' որ ընդունէր, Հիւսիսային ծովուն նաւահանգիստներն Անգղիայի նաւերուն գոցե-

լու պարտաւորութեամբ։ Պարագ տեղ թագաւորը բռ-  
լոր զօրութեամբ աս փոփոխման դէմ զրաւ, յայտնա-  
պէս տեսնելով որ նոյնին հետեւութիւնը պիտ' որ ըլլայ  
Անդղիայի հետ թշնամանալ։ Բրեզպուրկի խաղաղու-  
թեամբ՝ Աւատրիայէն բաժնուած ըլլալով, հարկա-  
դրեցաւ յաղթողին առջեւը զլուխը ծռել, աղէկ զիտ-  
նալով որ եթէ ընդդէմ դառնայ, պատերազմի պիտի  
բռնուի։ Եւ բաւական չըլլալով Հաննովէրի երկիրներն  
առ ժամանակեայ կերպով զօրօք բռնելը, ինչպէս որ  
յայտարարութեամբ մը ծանուցած էր (1806, Յունու.  
26), հարկ եղաւ որ յաւելուածոյ դաշինքով մը որոշա-  
կի նոյն երկիրներն իրեն սեպհականէ (Մարտ 9)։ Ինչպէս  
որ արդէն կրնար ենթագրուիլ, Անդղիա անմիջապէս  
Պրուշին դէմ պատերազմ հրատարակեց (Ապր. 20) եւ  
անոր վաճառականութեան նաւերը յափշտակեց առաւ։  
Նոյն պատճառաւ Պրուշ Շուետի հետ ալ աւրուեցաւ,  
բայց ետքէն իրաւախոչ եղան (Օգոստ. 22)։

**169.** Պատերազմին առիթները։ Խօէ որ եր-  
րորդ դաշնակցութեան պատերազմին ատենը Պրուշին  
բռնած անորոշ ընթացքը՝ Նարովէնին սիրոր նոյն  
տէրութեան դէմ դժկամակութեամբ լեցուցած էր նէ,  
Հաւկուից դեսպանին՝ իր պահանջմանց զիւրաւ զիթա-  
նիլն ու թագաւորին վերջապէս խոնարհիլն, իր մաքին  
մէջ աս կարծիքը հաստատած էր թէ Պրուշի հետ ու-  
զած կերպովը կրնայ վարտիլ, եւ թէ թագաւորին բա-  
րեկամութիւնն՝ անհաստատ, իսկ թշնամութիւնն ան-  
վեաս է։ Աս համարմամբ նոյն տէրութեան հետ ամէն  
առիթներու մէջ բարձրամտութեամբ կը վարուէր եւ  
իր տհաճութիւնը կը յայտնէր։ Առանկով Պրուշ իմա-  
ցաւ որ Նարովէնն պատերազմ կ'ուզէ, եւ ինք աւելի  
երկայն ատեն պատռաւոր խաղաղութեան մէջ չիկըր-  
նար մնալ։ Բայց այլեւայլ դիմաւոր պատճառներ զինքն  
սրուցինն պատերազմի ելլելու։ Առաջինն էր Ուենական  
դաշնակցութեան՝ առանց Պրուշին իմանալուն հաստա-  
տուիլը, որն որ բատ ինքեան իրեն դէմ թշնամանք մըն

էր, մանաւանդ որ կրնայ ըստիլ թէ նոյն տէրութիւնն անով բոլոր ուրիշ Գերմանական տէրութիւններէն աւելի կորուստ կ'ընէր։ Եւ թէպէտ Նաբոլէռն նոյն աւտեն զՊրուշը հրամիրեց Գերմանական հիւսիսային գաշնակցութիւն մը հաստատելու, բայց ան ալ իբր թէ հեգնութիւն մըն էր. վասն զի երբ որ Պրուշ աս առաջարկութեան հաւանելով, Ունիական գաշնակցութեան մէջ չեղող Գերմանական իշխաններուն հետ բանակցելու սկսաւ, Նաբոլէռն անոնց մէջէն Սաքսոնիայի կայսրանորին հրամայեց որ նոյնին մէջ չմտնէ, իսկ Հեսսեն-Գաստէլի մանելը՝ ծածուկ կերպով արգելելու ջանաց։ Ասոնցմէ զատ Նաբոլէռնին՝ Պրուշի երկիրներէն զանազան աեղեր, ինչպէս էին Աեղէլ (1806, Յունիս 29), Էսակն, Էլտէն ու Աերտէն, կամ Գաղղիայի հետ միացընելը եւ կամ իր գաշնակցաց տալը, իբր թէ մէյմէկ պատերազմի զրգուել մըն էր։ Բայց ամենէն մեծ պատճառն ան եղաւ, որ Պրուշ լոեց թէ Նաբոլէռն Անդղիայի հետ խաղաղութեան բանակցութիւն ընելու առեն (167) խոստացեր է որ այնչափ ստիպելով իրեն տուած Հանոնովէրի երկիրներն իրմէ առնու եւ նորէն Անդղիայի գարձրնէ։ Արդ թագաւորն աս որ իմացաւ, ուզեց շատնեցուընէ մորին մէջ պարատղ խորհուրդը կատարելով, պատերազմ բանալ, որուն համար սկսաւ պատրաստութիւն տեսնել, եւ Նաբոլէռնին վերջնազիր մը խաւրեց (Հոկտ. 1), որուն մէջ կը պահանջէր որ Գ.աղղիայիք իրենց զօրքերը Ունիոնէն անդին անցընեն, Աեղէլ, Էսակն, Էլտէն ու Աերտէն ետ տան, եւ Ունիական գաշնակցութեան մէջ չեղող Գ.երմանական իշխաններն իրենց ազատութեան թուլուն, որպէս զի կարող ըլան ու զածնուն պէս Հիւսիսային գաշնակցութիւնը կազմէլ։ Առ վերջնագրոյն՝ Նաբոլէռնին տուած պատասխանն եղաւ՝ իր զօրքերուն յայտարարութիւնը, որով գրեթէ Պրուշ պատերազմ հրատարակելէն (Հոկտ. 8) յառաջ ալ՝ արդէն պատերազմը սկսած կրնար սեպուիլ։

**170.** Պրուշի եւ Գաղղիայի դիրքն ու իրենց բանակներուն վիճակը։ Պատերազմի բայցուած ատեն՝ Պրուշ թէ ներքուստ եւ թէ արտաքուստ խիստ վտանգաւոր վիճակի մէջ կը դանուէր։ Զինուորական ու քաղաքական կարգերն իրարմէ բոլորովին բաժնուած րւալով, տէրութեան բովանդակ զօրութիւննը բանակին վրայ կայացած էր, որն որ ստոյդ է՝ Եօլմնամեայ պատերազմին ատենը մէծամեծ քաջութիւններ գործած էր, բայց նոր ժամանակներուն հանգամանաց նայելով, մէծ յոյս չէր կրնար տալ, մանաւանդ որ նաև իր հրամանատարին՝ Պրանշուայիկի դքսին ատենն անցած էր, եւ Նարուէսնին ու անոր ճարտար զօրապետներուն դիմացն ելլելու մարդ չէր։ Արտաքուստ կրնայ ըստիլ որ գաշնակից չունէր։ Ինչու որ թէպէտ Ռուսիա ալ Գաղղիայի հետ հաշտուած չէր ու բանակ մը կը քալեցրնէր, բայց նոյն բանակը խիստ հեռու էր։ Սաքսոնիա՝ թէպէտ ի հարկէ ստիպեալ՝ իրեն հետ միացաւ, բայց անանկ դրից մէջ էր, որ պատերազմի չելած՝ արդէն կէս մը յաղթուած կրնար սեպուիլ։ Հեսուէն՝ Գասել կ'ուզէր չէզոք կենալ։ Խոկ Ռենական գաշնակցութեան իշխաններն իրեն հետ երկպառակութեան մէջ էին։ Ասանկով թէեւ իբր թէ չորրորդ դաշնակցութիւն մը կազմուած սեպուեցաւ, ի վերայ այսր ամենայնի Պրուշ գրեթէ առանձին պէտք էր պատերազմի ելլել՝ դիմացն իր կրկին զօրութեամբը թշնամի մ'ունենալով։ — Նարուէնն Պրուշին պատրաստուելուն լուրն առնելուն պէս, Ռենոսի վրայէն խել մը զօրք անցրնել եւ Գերմանիա ունեցած զօրքերը մօտեցրնել տուած էր։ Ռենական գաշնակցութեան իշխաններուն հրամայած էր որ նոյն գաշնակցութեան պայմաններուն համեմատ՝ իւրաքանչիւր իր տալու պարտաւորուած զօրքը սովորնէ, եւ աս հրամանն անմիջապէս գործադրուած էր։ այնպէս որ Գաղղիական բանակին՝ Ներ ու Սուսպարապետներուն հրամանատարութեան տակ եղող աջ թէին **65,000** զօրաց մէծ մասը Պատիերացիք

էին: ‘Նարովէռնի բոլոր զօրքը 200,000ի կը մօտենար, որոնց մեծ մասը կրթեալ ու վարժ էին, ‘Աէլի, Սուի, Պեռնատոդի, Միւրայի, Տառուի, Լանի, Օժբրոյի եւ ասոնց նման՝ յաղթութեան գալինիներով պատերազմի հանած բոլոր զօրքը՝ Սաքոնիացւոց հետ հազիւ 120,000ի կը հասնէր: Ամենէն գէշն ան էր որ ասոնց հրամանատարներն անյարմար մարդիկ ըլլալէն զատ, իրենց մէջ միաբանութիւն ալ չկար: ‘Նարովէռն անձամբ Ռևնոսս անցաւ ու բանակն եկաւ, ինչպէս որ Պրուշի թագաւորն ալ բանակին մէջ կը գտնուէր:

**171.** Եէնայի ճակատն ու անոր հետեւութիւնները: Սաքոնիայի կայսրընտրութիւնը՝ թագաւորութիւն կ'ըլլայ: Հեսսէն-Գաստէլի ու Պրաւնշուայկի տներն իշխանութենէն վար կ'առնուին: Երկու կողմանց աս գտնուած վիճակին ինչք իրմէ յայտնի էր թէ յաղթութիւնը որ կողման պիտ' որ ըլլայ: Բայց ոչ ոք կրնար մաքէն իսկ անցրնել որ Պրուշի պէս տէրութիւն մը միակ ճակատ մը կորունցընելով՝ իր կործանման մօտենայ: Սակայն աս հետեւութիւնն ունեցաւ Եէնայի ու Աւերշդատի քով միեւնոյն օրը արուած կրկին ճակատը: Երկու բանակներն ալ Թաւրինզիայի մէջ ժողվուած ըլլալով, պատերազմ՝ հրատարակուելուն պէս՝ Սաալֆէլտի քով մէյ մ'իրարու հետ զարնուելէն ու Պրուշները յաղթուելէն ետեւ (1806, Հոկտ. 10), միշեալ կրկին ճակատը տրուեցաւ (Հոկտ. 14): Աւերշդատի քով բանակին մեծ մասը՝ թագաւորին ու Պրաւնշուայկի դքսին տակ՝ Տաւուին հետ զարնուեցաւ, իսկ Եէնայի քով մէկալ մասը՝ Հոհենլուէի իշխանին տակ՝ Նարովէռնին հետ. եւ երկու կողմն ալ Պրուշ անհանկ չարաշար յաղթուեցան, որ իրենց վիճակն որոշեցաւ: Ասսնկ մեծ պարտութեան օրինակ մը նոր պատմութեան մէջ մէյ մ'ալ տեսնուած չէ: Բանակին երկու մասերն ալ, թէպէտ իսէլ մը քաջութեան գործքեր զործեցին, ի վերայ այսր ամենայնի բոլորու

վին քայլայեցան ու ցրտեցան . իրենցմէ 50.000 հոգի նոյն ճակատին մէջ ինկած էին : Բայց հետեւանդըներն առելի մեծ եղան : Նոյն պարտութեամբ Պրուշներուն յառաջուան բարձրամտութիւնը մէկէն վհատութեան դարձաւ , ու հրամանատարները շփոթութեան մէջ ինկան : Եւ որովհեաւը յետադարձութեան համար յառաջուընէ ամենեւին պատրաստութիւն չէր տեսնուած , անոր համար բանակը զանազան գնդեր բաժնուելով , բայտ մասին գերի ինկաւ եւ բայտ մասին ցրտեցաւ : Առանկով Պրուշի բոլոր դաւառները մինչեւ Վայքուէլ գեար թշնամեաց ձեռքն ինկան . ամրոցներն ալ (բաց ի Գողպէրկէն ու Կրատէնցէն) այնպէս շատ ու դիւրաւ անձնատուր եղան , որ նոյն խոկ թշնամոյն անակնունելի բան կ'երեւար , մանաւանդ Մակտեպուրկի անձնատուր ըլլալը (Նոյ . 8) . անանկ որ շատերը՝ չկրպնալով իբր վհատութենէ յառաջ ևկած գործք սեպել , սկսան կարծել թէ մատնութեան գործք է : Թագաւորական ընտանիքը հազիւ գետին անդիի կողմբ Ռաւսի պաշտպանութեան տակ՝ Քէօնիկսպէրկի մէջ ապաստանարան մը կրցաւ գտնել : Եէնայի ճակատին տասուիրեքերորդ օրը Նաբոլէնն Պէրլին մտաւ , եւ հոն ժողվուած վառօգոյ ու զինուց մեծ մթերն առաւ : — Բայց նոյն ճակատին հետեւութիւնները՝ միայն Պրուշ չզգաց , հապա ուրիշ մօտաւոր տէրութիւնք ալ : Առքոնիա՝ որուն զորքերը Եէնայի ճակատին մէջ Պրուշի զօրաց հետ պատերազմած էին , ստիպեցաւ Բողէնի մէջ առանձին խաղաղութիւն ընել (Դեկտ . 11) , եւ թագաւորական աստիճան , բարձրանալով (Դեկտ . 20) , Ռենական , գաշնակցութեան մէջ մտաւ : Ասոր հակառակ Հետուէն-Գասուէլի շէզք կենալուն վարձնն ան եղաւ , որ Գաղղիացիք նոյն երկիրը յարձակեցան ու կայսրնատիրը վարչուեցին (Նոյ . 1) : Խոկ Նաբոլէնն թէ անոր եւ թէ բովանդակ Հաննովերի ու Պրաւնշտայնի երկիրները եւ Հանսէական քաղաքները զօրօք բռնելէն զատ , հրատարակեց որ Հետուէն-Գասուէլի ու

Պրաւնշուայիկի տներն իշխելէն կամ տիրելէն դազրած են:

**172.** Լեհերուն ոտք ելլելը: Պրաւշին խոնարհելով՝ Ռուսիայի նախապարհապն բնկած էր: Արդէն Նարոլէռնին դիտաւորութիւնն էր նոյն տէրութիւնն ալ խոնարհեցրնել. մէջ մ'ալ Ազեքսանդր կայսեր բըռնած ընթացքն իրեն յարմար առիթ տուաւ բաղձանքը կատարելու: Պրաւշի թագաւորն իր նեղութեան մէջ նոյն կայսեր դիմած էր, որն որ բատ ինքեան Նարոլէռնին հետ պատերազմի վիճակի մէջ գտնուելով, եւ միանգամայն անոր դէմ նեղացած ըլլալով որ իբրեւ Դրան գանակից՝ Մոլտաւիայի ու Վալաքիայի վրայ իր ունեցած բաղձանքին զլուխ ելլելը խափանել կ'ուզէ, Արեւելեան Պրաւսիա բանակ մը խաւրեց, որպէս զի գաղղիացւոց՝ Վայքսէլի վրայէն անցնին արգելու: Ազեքսանդր կայսեր առ ընթացքը, ինչպէս ըսինք, Նարոլէռնին առիթ տուաւ Ռուսիայի դէմ ելլելու, որուն սահմանները մօտենալու կը հրապուրուէր Լեհաստանի տէրութիւնը վերականգնելու խորհրդով, որով կ'ուզէր Ռուսիայի քով իբր թէ պահապան կամ հսկող մը դնել: Յառաջադցն ալ լեհական լեզէնն մը կաղմած էր (1797), որով նոյն ատենէն ցուցցած էր ան երկիրին վրայ ունեցած գաղափարն ու անով դիտած նպատակը: Բայց որովհետեւ ան գաղափարը զլուխ հանել որ ուզէր, երեք գլխաւոր տէրութեանց հետ թշնամանալ հարկ կ'ըլլար, անոր համար նոյն ժամանակ թող տուած էր: Խակ առ հեղ՝ ալ անանկ զգուշութիւն ընելու հարկ չունենալով, Գոսցիւսըցի անուամբ լեհաց յայտարարութիւն մը հանեց (Նոյ. 1), որով նոյն գրժախատ ազդը կը յարդուէր ոտք ելլելու եւ զէնքով իր ազատութիւնն ու անկախութիւնը ձեռք բերելու: Լեհերն իրենց հին թագաւորութիւնը նորէն կանգնելու բաղձանքով, նոյն հրաւերը մեծ ուրախութեամբ ընդունեցան. եւ զնարոլէնն իբրեւ իրենց ազատիչն ու կրած նեղութիւններնուն վըէժինդիրը նկատելով, սկսան ա-

մենամեծ զոհերով անոր բանակին իրենց որդիքներովը զօրացընել : Զեին մտածեր որ իրենց արիւնն անսանկ մեկու մը համար կը թափեն , որն որ օտար ազգայնութեանց անկախութեան ամեննեւին յարդութիւն չունէր , եւ Խոտալիսյի , Սատորին նահանգաց ու Գերմանիայի մէջ ազգերն ու տէրութիւններն՝ իր քմացը համեմատ՝ երբեմն կը բաժնէր ու երբեմն կը միացընէր : Նաբոլէոն ժողովրդեան ուրախութեան ձայներով Վարսաւիա մտաւ (1807, Յունու . 2) : Բայց շատ շահցաւ՝ Լէհը իմացան որ իրենց անկալութիւնները պէտք են խիստ շափառերէլ , որովհետեւ օտար յազդողը , որուն զինուորները հարկադրեցան մնուցանել ու հագուեցընել եւ որուն համար իրենց որդիքներն արիւննին թափելու բռնագատեցան , աւելի իր փառափիրական նպատակներուն համենելու կը նայի , քան թէ իրենց տէրութիւնը կանգնելու : Բոլոր բոլոր ընդունածնին եղաւ Վարսաւիայի դքսութիւնը (176) :

**173.** Պրուսիական-Ռուսական պատերազմին զիսաւոր դէպքերը : Այլաւի ու Ֆրիտլանտի ճակատները : Պրուշին շուտով յազմուելովը , պատերազմը՝ իրը թէ գիւթական գաւազանի մը զօրութեամբ՝ Սաւլէ գետին եղներէն Վայքսէլ դետին քովերը փոխազրեցաւ , եւ Ռուսիա , որն որ ինչպէս ետքէն պիտի տեսնենք (177) . Դրան հետ պատերազմի բռնուածէր , հարկադրեցաւ իր սահմանները պաշտպանել : Հին Պրուսիա՝ աւեր ու անապատ գարձնող պատերազմի մը տեսարան եղաւ : Եւ թէպէտ Ռուսի զօրաց քաջութիւնն երեւցաւ , սակայն աս ալ տեսնուեցաւ թէ որ շափ գժուար է եղեր նոյն տէրութեան՝ իր սահմաններէն գուրս բանակիներ ժողվել : Վայքսէլի եղներն ու Բուլգուսի քով զանազան ճակատներ տրուելէն ու արեան հեղեղներ թափուելէն ետեւ , Պրուսիական Այլաւի քով դլիսաւոր ճակատ մը տրուեցաւ (1807. Փետր . 8) , որ Գալլիացւոց ու Ռուսաց զօքքերուն քաջութեամբն անանկ կռիւ մ'եղաւ , որն որ բոլոր տիե-

զերական պատմութեան ամենէն աւելի արիւնահեղ ճակաաներուն հետ կրնայ հաւասարիլ : Պատերազմի դաշտը 60.000ի չափ մոռածներով ու վիրաւորուածներով լցուեցաւ : Եւ թէպէտնշնին ելքն անանկ անորոշ մնաց, որ երկու կողմն ալ յաղթութիւնն իրենց կը սեպհականէին, եւ այնչափ մեծ էր երկու կողման ալ կրած վխար, որ չորս ամսուան չափ պատերազմը միջահատած մնաց . ատկայն կրնայ բառիլ որ ասոր հետեւութիւններէն մէկն եղաւ քաջութեամբ պաշտպանուած Տանցիկ քաղաքին իյնալը (Մայ. 24), որ Ռուսը չէին կրցեր նոր զօրք հասցընել : Պատերազմին միջահատութեան ատենը բանակցութիւնը եղան . եւ թէպէտ Պրուշի թագաւորը ուստիկ կը բաղձար պատերազմին վերջանալուն, որպէս զի իր ժողովուրդը Գաղղիացւոց զօրքերուն պատճառած ճնշմանէն շուտով ազատի . ի վերայ այսր ամենայնի չէր ալ ուզեր Անդ զիայէն ու Ռուսիայէն բաժնուիլ, որոնցմէ առաջնոյն հետ տարւոյն սկիզբը (1807, Յունու. 28) Մեմելի դաշնագրութիւնն ըրած էր՝ Հաննովէրի վրայ ամենեւին պահանջաղողութիւն շընելու պայմանաւ, իսկ երկրորդին հետ նոյն միջոցին Պարգենշդայնի դաշնիքը դրաւ (Ըստ. 26), որոնցմէ կը յուսար որ Նաբոլէմնի դէմ կարելի է նոր դաշնակցութիւն մը կազմել : Մանաւանդ որ կը կարծէր թէ Նաբոլէսն շիկրնար ալ աւելի երկայն ատեն օտար երկիրներու մէջ մեծ բանակ մը պահել, որով եւ կարելի կը լլայ՝ մինչեւ նոյն ժամանակ իրեն առաջարկուածներէն աւելի մեզմ պայմաններով խաղաղութիւնն ընել : Բայց աս ակնկալութիւնները շուտով ոչընչացան, երբ որ Սիլեզիայի Վլոկաւ, Պրիկ, Շուեյտնից ու Պրեզլու գլխաւոր բերդերը Գաղղիացւոց ձեռքն ինկան (1806, Դեկտ. — 1807, Փետր.) : Պատերազմը նորէն որ սկսաւ, տասն օրուան շափ զանազան կոփներ ըլլալէն ետեւ, Պարենկոյի ճակատին (134) տարեգարձին օրը՝ Ֆրիտլանտի ճակատը տրուեցաւ (Յունիս 14), որուն մէջ Գաղղիացիք անսնկ մեծ յաղթութիւն

ըրին, որ ալ անկեւ ետեւ Ռուսը ու Պրուշը հարկազրեցան դիմագրութեան կամքն խոկ մէկոփի թողուլ, մանաւանդ որ նոյն ճակատին հետեւանքն եղաւ Գաղղղիացոց՝ Քէօնիկոպէրկ առնուլը (Յունիս 16), որով եւ իրենց զօրքերը Նիկոմէն զետէն անդին անցուցին։ Պրուշի բոլոր միապետութեան երկիրներէն՝ հազիւ վերջին սահմաններուն ծայրը՝ Մեմէլ քաղաքին մէջ պրուսիական արքունեաց ապաստանարան մը մնացած էր։

**174.** Գիլսիդի խաղաղութեան դաշինք՝ Գաղղիայի ու Ռուսի մէջ։ Գրիտլանտի ճակատէն ետեւ նախ Ռուսիայի ու Գաղղիայի (1807, Յունիս 21) եւ ետքը Պրուշի ու Գաղղիայի (Յունիս 25) մէջ առանձին առանձին զինագագար եղաւ։ Նոյն օրերն երկու կայսերը Նիկոմէնի վրայ իրարու հետ տեսնուցան (Յունիս 25), որն որ Ռուսիայի ու Գաղղիայի մէջ Գիլսիդի խաղաղութեան գաղինքը յառաջ բերաւ (Յուլ. 7), հետեւեալ պայմաններով։ 1. Պրուշին ետ տրուելու գաւառները կ'որոշուեին։ 2. Ռուսիա կը ճանչնայ Ալարաւիայի գլխաւութիւնը (176), որն որ Հարաւային Պրուսիայէն ու Արեւմտեան Պրուսիայի մէկ մասէն կը կազմուի, եւ Սարսանիայի թագաւորին կը տրուի։ 3. Տանցիկ՝ ազատ քաղաք կ'ըլսոյ։ 4. Կոր Արեւելեան Պրուսիայի մէկ մասը (Ախալխոգոգի կուսակալութիւնը) Ռուսաց կը արուի։ 5. Ռուսիա կը ճանչնայ զՅովսէփի Պունարարդ՝ իրրեւ Նէապոլայ թագաւոր, զլուգովմիկոս Պոնաբարդ՝ իրրեւ Հոլանտայի թագաւոր, եւ զՀերոնիմոս Պոնաբարդ՝ իրրեւ Նոր կանդնուելու Անդֆալիայի թագաւորութեան (176) թագաւոր։ 6. Ասկից զատ Ռուսիա կը ճանչնայ Ռենական դաշնակցութիւնը, չէ թէ միայն նոյն ատենաւան տարածութեամբն ու մասերով, հապա նաև ապագայ ժամանակները ստանալու ընդարձակութեամբը։ 7. Փոփոխ երաշխաւորութիւն իրենց սեպհական երկիրներուն եւ իրենց գաղնաւորաց ստացուածներուն, որ գաղնաւորներն որ նոյն գաշնց մէջ բովանդակուած կը սեպուին։ 8. Ռուսիա Դրան

Հետ անմիջապէս զինադադար կ'ընէ և իր զօրքերը Մոլուախայէն ու Վալաքիայէն կը հանէ, ուր Տաճկի զօրք ալ շիմաներ . եւ աս նիւթերուն կարգի դրուելուն համար՝ Ռուսք Կաբոլէնի միջնորդութիւնը կ'ընդունին : 9. Կաբոլէնի միջնորդութիւնը կ'ընդունին Անդղիայի հետ խաղաղութիւն ընելու համար, ենթադրեալ որ ներկայ դաշնոց հաստատուելէն ետեւ՝ մէկ ամսուան միջոցին մէջ Անդղիա նոյն միջնորդութիւնը յանձն առնու : 10. (Գաղտնի յօդուած) Ռուսիա ինք զինքը կը պարտաւորէ, որ եթէ Անդղիա ծովերու ազատութիւնը ճանչնալու պայմանաւ խաղաղութիւն ընել չուզեր, Գաղղիայի հետ միաբանելով՝ անոր դէմ պատերազմ հրատարակէ, միանդամայն Գանիայի, Ըուետի ու Բորդուկալի տէրութիւնները նոյն միաբանութեան մէջ մատնելու յորդորէ : — Ասանկով Ռուսիա պատերազմը լմբնցուց առանց նիւթական կորուստ մ'ընելու, մասնաւանդ թէ Պրուշէն քիչ մը երկիր ընդունելով՝ իր սահմաններն ընդարձակեցան : Բայց բարդական մեծ կորուստ ըրաւ, Եւրոպայի վրայ տնեցած աղդեցութենէն զրկուելով, եւ Կաբոլէնին հետ կապուելով՝ իր գործողութեանց ազատութիւնը կորորնցը նելով :

**175.** Դիլսիդի խաղաղութեան դաշինք՝ Գաղղիայի ու Պրուշի մէջ : Ռուսիայի հետ խաղաղութիւն ըլլալէն երկու օր վերջը՝ նոյնպէս Դիլսիդի մէջ Պրուշալ խաղաղութեան դաշինք ըրաւ (Յուլ. 9), որով իր երկիրներուն կէմ իբրեւ շնորհք մը ետ ընդունեցաւ, եւ նիւթական զօրութեան ու ընդարձակութեան կողմանէ՝ երկրորդ աստիճանի տէրութեանց կարգն իջաւ : Բայց աս դաշնոց դրուելու ատենը Յաղթողին բանեցուցած արհամարհողական կերպն ու նշյնով Պրուշին կրած նուաստութիւնը՝ իր ըրած նիւթական կորուսէն աւելի մեծ էր : Անոր համար ոմանք կը կարծեն որ Կաբոլէն ասով կ'ուզէր ժողովուրդը յօւսահատական ապրատամբութեան մը գրգռել, որպէս զի առիթ ունե-

նայ՝ ԱՅՆԵԹԻԿ, “ՆԵՐԱՊՈՂԻՍ Եւ ուրիշ տեղեր ըրածին պէս՝ բոլոր տէրութիւնը ջնջելու, վճիռ մը հանելով թէ սՊրանտենպուրկեան տունը թագաւորելին դադրածէ,, : Իրօք ալ բարոյական նուաստացումը՝ նիւթապէս տկարանալէն աւելի խորունի վէրք կը բանայ աղնուասիրտ ժողովրդեան մը վրայ : — Դրուած դաշանց պայմաններն ասոնք են. 1. Պրուշ իր երկիրներուն թող չարուելու մասերն ետ կ'ընդունի : 2. Պրուշ կը թողու եւ գաղղիայի կայսեր տրամադրութեան տակ կը ձգէ հետեւեալ տեղերը. 3. Էլպայի ու Ռենոսի մէջտեղն ունեցած բոլոր երկիրները՝ առանց բացառութեան. 4. Ապօսոնիայի կը թողու Գոդպուզեան շրջանակը. 5. Լեհաստանէն 1792էն վեր առած բոլոր երկիրները, (բովանդակ Հիւսուային Պրուսիա, եւ Արեւմտեան Պրուսիային ու Նոր Արեւելեան Պրուսիային մէկ մաոր,) որոնցմէ Վարսաւիայի դքսութիւնը կը կազմուի ու Սաքսոնիայի թագաւորին կը տրուի. 6. Տանցիկ քաղաքը բոլոր սահմաններովը : 3. Պրուշ կը ճանշնայ զՅովսէփ Պոնաբարդ՝ իբրեւ ՆԵՐԱՊՈՂՈՍ թագաւոր, եւ զՀերոնիմոս Պոնաբարդ՝ իբրեւ ՎԵՆԴՓՖԱԼԻԱՅԻ թագաւոր, նոյնպէս կ'ընդունի աս վերջին թագաւորութեան՝ իր թող տուած գաւառներէն եւ ուրիշ երկիրներէ կազմուիլը : 4. Պրուշի բոլոր նաւահանգիստներն Անգղիայի նաւերուն գոց պիտօր ըլլան, մինչեւ որ ան տէրութիւնը գաղղիայի հետ խաղաղութիւն ընէ : 5. Թէ Պրուշի հպատակներուն՝ իր թողուցած գաւառներուն մէջ ունեցած ստացուածը, իրենց յառաջուան տէրերուն սեպհական ստացուածքը կը մնան : Ետ տրուելու գաւառներուն եւ ամրոցներուն ինչ կերպով Պրուշին յանձնուելիքը՝ մասնաւոր պայմանագրութեամբ մը պիտի որոշուի : — Նոյն պայմանագրութիւնը քանի մ'օր ետքը Քէօնիկսպէրկի մէջ շնուեցա (Յուլ. 12), որով

Գաղղիա կը խոստանար որ իր զօրքերը մինչեւ Հոկտեմբերի մէկը Պրուշի Երկիրներէն բոլորովին հանէ . բայց ան պայմանաւ որ Պրուշք մինչեւ նոյն ատեն ամբողջ հաստոցած ըլլան 1806ին Կոյեմբերի մէկէն վեր իրենց վրայ գրուած եւ տակաւին չհաստոցուած պատերազմական տուգանքը : Աս տուգանքը՝ զորն որ Պրուշք հազիւ 19 միլիոն ֆրանգի կը հանէին, Գաղղիացիք 112 միլիոնի կը հասցընէին, եւ Երկայն բանակցութիւններէ ետեւ՝ մինչեւ 140 միլիոն բարձրացուցին (1808. Սեպտ. 8) : Եւ աս դաւարին 120 միլիոնը վճարուելն ետքը, իրենց զօրքերն ան պայմանաւ դուրս հանեցին, որ Սդեդդինի . Քիւսդրինի ու Կոկաւոփ բերդերը բռնեն, եւ անոնց մէջի զօրքերուն պահպանութեան հարկաւոր եղած ստակը Պրուշք վճարեն (Կոյ. 3) : Ասկից զատ՝ ազատ քաղաք եղող Տանցիկի մէջ աւ Գաղղիացի պահակապանք պիտի մնային :

**176.** Վարսաւիայի դքսութիւնն ու Վեսդֆարիայի թագաւորութիւնը : Խնչպէս որ անցողակի յիշատակեցինք, Դիլսիդի խաղաղութեան դաշինքները դրուած օրերն Երկու նոր տէրութիւնք հաստատուեցան, այս ինքն՝ Վարսաւիայի դքսութիւնն ու Վեսդֆարիայի թագաւորութիւնը, զորոնք նոյն գաշանց պայմաններովն ընդունեցան դաշնադիր տէրութիւնք (174, 2, 3 ու 175, 2, գ. 3) : Նաբոլէնն Վարսաւիայի Դըքսութիւնը կանգնեց Պրուշէն առնուած լեհական գաւառներէն, որոնք ընդ ամենը 1850 քառակուսի մզոն Երկիր կը բովանդակէին՝ 2,200,000 բնակչով : Աս դքսութիւնը՝ իրեւ ժառանգական տէրութիւնն Ասքանիայի թագաւորին տրուեցաւ, որն որ Դիլսիդի խաղաղութեան դաշանց պայմաններովն՝ իրաւոնք ստացաւ Պրուշի Երկիրներէն իր զօրքերն անցընելու : Քիչ ո՞վ ետքը Նաբոլէնն նոյն տէրութեան սահմանադրութիւն մ'ալ տուաւ, որուն համեմատ ծերակոյտ մը եւ պատղամաւորաց սենեակ մը օրէնողբական իշխանութիւնը պիտի բանեցընէր, եւ գեղացւոց ծառ այսութեան վիճա-

կը կը ջնջուէր: — Վեսդ Փալիհայի թագաւորութիւնը հիմնեց նոյն Նաբոլէնն իր մէկ վճռովը (1807, Օդաստ. 18), Պրուշէն, Հեռուէնի կայսրինորեն ու Պրաւնշուայլի զքուէն (171) առնուած երկիրներէն, որոնք 692 քառակուսի մղոն տեղ էին եւ 1,946,000էն աւելի քնակիչ ունեին: Առ նոր թագաւորութիւնը՝ որն որ անմիջապէս Ռենական դաշնակցութեան մէջ խոթուեցաւ, կայսրն իր կրտսեր եղբօրը Հերոնիմոս Պլոնաբարդին շնորհեց: Նոյն թագաւորն իր երկրին շուտ մը սահմանադրութիւն մը տուաւ (Նոյ. 15), որն որ Գաղղիականին վրայ ձեւուած էր: Ետքէն աս երկու տէրութեանց երկիրներն ալ աճեցան, ինչպէս որ իւրաքանչիւր տեղը կը տեսնենք:

**177.** Տաճկական եւ Ռուսական պատերազմ: Ալուպոյայի գինադադար: Դիլոիդի խաղաղութեան դաշամբ որոշեցաւ միանգամայն Ռուսիայի քաղաքական յարաբերութիւնը Դրան ու Ծուետի հետ, բայց իրարմէ տարբեր կերպով: Դուռը նոյնով խաղաղութիւն ստացաւ եւ արդէն կորորնցուցած մէկ գաւառը նորէն ձեռք անցուց: իսկ Ծուետը անանիկ պատերազմի մը բանուեցան, որով քիչ մը ետքը իրենց երկիրներուն գրեթէ կէսը կորորնցուցին: Հոս տեսնենք Օսմաննեան պատերազմը: — Մէկ կողմանէ Բրիտանացւոց՝ Միջերկրական ծովուն վրայ տիրելովը, Գորփուին Ռուսի զօրքով բռնուելովը, եւ աս բաներէն նպաստ գանող Սերուիացիներուն՝ իրենց Չեռնի գէորգ առաջնորդին տակ՝ ոտք ելլելովը (1801էն վեր), մէկալ կողմանէ Գաղղիացւոց՝ Դաղմատիայի տիրելովը (161, 2), որով եւ Տաճկաստանի սահմանակից ըլլարովը, Դուռը խիստ գժուար գրից մէջ մտած էր: Ինչպէս որ տեսանք, Եղիպատոսի արշաւանքին ատենէն՝ Օսմաննեանք Անգղիայի ու Ռուսիայի հետ դաշնաւորած էին, եւ վերջին ատենաները նոյն երկու տէրութեանց հետ ունեցած դաշնաւորութիւննին նորոգած (1805, Դեկտ. 30): Արդ Նաբոլէնն զԱնպատիանի զօրապետը կոստանդնուպոլիս

**Խաւրելով** (1806, Սեպտ. 16), պահանջեց որ Դուռըն ան գաշնաւորութիւնը քակէ . եւ չէ թէ միայն աս պահանջումը զլուխ հանել առւառ, հապա նոյն առենէն սկսաւ. Դրան վրայ մեծ ազդեցութիւն բանեցրնել: Իսկ Ռուսիա առոր առջեւն առնուլ ուղելով, կամ ինչպէս ուրիշները կը զբոցեն՝ աս բանէն առիթ առնելով, Մոլտաւիա զօրքը բռնեց (Նոյ.) . որուն վրայ Դուռը Ռուսաստանի դէմ պատերազմ հրատարակեց (1807, Յունու. 7): Կոստանդնուպոլսոյ առջեւն առաջին անգամ Անդղիական նաւատօրմիդ մ'երեւցաւ (Փետր. 20), որպէս զի զԴուռու ստիպէ Գաղղիայի հետ ունեցած գաշնաւորութիւնը քակելու . բայց Աեպասդիանին քաջալերութեամբը, Դրան հաստատութեամբն ու բոլոր ժողովուրդը քաղաքին պաշտպանութեան գործակից ըլլալով, գործք մը չդործած՝ ետ դարձաւ: Լեմնոսի քով Օսմանեան եւ Ռուս նաւատօրմիդներուն մէջ ծովական ճակատ մը տրուեցաւ (Յուլ. 1), որուն մէջ թէպէտ Ռուսք յաղթեցին, բայց իրենց յաղթութենէն օգուտ մը չհանեցին: — Արդ Դիլսիդի խաղաղութեան գաշանց՝ Օսմանեան աէրութեան համար ունեցած հետեւութիւնն ան եղաւ, որ Ռուսք Դրան հետ Ալոպոյայի զինագագարն ընկելով (Օգոստ. 24), իրենց զօրքը Մոլտաւիայէն հանեցին: — Նոյն խաղաղութեան գաշանց՝ Ծուետի համար ունեցած հետեւութիւնը քիչ մը ետքը կը տեսնենք (181):

**178.** Դիլսիդի խաղաղութեան գաշինքով զըլխաւոր տէրութեանց զիրքին մէջ եղած փոփոխութիւնը: Նոյն տէրութեանց վիճակն ընդհանրապէս: Յիշելու խաղաղութեան դաշնիքէն ետեւ անանկ կ'երեւար որ Գաղղիայի տիեզերական իշխանութիւնը Եւրոպայի ցամաքը երկրին վրայ ըստ բաւականին հաստատուած է: Ռուսիա անոր վրայ մինչեւ նոյն առեն բանեցացած ազդեցութենէն հրաժարած էր եւ իբր թէ Եւրոպական աէրութիւն ըլլալն դադրած, միանգա-

մայն իր սահմաններուն վրայ Ապրութեան կանգնուելովն՝ իր քովն անունկ ախոյեան մը դրաւած էր, որն որ մեծնալու կը բազմար: Պրուշ տկարացած, արհամարհուած եւ ոտնկոխ եղած էր: Գերմանիա, Ռենական գայնակցութեան ընդարձակուելովն ու Վեսդ վալեան թագաւորութեան կանգնուելովը, Գաղղիայի հետ ամուր զըմաններով կապուած էր: Հորանայի ու Խտալիայի գահերուն վրայ Նաբոլէոնի ցեղէն իշխաններ դրուած էին: Արդէն յառաջուրնէ Աւոսրիա խոնարհած ու տկարացած էր: Խոկ Սպանիա՝ Գաղղիայի հետ կապուած: Ասանկով Պիւրենեան լեռներէն մինչեւ Այբուէլ՝ Գաղղիական իշխանութեան եւ կամ ազգեցութեան տակ ըլլալով, եւ նոյն խոկ խաղաղութեան ատեն ամէն կողմ Գաղղիական բանակներ ու զօրքեր գտնուելով, ուրիշ տեղ չէր կրնար անկախութեան ու Նաբոլէոնի տիեզերական իշխանութենէն աշխատութեան յոյս գտնուիլ, եթէ ոչ Բրիտանիա: Առ պարագան յայտնապէս գուշակել կու տար, որ նոյն տէրութեան գէմ մեծ մրրիկ մը պիտի բրդի: Բայց ով կրնար կարծել թէ Ռուսիա նոյնին չէ թէ միայն պարզապէս հանդիսաւեն, հապա մասնակից ու գործակից պիտ' որ ըլլայ: Նաբոլէոն արդէն յառաջուրնէ իր հաշիւն ըրած էր, զիւուսիա՝ իր ու Անգղիայի մէջ միջնորդ գնելով. որովհետեւ բացայացաւ կը տեսնէր որ Անգղիա իր պահանջած պայմանը յանձն պիտի շառնու, որով նոյն տէրութեան ու Ռուսիայի մէջ երկպառակութիւն պիտ' որ ելլէ: Անգղիա Ռուսիայէն պահանջեց որ Գիլսիդի խաղաղութեան գաշտնց գաղտնի պայմաններն իրեն հաղորդէ, զսրն որ վերջինը զլանալով, երկուքին մէջ նախ անվատահութիւն պատճառեցաւ, եւ ետքը Ռուսիա՝ նոյն խաղաղութեան գաշտնց մէջ խոստացածին համեմատ՝ Անգղիայի գէմ պատերազմ հրատարակեց (1807, նոյ. 7): Երկու տէրութեանց յարաբերութիւններուն առ կերպով վտխուելէն, եւ մէկ դիէն Անգղիային ու մէկալ դիէն Գաղղիային՝ մի եւ

նոյն տեղերուն վրայ ունեցած դիտաւորութենէն, մերձաւորաբար յառաջ եկան ան ատեն հիւսիսային կողմերը պատահած գեղքերը, որոնց քիչ մը ետքը մեր մասդրութիւնը պիտի նուիրենք: Բայց նախ նաբարձութիւնին՝ Անգղիայի գեմ պատրաստած մրրիկը կամ նոյն տերութիւնը խոնարհեցրնելու համար բանեցուցած միջոցը տեսնենք:

**179.** Ցամաքային դրութիւն: “Եարովէոն ազէկ հասկրնալով, որ նաեւ Ռուսիայի հետ կապուելովը՝ պիտի չկարենայ զԱնգղիա զԵնքով ու բոնութեամբ իր առջեւը խոնարհելու սափել, ուզեցորդիշ միջոցով մը նոյն նպատակին համիլ. ուստի եւ Ցամաքային դրութիւնն երեւան հանեց, որով Անգղիային՝ Եւրոպայի ցամաք երկրին հետ վաճառականութիւն ընելն ու ինչ կերպով որ ըլլայ նէ՝ հազօրդակցութիւն ունենալը պիտի խափանուեր: Թաէպէտ առ գաղափարն ըստ ինքեան նոր չէր, եւ Ամերիկացիք մի եւ նոյն միջոցն Անգղիայի գեմ բանեցրնել ուզած էին (Հատ. Բ. 247). բայց նոր էր ընդարձակութիւնն ու գործադրութեան կերպը, եւ նոյն ընդարձակութիւնը հետեւութիւն մըն էր եւ միանգամայն ցցց՝ թէ Նարովէոնին տիեզերական իշխանութիւնն ըստ բաւականին հաստատուած է: Բայց որովհետեւ նոյն կայսրն ասով իբր թէ կոռուց ելած էր նոյն իսկ բնութեան գեմ, որն որ ամէն օդարաժիններու բերքերուն փոփոխութիւնն ու առուտուրը կը պահանջէ. անոր համար խելօք մտածողներուն առջեւը՝ առ բանիս ունենալու վախճանը չէր կրնար տարակուական ըլլալ: — Ցամաքային դրութեան առաջին հիմք դրաւ Նարովէոն Պերլինէն հանած մէկ վճռովը (1806, Նոյ. 21), որն որ պետութեան հիմնական օրէնք պիտի սեպուեր եւ պիտի զօրէր մինչեւ որ Անգղիացիք Գաղղիայի ծովական իրաւունքն ընդունէին: Նոյնին որոշումներն ասոնք էին. 1. Բրիտանական կղզիք պաշարման վիճակի մէջ են: 2. Ցամաք երկրին

վրայ գտնուող ամեն անդղիական հպատակ պատերազմի գերի է։ 3. Անդղիայի վաճառաց առուտութն արդելուած է, եւ իր գործարաններունու գաղթականութիւններուն բերքերը յարքունիս գրաւուած են։ 4. Բրիտանական նաւահանգիստներէն եւ իր գաղթականութիւններէն եկած նաւերը չեն կրնար ցամաք երկրին ամեննեւին մեկ նաւահանգիստը մտնել։ — Թէպէտ աղէկ կը լլար որ Անդղիայիք աս վճռոյն լուսթեամբ պատասխան տային, բայց իրենք ալ նոյնին զիմացը հրաման հանեցին (1807, Յունու. 7) որ ամեննեւին նաւ մը Գաղղիայի կամ անոր ազգեցութեան տակ եղող երկրի մը նաւահանգիստը չմտնէ, պատիժագանալով որ նոյն նաւը կը յափշտակուի։ Առ կերպով հետզհետէ երկու կողմէն միշտ առելի խիստ հրամանագիրներ հանեցին, որով չեղոք տէրութեանց բոլոր վաճառականութիւնը գաղրեցաւ։ Նոյն հրամանագիրներուն ամենէն սաստիկն էր Նարուլէնին Ֆոնդենպղցէն տուած վճիռը (1810, Հոկտ. 19), որով կը հրամայուէր որ Անդղիայի բոլոր տարազագործական վաճառները՝ նէապոլսէն մինչեւ Հոլլանտա, Ապանիայէն մինչեւ Գերմանիա՝ ամեն տեղ այրին։ որն որ շուտ մ'ի գործ գրուելով, շորս կողմը առեւարական հետազոտութեան խարոյկներ բարձրացան, որոնք շատ անգամ նոյները վառողներուն ալ ծիծաղելու առիթիկը լլային։ Բայց շատ հեղ շահու ցանկութիւնը՝ Անդղիայի վեասելու բազմանքէն առելի զօրաւոր կը լլար, որով Նարուլէն հրաման կու տար խիստ բարձր մաքսով անդղիական վաճառքներ ներս խոթելու (1810, Օգոստ. 5, Սեպտ. 12)։ Վերջապէս Նարուլէնն իր սեպհական վճիռներուն դէմ թշուլտուութեան թղթեր<sup>1</sup> սկսաւ ծախել։ որն որ՝ ուրիշ բան չըսելու համար՝ նորատեսակ եւ այլանդակ մաքսանենգութիւն մըն էր։

**180.** Ցամաքացին գրութեան՝ առեւտրական ու քաղաքական նկատմամբ ունեցած ազգեցութիւնը։ Առ

գրութիւնը, որով Նաբոյլէսն ժամանակին քաղաքակրթութեան հակառակ ելած էր, թէ առեւտրական ու թէ քաղաքական նկատմամբ հաւասարապես վնասակար հետեւութիւններ ունեցաւ: Նոյն դրութիւնն անձկապէս կապուած էր վաճառականութեան հետ, որն որ շատոնց համաշխարհական եղած ըլլալով, չեր կրնար խեղճ ներքին առաւտուրի դառնալ՝ առանց բուրուվին կործանելու: Խրզը ալ ինչ էր ցորենեղէնի ու ասոր նմաննիւթերու տուրեւառը, Արեւելեան ու Արեւմտեան Հնդկաստանի վաճառականութեան դիմացը: — Առով ներքին գործատունները ծաղկեցան, կ'ըսուի: Բայց արդեզք գործատանց տէրերուն շահը՝ ժողովրդոց ալ շահ էր, քանի որ նոյն գործատուններուն հանած վաճառները՝ արտաքուստ ընդունուածին շափ աղէկ ու գիւրազին չէին: — Իսկ քաղաքական նկատմամբ՝ ցամաքային դրութիւնը սխալ դրութիւն մըն էր, որովհետեւ կրկին սխալ ենթադրութեանց վրայ հիմնուած էր, այս ինքն թէ բրիտանացւոց արտաքին վաճառականութիւնը՝ իրենց շահուն գլխաւոր ազգիւրն է, եւ թէ ցամաք երկրին գոցուելովը՝ նոյն շահը պիտի ոչընչանայ: Բայց փորձն ասոր հակառակը ցուցուց: Թէեւ Անդղիացւոց շահուն քանի մ'առանձնական ազգիւրները գոցուեցան, ի վերայ այսոր ամենայնի բոլոր ծովերու վրայ տիրող ազգ մը գիւրաւ կրցաւ Եւրոպային գուրու ուրիշ ազգիւրներ գտնել: Եւ աս գաղտնիքը՝ զօրն որ Անդղիացիք նոյն ատեն իմացան, թէ ի հարկաւորութեան՝ նաեւ բաւական երկայն ատեն՝ Եւրոպայի ցամաք երկրէն հեռու կենալով, իրենց մեծ վնաս մը չ'ըլլար, իրենց մոլին մէջ ասկարծիքը հաստատեց թէ իրենք անյաղթ են: — Իսկ նոյն դրութեամբ՝ Նաբոյլէսնին ցամաք երկրին վրայ ունեցած իշխանութեան ընելու զէշ ազդեցութիւնը կընար յառաջուրնէ գուշակուիլ: Նաբոյլէսն կ'ուզէր Անդղիա խոնարհեցրնել բոլոր Եւրոպա բռնաբարելով. իր աս նպատակին համենելու համար՝ պէտք էր որ ա-

մէնքը զրկմանց տակ իյնային, երկիրներն անսովոր բերքեր հասցընէին, վեհապետը բանառորական իշխանութիւն մը բանեցընէին՝ որն որ շատերուն կամացը դէմ էր. նոյն իսկ ան երկիրները, որոնք զրեթէ ամենեւին բերք շունին եւ ամէն բան իրենց նաւահանգիստներէն կ'ընդունին, ինչպէս էր Շուետ, պէտք էր զանաք գոյշէին Անգղեայի եւ անոր դաշնակցաց նաւերուն։ Ասանկով ցամաք երկիրը յետին աղքատոթեան մէջ ինկաւ. որովհետեւ Նաբոլէոն ուզելով որ աս գրութեամբ՝ միայն Գաղղիա շահի, բոլոր ուրիշ տէրութեանց եւ նոյն իսկ իր դաշնակցաց վնասովը, ցամաքային տէրութեանց մէջ ալ առուտուրի ազատութիւն չժմուգուց։ Արդ այսպիսի ճնշողութիւն մը չեր կրնար երկայն ատեն տեւել. եւ այնշափ աւելի շուտով պէտք էր դադրիլ, որչափ աւելի խօսութեամբ որ կ'ուզուէր թէ պահպանուի։ Դարձեալ նոյնին ընդարձակութիւնն ու մէջն աւելի տէրութիւն դանուիլը, պէտք էր որ աւելի հակառակութիւնն պատճառէր։ Ցամաք երկրին վրայ խիստ քիչ տէրութիւնք կային, որ նոյնին մէջ մտած շըլլային։ Ուուսիա եւ Պրուշ Դիլսիդի խաղաղութեան դաշնակով նոյնին մէջ մտած էին. իսկ Ուենական դաշնակցութեան իշխանները, Հոլանտառ խտալիա իրենց յարաբերութիւններովը նոյնին մէջ կը դանուէին. Աւատրիա ու Սպանիա ալ նոյնն ընդունեցան (1808, Յունու.)։ Դանիային ու Շուետին ինչ կերպով նոյնին մէջ մտնելը՝ հիմնյ կը աւենենք։ Միայն Եւրոպայի երկու ծայրերը Բորդուկալ ու Օսմաննեան տէրութիւնն ու նոյնէն դուրս մնացած էին, որոնցմէ ետքինը Գաղղիա իր շահուն համար չուզեց ստիպել, իսկ առաջնոյն դէմ անմիջապէս պատերազմ բացաւ։

**181.** Շուետի թագաւորին ընթացքը։ Ուուսիայի հետ պատերազմի կը բռնուի։ Դանիացւոց՝ Գաղղիայի հետ միանալն ու նոյնին պատճառը։ Գանք հիմայ հիւսիսային կողմանց գէպքերուն։ Շուետի կուսառա Դ. թագաւորը, որն որ Պրուշի եւ Ուուսի հետ

միացած՝ Գաղղիայի դէմ պատերազմ կ'ընէր, Դիլոհիդի խաղաղութեան մէջ չմուռ, Հապա Շլադքով գրուած զինագաղարի դաշինքը քակելով (1807, Յուլ. 3), չէ թէ միայն Գաղղիայի հետ պատերազմը շարունակեց, Հապա քիչ մը ետքը պատերազմի բռնուեցաւ Ռուսի հետ ալ, որուն՝ Նարոլէնի հետ խաղաղութիւն բնելուն համար՝ սաստիկ նեղանալով, անոր Սղոքով կեցող գեսպանն ու նոյն իսկ կայսրը նախատեց: Եւ որովհետեւ Շուետք Անգղիայի հետ կապակցութեան մէջ էին, որուն հետ նաև դրամական օգնութեան դաշինք ալ դրին (1808, Փետր. 8), որ որ Ռուսոք նոյն վերջին տէրութեան դէմ պատերազմ հրատարակեցաւ էին (178), ասով պատերազմն աւելի բնդարձակեցաւ եւ քաղաքական սասանութիւնք մինչեւ Լարոնիայի սահմանները հասան: Ռուսին ու Շուետին մէջ պատերազմ չբացուած, Դանիացիք ալ Անգղիացւոց իրենց դէմ բռնած արտաքոյ կարգի ընթացքին համար՝ Գաղղիայի հետ դաշնաւորելով, ուստի եւ Ռուսիայի հետ ալ միանալով, հիւսիսային պատերազմն աւելի մեծցած էր: Դանիացւոց՝ Անգղիայի հետ աւրուելուն պատճառն առ էր: Կարողէն կ'ուզէր որ Անգղիայի դէմ իր ունեցած դիտաւորութեան՝ Դանիացիք ալ իրենց նաւատարման օգնեն: Ինք զիրենք առ բանիս համոզելու կամ սահպելու ջանացած ատեն, Անգղիացիք ալ Դանիայի սուջարկեցին որ իր նաւատարմիզն իրենց տայ պահպաննելու: Թագաւորն առ առաջարկութիւնն որ մերժեց, մէկէն Անգղիական նաւատարմիզ մը Գորենհակի առջեւն երեւցաւ, նոյն մայրաքաղաքը ոմբակոծութեամբ մոխիր դարձուց (1807, Սեպտ. 2—5), եւ Դանիայի բոլոր նաւատարմիզը (18 ճակատող նաև, 15 կրկնայարկ ու բազմաթիւ աւելի պզտիկ նաւեր) աւար առաւ տարաւ: Աս ազգաց իրաւանց դէմ անիրաւ գործողութեան վրայ Դանիացիք անանկ բարկացան, որ Գաղղիայի հետ դաշնաւորեցան (Հոկտ. 31), եւ Անգղիայի ու անոր դաշնակցին՝ Շուետի թագաւորին

գէմ պատերազմ՝ հրատարակեցին: — Անդզիացւոց  
միշեալ գործողութեան համար Եւրոպայի բոլոր ակ-  
րութիւնք ալ իրենց հետ պաղեցան, անանի որ ցամաք  
երկրին վրայ, Ըստետէն զատ՝ ամենեւին չէ թէ միայն  
յայտնի գաշնակից չմնաց իրենց, հապա եւ ոչ ծածուկ  
բարեկամ: Խոկ Ըստետի թագաւորն անանի կերպով  
մը վարուեցաւ, որ Անդզիա զինքն իր բախտին թող  
տուաւ: Զարմանք է որ ան միակ թագաւորը, որն որ  
իր երկրին հանդամանաց նայելով, կրնար իր պատուովը  
չէզոք կենալ ու պէտք էր որ կենար, ամենէն աւելի յա-  
մառութեամբ պատերազմը յառաջ վարել ուզեց, ո-  
րով չէ թէ միայն իր մեծ մէկ գաւառը կորսրնցուց,  
հապա նաեւ թէ ինք ու թէ իր ցեղը գահէն ինկաւ,  
զորն որ ալ չկրցաւ ձեռք բերել:

**182.** Ուուզք պատերազմը յաջողութեամբ պլուխ  
կը տանին: Կուստաւ Դ. գահէն վար կ'առնուի: Ուուզք  
առ առիթներն իրենց օգտին գործածելով, Ըստետի  
գէմ պատերազմ՝ հրատարակեցին (1808, Փետր. 29),  
Ֆինլանդիա յարձակեցան եւ անմիջապէս յայտարարու-  
թիւն մը հանեցին որ նոյն գաւառը Ուուսիայի հետ պի-  
տի միանայ (Մարտ. 20): Ասկից զատ՝ իրենց մերին  
հրամանատարը յայտարարական թուղթ մը տուաւ եր-  
կրին ժողովրդոցը, զորոնք Բարի գրացիք ու քաջ Ֆին-  
լանդացիք՝ անուանելով, կը յորդորէր որ հանդարտ  
կենան ու իրենց թագաւորին գատը թողաւն: Միեւնոյն  
առեն գաղղիական-Ապանիական գունդ մը Պետատոդ  
սպարապետին տակ՝ Դանիա մասաւ, բայց հսնիկից Ըստե-  
տի երկիրը չանցաւ: Աս զնդին սպանիական մասին ետ  
գառնալը եալքէն կը տեսնենք (185): Բրիտանացիք ի-  
րենց գաշնակցին օգնելու համար Մուր զօրապետին հրա-  
մանատարութեամբը զօրք խաւրեցին. բայց նոյն զօրա-  
պետին ու Կուստաւ Դ.ին մէջ վէճ բացուելով, զօրքերը  
ցամաք չելած՝ կոմժենպուրկէն ետ գարձան (Յուլ.): Ա-  
սանկով Ըստետիք բոլորովին իրենք իրենց մնալով, Ուուզք  
Ֆինլանդիայի մէջ յառաջ կը քալէին, բազմաթիւ

կոիներով թէ ծովու եւ թէ ցամաքի վրայ, անանի  
որ աշնան հիւսիսային Ֆինլանտիա հասան։ Անկէ ետեւ  
զինադադար եղաւ (Նոյ. 19), Աւլէապորկ գաւառը  
Ռուսաց թող տրուելով։ Բայց Քիչ մը և արք պատե-  
րազմը նորէն սկսելով, Ռուսաց բանակը՝ ուարդէ տր  
Դոլլիին հրամանատարութեամբը, սառած Պոթնեան  
ծովուն վրայէն՝ Վաղայէն Աւմէոյ անցաւ, որն որ պա-  
տերազմի տարեգրութեանց մէջ անլուր գործողութիւն  
մըն է, Դուռնէց առաւ (1809, Մարտ), եւ Ալանտ  
կղզիներուն տիրեց։ Ըուետք այսպէս ամէն դիաց նեղի  
զալով եւ մինչեւ մայրաքաղաքնին վտանգի մէջ իյնալով  
ու կործանման եզրը հասնելով, զօրաց մէկ մասն սաք  
Ելաւ՝ մէծ յեղափոխութիւն մը վրցուց (Մարտ 13)։  
Թագաւորը բռնուեցաւ եւ իր թագէն հրաժարելէն ետեւ  
(Մարտ 29), կղզւյ մը վրայ մէկ հին բերդի մէջ փա-  
կուեցաւ։ Ըուտ մը խորհրդանոցը գումարեցաւ եւ իր  
հին իրաւանց վրայ հիմնեալ՝ զկուստաւ Դ. Եւ անոր  
բոլոր զաւակները գահէն մերժուած հրատարակեց, ու  
գահ հանեց անոր կարուսո (Ժ.Գ.) հօրեղբայրը՝ Սիւտեր-  
մանլանտի գուքար, որն որ յառաջ անոր անշափահա-  
սութեան ատեն՝ խնամմապետութիւն բրած էր (102)։  
Ասիկայ իրեն որդեգիր առաւ զբրիստիան Աւգոստոս՝  
Հոլցայն-Աւկուսպենպուրկի իշխանը (1810, Յունու.  
24), որն որ իրեն յաջորդ որոշուեցաւ։ Նոյն ատեն  
կարդաժողովոյն ու տէրութեան խորհրդոյն իշխանու-  
թիւնն ընդարձակուելով, միապետական սահմանադրու-  
թիւնը շափաւորեցաւ։

**183.** Ծուետք՝ Ռուսի, Դանիայի ու Գաղղիայի  
համ խաղաղութիւն կ'ընեն։ Խրերն աս կերպ փոխուե-  
լէն ետեւ, յայսնի է որ պատերազմը չէր կրնար յա-  
ռաջ տարուիլ. ուստի եւ Ծուետք Ռուսի հետ բանա-  
կցելով, Ֆրիտրիխսհամի խաղաղութեան գաշնչը դրին  
(1809, Սեպտ. 17), որուն պայմանքն ասոնք են.  
1. Ծուետք Ռուսիայի կը թողու բոլոր Ֆինլանտիայի մեծ  
պատթիւնը՝ մինչեւ Դուռնէց գետը, Ալանտ կղզիներն

ալ մէկտեղ։ 2. Կը խոստանայ որ ցամաքային դրութեան մէջ մտնէ։ Յ. Ֆինլանտիայի հետ առուտուր ընելու նկատմամբ քանի մ'ազգատութիւններ կ'ընդունի, գլուխորարար հօնկից ցորենեղէն առնելու՝ մինչեւ 50.000 չետքով։ 4. Ռուսիա կը խոստանայ որ Գաղղիայի ու Գանիայի հետ խաղաղութիւն ընելու միջնորդ ըլլայ։ Առանկով Ծուետի տէրութիւնն իր երկիրներուն ու ընակիշներուն երեքին մէկէն առելին կորսրնցուց։ ուր որ Ռուսը նոյները ձեռք անցրնելով՝ հիւսիսային կողմէն յարձակում կրելու վտանգէն բոլորովին ազատ եղան։ — Ծուետը Ռուսի միջնորդութեամբ Գանիայի հետ եօնքէօբինկի խաղաղութեան դաշնիքը դրին (Գեկտ. 10), որուն պայմաններուն մէջ մտադրութեան արժանի նիւթ չկայ։ Խոկ Գաղղիայի հետ Փարիզի խաղաղութեան դաշնիքը դրին (1810, Յունու. 6) հետեւեալ պայմաններով։ 1. Ծուետ ցամաքային դրութեան մէջ կը մտնէ։ 2. Ծուետական բոմերանիա գաւառը Ռիկէն կղզւյն հետ Ծուետի ետ կը տրուի, բայց նոյն տէրութիւնը կը ճանչնայ Նարոլէոնին ան երկրին մէջ ըրած պարզեւատուութիւնները։ — Աս վախճանն ունեցաւ կուստաւ Գ.ին յամառութիւնը, որն որ թէպէտ խկզրան հաստատուն բնութեան գործք սեպուեցաւ, բայց եռքէն ամէն մարդ իմացաւ թէ անպատշաճ յամառութեան արդիւնք է, որովհետեւ իր գիրքն ու իր տէրութեան զօրութիւնը չճանչնալով, չէ թէ միայն քանի մ'անդամ իրեն եղած խաղաղութեան առաջարկութիւնները մերժեց, հասկա նոյն խոկ իր գաշնակցին հետ ալ անպատշաճ կերպով վարուելով՝ ինք իրեն մնաց, որով թէ տէրութեան եւ թէ իր գլուխն այրշափ դժբախտութիւն բերաւ։

## ¶.

Պիհրենեամ թերակղզոյի իրողութիւններն ոռ պատերազմները (1807—1812) :

**184.** Նարոլէոն Բորգուկալի կը տիրէ : Ա Ե-  
րցիշեալ գեղքերը հիւսիսային կողմերը պատահած  
տեսն, հարաւային կողմերն ալ նոյնպէս նշանաւոր գի-  
պուածներ հանդիպած էին, որոնք՝ առաջիններուն  
լըննալին ետեւ ալ՝ տակաւին ամենայն սաստկո-  
թեամբ կը շարունակուեին : — Նարոլէոն իր տիեզե-  
րական իշխանութիւնը կատարեալ հաստատելու հա-  
մար՝ Պիւրենեան թերակղզոյն ու Խտալիայի քանի մը  
կողմանց վրայ ալ տիրելու էր : Աչքը նախ առաջնոյն  
վրայ գարձուց. եւ Բորգուկալին Անդղիայի հետ կա-  
պուած մնալն ու ցամաքային գրութեան մէջ շմտնելը  
պատճառ բռնելով, իր գենքերը հոն գարձուց : Բայց  
պէտք եղաւ որ նոյնին օգնէ նաև Սպանիա, որուն կոր-  
ծանումն արգէն որոշուած էր եւ որուն պատրաստու-  
թիւն մըն էր Բորգուկալի աշխարհակալութիւնը : Արդ  
Դիլսիդի խաղաղութեան գաշինքը գրուելուն պէս,  
Նարոլէոն պահանջեց որ Բորգուկալը նաւատօրմիջն  
իր՝ Անդղիայի գէմ ընելու ձեռնարկութեան օգնէ . եւ  
երբ որ Ցովհաննէս խնամապետիշխանն աս բանիս չհաւ-  
անեցաւ, կայսրն իրեն բաել տուաւ որ եթէ կուզէ որ  
Պրականցայի ցեղը գահին վրայ մնայ, Անդղիայի հետ  
բոլոր հազարդակցութիւնը կարելու եւ ցամաքային  
գրութեան մէջ մննելու է (1807, Օգոստ.) : Բորգու-  
կալի արքունեաց պատասխանը՝ Նարոլէոնին կամացը  
համեմատ շելլալով, Սպանիայի կառուա պաշտօնէին  
հետ Բորգուկալի երկիրները բաժնելու վրայ գաղտնի  
դաշնաւորութիւն մ'ըբաւ, որուն մէջ Սպանիայի ալ  
աւարէն մաս կը հանուէր : Նոյն գանհագրութեամբ, որն  
որ Ցովհենալլց գրուեցաւ (Հոկտ. 27), Բորգուկալ ե-  
րեք մաս կը բաժնուէր : Առաջին հիւսիսային մասը, որ

Լուսիտանիա պիտի կոչուելը, Ետրուրիայի անշափահաս Կարոլոս Լուդովիկոս թագաւորին կը տրուեր, որն ոք նոյնին զիմացն իր առաջին թագաւորութիւնը Նաբու-Էւնին պիտի թողարկ . ինչպէս իրօք ալ Ետրուրիայի թագուհին նոյն տէրութենեն հրաժարեցաւ (Դեկտ. 10), զորն որ Գաղղիացիք զօրքը բռնեցին : Երկրորդ մասը՝ Ալբարուիա, Սպանիայի կոստուա պաշտօնեին կը տրուեր : Առ երկու մասը Սպանիայի վերին աւատապե-տութեան տակ պիտ' որ ըլլար : Իսկ երրորդ միջին ու մեծագոյն մասը՝ Նաբուլոնին տրամադրութեան տակ պիտի մնար՝ մինչեւ որ խաղաղութիւնը նորէն հաստա-տուեր : Նոյնոպէս Բորդուկալի գաղթ ականութեանց եր-կիրներն ալ Գաղղիայի ու Սպանիայի մէջ պիտի բաժ-նուեին : Առ դաշնագրութիւնը դրուելուն պէս, 28,000 հոգւով Գաղղիական բանակ մը, Ժիւնոյ զօրսազետին հրամանատարութեան տակ, Սպանիայէն անցնելով ու հոնաեղէն 11,000 զօրքը առնելով, Բորդուկալի վրայ քալեց, բոլոր Երկրին ու մայրաքաղաքին տիրեց (Նոյ. 30), պատերազմի ծանր տուգանք դրաւ, եւ քիչ մը Ետքը իր վեհապետին անուամբը հրատարակեց որ Պրա-կանցայի տունը թագաւորելէն դադրած է (1808, Փետր. 1) : Բայց նոյն Պրականցայի տունը, որն որ Գաղղիացւոց Լիսասապն մտնելէն մէկ երկու օր յառաջ Բրիտանացւոց խրատին համեմատ՝ բոլոր իր գանձերովն ու զօրքերովը գէպի Պրակալիա ճամբայ ելած էր (1807, Նոյ. 27), Եւրոպայի մէջ աս կորսընցուցածէն մեծա-գոյն գահ մը բարձրացուց Ուլիիանոսին մէկալ դին :

**185.** Նարոլէնին Սպանիայի տիրելու պա-տրաստութիւնը : Մինչեւ ան առեն՝ Նաբուլոն՝ միայն իր հակառակորդներն իրենց գահերէն մերժած էր . իսկ Սպանիա, ուր նոյն կայորն՝ իբրեւ բարեկամ ու դաշնա-կից՝ Երկայն ժամանակէ վեր կը տիրէր, օրինակ պիտի ըլլայ եղեր որ բարեկամք ու դաշնակիցք ալ իրենց գա-հերուն վրայ առաջիններէն աւելի ապահով չեն : Բայց աս ալ խոսանվանելու է որ Սպանիայիք իրենց բռնած

ընթացքովը կայսեր տհամութեան առիթ տուած էին : Բոլոր ազգը՝ Գաղղիայի հետ դրուած դաշնակցութեան վրայ խիստ տժգոհ էր, որովհետեւ նոյնէն՝ միայն վնաս կը կրէր : Անոր համար երբ որ ‘Նաբոլէոն’ Պրուշի պատերազմին մէջն էր, Կոտուա պաշտօնեան՝ ուղելով ժողովրդեան իրենց գէմ ունեցած ատելութենէն ազատիլ, զինուորական պատրաստութիւններ տեսաւ եւ յայտարարութիւն մը հանել տուաւ, որուն մէջ Սպանիացիք կը յորդորուէին իրենց ինչքն ու արիւնը հայրենեաց ու կրօնի համար զոհելու (1806, Հոկտ. 3) : Բայց երբ որ յիշեալ պատերազմը Դիլսիդի խաղաղութեամբ լմբնցաւ, Խաղաղութեան իշխանն աճապարեց ‘Նաբոլէոնին սիրտն առնելու, անանիկ ձեւացրնելով որ տեսնուած պատրաստութիւններուն ու հանուած յայտարարութեան պատճառն էր՝ Բորդուկալի ու Մարոդգոյի կողմէն վախցուած պատերազմը : Կայսրն այնպէս երեւցուց որ աս ջատագովութեան կը հաւասայ, բայց իր որոշակը շփոխեց : Ուստի եւ Գոնդենալլյի դաշնադրութիւնը դնելէն ետեւ (184), նոյնին համաձայն Բորդուկալ արշաւած եւ ան երկիրն իրը թէ Սպանիայի հետ բաժնած ատեն, երկու գործքը մէկտեղ կատարելու եւ Սպանիայի աշխարհակալութիւնը դիւրինցընելու միջոցներն ի գործ կը դնէր : Ըստ այսմ իր զօրքերը Սպանիայէն անցնելու ատեն՝ ասդին անդին զլիսաւոր ամրոցները բռնած էին . միանդամայն Ետրուրիա զօրքը բռնելու պատրուակաւ՝ Սպանիական զօրաց ընսրելագոյն մասն խոալիս խաւրուած էին, որոնք հօն իրենց գործքը լմբնցընելէն ետեւ, ուրիշ Սպանիացի զնդերու հետ՝ Դանիա խաւրուեցան (182) Ըստետական պատերազմին մասնակից ըլլալու համար : Ասոնք թէպէտ քիչ մ'ետքը իրենց Ռումանա հրամանատարին տակ՝ Անգղիական նաւերով Ֆիւնենէն իրենց գժբախտ հայրենիքը գարձան (1808) . բայց արդէն բանը բանէն անցած էր : Վասն զի երբ որ Սպանիացի զօրքերը Գաղղիայի դրօշներուն հետեւելով, ‘Նաբոլէոնին աշխար-

Հակալութեան գաղափարներուն կատարման համար իրենց արիւնը կը թափէին, կամաց կամաց 100.000 Գաղղիայի զօքը Միւրային հրաժանատարութեամբն անոնց հայրենեաց արեւելեան ու արեւմտեան կողմերը բռնած էին. Եւ ըստ մասին իրենց թելագրութեամբն ու պատճառառան արքունեաց մէջ եղած երկպառակութիւնն ու ժողովրդեան իր թագաւորին գէմ ունեցած ատելութիւնն իրենց օգտին գործածելով, երկրին տիրած էին: Ասանկով կարողս Դ. որն որ իր եղբօրը, իր աղջկան ու փեսին իրենց գահերէն մերժուիլ տեսած, գուցէ ալ ըստ մասին անոնց մերժուելուն օգնած էր, (եթէ իր կոտուա պաշտօնէին իրեն իմացուցածէն աւելի բան մը զիսէր նէ,) ինքն ալ չէ թէ միայն գահէն, հապա նաեւ ազատութենէն զըրկուեցաւ, անանկ պարագաներով՝ սրոնք բոլոր աշխարհքին այլայլութիւնը պատճառեցին եւ որոնց վրայ հոստելու քիչ մը մանրամասն խօսելու ենք:

**186.** Սպանիայի թագաւորական ցեղին մէջ եղած երկպառակութիւնը: Խնչպէս ըսինք, ‘Նաբոլէսնին դիտաւորութիւնը գլուխ հանելու շատ օգնեց Սպանիայի արքունեաց մէջ եղած երկպառակութիւնը, որն որ ըստ մասին յառաջ կու գար կոտուա պաշտօնէն: Առ մարդը՝ որն որ չէ թէ իր արժանաւորութեամբը, հապա թագուհիէն գտած չնորհքովն ու թագաւորին տկարութեամբը, Սպանիայի կառավարութեան առաջապետ եղած էր, իր շահուն համար Նաբոլէսնին կողմը կը բռնէր: Արդ աս պատճառաւ իր եւ արքայորդւոյն մէջ մէծ ատելութիւն ծագելով, ժողովուրդը՝ որն որ արդէն զպաշտօնեան մեծապէս կ'ատէր, շիգիտացուիր իրաւամբ չէ նէ անիրաւութեամբ՝ անանկ կը համարէր որ զերիտասարդ իշխանը հայրենի գահէն զըկել կ'ուզէ: Աս սայդ է որ պաշտօնեան զիշխանն իր ձեռքին տակ առնելու համար՝ կ'ուզէր իր մէկ աղջականին հետ կարդել. իսկ իշխանին բարե-

կամենրը զինքը համոզեցին որ Գաղղիայի պոհաննեւ զեսպանին խրատին համեմատ՝ ‘Նաբոլէսնին դիմէ Եւ ինդրէ որ անոր ազգական իշխանուհոյ մը հետ կարգուի: Խշխանը՝ թէպէտ ակամայ՝ առ խորհրդին հաւանեցաւ, Եւ թղթով մը նոյն ինդիրն ըրաւ (1807, Հոկտ. 11). բայց կայսրն իր միտքը բացայացտ չիմացաց: Խոկ պաշտօնեան իշխանին միտքն որ իմացաւ, խիստ վախցաւ Եւ միտքը գրաւ որ առջեւն առնու: Աս նպատակաւ զլարովս Դ. համոզեց որ Փերգինանդ իր թագին ու նոյն խոկ կենացը գէմ գաւաճանութիւն կը նիւթէ, որուն համար թագաժառանգն ու իր բարեկամենրը բռնուեցան: Եւ թէպէտ իշխանին թղթերուն մէջ գաւաճանութեան ամենեւին նշան մը չկար, ի վերայ այսր ամենայնի թագաւորը պաշտօնեին գրգռելով՝ ‘Նաբոլէսնին ու հրապարակաւ ազգին առջեւն իր որդին ամբաստանեց (Հոկտ. 30): Բայց առ նիւթին համար եղած քննութիւնն ալ ամբաստանութեան ստութիւնը յայտնեց, Եւ ժողովուրդն եղածներուն վրայ իր տհաճութիւնը բացայացտ կը ցուցրնէր: Ան առեն կոտուա՝ իրը թէ միջնորդութիւն ընելով, թագաժառանգին թուղթ մը ստորագրել տուաւ, որուն մէջ ընդհանրապէս ինք զինքը յանցաւոր կը խոստովանէր Եւ թողութիւն կը իննդրէր: Նոյն թուղթը հրատարակուեցաւ, որուն վրայ իշխանը թողարկութեան վճռով մը աղատ թող տրուեցաւ (Կոյ. 5). Խոկ իրեն գաւակից սեպուղները թէպէտ աղատեցան, բայց Մատրիտէն հեռացուեցան: Առանկով լմբնցաւ նոյն ողբերգութիւնը սակայն երկու կողմանց գրգռութիւնը խիստ սասակացած էր, Եւ ժողովուրդը պաշտօնեին ու նոյն խոկ թագաւորին գէմ գառնութեամբ լեցուեցաւ:

**187.** Սպանիայի թագաւորական ցեղին գահէն մերժուիլը: Աքբունիքն ու ազգն առ շփոթութեանց գրաղած առեն, ‘Նաբոլէսն իր պատրաստութիւնները տեսած ըլլալով, դիտաւորութիւնը գլուխ հանելու

ձեռք զարկաւ։ Մէկ կողմէն յայտարարութիւն մը հանց, թէ Եւրոպայի դիրքը կը պահանջէ որ Սպանիային՝ Պիւրենեան լերանց ու Էսպանի մէջտեղն եղող մասը՝ Գալլիայի հետ միանայ, որուն տեղը Բորդուկալ իրեն կը տրուի։ Եւ երբ որ Մատրիտի արքունիքը պատասխան չէր տար, մէկալ կողմէն Պէրկի մեծ դքսին՝ Միւրային (164) հրամանաւարութեան տակ Գալլիական բանակ մը կամաց կամաց մայրաքաղաքին վրայ կը քաշեցրնէր։ Առոր վրայ արքունիքը շփոթելով, նախ որոշեց որ Սեւիլեա փախչի եւ ետքը Ամերիկա։ Բայց աս խորհուրդն ի գործ չդրուած, ժողովուրդը գիտնալով որ բուն դրդիչը՝ կոտուա է, Մատրիտի ու Արանեուէզի մէջ ոտք ելաւ, պաշտօնէին պալատը թալէց, զինքն ալ չարչըկեց, եւ կը մեռցրնէր ալ՝ թէ որ Փերդինանդ չազատէր (1808, Մարտ 18)։ Կարողոս Դ. այս ամենայն տեսնելով, ժողովուրդեան կատաղութիւնն իջեցրնելու համար՝ ի նպաստ իր սրուցյն թագէն հրաժարեցաւ (Մարտ 19)։ Ժողովուրդն աս որոշումն մեծ ուրախութեամբ բնոգունեցաւ եւ Փերդինանդ է։ Հանդիսութեամբ մայրաքաղաքը մտաւ (Մարտ 24)։ Բայց աս ուրախութիւնը տրտմութեամբ խառն էր, որովհետեւ նախընթաց օրը Միւրա իր բանակաւը Մատրիտ մտած էր։ Պարապ տեղ կը յուսար նոր թագաւորը՝ որ Նաբոլէնն իր խոնարհական աղաւանաց զիջանելով, ուրով կը խոնդրէր որ իր գահ ելելուն հաճութիւն շնորհէ եւ իր մէկ ազգականն իրեն կին տայ, զինքը հանգիստ կը թողու։ Կայսրն արդէն ընելիքն սրաշած էր, եւ հրաժարող թագաւորն անոր գործքը գիւրինցուց, իր հրաժարման գէմ բողըքելով՝ իբր թէ բռնադատեալ բան մ'եղած ըլլայ եւ ղնաբոլէնն իր ու օրդւոյն մէջ իրաւրնափիր գնելով։ Նաբոլէնն, որն որ նոյն օրերը՝ Պայսն ժողովուած բանակին եկած էր (Ապր. 15), անորոշ կերպով մը պատասխան տուաւ։ Ան ատեն նոր թագաւորը՝ Միւրային եւ ուրիշներուն խրատին համեմատ՝ ելաւ անձամբ կայսեր գնաց (Ապր. 20)։ Նաբոլէնն առաջին

տեսութեան մէջ զի՞նքը պատռով ընդունելէն ետեւ, բռել տուաւ որ իր անփափոխելի որոշումն ան է՝ որ Պաւրապնեան տունը Սպանիայի գահէն հեռացընէ. ուստի եթէ ինք կամօք՝ թէ իրեն եւ թէ իր ցեղին համար՝ նոյն դահէն կը հրաժարի, Ետրուրիայի թագաւորութիւնը կ'ընդունի. իսկ իր դիմադրութիւնը շատ գէշ հետեւանք կ'ունենայ: Երբ որ Փերդինանդ առ առաջարկութեան գէմ դարձաւ, “Նարոլէնս հրաժարող թագաւորն ու բոլոր թագաւորական տունը Պայոն կանչեց: Հոն նախ Կարոլոս Դիմին հետ Պայոնի դաշնիքը դրուեցաւ (Մայ. 5), որով նոյն տկար թագաւորն իր որդին ու բոլոր զաւկըներն իր թագին իրաւունքէն զօկելով, իր տէրութիւնը Նարոլէնին թող կու տար, անոր դիմացը Գոնդիէյնեի պալատն ու տարեկան երեք միլիոն թոշակ ընդունելով: Փերդինանդ ալ առանձին պայմանագրութեամբ մը թագն իր հօրն ետ դարձրնելէն զատ (Մայ. 6), քանի մ'որ ետքը թէ ինք եւ թէ արքայազուն իշխանք իրենց բոլոր իրաւունքէն հրաժարեցան (Մայ. 10): Անկէ ետեւ Կարոլոս ու իր ընտանիքը Գոնդիէյն տարուեցան. իսկ Փերդինանդ իր եղանակը հետ Ալանինի տարուեցաւ, ուր Գալերանի վերակացութեան տակ իբրեւ բանտարկեալ կը պահուեին:

**188.** Սպանիայի ու Կէապոլսոյ գահերը: Սպանիայի առնուելուն քաղաքական հնտեւութիւնը: **Առ** կերպով Պաւրապնեան ցեղին վերջին թագաւորող ճիւղն ալ իշխանութենէն իյնալէն ետեւ, Սպանիայի (ու Հընդկաստանի) դատարկացեալ գահը՝ Նարոլէնին մէկ վճռովք (1808, Յունիս 6) իր Յովուէփ Եղբօրը արուեցաւ, եւ իր հրամանաւը Պայոն ժողվուած մէծամեծաց ժողովը նոյն վճիռը հասաւատեց (Յունիս 20): Յովուէփ թագաւորին թող տուած՝ Նէապոլսոյ թագը (163) Յովակիմ Միւրա՝ Պէրիի մէծ դքսին գլուխը դրուեցաւ (Յուլ. 15). իսկ ասոր դքսութիւնը՝ քիչ մը ետքը Հունաստայի թագաւորին (164) Հորու տարւան տղուն շնոր-

Հաւեցաւ (1809, Մարտ 3), որ առեն պաշտօնական կերպավ իրեն առ դառը արուեցաւ թէ իր առաջին պարտքն է՝ գեղ ի կայորը, երկրորդը՝ գեղ ի Գաղղիս, երրորդը՝ գեղ իր ապագայ հպատակները։ Մինչեւ իր շափահաս ըլլալը՝ մեծ զբանթիւնը Գաղղիսական տեսչութեան տակ պիտի մնար։ — Սպանիային նոր սահմանադրութիւն մը տրուեցաւ, որն որ Գաղղիսայի սահմանադրութեան նման էր, բայց ի կրօնի ազատութենէն։ Աս սահմանադրութիւնը վերոցիշեալ մեծամեծաց ժաղավոյն առջեւը դրուեցաւ եւ ընդունուեցաւ (1808, Յուլ. 7), որմէ անմիջապէս եռքը նոյն ժողովը լուծուեցաւ, եւ նոր թագաւորը Մատրիտ խաւրուեցաւ յափրշտակուած գահն ելլելու համար։ Աս Սպանիական թագին յափրշտակութիւնը՝ Նարոլէոնի ցեղին տէրութեան սահմաններն ընդարձակելով, տիեզերական իշխանութեան հասնելու նոր քայլ մը կարծուեցաւ։ Բայց փորձը ցուցուց որ աս կողմանէ ալ մտածելով՝ քաղաքական սխալմունք մըն է եղեր։ Նոյն նպատակին հասնելու համար աս բանս հարկաւոր չէր, որովհետեւ արդէն յառաջ ալ Նարոլէոն նոյն երկրին մէջ կը տիրէր, եւ հաւանական է որ աս իր միջնորդական իշխանութիւնը գեռ երկայն առեն տեւէր եւ երթալով մեծնար։ Իսկ վերջին բռնած ընթացքն՝ ընդհանուր յեղափոխութիւն մ' ելլելու պատճառ տալով, ան անդունքը բացացաւ՝ որն որ Գաղղիսական բանակներու հետ՝ Գաղղիսական գանձեր ալ կը եց, եւ Անդղիացւոց՝ յարմար պատերազմի գաշտ մը բացաւ, որոնք իրենց Քեննինկ պաշտօնէին գուշակութեան ստուգութիւնը տեսնելով, որ եթէ Նարոլէոն Սպանիայի մէջ ուղածը գլուխ շկարենայ հանել՝ իր կործանումն ապահով է, ամէն կերպով ջանացին Գաղղիսայիները հոնկից մերժելու։ Իրք ալ Պիւրենեան թերակղզւոյն վրայ թափուած արիւնէն ելլաղը շողին՝ Նարոլէոնին յաջողութեան աստղը մժընցուց։

**189.** Սպանիացիք ոտք կ'ելլին։ Անդղիացւոց օգնութիւնը։ Էլովաւի թագաւորը տակաւին իր մայ-

բարագաքը շմտած, մանաւանդ թէ Սպանիայի թազն իրեն տրուելն եւ Պայսնի գաշնագրութիւնը զրուելն յառաջ, Սպանիացիք Գաղղիացւոց գէմ ոտք ելած էին: Նախ Մատրիտի մէջ ժողովուրդն ազնուականներեն ու եկեղեցականներեն առաջնորդուած՝ յեղափոխութիւն մը հանելով եւ Միւրային զօրքերեն 1200 հոգւոյ շափ սպաննելով (1808, Մայ. 2), ցուցուցած էր որ Սպանիական ազգը՝ իր տկար թագաւորին պէս զիւրաւ՝ իր ուսն օտար լծի տակ պիտի չխօնարհեցրնէ: Գաւառներն ալ շուտ մը մայրաքաղաքին օրինակին հետեւելով, յեղափոխութիւնը զրեթէ բոլոր Սպանիայի վրայ տարածեցաւ, եւ նախ Սեւիլեայէն սկսած՝ ամէն կողմ մասնաժողովներ (Վանդաններ) գրուեցան: Բոլոր Եւրոպա զարմացմանը տեսաւ աս ժողովրդեան մը պատերազմին անսովոր տեսիլը, որն որ Սպանիայէն Բորդուկալ ալ տարածեցաւ, եւ որուն մէջ Կարոլէնին՝ յաղթութեան վարժական աւելի եւս զօրացան եւ կամ գէթ բարցական քաջալերութիւննին մեծցաւ՝ Բորդուկալցոց հետ դաշնակցելով (Յունիս 24): Եւ իրոք ալ ասիկայ իրենց մեծ օգնութիւն մըն էր, որովհետեւ Վանդիացիք ալ որոնք հրատարակած էին թէ Սպանիայի հետ ունեցած պատերազմին լմբնցած է (Յունիս 4), օգնական զօրք խռուրած էին Բորդուկալ: Եւ քիչ մը ետքը Պիւրեննեան թերակղզուոյն վրայ իրենց հակառակորդներուն գէմ առաջին յաջող ցամաքային պատերազմին սկսան: Սպանիացիք շուտ մ'այնչափ զօրացան որ Յովսէփ թագաւորը ստիպուեցաւ Մատրիտէն ելլել (Օգոստ. 1): Եւ թէպէտ Գաղղիական զօրքերը նոյն մայրաքաղաքին մէջ թագաւորական կառավարութիւնը կը բռնէին, որուն կողմն էին յառաջուան արձակապետական կառավարութենէն աժգուած ըլլովներուն կողմն էր, որն որ Ազաննեռէզի մէջ կեղրու

նական մասնաժողով մը դրաւ (Սեպտ. 25), եւ ասիկայ Փերդինանդ Է. ին անուամբը կը դործէր: Բայց առ վերա ջիններուն գատը որչափ որ ալ արդար էր նէ, ի վերայ այսր ամենայնի ամէն յէ զափօխականաց սովորական պակասութենէն ազատ չէին: Գ.աւառ.ական մասնաժողովները կեզրոնականին բարձրագոյն իշխանութիւնը չէին ուղեր ճանշնալ եւ զանիկայ իրրեւ իրենց հաւասար մասնաժողով մը կը սեպէին: Աս ալ բաւական չէ, այլեւայլ գաւառաց իրարու դէմ հնացեալ ատելութիւնն իսկ չէր մարած: Աս ասանկ բլլալով, անտարակցու Նաբոլէն զիրենք դիւրաւ կը յաղթէր, եթէ նոյն ատենները միանգամայն ուրիշ կողմեր ալ պատերազմներ սկսուած, եւ Անդզիացիք Սպանիացւոց օգնութեան եկած ըրլային: Սակայն ան ալ խոստովանելու է, որ բոլոր առ պատերազմին ատենը Պիւրենեան թերակղզւոյն մէջ տիրող անիշխանութիւնը՝ մէկ կողմանէ Սպանիացւոց աւելի օգտակար եղաւ՝ քան թէ վիաստակար, որովհետեւ ամէն մէկ գաւառ, մանաւանդ թէ ամէն մէկ քաղաք ինքնազլւխ բլլալով, թշնամիք կը ստիպուէին իւրաքանչիւրն առանձին առանձին առնուլ, եւ մէկին իյնալը մէկալներուն վրայ մեծ ազդեցութիւն չէր ըներ, որով եւ պատերազմին վերջը չէր գար:

**190.** Պիւրենեան թերակղզւոյն պատերազմին առաջին գործողութիւններն ու Սպանիացւոց յաջողութիւնները: Խնդ իրմէ յայտնի է որ առ կերպով եղած պատերազմի մը նոյն իսկ Երեւելի դէպքէրը միայն անցողակի յիշատակելն ալ խիստ երկայն կ'ըլլայ. ինչու որ գործողութիւններուն մէջ միաթիւն չգտնուելով, ամէն կողմը իրը թէ զատ զատ պատերազմ կը մղուէր: Մանաւանդ որ Սպանիացիք արձակ գաշտի վրայ ճակատներ տալ չուզելով, հասարակօրէն ասդին անդին մասնական կոիւներ կ'ըլլային: Անոր համար հոսուելու միայն քանի մը ամենէն հոչակառոր ու մեծ հետեւութիւն անեցաղ գիպուածները յառաջ բերելով՝ զոհ կ'ըլլանք: Զանազան նանր կոիւներէ ետեւ՝ առաջին

կարգաւորեալ ճակատը տրուեցաւ Ռիյզ Սեղգովի քով (1808, Յուլ. 14), օրուն մէջ պէսօիեր՝ Խատրիայի գուքոր, Սպանիացւոց 30.000ի չափ անկիրթ զօրացը գէմ նշանաւոր յաղթութիւն մ'ըրաւ : Սպանիացւոց առ պարտութեամբն անանկ երեւցաւ որ իրենց յեղափոխութիւնը միայն Կաբուկոնի զինուորական պարծանքն աւելցրնելու պիտի ծառայէ : Բայց անանկ չեղաւ . նոյն գէպքին լուրը գեռ աղէկ մը չտարածուած, Սպանիացւոց մէկ մեծ յաղթութեամբը՝ իրենց առաջին պարտութեան աղդեցութիւնը ջնջուեցաւ : Նոյն յաղթութիւնը Անտալուզիայի մէջ Պայլէնի քով Գաադանեսս զօրապետը վաստրկեցաւ : Տիւբոն զօրապետին գէմ, որուն հետեւութիւնն եղաւ վերջին զօրապետին հրամանին տակ եղող բոլոր 16.000ի գաղղիական բանակին անձնատուր ու պատերազմի գերի ըլլալը (Յուլ. 17—22) : Ան օրերն էր որ Յովուէփի թագաւորը մայրաքաղաքէն ելլելու ստիպեցաւ (189), եւ Գաղղիացիք բռնադատեցան Սարակսուայի պաշարումը վերցրնել (Օգոստ. 15), զօրն որ Բալաֆոքո դիւցազնաբար կը պաշտպանէր : Աս յաջողութեանց վրայ աւելցաւ Լա Ռոմանա մարգեզին իր զօրքը Դանիայէն (185) Սպանիա հասնիլը : Եւ երբ որ ան լուրն ալ տարածուեցաւ թէ Բորգուկարգիք Անդղիացւոց օդնութեամբը Գաղղիայի ժիւնոյ զօրապետը Վիմիէիբայի ճակատին մէջ յաղթեր են (Օգոստ. 21), եւ թէ նոյն զօրապետը՝ Տիւբոնին գլուխն եկած դժբախտութենէն հազիւ կրցեր է ազատիլ պատուաւոր կերպով անձնատուր ըլլալով (Օգոստ. 30) եւ իր զըրքերովն ետ քաշուելով, ալ անկէ ետեւ Սպանիացիք կարծեցին որ Պիւրեննեան թերակղզւոյն վրայ Գաղղիացւոց բանը բուսած է եւ իրենց անկախութիւնն ապահովցած :

**191.** Էրֆուրդի արքայաժողովը : Բայց Կայց Կարլէն՝ որն որ մինչեւ նոյն ատեն ամէն կողմ բրած յաղթութիւններուն վրայ վասահացած՝ ինք զինքն անյաղթ կը կարծէր, որն որ իր քաջ բանակներավը թագաւոր-

Ներն իրենց գահերէն վար առած էր եւ աղջերն իրեն հնազանդեցուցած, չէր կրնար իր զօրացն ուստի եւ իր անյաղթութեան պարծանքին Պիւրենեան թերակղզւոյն վրայ հասած նախատանաց համբերել. անոր համար յառաջուրնէ աւելի սաստկութեամբ սկսաւ ետեւէ իյնալ նոյն կողմերը տիրելու: Առ նպատակաւ Գաղղիայէն, Խալիխայէն ու Ռենական դաշնակցութեան երկիրներէն նոր զօրքեր ժողվելէն եւ Պրուշէն հանուած զօրքերն (175) անուանի զօրապետներու տակ՝ Սպանիա խառըելէն զատ, միտքը գրաւ որ ինք ալ անձամբ հն երթայ: Բայց որպէս զի իր բացակայութեան ատենը կըռնակն ապահով ըլլաց, որովհետեւ Աւատրիա երկդիմի ընթացք մը բռնելու սկսած էր, ուզեց Սպանիա շգացած՝ Ռուսիայի հետ աւելի եւս անձկութեամբ կապուիլ: Անձամբ տեսութիւն ընելն՝ առ բանիս ամենէն յարմար միջոցը սեպեց, ինչու որ Դիլսիդի մէջ տեսած էր թէ նոյնով ինչեր կրնան զլուխ հանուիլ: Երկու կայսերաց տեսութեան համար որոշուեցաւ Երփուրդ քաղաքը, եւ որպէս զի նոյնն աւելի շքեզ ու հանդիսաւոր ըլլայ, “Նաբոլէնն ազքայաժողովի կերպարանք մը տուաւ: Ուստի եւ երկու կայսրներէն զատ՝ ներկայ գանուեցան (1808, Սեպտ. 27 — Հոկտ. 14) Ռենական դաշնակցութեան չորս (Պատիենրայի, Վիւրգեմիլէրկի, Սաքսոնիայի ու Վեսդֆալիայի) թագաւորները, ուրիշ 34 իշխանք, բաղմաթիւ պաշտօնեայք, զօրապետք ու գեռպանք՝ որոնց զլխաւորներն էին Աւատրիայի ու Պրուշի գեսպանները: Թէպէտ եւ երկու կայսերաց տեսութեան ինչ հետեւանք ունենալին ու մէջերնին ինչ որոշուիլը վառերական կերպով յայտնուած չէ. բայց զրեթէ բոլոր պատմադրաց կարծիքն ան է, որ իրարու փոփօն զիջողութիւններ ընելով, միաբանեցան որ իրր թէ Աղեքսանդր՝ Արեւելեան, իսկ Նաբոլէնն՝ Արեւմուեան կայսր ըլլաց. որուն համար Ծուետ ու Օսմանեան տերութիւն առաջնոյն զոհ ըլլալով՝ Ֆինլանդիայի եւ Վալաքիայի ու Մոլտափայի պիտի տիրէր, իսկ Նաբոլէնն

իշխանութիւն պիտօք ունենար Պիւրենեան թերակղզւյն վրայ ուզածն ընելու : Պատմագիրք հաւանական կը կարծեն որ Աւստրիա ալ իրենց կողմբ վասարկելու համար՝ Օսմանեան տէրութեան մէկ երկու գաւառներն առնելու իրեն առաջարկութիւն եղած եւ ինք ընդունած չըլլայ : Բայց որովհետեւ արտաքտուտ ալ առաքյաժողովյն նպատակ մը ցուցընելու էր, անոր համար երկու կայսերք Անդղիայի թուղթ մը խաւրեցին . նորեն խաղաղութիւն առաջարկելով (Հոկտ. 8) . առկայն առ առաջարկութիւնը մերժուեցաւ, վասն զի չուղեցին Ապանիական ազգին բանակցութեան մասնակից բըլլը, ինչպէս որ Անդղիա կը խնդրէր : Ան ժամանակէն ետեւ քանի մը տարի Նաբոլէնին ու Ռաւսիայի մէջ մէծ բարեկամութիւն կար :

**192.** Նաբոլէն անձամբ Ապանիա կ'երթայ եւ իր եղբայրը գահին վրայ կը հաստատէ : \* Եաբոլէն աս կերպով զօրանալէն կամ ապահովեալէն ետեւ, Ապանիայի արշաւանքը սկսաւ (1808, նշ.) 180,000հ բանակաւ մը, որուն մէծ մասն իրմէ յառաջ գացած էր : Ապանիացւոց զօրքերը, որոնք ամենեւին զինուորական կրթութիւն, կարգաւորութիւն ու պատերազմի ծրագիր շռւնէին, Նաբոլէնին ու իր վարժ եւ քաջ բանակներուն առջեւը շէին կրնար դիմանալ : Իրօք ալ զանազան ճակատներու մէջ (Պուրկոսի, Էսփինոսայի, Գուտելայի, Սոմոսիերայի քով) յազդուեցան . անանկ որ կայորը Ապանիա հասնելէն շորս շաբաթ ետքը կըցաւ յաղթանակաւ Մատրիտ մանել (Գեեկտ. 4) : Հոն ըստ մասին քաղցրութեամբ վարուելով եւ ազատական կարգագրութիւններ ընելով, ըստ մասին ալ սպառնալիքներով, մէծամեծները ստիպեց իր եղբօրը դարձը խընդրելու, որուն համար անոնցմէ երաշխաւորութիւն առնելով՝ հաւանեցաւ, եւ Յովսէփ թագաւորն իր մայրաքաղաքը դարձաւ (1809, Յոնու. 23) : Թէպէտ աս կերպով իր իշխանութիւնը նոյն մայրաքաղաքին մէջ հաստատեցաւ, թէպէտ թէ Սպանիացւոց ու թէ Ան-

գղիացւոց գէմ այլեւ այլ յաղթութիւններ բրաւ, եւ զանազան բերդերու տիրեց, որոնց մէջ Սարակոսոսյինը՝ իր վաթանօրեայ դիւցազնական պաշտպանութեամբը (1808, նոյ. 27—1809, Փետր. 21) խիստ երեւելի է. բայց եւ այնպէս բոլորովին չկրցաւ խոնարհեցրնել Սպանիացիները, որոնք Անդղիայի օդնականութեամբն ու իրենց քաջութեամբը մինչեւ վերջը իրենց հայրենեաց անկախութեան համար պատերազմեցան։ Անշուշտ աս բանիս շատ օգնեց ան պարագան, որ Նարուէն ստիպեցաւ մէկէն թողուլ Փարփիզ երթալ (1809, Յունու. 17) եւ քիչ մը ետքը Աւատրիայի հետ նոր պատերազմի բոնուելով, իր զօրաց մէկ մասն ալ հոնից ետ կանչեց։

**193.** Անդղիացիք ոլիրեննեան թերակղզւոյն վրայ։ Անդղիացւոց օդնութիւնը մեծապէս օգտակար եղաւ Սպանիացւոց՝ Ռւելլինկդընի գրսին հրամանատար բլալէն ետեւ (1809, Ապր.)։ Անդղիացիք Յովհ. Մուրին հրամանատարութեան տակ Բորդուկալէն 35,000ի բանակ մը քալեցուցած էին Սպանիա։ բայց նոյն միջոցը յարմար չէր յաղթութիւն ստունալու, որովհետեւ ճիշդան ատեննն էր՝ երբ որ Նարուէնն իր բոլոր զօրութիւնը Սպանիա թափած էր։ Ռւատի եւ իրենք ալ տեղի տալու ստիպուած էին Գաղղիացւոց առաւել զօրութեան առջեւը, եւ գոլուննա քաղաքին քով արուած ճակատին մէջ (1809, Յունու. 16) յիշեալ հրամանատարը կորսրնցընելէն ետեւ, հազիւ կրցեր էին նաև մտնել։ Բայց անկից երկու օր յառաջ Անդղիացիք Սպանիական ազգին հետ պաշտպանողական ու յարձակողական դաշնաւորութիւն բրած էին (Յունու. 14), ան պայմանաւոր իրարու փոփոխ օդնութիւն ընեն, եւ ուրիշ կերպ հաշտութիւն չընեն՝ բայց եթէ երկուքը մէկտեզ։ Առաջ Քրիստոնացիք սկսան Եւրոպական իրողութեանց՝ նաեւ յամաք երկրին վրայ մասնակից բլալ, եւ Պիւրեննեան թերակղզւոյն մէջ իրենց համար պատերազմի ընդարձակ դաշտ մը բացուեցաւ, որոն վրայ յուցուցին թէ յա-

Տաքային պատերազմներու մէջ ալ՝ իրենց քաջութիւնը ծովային պատերազմներու մէջ ունեցած քաջութենէն վար շիննար։ Առ դաշտին վրայ երեւցաւ իրենց ԺԹ. դարուն Մարլպրըն՝ Ուելլինկդընի դուքսը, որն որ (Գոլիք Ուելլիք կոմսին՝ Մասնինկդընի թերակոմսին երրորդ որդին ըլլալով) նոյն ատեն Արքը Արթուր Ուելլիք կը կոչուեր։ Թէեւ Պիւրեննեան թերակղզւոյն վրայ պատերազմը երբեք չդադրեցաւ. ի վերայ այսր ամենայնի իր կատարեալ ընդարձակութիւնն ընդունեցաւ, երբ որ Կաբորէնն Ալիէննայի դաշտմբ՝ Աւարիայի հետ ունեցած պատերազմը լմբնցընելով (202), իր բոլոր զօրութիւնը նորէն ան կողմերը թափեց, որով եւ պատերազմը բովանդակ թերակղզւոյն վրայ տարածեցաւ։ Ստոյգ է երկրին բոլոր ժողովուրդը Բրիտանացւոց հետ միացած ըլլալով, երկու կողմանը գրեթէ հաւասար զօրութիւն կ'ունենային. բայց Ապանիացւոց նախանձովն ու ներքին միաբանութեան պակասութեամբն անանկ գժուարութիւններ կը ծագէին, որոնց յաղթելը՝ Անգլիական դիւցազնին գրեթէ այնչափ պարծանք կը պատճառէ, որչափ թշնամիները յաղթել։

**194.** Պատերազմին զիխաւոր գէպքերն ու Գաղղիական զօրաց նեղութիւնները։ Ի՞որդուկալի մէջ առաւ Ուելլինկդըն Բրիտանական բանակին հրամանատարութիւնը (1809, Ապր. 22), որ բանակին գլխաւոր մէկ մասը կը կացուցանէր Հաննովերցիներէն կազմուած Գերմանական լեգէննը. առկից զատ՝ Բորդուկալցիներու գունդ մ'ալ կազմուած էր՝ Պերեսավրը զօրապետին տակ, որն որ նոյնպէս Ուելլինկդընի գրսին հրամանատարութեան տակ էր։ Արդ նոյն հրամանատարը Գաղղիացիները Բորդուկալէն մերժելէն ետեւ (Մայ.), իր բանակաը Ապանիա անցաւ եւ Ալմարազի քայլ գուգաւ Ապանիայի զօրապետին զօրացը հետ միացաւ, անանկ որ իր բոլոր բանակը 60,000ի կը հասնէր։ Ասոնց ու Ապանիացւոց ուրիշ մասնական գնդերուն գէմ, Գաղղիացիք բոլոր Ապանիայի մէջ բաժնուած 160,000ի

շափ զօրք ունեին, Սուի, “Նէյի, Վիդդորի, Մորգիեի, կուզին Աէն Աիրի, Օժբրոյի պէս անուանի զօրտպետաց տակ, որոնց վրայ ետքէն աւելցան Սուշէ, Մասենա, Մարմն, Մագտունալ, Ժաւրտան եւ այլն: Ուելլինկդընի զքսին Սպանիայի մէջ գործած առաջին նշանաւոր գործքն եղաւ Դալաւերայի երկու օրուան ճակատը (Յուլ. 27—28), որուն մէջ Գաղղիացիք 10.000ի շափ մարդ կորսրնցացին, եւ յաղթութիւնը՝ սաստիկ կուռէ ետեւ՝ դաշնաւորաց մեաց, թէպէտ եւ Գաղղիացիք անձանց կը սեպհականնեն: Բայց Ուելլինկդըն նոյն յաղթութենէն օգուատ չկրցաւ քաղել, որովհետեւ Սպանիացւոց անկիրթ զօրքերէն եւ անմիաբան ու նախանձու մեծերէն երեւելի օգնութիւն մը շընդունելով, ստիպեցաւ Դայցիէն անդին անցնիլ (Օգոստ. 5): Ասոր վրայ Գաղղիացիք Սպանիացւոց գէմ քանի մը յաղթութիւններ րրին, որոնց զիւաւորներն են Օգդանայի քով (Նոյ. 19) ու Սալամանգայի մօտ (Նոյ. 28) եղածները. եւ ընդհանրապէս կրնայ բսուիլ որ նոյն աարին զրեթէ ամէն կողմէ իրենք յաղթող կ'ըլլային: Երկրորդ աարին (1810) Կաբոլէն արտաքոյ կարդի ջանք բրաւ իր իշխանութիւնը հաստատելու. Գաղղիական, Խոալական, Լեհ ու Ռենական գաշնակցութեան զօրքեր Պիւրենեան թերակղին կ'ողողէին, որոնց ամենուն թիւը 300.000 կ'ելլէր: Ասոնք վերոյիշեալ անուանի զօրապետներուն հրամանատարութեան տակ՝ անհնարին մեծ գժուարութիւններու յաղթելով ու զիւցաղնական քաջութեան գործքեր գործելով՝ Սպանիայի այլեւայլ գաւառները բռնեցին, որով եւ Գաղղիացւոց պատերազմական համբաւը խիստ բարձրացուցին: Բայց իրենց աս յաղթութիւնները՝ կարծես թէ իրենց գէմ եղած ատելութիւնը սաստիացրնելու կը ծառայէին: Սպանիացւոց պղտիկ կուբուներն երթալով աւելի կը կարգաւորուեին ու կը սաստիանային. եւ բնչպէս կրնային Գաղղիացւոց քաջութիւնն ու ճարտարաւթիւնը զիրենք պաշտպանել սիսակալ Սպանիացւոց կատաղութենէն

ու գաղտնի ուզմանութիւններէն, որոնք ամէն միջոց՝ մինչեւ թշնամի իսկ, որն որ առ պատերազմին մէջ շատ գործք գործեց, իր գործածէնին իրենց թշնամացը դէմ: Ասանկով Նարուէնին պատերազմի վարժ զօրքերուն՝ Սպանիայի տոշորող արեւուն տակ, պատերազմի գաշտերուն վրայ, անանցանելի լերանց ու անհնատոց անդնդոց մէջ, պաշարումներու եւ յարձակումներու աւեն գործած դիւցազնական քաջութիւնները բաւական չեն կրնար ըլլալ երկրին բոլորովին տիրելու:

**195.** Դարձեալ Գաղղիացւոց առաւելութիւններն ու նպյներուն գրեթէ վախճանազուրկ ըլլալը: Եւ այս միջոցին Մասենա սպարապետը Բորգուկալի մէջ Անգղիացւոց դէմ արշաւանք մը սկսու (1810, Մայ.), եւ քանի մ'ամսուան մէջ մէկ քանի երեւելի սահմանաբերդ երու աիրեց: Բայց Պատագոյի ճակատը կորորնցընելէն (Սևառ. 27) ու Դայցի քով ամուր գիրք մը բռնող Անգղիացւոց դիմացը բոլոր ձմեռ բանակելէն ետեւ, կերտակրոյ պակասութենէն ու Հիւանդութենէն տկարացած զօրքովը ստիպեցաւ ետ գառնալ (1811, Մարտ), եւ Ֆուենդէ ա՛ Օնորոյի երկքօրեայ ճակատն ալ որ կորորնցոց (Մայ. 3—5), ալ մինչեւ Սալտմանդա փախառ, որով եւ առ երրորդ անգամ Բորգուկալ Գաղղիացիներէն մաքրուեցաւ: Առոր հակառակ Սպանիայի մէջ Գաղղիացիք մեծ յաղթութիւններ բռին եւ զանազան ամուր աեղերու տիրեցին, որոնց մէջ երկու գիրաց ալ ցուցուած քաջանթեան կողմանէ երեւելի են Դարրակունայի յարձակմամբ առնուիլը (Յունիս 28), եւ Մուրմիւտրոյի ճակատին մէջ ովէք ու Օտոնէլ զօրսապեաններուն շարաշար յաղթուելէն եաբը (Հոկտ. 25), Վալենսիայի անձնատուր ըլլալը (1812, Յունիս. 9): Սակայն նոյն ատենները Ուելլինկղընի գոքոր Սպանիայի մէջ նորէն յառաջ խաղալով, Սիւիտատ Ռուտրիկոյ (Յունիս. 16), Պատախով (Ապր. 16) ու Սալտմանդա (Յունիս 28) առաւ, եւ նոյն վերջին քաղաքին մօտ Մարմնն սպարապետին դէմ Լոս Արարիլէսի

ճակատը վաստրկեցաւ (Յուլ. 22): Առօր հետեւութիւնն եղաւ Գաղղիացւոց Գատիքսի պաշարումը վերցրնելը, ուր յամաք երկրէն հալածուելով՝ եկած ապաստանած էր Սեւիլեայի կենդրոնական մասնաժողովը եւ հոն Գաղղիացիներէն պաշարուած, հարաւային Սպանիայէն քաշուիլը, եւ Յովուէփ թագաւորին՝ մայրաքաղաքէն փախչիլը: Աւելլինկղընի դուքսը այն մայրաքաղաքն իր մաւոքն ըրաւ (Օգոստ. 12), եւ քիչ մը ետքը բոլոր Սպանիական բանակներուն հրամանատար անուանեցաւ այն արտաքոյ կարգի Գորդէզէն (Սեպտ. 25), զորն որ կեզրոնական մասնաժողովոյն տեղ դրուած հինգ հոգւով իննամապետութիւնը Գատիքսի մէջ գումարած էր, եւ որն որ շուտ մ'ինք իրեն վեհապետութիւն առած էր (1810, Սեպտ. 24): Բայց դարձեալ Աւելլինկղընի դքսին աս ստացած տռաւելութիւնը կարճժամանակեայ եղաւ. շուտ մը ստիպուեցաւ Պուրկոսի պաշարումը վերցընել (1812, Հոկտ. 11) եւ Բորդուկալ քաշուիլ. իսկ Գաղղիացիք եւ Յովուէփ թագաւորը նորէն Մատրիտ մտան (Նոյ. 1): Աս կերպով առաւելութիւնն ընդհանրապէս Գաղղիացւոց կողմն էր. բայց պատերազմը չէր կրնար վերջանալ, վասնզի իրենց ձեռքն եղող տեղերուն ալ տէր չէին, ուր ամէն դիաց անթիւ անհամար թշնամիներէ պաշարուած էին, որոնք ձեռքերնէն եկած չարիքն իրենց կը հասցընէին: Պարապ տեղ նոր զօրքեր կու գային. ըստ մասին կերակրոյ պակասութենէն ու հիւանդութենէ, ըստ մասին թշնամեաց ձեռքով՝ Սպանիայի մէջ իրենց գերեզմանը կը դանէին: — Հսու պէտք է որ նոյն միջոցին պատահած ուրիշ երեւելի դէպքերը տեսնենք, զորոնք զանց ըրինք պատմել՝ Պիւրենեան թերակղզւոյն իրողութեանց պատմութեան թելը չկարելու համար:

## ¶.

Չորրորդ Աւատրիական պատերազմ՝ գուգընթաց և հետեւորդ դէպքերով (1809—1812) :

**196.** Աս պատերազմին պատճառները : Ի՞րեղ-պուրիկի խաղաղութենէն ետեւ (161), Աւատրիա շատ անգամ նախատուած ու վնասուած էր, միանգամայն մինչեւ նոյն ժամանակ կրած վնասներէն մեծագոյն վնաս-ներ ընելու վտանգի մէջ կը գտնուէր: Պէտք եղած էր լուսութեամբ տեսնել Նաբոլէոնին՝ Գերմանիայի վերին իշխանութիւնն իրեն սեպհականելը, զՊրուշ յետին նուաստութեան հասցընելը, Ռուսիայի հետ անձկու-թեամբ կապուիլը, Բորդուկալ ու Սպանիա իր լծոյն տակ խոփթելու ջանալը, վերջապէս զինքը չորս կողմանէ թշնամիներով պաշարելը, ինչպէս էին Ռենական դա-շնակցութիւնը, Խուալիայի թագաւորութիւնն ու Դաղ-մատիա, Ռուսիա ու Վարսաւիայի դքսութիւնը: Ասոնց վրայ աւելցաւ հաւատարիմ Դիրոլի կորուստը, եւ Աւ-տրիական իշխանաց կրած վնասներուն՝ վերոյիշեալ խա-ղաղութեան դաշնաց պայմաններուն (161, 6) գէմ՝ հատուցում շըլալը, վերջապէս զինուորական ճամբու-մբ պահանջումը: Աւատրիա՝ իր ըրած կորուստներէն շարաշար տկարացած ըլլալով, առ ամէն զըկանաց կը համբերէր: Բայց համոզուելով թէ յարմար առիթն որ գայ, Դիլափի խաղաղութեան ատեն՝ Պրուշին գլուխն եկածը (175) իրեն ալ պիտի հանդիպի, եւ գուշակե-լով որ Կարոլէոն Պիւրենեան թերակղղին զափելուն պէս, իր յաղթող զէնքերն իրեն գէմ պիտի դարձնէ, միացը դրաւ որ իր անկախութիւնը պահելու համար ա-ղէկ զինուորական պատրաստութիւններ տեսնէ: Եւ ի հարկին նաեւ պատերազմի ելլէ: Բայց աս իր ընելու շրրորդ պատերազմին պատճառը՝ պէտք չէ այնշափ իր պատերազմի յայտարարութեան մէջ Նաբոլէոնին գէմ յառաջ բերուած ամբաստանութիւններուն մէջ փրն-

տուել, որչափ Եւրոպայի քնոդհանուր վիճակին մէջ : Իրօք ալ ժամանակին պարագաներն Աւստրիայի առ ձեռնարկութեան խիստ յարմաք կ'երեւային, որովհետեւ Նարուլէան իր զօրութեան մեծ մասը Պիուրենեան թերակղցւոյն վրայ զբաղեցրնելու ստիպուած էր. յամպային գրութեամբ վաճառականութեան գրուած կապանքներուն պատճուառաւ՝ ամէն կողմ իրեն գէմ մեծ տհաճութիւն ու սաստիկ գրգռութիւն կը ափրէր. Գերմանիայի մէջ օգիները գրգռուած էին, եւ ակնկալութիւն կար որ օրինակ մը տրուած ատեն՝ զսպուած ազգերն իրենց անկախութեան համար ուղի կ'ելլեն: Բայց շուտ մ'երեւցաւ որ այս ամենայն հաշիւները սխալ են եղեր. Նարուլէան իր ամէն բան բովանդակով մոքավին ու ձեռքն անեցած ընդարձակ եւ գրեթէ անոպառ միջոցներով երկու տեղ ալ կրնար միանգամայն պատերազմ ընել. իր անյաղթելի ըլլալուն համարումն ու ամենուն սրաբն մէջ ձգած վախր տակաւին այնչափ հաստատուն էին, որ ոչ ոք համարձակեցաւ ուոր ելլել ու Աւստրիայի հետ միանալ: Ասոր համար ալ պատերազմին ելքն աս վերջին տէրութեան անյաջող եղաւ: Ի վերայ այսոր ամենայնի ինք առ պարծանքը կ'ունենայ որ անկախութեան ու բնքնակացութեան պատերազմը ցամաք երկրին ամէն տէրութիւններէն աւելի յարատեւութեամբ յառաջ տարաւ:

**197.** Պատերազմի պատրաստութիւն ու հրատարակում: Արգէն Պրուսիական - Ռուսական պատերազմին ատենը (1807) Աւստրիա Բոհեմիայի ու Կալիցիայի մէջ ամուր դիբը մը բռնած էր, բայց առանց իր չեղոքութեան վեաս հացընելու. իսկ բռն իր պատրաստութիւնները Պիուրենեան պատերազմին ժամանակը սկսու: Չէ թէ միայն բանակներեւելապէս բազմացոց, հապա հրաման ալ հանեց որ բոլոր տէրութեան երկիրներուն մէջ (300.000ի չափ) մարզիկ զօբքեր<sup>1</sup> ժողովին (1808, Մարտ 12), միանգամայն (60.000ի) պահես-

<sup>1</sup> Landwehr.

աի գունդ մը հանեց։ Հունգարիայի խորհրդանոցը զօրաժողով ընելու հաւանութիւն տուաւ, նոյնպէս ուրիշ ազգերուն մէջ ալ մեծ եռանդ վառեցաւ։ Սպանիայի օրինակն ամեն կողմ մեծ ազդեցութիւն էրնէր։ Կարուկոն աս պատրաստութիւնները տեսնելով, քանի մը հեղ Ալիէննայի արքունեաց նոյն նկատմամբ ապառնալից հարցումները բրաւ, եւ Ուենական գաշնակցութեան իշխաններուն հրամայեց որ բոտ գաշանց իրենց տալու զօրքերը պատրաստեն։ Թէպէտ Էրֆուրդի արքայաժողովյն ատենն (191) անանկ երեւցաւ որ Կարուկոնին և Աւստրիայի մէջ եղած յառաջուան բարեկամական յարաբերութիւնները նորոգուեցան, մինչեւ նաեւ Ուենական գաշնակցութեան իշխաններուն հրամանն արուեցաւ բրած պատրաստութիւններնին գագրեցրնելու (Հոկտ. 12)։ բայց անվատահութեան պատճառներն անանկ խորունկ հիմնուած եւ ժամանակին պարագաներն այնպէս ստիպողական էին, որ անկարելի էր թէ տեւական խաղաղութիւն բլար։ Մանաւանդ որ Փրանկիխակոս Ա.ին իր Էրֆուրդ խաւրած դեսպանին ձեռքբն առ Կարուկոն գրած թղթին, աս վերջնոյն տուած պատասխանը (Հոկտ. 14) շատ յարմար չէր զԱւստրիա հանդարտեցրնելու։ Անոր համար պատրաստութիւնները փակթով յառաջ տարաւ, որուն վրայ Կարուկոն Սպանիայէն՝ Ուենական գաշնակցութեան իշխաններուն զօրքերնին պատրաստելու նորէն հրաման խաւրելէն ետեւ, երկրորդ տարւոյն սկիզբը Փարիզ դարձաւ (192), պատերազմ սկսելու պատրաստութիւն տեսաւ, իր դեսպանը Ալիէննայէն ետ կանչեց (1809, Փետր. 28), եւ Աւստրիայի հրաման խաւրեց որ անմիջապէս բանակները լուծէ ու ժողովուրդը դինելը գագրեցրնէ։ Աւստրիայի կողմանէ ասոր պատախան արուեցաւ (Մարտ 27) Կարուկոնին նոյն տէրութեան գէմ ուղղակի կամ միջնորդաբար գործած զրկանկքներն ու անիրաւութիւնները յառաջ բերելով, որմէ քիչ մը եաբը Գաղղիայի դէմ յայտնապէտ պատերազմ հրատարակուեցաւ (Ապր. 15)։

**198.** Երկու կողմանց վիճակն ու զինուորական զօրութիւնը : Խնձորէտ ասանկով աս պատերազմը մէկ գիաց Աւատրիայի կողմանէ յարձակողական պատերազմ էր, որն որ նոյն միջոցին Նաբոլէոնին շատ անյարմար եկաւ . սակայն եւ այնպէս արդար ու պատռաւոր պատերազմ էր, որովհետեւ ուրիշ նպատակ չունէր՝ բայց եթէ անկախ տերութեան մը գրուած խիստ շրջթաները խորտակել ու աւելի խստագոյն շղթաներու դրուիլը խափանել : Ժողովուրդը աս բանս իմացան եւ թէեւ Աւատրիային՝ Գերմանացւոց ըրած հրաւերը, միայն Դիրոլի մէջ գործնական աղէկ ընդունելութիւն գտաւ, ուր ժողովուրդը Հռվերին եւ ուրիշներուն առաջնորդութեամբը ոտք ելաւ . ի վերայ այսր ամենայնի ուրիշ տեղեր ալ շարժումներ դիպեցան, որոնցմէ թէ Նաբոլէոն եւ թէ իրմէ պաշտպանեալ իշխանք սկսան վախի մէջ իյնալ : Բայց որչափ որ ալ Աւատրիայի պատրաստութիւնները նպատակին յարմար էին, որչափ որ ալ իր ժողովրդոց ու զօրաց եռանդը մէծ էր, սակայն շատ վտանգաւոր դրից մէջ կը գտնուէր : Ցամաք երկրէն բաժնուած Անգլիայի հետ կապուիլը գրեթէ անկարելի էր եւ անոր միակողմանի ձեռնարկութիւններն իրեն օգուտ չունէին : Պրուշ ինկած ու գրեթէ անկենդան մնացած էր : Ռաւսիա՝ իր հին գաշնաւորը՝ նոյն ատեն իրրեւ թշնամի մըն էր : Այսպէս առանձին մնալը բաւական չէ, գրեթէ ամէն կողմէն թշնամիներէ պաշարուած էր : Իր լեհ չական գաւառներուն՝ Վարսաւիայի գքսութեան սահմանակից ըլլալն իրեն մէծ հոգ կը պատճառէր : Խոկ յառաջագոյն իր առաջնորդութեան տակ եղող Գերմանիայի տեղ, նոյն ժամանակ Ռենական գաշնակցութիւնն իր ամենէն վտանգաւոր թշնամին եղած էր : Իրօք ալ Նաբոլէոն՝ որն որ իր սեպհական զօրքերուն մէծ մասը Ապանիա թողուցած էր, իր յցար գլխաւորաբար առ Ռենական գաշնակցութեան վրայ գրած էր : Ասանկով նոյն անգամ ալ Գերմանիա ան աղէտալի տեսիլը տեսաւ, որ իր զաւկըներն իրար

կը ջարգեին։ — Պատերազմը սկսած առեն՝ Կարոլէոն հարաւային Գերմանիայի մէջ 150.000ի բանակ մ'ունէր, որն որ ըստ մեծի մասին Պատերազմիներէ, Ախորդեմպերկցիներէ ու Լեհերէ կազմուած էր, բայց բոլոր Գերմանացիք գաղղիացի հրամանատարաց տակ էին. առնց վրայ ետքէն աւելցան իր անձնապահները, Սաքսոնիացիք ու գաղղիական գունդ մը, որով նոյն բանակը 200.000ի հառաւ։ Իսկ Խտալիայի մէջ 70.000 գաղղիական ու Խտալիան զօրք ունէր, բայց ասդին անդին ցրուած։ Ասնցմէ զատ Վարսաւիայի դքսութեան մէջ 20.000 շարժական զօրք կար։ Նոյներուն դիմացն Աւստրիայի զինուորական զօրութիւնն առ էր։ Կարոլոս արքիդուքտն ինն զետին քով կը կենար Պատերայի գէմ շուրջ 200.000ի գլխաւոր բանակաւ, Յովհաննէս արքիդուքտն Խտալիայի մէջ 80.000ի շափ զօրքով, իսկ Փերգինանդ արքիդուքտը 36.000 զօրքով Վարսաւիայի գէմ որոշուած էր։

**199.** Պատերազմին սկիզբը։ Վիէննայի առնուիլն ու Ասրեռնի ճակատը։ Պատերազմը սկսաւ Աւստրիացւոց երեք բանակներէն ամէն մէկին իրեն համար որոշեալ կողմերը յարձակելովը (1809, Ապր. 9, 10), եւ գլխաւոր բանակին՝ Պատերայի Միւնիք մայրաքաղաքն առնելովը (Ապր. 16)։ Բայց առաջին ճակատներով պատերազմին ելքն որոշուեցաւ։ Կարոլէոնի գրւխաւոր բանակը, որուն մէջ նոյն ինքնակալն անձամբ կը գտնուէր, Ավենսապերկի (Ապր. 20), Լանտսոհուդի (Ապր. 21) ու Էքմիւլի (Ապր. 22) քով կարոլոս արքիդքովին զօրքերը յարձեց եւ առնց տիրած Ուեկենսապարկ քաղաքը յարձակմամբ առաւ (Ապր. 23)։ Աս քիչ օրուան ճակատներով՝ ինչպէս ըսինք՝ պատերազմին ելքն որոշուեցաւ։ Աւստրիացիք թէեւ քաջութեամբ պատերազմեցան, բայց Կարոլէոնին զօրաց առջեւը շկրնալով դիմանալ, ստիպեցան Դանուբին վրայէն ետ գառնալ։ Կարոլէոն իրենց ետեւէն իյնալով՝ Աւստրիա մտաւ ու սկսաւ յառաջ քալել, այնպէս որ քիչ օրուան մէջ

Ալիքնեայի առջևոր հաստ (Մայ. 10): Քաղաքացիք կ'ուզեին գէմ գնել. բայց Նարոլէնն սաստիկ գնդակուծելով եւ մայրաքաղաքը քանի մը աեղեն կրակ առնելով, երեք օր վերջը անձնատուր եղան (Մայ. 12): Ալիքնեա առնելուն պէս նոյն կայսրը նախ հրաման հանեց օր բոլոր Աւատրիական մարզիները լուծուին, չհնազանգող պաշտօնակալներուն՝ ընչից կորուստ ու մահ սպառնալով (Մայ. 14). Երկրորդ օրն ալ Հունգարացւոց յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ զիրենք կը յորդորէր օր նոր թագաւոր մը ընտրեն: Բայց այս հրամաններն ու յայտարարութիւններն ազգեցութիւն չըրին, մանաւանդ թէ նոյն իսկ Ալիքնեայի առնուելովը Աւատրիայի բախտն որոշուած չէր կրնար սեպուիլ, որովհետեւ Դանուբին քովը կարուս արքիդքուին բանակը կը կենար, զորն օր յաղթելու էր: Նարոլէնն աս բանիս ձեռք զարկաւ. բայց իր ակնկալութեան չկրցաւ համնիլ: Ալան զի թէպէտ եւ կրնայ ըսուիլ օր նոյն տեղը տրուած Ասրեռնի (Էսլինկէնի) նշանաւոր ու արինահեղ ճակատն անորոշ մնաց (Մայ. 21 ու 22): բայց օրովհետեւ գաղղիացիք եւ գառնալու ստիպեցան եւ խիստ շատ մարդ կորաբնցուցին, որոնց մէջ էր Լան՝ քաջ սպարապետը, անոր համար յաղթութիւնն Աւատրիացւոց սեպուեցաւ, որով եւ Նարոլէնին անյաղթ ըլլարուն համարումն աս առաջին անգամ աւրուեցաւ եւ զըսպուած աղջերը սկսան ակնկալութիւն ունենալ:

**200.** Խտալիայի և Հունգարիայի պատերազմական գէպքերը: Վակրամի մակատն ու Ծնայմի զինագաղաքարը: Հասարակօրէն անաննկ կը համարուի օր Աւատրիացիք աս յաղթութեամբ կամ առաւելութեամբ իրենց ձեռքն անցած յարմար առիթը չգործածելով, Նարոլէնին ժամանակ թող տուին ոգի առնելու եւ նորէն զօրանալու: Որչափ օր ալ աս կարծիքը հիմնական սեպուի, ան ալ սատոյդ է օր նաև իրենց կորուստը մէծ էր, եւ կարուս արքիդքուին խտալիայէն եկող զօրաց կը սպասէր: Ինչու օր Յովհաննէո արքիդքուր, օրն օր

Աաշիլէի քով Խտալիայի Եւղինէսս փոխարքային յաղթած էր (Ապր. 12), ետքէն թշնամեաց առաւել զօրութենէն նեղի գալով եւ Պատիերայի մէջ Աւտարիայի դիմաւոր բանակին գլուխն եկած գժբախտութիւնները (199) լոելով, Հունգարիայի վրայէն գէպ ի մայրաքաղաքը կը յառաջանար : Աակայն նոյն փոխարքայն իր ետեւէն իշխալով եւ Մարմնն ալ Պաղմատիայէն իր գիմայն ելլերով, չկրցաւնպատակին համնիլ : Ճամբան՝ թէ Խտառալիա եւ թէ Հունգարիա՝ տրուած ճակատներուն մէջ ամենէն նշանաւորն է Ռատապի ճակատամարտը (Յունիս 14), որուն մէջ Եւղինէսս Յովհաննէս արքիդքսին եւ Հունգարիայի փոխարքայ Յովհան արքիդքսին գէմ որոշէ յաղթութիւն մ'ընելէն ետեւ, եկաւ Կարոլէսնի դիմաւոր բանակին հետ միացաւ : Խոկ նոյն կայսրը, որն որ Ասբենի ճակատէն ետեւ Պանուրի մէջ Լոպաւ կրղղին քաշուած ու ամրացած էր, եւ նոյն գետն անցնելու սասափի պատրաստութիւն կը տեսնէր, Յովհաննէս արքիդքսին գալն արգելելու համար՝ Բրեզպուրի քաղաքը ոկոսաւ գնդակոծել տալ (Յունիս 28), ուր Ռատապի պարտութենէն ետեւ . քաշուած էր նոյն արքիդքսը : Այսպէսով ամենայն ինչ կարգի գրած ըլլալով, ուղեց Պանուրն անցնիլ . ինք **180.000**ի բանակ մ'ունէր, խոկ Կարոլոս արքիդքսը՝ **137.000**ի : Աս գործողութիւնը յաջողութեամբ գլուխ հանելէն ետեւ (Յուլ. 4), Վակրամի մահաբեր ճակատը տուաւ, որն որ երկու որ տեւեց (Յուլ. 5 ու 6) եւ երկու կողման ալ գրեթէ հաւասար կորուստ պատճառեց . բայց Աւոտրիացիք թշնամեաց առաւել զօրութեան տեղի տալու սահիպուելով, մինչեւ Մորախայի Ծննայմ քաղաքը ես քաշուեցան : Հսն նորէն սկսան երկու բանակներն իրարու հետ զարնուիլ (Յուլ. 11) . բայց աակաւին ճակատին բախտը չորոշուած, լուր հասաւ թէ զինադադար եղեր է (Յուլ. 12) : Աս գահավէժ զինադադարը, որն որ գնաբոլէսն ազատեց հիւսիսային գերմանիայի շարժումներով եւ Դիլովի յեղափոխութեամբ յառաջ

և կած վտանգաւոր վիճակէն, բայս մեծի մասին պատճառեցաւ Ռուսաց Կալիցիա մանելէն, որոնք եկան միացան՝ Վարսաւիայէն եւս քաշուող Փերդինանդ արքիդքսին ետեւէն՝ Բռնիադովովովի հրամանատարութեամբը նոյն գաւառը յարձակող (Մայ.) Լեհաց հետ:

**201.** Դիրոլի յեղափոխութիւնն ու զապուխլը : Հիւսիսային Գերմանիայի շարժումները : Առ պէտք է որ խօսինք Դիրոլի յեղափոխութեան ու հիւսիսային Գերմանիայի շարժմանց վրայ : Խնչպէս յայտնի է Դիրոլ գաւառը, որուն ժողովուրդը վերջին աստիճանի հաւատարմութեամբ Աւստրիայի հետ կապուած էր, Բրեզպուրկի խաղաղութեան դաշինքով Պատիերայի տրուած էր (161)։ Առ բանին վրայ բնակիչներ խիստ տհաճեցան, եւ առ իրենց ահաճութիւնը սաստիկ աւելցաւ երկրին բաժանումներուն, վարչութեան ու դատաստաններու մէջ եղած փոփոխութիւններուն, իրենց հին սահմանադրութեան վերցուելուն, եւ մանաւանդ վրանին դրուած առաքերուն ու զինուոր տալու պարտաւորութեան համար։ ‘Նշն աժգոհութիւնն իրենց վրայ դրուած պաշտօնատարներուն անպատշաճ վարմունքովն այնչափ սաստկացած էր, որ Աւստրիայիք պատերազմի սկսելու ատեն՝ դիւրաւ կրցան զիրենք Պատիերացւոց ու Գալլիացւոց գէմ ոտք հանել։ Դիրոլցիք Աւստրիայի օգնութեան վրայ վատահելով, զէնք առին, եւ Սպանիացւոց նման՝ սկսան իրենց լեռներէն ու գահաւանդներէն՝ զիրենք զսպողներուն գէմ կռուիլ, իրենց ընչից ու կենաց իսկ կորուսար բանի տեղ չդնելով։ Իրենց առ աջնորդն էր Անդրէաս Հոֆէր պանդոկապետը, որն որ իր զօրութեան, քաջութեան, հայրենասիրութեան ու կրօնական եռանդեան համար իր հայրենակցաց առջեւը մեծ համարում տնէր։ Իր օրինակէն ու յորդորներէն գրգռուելով, բոլոր Դիրոլցիք ոտք ելան, եւ Աւստրիայէն օգնութիւն ընդունելով, ան սատիճանի զօրացան՝ մինչեւ Պատիերացւոց ու Գալլիացւոց գէմ արիւնահեղ կռիւներ կրնէին, եւ ստէպ-

սահեղ զիրենք խիստ նեղ կը խոթէին (1809, Ըպր. Մայ.): Նոյն իսկ Աւոտիացւոց ետ քաշուելէն ետեւ (Մայ. 19), Դիրոլցիք իրենց գործքը յառաջ տարին, մասնաւանդ թէ Ֆորարլպէրկցիք ու Սալցպուրկցիք ալ իրենց օրինակին հետեւեցան: Առաջիններն այնչափ յառաջադիմութիւն ըրբն՝ մինչեւ Խոսպուգ մայրաքաղաքը ձեռք անցուցին, Պատիերացիները Գերմանական Դիրոլէն ետ քաշուելու ստիպեցին եւ թշնամեաց երկու գնդեր անձնատուր ըլլալու բռնագատեցին: Անշուշտ իրենց հաստատութիւնը կատարեալ յաղթութեամբ կը պատականէր եւ իրենց հայրենիքը բոլորովին կ'ազատէին, թէ որ Շնայմի զինադադարը զիրենք անորոշութեան ու անվատահութեան մէջ ձգելով, ամենայն ինչ տակինովը չընէր: Աս կատարածն այնչափ աւելի հաւանական կ'երեւայ, որ Գաղղիացիք բուն Աւոտիական պատերազմը լմբնցրնելէն ու նոյն գաւառը սաստիկ շատ զօրք թափելէն ետեւ ալ, Դիրոլցիք իրենց պատերազմը տակաւին քաջութեամբ յառաջ տարին եւ քանի մ'ամիս ալ փոփոխ յաջողութեամբ կռուեցան (Նոյ.): Բայց վերջապէս Հովեր մատնութեամբ ձեռք անցնելով, Խոալիայի Եւղինէոս փոխարքային հրամանաւը Մանդուայի մէջ սպանուեցաւ (1810, Փետր. 20): — Իսկ հիւսիսային Գերմանիայի շարժմանքն ու գրգռութիւնը՝ թէպէտ մէկերկու մասնական դաւաճանութիւններով լմբնցաւ եւ ընդհանուր յեղափոխութեան չկրցաւ փոխութիւն ի վերայ այօր ամենայնի յայտնի ցոյց էր ժողովրդեան մէջ տիրող տհաճութեան եւ օտար իշխանութենէ ազատելու բաղձանքին: Առնցմավ Նարոլէնն տեսաւ թէ մոխրոյն տակ ծածկուած կրակ կայ եղեր, որն որ կրնար մէկէն բորբոքիլ եւ անանկ հրդեհ մը պատճառել, որուն մարին այնչափ աւելի գժուար կրնար ըլլալ, որչափ որ կրնար վախցուիլ թէ ընդհանուր ամէն կողմ պատէ: Բայց, ինչպէս ըսինք, Շնայմի զինադադարով՝ մեծ պատերազմէ մ'ազատելով, առ վտանգէն ալ գէթ առ ժամն պրծառ:

**202.** Վիէննայի խաղաղութեան դաշինքը :

Օնսայմի զինագաղաքէն ետեւ անանկ շուտով խաղաղութիւն չեղաւ, ինչպէս որ հասարակօրէն կ'ըլլար : Ես բանո կամ անկից յառաջ եկաւ որ Աւստրիա չէր ուզեր այնչափ դիւրաւ զիջանիլ եղած պահանջմանց, կամ կը յուսար որ Ռուսիա ալ բանակցութիւններուն մասնակից կ'ըլլայ, եւ կամ անկից՝ որ Նարուէն կ'ուզեր ատեն ունենալ Աւստրիայի գաւառներուն վրայ դրուած անհնարին պատերազմի տուրքերը ժողվելու, որովհետեւ կարելի չէր հոն ալ՝ Պրուշի հետ վարուածին պէս վարուիլ : Հազիւ երեք ամիս անցնելէն, բանակցութեանց տեղը՝ Հունգարիային Աիլեզիա փոխադրուելէն ու դեսպանները փոխուելէն վերջը, Վիէննայի խաղաղութեան գաշինքը դրուեցաւ (1809, Հոկտ. 14), այնպիսի պայմաններով՝ որոնցմէ աւելի նպաստաւոր կրնային ըլլալ Աւստրիայի համար անանկ պատուաւոր պատերազմէ մը ետքը : Նոյն գաշանց պայմաններն ասոնք էին, 1. Աւստրիա Նարուէնին տրամադրութեան տակ կը ձգէ, Ռեննական գաշնակցութեան իշխանաց տալու համար, Սալցպուրի՝ Պերկոդոլսկատէնի հետ, Խննի շրջանակին ու Հաւսրուզի շրջանակը (որն որ Պաւիերայի տրուեցաւ): 2. Նոյն իսկ Նարուէնի կը թողու Գարինթիայի Վիլլահիւան շրջանակը, բոլոր Գրանիա, Կորիցիայի կոմսութիւնը, Դրիենստի ու Մոնդեֆալդոնէի սահմանները, Խրուադաստանի կէսը՝ Հունգարիայի ծովեզրին ու Ֆրիուլի հետ, որոնք ամենը մէկտեղ՝ Նարուլէնի անքնոգմիջական իշխանութեան տակ զատ տէրութիւն մը կազմեցին ու Լիւրիկեան գաւառք կոչուեցան: 3. Սարսոնիայի թագաւորին՝ իբրեւ Վարսավիայի դքսին՝ բոլոր Արեւմտեան կալիցիա, եւ Ռուսիային՝ Արեւելեան կալիցիայի մէջ 400.000 հոգւով նահանգ մը: 4. Նարուէն կը խոստանայ որ Դիրուցոց ու Ֆորարլպէրկցոց կատարեալ թողութիւն տայ: 5. Աւստրիա խօսք կու տայ որ կատարելապէս ցամաքային դրութեան մէջ մանէ, եւ Անգլիայի հետ ունեցած ամէն կերպ

Հազորդակցութիւնները կտրէ: 6. Տեւառնական կարգին կարգապետութենէն կը հրաժարի (զօր կարգն որ Նաբողէնն քիչ մը ետքը ջնջուած հրատարակեց): 7. Բորդուկալի, Սպանիայի ու Խոտալիայի մէջ անկէ ետեւ ըլլալու փափոխութիւնները կ'ընդունի: 8. Գաղղիայի դաշնակից տէրութիւնք առ խազազութեան դաշանց մէջ բովանդակուած կը սեպուին, եւ Նաբողէնն Աւտորիայի մնացեալ գաւառներուն պահպանութեան համար երաշխաւոր կ'ըլլայ: — Որոսիայի հետ եղած պատերազմն ըստ ինքեան դադրեցաւ:

**203.** Վիէննայի խազազութեան դաշանց Աւտորիայի համար ունեցած հետեւութիւնը: Նոյն տէրութեան ու Դրան վիճակը: Վիէննայի խազազութեան դաշնիքը՝ Աւտորիայի միապետութենէն նորէն երկու հազար քառակուսի մղոնէն աւելի երկիր ու երեքուկես միլիոնի շափ բնակիչ յափշտակած էր. եւ յայտնի կը տեսնուէր որ ուրիշ ասոր նման մրրիկ մը բաւական էր բոլորովին կործանելու կամ զանազան տէրութիւններու բաժնելու: Նաբողէննին առ Հունգարացիս հանած յայտարարութիւնը, Լիւրիկեան գաւառաց՝ իբրեւ զատ տէրութիւն կանգնուիլը, Վարսաւիայի դքսութեան՝ կալիցիայի կիսովը մեծնալը, որն որ Ռուսիայի ալ մտածմանք կը պատճառէր, այս ամենայն՝ կ'ըսենք՝ յիշեալ կարծիքն ըստ ինքեան կ'արդարացընէ, որչափ որ քաղաքագիտութիւնը՝ ապագայն ըստ ներկային հաշուելով՝ նոյն ապագային վրայ դատաստան կրնայ ընել նէ: Աւտորիա նոյն ատեն ծովէն բոլորովին բաժնուած ու իր նախապարիսայն եղող Ալպեան լեռներէն զըկուած ըլլալով, սահմանները չէ թէ միայն բաց՝ հապա հարաւէն, արեւմուտքէն ու հիւսիսէն թէ քաղաքականորէն եւ թէ զինուօրականօրէն պաշարուած ըլլալով, միանգամայն ելեւմուտքն ալ խիստ խառնաշփոթ վիճակի մէջ գտնուելով, ինչ բանի վրայ կրնար ակնկալութիւն ունենալ բաց եթէ իր ժողովրդոց հաւատարմութեան: — Թէ Վիէննայի խազազութեան դաշնիքը

դրուելու ատեն՝ Օսմանեան տէրութեան ապագային համար ալ պատրաստութիւն մը կար, ասոր վրայ կարծես թէ ոչ ոք կը տարակուելը. ինչու որ նոյնով անանկ վիճակի մը մէջ դրուած էր, որ մարդկօրէն հաշիւներուն նայելով՝ երկայն ատեն դիմանալն անկարելի էր: Լիւրիկեան գաւառաց կանգնուելով՝ Օսմանեան տէրութիւնը Գաղղիայի բոլորովին սահմանակից զրացի կ'ըլլար, թէ տակաւին ապստամբութեան մէջ գտնուազ Սերուիա գաւառին (177) եւ թէ Յունաստանի կողմանէ: Վասն զի նոյն Լիւրիկեան գաւառաց վրայ աւելցան (1810) Քրեզպուրկի խաղաղութեան գաշինքով Աւստրիայէն առնուած ու խուլիայի թագաւորութեան հետ միացած Գաղմատիա (161, 2), նոյնպէս Գաղղիացւոց բռնած Ռակուզա (1806, Մայ. 27) ու Գագգարոյ, եւ գարձեալ յառաջադցյն Ռուսիային՝ Գաղղիայի թող տուած Յոնիական կղզիները (1807, Օգոստ. 9), որոնցմէ միայն պղտիկներն Ընդզիացիք կրցեր էին ձեռք անցրնել (1809, Հոկտ.) եւ ոչ թէ ամսւը Գործու կղզին:

**204.** Հռոմի տէրութիւնն ու Նարոլընին նոյն երկիրները յափշտակելու գրգիռները: Ամենուն մատգրութեան նիւթ եղող Աւստրիական պատերազմին ատենը՝ Նարոլընին յարմար երեւցաւ ան հարուածն ալ տալու, զորն որ շատոնց պատրաստած էր, բայց նուիրական բանի մը ձեռք գոյցընելէն յառաջ ամէն մարդուն հասարակօրէն ունեցած վախովը՝ մինչեւ նոյն ժամանակ չէր համարձակած գլուխ հանել: Թէեւ արդէն ամէնըրը վարժած էին վեհապետներուն իրենց գահերէն վար առնուելուն, թէեւ շատոնց եկեղեցւոյ աւարառութիւնները հասարակ բան մ'եղած էին. ի վերայ այսր ամենայնի եկեղեցւոյ գլուխն իր իշխանական գահէն մերժելը՝ սարսափ պատճառելու գործողութիւն մըն էր, որովհետեւ միայն մեծ եղեռնագործութեամբ մը կրնար գլուխ տարուիլ: Սակայն երկու պատճառք կային, որոնք զնարովէնն իրը թէ կը բանագատէին՝ ամէն նկատմունք ուրիշ տակ առնելով՝ ասոր ալ ձեռք

զարնելու : Մ'օր Հռոմի անուան հետ քաղաքական նկատմամբ անանկ բարձր գաղափարներ կապուած էին, որ Եւրոպայի վրայ ընդհանուր իշխանութիւն չեր կրնար ձեռք բերուիլ առանց նոյնին ալ տիրելու : Երկրորդ՝ Նաբոլէսն գիտնալով թէ եկեղեցականք ժողովրդոց վրայ ինչ աստիճանի մեծ ազգեցութիւն կ'ընեն, որուն փորձն առաւելապէս Սպանիայի մէջ կը տեսնէր, որ ժողովրդեան գիմագրութեան գլխաւոր գրգիռներէն մէկն էին եկեղեցականք, կ'ուզէր քահանայապետն իր կամացը գերի ընելով, զինքն իբրեւ չնչին գործիք՝ իր տիեզերական իշխանութեան հասնելու նպատակին գործածել : Եւ թէպէտ նոյն Սպանիայի օրինակը պէտք էր զինքը համոզել որ ասանկ նուիրական հիմնարկութեան մը բռնաբարութիւն ընելը՝ իրեն ինչչափ վտանգաւոր կրնայ ըլլալ . բայց իր բոլոր ուղածներն ամէն կերպ միջացներով գլուխ հանելու վարժող մարդը՝ ինչպէս կրնար ասանկ գժուարութեան մ'առջեւ վարանիլ : Անոր համար բազմաթիւ բռնաւորական գործքերէ ետեւ, վերջապէս Ալիէննայէն վճիռ հանեց, որ եկեղեցւոյ կամ Հռոմի աէրութեան երկիրները Գաղղիայի հետ միանան (1809, Մայ. 17) : Բայց մենք պէտք է որ նոյն վճռոյն նախընթաց եղող եւ նոյնք պատրաստող գէպքերը պատմենք :

**205.** Նաբոլէսնին Հռոմի գէմ գործած բռնութիւններն ու ըրած պահանջումները : “Նաբոլէսն իրեն սկզբունքը գրած ըլլալով որ եկեղեցական իշխանութիւնը պէտք չէ ամենեւին ազգեցութիւն ունենալ աշխարհական իշխանութեան վրայ, հարկ էր որ ինք նոյն եկեղեցական իշխանութեան հետ շատ անգամ զարնուէր : Ասոր ոկիզր ըրած էր կրօնական գաշինքը գրուելուն պէս (145) նոյնին կամայական յաւելուածներ ընելով . բայց աստիճմէ զատ՝ քաղաքական նիւթերու մէջ ալ պահանջումներն ու երկպառակութիւնները չեին գագրեր : — Պիոս Ե. անձամբ Փարիզ գալովն եւ զնաբոլէսն կայոր օծելովը (152) ցուցընելէն ետեւ որ

ամէն կերպ կարելի զիջողութիւններու պատրաստ է, իր խոհեմութեամբը վճացուց Նարոլէսնին նենդաւոր խորհուրդը՝ որով կ'ուզեր զքահանայապետը Գաղղիայի մէջ պահել, որպէս զի եկեղեցական իշխանութիւնը՝ յանձն զլիսցն՝ իր գերին ընեւ, եւ զինքն իր տիեզերական իշխանութիւնը հաստատերու գործածէ: Բայց Պիտօ է. արդէն յառաջուրնէ ըլլալիքը գուշակած ըւլլալով, իր խոհեմական զգուշութեամբը՝ ինչպէս ըսինք՝ նոյն վասնգէն ազատեցաւ. հաստատութեամբ կայսեր պատասխան տուաւ որ Հռոմէն ճամբայ չելած՝ հանդիսութեամբ ստորագրած է իր քահանայապետական աստիճանէն հրաժարելու գրոյն. ուստի եթէ զինքն իր կամոցը գէմ Գաղղիա պահելու ըլլայ, քովը աղքատ քիարամնողէ կրօնաւորը կ'ունենայ եւ ոչ թէ քահանայապետը: Ասանկով երբ որ կայսոր տեսաւ թէ զանիկայ թող չտալով՝ ձեռքը բան մը չ'անցնիր, ալ ճամբայ ելլելուն (1805, Հռոմ. 5) եւ իր տէրութեան երկիրները գառնալուն արգելք չդրաւ: Բայց ան ժամանակէն ետեւ եկեղեցական ինչքերը յափշտակելով, Հռոմի երկիրները անդադար զօրք անցընելով եւ տարապայման ստակ առնելով, յայտնի կը ցուցըներ թէ ինչպէս ամեննեւին բանի տեղ չիդներ քահանայապետին իշխանութիւնը: Ըուտ մ'ուրիշ մեծագոյն բռնաբարութիւններ ալ գործեց: Գաղղիացիք մէկէն Անգոնա քաղաքն առին եւ հնո՞ն հաստատուեցան (1805, Հռոմ.), եւ քահանայապետին ասոր վրայ ըրած տրտունջին (Նոյ. 13), Նարոլէսն գրեթէ երկու ամիս եռքը պատասխան տուաւ թէ Անոր համար առ բանս եղաւ, որովհետեւ քահանայապետը չէր կրնար նոյն ըերդը պաշտպանել, եւ ան պատճառաւ հարկ եր որ ինք (Նարոլէսն) նոյնն իր պաշտպանութեան տակ առնուր (1806, Յունու. 7): Քիչ մը եռքը յայտնեց որ քահանայապետը Հռոմի վեհապետն է, իսկ ինք՝ Հռոմի կայսոր. ուստի եւ պէսով է որ իր (Նարոլէսնին) թշնամիքն անոր (քահանայապետին) ալ թշնամիներն ըլլան (Փետր. 13): Եւ վերջէն

իր միտքը բացատրելով՝ պահանջեց որ ամենեւին ակնածութիւն չըսուաւոր Հերետիկոսաց (Անդղիացւոց) նկատմամբ, որոնք իրեն շարիք միայն կրնան հասցընել: Առոր Պիոս Է. պատասխան տուաւ թէ Աստուած կ'ուզէ որ ինք ամենուն հետ՝ կաթողիկէական եղեր են չեն եղեր՝ առանց ժամանակաւոր նկատմանքի խաղաղութեան մէջ գտնուի: Նաբոլէն՝ Հռոմի կայսր չէ, որովհետեւ Հռոմի կայսր չկայ. իսկ Գերմանիայի թագաւորը՝ Հռոմէական կայսր է, եւ ամէնքը զանիկայ իրբեւ այնպիսի կը ճանշնան (Մարտ 21): Նաբոլէն ասոր վրայ իր միտքը բոլորովին յայտնելով, պահանջեց որ եթէ Քահանայապետն իր աշխարհական իշխանութիւնն ըստ մասին պահել կ'ուզէ, պէտք է որ գաշինքով ինք զինքը պարտաւորէ իր նաւահանգիստները բրիտանացւոց նաւերուն գոցելու, քանի որ վերջինները գաղղիայի հետ պատերազմի մէջ կը գտնուին, եւ երբ որ Խառըիա վասնգի մէջ ըլլայ՝ իր բերդերը Գաղղիայի զօրաց բանալու: Ինչպէս որ կրնայ իմացուիլ, Պիոս Է. ասոր բացատրական պատասխան տուաւ, յայտնելով միանգամայն որ ամէն բանի պատրաստ է: Նոյն տարին կայսորը Պենեւենդոյի ու Մոնդեգորվոյի իշխանութիւններն առաւ (Յունիս), եւ քիչ մը ետքը եկեղեցւոց տէրութեան ծովեզըները զօրօք բռնել առաւ՝ որպէս զի Անդղիացւոց գոցէ:

**206.** Վերջին բռնութիւններն ու եկեղեցւոց տէրութեան Գաղղիայի հետ միանալը: Բայց այս ամենայն բռնութիւնք որշափ որ մէծ էին ալ նէ, անկէ ետեւ զործուածներուն քով փոքր բաներ կրնան համարուիլ: Առ նոր բռնութեանց սկիզբ եղաւ Միոլիս զօրապետին՝ 6000 զօրօք Հռոմ քաղաքը մանելով (1808, Փետր. 2) ու բոլոր երկիրները բռնելովը, որուն խարդաբանթեամբ իրը թէ քահանայապետէն հրաման առնուած էր, իր երկիրներէն անցնելով՝ նեապոլիս երթաւու համար: Բայց քանի մ'օր ետքը Նաբոլէն յայտնեց (Փետր. 9) որ Հռոմի երկիրներն անոր համար զօ-

բաք բռնել տուաւ, որովհետեւ քահանայապետն իր պահանջումներուն շիհաւանիր: Աս պահանջումները՝ բաց ի ցամաքային գրաւթեան մէջ մանելէն՝ հետեւ ալ-ներն էին. Հառմի մէջ ամէն կրօններու պաշտամանց հրապարակական գործադրութիւն, բոլոր կրօնաւորական կարգերու ջնջումն ու քահանայից ամուրութեան վերցուիլը, Գաղղիայի համար անկախ պատրիարք մը, եպիսկոպոսաց՝ քահանայապետէն անկախ ըլլալը, գՅով-ուշի Պոնարարդ Նեապոլսոց թագաւոր պատիելը: Նոյն միջոցին Գաղղիական զինուորները Հառմի մէջ ամէն կերպ բռնութեան գործքեր կը գործէին. քահանայապետական զօրքերը բռնութեամբ Գաղղիացւոց բանակները խոժուեցան. ինչ մը կարդինալներ Հառմէն դուրս հանուեցան կամ բանտարկուեցան: Թանդանօթներն ամէն ատեն քահանայապետական կուիրինեան պալատին դէմ ուղղուած կը կենային, որոնց ազգեցւոթիւնն աւելի սաստկացրնելու համար՝ նոյն պալատին մէջի Հելուետացի զօրքերն ու ազնուական անձնապահները զինաթագի եղան ու բռնուեցան եւ բոլոր հօն դանուած զէնքերը յափշտակուեցան: Միեւնոյն օրերը Նարուէնին մէկ վճռովը (Ապր. 2) Աւրողինոյ, Անգոնա, Մաչերագառ Գամերինոյ յափշտակուեցան ու խտալիայի թագաւորութեան հետ միացան. որուն պատճառ կը բերուէր՝ քահանայապետին Անդղիայի դէմ պատերազմ չըանալը: Պիոս Լ. աս ամէն բանաբարութիւնները համբերութեամբ կը կրէր. միայն պաշտօնագրով մը նոյներուն եւ առանձինն Ապրիլի 2ին վճռոյն դէմ բողոքելով, բոլոր օտար տէրութեանց գեսպաններուն խաւրեց (Մայ. 19): Ամբողջ տարի մ'ալ Գաղղիացւոց զօրքերն անլուր անիբաւութիւններով ու բռնութիւններով քահանայապետը Նարուէնին կամացը խոնարհեցրնելու պարագ փորձեր բնելէն ետեւ, վերջապէս վերը միշուածին պէս՝ նոյն կայսրը Արքէնայէն (Ըէօնապրունէն) վճիռ մը հանեց (1809, Մայ. 17), որով եկեղեցւոց տէրութեան տակաւին մնացած երկիրները Գաղղիայի հետ

իր միացրներ ու քահանայապետին աշխարհական իշխանութիւնը կը վերջացրներ: Աճողն տրուելուն վրայ քանի մը շաբաթ անցնելէն ետեւ, նոյնին գործադրութիւնը թնդանօթներու արձակմամբ ու թմբուկներու ձայնով հրատարակուեցաւ (Յունիս 9):

**207.** Պիոս Է.ին բռնած ընթացքն ու իր գերութիւնը: Անզէնը չեր կրնար արգելուլ ան զօրաւորին յափշտակութիւնը, որոն առջեւը մինչեւ նոյն ատեն բիւրաւոր զօրքեր անեցող վեհապետներն ալ զլուխնին խոնարհեցուցած էին. ի վերայ այսր ամենայնի Նարուլուն իր աւարին ձրի շտիրեց: Պիոս Է. իր աստիճանին պատիւն ու արժանաւորութիւնը լիուլի պահելով, իր պարտքեն ամենեւին հեռացած չեր, եւ իր՝ իբրեւ քահանայապետ ու իշխան՝ անեցած իրաւանց գէմ գործուող ամէն մէկ բռնարարութեան գէմ, ատենին՝ իր ձայնը բարձրացուցած էր: Խոկ երբ որ Նարուլուն վերջին հարուածը տուաւ, ինքն ալ վերջին զէնքը ձեռք առաւ, եւ նոյն կայսեր բանեցուցած ամէն բռնական միջոցները յաղթելով, նզովքի կոնդակներ հրատարակեց (1809. Յունիս 10—12), որոնց մէջ՝ իրեն գէմ եղած անիրաւութիւններն ու բռնութիւնները մէկիկ մէկիկ յառաջ բերելէն ետեւ, նոյններուն սկզբնապատճառները, գործադիրներն ու մանակիցները եկեղեցւոց նզովից տակ կը ձգէր: Քահանայապետն աս գործքը գործած ատեն՝ արդէն Նարուլունին կողմանէ ամէն կերպ նեղութիւններ կրելն աչքն առած էր: Խոկ կայսրը թէպէտ եւ նզովքի կոնդակն արհամարհանօք ընդունեցաւ, բայց եւ այնպէս ըրածներովը ցուցուց որ նոյնն անտարբեր բանի տեղ չիդներ. չէ թէ միայն իր պաշտօնական լրագրոցն մէջ հատուած մը հրատարակեց, որով կ'ուզէր ցացընել թէ Գաղղիայի վեհապետ մը եկեղեցւոց նզովքին տակ չիկրնար իյնալ, հապա ամէն կարելի միջոցներն ալ բանեցուցնոյն կոնդակին հրատարակութիւնն արգելելու, բայց պարապ տեղ: Անժամանակին քահանայապետը խիստ գերաւթեան տակ

## 288 Դ. ՄԻԶՈՑ ԺԱՄԱՆԱԿԻ (1804—1815), Դ.

ինկաւ . քիչ մ'ատեն պալատին մէջ զինուորներէ պաշարուած մնալէն ետեւ , իրեն առաջարկութիւն եղաւ որ իր աշխարհական վեհապետութենէն հրաժարի , եւ երբ որ ննդ աքսորանաց սպառնալիքը բանի տեղ չգնելով՝ շհաւանեցաւ , զինքը բագդաս կարդինալին հետ առին (Յուլ . 6) նախ կրթնապլը տարին (Յուլ . 21) , հոնկից ալ քովի կարդինալէն բաժնելէն ետեւ՝ Սաւոնա (Օգոստ . 19) , ուր երեք տարի իրրեւ զերի՝ գրեթէ բոլորովին առանձին ապրելէն ետեւ , Ֆանդենապլը տարուեցաւ (1812 , Յունիս) : Աակայն այս ամենայն նեղութիւնք ու վիշտք բուական շեղան իր հաստատութիւնը շարժելու եւ զինքն իր պարտուց ու իրաւանց պահանջածէն հեռացընելու : Ասմենկով “Ամեն բան իր առջեւը խոնարհեցընողը՝ առ ծերունին չկըցաւ խոնարհեցընել (կ'ըսէ բողոքող մատենագիր մը) . որովհետեւ եկեղեցին ալ իր մարտիրոսները պէտք էր ունենալ . եւ ով աւելի արժանի էր նշյն պատուցին՝ քան թէ անոր զլուխը ,<sup>1:</sup>

**208.** Նարոլէոն իր առաջին ամուսնէն բաժնուելով , Աւստրիայի կայսեր աղջկան հետ կը կարգուի : Պատերազմներով ու խաղաղութեան դաշնելքներով , գահեր կործանելով ու կանգնելով , Նարոլէոն իր արեգերական իշխանութիւնը հիմնած էր . բայց նոյնը հաստատուն ու տեւական ընելու համար ուրիշ կերպ միջոց մը կը պակսէր : Բոլոր հին վեհապետական տները չեին կրնար ու պէտք չեին կործանիլ . նորին ալ ամենուն համար բաւական իշխան չուներ : Աակայն պէտք էր որ մնացած հիներուն ու նորին մէջ եղած անդունդը գոցաւէր , որն որ միայն անոնց մէջ ամուսնութեան կապանքներ հաստատելով կրնար զլուխ տարուիլ : Արդէն Նարոլէոնին մէկ եղբայրը , իր որդեգիրն ու դասերագիրը Գերմանիայի իշխանական տներուն հետ ամուսնութեամբ կապուած էին (162) : Բայց ննդ կայսրն ալ կ'ուզեր վեհապետական մեծ տան մը հետ նոյնապիսի կա-

1 Հեւրէն , գ . Շրջան , դ . Միջոց ժամանակի , Ա . 47 :

պով կապուիլ. եւ պարագ տեղ՝ Ռուսիայի կայսերական առնեն իշխանութեց մը հետ կարգուիլ ջանալէն եւ տեւ, աչքն Աւատրիայի տան վրայ դարձուց։ Ասոր մէկ վախճանն ալ եր իր դահին ժառանգ մ'ունենալ, որովհետեւ իր առաջին ամուսնեն որդի ունենալու յշոր կորպնցուցած էր։ Ուստի եւ ծերակուտին վճռովն իր ժողնին ամուսնեն բաժնութելէն (1809, Դեկտ. 15), եւ ան առաջին ամուսնութեան ժամանակը գործուած պարզ ձեւի մը պակառութեան պատճառաւ՝ նաեւ եկեղեցական օրէն ալ նոյնը լուծել տալէն ետեւ (1810, Յունու. 12), Աւատրիայի Փրանկիսկոս կայսեր Մարիամ Լուիզա աղջկան հետ կարգուեցաւ (Ապր. 2), որուն չկրցաւ գէմ դնել նոյն կայսրը՝ իր տէրութեան տկարութեան համար, թէպէտ թէ Նաբոլէոնին իրեն հասցուցած շարիքներուն պատճառաւ, եւ թէ անոր առաջին ամուսնութեան լուծուելուն՝ առանց քահանայապետին հաւանութեան ըլլալուն համար՝ սաստիկ հակառակ էր։ Նաբոլէոն աս կերպով իր նպատակներէն մէկուն համեմելէն զատ, մէկալ բաղձանքին կատարումն ալ տեսաւ՝ իր նոր ամուսնէն մանչ զաւակ մ'ունենալով (1811, Մարտ 20), զորն որ ծնանելէն յառաջ Հռոմի թագաւոր սիոնանած էր։

**209.** Տիեզերական իշխանութեան հանգամանքն ու նոյնն աւելի տարածելու սկզբունքը։ Եաբոլէոնին ամուսնութեան վրայ սմանց որտին մէջ վախինկաւ, որովհետեւ անանկ կը կարծէին որ ասով Աւատրիայի կայորն ամէն կերպով անոր կողմը բռնել ստիպուելով, ալ անկէ ետեւ առաջինն իր իշխանութեան լուծն աւելի շարաշար զգալ պիտի տայ։ Բայց գտնուեցան շատեր ալ որոնք սկսան յուսալ թէ ասով իր սրտին մէջ քաղցրագոյն զգածմունքներ կը յանեն եւ նոյն իսկ իր ամուսնական ու հայրական շահը՝ իշխանութեան շափազնց բաղձանքին սանձ կը գնէ։ Սակայն երկու մասերն ալ կը սխալէին։ Առաջինները չէին զիտեր որ Աւատրիայի կայորն անանկ բնութեան տէր մէկն

**290** Դ. ՄԻԶՈՑ ԺԱՄԱՆԱԿԻ (1804—1815), Դ.

է, որ թէեւ իր զաւկըներուն մեծ սէր ունենայ, բայց և այնպէս՝ ընտրութիւն ընել հարկ որ ըլլայ՝ աւելի իր ժողովրդոց շահն ու օգուտը կը մտածէ, քան թէ իր սեպհական ազջկան։ Խակ վերջինները չէին մտածեր որ աշխարհակալ մ'իր յաղթական ընթացքին մէջ ամենեւին կենալ չիկրնար։ Ըուտ մը փորձն ալ ցուցուց իրենց ակնկալութեան որչափ սխալսկան ըլլալը։ Եւ ասոր պատճառը՝ միայն Նարոլէնին անձնական բնաւորութեան մէջ չէր, հապա նոյն իսկ իր հաստատած իշխանութեան հանգամանաց մէջ։ Միջնորդական իշխանութիւնն՝ անընդմիջական իշխանութեան փոխելու ջանքը, որուն օրինակը հին Հռոմայեցւոց վրայ յայտնի կը տեսնուի, կ'երեւայ որ տիեզերական իշխանութենէն անբաժանելի ըլլայ։ Խոք ալ Նարոլէն՝ Գաղղիային կախում ունեցող տէրութիւնները նոյնին հետ միացրնելու սկզբաննքը միշտ աւելի կ'ընդհանրացընէր։ Եւ նոյն սկզբաննքը Խոտալիայի, Հելուետիայի այլեւայլ մասերուն ու Գելրմանիայի վրայ տարածելէն զատ, նոյն իսկ իր սեպհական գործքն ալ կործանելով՝ նաեւ Հոլանտայի թագաւորութեան վրայ տարածեց։ Նարոլէնին կամացը միշտ հլու եւ պատրաստական գործիք եղող ծերակուտին մէկ պարզ վճիռը բաւական կ'ըլլար նոյն երկիրներուն վիճակին որոշելու. եւ ով կրնար ասոր սահմանն օրոշել՝ երբ որ եւ ոչ հարազատ եղբօր մը կը խնայուէր։

**210.** Հոլանտայի թագաւորին հրաժարիլն ու նոյն երկրին Գաղղիայի հետ միանալը։ Հոլանտային՝ Գաղղիայի հետ միանալը յառաջ եկաւ ցամաքային գրութենէն, որուն գործադրութիւնն ամէն աւելիքն աւելի նոյն թագաւորութեան մէջ սաստիկ ճնշում կը պատճառէր, որովհետեւ իր աշխարհազրական դիրքն ու առեւտրական յարաբերութիւններն աս բանս արտաքս կարգի կը դժուարցընէին։ Աս հարուստ ու վաճառական ազգը՝ նոյն գրութենէն պատճառած շարիքներով ան առարիճանի ոզորմելի վիճակի մէջ ինկաւ ու

ելեւմուտքն անհանկ խառնաշփոթեցաւ, որ գրեթէ կործանման եղբար հասաւ: Լուգովիկոս թագաւորը, որն որիր ժողովրդոց մեծ սէր ունէր եւ անոնց շարիքը նուազցընել կ'ուզէր, ջանաց եղբայրը համազել որ վաճառականութեան զրուած կապերը քիչ մը թոլլորնէ: բայց պատասխան ընդունեցաւ թէ Ամէն բանէն յառաջ՝ կայսեր, ետքը Գաղղիայի օգուտն աչքին առջեւը պիտօն ունենայ, իսկ իր ժողովրդեան նկատմամբ ունեցած պարտքերն՝ անկից ետքը կու գան: Եւ որովհետեւ անկից վերջն ալ Լուգովիկոս թագաւորը վաճառականութեան արգելմանց գէմ գործուած յանցանքները շափաւորութեամբ ու մեղմով կը պատժէր, ասոր վրայ իր ու Նարովկոնին մէջ երկառակութիւն ելաւ եւ Հոլանտա Գաղղիայի հետ միացընելու սպառնալիքներ եղան (1810, Յունու.): Սայդ է՝ ան ատեն Լուգովիկոս առ վտանգին առջեւն առնելու եւ իր ժողովրդեան անկախութիւնը հաստատելու համար, չէ թէ միայն գայինքով յանձն առաւ որ գետերու բերանները Գաղղիայի ջօրոք պահպանուի, ու ցամաքային դրութիւնը խստութեամբ ի գործ դնել տայ (Մարտ 16), հապա միանգամայն Հոլանտական Պրապանդ գաւառն ու Զէլլամատի մէկ մասը թող տուաւ, զօրոնք Նարովկոն Գաղղիայի հետ միացուց (Ապր. 26): Բայց այս ամենայն զոհերն ալ բաւական չեղան: Բոլոր Հոլանտա Գաղղիայի զինուորներով բռնուեցաւ, որոնք խեղճ ժողովրդեան մեծ նեղութիւն կը պատճառէին ու կամաց կամաց մայրաքաղաքը կը մօտենային: Թագաւորն առ տեսմնելով, գժկամանկութեամբ դահէն հրաժարեցաւ, եւ իր որդւոյն թողուց ան աստիճանը՝ զօրն որ ալ չէր կրնար պատուավ իր վրայ պահել (Յուլ. 1): Սակայն Նարովկոն իր եղբօրն օրոշումը բանի տեղ շդնելով, Հոլանտայի թագաւորութիւնը Գաղղիայի հետ միացուց (Յուլ. 9): Քանի մ'ամիս ետքը ծերակոյտն ալ նոյն միաւորութիւնը վճռով մը հաստատեց (Դեկտ. 13), որով Հոլանտա Գաղղիայի հետ կատարեալ միացաւ:

**211.** Նոյն ատենակը պատահած ուրիշ նման-  
օրինակ փոփոխութիւններ : Գաղղիայի ընդարձակու-  
թիւնը : Միեւնոյն տարին Երկրի փոփոխութիւններու  
և միաւորաթիւններու կողմանէ խիստ Երեւելի է : Ար-  
դէն տարւոյն սկիզբը Հաննովէրի տէրութեան Երկիրնե-  
րուն մեծ մասը Նաբոլէնն Աւոգֆալիայի թագաւորու-  
թեան հետ միացոցած էր (1810, Յունու. 14), Լաւ-  
ենպուրկի դքսութիւնն իրեն առնելով : — Վերմանիայի  
իշխան Նախագահ Եպիսկոպոսապետը՝ Գրանդ ֆուրդի  
մեծ գուքս անուանեցաւ, եւ աս քաղաքը Թուլտայի  
ու Հանաւի սահմաններովը մեծցաւ (Մարտ 1) . իսկ ի-  
րեն յաջորդ սահմաննեցաւ Խոտլիայի Եւգինէոս փոխար-  
քան : Վերմանիայի Նախագահէն առնուած Ուեկենու-  
պուրկի դքսութիւնը (147) Պատիերայի արուեցաւ, որն  
որ ասոր ու Արէննայի խաղաղութեան դաշնոց համե-  
մատ՝ առած ուրիշ տեղերուն (202.1) դիմացը, Հա-  
րաւային Դիրու գաւառը թագաւոր տուաւ, որ Խոտլիայի  
թագաւորութեան հետ միացաւ (Մայ. 28) : — Հե-  
լուեաիայի Ալալիս Նահանգն ալ, Սիմբոն լերան վրայի  
զինուորական ճամբուն պատճառաւ (149) Արմբընի  
բաժին անուամբ՝ Գաղղիայի հետ միացաւ (Նոյ. 12) :  
— Իսկ տարւոյն վերջը Հոլանտայի թագաւորութիւնը  
Գաղղիայի հետ միացընող ծերակուտական վճիռը,  
միեւնոյն հարուածով հիւսիսային Վերմանիա ալ զար-  
կաւ : Նոյն (Դեկտեմբերի 13ին) վճուով՝ քաշուած կա-  
մայական գծի մը համեմատ, Աւոգֆալիայի թագաւո-  
րութեան կէոր, Պերկի մեծ դքսութեան մէկ մասը,  
բոլոր Օլտենպուրկի եւ Երեք Հանուեական (Համպուրկի,  
Պրեմէն, Լիւպէք) քաղաքները Գաղղիայի հետ միա-  
ցան, իբրեւ Անգլիայի գէմ հարկաւոր միջոց մը, որով  
եւ Գաղղիայի սահմանները մինչեւ Արեւելեան ծով  
հասան : Աս կերպով Նաբոլէնն իր Եղբօրը (Հերոնիմո-  
սին) ձեռքէն՝ թագաւորութեան կէոր, եւ Ուեկենական  
դաշնակցութեան անդամի մը ձեռքէն, որն որ Ռուսի  
կայսերաց ազգականն էր, (Օլտենպուրկի գուքսը՝ Ազե-

քսանդր կայսեր մօրքը ոջն ամուսինն էր,) բոլոր իր երկիրներն առաւ : — Այս ամենայն ըլլալով, վերցիշեալ (1810) տարւոյն վերջը Գաղղիական պետոթիւնն իր ամենամեծ ընդարձակոթիւնը ստացած էր . Եւ Պիւրենեան լեռներէն՝ մինչեւ Սունա, ու Նեապոլսէն՝ մինչեւ Մանչի ջրանցքը տարածուելով, 130 բաժին բաժնուած՝ 13,560 քառակուսի մզոն կը բովանդակէր, 42,500,000 բնակչով : Ասոր վրայ պէտք է աւելցրնել Խոտալիայի թագաւորութիւնը, Լիւրիկեսն գաւառներն ու Քանի մը պղտիկ երկիրներ, որոնք ամենքը մէկտեղ 2500 քառակուսի մզոն տեղ կը բովանդակէին, 8,000,000 բնակչով : Խոկ Գաղղիայի դաշնակից կայ Նաբոլէսնին միջնորդական իշխանութեան տակ եղող Երկիրները՝ շուրջ 10,000 քառակուսի մզոն տեղ էին, 24,000,000 բնակչով :

## Ե.

Յուսուսիայի արշական (1812) :

**212.** Ռուսական պատերազմին սկզբնապատճառը : Խնչպէս որ մինչեւ հոս գրաւածներէն կը տեսնուի, Եւրոպայի ցամաք երկրին ամէն կողմերը՝ բաց ի պիւրենեան թերակղզիէն՝ խաղաղութեան մէջ էին : Եւ թէպէտ նոյն տեղն եղաղ պատերազմին հանգամանքն անանի էր, որ Գաղղիական պետոթեան զօրութեան մեծ մասը կը գրաղեցրնէր . սակայն Եւ այնպէս Նաբոլէսն նոյն վիճակին մէջ՝ մեծագոյն պատերազմի մը խորհուրդը մորքին մէջ պարտցընելու կը սկսէր : Տիեզերական իշխանութիւնը երկու հոգւոյ մէջ շիկրնար բաժնուիլ : “Մէկ երկրի վրայ երկու արեւ շիկրնար դրանուիլ”, պատասխանեց Աղեքսանդր Մեծ, երբ որ Պարսից Գարեհ թագաւորին կողմանէ իրեն կառաջարկուեր որ բոլոր աշխարհներին իշխանութիւնը երկուքն իրենց մէջ բաժնեն : Եթէ Նաբոլէսն ալ յոյն Աշխարհակալին

պէս իր միտքը բացայացտ գուրս հաներ, ուրիշ կերպ  
լեզու չէր կրնար բանեցրնել։ Առանկով տիեզերական  
իշխանութեան խորհուրդէն յառաջ եկաւ Ռուսական  
պատերազմին խորհուրդը, ուստի եւ բնական բան մըն  
էր. մանաւանդ որ Նարովկանին հաշուբն նայելով, նոյնը  
բոլորովին գժրախտ ելք ալ ունենար, ինք մեծ կորուստ  
մը չէր ըներ։ Առ այսպէս ըլլալով, նոյն պատերազմին  
մէջ մարդ ուրիշ բանի պէտք չէ զարմանալ. բայց եթէ  
անոր վրայ՝ որ նոյնին ձեռք զարկաւ Սպանիական պա-  
տերազմը տակաւին անսրոշ եղած ատեն։ Եւ իրօք ալ  
առ բանս բոլորովին հակառակ էր Նարովկանին մինչեւ  
նոյն ատեն բռնած լինմացքին, որով չէր ուզեր երեք  
երկու տեղ միանգամայն պատերազմը ունենալ. Եւ մի-  
այն մէկ անգամ, վերջին Աւստրիական պատերազմին  
ատենը, առոր գէմ բրած էր, ան ալ դրեթէ ստիպեալ։  
Բայց ինք Սպանիական պատերազմին յաջողութեան  
վրայ անկասկած ըլլալով, Ռուսական պատերազմին ալ  
նոյնպէս յաջող կերպով լմբնցրնելն չէր տարակուսեր։  
Եւ առ յոյսերը կը հիմնէր մինչեւ ան ատեն իր բոլոր  
բազմանիքներուն կատարուելուն եւ ամէն ձնոնարկու-  
թեանց յաջողելուն վրայ։ Ոմանք Նարովկանին բնաւո-  
րութեան ու տեսած մեծամեծ պատրաստութիւննե-  
րուն միտ գնելով, անանկ կը կարծեն որ նոյն պատե-  
րազմին տակ Պրան, Ասիայի եւ գուցէ Հնդկաստանի  
վրայ ալ դիտագրութիւններ ծածկուած ըլլան։ Բայց  
առ նիւթն իր հաւանականութեան մէջ թող տալով,  
Ռուսական պատերազմին առիթները տեսնենք։

**213.** Պատերազմին առիթ եղող դէպքերը։ Ան  
իր թէ դիւթական ազգեցութիւնը՝ զորն որ Նարովկան  
Դիլսիդի ու Լրֆուրդի մէջ Աղեքանդր կայսեր վրայ  
գործած էր եւ ան շրմբունուելու զարմացումը՝ զորն որ  
անոր վրայ ազդած էր, կամաց կամաց նուազած էին,  
մանաւանդ թէ ջնջուած։ Ուր որ բարեկամութիւնը  
հպատակութիւն կը պահանջէ եւ կորուստներու պատ-  
ճառ կը լսայ, պէտք է որ նախ պազալթիւն յառաջ

բերէ եւ ետքը թշնամութեան դառնայ: Ասոյդ է Ռուսիա՝ նոյն բարեկամութեան զօրութեամբը՝ երկու անգամ Ահճաստանի աւարովը հարստացած (174, 4 ու 202, 3), եւ Գինը լանտիա առնելով (183) աւելի եւս մեծցած էր, ի վերայ այսր ամենայնի օրբստորէ մեծամեծ կորուստներ կ'ընէր, ցամաքային դրութեամբ՝ իր վաճառականութեան զրուած կապանքներուն պատճառաւ, որոնցմով իր ժողովրդոց բարօրութիւնը մեծապէս կը վեասուէր: Առ ալ բաւական չէ. ապագային նկատմամբ մեծ վախ կը պատճառէր՝ Ախեննայի խաղաղութեան դաշինքով՝ Վարստիայի դքսութեան մեծալը (202, 3), Գալլիական պետութեան սահմաններուն՝ մինչեւ Արեւելեան ծով հասնիլը (211), Տանցիկին Գալլիական զօրքով բռնուած պահուելուն շարունակուիլը (175), վերջապէս Օլտենապուրկի դքսին երկիրներուն յափշտակութիւնը (211), որուն եղած զքրկումը՝ Աղեքսանդր կայսեր իր թէ անձնական նախատինք մըն էր: — Երկու կայսերաց մէջ եղած բարեկամութեան պաղելուն առաջին արտաքին նշանն եղաւ Աղեքսանդրի մէկ հրովարտակը (1810, Դեկտ. 31), որով Գալլիական վաճառաց Ռուսիա մտնելը կ'արգելուէր կամ կը դժուարանար, եւ թոյլ կը տրուէր որ զաղթականութեանց բերքերը չէզօք դրօշի տակ ներս խոթուին: Յայտնի է որ Նարովէնն առ բանս անապրենր աշքով չէր կրնար տեսնել, որովհետեւ չէ թէ միայն անով Ռուսիա ցամաքային դրութենէն դուրս կ'ելլէր, հապա նաեւ Գալլիայի վաճառահանութիւնը նուազելով՝ անոր դրամական շահին մեծ վիառ կը հասնէր: Աս նիւթերուն վրայ երկու տէրութեանց մէջ հակառակութիւն մտնելով, տարիէ մ'աւելի գրեթէ միօրինակ բանակցութիւնք եղան, որոնք կարծես թէ ուրիշ բանի շծառայեցին՝ բայց եթէ երկու կայսերաց մէջ մտած պաղութիւնն աւելցրնելու եւ նոյնը թշնամութեան դարձնելու: Բանակցութիւննք անով լմբնցան որ Աղեքսանդր կը պահանջէր թէ Նարովէնն իր զօրքերը

պրուշի երկիրներէն ու անոր բերդերէն հանէ, Շուետական Բամերանիա գաւառուն (217) ետ տայ ու Տանցիկի պահակապան զօրքը յառաջուան թիւն իջեցրնէ: Խոկ Նաբոլէն միայն անոր կը հաւանէր որ Օլտենպուրկի դքսին հաստցում մ'ընէ, միանդամայն խուզը կու տար որ Լեհաց թագաւորութիւնը նորէն շիկանգներ. որուն դիմացը կը պահանջէր որ Ռուսիա Գիլիսիդի խաղաղութեան դաշանց պայմանները ճշդիւ պահէ ու Գաղղիայի հետ առեւտրական դաշնք դնէ (1812, Ապր.): Ան ժամանակէն ետեւ ալ երկու տէրութեանց մէջ պատերազմ բացուելիքը չէր կրնար տարակուսական ըլլալ:

**214.** Պատերազմ սկսելու ատեն Եւրոպայի ընդհանուր վիճակն ու երկու կայսրութեանց դիրքը: Ենանկ կ'երեւար որ աս բացուելու պատերազմով բովանդակ Եւրոպայի բախտը պիտի որոշուի. վասն զի նոյնը բոլոր Եւրոպա կը բախանդակէր, չէ թէ Սարժիական պատերազմին պէօ՞ անոր միայն մէկ մասը: Անոր համար հարկ է տեսնել որ պատերազմին սկսած ժամանակը թէ Եւրոպա ընդհանրապէս ինչ վիճակի մէջ կը դանուէր եւ թէ առանձնական տէրութիւնը իրարու հետ ինչ յարաբերութեան մէջ էին: Տկարներուն սովորական պատսպարանն եղող միջոցը՝ Զեզոքութիւնը, նոյն ժամանակ չէր կրնար օդուտ մ'ընել. որովհետեւ տկարը ալ կը զգային որ զօրաւորաց այն պիտի ընդհարման մէջ չէզոք կենալ ուզելն՝ իրենց սասցդ կործանում է: — Ան յայտնի է որ Նաբոլէսնին մինչեւ ան ատեն բանեցուցած քաղաքականութեամբը՝ Ռուսիայի վրայ յարձակում ընելու համար խիստ մեծ պատրաստութիւններ տեսնուած էին: Մինչեւ սահմանները՝ ճամբան Գաղղիացւոց առջեւը բաց էր, դաշնակցութեանց ու իրենց ձեռքն եղող ամրոցաց շղթաները մինչեւ հօն կը հասնէին. նոյն խոկ Ռուսիայի սահմաններուն վրայ Լեհք կը կենային՝ Ռուսաց գէմ Գաղղիացւոց ապահով ու սրտանց դաշնակից: Նաբոլէսն զՌուսիա Դրան հետ նոր պատերազմի մէջ խոթած

բլարով, անոր պատերազմական գօրութեան մէկ մեծ խար հոն կապած էր : Բայց Ռուսք առենին նոյն պատերազմէն՝ շահով իսկ ազատելով, զինքը զրկած էին ան կողմանէ յուսացած օգնութենէն, որն որ նոյն առելին մէջ կրնար խիստ ծանրակշիռ սեպուիլ : Հոս պէտք է որ նոյն պատերազմը համառօտիւ յիշաաակենք :

**215.** Ռուսական-Տաճկական պատերազմ: Պոքրէշի խազազութեան դաշինքը: Դարան ու Ռուսիայի մէջ պատերազմ բացուած էր Էրֆուրդի ազքայաժողովն Քիչ մը ետքը, նոյնին մէջ Մոլտաւիայի ու Վալաքիայի նկատմամբ եղած որոշումներուն պատճառաւ (191): Թէպէտ Եաշի մէջ բանակցութիւնք եղան, բայց օգուտ մը չըրին, որովհետեւ Ռուսիա նոյն երկու գաւառները բացարձակապէս կը պահանջէր : Բանակցութիւնք գաղրելուն պէս (1809, Ապր.), թշնամութիւնք սկսան, Ռուսաց՝ նոյն գաւառները զօրօք բռնելովը: Ռուսք Դանուբն անցան (Օգոստ.): Բայց Պալգան լեռներն ան գետէն ու իր ամրոցներէն ապահով պաշտպանութեան միջոց բլարով, իրենց ընթացքը խափանեցին: Եռևսուժ փաշա՝ ծերունի մեծ եպարքուը Պուլկարիայի մէջ Շումայի քով ամուր բանակ մը հաստատած բլարով, այնպէս քաջութեամբ դէմ դրաւ, որ Ռուսք վերջապէս սահագեցան տեղի տալ (նոյ.): Երկրորդ տարին (1810) սաստիկ արիւնահեղ արշաւանք մ'եղաւ, որն որ Օսմանեանց անով աւելի գժաւարութիւն պատճառեց, որ Սերուիացիք՝ իբրեւ Ռուսաց դաշնակիցք՝ նորէն ոտք ելան (Յունիս): Եւթէպէտ Ռուսք Պալգարձրգ յարձակմամբ առին (Յունիս 16) ու Աիլիսարիա անձնատուր եղաւ (Յունիս 23): Բայց իրենց բանակին կիսովը՝ մեծ եպարքուն բանակին վրայ ըրած յարձակումնին (Օգոստ. 5 Եւ 6), նոյնպէս Ռուսաճորդ յարձակմամբ առնելու ջանքերնին (Օգոստ. 16) անօգուտ եղան. մանաւանդ թէ մեծ եպարքուն բանակին մէկալ կէոր յազմթեց (Օգոստ. 4): Սակայն վերջապէս Ռուսք սկսան յաջողութիւն գտնել. մեծ

եպարքուր Ռուսամուգի օգնութեան եկած տաեն՝ իր վրայ յազմութիւն մը ստացան (Սեպտ. 19), եւ հետզեաւ Ախողով (Սեպտ. 25), Ռուսամուգ (Սեպտ. 27), Վիտին ու Նիկոլային տաճն։ Հետեւեալ տարին (1811) դարձեալ յաջողութիւնը փոխուեցաւ. Ռուսաց Գուդոսով նոր հրամանատարը՝ Ռուսամուգի քով տրուած մակատին մէջ յազմուելով (Յուլ. 5), Դահուբէն անդին անցաւ : Միայն թէ Տաճիկներն իրենց բանակին մէկ մասով Ռուսաց ետեւէն երթալով եւ պատէս զօրութիւննին բաժնելով, վեասեցան. իրենց բանակին կէսը Դահուբէն ձախ կողմն անցնելէն ետեւ (Սեպտ. 20), Ռուսոք շրջան ըրին, Ռուսամուգի քով մնացած բանակին վրայ ինկան ու կոտրեցին (Հոկտ. 26), անանկ որ մեծ եպարքոսը գժուարութեամբ կրցաւ ազատիլ : Ասով եւ բանակին մէկալ մասին ալ նեղի գալովին ու Սլովոսիայի մէջ անձնատուր ըլլալովը (Գեւկտ. 8), նախ զինադադար եղաւ եւ եազը Պուքրէչի մէջ բանակցութիւնը սկսան։ Շատ ջանք ըրաւ. Գաղղիա խաղաղութիւնը խափանելու. բայց որովհետեւ Դուռը Նարուլէնին վրայ վատահութիւն չունէր, եւ Աղեքսանովը խոհեմութեամբ չափաւորեալ պայմաններ կ'առաջարկէր, առանկով Պուքրէչի խաղաղութեան դաշինքը դրուեցաւ (1812, Մայ. 28)։ Պայմաններն ասոնք էին. 1. Բրութ մինչեւ Դահուբի հետ խառնուած աեղը, եւ առ վերջին գետը՝ մինչեւ իր բերանները, երկու տէրութեանց սահմանները կը կազմեն։ Առանկով Ռուսաց ձեռքը մնաց Պետարաբիա եւ Մոլտաւիայի արեւելեան կողմը. իսկ Մոլտաւիայի մէկալ մեծագոյն մասը՝ Վալաքիայի հետ Դրան ետ տրուեցաւ։ 2. Ազբատամիեալ Ակրուիացոց կատարեալ թողութիւն կը արաւի. Դռուն անոնց վրայ իր վեհապետութիւնը կը պահէ, բայց անոնք իրենց ներքին իրողութիւններն ուղածնուն պէս կը կարգադրէն։

**216.** Աւտորիայի, Պրուշի ու հարաւային տէրութեանց գիրքը։ Ակսելու պատերազմին մէջ Աւա-

որիայի զիբքն այնչափ վտանգաւոր չէր, որովհետեւ պատերազմի տեսարանին ուահմաննեն գուրս կը գտնուեր, միանգամայն Նաբոլէոնն նոյն ատեն իրեն հետ զգուշութեամբ վարուելու էր: Առոր հակառակի Պրուշի գիբքը խիստ յուսահատական էր: Պատերազմին գլխաւոր ճամբան իր գաւառներուն մշջէն կ'անցնէր, անանեկ կ'երեւար որ իր կործանումն անհրաժեշտ է, երբէք ալ նոյն միապետութեան կամովուն մնալիքն այնպէս անստոյդ միճակի մէջ չէր գտնուած, որչափ ան ատեն, ինչու որ Նաբոլէոնին համար խիստ վտանգաւոր էր իր կոնակը տարտկուական բարեկամ մ'ունենալ: Չեզոքութիւնն ու գիմադրութիւնը նոյն ատեն Պրուշի հաւասարապէս կործանում կրնար պատճառել, որմէ ազատելու համար՝ Նաբոլէոնին հետ միանալին ուրիշ միջոց չկար: Բայց նոյն իսկ առ շնորհքը՝ դժուարութեամբ կրցաւ ընդունիլ: Նաբոլէոն յիշեալ երկու տէրութեանց հետ գայնադրութիւն ըրաւ, նախ Պրուշի հետ՝ գլխաւոր գաշնագրով ու գաղտնի պայմաններով (1812, Փետր. 24): 1. Ռուսիայի դէմ յարձակողական ու պաշտպանողական գայնաւորութիւն: 2. Պրուշ 20.000ի օգնական գունդ մը պիտ'որ հանէ: 3. Ինք զինքը կը պարտաւորէ Գաղղիական բանակին թնդանօթ, ուազմամթեր ու խիստ շատ կերակրեղէն տալու: Անկից մէկ երկու շարաժ վերջը Աւստրիայի հետ գաշնիք դրաւ (Մարտ 14): 1. Աս գայնադրութիւնը՝ պաշտպանողական գայնաւորութիւն մըն է, գլխաւորաբար Ռուսիայի դէմ: 2. Տալու օգնական գունդը՝ 30.000 հոգիէ բաղկանայ պիտ'որ: 3. Գաղղիա երաշխաւոր կ'ըւլայ որ բաներն ինչ կերպով որ դառնան, Աւստրիա իր կալիցիա գաւառը կը պահէ, բայց եթէ կ'ուզուի նէ նոյնը Լիւրիկեան գաւառներուն հետ կրնայ փոխել: — Ռենական գայնակցութեան իշխաններուն՝ իրենց Պաշտպանին նկատմամբ ունեցած պարտաւորութիւնը տարակուոի տակ չէր իյնար, ասնք երկու պատերազմակցաց մէջ ընտրութիւն ընելու ազտու չէին: Նշյն իսկ

Հելուետիա ստիպեցաւ իր Միջնօրդին համար օգնական զօրքեր հանելու : Խաղաղայի տէրութեանց, որոնցըմ՝ միայն Խտալիայի թագաւորութիւնն ու Կեապոլիս եւ Լուգդա կային, եւ Լիւրիկեան գաւառներուն՝ օգնական ըլլալիքն ալ ինք իրմէ կ'իմացաւէր : Այս անոր՝ որն որ իր օգնական գունդը տալու կ'ուշանար :

**217.** Դանիայի ու Շուետի զիրքը : Պետատոդ ու Ռուսիայի հետ զաշնաւորութիւն : Հիւսիսային երկու տէրութեանց վիճակն իրարմէ տարբեր էր : Դանիա Շուետի հետ խաղաղութիւն ընելէն ետեւ ալ (183), թէպէտ միշտ Գաղղիայի հետ ըրած դաշնաւորութիւնը (181) կը պահէր եւ Ընդդիայի հետ պատերազմի վիճակի մէջ կը գտնուէր, ի վերայ այսր ամենայնի իր աշխարհագրական գրիւքը կրնար Ռուսական պատերազմին մէջ չէզգրութիւն պահէլ : Ասոր հակառակ վիճակի մէջ էր Շուետ : Իր գահին որոշուած թագաժառանգին (182) յանկարծակի մեռնելէն ետեւ (1810, Մայ. 28), երկրին կարգաժողովը թագաժառանգ ընտրեց զկարութ Յովհաննէս Պետոնատոդ սպարապետ Բոնդէ Գորգոյի իշխանը (Օգոստ. 21), որն որ Պիտոսիական պատերազմին մէջ՝ Շուետի զօրաց Լաւենապուրիկէն ետ քաշուելու ատեն՝ իրենց ցուցուցած մարդափակրութեամբը, անոնց պաշտօնակալաց մէջէն շատերն իրեն հետ բարեկամացուցած էր : Թագաւորն առ ընտրութիւնը հաստատելէն ետեւ, Պետոնատոդ իրեն մասուցուած թագն ընդունեցաւ եւ Շուետ եկաւ Կապոլէտնին հաւանաթեամբը (Հոկտ. 20), որն որ կ'ուզէր մէկ կողմանէ իրմէ ազատիլ, վասն զի իրեն ատելի էր, մէկալ կողմանէ ալ կը յուսար որ անոր ձեռքովը Շուետաց վրայ մեծ ազգեցութիւն կը ստանայ, թէպէտ եւ ընտրութիւնն իրեն չհարցուցած ըլլալուն համար՝ խիստ նեղացած էր : Ազդ թագաժառանգը նոյն ժամանակին հանգամանքը ճարտարութեամբ դործածելով, ուզեց չէ թէ միայն իր ապագայ տէրութիւնը Գաղղիային ունեցած կախումն ազատել, հապա նաևւ

կորսուած Ֆինլանդիային տեղ՝ Կորուեգիա ձեռք բերել։ Ըստեաք յամաքային գրութեան մէջ շմանելնուն համար՝ Կարոլէննէն շատ յանդիմանութիւններ ընդունելն եաւ, անոր ստիպողական պահանջմանց համեմատ՝ Անդղիայի դէմ պատերազմ հրատարակեցին (Կո. 17)։ բայց Անդղիայիք չիմանալու զարկին։ Անկէ ետքը երր որ Ըստեաք Կարոլէննին ըրած նորենոր պահանջմանց ու առաջարկութեանց դէմ դարձան, Գաղղիայիք Ըստեափի Բամերանիա գաւառն ու Ռիվիէն կղզին զօրքը բանեցին (1812, Յունու.) եւ սկսան իրեւ թշնամի մարտիլ։ Առոր վրայ Ըստեաք անմիջապէս Ռուսիայի մօտեցան, եւ անոր հետ Պետրոպուրդի գաշնադրութիւնը զրին (Ապր. 8) հետեւեալ պայմաններով։ 1. Ռուսիա կը խոստանայ որ Կորուեգիա Ըստեափի հետ կը միանայ՝ կամ բանակցութիւններով եւ կամ 35.000 հոգւոյ օգնական բանակով մը. եւ երաշխաւոր կը լայ որ խաղաղութիւն եղած ատեն ալ նոյնը կը պահէ։ 2. Ըստեատ ալ կը խոստանայ որ Ռուսիայի օգնական զընդով մը հիւսիսային Գերմանիայի մէջ շուտ մը պատերազմի ելլէ, որպէս զի Գաղղիացւոց զօրութիւնը բաժնուի։ Առ գաշնադրութիւնն աւելի հաստատուեցաւ թագաժառանգին ու Աղեքսանդր կայսեր Ապու մէջ տեսնուելով (Օգոստ.), Ըստեափի ու Անդղիայի մէջ ալ խաղաղութիւնը հաստատուեցաւ Էօրեպույի դաշնիքով (Յուլ. 12), որով հին յարարերութիւնք նորոգեցան եւ Ըստեափի նաւահանդիտաները Բրիտանական նաւերուն բացուեցան։

**218.** Ռուսիայի զօրութիւնը։ Այս ամենայն այսպէս ըլլալով ալ, Ռուսիա իր թշնամոյն դիմացն առանձին կը մնար։ Թէեւ Անդղիայի հետ խաղաղութիւնը նորէն հաստատեցաւ Էօրեպույի դաշնիքով (Յուլ. 18), թէեւ Ապանիայի (Փերգինանդ է.ին անուամբը՝ Գատիկսի խնամապէտութեան) հետ Ակլիքի Լուքիի դաշնաւորութիւնը դրուեցաւ (Յուլ. 20), որոնց երկուքին մէջն ալ պայմաններն էին վո-

խաղաքը բարեկամութիւն ու օդնութիւն՝ առանց ճիշդ որոշումներու, ի վերայ այսոր ամենայնի առ կողմէն դրեթէ արիշ օդնութիւն չէր կրնար յուսալ՝ բայց եթէ Պիւրենեան թերակղզւոյն պատերազմին սաստկանալը, որով Նարոլէսնին զօրութիւնը քիչ մ'առելի կը ցրուէր: Աակայն Ռուսիային՝ առ մեծ պատերազմն առանձին, եւ Անգղիային դրամական օդնութիւն իսկ չընդունած՝ ընելը, իրեն համար մեծ պարծանք մըն էր: — Ռուսը բաւական երկայն ժամանակէ վեր պատերազմին պատրաստուած ըլլալով, երկու բանակ կազմած էին, ուրոնցմէ մէկը գէպ ի հիւսիս կը կենար՝ Վիլնյայի քով՝ Պարզլէ ար Դոլլի կոմսին հրամանատարութեան տակ, իսկ երկրորդը գէպ ի հարաւ՝ Բագրատունի իշխանին հրամանատարութեան տակ: Առնց վրայ՝ թշնամութեանց սկսելէն քիչ մը ետքը՝ աւելցաւ պահեստի գունդը՝ Դորմանսով զօրապետին տակ: Բոլոր առ զօրաց թիւը՝ սմանք մինչեւ 250 հազար հոգւոյ կը հանեն, իսկ սմանք հազիւ 170—180 հազար հոգի կը համարին: Բայց երբ որ Ազերսանդը կայսրն իր ընդարձակ պետութեան բոլոր բնակիչները՝ առանց վիճակի զանազանութեան՝ զէնքի կանչեց (Յուլ. 28), անմիջապէս բովանդակ ազգը զինեցաւ եւ բանակին օդնութեան դիմեց:

**219.** Նարոլէսնին զօրութիւնն ու իր արշաւանքին նպատակը: Աս վիճակին մէջ կը գանուէր Ռուսիա, երբ որ Նարոլէսն իրեն դէմ սկսաւ ան մեծ արշաւանքը, որուն նմանքը կրնայ բառիլ թէ Քաերըսէսի ու Ատափայի ժամանակիներէն վեր տեսնուած չէր: Հաստատուն ազբիւրներու նայելով, իր գրօշներուն տակ Եւրոպայի գրեթէ ամէն ազգերէն՝ կէս միլիոննի շափ պատերազմնզք կը դանուէին, որոնք երեք մեծ բանակներու կը բաժնուէին: Գլխաւոր բանակը, որուն Նարոլէսն անձամբ կը հրամայէր, Տաւու, Աւտինոյ ու Կէս սպարապետներուն զօրաբաժիններն ու Վիւրդեմզէրկցիները կը բավանդակէր: Երկրորդ բանակին մէջ, որն

որ խտալիայի եւ գինէռս վոխաբը ային հրամանատարութեան տակ էր, նոյն իշխանին զօրքերէն եւ ուրիշ զբնագերէ զատ՝ Պատիերացիք կային։ Երրորդ բանակը, որն որ Հերոնիմոս թագաւորին տակն էր, Լեհերէ, Սաքսոնիացիներէ ու Վեստֆալիացիներէ կը կազմուէր։ Առաջին զատ էին Աւստրիացիք ու Գրուշք, որոնք առանձին գնդեր կը ձեւացրնեին, առաջիններն՝ աջ թեւին վերջին ծայրը՝ Շուարցենալերիի հրամանատարութեան տակ՝ Վոլհինիայի մէջ, իսկ վերջինները՝ ձախ թեւին՝ Մագանալին տակ՝ Գուրլանախայի մէջ։ — Բայց ինչ էր առ գեղեցիկ ու բազմաթիւ բանակներուն նպատակը։ Կրնար արդեօք Նարովէնն յուսալ որ Պատսի միապետութիւնը կործանէ. եւ ոչ իսկ կրնար Եւրոպային գուրս հանելու եւ Ասիա քշելու դիտաւորութիւն ունենալ, որովհետեւ առ ալ Պետրոս Մեծէն ետքը անկարելի եղած էր։ Աւստի եւ ուրիշ ակնկալութիւն չէր կրնար ունենալ բայց եթէ Լեհաց տէրութիւնը զօրացընելով՝ անոր քովը մէծ ու զօրաւոր ոսխի մը դնել, որոն ի հարկին՝ կրնար օգնուիլ։ Սակայն բսենք թէ ամէն բան իր բաղձանքին համեմատ յաջողէր եւ շուտ խաղաղութիւն մը՝ Դիլսիդի խաղաղութեան դաշնկով սկսուածը կատարելով, Լեհաստանի վերանարգութիւնը զլուխ տանէր. կրնար մի յուսալ որ նոյնը զինագաղաքէ աւելի զօրութիւն ունենար։ Ան ալ կայ որ նոյն իսկ Լեհաստանի նկատմամբ ունեցած դիտաւորութիւնը՝ Նարովէնն չէր կրնար բացայացտ գուրս հանել, որովհետեւ՝ ինչպէս քիչ մը յառաջ նշանակեցինք (216), Աւստրիայի հետ զդուշութեամբ վարուելու էր. անոր համար ալ Լեհք ինչ որ ըրին նէ՝ չկըցանքաներն ան աստիճանի բերել, որ իրենց հին տէրութեան վերանորոգութեան ձեռք զարնուի։

**220.** Պատերազմին սկիզբը։ Լեհաց ընդհանուր գաշնակցութիւնը։ \* Աւրովէնն պատերազմի պատաստութիւնները լընցընելէն ետեւ՝ իր ամուսնոյն հետ Տրեզուա գնաց (1812, Մայ. 16), որ Աննական

դաշնակցութեան իշխաններէն զատ՝ Աւատրիայի կայսրն ու Պրուշի թագաւորը եկան հետո տեսնուեցան։ Հմ ընդունեցաւ Աղեքսանդր կայսեր վերջին պատասխանը (Մայ. 28), զորն որ իբրև նախառարական՝ մերժելով։ Երկրորդ օրը ճամբայ ելաւ իր բանակներուն զլուխն անցնելու համար։ Առուսիայի սահմանները հասած տան իր զօրացը յայտարարութիւն մը հանեց (Յունիս 22), որուն մէջ իր սովորական կերպովը՝ իբր թէ Առուսաց յաղթածի պէս՝ բերան մը կը բանեցրներ։ Հետեւեալ երեք օրը Գալլիացւոց գլխաւոր կամ Մեծ բանակը (200.000 հոգի) Գովինդի քով Կիևմէն գետն անցաւ (Յունիս 23—25)։ Մազաննալ ձախ թէւին հետ՝ որուն մէջն էր Պրուշի օգնական զօրքը (ամէնը մէկուեզ 40.000 հոգի) Դիլսիդի քովէն անցաւ։ աջ կողմէն Հերոնիմոս Պատարարու իր ընթացքը 100.000ով զէպ ի կրունոյ ու Կովկասու ողջեց։ վերջապէս Շուարցենապէրի իշխանն Աւատրիայի օգնական զօրաց ու Սպառնիացւոց հետ՝ աջ թէւին վերջին ծայրը, շուրջ 50.000 հոգւով գէպ ի Բոսովիս զիմեց։ Կոյն տան Աղեքսանդր կայսրն ալ իր զօրաց յայտարարութիւն մը տուաւ, որով զիրենիք կը յորդորէր Աստուծոյ պաշտպանութեան տակ քաջութեամբ պատերազմելու, խոստանալով որ քանի որ իր տէրութեան սահմաններուն մէջ թշնամի մը կը զանուի նէ, խազազութիւն չըներ (Յունիս 26)։ Կարողէն յառաջ քայլելով, քանի մ'օրուան մէջ Ափամանի Վիժնա մայրաքազաքը հասաւ (Յունիս 28)։ Աս բանակին տեսպէն՝ Լեհաց սրբն մէջ ազգային հոգին ու իրենց հին թագաւորութիւնը կանգնելու յշոր զրգուեցաւ։ Եւ իրաւոնիք ալ տէնեին, որովհետեւ Կարողէն աս իր արշաւանքը՝ Երկրորդ Լեհական պատերազմ կը կոչէր։ Ուստի Եւ Ազամ Զարդարիովին զաշերիցութեամբն ընդհանուր գայնակցութիւն մը ձեւանալով, Կարողէնին Վիլն մասն օրը՝ Արտախայի մէջ Լեհաստանի թագաւորութեան հաստատութիւնը հրատարակեցին։ Կոյն գայնակցութեան կողմանէ կայ-

սեր պատգամաւորութիւն մը խաւրուեցաւ (Յուլ. 9), որն որ իրեն աղաչեց որ իր հովանաւորութեամբը Լեհաստանի վերանորոգութիւնը պաշտպանէ, եւ տառաւովեց միլիոն Լեհ.ք իրեն համար ուզը կ'ելլեն։ Բայց ինք պատասխան տռաւ թէ Լեհաստանի թագաւորութեան՝ առաջին ընդարձակութեամբը կանգնուելուն շիկրնար հաւանիլ, որովհետեւ Աւորիական Լեհաստան պէտք է որ Փրանկիսկոս կայսեր ձեռքը մնայ։ Ասանկով Լեհաց եռանդը խիստ նուազեցաւ. եւ թէ պէտ իրենց զօրքերը Նարոլէնին դրօշներուն տակ կը պատերազմէին, բայց ընդհանուր դաշնակցութեան գործողութիւնը գրեթէ բոլորովին խափանեցաւ։

**221.** Սմոլենսկի ու Պորոտինոյի ճակատները։ Կարոլէնն Վինայէն դէպ ի Վիդեբոք ճամբայ երա (1812, Յուլ. 16) թշնամեաց հետ զարնուելու մաօք։ Բայց Ռուսը աներեւոյթ կ'ըլային բանակին առջեւէն, որն որ դրեթէ միշտ անապատներու մէջ քալելով, մեծ նեղութիւն կրեց մինչեւ որ յիշեալ քաղաքը հասաւ։ Նարոլէնին սպարապետներն իրեն խրատ կու տային որ ձմեռը հօն անցրնէ. բայց ինք ուզեց անմիջապէս Ռուսիայի ներքին կողմերը՝ տէրութեան հին մայրաքաղաքն երթալով, պատերազմը շուտով լորիցընել։ Սակայն շուտ մը տեսաւ որ առ բանս որչափ դժուարութիւններու տակ ինկած է։ Ռուսաց երկու բանակները (Պարզի որ Գոլլի կոմսին տակ՝ 90,000 հոգի, Բագրատունի իշխանին տակ՝ 45,000 հոգի) կամաց կամաց դէպ ի Տնիերեր ետ կը քաշուէին ու զլիսաւոր ճակատ մը տալէն կը զգուշանային, որուն Նարոլէնն եռանդեամբ կը բաղձար. միանդամայն կը ջանային մէկտեղ միանալ, զորն որ՝ Միհիլեւի կռուէն ետքը (Օգոստ. 6) իրօք ալ զլուն տարաւ Բագրատունի իշխանը։ Կարծես թէ Նարոլէնն իր սովորական շուտութիւնը մոռցած էր. ան սոցզ է որ հօն մեծ ճամբաները քիչ էին, ծանրակշիռ տեղերն իրարմէ խիստ հեռու, տեղագրական տախտակիներն անկատար։ Աերջապէս Սմոլենսկի քով ա-

րիւնահեղ ճակատ մը տրուեցաւ (Օգոստ. 17), որ  
ամբողջ օր մը առանց որոշիչ հետեւոթեան կռուե-  
լէն ու երկու կողմէն ալ շատ մարդ իյնալէն ետեւ,  
Ռուսք գիշերը քաղաքին կրակ տուին ու բնակիչներուն  
հետ սկսան գէպ ի Մոսկաւ ետ քաշուիլ։ Ասանկով  
Գաղղիացիք երկրորդ օրը նոյն քաղաքը մտած ատեն-  
նին՝ գրեթէ ամենեւին պատապարան չգտնելով, Կա-  
րուեն իր զօրապետաց շատերուն խորհրդին հակառակ՝  
որոշեց օր անմիջապէս գէպ ի Մոսկաւ յառաջ քալուի։  
Ռուսաց բանակը՝ որուն ընդհանուր հրամանաւար եղած  
էր Գոգուսով իշխանը (Օգոստ. 20), գարձեալ ա-  
ռանց մեծ ճակատ տալու յառաջ կ'երթար. իրեն հետ  
թշնամոյն առջեւէն կը փախչէին երկրին բնակիչները՝  
իրենց բնակարաններն ու գեղերը կրակի տալէն եւ չորս  
կողմն ամայի անսապատ գարձրնելէն ետեւ։ Արդ այս-  
պէս Գաղղիացիք սպավ, հիւանդութեամբ ու առդին  
անդին թշնամոյաց հետ զարնուելով, բաւական շատ  
կորուստ կ'ընէին։ Գոգուսով ուզելով՝ եթէ կարելի  
ըլլայ՝ Մոսկաւ մայրաքաղաքն ազատել, անկից քիչ մը  
հեռու իր բանակը կեցուց, որով եւ Մոսկուա գետին  
քով Պորուտինոյի մեծ ու սաստիկ ճակատը տրուեցաւ  
(Աեպտ. 7), ուր երկու կողմէն **70.000** ևն աւելի մարդ  
մոռաւ կամ մինաւորեցաւ. որոնց մէջ քանառուեօթը  
գաղղիացի զօրապետք կային, նոյնպէս Ռուսաց կողմէն  
ալ բազմաթիւ զօրավարներ ինկան եւ առանձինն Բա-  
գրատունին։ Յաղթութիւնը Գաղղիացւոց սեպուեցաւ,  
ինչու օր իրենք պատերազմի դաշտը բռնեցին. բայց  
հասարակօրէն յաղթութենէ մը մերժը եղածին պէս  
ուրախութեան երգեր չեին լոււեր։ Նարուէնի բանա-  
կին միայն կէօք մնացած էր։ Խակ Ռուսք առանց փախ-  
չելու կարգաւորեալ կերպով ետ կը քաշուէին, եւ չու-  
զելով Մոսկաւի պաշտպանութեան համար երկրորդ  
ճակատ մ'ալ տալ, ձգեցին աւելի յառաջ գացին,  
որով նոյն մայրաքաղաքին ճամբան Նարուէնին առ-  
ջեւը բաց մնաց։

**222.** Մոսկաւի հրդեհը: Պլորտինոյի ճակատին վրայ շաբաթ մ'անցնելէն ետեւ, Գաղղիացիք Մոսկաւ մտան (Սեպտ. 14), ուր Նարովէնն կը յառար որ իր յոդնած զօրքերը հանգիստ կը գտնեն: Բայց իր յշար սրչափ շուտով օդը ցնդեցաւ: Բոլոր քաղաքն ամսյի անապատ մը դարձած էր. տներուն դռներն ու պատուհանները գոցուած էին, 240,000 բնակիչներէն՝ հազիւ 15,000 հոգի մնացած էր, ան ալ ոտորին խառնիճաղանձէն ու օտարականներէն: Նարովէնն կը սպառէր որ դիմացը պատգամաւորութիւն մը գայ. բայց ամենեւին եկող շըլալով, գնաց Չարերուն Գրէմլ բառած հին պալտոր բնակեցաւ. կարծէր թէ հոն իր արշաւանքին նպատակին հասած բըայ, ուր որ իր մեծութեան գերեզմանը գտաւ: Հազիւ թէ Գաղղիացիք քաղաքին մէջ տեղաւորած էին, մէյ մ'ալ հարիւրաւոր կողմերէ սկսան բոցեր բարձրանալ, եւ շուտ մը բայցնատարած քաղաքը՝ բոցեղէն ծով մը դարձաւ: Աս կրակը Գուդուսովինն հրամանաւը քաղաքին կառավարը ձգել տուած էր, որպէս զի Գաղղիացւոց բանակը ձմերաւան բնակարան շունենայ: Ըստ ջանաց Նարովէնն հրդեհը մարելու. բայց որովհետեւ Ռուսը՝ ետ քաշուած ատեննեինն բոլոր կրակի ջրհանները մէկտեղ տարած էին, անոր համար իր ջանքը պարապ գնաց: Հըշգեհը շորս օր շորս զիշեր (Սեպտ. 16—19) տեւելով, քաղաքին խիստ մեծագոյն մասը մօխիր դարձոց: Առանկով Ռուսիայի հին մայրաքաղաքը բոլոր տէրութեան ազատութեան համար զահ եղաւ. եւ նյոնը տոշորդ բոցերուն մէջէն՝ շղթաներու տակ հեծող եւրոպային անկախութեան առաջին արշալցոն երեւցաւ: — Նարովէնի մեծ բանակը՝ յուսացած հանգոտեան տեղ՝ ամսյի անապատի մը մէջ կը գտնուէր, ամէն կերպ օգնութենէն զրկուած: Եթէ Նարովէնն նոյն ատեն անմիջապէս՝ ձմեռը վրայ շհասած՝ Մոսկաւէն ճամբայ ելլէր ու յառաջ քալէր կամ ետ դառնար, կարելի է որ բանակն ազատէր: Բայց սկսաւ Ռուսաց հետ բա-

նակցութիւն ընել, եւ անսնց խորամանելու թեամբ իրեն տուած ակնկալութենէն խարուելով, ամսէ մ'աւելի ատեն կորսրնցուց, առանց միտ գնելու որ Գուգուստ վին միակ նպատակն էր՝ մինչեւ ձմերուան սկիզբը զինքը հոն բռնել, որպէս զի զօրքը ցրաէն ու կերակրոյ պակասութենէն ոկարացած ատեն՝ դիւրաւ կարենայ յաղթել: Վերջապէս Գաղղիացւոց Մոսկաւ մանելուն վրայ ՅՀ օր անցնելէն ետեւ, Ռուսաց կողմէն բացասական պատասխան եկաւ ։ Նարովէնին ըրած խաղաղական առաջարկութեան: Նոյն կայսրն առաջարկած էր օր ։ ԱԼ արշաւանքը լմիննայ, : — «Մանաւանդ թէ թող հիմնայ սկսի արշաւանքը, կը պատասխաներ Գուգուստի: Աւստի եւ Նարովէնին առջեւն ուրիշ միջոց չմնաց՝ բայց եթէ ետ դառնալ. անոր համար հրամայելով օր Զարերուն պալատն օդը հանուի, Մոսկաւի փլատակներէն իր զօրացը հետ ճամբայ ելաւ (Հոկտ. 19):

**223.** Գաղղիական մեծ բանակին յետաղարձութիւնը: Վեծապէս իրաւունք ունէր Գուգուստի բոելու օր Թուղ հիմնայ արշաւանքը սկսի: Մոտոցիւ առ Նարովէնին մեծ բանակին Մոսկաւէն ետ դառնալը՝ անանկ գեղք մըն է, որուն նմանը պատերազմի տարեգիրներուն մէջ չիգտնուիր: Պատամանթիւնը կը զարհուրի անանկ տեսարաններ նկարագրելէն, զորոնք հաղիւթէ միտքը կրնայ Երեւակայել: Նոյն բանակը հարիւր յիսուն մզոնէ աւելի ճամբայ ունէր ընելու, զորն օր անցնելու էր՝ ամսէն օր աճող թշնամիներու հետ միօրինակ զարնուելով, ամսնյի անսպատաներու եւ ծխող փլատակներու մէջէն քալելով, առանց պատապարանի, առանց կերակրոյ մթերի, անանկ սաստիկ ցրտութեան ատեն՝ որուն ոչ մարդ եւ ոչ անասուն կրնար դիմանալ: Նարովէնին սկզբնական գիտաւորութիւնն էր հարաւային կողմը գեղի ի Գալուկա Երթալ. բայց Գուգուստին Մալոյ Եարովլաւէցի քով բանակին վրայ ըրած յարձակումը (Հոկտ. 24), թէ եւ ետ մզուեցաւ, առաջն պատճառ եղաւ ընթացքը՝ դիերով ու արեամբ

լեցուած պրոտինոցի պատերազմի դաշտին վրային գեղի  
ի Ամոլենոց ուղղելու : Նոյն միջոցին անհնարին ցրտու-  
թիւն մը սկսաւ տիրել (17—28 աստիճան) : Այսպէ-  
սով սովոր, ցրտութիւնն ու յոդնութիւնը աւելի կոտո-  
րած ըրբին, քան թէ Ռուսաց գնդակներն ու Գողագ-  
ներու նիզակները : Մարդ չէր կրնար առանց սարսափե-  
լու տեսնել արքունի ճամբաններու կամ ամսյի ու ձիւ-  
նով եւ սառուցով գոցուած անապատներու վրայ հա-  
զարաւոր սառած զինուորներ՝ ձիւներու թիակներով, թող-  
տրուած զէնքերով եւ հարուստ աւարներու մնացորդ-  
ներով խառն, որոնք աւելորդ բեռի պէս մէկդի նե-  
տուած էին : Գուգուսով, որն որ յայտարարութեան  
մը մէջ Մոսկաւի հրդեհը Գաղղիացւոց վրայ ձգած էր՝  
ժողովրդեան ատելութիւնն անսնց գէմ աւելի եւս գրր-  
դրուելու համար, իր ցրտէ աղէկ պատսպարուած եւ ա-  
մէն կերպ մթերով լեցուած զօրքերով՝ թշնամեաց քո-  
մին չէր զատուեր, եւ ամէն մէկ քայլերնին իրենց զէն-  
քովը ձեռք բերելու կը ստիպէր : Միեւնոյն ժամանակ  
հիւսիսէն Ալիդգենշդայն զօրապետը՝ Տիւնայէն, իսկ  
հարաւէն Զիշակով ծովապետը՝ Մոլտաւիայէն, իրենց  
վրայ կը դիմէին : Ուստի երբ որ Գաղղիացւոց բանակը  
Ամոլենոց հասաւ (նոյ. 14), Մոսկաւէն ելուզ 110.000  
հոգիէն՝ հազիւ 40.000 պատերազմել կրցող զօրք  
մնացած էր, որոնց ետեւէն կու գային 30.000 հիւսն-  
գոտ զօրքեր առանց կարգի ու առաջնորդի : Նարուլէնն  
կը յուսար որ բանակը հօն քիչ մը հոգի կ'առնու . բայց  
հօն մանաւանդ սկսաւ ամենամեծ ողորմելութիւնը.  
որովհետեւ տրուած հրամաններն աղէկ կատարուած  
շրմալով, սպասուած զէնքերը, զգեստներն ու կերա-  
կրեղինաց պաշարը չէին հասած : Անոր համար բանակը  
ստիպեցաւ ճամբան յառաջ տանիլ . բայց շուտ մը  
Գրամանոյի քով Գուգուսովին յաղթուելով (17 ու 18  
նոյ.), այնչափ մեծ կորաւստ ըրաւ, որ Տնիերերի քով  
հասած ատեն՝ հազիւ 12.000 կարգաւորեալ զօրք  
մնացած էր (նոյ. 19) : Հանտեղը մեծ քաջութիւն ըրաւ

Նէյ, որոն նոյն սառած գետն անցնիլը՝ ընդհանուր պատմութեան յիշատակած ամենայանդուզն գործողութիւններէն մէկն է։ Նոյնպէս մեծամեծ դիւցազնական գործքեր գործեցին Եւգինէոս, Տաւու, Միւրա, Ռւաբնոյ, Վիկտոր, որոնցմէ երկու վերջիններն անհնարին գժուարութեանց յաղթելով, նոր ու շյոդնած զօրքեր բերին մեծ բանակին մնացորդներուն հետ միացուցին, անանի որ Նաբոլէնն դարձեալ **40,000** պատերազմող զօրք ունեցաւ։ Սակայն այս ամենայն տրիշելք շունեցաւ՝ բայց եթէ քանի մ' օր ուշացընել բոլոր բանակին կորուստը, որն որ Պերեղինային (Տնիերերի մէկ բազիին) քովը պատահեցաւ։

**224.** Պերեղինայի անցքը։ \* Ե, որ պատմութեան տարեղիրներուն մէջ՝ Պերեղինայի անունը՝ իբրեւ ամենազարհուրելի գժբախտութեան յիշատակ՝ նշանաւոր եղած է։ Խրօք ալ եթէ Նաբոլէնի բանակին Մոսկաւէն ետ գառնալը ընդհանրապէս սոսկալի է, Պերեղինայի անցքը՝ նոյնին ամենասարսափելի դիպուածն է։ Խնչպէս բախնք, Գաղղիացւոց բանակին աս գետին քովը հասած ատեն՝ շուրջ **40,000** պատերազմող զօրք ուներ, որոն հետ ու ետեւէն կու գային հիւանդաց, տկարաց, վիրաւորելոց ու ժախտելից անհամար բազմութիւն։ Չորս կողմանեւ թշնամիններով պաշարուած բլալով ալ, Գաղղիացիք կրցան երկու կամուրջ ձգել, մէյ մը՝ սոսնաւոր զօրաց, մէյ մ' ալ ծիսւորներու, թնդանօթներու եւ կառքերու համար։ Եւ անմիջապէս սկսան անսնց վրայէն անցնիլ։ Բայց ով կրնայ մէկիկ մէկիկ նկարագրել նոյն անցքին ատենը պատահած աղեանները, ով կրնայ հաշուել գետին ալիքներուն ու կէս մը քակուած կամ կոտրած սառուցի կոտրներուն մէջ եւ կամ կոխկռտուելով ու ճզմուելով մեռնողներուն թիւր, ով կրնայ թշնամեաց ձեռքով ուղանուողները կամ անսնց ձեռքը դերի ինկողները համբանքի սակէ ձգել։ Բայց մէյ մ' երեւակայութի այսշափ բազմութեան՝ սոսնց կարդի եւ իրար հրելով ու կոխկռտե-

լով՝ նոյն կամրջին վրայեն անցնիլը, մէկ կողմանէ ալ թշնամեաց թնդանօթներէն անձրեւի պէս վրանին զնդէր թափաւելով. ասոր վրայ աւելցուի կառքերու համար շինուած կամրջին՝ վրան մարդիկներով լցուն եղած ատեն՝ մէկէն կործանիլը, բաւական շուտ փախչել շերցողներուն՝ զիրենք հալածող Ռուսաց ձեռքն իյնալը, վերջապէս Դաղգիացոց նեզի գալով՝ գէթ մէկալ զին անցնողներն ազատելու համար՝ մնացած միակ կամուրջն ալ այրելը, որով եւ դեռ անդիի կողմը մնացողներուն՝ յուսահատական միջոցներու ձեռք զարնելը, եւ գուցէ փոքր գաղափար մը կ'ունեցուի առ երեք օրուան զարհուրելի դէպքին վրայ (Նշ. 26—28): Թէպէտ նոյն առ թին մէջ մարդասիրութեան, մեծանութեան եւ անձնուրացութեան գեղեցիկ օրինակներ որուեցան, բայց չհաւատացուելու բարբարոսութեան դործքեր ալ պակաս չեղան. կենաց վտանգն ու սոսկալի ուղրմելութիւնը՝ կարծես թէ ընդհանրապէս մարդկային զգածմունքը վերցուցած էր, եւ միայն Գոզգագներու ահրելի ազաղակն ու թնդանօթներու որումունքը կարող կ'ըլլար զիրենք արթքնցընել, ան ալ վտանգին մեծութիւնն աւելի եւս յայտնելով՝ անձին ազատութենէն ուրիշ բան մ'իրենց աշքին չերեցրնելու համար:

**225.** Ռուսական արշաւանքին վերջը: Ի՞սոց պերեզինստ անցնելու բախտն ունեցող սակաւաթիւ զօղքերն ալ դեռ ազատութիւնին գտած չէին: Նաբոլէնին հետ գետին ասդիի կողմը զէնք կրել կրցող 8000 կարգաւորեալ զօղք կար. սակայն քիչ մը ետքը առնց ալ մեծ մասը ջնջուած կամ ցրուած էր: Նշն կայսրը Ռուսաստանէն չելած՝ իր 29երորդ հաշակաւոր մարտատոմոք<sup>1</sup> հանեց (Դեկտ. 3), որն որ քանի մամու վեր անհամբերութեամբ սպասող ազգերուն լուր տուա թէ կայսրն ողջ առողջ է, իսկ իր մեծ բանակը՝ ջնջուածի պէս: Երկու օր վերջը վերին հրամանատարու-

թիւնը Միւրային տալով, ինք աճապարեց դեպի ի Փարիզ ճամբայ ելաւ, որպէս զի նորէն զօրք հանէ եւ իր ներկայութեամբն ամէն կերպ շարժումները զոպէ : Ինչու որ ոռու համբաւ մը տարածուած ըլլալով թէ ինք մեռած է, մայրաքաղաքին մէջ դաւաճանութիւն մը կազմուած էր, որով իր գահը գրեթէ կործանման վտանգի մէջ ինկեր էր: Նաբոլէնն քիչ մարդով վելնայի ու Վարսաւիայի վրայէն Տրեզուա Եկաւ (Գելկտ. 14), ուր հինգ ամիս յառաջ թագաւորներու եւ իշխաններու յարդանքն ընդունած էր (220), եւ ճամբայ ելելուն տասուիրեքերորդ օրը՝ գիշեր առեն Փարիզ մտաւ (Գելկտ. 18—19ին դիշերը) : Այսպէս մէկ նաևով իր արշաւանքէն դարձող Քսեղքուսին պէս, Նաբոլէնն մէկ կառքով իր մայրաքաղաքը դարձաւ : — Իր հեռանալովը՝ բանակին մէջ կարգաւորութեան վերջին մնացորդն ալ աներեւոյթ եղաւ, մանաւանդ որ հրամանատարներուն շատերն իր օրինակին հետեւեցան: Յրտութիւնը՝ որն որ քիչ մը մեղմացած էր, նորէն սաստկանալով, շատ մարդու կորստեան պատճառ եղաւ, շատերը փախան ու գնդերը քայքայեցան: Կիեմէնի մօտ գովնոցի քով զօրաց մնացորդը վերջին անգամ պարտեցաւ (Գելկտ. 14), որով եւ վերջին թնդանոթներն ու պատերազմական արկղը կորսուեցաւ: Ասանկով խիստ քիչ մարդիկ, ան ալ հիւանդ, կէս սառած, անօթի ու կիսամերկ՝ սահմաններէն անդին անցան. անսնկ որ տարւոյն վերջը Ռուսիայի մէջ մէկ թշնամի մնացած չէր: Եւգինէսո՞ որն որ Լեհաստանի մէջ Միւրային տեղ զօրաց վերին հրամանատարութիւնն առած էր (1813, Յունու. 26), Վայքուլ գետին ետեւը զէնք կրելու յարմար եւ ոչ հազար հոգի կրցաւ ժողվնել: Աս եղաւ Ռուսական արշաւանքին կատարածը, որով 240,000ի շափ մարդիկ Ռուսիայի մէջ իրենց գերեզմանը գտան:

## ¶.

Մոռհական-Պրուսիական են վեցերորդ դաշնակցութեան պատերազմները (1813—1814):

**226.** Առօսիայի արշաւանքին դժբախտ կատարածին աղղօցութիւնը: Այն նշանաւոր խօսքը՝ որն որ Դալերանին բերանը կը գրուի, թէ Առօսիայի արշաւանքը՝ վախճանին ոկիզըն եղած ըլլայ, շուտ մ'իբրեւ կատարեալ ճշմարիտ խօսք երեւցաւ: Նոյն արշաւանքին դրժբախտ կատարածին լուրն Եւրոպա տարածուած ատեն, աւելի զարմացում ու այլայլութիւն պատճառեց՝ քան թէ յայտնի ուրախութիւն. մանաւանդ որ շուտ մը ծնողաց, այրեաց ու որբոց լացքովը խառնուեցաւ, որովհետեւ կրնայ առանց չափազանցութեան ըսուիլ թէ ցամաք երկրին մեծ մասին վրայ հազիւ գեղ մը կրնար գտնուիլ որն որ գէթ քանի մը մեռելի վրայ շար: Բայց ամեն մարդ կը տեսնէր թէ աս դժբախտութիւնը պէտք է որ արտաքոյ կարդի փոփոխութիւններ յառաջ բերէ. Նարոլէնի խոնարհին ու իր բազմաթիւ բանակին՝ բոլոր թնդանօթներովն ու զէնքերովը ջընջուիլը՝ ամենքն իրրեւ նշան մը կ'առնուին անոր իշխանութեան գաղրելուն, եւ անանկ կը համարէին որ ալ յարմար ատենն եղած է՝ անոր դէմ ելլելու եւ լուծը վզերնէն նետելու: Նարոլէնին անյաղմ ըլլալսւն սխալ կարծիքը՝ մէկէն ամենուն մարքն վերցուած էր, եւ իրեն դէմ եղած յաղթութիւնները՝ նորենոր յաղթութիւններու յուսով զամենքը կը լեցընէին: Գլխաւորաբար գերմանացիք, որոնք քանի մը տարիէ վեր կը խլուտէին, նոր եռանդեամբ լեցուեցան եւ հետզէտէ ամենքը մէկանդ միացան իրենց անկախութիւնը ձեռք բերելու: Սակայն աս գործքը մեծ դժուարութիւններու տակ ինկած էր. որովհետեւ Գաղղիացիք գեռ շատ բերդեր ու երկիրներ բռնած էին, շատ տէրութեանց վեհապետները Նարոլէնին հետ կապուած էին, եւ նոյն

կայսրն իր մայթաքաղաքը դառնալուն պէս՝ նորեն զօրաժողով ընելով, բանակին դատարկացած կարգերը լեցուցած էր: Անոր համար իրեն գէմ զործքի մը ձեռք զարնելու համար՝ մեծ ու զօրաւոր գրգիռ մը հարկաւոր էր: Նոյն գրգիռը տուողն եղաւ Ռուսաց Աղէքանդր կայսրը, որն որ իր սահմաններէն դարս ալ թշնամին հալածել տալով, կամ լաւ եւս՝ անոր բանակին սակաւաթիւ մնացորդներուն հետ իր սահմաններէն ելելով, Եւրոպայի ազատութեան նշանը տուաւ: Ան ժամանակէն ետեւ, ազգաց մրրիկը՝ որն որ յառաջ Արեւմուտք փրթելով՝ գէպ ի Արեւելք գիմած էր, սկսաւ Արեւելքէն գէպ ի Արեւմուտք դառնալ:

**227.** Պրուշներուն ազգովին ոտք ելլելը: Առ հանդամանաց մէջ էին Եւրոպայի ազգերը ան նշանաւոր ու արիւնաններկ (1813) տարւոյն սկիզբը, որուն մէջ Նաբոլէսնին տիեզերական իշխանութիւնը պիտի վերջանար եւ ազգերն ու իշխաններն իրենց անկախութիւնն ու ինքնակացութիւնը ձեռք պիտի բերէին: Ռուսիայի մէջ պատերազմը՝ ժողովրդեան պատերազմ եղած էր, եւ ամէն նշանները կը ցուցընէին թէ Գերմանիայի մէջ ալ նոյնպէս պիտ' որ ըլլայ: Պրուշ իր գանուած դիրքովը պէտք էր որ առաջինն ըլլար. ինչպէս որ իրօք ալ եղաւ, որ պատերազմին ընդհանուր ազգային կերպարանք տուաւ: Փրեգերիկոս Գուլիելմոս Գ. թագաւորը իր տէրութեան վրայ դրուած նախատական շղթաները կոտրելով, իր ժողովուրդը զէնքի կանչեց, որն որ կամակար եւ ուրախութեամբ անոր ձայնը լսեց եւ դունդագունդ զէնք առաւ: — Արդէն նախրնթաց տարւոյն վերջը, Եորդ Պրուշ զօրապետը՝ որն որ Պրուսիական օգնական գնդով Մագտունալի հրամանատարութեան տակ Արեւելքան ծովուն եղքները Ռիկայի մօտ կը կենար, նեղի դալով, Ռուսաց Տիպիչ զօրապետին հետ չեղոքութեան պայմանագրութիւն մ'ըրած էր (1812, Դեկտ. 30), խօստանալով որ անկէ ետեւ Ռուսի գէմ չկռուի, եւ եթէ թագաւորը նոյն պայմանագրութիւնը

չընդունիր, դոնէ երկու ամիս պատերազմի մէջ շմանէ : Թէպէտ թագաւորն իսկզբան աս պայմանագրութիւնը մերժեց, բայց երբ որ Ռուսաց զօրքը՝ որուն հետ Աղեքուանդը մինչեւ Գալիչ եկած էր, հինգ մաս բաժնուած՝ գուդուսովի հրամանատարութեան տակ Պրուշի երկիրը մտաւ և ժողովուրգները ոտք ելելու յորդորեց, ալ ան ատեն թագաւորն իր ընթացքը բոլորովին փոխեց : Անմիջապէս Պերլինէն ելաւ, ուր Գաղղիացիք շորս կողմն առած էին (1813, Յունու. 22), Պիեղլաւ գալով՝ Ռուսաց մօտեցաւ . և իր բերդերէն երեւելիներուն տակաւին Գաղղիացւոց ձեռքը գտնուիլը բանի տեղ չգնելով, նախ երիտասարդներուն (Փետր. 3) և ետքը բովանդակ ազգին ու առանձինն զինուորաց (Մարտ 17) յայտարարութիւններ հանեց, որոնցմով առաջինները՝ զէնք առնելու և վերջիններն՝ իրենց պարտուցը համեմատ՝ հայրեննեաց անկախութեան համար պատերազմելու կը յորդորէր : Պրուշին մինչեւ նոյն ատեն կրած նուաստութիւնը բոլոր ժողովրդեան մէջ Գաղղիացւոց դէմ անանկ հակառակութիւն մը յառաջ բերած էր, որ շուտ մը չէ թէ միայն բառ մեծի մասին աղատ զնդերով բանակ մը ձեւացաւ, հապա ամէն քաղաքներու և գեղերու մէջ մարզիկ զօրք ալ կազմուեցաւ : Ժողովրդեան ամէն կարգերն ու հասակները հայրեննախրական եռանդեամբ վառուելով, երիտասարդք եւ ծերը իրենց գործքերը թուղ կու տային ու զէնք կ'առնուին : Աւսանողք եւ ուսուցիչք՝ վարժարաններու որահներէն, պաշտօնատեաբք ու վաճառականք՝ իրենց գրատուններէն, արուեստաւորք՝ իրենց խանութներէն, գեղացիք՝ իրենց խողերէն, աղնուականք՝ իրենց պալատներէն կ'ելլէին, եւ ամենքն իրենց մէջ եղած վիճակի ու ստորիճանի տարբերութիւնը մոռնալով, հայրեննեաց դրօշին տակ կը մանեին : Ասոնց վրայ մեծ ազգեցութիւն ըրաւ իրենց սիրելի Լուիզա թագուհւոյն ծնրնդեան օրը հաստատուած երկաթի խաչին կարգը (Մարտ 10) :

**228.** Որուսի, Պրուշի, Շունտի ու Անդրիայի մէջ գաշնաւորութիւնները : Խրաց աս կերպ փոփոխութեան բնական մէկ հետեւութիւնն էր որ նոր դաշնաւորութիւնք ըլլային : Ամենէն յառաջ Ռուսիա եւ Պրուշ իրարու հետ գաշնաւորեցան Գալիչի մէջ (1813, Փետր. 27 ու 28), ուր Աղէքսանդր կայսրն անձամբ կը գտնուէր, աս պայմաններով . 1. Յարձակողական ու պաշտպանողական գաշնաւորութիւն, երկու կողմանէ տրուելու զօրաց ճիշդ որոշմամբը : 2. Պրուշի միապետութիւնն իր հին վիճակագրական հանդամանոքը նորէն պիտի հաստատուի : 3. Աւստրիա ու Անդրիա պիտի հրատիրուին նոյն գաշնաւորութեան մէջ մտնելու : Մի եւ նոյն ժամանակ Շունտ ալ Անդրիայի հետ միաբանութեան դաշինք մը դրաւ (Մարտ 31), որուն պայմաններն ասոնք էին . 1. Շունտ կը խոստանար որ ցամք երկրին վրայ 30,000 հոգւոյ օգնական բանակ մը տայ թագաժառանդին հրամանատարութեան տակ : 2. Անդրիա տարին մէկ միլիոն դրամական օգնութիւն կը խոստանար : 3. Անդրիա՝ Նորուեզիային Շունտի հետ միանալուն գէմ պիտի չգնէ, հապա ձեռքէն եկածին չափ նոյնին պիտի օգնէ, եթէ Դանիա հիւսիսային դաշնաւորութեան մէջ մտնել չուզեր : — Պատերազմն իրօք սկսնելէն ետեւ՝ Անդրիա ու Պրուշ գաշնաւորութիւն ըրին Ռայխենապախի մէջ (Յունիս 15), պայմանաց՝ Պրուսիական միապետութիւնն ըստ հին սահմանաց վերանորոգելու եւ դրամական օգնութեան խոստումով : Ըստ ամենայնի նոյն պայմաններով միեւնոյն ատեն ու միեւնոյն տեղը Ռուսիայի ու Անդրիայի մէջ դաշնաւորութիւն եղաւ : — Ռուսիայի եւ Պրուշի մէկտեղ միանալըն ամիս մը ետքը, Սուարով իշխանն՝ իր կայսեր ու անոր դաշնակցին անուամբը՝ Ռենական դաշնակցութեան մէջ եզօղ իշխաններուն եւ անոնց ժողովրդոցը յորդորական յայտարարութիւն մը հանեց, որ Նարոլէնին պաշտպանութիւնը մէկդի ձգելով, իրենց անկախութիւնը զէնքով ձեռք բերելու համար՝

Ռուսիայի ու Պլուշի հետ միանան (Մարտ 25): Բայց  
Նարովկոնին վախը դեռ զամենքը կը բռնէր. հազիւ  
քանի մը պղտիկ տէրութիւնք նոյն միջոցներուն դա-  
շնաւորաց հետ միացան, այս ինքն՝ Մեքլենպուրիկ  
գքութիւնները (Մարտ 14 ու 24), Անհարդ-Տեսառ  
(Ապր. 24) եւ Համապուրիկ, Լիւպէք ու Պլեմեն քաղաք-  
ները (Մարտ 18—21):

**229.** Նարովկոնի պատրաստութիւնները: Առ  
եռանդն աղէկ էր. բայց մեծ ու սաստիկ պատերազմ  
էար ընելու: Բանակի մը ջնջուիլն ինչ հոգն էր անոր՝  
որն որ մարդիկներու կորուսան ամենեւին հոգ չէր ըներ,  
քանի որ իր տիրած երկիրներուն մէջ նոր զօրք ժող-  
վելու մարդիկ կը գտնուէին: Փարիզ գառնալէն ետեւ  
Նարովկոնին ի գործ դրած առաջին միջոցները կը ցու-  
ցընեին որ ամենեւին միտք չունի մինչեւ նոյն ատեն  
բռնած ընթացքը փոխելու եւ ըրած պահանջումներէն  
ետ կենալու: Յայտնի կը տեսնուէր որ կ'ուզէ Ռու-  
սիայի մէջ ըրած կորստեան վրէժը՝ որչափ կարելի է  
շուտով ու սաստիկ կերպով առնուլ: Ծերակոյտն իր  
խնդրածէն աւելի, այս ինքն՝ 350,000 նոր զօրք ժող-  
վելու հաւանութիւն տուաւ (1813, Յունու. 11):  
Առ առթին մէջ ոչ ծերակուտին եւ ոչ օրէնսդիր ժո-  
ղովոյն մէջ իրեն գէմ ազատախօս ձայն մ'ելաւ. մա-  
նաւանդ թէ իրեն զովեստներ տրուեցան ու մեծ զար-  
մանք ցուցուեցաւ: Գաղղիացւոց առ պատրաստակա-  
նութիւնն անշոշտ մեծ պարծանաց նիւթ կրնար ըլ-  
լալ, եթէ կայսեր իրենցմէ խնդրած օգնութիւնը՝ հայ-  
րենեաց պաշտպանութեան կամ ուրիշ արդար նպա-  
տակի մը համար ըլլար. բայց անիրաւ պահանջմանց ու  
շափազնց փառափրաւթեան օգնութիւն ընելու հա-  
մար իր զաւկրներուն արիւնը թափելը՝ ինչպէս կրնայ  
ազգի մը պարծանք սեպուիլ: Ազգին առ պատրաստա-  
կանութեան դիմացը՝ Նարովկոն ալ զինքը կ'ապահով-  
ցընէր որ ամենեւին մէկ կերպով իր թշնամեաց զի-  
տում չ'ըներ. իր պաշտօնական լրագրոյն մէջ ալ կը

Հրատարակեր որ Եմէ թշնամիկը Մոնմորդրի վրայ ալ կենալու ըլլան, պետութեան սահմաններէն՝ եւ ոչ գեղ մը կը թողում (Մոնիդէօր, Մարտ 30): Բայց զարմանալի դիպուածով մը՝ տարիի մը ետքը ճիշդ միեւնոյն օրը դաշնաւորը Մոնմորդր յարձակմամբ տոնն եւ Նաբոլէն կայսերական աստիճաննեն հրաժարեցաւ (247): Նաբոլէն Գաղղիայէն ու անոր հետ միացեալ երկիրներէն զօրք հանելէն զատ, Ունիական դաշնակցութեան իշխաններէն ալ իրենց պարտական եղած զօրքերը կը պահանջէր:

**230.** Պատերազմին նախընթաց ու առաջին գեպքերը: Առանկով տարւոյն առաջին ամփաները երկու կողմանէ ալ պատրաստութիւններ տեսնելով անցան: Եւ աս անգամ ալ դարձեալ Գերմանիա՝ պատերազմի դաշան ըլլալու սրոշուեցաւ: Էլքա գետն՝ իր բերաններէն մինչեւ Բոհեմիայի սահմանները՝ երկու կողմանց զօրքերուն բաժանման դիմք կը ձեւացրնէր, միայն թէ մէկալ կողմք Պրուշի ամրոցներէն երեքը Տանցիկի հետ Գաղղիայցւոց ձեռքն էին: Խոկ պատերազմին գլխաւոր տեղն եղաւ Սաքսոնիա, որուն թագաւորն իր դատը Նաբոլէնին դատէն չէր կրնար բաժնել: — Ռուսաց զօրքը Գաղղիայցւոց բանակին մնացորդներուն ետեւէն սահմանն անցնելուն պէս (226), Եկատ Տանցիկ պաշարեց (1813, Յունու .), Վայքուէլ ու Քիչ մը ետքը Օտէր գետն անցաւ (Փետր.) ու Պերլին քաղաքը մտաւ բռնեց (Մարտ 4): Քանի մ'օր ետքը Աղէքսանդր անձամբ Պրեզլաւ Եկատ (Մարտ 15) Պրուշի թագաւորին հետ տեսնուեցաւ եւ երկու տերութեանց մէջ դրուած դաշնաւորութիւնը հաստատեց: ալ անկէ Ետեւ երկու վեհապետք շրաժնուեցան, իրենց բանակներն ալ մէկտեղ միացան: Պրուշ Գաղղիայի դէմ պատերազմ հրատարակեց (Մարտ 16), նոյնպէս Նաբոլէն Պրուշի դէմ (Ապր. 1): Տաւու սպարապետը Տրեզայէն ելլելէն ետեւ, Ռուսը եւ Պրուշը Ախդիկենցդ այն զօրսպետին ու Պիեխէր սպարապետին

տակ նոյն քաղաքը բռնեցին (Մարտ 27) եւ մինչեւ Լիփսիա յառաջ քալեցին։ Նոյն միջոցին Սաքսոնիայի թագաւորն ալ իր մայրաքաղաքէն ելաւ։ Դաշնաւորք զինքը կը յորդարէին որ Նաբոլէօնին դէմ իրենց հետ մրանայ. բայց ինք մէկ կողմանէ Ռեննական դաշնակցութեան ու անոր Պաշտպանին նկատմամբ ունեցած պարտականութեան նայելով, մէկալ կողմանէ ալ Աւստրիայի բռնելու ընթացքին միտ դնելով՝ որուն հետ բանակցութեան սկսած էր, աս բանս յանձն շառաւ։ Իսկ Գաղղիական բանակը Փրանդիայի ու Թուրքինգիայի մէջ եւ Էլգայի քովերը կը ժողվուէր։ Նաբոլէօն իր բացակայութեան ատենուան համար իր Մարիամ Լուրզա ամուսինը խնամապետ դնելէն ետեւ (Մարտ 29), Փարիզէն ելաւ (Ապր. 15) եւ Վայուենիէլսի քով իր բանակին եկաւ (Մայ. 1), որն որ 120,000 հոգիէ կը կազմուէր։ Երկրորդ օրը պատերազմը սկսաւ Կրոսկէօրշէնի կամ Լիւցէնի ճակատով (Մայ. 2), որուն մէջ գաղղիայիք դաշնաւորաց յաղթեցին, որոնք կարգաւորեալ կերպով Էլգայի վրայէն ետ քաշուեցան։ Նաբոլէօն Տրեզուա մանելէն (Մայ. 8) եւ Սաքսոնիայի թագաւորը հռն կանչելէն ետեւ (Մայ. 12), Լաւսիցի մէջ դաշնաւորաց ետեւէն ինկաւ։ Նոյն տեղերը Պաւացէնի ու Վարչչէնի կրկին ճակատին մէջ ալ (Մայ. 20 ու 21) Գուդուսովին մահուրնէ ետեւ (Ապր. 23) Պարզլէ առ Դուլլի զօրապետին հրամանատարութեան տակ եղաղ Ռուսաց եւ Պլիւխէր սպարապետին տակ եղաղ Պրուշներուն յաղթեց, եւ զիրենք մինչեւ Օտեր գետը քաշուելու սահմաց։

**231.** Բկյուփուիցի զինադադարն ու Բրակայի զեսպանաժողովը։ Խռէպէտ աս կերպով Նաբոլէօն առաջին ճակատներուն մէջ իր թշնամեաց յաղթեց. բայց նոյն յաղթաժիւթիւններն իր յառաջուան յաղթութիւններուն փառաւորութիւնը չունէին։ Նոյն յաղթութիւններն իրեն խիստ ծանրի նոտած էին եւ որոշ հետեւութիւն չէին ունեցեր. յայտնի կը տեսնուէր որ

գիմայի թշնամեաց եւ առանձինն Պրուշներուն վրայ տարբեր հոգի մը կը տիրէ: Ըստ կորուստներն ալ այնչափ մեծ էին որ զինադադարի առաջարկութիւն բրաւ, որպէս զի նոր զօրք ժողվելու առեն ունենայ. եւ որովհետեւ դաշնաւորք ալ նոյնպէս նոր զօրքերու կը սպասէին, անոր համար սիրով յանձն առին, եւ այսպէս Բեյլուիցի զինադադարն եղաւ (1813, Յունիս 5) մինչեւ Յուլիոսի 26 տեւելու համար, որն որ քիչ մը ետքը մինչեւ Օդոստոսի 10 երկրնցաւ: -- Աս երկու ամսուան զինադադար՝ զանազան բանակցութեանց եւ մեծամեծ պատրաստութեանց ժամանակ եղաւ, միանգամայն ծանրակշիռ հետեւութիւններ ունեցաւ: Ծատերը կը վախնացին խաղաղութիւն ըլլալէն, որովհետեւ նոյնն ուրիշ բան չէր կրնար յառաջ բերել բայց եթէ ան միջին վիճակի, որն որ բազմաթիւ փորձառութեանց նայելով, պատերազմէն աւելի վասնգաւոր էր: Տակաւին չէր կրնար մտածուիլ Գաղղիա իր հին առհմաններուն մէջ փակելու վրայ. ոչ ոք կրնար մոքէն ալ անցրնել հին թագաւորական ցեղը նորէն գահ հանելու խորհուրդը: Դեռ ուրիշ շատ հարուածներ պատահելու էին, որպէս զի Եւրոպական տերութեանց զոմարութեան հին վիճակի նորէն հաստատելու վրայ կարող ըլլար մտածուիլ: Բայց նոյն զինադադարին ժամանակը գաշնաւուար համար մտածուիլ: Բայց նոյն զինադադարին ժամանակական դաշնաւորաց համար մեծ յոյս մը ծնաւ, Աւտորիային իրենց հետ միանալովը: Աս տերութիւնը՝ որն որ յառաջ Նարոլէնին հետ գաշնաւորած էր (216), Ուուօիսյի արշաւանքին վերջն իր զօրքերը եւ քաշեց եւ կ'ուզէր զինեալ միջամտութիւն ընել: Եւ թէպէտ Նարոլէնն իրեն Ախեզիա գաւառը խոստանալով, ետեւէ եղաւ նորէն գաշնաւորիլ Պրուշի միապետութիւնը ջընջելու համար. բայց Աւտորիա դէմ զրաւ, եւ Բահեմիայի մէջ, Ախերիկեան գաւառաց սահմանն ու Պալիերացի դէմ երեք բանակ հանելով, պատերազմողներուն խաղաղութիւն առաջարկեց եւ Բրակայի մէջ գեսպանաժողով մը զոմարել առւաւ: Ուուօիսյա ու Պրուշ

առաջարկութիւնը սիրով ընդունեցան, Նաբոլէոն ալ հաւանեցաւ: Բայց յայտնի էր որ նոյն գեոպահնաժողովը վախճանագուրկ պիտի որ ըլլայ: Վասն զի ինչպէս կրնար Նաբոլէոն իրեն առաջարկուածին պէս յանձն առնուլ Գ.աղղիայի սահմանները Ռենոսի ու Ալպեան լերանց մէջ փակել, երբ որ բացայացտ զրուցած էր թէ նոյն ժամանակուան Գ.աղղիական պետութենէն կամ անոր հետ միացած դաւառներէն՝ եւ ոչ իսկ գեղ մը կ'ուղէ թողուլ: Մանաւանդ որ գաշնակիցք ալ Աւստրիային իրենց հետ միանալուն վրայ ապահով ըլլալով, չէին ուղեր խաղաղութիւն ընել: Առանկով պարապ տեղ իրարու պաշտօնագիրներ տալէն առնելին ետեւ, զինագագարին լմբնալուն երկրորդ օրը դաշնաւորք հրատարակեցին որ գեոպահնաժողովը լուծուած է (Օդոստ. 11):

**232.** Ակցերորդ դաշնակցութիւն: Օճնադադարին ատենը Աւստրիա՝ Ռուսիայի ու Պրուշի հետ մերիվերոյ գաշնագրութեան խօսք մ'ըրած էր, որն որ առաջնոյն անմիջապէս Գ.աղղիայի դէմ պատերազմ հրատարակելով (1813, Օդոստ. 13) ինք իրմէ հաստատուեցաւ: Անկից ամիս մը եռքը երեք տէրութիւնք Գ.էօբլիցի մէջ եռապատիկ գաշնաւորութիւն ըրին (Աւեպտ. 9) հետեւեալ պայմաններով: 1. Հաստատուն միաւորութիւն եւ երաշխաւորութիւն իրենց տէրութեանց պահպանութեան: 2. Փոփոխ օգնութիւն գոնէ 60,000 հոգւով, եւ հարկ որ ըլլայ՝ աւելիով, եւ բոպայի խաղաղութիւնը հաստատելու եւ պահպանելու համար: 3. Ամենեւին ուրիշ կերպով ոչ զինադադար եւ ոչ խաղաղութիւն ընել բայց եթէ ամենքը մէկտեղ: Գ.աղտնի պայմաններուն մէջ որոշուած էր որ կարելի եղածին չափ՝ Աւստրիայի ու Պրուշի միապետութիւնները 1805 տարւոյն վիճակին մէջ դրուին: — Անդզիա, որն որ ինչպէս յայտնի է՝ Ռուսիայի եւ Պրուշի հետ դրամական օգնութեան գաշինք դրած էր (228), նոյն գաշինքով խոստացած օգնութենէն զատ, առ ատենները երաշխաւորութիւն տուաւ հինգ միլիոն ստերլին

թղթադրամի, որն որ գաշնակցական դրամ պիտի կոչուելու: Ասկից ուրիշ Դէօրլիցի մէջ Աւոտրիայի հետ ալ գաշնաւորութիւնը ըրաւ (Հոկտ. 3), բոլոր զօրութեամբ իրարու օգնելու պայմանաւ: Ըստեափի դիբըն արգէն յայտնի է: Աս գաշնաւորութիւնը, որոնք յիշեալ չորս տէրութեանց մինչեւ հիմակ երեւելի եղող (Մեդգեռնիկ, Խպրտին, Կեսարելուտ, Հարտենպէրկ) գեսպանագիտաց ձեռօքը կ'ըլլային, խիստ հաստատուն կ'երեւային, որովհետեւ չէ թէ միայն ընդհանուր քաղաքականութիւնն ու իրաքանչիւր տէրութեանց շահը, մանաւանդ թէ անոնց գոյութիւնը, նոյներուն անքակ մեալը կը պահանջէին, հապա գլխաւորաբար երեք տէրութեանց վեհապետներն իրարու հետ անձուկ բարեկամութեամբ կապուած էին: Նոյն առենէն Փրանկիսկոս Ա. եւ Աղեքսանդր Ա. կայսրներն ու Փրեդերիկոս Գուլիելմոս Գ. թագաւորը ոչ իրարմէ եւ ոչ իրենց բանակներէն բաժնուեցան, անոնց հետ մէկտեղ ամէն նեզութիւն ու վտանգ հաւասարապէս կրեցին: Նոյն իսկ բանակներն ալ կարծես թէ իրարու մէջ ձուլուած էին. ալ Ռուսական, Աւոտրիական, Պրուսիական զատգատ բանակներ չկային, հապա գաշնակցաց միակ բանակ մը, ամենուն մէջէն ալ հրամանատարներն ամենուն կը հրամայէին, միայն վերին հրամանատարութեան պատիւը՝ Աւոտրիայի թող տրուած էր: Այսպէսով երբ որ խնդիրն ամենէն բարձր կամ ծանրակշիռ նիւթոյն տէրութեանց գոյութեան վրայ մնաց, ալ չնշին կիրքերը լուեցին. եւ պատմութիւնը վեհապետաց անուններուն քոյլ՝ Ըստարցենպէրկի, Պլիւխէրի ու Պարգևէ ար Գոլլիի անունները դրած առեն, պէտք է որ զիրենք ալ առաջններուն պէս հռչակէ, եւ չմնոնայ վրան առելցրնել թէ յազթութիւնն այնչափ իրենց միաբանութեան պառուզն է՝ որչափ իրենց զինուց:

**233.** Երկու կողմանց զօրութիւնն ու դիբըքը: Արտապէսով Արեւելեան ու Արեւմտեան Եւորպայի մեծագոյն մասը դիմացէ դիմաց կը կենար. Աւոտրիա,

Պրուսիա, Պրուշ, Շուետ ու Բրիտանիա՝ մէկ կողմանէ. Գաղղրիա, Խոալիա, Ռենական գաշնակցութիւնը՝ մէկալ կողմանէ: Ալեքսիններուն հետ մէկտեղ էր Դանիա ալ: Առ աւերութիւնը՝ Անգղիայի ու Շուետի հետ նորուեցիայի վրայ բանակցութիւն ընելէն ետեւ (1813, Ապր.): Տրեզտայի մէջ գաշնագրութիւն ըրաւ. Նաբուլոնի հետ (Յուլ. 10), որն որ իրեն խոստացաւ թէ Կորուեցիա իրեն կը մնայ, ան պայմանաւ որ ինք ալ թէ Շուետի եւ թէ Պրուսի ու Պրուշի գէմ պատերազմ հրատարակէ, որն որ ետքէն կատարուեցաւ (Սեպտ. 3 եւ Հոկտ. 22): Մէկ կողմանէ ալ Սպանիայի մէջ պատերազմն արիւնահեղ կերպով կը շարունակուէր: Երկու դիաց ալ ի գործ զրուած արտաքոյ կարգի ջանքովն այնչափ զօրք գումարուած էր, որ Եւրոպայի մէջ մնայուն կամ հաստատուն բանակներ մտնելէն ետեւ աենուած չէր: Դաշնաւորաց զօրութիւնն ու իրենց գիրքն առ էր: Մէծ կամ Բահեմիական բանակ՝ Շուարցենպէրի իշխանին վերին հրամանատարութեան տակ որուն մէջ էին երեք գաշնակից վեհապետք ալ. Սիլեզիական բանակ՝ Պիետեր զօրապետին հրամանատարութեան տակ որուն մէջ էին երեք գաշնակից վեհապետք ալ. Դաշնաւորաց զօրքն առ էր: Վեստինիուն կանչած էր: Ասոնցմէ զատ կային, Աւստրիական գունդ մը Խոալիայի մէջ՝ Հիլէր զօրապետին տակ, ինչպէս նաեւ Պատիերայի սահմանները, Պրուսիայի եւ Աւստրիայի պահետի բանակը՝ Լեհաստանի ու Աւստրիայի մէջ, Օտերի երեք բերգերն ու Տանցիկ պաշարող գնդին հետ: Ասոնց բոլորը մէկն 7—800.000 հոգի կը համարուէր, որն որ Պիետինեան թէրակղզոյն մէջ Աւելլինկդընի դքսին հրամանատարութեան տակ եղող Բրիտանացի, Սպանիայի ու Բօրդուկալցի զօրքերան հետ, մէկ միլիոնէ շատ պակաս չէր: — Խակ Նաբուլոնին Գերմանիայի մէջ տասնուհինգ դնդի բաժնուած զօրքն ու Խոալիա ունեցած զօրաբաժինը, հազիւ ասոր կէսը կընար ըլլալ.

ի վերայ այսոր ամենայնի գաշնակցաց զօբքերէն տեղի կեդրանացած էին, եւ բոլոր բերդերը՝ մինչեւ Օտեր գետն ու Տանցիկի իր ձեռքն էին։ Տրեզտա ալ իր զըւ- խաւոր զինուց տեղն էր։

**234.** Տրեզտայի, Գացպախի, Գուլմի, Կրոս- ուէրէնի ու Տեննեւիցի ճակատները։ “Ասր ժամանա- կաւան պատմութեան մոտադիր ըլլոզն անշուշտ կը տես- նէ թէ ինչպէս որ խիստ շատ անդամ Եւրոպական ընդհանուր կամ մասնական մեծ պատերազմներուն տե- սարանը՝ Գերմանիա եղած է, այնպէս ալ Գերմանիայի մէջ՝ Սաքսոնիա։ Աս հեղ ալ անանկ եղաւ։ Սաքսո- նիայի գաշտերէն եկաւ Եւրոպայի ապադայ վիճակին որոշումը։ Բայց նոյն որոշումը չեկած՝ ինչե՛ր պիտի չհանգիսկէին։ Մինչեւ նոյն ատեն Երբեք տեսնուած չեր որ որոշիչ մեծ ճակատէն յառաջ՝ անանկ քիչ ժա- մանակուան մէջ՝ այնչափ մասնական մեծ ճակատա- մարտներ տրուին։ — Նաբոլէնն պատերազմը սկսաւ իր գլխաւոր բանակատեղին եղաղ Տրեզտայէն՝ մեծ զօրու- թեամբ Ակլեղիական (95,000ի) բանակին վրայ յար- ձակելով, որուն՝ ինչպէս ըսինք՝ կը հրամայէր Պլիւխէր, եւ զորն որ Պոպերէն մինչեւ Գացպախի ետեւը քշեց (1813, Օգոստ. 21—23)։ Նոյն միջոցին գաշնաւու- րաց գլխաւոր բանակը, որն որ Աւստրիացիներէ, Ռու- սերէ ու Պրուսիներէ կազմուած էր եւ ամբողջացած տ- աեն՝ 240,000 հոգի պիտօր ունենար, Շուարցենպեր- կի վերին հրամանատարութեան տակ Բոհեմիայէն Տրեզտայի վրայ յարձակեցաւ։ Բայց Նաբոլէնն շուտ մը ետ դարձաւ, եւ Տրեզտայի երկօրեայ արիւնահեղ ճակատին մէջ (Օգոստ. 26, 27) իրենց վրայ մեծ յաղ- թութիւնն մը ստանալով, զիրենք նորէն Բոհեմիա քա- շուելու ստիպեց, եւ ինք վերջին անդամ իրբեւ յաղ- թող 13,000 գերիներով յաղթանակաւ Տրեզտա մոտաւ։ Նոյն ճակատին մէջ ինկաւ Մորոյ։ Սակայն առ մեծ յաղթութենէն օգոստ մը չկրցաւ հանել Նաբո- լէնն, ինչու որ ան օրերն ուրիշ կողմերը պատահած

պատերազմական գէպքերը նոյնին պառազները ձեռքէն յափշտակեցին: — Տրեզտայի ճակատին օրը Պլիւխէր Գ. ացպախի (Վաշգատսի) քով՝ Մագտոնալի (90,000) բանակին վրայ մեծ յաղթութիւն ըրաւ, որուն մէջ յիշեալ բանակը 28,000 հոգի ու 100 թնդանօթ կորոբնցուց եւ Աիլեզիայէն քաշուելու սահպեցաւ (Օգոստ. 26): Նոյն իսկ Բոհեմիա քաշուող մեծ բանակը իր ետեւէն ինկող Վանտամ զօրապետին (40,000) զօրաբաժնին գէմ Գուլմի ճակատը վաստրկեցաւ. Օսդերման, Գլայսդ ու Գոլլորենոյ զօրապետները նոյն զօրաբաժնը չորս կողմանէ պաշարելով, զԼանտամ 10,000 հոգւով եւ 80 թնդանօթով գերի բռնեցին, իսկ մնացածները կամ մեռցուցին կամ ցրուեցին (Օգոստ. 29, 30): Նաեւ հրտօփային կողմերը գաշնակցաց զէնքերը յաղթութեամբ պսակեցան. Ըուետական - Պրուսիական բանակը Արու - Պէէրէնի (Օգոստ. 23) ու Տեննեւիցի (Սեպտ. 6) քով՝ Պեռնատոդի ու Պիւլովի հրամանատարութեան տակ՝ Ռւտինոյ ու Նէյ զօրապետները յաղթեց, անոնց Պերլին առնելու դիտաւորութիւնը պարապի հանեց ու Էլզայի վրայէն ետ քաշուելու բռնադատեց:

**235.** Նարուէնին տկարանալը: Իր ու գաշնակցաց զօրութիւնը: Վերոյիշեալ յաղթութիւններով գաշնակցաց զօրքերն ամէն դիաց հետզհետէ յառաջ քալելով, Աիփոփայի գաշտերը կը դիզուէին, եւ իբրեւ կէս լուսին մը՝ զՆաբոլէնն միշտ աւելի անձուկ սահմանի մէջ կը պաշարէին: Պարապ տեղ ջանք ըրաւ նոյն կայսրը գէպ ի Պերլին յառաջ երթալու, պարապ տեղ փորձեց գէպ ի Բոհեմիա քալելու. ուր տեղ որ ինք զարնել կ'ուզէր, թշնամիք տեղի կու տային. ուր տեղ որ չէր ուզեր զարնուիլ, հոն թշնամի կը գտնէր: Կամաց կամաց իր գաշնակիցներն ալ կը կորսնցընէր: Չեռնիշէֆ զօրապետն իր Գոզագի գնդովը Գաստէլ առաւ (1813, Սեպտ. 30), Վեսդֆալիայի թագաւորութիւնը լուծուած հրատարակեց (Հոկտ. 1): Եւ

թէպէտ Հերոնիմոս թագաւորը նորէն ետ դարձաւ, բայց իր սասանեալ գահը չկրցաւ կանգուն պահել: Պատիերա Ռևնական գաշնակցաթենէն ելաւ, Ռիտի մէջ Աւատրիայի հետ գաշնաւորեցաւ (Հոկտ. 8), իր կատարեալ անկախութիւնն ու նոյն ատենուան երկրի ստացուածները պահելու կամ թող տալիքներուն տեղ հատուցում ընդունելու պայմանաւ. Եւ Նարուէնի գէմ պատերազմ հրատարակելէն ետեւ (Հոկտ. 14), իր զօրքերը Արեւէ զօրապետին հրամանատարութեամբն՝ Աւատրիացւոց սահմանի զօրքերուն հետ միացուց: Ասոնք եղած ատեն՝ Նաբուլէն Տրեզոա կը կենար. բայց վերջապէս տեսնելով որ եթէ աւելի երկայն ժամանակ հռն փակուած մնայ, իր զօրքերը պիտի սովորին, Կուլին Ս. Աիր սպարապետը բազմաթիւ զօրքով նոյն մայրաքաղաքին մէջ ձգելով, ինք Ապրանիայի թագաւորին հետ հռնկից ելաւ (Հոկտ. 7). Լիփսիայի քով իր բախտը փորձելու համար: Իր բանակը՝ նոյն օրերն ընդունած զօրքերով՝ ինք զօրաբաժին էր, անձնապահներէն ու ձիաւորներէն զատ. բոլորը մէկտեղ՝ շուրջ 170.000 հոգի: Կէապուսոյ թագաւորը, Պերթիէ, Կէյ, Մորգիէ, Արեգոր, Մարմնն, Մագասնալ, Օժըրոյ, Բանիագովզիքի սպարապետք՝ իր վերին հրամանատարութեան տակ՝ աս զօրաց կը հրամայէին: Ասոնց դիմացը կային, Աւատրիացիք՝ Ծուարցենպէրկ իշխանին տակ, որուն յանձնուած էր նաեւ բոլոր բանակին վերին առաջնորդութիւնը. Որուոք՝ Պարզէի, Արեգիէնչզայնի ու Պէննինկանի տակ. Պրուշք՝ Պէիսէրի, իսկ Ծուետը՝ Պէռնատօգի տակ. ամէնքը մէկտեղ՝ 300.000 հոգի:

**236.** Լիփսիայի ճակատամարտը: Աս կերպով պատրաստեցաւ Լիփսիայի Երեքօրեայ նշանաւոր ճակատը (1813, Հոկտ. 16, 18 ու 19), որն որ նոր ճամանակներուն առաջին ճակատամարտը կրնայ սեպտիմիլ: Պատերազմը սկսաւ առառանց կանուխ՝ թնդանոժներու զարհութելի սրոտմամբ: Նարուէն անձամբ զար-

նուեցաւ Շուարցենպէրկին հետ, զորն որ նէլ քիչ մը  
աեղ ետ քշեց, անանկ որ կայսրն իրիկուան դէմ Լի-  
փոխայի մէջ յաղթութեան զանգամիներ զարնել տուաւ:  
Նաեւ Լինտաւի քավ Պերգրան Ճիւլայիին դէմ գրաւ:  
Ասոր հակառակ Պլիւլիկը Մարմանին դէմ զիմացաւ,  
եւ շորս անգամ կորորնցացած Մէօքեռն գեղը՝ նորէն  
նորէն ձեռք անցուց: Ասանկով առ առաջին օրուան  
(Հոկտ. 16) կոին որոշիչ հետեւութիւն մը շունե-  
ցաւ: Երկրորդ օրը կիրակի ըլլալով՝ շցարնուեցան: Կա-  
բոլէն նոյն օրը դաշնակցաց գլխաւոր բանակատեղին՝  
Փրանկիսկոս կայսեր խաղաղութեան առաջարկութիւն  
խարեց, յանձն առնլով Լիւրիկեան գաւառաց եւ  
Ուննական դաշնակցութեան իշխանութենէն հրաժա-  
րիլ, եւ զինադադար ըլլալուն պէս՝ Ուննուէն անդին  
անցնիլ. բայց իր առաջարկութիւնը մերժաւեցաւ: Մի  
եւ նոյն օրը իրիկուան դէմ դաշնակցաց շորս բանակ-  
ները միանալով, իրենց կէս շրջանակն աւելի ընդարձա-  
կեցին, անանկ որ զրեթէ շորս կողմանէ պաշարած էին  
զՊազդիացիները: Հետեւեալ օրն (Հոկտ. 18) ընդհա-  
նուր ճակատ տրուեցաւ, որն որ ինը ժամ տեւելէն եւ  
երկայն առեն անորոշ մեալէն ետեւ, վերջապէս իրի-  
կունը Գաղղիացիք մինչեւ Լիփոխայի գռները քշուե-  
ցան: Նոյն օրը երկու գունդ Վիւրդեմպէրկիք եւ 6000  
Սաքսոնիացիք, պատերազմին բախտը դեռ շօրոշուած,  
դաշնակիցներուն կողմն անցան: Ճակատին երրորդ օրը  
(Հոկտ. 19) Գաղղիացիք Լիփոխայի առջեւն իրենց  
բանած գիրքերէն քշուելով, նոյն քաղաքը յարձակ-  
մամբ առնուեցաւ, ուսկից Կարոլին քիչ մը յառաջ  
ելած էր: Սաքսոնիայի թագաւորն ու շուրջ 30.000  
զօքք, որնց մեծ մասը հիւանդ ու վիրաւոր էր, գերի-  
բնկան: Հատերը՝ որոնք լրդալով կ'ուզէին փախչիլ,  
կլագէր գետին մէջ խղդուեցան. ասոնց մէջն էր Բո-  
նիագովաքի ոպարապէտը, իսկ Մագատնալ նոյն կեր-  
պով ազատեցաւ: Աս երեքօրեայ ճակատամարտին մէջ  
երկու կողմէն 100.000 հոգւց շափ մարդ մեռաւ,

40.000էն աւելի դաշնակցաց զօրքերէն։ Կեսօրէն ժամ  
մը ետքը երեք դաշնակից վեհապետք, Փրանկիսկոս Ա.  
Եւ Աղէքսանդր Ա. կայսրներն ու Փրեգերիկոս Գուլիել-  
մաս Գ. թագաւորը, մեծ հանդիսիւ Լիփսիա մտան։

**237.** Պատերազմին վերջին դէպքերը։ \* Եա-  
բոլէն Լիփսիայի ճակատէն ետքը շուրջ **100.000** հո-  
դւով էր ֆուրդի ու Ֆուլտոնի վրայէն դէպի Ռենոս ետ-  
կը քաշուէր։ Բայց թշնամիք ետեւէն իյնալով Եւ ար-  
գէն շատ կողմէն թշնամիներէ պաշարուած ըլլալով,  
չէր կրնար առանց սաստիկ գժուարութեան ու մեծ  
կորստեան իր տեղը հանիլ։ Մէկ երկու օր վերջը Ֆրայ-  
պուրիի քով Եորդ զօրապետք ետեւէն հանելով, իրեն  
դէմ յաղթութիւն մը ստացաւ (Հոկտ. 21)։ Անկից  
քանի մ'օր ետքը Պատերացիք ու Աւորիացիք, իրը  
**60.000** հոգի, Վրեատէ զօրապետին հրամանատարու-  
թեամբը, Հաննաւի քով գիմացն ելան։ Եւ թէպէտ  
հոն տրուած ճակատին մէջ (Հոկտ. 30, 31) Կարոլէն  
անգամ մ'ալ առիթ ունեցու իր պատերազմական  
ճարտարութիւնը ցուցընելու Եւ իր առջւն արձակ  
ճամբայ բացաւ։ Բայց առ բանս հազիւ կրցաւ գլուխ հա-  
նել **30.000** հոգի՝ ըստ մասին մահուամբ Եւ ըստ մա-  
սին գերութեամբ կորորնցընելով։ Այնպէս որ միայն  
**70.000** հոգի Մոդոնտիա հասցուց սակայն ասոնք  
ալ իրենց վրայ կը կրէին ան մահացու հիւանդութիւն-  
ներուն սերմը, որոնցմավ իրենց կէսը՝ տարին չլմընցած՝  
հիւանդանոցներու մէջ կեանք երնին կնքեցին։ Քանի  
մ'օր ետքը ինք Կարոլէնն Ա. Գլու հասաւ (Կոյ. 9)։  
— Արնայ ըստիլ որ աս պատերազմն ալ Ռուսիայի ար-  
շաւանդին մէկ նմանութիւնն եղաւ, որովհետեւ ստոյդ  
է անոր պէս մեծ վիշտեր չպատճառեց, բայց թէ նիւ-  
թական եւ թէ բարոյական կորստեան նկատմամբ՝ գրե-  
թէ անկից աւելի վեսաակար հետեւութիւններ ունեցաւ։

**238.** Ռեննական դաշնակցութեան իշխանք Կա-  
րոլէոնէն կը բաժնուին ու գաշնակցաց հետ կը միանան։  
Լիփսիայի յաղթութեամբ Գերմանիայի մէջ մեծամեծ

փոփոխութիւնք եղան . մէկէն Ուենական դաշնակցութիւնը քակուելով, իշխանք ու ժողովարքը Նաբոլէոնին բաժնուեցան եւ դաշնակցաց հետ միացան : Արդէն նոյն յաղթութենէն յառաջ Պատիերա, ինչպէս զերք տեսանք (235), առ բնթայքը բռնած էր . նոյնպէս յառաջագոյն լուծուած էր Վեսդֆալիայի թագաւորութիւնը (235), որուն թագաւորը Լիփիոիայի ճակատէն ետեւ՝ փախչելով (1813, Հոկտ. 26), նոյն թագաւորութիւնը կազմող Հեսուն-Գասսելի, Հաննովէրի, Օլտենապուրիի ու Պրաւնշտայնի յառաջուան կառավարութիւնները նորէն հաստատուեցան : Այսուդեմպէրի, Հեսուն-Տարմշդատ (նոյ. 2), Պատն (նոյ. 5) եւ որիշ Գերմանական տէրութիւնք դաշնակցաց հետ դաշնագրաւթիւն ըրբն, ըստ մասին այնպիսի պայմաններով՝ որոնք Գերմանիայի ապագայ կարգադրութեանց կը զերաբերէին : Ընդհանրապէս Ուենական դաշնակցութեան մէջ եղաղ բոլոր Գերմանական իշխաններուն՝ նոյն ժամանակուան ստացուածներուն տէրութիւնն ու վերին իշխանութիւնը հաստատուեցաւ : Ֆրանցֆուրդ քաղաքը, որուն իր առաջին ազատական առհմանագրութիւնը տրուեցաւ եւ որ երեք դաշնակից վեհապետք կը բնակէին, կեզրոնական մասնաժողով մը զբուեցաւ (Հոկտ. 21), որն որ Գաղղիայիներէն եւ տակաւին անոնցմէ չբաժնուող քանի մ'իշխաններէն առնուած երկիրներն առ ժամն պիտի կառավարէր, մինչեւ որ ամենայն ինչ կարգի զբուէր : Առ վերջիններուն մէջ ամենէն երեւելին էր Սաքսոնիայի թագաւորը, որն որ՝ ինչպէս տեսանք՝ Լիփիոիայի ճակատին մէջ զերի ինկած (236) էր, ու ետքէն Պերլին տարուեցաւ (Հոկտ. 23) : Նոյն տարւոյն վերջերն ու հետեւեալ (1814) տարւոյն ոկիզբները մէկիկ մէկիկ առնուեցան Գերմանիայի ու Լեհաստանի մէջ տակաւին Գաղղիացւոց ձեռքը մնացած ամրոցները, որոնց մէջ Գաղղիա դարձեալ իր ամենաքաջ զօրքերէն **100,000հշափ մարդ** կորորնցուց՝ ըստ մասին մահուամբ եւ ըստ

մասին գերութեամբ։ Յիշեալ բերդերէն շատերուն պահակապանները նցյները դիւցազնական քաջութեամբ, մանաւանդ թէ յուսահատական կերպով պաշտպանեցին։ իսկ Համազուրկ ու Մակուեպուրկ շկրցան առնուիլ, եւ մինչեւ խաղաղութիւն ըլլալը՝ Գաղղիացւոց ձեռքը մնացին։

**239.** Հոյանտառ։ Բայց Լիփսիայի յաղթութեան հետեւութիւնները՝ միայն գերմանիայի մէջ շմնացին, հապա Նարոլէոնին տիրած եւ կամ իր աղդեցութեան առկ եղող բոլոր օտար երկիրներն ալ անցան, անանկ որ տիեզերական իշխանութեան շինուածքը՝ կանգնուածէն աւելի շուտով՝ մասն մասն կ'իյնար կը կործանէր։ Հոյանտացիք երբ որ իմացան թէ Պիւլով զօրապետը՝ Հիւսիսային բանակին մէջ եղող Պրուշ զօրքով դէպ ի հիւսիսային Ստորին նահանգները կը մօտենայ, Օրանեան ցեղին կողմնակիցներուն առաջնորդութեամբ՝ Ամստերտամի մէջ սուր ելան (1813, նոյ. 15), եւ Գալլիայի պաշտօնատեարց փախչելէն ետեւ, կառավարութեան մասնաժողով մը դրին, որոն հրաւիրելով՝ Գուլիելմոս Օրանիայի իշխանը Անգղիային դարձաւ (Գևկտ. 1), եւ իբրև Ստորին նահանգաց վեհապետ ընդունուեցաւ, որովհետեւ յառաջուան հասարակապետական սահմանադրութեան տեղ՝ սահմանադրական միապետութեան մը հիմք դրուած էր։ Կոյն միջոցին Պիւլով իր զօրքովը յառաջ քալեց։ Պրետա, Հերցոկնապուշ եւ ուրիշ քանի մը բերդեր առնուեցան. անանկ որ տարին չլմբնցած՝ Հոյանտառ քանի մը բերդերէ զատ, Գալլիայիներէն մաքրուած էր, Բեղդիայի ճամբան ալ դաշնակցաց առջեւը բացուած։

**240.** Լիւրիկեան գաւառը եւ Խոտալիայի թագաւորութիւն։ Կէապոլոսյ Միւրա թագաւորը։ Տարին չլմբնցած Լիւրիկեան գաւառը եւ Խոտալիայի թագաւորութիւնն ալ Նարոլէոնին իշխանութենէն ելած էին։ Երկայն առեն Եւղինէոս փախարքային ու Հիմլեր Աւորիացի զօրապետին մէջ փոփոխ յաջողութեամբ կախ

բլալով (1813, Օգոստ, Սեպտ.), վերջապէս առաջինն Ատհճէի վրայէն մինչեւ Մինչիոյ եւ քաշուեցաւ (Նյ. Դեկտ.): Առ իշխանը՝ որն որ մինչեւ ետքը Նարոլէօնին հաւատարիմ մնաց, ինչպէս որ իր պարարքն էր, դժուարին պարագաներու մէջ՝ ոչ իր պատույին եւ ոչ իր զօրավարութեան համբաւին վնաս մը հասցուց: Նոյն իսկ Հիլլերի յաջորդող ուելլեկարտ՝ Աւստրիական զօրավարին հետ զինադադար ընելով (1814, Ապր. 16), իր հրամանատարութիւնը թող առած (Ապր. 17) ու ետ քաշուած ատեն, Խտալացւոց սէրն ու մեծարանքը մէկտեղ տարաւ, որոնք շատ ետեւէ ինկան զինքն իրենց թագաւոր դնել ու ինքնադլուխ թագաւորութիւն բլալ: Առ կերպով Լիւրիկեան գաւառները, Խտալական Դիրու ու Լոմպարտիայի կէսը Նարոլէօնին իշխանութենէն ելան: — Իսկ Նէտպոլսոյ Միւրա թագաւորը, որն որ գաշնակցաց կողմն անցնելով, Աւստրիայի հետ բանակցութիւն ու ետքը Նէտպոլսոյ մէջ դաշնաւորութիւն ըրաւ (1814, Յունու. 11), շուտ մը փորձիւ իմայաւ թէ ասանկ յեղափոխութեանց մէջ երկդիմի ընթացք բռնելը՝ ստոյգ կործանման կը տանի: Երօք ալ թէպէտ, ինչպէս ըսինք, Աւստրիացիք իրեն հետ գաշնաւորեցան, բայց Անգղիացիք հազիւ թէ յանձն առին զինադադար ընել (Փետր. 3): Մանաւանդ թէ եաքը ամէնքն ալ աեսնելով որ միայն ժամանակ վաստրկիլ կ'ուղէ, վատահութիւննին կորունցուցին: Բայց ինչպէս որ է նէ, Աւստրիայի հետ գաշնաւորելուն պէս, Հռոմ զօրքով բռնեց (Յունու. 19), նոյնպէս Աւստրիացւոց հետ՝ Փլորենտիա ու բոլոր Դուսկանա բռնեց:

**241.** Դանիայի եւ Շուետի իրողութիւնները՝ Նորուեգիայի Նկատմամբ: Դանիա գաշնակցաց հետ խաղաղութիւն կ'ընէ: Ըստեաք շատով դլուխ հանեցին Նորուեգիայի տիրելու դիտաւորութիւննին, որուն պատրաստութիւնն արդէն շատոնց գաշնադրութիւններով տեսնուած էր (217, 228), եւ որուն գործադրութիւնը խիստ դիւրինցած էր Դանիային իրենց գէմ

պատերազմ հրատարակելովը (233)։ Կարճ արշաւանքը մը բաւական եղաւ՝ դրեմի և առանց պատրաստութեան գանուող եւ իր դաշնաւորէն թող տրուած դանիան՝ Աորուեգիայի թագաւորութենէն հրաժարեցրնելու։ Եւ նոյն իսկ արշաւանքը չէ թէ բուն Աորուեգիա եղաւ, հապա Հոլլդայն, ուր Լիփսիայի ճակատէն քիչ մը ետքը մտաւ Ծուետի թագաւորանողը՝ Հիւսիսային բանակին մեծագոյն կիոռովը։ Համապուրիի մէջ կեցող Տաւու սպարապետը ծովէն պաշարելէն (1813, Դեկտ.), եւ Դանիացիները Լիւպէքէն մերժելէն ետեւ (Դեկտ. 5), իրենց երկիրը մտաւ, Աէւզգէտի ճակատը վաստրկեցաւ (Դեկտ. 13) եւ Դանիացիները դէպ ի Ռենտուպուրի քշեց, որոնք անմիջապէս զինադադար բրին (Դեկտ. 15) եւ քիչ մը բանակցելեն ետեւ՝ Քիլի խաղաղութեան դաշնորը դրին (1814, Յունու. 14)։ Ըստր պայմաններն էին. 1. Դանիացիք Աորուեգիայէն կը հրաժարին եւ Ծուետի կը թողուն՝ մինչեւ Ռուսակայի սահմանները։ 2. Ծուետ Աորուեգիացոց ապահովութիւն կու տայ որ իրենց ազատութիւններուն որ իրաւոններուն ամենեւին չիդպչիր։ 3. Ասոր գիմացը Ծուետացիք իրենց Բոմերանիա դաւառն ու Ռիւելէն կղզին Դանիայի կը թողուն եւ կը խոստանան որ ընդունելու ուրիշ փոխարինութեանց համար միջնորդութիւն ընեն։ Ետքէն առ վերջին պայմանը փոխուելով, Պրուշ Բոմերանիա գաւառն առաւ, իսկ Դանիացին՝ Լաւենպուրի տուաւ։ — Սակայն Դանիացիք Աորուեգիայէն հրաժարելով՝ ամէն բան լմբնցած չէր. ուստի եւ Ծուետը նոյն երկրին տիրելու համար բաւական աշխատեցան, ինչպէս ետքէն կը աեսնենք (254)։ — Դանիա՝ Անդղիայի հետ միեւնոյն տանին, իսկ Ռուսիայի (1814, Փետր. 8) եւ Պրուշի (Յունիս 8) հետ քիչ մը ետքը խաղաղութիւն ըրաւ, որով հին յարարերութիւնը նորոգեցան։ Անդղիայիք Դանիայէն առնուած դաղթականութիւններն ետ տուին, միայն Հելկոլանդ կղզին պահելով։

**242.** Պիւրենեան թերակղզւոյն պատերազմին վերջին գէպքերը : Խւրոպայի ուրիշ կողմերը տակաւին վերը պատմուած փոփոխութիւնները չեղած , երբ որ գերմանիայի մէջ՝ երկու կողմանկը որոշիշ կռուցն կը պատրաստուէին , Կաբոլէոնի իշխանութիւնը բոլորովին ջնջուած էր Պիւրենեան թերակղզւոյն վրայ , ուր միշտ երերուն վիճակի մէջ կը դանուէր եւ երբեք կատարեալ չէր հաստատուած : Ան տեղը պատերազմը միշտ աւելի ազգային կերպարանք մը կը ստանար , եւ կարգաւորեալ գնդերէ զատ՝ անկանոն գնդերով ալ մզւելով , Գաղղիացւոց խիստ զարհուրելի կ'ըլլար , ինչու որ ամէն կողմ կը տարածուէր : Աս Պիւրենեան թերակղզւոյն պատերազմին վախճանն որոշողը՝ Վիդորիայի ճակատն եղաւ : Գաղղիացիք՝ որոնց վիճակին ան կողմերը միշտ վտանգաւոր էր , պէտք էր որ աւելի գէշ վիճակի մէջ իյնային իրենց զօրաց քիշնալովը , ինչպէս որ եղաւ ալ՝ երբ որ Սու սպարապետը բազմաթիւ գընդերով Գերմանիա կանչուեցաւ (1813, Փետր.) : Նոյն միջոցին Ուելլինկորն՝ Բրիտանացիներէ , Սպանիացիներէ ու Բորգուկացիներէ կազմուած բանակաւ Բորդուկալէն դալով (Մարտ) , Սպանիայէն Գերմանիա գացող Յովսէփ թագաւորին ու Ժուրտան սպարապետին գիմայն ելաւ Էպրոյի քով : Հոն Վիդորիայի նշանաւոր ճակատը տրուեցաւ (Յունիս 21) , որուն մէջ Գաղղիացւոց բանակը յաղթուեցաւ , 15,000 հոգի կորորնցուց , եւ բոլոր թնդանօթները , ուազմամթերն ու պատերազմի արկզը թշնամեաց ձեռքը թող տուաւ , որոնք նաեւ անցքերն ալ բռնեցին : Յովսէփ թագաւորը կրցաւ Գաղղիա երթալ , իսկ Ժուրտան ստիպեցաւ իր զօրքովը Բամբէլոնա վախչիլ , ուր Սպանիացիք զինքը պաշարեցին : Թէպէտ Սու 30,000 նոր զօրքով զօրացած՝ նցն բերդին օգնութեան գալ կ'ուզէր , բայց Պիւրենեան լերանց ստորստը՝ Ռունարվալի քով յաղթուեցաւ (Յուլ. 28 ու 29) ու Գաղղիա ետ քաշուեցաւ Պիխտասացի ետեւը : Նոյնպէս Սուշէ սպարապե-

ար, որն որ մինչեւ նոյն ատեն վալենտիայի մէջ ինք զինքը կը բռնէր, եւ քաշուեցաւ (Յուլ.): Անկից ետքը Գաղղիացւոց ձեռքն եղող բերդերը հետզհետէ առնուեցան կամ անձնատուր եղան (Սարակոսսա՞ Յուլ. 30, Ա. Սեպաստիան՝ Օդոստ. 30, Բամբելոնա՞ Հոկտ. 31). որով բոլոր Պիւրենեան թերակղզւոյն մէջ Գաղղիացւոց ձեռքը՝ միայն Պարսելոնա, Գիլուերասու Ռոզաս մեացին: Աւելլինկղըն, որն որ Պիտասասաց սահմանական գետն անցած էր (Հոկտ. 7), Բամբելոնայի անձնատուր ըլլալէն ետեւ՝ ոկսաւ Գաղղիայի մէջ յառաջ քալել: Առանկով Նարուլէոն յոյսը կտրելով, Փերդինանդ Էֆին հետ խաղաղութեան դաշնք դրաւ Վալանեի մէջ (Գեկտ. 8), որով թէ նոյն թագաւորն ու թէ իր Եղբարքը գերութենէ կ'ազատէին: Բայց Գորդէզներն իրենցմէ խնդրուած հաստատութիւնը չուուին, ըսելով որ Փերդինանդ նոյն դաշնքը դրած ատեն՝ ազատ չէր, եւ թէ Սպանիացիք՝ առանց Անդղիայի չեն կրնար խաղաղութիւն ընել:

Է.

Թաշնակցաց Թաղղիայի մէջ ըրած պատերազմն ու Կարողենինի իյնալլը (1814—1815):

**243.** Գաշնակիցք Ռենոսի քով: Իրենց խաղաղութեան առաջարկութիւնն ու յայտարարութիւնը: Խւրոպական տիեզերական իշխանութեան շինուածքը թէ Արեւելք եւ թէ Արեւմուաք կործանելէն ետեւ, միայն նոյն իոկ Գաղղիա կը մնար: Գաշնակցաց զօրքերը մինչեւ Ռենոսի սահմանները գացին՝ վեհապետք ալ մէկտեղ. եւ շուտ մը նոյն գետին երկայնութեամբը՝ Հելուետիայի սահմաններէն մինչեւ գետաբերանները տարածուեցան: Գաշնակից վեհապետք իոկղբան միտ շունեին Գաղղիա մտնելու. ուստի եւ Ֆրանդ ֆուրդ իրենց պաշտօնէից ու զօրապետաց հետ խորհուրդ ընե-

լին ետքը, գերի ինկած Ա. Էնեան ուսպուհին ձեռքը  
խիստ չափաւորեալ պայմաններով՝ Նաբոլէնին խա-  
զաղութեան առաջարկութիւն ըրբն (1813, նոյ. 9):  
Պայմաններն ան էին, որ նոյն կայսրը՝ Խոալիայի, Սպա-  
նիայի, Գերմանիայի ու Հոլանտայի վրայ ձեռք բերած  
իշխանութենէն հրաժարելով, թէ ինք եւ թէ իր ցե-  
ղը Գաղղիայի գահին վրայ մնան, որուն սահմաններն  
ըլլան Ռենոս գետը եւ Ալպեան ու Պիրենեան լերինք,  
այս ինքն՝ յեղափոխութենէն յառաջ ունեցածէն աւելի  
ընդարձակութիւն ունենայ: Միանգամայն յանձն կ'առ-  
նուին որ իր եղբարցը մէկը՝ Հոլանտայի թագաւոր ըւ-  
լայ: Եթէ, կ'ըսէին, աս պայմանները յանձն կ'առնու,  
թող Գերմանիայի մէջ ուղած քաղաքն որոշէ, որպէս  
զի հօն գեսպանաժեռողով ըլլալով, խաղաղութեան գա-  
շնչք գրուի: — Երկու կողմանց նոյն ատենուան վիճա-  
կին եւ գաշնակցաց ըրած յաղթութիւններուն նայե-  
լով, աս պայմանները որչափ որ ըստ ինքեան չափաւո-  
րեալ եւ Նաբոլէնին համար պատռաւոր ըլլային, ի  
վերայ այսոր ամենայնի խիստ գժուար էր որ իր զէնքո-  
վը ափեզերական իշխանութեան համազը՝ զանոնք ըն-  
դունելով, առանկ գիւրաւ հաւանէր նոյնը կորսրնցը-  
նելու: Իրաք առանց վերցիշեալ առաջարկութեան  
պատախանելու, ոկաս պատերազմի պատրաստուիլ:  
Ասանկով գաշնակիցք տեսան թէ նոյն իսկ Գաղղիայի  
մէջ որոշումն ըլլալու է, եւ սահմաննեցին որ անմիջա-  
պէս ներս մտնեն: Ստոյգ է մեծ յանդգնութիւն կ'ե-  
րեւար ձմեռ ատեն, կռնակինին թշնամիներէ բռնուած  
երեսնէ աւելի բերդ ունենալով, օտար երկիր մտնել:  
Բայց Նաբոլէնն տակաւին աղէկ պատրաստուած չէր,  
եւ իրենք յիշեալ բերդերը պաշարելու համար բաւա-  
կան զօրք ունեին: Ուստի եւ որոշումնին ըրածնուն պէս,  
յայտարարութիւն մը հանեցին (Գեկտ. 1), որուն մէջ  
կ'ըսէին. Մենք Գաղղիայի դէմ պատերազմ չենք ըներ,  
հապա Նաբոլէնն կայսեր՝ իր տէրութեան սահմաննե-  
րէն գուրս բանեցուցած առաւելազանց իշխանութեան

դէմ։ Խրեն խաղաղութիւն կ'առաջարկենք, Գաղղիական պետութեան՝ բնշպէս նաեւ Եւրոպայի ուրիշ տէրութեանց անկախութեան պայմանաւու։ Կը բաղձանք որ Գաղղիա մեծ, զօրաւոր ու երջանիկ բլայ, որովհետեւ իր զօրաւոր բլայը՝ ընկերական շինուածոյն հիմերէն մէկն է։ Կը հաւանինք որ Գաղղիա իր թագաւորաց ժամանակն անեցածէն աւելի ընդարձակութիւն ունենայ։ Բայց կ'ուզենք որ մեր իւրաքանչիւր տէրութիւններն ալ երջանիկ ու հանդարտ բլան։ Անանկ խաղաղութեան վիճակ մը կ'ուզենք, որ արդար հաւասարակշութեամբ ու զօրութեամբ իմաստուն բաժանմամբ՝ ժողովուրդները պաշտպանէ քսան տարիէ վեր կրած նեղութիւններնէն։ Զէնքը ձեռութերնէս շենք թողաւր, մինչեւ որ աս նպատակին շհանինք։

**244.** Երկու կողմանց զօրութիւնն ու պատերազմին սկզբնաւորութիւնը։ \*Եաբոլէն ինք զինքն իբր թէ խաղաղութեան միտեալ ցուցընելով, դաշնակցաց առաջարկութիւնը ծերակուտին առջեւը գրաւ։ Բայց նոյն ժողովն իր բուն մտաց համեմատ՝ առաջարկութիւնը մերժեց։ Եւ թէպէտ օրէնսդիր ժողովոյն անդամներէն ոմանք՝ ան ատեն անսովոր եղաղ համարձակախօսութեամբ մը խրատ տուին որ առաջարկութիւնն ընդունուի. սակայն Նաբոլէն անոնց խօսքին ականջ չկախելէն զատ, յանդգնութիւննին պատժելու համար։ Նոյն ժողովը լուծեց (1813, Դեկտ. 28)։ Անկէ ետեւ ամենայն զօրութեամբ սկսաւ ջանալ որ ծերակուտին յառաջադցն (ՆՍ. 16) հաւանութիւն տուած 300.000 զօրքը ժողովէ։ Բայց աս զօրաժողովն ուրիշ անդամներուն պէս յաջողութեամբ չկրցաւ գլուխ տանիլ. հաղիւ կարելի եղաւ 120.000ի բանակ մը հանել, զորն որ երեք մաս բաժնելով, Ալիդդոր, Մարմնն ու Մագտոնալ սպարապետներուն տակ՝ Ալերին, Միջն ու Ստորին Ալենոսի կողմերը խուրեց։ Նէյ ու Օժըրոյ ոպարապետներն ալ Նանաիի ու Կրընոպի քով կեցուց՝ պահեստի զօրօք։ Խակ ինք զկայորուհին՝ ինամա-

պետ, եւ իր Յովսէփի եղբայրը՝ ընդհանուր տեղակալ դնելէն եւ զանոնք իր որդւոյն հետ 30,000 ազգային պահակապահներու յանձնելէն ետեւ, Փարիզէն ելաւ (1814, Յունու. 25), բանակը զնաց: — Արդէն ամիս մը յառաջ գաշնակցելոց բանակը, որ շուրջ 400,000 հոգի էր, Ռենոս անցած էր. Մեծ բանակը՝ Շուարցենպէրկ իշխանին տակ՝ Ալեքսանդրին Ռենոսի վրայէն ու Հերուետիայէն (որն որ դաշնակցաց ջանքին դէմ չեղոք կենալ որոշած էր, բայց անոնք՝ առանց զինքը ստիպելու որ պատերազմին գործակից ըլլայ՝ իր չեղոքութիւնը չեին ճանչցած) Գալլիա մտած էին (1813, Դեկտ. 21—25). Ալեզզիական բանակը՝ Պլիւխէր զօրապետին տակ՝ Միջին Ռենոսէն անցաւ (1814, Յունու. 1). իսկ Ստորին նահանգաց բանակը՝ Պլիւխէլլ տակ՝ նոյն երկրէն: — Արդ Նաբոլէոն հասած ատեն՝ դաշնակցաց բանակները Շանրայնեի մէջ միացած ըլլալով (Յունու. 25), անմիջապէս սկսան զարնուիլ: Բայց հազիւ թէ մէկ երկու աննշանակ ճակատներ արռած էին, բանակցութիւնք սկսան՝ առանց զինագագար ըլլալու, որով եւ պատերազմին ալ յառաջ կը տարուէր: Տեսնենք նախ աս բանակցութիւններն ու նոյն միջոցին պատահած դէպքերը, եւ ետքը՝ պատերազմին զինաւոր գործողութիւնները:

**245.** Շադիյլեռնի գեսպանաժողովն ու Շոմինի չորից գաշնաւորութիւնը: Էնիշեալ բանակցութիւնք կ'ըլային Շադիյլեռնի գեսպանաժողովոյն մէջ, որն որ Նաբոլէոնի խնդրելով գումարուած էր (1814, Փետր. 3): Նոյն ատեն տակաւին աս կայսեր ձեռքն էր իր գաշն ու պետութիւնը պահել, թէ որ դաշնակցաց պայմանները յանձն առնուր. եւ իսկզբան միտեալ կ'երեւար նոյներուն զիջանելու, մանաւանդ թէ կէս մ'ալ հաւանած էր: Բայց երբ որ իր զօրքերը սկսան զանազան յաջողութիւններ ունենալ, ան ատեն ինք ալ սկսաւ իր պահանջումները մեծցրնել: Կ'ուզէր որ Ռենոս ու Ալպեան լերինք՝ բոլոր յարձակման կէտերովը՝

գաղղիայի ուահմանները կազմեն. Խտալիա Եւզինէսոին ըլլայ. իր Յովսէփ ու Հերոնիմոս եղբայրներ՝ իրենց թողուցած Սպանիայի ու Վեսդ ֆալիայի թագաւորութիւններուն տեղ՝ հատուցում բնդունին: Առով եւ Նաբոլէսնի գեսապանին խիստ չափաւորեալ իշխանութիւն ունենալովը, բանակցութիւնք այնչափ երկրնցան, մինչեւ Պլիւտէրի մէկ յազմթաւամբը՝ ամեն բան կերպարանափոխ եղաւ ու բանակցութիւնք կտրուեցան (Մարտ 15): Աւստրիայի կայսրն ալ, որն որ մինչեւ նոյն ատեն աւելի միջնորդի պաշտօն վարած էր, իր գետան ու թոռը՝ Եւրոպայի խաղաղութեան զսհեցորդին բնքն ալ ուրիշներուն պէս համոզուեցաւ թէ քանի որ Նաբոլէսն Գաղղիայի գահին վրայ կը մնայ՝ աւեւական խաղաղութիւն շիկրնար ըլլալ, եւ ազգին ձեռքովը թագաւորական հին գահը նորեն կանգնելու յցոր ծնած էր: Անոր համար որոշեցին որ անմիջապէս Փարիզի վրայ քալեն եւ զնաբոլէսն վար առնուն: — Աս Շագիլյեսնի գեսապանաժողովը, գաշնակցաց մէջ երկպառակութիւն պատճառելու տեղ, ինչպէս ուրիշ շատ անգամ ասանկ առիթներու մէջ կը պատահէր եւ ինչպէս Նաբոլէսն կարծէր թէ աս հեղ ալ կը պատահի, իրենց մէջ աւելի ամուր միտթիւն մը յառաջ բերած էր: Նոյն միջոցին Անդզիա, Ռուսիա, Աւստրիա ու Պրուշ Շոտնինի մէջ քանն տարւան համար Չորից գաշնաւորութիւն մը գրած էին (Մարտ 1), հետեւեալ պայմաններով. 1. Խւրաքանչիւր գաշնակից տերութիւն պատերազմը յառաջ տանելու համար **150,000** զորք հանե: 2. Անդզիա հինգ միլիոն ոգերընի դրամական օգնութիւն տայ: 3. Ամենեւին առանձնական կամ մասնական բանակցութիւն շրջայ:

**246.** Պատերազմին դլխաւոր դէպքերը: Գանք հիմայ պատերազմական դէպքերուն: Նաբոլէսն իր Շարնի քով կեցող բանակը համանելուն պէս, Շուարցենպէրի ու Պլիւտէրի բանակներուն միանալն արգելելու համար Պրիենի քով վերջնոյն վրայ յարձակեցաւ (1814,

Յունու . 29), եւ երկայն կոտէ ետեւ՝ թշնամին ետքշեց . բայց մէկ երկու օր վերջը Պէհսխէր Շուարցենապէրիի բանակին հետ միանալով ու զօրանալով, իրեն գէմ Լա Ռոոթիէրի ճակատը վաստրկեցաւ (Փետր . 1) : Աս աննշանակ յաղթութենէն՝ դաշնակիցք կարծեցին թէ ամէն բան դիւրաւ գլուխ կը տանին . բայց իրենց ակնկալութեան մէջ խաբուեցան, մանաւանդ օր ձմռա տուեն թշնամեաց երկրին մէջ զօրքերուն պաշարը հոգալու դժուարութենէն ստիպուելով, բանակները բաժնուեցան, Պէհսխէր՝ Աիլեզիական բանակաւ՝ Մառնի քովէն, իսկ Շուարցենապէրի՝ Աէնի քովէն, դէպի ի մոյրաքաղաքը սկսան քալել : Առանկով Նաբոլէնն, որուն հրամանատարի ճարտարութիւնը դարձեալ իր բոլոր ընդարձակութեամբն երեւցաւ, անմիջապէս երկու բանակներուն մէջտեղը մտաւ . Աիլեզիական բանակը՝ Շահբայպէրի, Մանմիրայլեի ու Շադոյ - Թիիէրիի ճակատներուն մէջ յաղթեց ու դէպի ի Շալոն ետ քաշուելու ստիպեց (Փետր . 10—14) : Անկից յանկարծակի շոտութեամբ Մեծ բանակին վրայ եկաւ, եւ անոր դէմ ալ Մոնդըրոյի ճակատը վաստրկելով (Փետր . 18), մինչեւ Դրուա ու Պար - սիւր - Օպ ետ քշեց, այնպէս որ դաշնակիցք զինադադար խնդրեցին : Աս յաղթութիւններով Նաբոլէնն յաջող ելքի վրայ այնչափ աւելի ակնկալութիւն կրնար ունենալ, որչափ որ իր պատրազմական զօրութիւնն երթալով կրնար աճեցրնել, եւ իր զօրքերն ուզած տեղը դիւրաւ կեդրոնացընել : Այսպէսով Եւրոպայի բախտը նորէն անորուշ վիճակի մէջ ինկած ատեն, Պէհսխէրի սուրբ՝ պատերազմին բախտը դաշնակցաց կողմը դարձուց : Ինք մինչեւ Լոն ետ քաշուելէն ետեւ, Սատրին նահանգներէն և կող Հիւսիսային բանակին հետ միանալով, Նաբոլէնի դէմ Լոնի երկօրեայ ճակատը վաստրկեցաւ (Մարտ 9 ու 10), նորէն յառաջ քալեց ու Մեծ բանակին հետ միացաւ (Մարտ 18) : Երկու օր վերջը տրուած Արտի - սիւր - Օպի ճակատն աւելի օրոշիչ եղաւ (Մարտ 20), որովհետեւ

Նաբոլէսնին բոլոր ճիգը պարապ երթալով եւ յաղթուելով, համազուեցաւ որ իր տկարացած բանակաւը շիկրնար թշնամեաց բազմաթիւ բանակին յաղթել, ուրուն համար որոշեց իրենց կռնակն անցնիլ, եւ արեւելեան ամբոցներուն պահակապան զօրքերն իր բանակին հետ միացընելով՝ զօրանալ ու այնպէս գործել: Բայց ասով գաշնակցաց գործքը գիւրինցուց, որոնց նպատակն էր Փարիզ երթալ. եւ իր հեռանալովը՝ նոյն մայրաքաղաքին ճամբան իրենց առջեւը բացուելով, գէպ ի հոն դիմեցին: Առ գործողութեան զիրենք աւելի համարձակեցուցին Ուելլինկրընի ու Աւստրիացւոց յաղթութիւնները: Առաջինը՝ որ Գաղղիա մտնելէն ետեւ (242), Առ սպարապետին գէմ կարոն գետին քով յաղթութեամբ յառաջ կը քալէր, Արդուայի կամսին (Կարոլոս Ֆ.ին) որդւոյն՝ Անկուլէմի զքսին հետ Պորտոյ մտաւ (Մարտ 12), ուր թագաւոր Հրատարակուեցաւ Լուգովիկոս Ժ. Եւ Պուրապոնեանց զրօշը բարձրացաւ: Իսկ Աւստրիացիք Օժբրոյի գէմ մէկ երկու յաղթութիւններ ընելէն ետեւ (Մարտ 11—17), Լիսնի քով ճակատ մը վաստրկած (Մարտ 20) ու երկրորդ օրը նոյն քաղաքը մտած էին:

**247.** Փարիզի առնուիլն ու Նաբոլէսնեանց գահէն մերժուիլը: Դաշնակցաց զօրքը Փարիզ չհասած, կայսրուհին իր որդւովին ու կայսեր երկու եղբայրներովը Պյուտ փախած էր (1814, Մարտ 29). ուստի երբ որ անմոք մէկ երկու փոքր յաղթութիւններէ ետեւ, Մոնմարդը հասան, Մորդիէ ու Մարմնն սպարապետները, որոնց յանձնած էր Յովսէփ թագաւորը մայրաքաղաքին պաշտպանութիւնը, թէպէտ դիւցազնական քաջութեամբ ան բարձունքը պաշտպանեցին, եւ թշնամեաց աստիկ մեծ (9000 հոգւց) կորուստ պատճառեցին, բայց չկրցան յարձակմամբ առնուիլը խափանել (Մարտ 30): Մայրաքաղաքին առ նախապարիսպն իյնալէն ետեւ, նոյնը պաշտպանել ու զելը՝ յիմարութիւն կը լար, անոր համար յիշեալ սպարապետը պատուաւոր

պայմաններով անձնատուր եղան . դաշնակցաց զօրքն ալ՝ Ռառսիայի կայսեր ու Պրուշի թագաւորին հետ ներս մտան (Մարտ 31) . Աւտորիայի կայսրը պատշաճ չսեպելով նոյն ատեն Փարիզ մտնել, յառաջադրյն Տիժոն դացած էր . հազիւ քանի մ'օր ետքը մայրաքաղաքն եկաւ : — Փարիզի տիրելով, դաշնակիցք Դաղղիայի տիրած էին . ինչու որ հոն մայրաքաղաքն ամենայն ինչ է : Իրօք ալ իրենց Փարիզ մտնելովն եղաւ՝ Նաբոլէնին իշխանութեան կործանիլն ու Պուրապոնեանց գահ ելլելը : Աղէքսանդր կայսրը՝ Դալերանին խորհրդին համաձայն, որն որ արդէն յառաջուրնէ ալ դաշնակցաց հետ ի նպաստ Պուրապոնեանց կը խօսակցէր, անմիջապէս յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ կը զրոցէր թէ Դաշնակիցք անկէ ետեւ Նաբոլէնին կամ անոր ընտանիքէն մէկու մը հետ չեն ուզեր բանակցիլ : Ասով՝ առանց յայտնապէս զրոցելու եւ ազգին ինքնակամ ազատութեամբ վարուելուն արգելք բլարերեւալու, ցուցուց թէ ինչ ընելու է : Աւստի եւ ծերակուտին Փարիզ գտնուող անդամները ժողվուելով, վճռեցին որ Նաբոլէն Պոնաբարդ իր ցեղավը՝ գահէն ինկած է, ժողովորդն ալ անոր ըրած հաւատարմութեան երդմանէն ազատ է, որովհետեւ ինք զանազան եղանակաւ սահմանագրութեան գէմ գործած եւ գաղղիա Եւրոպայի ատելութեան նիւթ բրած է (Ապր. 1) : Անմիջապէս ալ Դալերանին գահէրիցութեամբը հինգ հոգիէ կազմուած առժամանակեայ կառավարութիւն մը զրուեցաւ, որն որ մինչեւ իրաց կատարեալ կարգաւորուիլք՝ աէրութեան գործքերը պիտի հոգար :

**248.** Նաբոլէնին հրաժարիլը : Ի՞նը կը մնար զնաբոլէնն հրաժարել տալու վրայ : Ինք դաշնակցաց Փարիզի վրայ քալելուն լուրն առնելուն պէս, որուն չէր սպասեր, նոյն մայրաքաղաքին օդնութեան աճապարեց . բայց չհասած, անոր առնուելուն գոյժն ընդունելով, Քանդենպլոյ քաշուեցաւ : Եւ թէպէտ իսկզբան կուզէր մայրաքաղաքին վրայ դիմել . բայց երբ որ

իր վար առնուելուն լուրը հասնելէն ետեւ, Մարման սպարապետը **12.000** զօրքով իրմէ բաժնուեցաւ (Ապր. 3), եւ ուրիշ սպարապետք խրատ կու տային որ աւելի հրաժարի՝ քան թէ քաղաքական պատերազմ մը բանայ. Համոզուելով որ ալ բանը բանէն անցած է, իր խորհրդէն եւ կեցաւ: Նեյ ու Մագտոնալ սպարապետներուն ձեռքովք դաշնակցաց հետ բանակցութեան սկսելով, նախ առաջարկեց որ ի նպաստ որդւոյն՝ գահէն հրաժարի (Ապր. 4). եւ երբ որ դաշնակիցք նոյն առաջարկութիւնը յանձն չառին, բոլորովին հրաժարեցաւ թէ իր անձին եւ թէ իր ժառանգներուն համար, որուն վրայ հետեւեալ պայմաններով դաշնոք զրուեցաւ (Ապր. 11): 1. Նաբոլէոն թէ իր անձին եւ թէ իր ժառանգացը համար՝ Գաղղրիայի, Խոտալիայի եւ ուրիշ բոլոր երկիրներուն վրայ ունեցած վեհապետութենէն ու իշխանութենէն կը հրաժարի: 2. Էլպա կրպակն կ'ընդունի կատարեալ վեհապետական իշխանութեամբ, եւ Գաղղրիային տարին երեքուկես միլիոն կ'առնու: 3. Քովը **400** անձնապահ կրնայ պահել: 4. Իր ամուսինը՝ Բարմայի, Բիաշենցայի ու կուասդալլայի դքսութիւնները կ'ընդունի կատարեալ վեհապետական իշխանութեամբ եւ իր սերբոնդին անցնելու իրաւամբ: 5. Երկուքն ալ կայսերական տիտղոսը կը պահեն: 6. Նաբոլէոնեան ցեղին անդամներուն եկամուադը կը կապուի, նոյնպէս Եւգինէսս իշխանին ապագան կը հոգացուի: — Այսպէս բոլոր Եւրոպա իր առջևուր դողացընողը՝ իր սպարապետներէն եւ նոյն իսկ իր ընտանիքէն թող տրուած, Ֆոնդենովոյի պալատին բակին մէջ իր հաւատարիմ զօրքերուն հրաժարական ողջոյն տալէն ետեւ՝ ճամբայ ելաւ (Ապր. 20) դաշնակցաց շորս պատգամաւորներով, եւ Ֆրեժիւսի նաւահանգստէն՝ հետք շուրջ յիսուն հոգւով՝ Բրիտանական նաւազ մը իր իշխանութեան տեղը գնաց:

**249.** Պարապոննեանք նորէն զահ կ'ելլին: Առ կերպով հարթուած զետնոյն վրայ՝ անմիջապէս կան-

զնուեցաւ Պուրպոնեանց գահը : Դաշնակիցք պաշտօնական կերպով չէին ծանուցած թէ, Գաղղիայի թագն ով պիտոր առնու . եւ Աղէքսանդր կայսրը շատ անգամ յայտնած էր թէ առ նիւթին մէջ իրենք Գաղղիայւոց ազգին բաղձանքը պիտի կատարեն : Ուստի որշափ որ ալ իրենք մէջերնին Նարոլէնին վար առնուիլն որոշած էին եւ Պուրպոնեանց գահ անցնիլն ասկից ըստ ինքեան կը հետեւէր նէ, ի վերայ այսր ամենայնի բաներն անանկ կարդաւորեցին, որ իբր թէ երկուքն ալ ազգին ազատ ու ինքնաշարժ կամօքն եղած ըլլայ : Առոր համեմատ, ծերակոյտը Նարոլէնին իյնալուն վճիռը տալուն պէս, Դալերանին ճարտարութեամբը գաւառական խորհրդագունքները հետզհետէ Պուրպոնեանց գահ ելլելը վճռեցին, նախ Աէնի գաւառական խորհրդէն սկսելով (Ապր. 2) : Բայց Գաղղիայիք չէին ուզեր այնշափ զոհերով ձեռք բերած ազատութիւննին ալ մէկէն իրենց ձեռքքը կորոնցընել : Մէկ քանի օր եւոքը նոր սահմանադրութեան ծրագիր մ'ելաւ (Ապր. 6), որուն մէջ կը զբցուէր թէ Գաղղիայւոց ազգն իր ազատ կամօքը՝ Լուդովիկոս Ժ.ին համանուն եղբայրը գահ կը հանէ . բայց ինքն ալ թագաւոր պիտի չհրատարակուի, մինչեւ որ նոր սահմանադրութիւնը պահելու երդում շընէ : Նոր թագաւորը՝ Լուդովիկոս Ժ.՝, որուն Գալերան հրաւէր խաւրեց, անմիջապէս թագաւորութեան աեղակալ անուանեց (Ապր. 14) իր կրտսեր եղբայրն՝ Արդուայի կոմոք, որն որ Փարիզ եկաւ ու դաշնակյաց հետ միաբանութիւն ըրաւ բոլոր թշնամութիւնները դադրեցրնելու, հին Գաղղիայի սահմաններէն դուրս Գաղղիայւոց տակաւին բռնած բերդերը թող տալու պայմանաւ (Ապր. 23) : Նոյն միջոցին Լուդովիկոս Ժ.՝ քսանումէկ տարի Գաղղիայէն դուրս անցընելէն ետեւ, Անդղիայէն Գալէ եկաւ (Ապր. 25), եւ թէ հոն ու թէ ճամբուն վրայ ժողովրդէն ուրախութեամբ ընդունուեցաւ : Փարիզ շմած՝ յայտնեց որ իրեն առաջարկուած սահմանադրութեան ծրագիրը

շընդաւնիր, բայց խոստացաւ որ ինք ազգին սահմանադրութիւն մը կու տայ: Խոկ մայրաքաղաքը ճիշդ ան օրը մատաւ, որ օրն որ Նաբոլէսն Ելպա կղզին ցամաք կ'ելլէր (Մայ. 4):

**250.** Փարիզի առաջին խաղաղութեան դաշինքը: Իր հայրենի գահն ելլող թագաւորին առաջին գործքն եղաւ՝ գաշնակցաց հետ խաղաղութեան դաշինք դնելով, Եւրոպայի խաղաղութիւնը հաստատել: Նոյն խաղաղութիւնը խիստ դիւրին կերպով եղաւ. որովհետեւ մէկ կողմանէ Գաղղիացիք տիեզերական իշխանութեան բաղձանքը ձգած էին, իսկ մէկալ կողմանէ գաշնակիցք հաստատուն բռնեցին Գաղղիան մէծ ու զօրաւոր տէրութիւն մը պահելու խոստումնին: Աս հիման վրայ դրուեցաւ Փարիզի առաջին խաղաղութեան գաշինքը (1814, Մայ. 30), որուն պայմաններն ասմաք էին: 1. Գաղղիա իր ամբողջութիւնը կը պահէ, 1792ին սկիզբներն ունեցած սահմաններուն համաձայն, մասնաւոնդ թէ քիչ մ'ալ կ'ընդարձակուի թէ արեւելեան սահմաններն ու Սաւոյայի մէջ եւ թէ Աւինենի ստացուածքին հաստատութեամբը. անանի որ յեղափոխութեան սկսած ատենին նայելով, 150 քառակուսի մզն կ'աւելնար՝ 600.000 բնակչով: 2. Գաղղիա կը ճանաւայ Ստորին նահանգաց տէրութեան անկախութիւնը, ըստ ապագայ մեծութեան. նոյնպէս Հելուետիայի եւ Խոալական տէրութեանց ինքնակացութիւնը. դարձեալ Գերմանական տէրութեանց անկախութիւնը, որոնք գաշնակցական կապով մ'իրարու հետ պիտի կապուին: 3. Գաղղիա իր կորորնցուցած գաղթականութիւնները ետ կ'առնու, բայց ի Դապակոյ, Ա. Լուսիա եւ Գաղղիայի կղզիներէն, որոնք Անդղիայի կը մնան. բայց կը խոստանայ որ Արեւելեան Հնդկաստանի մէջ իր ստացուածները շամբացըներ, եւ ոստիկանութեան համար հարկաւոր եղածէն աւելի զօրք շիպահեր: 4. Մարդա կղզին Անդղիացւոց կը մնայ: 5. Բարդուկալ Գաղղիական կոմինեան ետ կու տայ՝ սահմանները

կարդաւորելով : 6. Գ.աղղիայի թող տուած նաւահանգիստներուն մէջ գտնուող պատերազմնական նաւերն ու կարասիքը պիտի բաժնուին , անանկ որ անոնց երեքին երկուքը Գ.աղղիացւոց մնայ : 7. Գ.աշնակիցք այն ամենայն գրամոց գումարէն կը հրաժարիքին , զորն որ իրենց տէրութիւնները Գ.աղղիայէն կընային պահանջել՝ դրուած դաշնաքներու , տրուած մթերներու եւ վոխերու պատճառաւ : 8. Գ.աղղիա կը խոստանայ որ առանձնականաց նոյնպիսի պահանջումները կը վճարէ : 9. Գ.աղղիա Անգղիային կը խոստանայ որ հինգ տարւան մէջ գերեաց վաճառ ականութիւնը կը ջնջէ :

**251.** Լուգովիկոս Ժ.Բ.ին տուած սահմանադրութիւնը : « Կ.աշնակիցաց հետ աս կերպով խաղաղութիւն ընելէն , եւ երեք վեհապետներուն ու անոնց զօրքերուն Փարփակէն ելլելէն ետեւ , Լուգովիկոս Ժ.Բ. Գ.աղղիա մոտած ատեն տուած խոստումը (249) կատարելով , նոր սահմանադրութիւն մը տուաւ , որն որ ծերակուտին ու օրէնսդիր ժողովոյն առջեւը գրուեցաւ (1814 , Յունիս 14) : Աս սահմանադրութեան համեմատ , գործադրական իշխանութիւնը թագաւորին ձեռքը կը մնար , որն որ միանգամայն ցամաքի ու ծովագորաց վերին հրամանատարութիւնը կ'ունենար , նոյնպէս իշխանութիւն՝ պատերազմ հրատարակելու եւ խաղաղութիւն ընելու , օտար աէրութեանց հետ գալիքը դնելու , եւ բոլոր պաշտօնատերներն ու դատաւորներն անուանելու : Բայց իր պաշտօնեայքը պատասխանատու պիտի որ ըլլային : Խոկ օրէնսդրական իշխանութիւնը՝ թագաւորին ու օրէնսդիր ժողովոյն ձեռքը պիտի որ ըլլար . առաջինն օրէնքները պիտի առաջարկէր , վերջինը նոյներուն վրայ պիտի վիճէր ու որոշում ընէր , եւ իր ընդունելէն ետեւ՝ թագաւորը պիտի հաստատէր : Աս օրէնսդիր ժողովն երկու մաս պիտի որ ունենար . ատենակալաց ժողով , որն որ ժառանգական եւ կամ իրենց բոլոր կենաց համար թագաւորէն անուանուած անդամներէ : պիտի կողմուէր . եւ ժողով պատճառականական ականութիւնը կը ջնջէ :

գամաւորաց, որոնք հինգ տարւան համար գտնաներս. մէջ պիտի ընտրուէին, այնպէս որ ամէն տարի հինգ մասին մէկը պիտի փոխուէր: Տարին 300 ֆրանգ տուրք տուաղ 30 տարեկան Գաղղիացի՝ իրաւոնք ուներ ընտրող ըլլալու, իսկ 1000 ֆրանդ տուրք տուող 40 տարեկանն՝ ընտրուելու: Երկու ժողովներն ալ ամէն տարի պիտի գումարուէին, եւ իրենց խօրհորդները հրապարակական ըլլային. բայց թագաւորն իշխանութիւն կ'ունենար զանոնք լուծելու: Արդարութիւնն ու գատառատանները թագաւորին անուամբը պիտի կատարուէին: Բոլոր Գաղղիացիք օրինաց առջեւը հաւասար պիտ' որ ըլլային, թէ տրոց նկատմամբ եւ թէ առաւելութեանց կողմանէ: Կրօնը կատարեալ ազատ պիտ' որ ըլլար, ամենուն ստացուածքն՝ անբռնաբարելի. ամէն մարդ ազատութիւն պիտ' որ ունենար իր կարծիքը տպելու եւ հրատարակելու: Հին ազնուական տները նորէն հաստատուեցան, նոր գրուածներն ալ պահուեցան:

**252.** Նոր արքունիքն ու Գաղղիայի վիճակը: Ասանկով թագաւորին իշխանութիւնը հիմնեցաւ եւ ներքին խաղաղութիւնն ու հանդարտութիւնը հաստատեցան. բայց խիստ դժուար էր որ նոյները տեւական ըլլային: Իրօք ալ ինչպէս կրնար նոր գահը հաստատան ըլլալ, որովհետեւ ազգն իր թագաւորը հազիւ թէ կը ճանչնար. իսկ բանակը՝ որն որ նորէն կարգաւորուած չէր, բերնով միայն եւ ոչ թէ որտով անոր հաւատարմութեան երդում բրած էր, եւ երկուքին աշուրներն ալ Նաբոլէսնեան ժամանակին փառաւորութենէն շացած էին: Ասկից զատ՝ շուտ մը արտնջման առիթներ տրուեցան: Հին ազնուականք նորերուն հետ բարձրամութեամբ ու արհամարհութեամբ կը վարուէին եւ զանոնք արքունիքէն հեռու բանելու կը ջանային: Կայսերական անձնապահաց զնդերը լուծուեցան եւ անոնց տեղ Հելուետացիք գրուեցան: Քանակին պաշտօնականները զինուորութենէ: Հանուեցան՝ թոշակնին կեսի իջեցընելով: Պատերազմներէն պատճառաւած ժազ-

վըրդեան նեղութիւնները շմեզմացան։ Ետ գարձող գաղթեալք ետեւէ կ'ըլլային իրենց հին իրաւոնքներն ու առանձնաշնորհութիւնները նորէն ձեռք բերելու։ Ուստի զարմնիք չէ որ շուտ մը ժողովրդեան մէջ տժգոհութեան հոգի մը տիրեց, եւ շատերուն սրտին մէջ փոփոխութեան բաղձանիքը զրդուցաւ, որն որ աւելի սաստկացաւ։ Երբ որ 100.000ի շափ զինուազք ըստ մասին գերութենէն եւ ըստ մասին զրսի բերդերէն ետ գառնալով, Նաբոլէնին վրայ ունեցած յօժարութիւննին ամէն կողմ տարածեցին։ Անոր համար խիստ գժուար կ'երեւար, որ աս վերջինը՝ որն որ եղածները դիւրաւ կրնար իմանալ, շյորդորուեր կորորնցուցած իշխանութիւնը նորէն ձեռք բերել փորձելու, ինչպէս որ ըրաւ ալ։ Բայց նախ իր իշխալովն օտար տէրութեանց մէջ եղած փոփոխութիւնները ու Եւրոպայի տէրութեանց գումարութեան կործանեալ շինուածքը նորէն կանգնելու համար գաշնակցաց ըրածները տեսնենք։

**253.** Նաբոլէնին իշխալովը Խտալական տէրութեանց ու Սպանիայի մէջեղած փոփոխութիւնները։ “Նաբոլէնին իշխալը, որն որ՝ ինչպէս յայտնի է՝ Խտալիայի թագաւորութիւնն ալ կը բովանդակեր (248, 1), նոյն երկրին մէջ եղած պատերազմին վերջ տուաւ։ Եւ գինէսս փոխարքան՝ Աւոտրիացիներէն, Նէտապոլսեցիներէն ու Անգլիացիներէն նեղի գալով, միաբանութեան գաշինք մը դրաւ (1814, Ապր. 16), որուն համատ գաղղիացիք նոյն կաղմերէն քաշուեցան։ Բայց ինք Մանգուա մեաց, գիտնալով որ Խտալացիք զինքը թագաւոր կ'ընտրեն, եւ յուուալով որ գաշնակիցք նոյն ընտրութեան կը հաւանին։ Իրօք ալ Միլանի ծերակուտին մէջ աս մտօք որոշում մ'եղաւ (Ապր. 20)։ Բայց երբ որ եղածը հրատարակուեցաւ, վեւգինէսս շուզով կողմանակցութիւնը յեղափոխութիւն մը հանեց, որով եւ նոյն իշխանին յցոր կտրելով, Մանգուայի ամրոցն Աւոտրիացւոց յանձնեց (Ապր. 23), եւ ինք իր ընտանիքովը պատիերա՝ իր աներոջը (162) քովը քա-

շուեցաւ։ Ան առեն Միլանցիք խնամապետովթիւն մը դրին եւ Աւստրիայի կայսեր պատգամաւորներ խաւրեցին, աղաւչելով որ իր տնէն իշխան մը Խոտալիայի թագաւոր դնէ, որն որ նոյն թագաւորութիւնն՝ իրրեւ առանձին ինքնազլուխ տէրութիւն մը՝ սահմանադրութեան մը համաձայն կառավարէ։ Բայց աս աղաւանիքնին ալ մերժուեցաւ։ Աւստրիայիք Միլան քաղաքը զօրք բռնեցին (Ապր. 28) եւ հրատարակեցին որ Լոմպարտիա Աւստրիայի կայսեր իշխանութեան տակ է (Մայ. 23)։ — Արդէն աս հրատարակումը չեղած, Սարդինիայի Արկտոր Էմմանուէլ թագաւորը՝ դաշնակցաց հրաւիրին համեմատ՝ իր երկիրները դարձած էր։ — Դուսկանայի մէջ ալ հաստատուեցաւ Փրանկիսկոս կայսեր Եղբայրը՝ Փերդինանդ արքիդուքոր, որն որ հետզիւաէ Սալցպուրիի (147) ու Ախերցպուրիի (161) կայսրընտիր կամ մեծ գուքս եղած էր։ — Մոտենայի գքսութիւնը ժառանգեց Փրանկիսկոս Դ., որն որ նոյն երկրին Հերակղէս Էսդեան դքսին՝ Մարիամ Պէտրիկը աղջկան որդին էր։ — Ճենուա՝ Բրիտանիական պաշտպանութեան տակ՝ դարձեալ անկախ հասարակապետութիւն մ'եղաւ (Ապր. 18)։ — Պիոս Է., զօրն որ Նաբոլէն՝ Ռուսիայի դժբախտ արշաւանիքէն դառնալէն եւ հետը կրօնական դաշնիք մը գնելու փորձ բնելէն ետեւ (1813, Յունու. 23), Աւստրիա խաւրած եւ ետքը Բիաւչենցայի քով Աւստրիացւոց յանձնել տուած էր, մեծ հանգիսի Հռոմ մտաւ (1814, Մայ. 24), եւ ամենայն ինչ յառաջուան կերպը փոխեց։ Բայց իր տէրութեան մէկ մատը տակաւին զօրք կը բռնէր Կէտպուլոց Յովակիմ Միւրա թագաւորը (240)։ — Ասիկայ թէպէտ Աւստրիայի հետ դաշնիք դրած էր իր դաշնին վրայ մնալու, բայց եւ այնպէս որովհետեւ Պուրապոնեանիք զինքն իրրեւ նոյն տէրութեան թագաւոր չէին ուզեր ճանշնալ, եւ տէրութեան մէջ ալ իրեն գէմ զօրաւոր կողմնակցութիւն մը կար, անոր համար իր միակ նեցուկը յիշեալ դաշնիքն էր։ — Ինչպէս տե-

սահմք, 'Նաբոլէսն Սպանիայի Փերդինանդ է. թագաւորը թող տուած էր (242), բայց թէութիւն գնելով որ զԱնգղիացիներն իր տէրութեան Երկիրներէն հանէ: Խակ Երկրին Գորդէ զները չուղեցին առ դաշնքն ընդունիլ, եւ վերջապէս որոշեցին զինքն ան ատեն իրենց թագաւոր ճանշնալ՝ երբ որ Սպանիական հողի վրայ կը դանուի (1814, Յունու. 30): Ասոր վրայ Նաբոլէսն առանց պայմանի թողուց զՓերդինանդ (Մարտ 11), որն որ Գորդէ զներուն 1812ին դրած սահմանադրութիւնը մերժելէն ետեւ Մատրիտ մտաւ (Մայ. 14):

**254.** Նորուեգիա Շուետի թագին հետ իրաք կը միանայ: \* Այն միջոցներուն Սկանանաւեան տէրութեանց վիճակն ալ կատարեալ կարգի դրուած էր: Ինչպէս ուրիշ հեղ զրուցեցինք, 'Նորուեգիացիք չեին ուղած յանձն առնուլ որ՝ Քիլի խաղաղութեան դաշանց համեմատ՝ իրենց Երկիրը Շուետի հետ միանայ (241): Այն դաշնքը հրատարակուելուն պէս 'Նորուեգիայի մէջ ասսամիկ գրգռութիւն մ'ելաւ, որուն զլուին անցնելով Դանիայի Քրիստիան Փրեգերիկոս իշխանը, որն որ յառաջադցն առ վերջին տէրութեան կուսական էր, հրատարակեց թէ 'Նորուեգիա անկախ է (1814, Փետր. 19): Անմիջապէս խորհրդանոց մը գումարուեցաւ եւ վերոյիշեալ իշխանը՝ 'Նորուեգիայի սահմանադրական թագաւոր անուանեց (Մայ. 17): Դաշնակիցք չուղելով որ նոյն պատճառաւ նոր պատերազմ մը բացուի, մասնաժողովոյ մը ձեռքով շատ ջանացին Նորուեգիացիները տեղի տալու համոզել, բայց պարապ տեղ: Անգղիական նաւերով նաւահանգիստները գոցուեցան եւ Շուետի թագաւորանդին (Պեռնատողին) հրամանատարութեամբը թշնամութիւնք սկսան (Օգոստ. 4): Բայց քանի մը թէթեւ կոխիներէ ետեւ, Մոսի զինագագարն եղաւ (Օգոստ. 14), որմէ երկու օր ետքը Քրիստիան Փրեգերիկոս հրաժարեցաւ (Օգոստ. 16), եւ վերջապէս Երկրին խորհրդանոցը վճռեց որ 'Նորուեգիա՝ իբրեւ ինքնակաց թագաւորութիւն՝ Շուե-

տի թագին հետ միանայ (Հակո. 20), այնպէս որ Շուետ ու Նորուեզիա՝ իրրեւ երկու իրարմէ անկախ տէրութիւնք՝ միևնույն թագաւորին տակ ըլլան։ Քիչ մը վերջն ալ կարողու ժՊ. Նորուեզիայի թագաւոր հրատարակուեցաւ (Նոյ. 4)։

**255.** Վիեննայի արքայաժողովը։ Առեկ կողմաննէ Եւրոպական տէրութեանց գումարութեան կործաննեալ շինուածքին նորոգութեան հիմն այսպէս ամէն կողմ դրուած ատեն, մէկալ կողմաննէ ամէնքը իր տեսնէին, որ նոյն շինուածքը բոլորովին հաստատուելու համար խիստ շատ բան պէտք է։ Դաշնակցեալ վեհապետք, որոնք ինչպէս պատերազմի ժամանակ՝ նոյնպէս խաղաղութիւն ըլլալէն ետեւ ալ՝ մէկտեղ միացած էին, որոշեցին որ Վիեննա արքայաժողով մը գումարելով՝ առ բանս գլուխ հանեն։ Նոյնին պատրաստութիւնները տեսնուած ատեն, Ազէքսանդր կայորն ու Փրեգերիկոս Գուլիելմոս թագաւորն՝ իրենց երեւելի զօրավարներովը։ Լոնտանի արքանեաց սցցելութեան գացին, եւ խնամապետ իշխանին հետ (11) անձամբ բարեկամութիւն կապեցին (1814, Յունիս 7—22)։ Ազքայաժողովովին բոլոր պատրաստութիւնները տեսնուելէն, վեհապետք ու գեսպանք ժողվուելէն եւ յառաջադցն զանազան բանակցութիւնք ըլլալէն ետեւ, վերջապէս բուն ժողովն ալ բացուեցաւ (Նոյ. 1)։ Անձամբ ներկայ էին՝ Առողբայի ու Ռուսիայի կայորները, Պրուշի, Գանիայի, Պատիերայի ու Վիերգեմպէրիի թագաւորները, Հեռունի կայորընտիրը, Պատրնի մէծ գուքոն եւ ուրիշ իշխաններ, որոնք ամէնն իրենց կողմաննէ գեսպան ալ խուրած էին։ Առանկով առ ժողովը խիստ նշանաւոր էր գումարուազներուն բազմութեան ու աստիճանին նայելով։ բայց կրնայ բառիլ որ աւելի երեւելի էր՝ մէջը կարգի դրուելու նիւթերուն նկատմամբ, որովհետեւ երբեք գետպահաժողով մ'եղած չէ, եւ ոչ իսկ Վեսդֆարիայինը (Հատ. Ա. 188), որուն մէջ այսպէս բավանդակ Եւրոպայի իրովութեանց վրայ խօսուած ըլլայ։

Աս այսպէս ըլլալով, ինք իրմէ կրնայ խմացուիլ որ մեծ  
գժուարութիւնք պէտք էին ծագիլ: Վասն զի թէպէտ  
ամենքը միաբան էին եւ պէտք էին ըլլալ զլսաւոր նիւ-  
թերէն ոմանց վրայ, ինչպէս էր Գաղղիա ամբողջ պա-  
հել, Աւոտրիայի ու Պրուշի տէրութիւններն իրենց յա-  
ռաջուան աշխարհադրական վիճակին մէջ հաստատել,  
որոնք արդէն յառաջագոյն ալ դաշինքներով որոշուած  
էին. սակայն անանիկ նիւթեր ալ կային, որոնց վրայ  
միաբանիլը խիստ գժուար կ'ըլլար: Վասնցմէ երեւելին-  
ներն ան էին, որ Ռուսիա կ'ուզէր բոլոր Վարսաւիայի  
գլուութիւնն առնուլ, իսկ Պրուշ՝ բովանդակ Սաքսո-  
նիա: Նոյն նիւթերուն վրայ վէճներն այնչափ սաստկա-  
յան, որ շատ անգամ ժողովը գոցուելու վտանգ ելաւ,  
եւ Աւոտրիա, Անգղիա ու Գաղղիա մէջերնին զատ գա-  
շինք դրին կամ զատ գաշանց ծրագիր մը շինեցին  
(1815, Յունու. 6): Եւ թէպէտ ետքէն երկու կող-  
մանք մէջ մէկ քիչ իրարու զիջանելով, կերպով մը  
միաբանեցան. բայց իրենց մէջէն երկպառակութիւնը  
բոլորովին վերցընելու համար՝ հարկաւոր եղաւ որ զիրենք  
յառաջագոյն միաբանել տուող պատճառը նորէն կըր-  
կնուի, այս ինքնն՝ Նարոլէնն դարձեալ երեւան ելէ, որն  
որ ամենուն ընդհանուր շահը վտանգի մէջ ձգելով, ա-  
ռանձնական շահէրը լոել տուաւ:

**256.** Նարոլէնին Գաղղիա զառնալն ու կայ-  
սերական գահն ելլինը: \*Եաբոլէնն մէկ կողմանէ Պուր-  
պոնեանց ու անոնց կողմանակիցներուն ըրած պակասու-  
թիւններն ու ժողովրդեան մէկ մասին անոնց գէմ ու-  
նեցած տհաճութիւնն իմանալով, եւ Գաղղիայի ու  
Խտալիայի տժգոհներէն հրաւիրուելով, մէկալ կողմանէ  
ալ Վիէննայի արքայաժողովոյն մէջ տիրած երկպա-  
ռակութեան լուրն առնելով, ուզեց իր բախտը մէջ  
մ'ալ փորձել: Ըուրջ 1500 հոգւով Գաղղիայի հա-  
րաւային կողմերը գտն քաղաքին քով ցամաք ելաւ  
(1815, Մարտ 1), եւ նոյն գիշերը սկսաւ գէպ ի Փա-  
րիզ քայել: Ճամփան զանազան յայտարարութիւններ

տարածելով, որոնցմով ժողովրդեան՝ ամեն կերպ խռա-  
տումներ կ'ընէր, իսկ զինուորներուն՝ յաղթաթիւն ու  
պարծանք կը խռատանար, շատերն իրեն քաշէց: Քանի  
մը քաղաքներու պահակապանք, արքունեաց իրեն գէմ  
խռարած գնդերն ու մէկ երկու երեւելի զօրապետք իրեն  
հետ միացան: Ուստի եւ առանց գիմադարձութիւն  
մը գտնելու՝ եկաւ ժողովրդեան հաճութեան ձայներո-  
վը՝ Փարիզ մտաւ (Մարտ 20), ուսկից թագաւորն իր  
արքունիքով նախ Լիլ ու եազր կան փախած էր: Ա-  
սանկով Պուրապնեանց գահը՝ նորէն կանգնուելուն վրայ  
տնարի մը չանցած՝ կործանեցաւ: Բայց յայտնի էր եւ  
շուտ մ'ամեն մարդ իմացաւ որ աս նոր կայսերական  
գահն ալ անհաստատ է. ինչու որ չէ թէ ազգին սի-  
րոյն վրայ հիմնուած Էր, որուն մէծ մասը կրնայ ըստիլ  
թէ գոնէ չէզոք կը կենար, հապա բանակին վրայ: Աւ  
Նաբոլէնն չէր կրնար յառաջուան պէս կամպյական ու  
բացարձակ կերպով կառավարել. հարկ էր որ գէթ  
առժամն ուամկապետական կողմնակցութեան զիջումներ  
բներ եւ ժողովրդեան ազատական միտումները հաճէր:  
Անոր համար իր կամպյը գէմ ազատամիտ մարդիկնե-  
րով պաշտօնարան մը կազմելէն ետեւ, պետութեան  
ուահմանադրաւթեան (153) յաւելուած մը հրատարա-  
կեց (Ապր. 22), որն որ խիստ ազատական յօդուած-  
ներ կը բռվանդակէր, եւ յառաջուան (1790) գաշնա-  
կցութեան հանգիսին (42) նման հանգէս մը կատարեց  
(Յանիս 1), որ ատեն թէ ինք ու իր պաշտօնեաները  
եւ թէ գաւառներուն պատգամաւորները նոյն յաւե-  
լուածին վրայ երգում բրին: Քանի մ'օր ետքն ալ խոր-  
հրդանոցին երկու սենեակները բացաւ: Բայց այս ա-  
մենայն չէր կրնար աւրութեան մէջ իր իշխանութիւնը  
հաստատուն բնել. որովհետեւ ժողովուրդն իր վրայ վրա-  
տահութիւն շուներ եւ դիտէր որ տուած ազատու-  
թիւններն ու ըրած զիջումները՝ միայն ստիպմանեւ է:  
եւ աղէկ մը հաստատուելէն ետեւ՝ առաջին արձա-  
կապետական կերպը դարձեալ ձեռք պիտ' որ առնու:

**257.** Դաշնակցաց Նարոլէսնին դէմ ըրածները: Բայց Գաղղիայի մէջ Նարոլէսնին դէմ եղող առ հոգին՝ որն որ իրեն ծանօթ էր, զինքն այնչափ շեր վրդովեր, որչափ օտար տէրութեանց բանած ընթացքը: Ա իէննա ժողվուող վեհապետք Նարոլէսնին Գաղղիա գառնալուն լուրն որ առին, նախ աճապարեցին՝ մէջերնին վէճ ելած նիւթերուն վրայ կատարեալ միաբանեցան, եւ ետքը անմիջապէս իրեն դէմ յայտարարութիւն մը հանեցին (1815, Մարտ 13), որուն մէջ կը զրուցէին թէ Նարոլէսն խաղաղութիւնն աւրելովն ու Գաղղիա գառնալովը՝ ինք զինքն անձնական պաշտպանութենէն զրկեց եւ ամէն քաղաքական ու բնկերական յարաբերութիւններէն գուրս հանեց. ուստի եւ իբրեւ թշնամի ու խաղաղութեան վրդովիչ՝ հրապարակական պատժական օրինաց տակ ինկած է: Միանգամայն իրենք զիրենք կը պարտաւորէին Փարիզի խաղաղութեան դաշնիքը հաստատուն պահելու եւ Գաղղիայի թագաւորն ինչպէս նաեւ բոլոր վտանգի մէջ ինկող վեհապետները պաշտպանելու: Առ յայտարարութեան ստորագրած էին Աւստրիա, Ռուսիա, Անգլիա, Պրուսիա, ինչպէս նաեւ Գաղղիա, Սպանիա, Բորդուկալ ու Շուետ: Քիչ մը ետքը (Մարտ 25) չորս առաջին տէրութիւնք Շոմնիի դաշնաւորութիւնը (245) նորոգեցին հետեւեալ պայմաններով: 1. Կրկնութիւն դաշնաւորութեան Շոմնի, Եւրոպայի հանգարտութիւնը՝ Նարոլէսնի ու անոր կողմանակցաց դէմ պաշտպանելու համար: 2. Կ'որոշուի որ իւրաքանչիւր դաշնակից տէրութեան տալու զօրքին թիւը՝ 180.000ական հոգի բլայ: 3. Բոլոր Եւրոպական տէրութիւնք նոյն դաշնաց մէջ մանելու կը հրաւիրուին: Իրօք ալ Բորդուկալ, Սարդինիա, Հոլանտա, Գանիա, Հելուետիա, Գերմանիայի իշխանները հետզհետէ աս հրաւիրին հետեւեցան. միայն Սպանիա թէւութիւն դրաւ. որ մեծ տէրութեանց կարգը սեպուի. իսկ Շուետ խափանուեցաւ Նորուեգիայի հետ զբաղած բլայով (254): Ա-

առնց ամենուն տալու զօրքերուն գումարը մէկ միլիոնը կ'անցնէր : — Արդ բաներն աս վիճակին մէջ գտնուելով, յայտնի է որ մեծ մտագրութիւն չէր կրնար պատճառել ։ Նարոլէսնին վիէննայի գեսպանաժողովոյն մէջ ընել տուած յայտարարութիւնը (Ապր. 4), որով իր գաղղիայի կայսերական գահն ելլելն իմացընելէն ետեւ, խօսք կու տար որ Փարփիզի խաղաղութեան գաշինքը հաստատուն կը պահէ ու Եւրոպայի խաղաղութիւնը չ'աւրեր : Եւ եթէ ոմանք, գլխաւորաբար Աւոտրիա, իրեն հետ բանակցելու քիչ մը միտութիւն ունէին նէ, անոնք ալ շուտ մը կարծիքնին փոխեցին՝ Միւրային անխոհեմ վարմունքին պատճառաւ, որն որ Եւրոպայի տերութեանց գումարութեան հազիւնորոգուած չէնքը գարձեալ կործանելու ձեռք զարկաւ :

**258. Նէապոլսոյ Միւրա թագաւորին ընթացքն ու անկումը :** Խնչպէս ուրիշ հեղ ըսինք (253), Նէապոլսոյ Միւրա թագաւորին՝ գահին վրայ մնալու միակ յօյն Աւոտրիայի հետ դրած գաշինքն էր . ինչու որ Պուրագունեան արքունիքները զինքն ամենեւին չէին ուզեր ճանչնալ, մանաւանդ թէ իրեն գէմ ըլլանին յայտնապէս հրատարակեցին (1814, Դեկտ.) : Առ բաւական չէ, Անգղիա ալ յայտնեց որ ամենեւին կերպով մը շուզեր անոր հետ հաղորդակցութեան մէջ մտնել (1815, Յունու. 25) : Այսպէսով նոյն թագաւորը համոզուած էր որ միայն նոր յեղափոխութեամբ մը իր անհաստատ վիճակը կրնայ հաստատուիլ : Մեծ անվատահութեամբ ու վախով կը դիտէր վիէննայի արքայաժողովոյն ելլըր . եւ Նարոլէսնին գիտաւորութեանց տեղեակ ըլլալով կամ գուշակելով, իրեն գաղտուկ ստակ կը խաւրէր. միանգամայն իր բոլոր 70,000ի շափ բանակը Հռոմի գաւառները խաւրեց : Արդ երբ որ լսեց թէ Նարոլէսն Էլզպայէն ելեր ու Գաղղիա է մտեր, իրեն դրեց որ յանցանիքներուն վրայ ցաւելով՝ կ'ուզէ զանոնք քաւել . իսկ Նարոլէսն պատասխան տուաւ որ պատերազմի պատրաստուի, բայց Աւոտրիայի գէմ ձեռնու-

արկութիւն մը չընէ, որուն հետ ինք բանակցութեան մէջ է: Սակայն Միւրա շսպասեց. անմիջապէս Աւատրի-այէն խնդրեց որ իր զօրքերն Խոտալիայէն անցընելով՝ Նաբոլէնին դիմացը հանէ: Բայց Փրանկիսկոս կայորն անոր բուն միտքն իմանալով, խնդրած հրամանն որ զլացաւ, Միւրա պատրուակը մէկդի նետեց, ինք զի՞նքը Նաբոլէնին կողմը հրատարակեց, զքահանայապետը Հոռոմէն փախչելու ստիպեց եւ Խոտալացւոց յայտա-րարութիւն մը հանեց, որուն մէջ զիրենք կը յորդորէր օտար լուծը վզերնէն նետելու եւ բոլոր Խոտալիա՝ միակ ու անկախ թագաւորութիւն մը կազմելու (Մարտ 30): Առոր վրայ Աւատրիա իրեն դէմ պատերազմ հրա-տարակեց (Ապր. 10) եւ Աիկիլիայի Փերդինանդ Դ. թագաւորին հետ դաշնակցեցաւ (Ապր. 29): Նոյն միջոցին Միւրա իր զօրքովը յառաջ քալած, Աւատրիա ալ հօն բանակ մը հասցուցած ըլլալով, մէկ երկու անգամ իրարու հետ զարնուելէն ետեւ, Գողենդինոյի երկօրեայ ճակատը արտեցաւ (Մայ. 2 ու 3), որուն մէջ Նեապոլսեցւոց բանակը յաղթուելով, փախ-չելու եւ լուծուելու սկսաւ: Քանի մ'օր Ետքն ալ Գա-զալանցիի քով դաշնեք գրուեցաւ (Մայ. 20), որով բոլոր բերդերն ու մայրաքաղաքն Աւատրիացւոց կը արու-էր: Օրինաւոր թագաւորին անուամբը: Նոյն թագաւորը քիչ մը ետքը մայրաքաղաքը մտաւ եւ գարձեալ Նեա-պոլոյ թագաւորութիւնն ու Աիկիլիա մէկտեղ միա-ցուց: Խոկ Միւրա Գաղղիա փախաւ: Եւ Նաբոլէնին պարտութենէն ետեւ, շուզելով ընդունել Փրանկիսկոս կայսեր՝ իր երկիրներուն մէջ իրեն մատուցած հիւրըն-կալութիւնը, զորն որ իր ամուսինն ու զաւկըներն ընդ-տնած էին, Գորսիգա գնաց: Աերջապէս կորսնցու-ցած գահը նորէն ձեռք բերելու փորձ մ'ըրած ատեն, Գալապրիայի ծովնեզերը ձեռք ինկաւ, եւ իր դրած օրինաց որոշման համեմատ՝ ոպանուեցաւ (Հոկտ. 13):

**259.** Աւագերլոյի ճակատը: Նաբոլէնին ան-կումն իր քեռառն անկման դրեթէ անմիջապէս ե-

## 356 Գ. ՄԻԶՈՑ ԺԱՄՄԱՆԱԿԻ (1804—1815), Է.

տեւէն եկաւ : իրեն դէմ կէս միլիոնի չափ զօքք կը պատրաստուէր . շուտ մը Աստորին նահանգաց մէջ Ռւելլինկդընի հրամանատարութեան տակ՝ Բրիտանական-Գերմանական բանակ մը , եւ Պլիւխէրի հրամանատարութեան տակ՝ Պլուշի բանակ մը դումարեցաւ : Նարուլէնն այս ամենայն տեսնելով եւ սայդ գիտնաւով որ իր իշխանութեան մէջ հաստատուելու համար՝ պատերազմէն ուրիշ միջոց չկայ , ուզեց թշնամեաց բոլոր զօքքերուն ժողվուելէն յառաջ սկսիլ : Ուստի եւ ամէն կողմանէ իրեն վազող զօքքերէն գումարած 120.000ի բանակաւք՝ սահմանն անցաւ (Յունիս 15) թշնամեաց վրայ յարձակեցաւ : Արշաւանքին սկիզբը Գաղղիացւոց նպաստաւոր եղաւ : Լինեիի քով Պլուշի որշափ որ քաջութեամբ պատերազմեցան ալնէ , յաղթուեցան եւ Պլիւխէր անանկ վիրաւորեցաւ՝ որ մեծ վտանգի մէջ ինկաւ (Յունիս 16) : Միեւնոյն օրը Կէյ Գաղղրը վրայի քով Բրիտանական-Գերմանական բանակին հետ զարնուեցաւ , եւ թէպէտ որոշ յաղթութիւն մը չստացաւ , բայց անոնք Պլաւն-շուայիի Գուլիելմոս դուքսը կորսրնցրնելով , Ռւելլինկդըն ալ Պլուշներուն յաղթուիլն իմանալով , ետ քաշուեցաւ (Յունիս 17) : Կաեւ Ռւագերլոյի մեծ ճակատին մէջ յաղթութիւնը հազիւ դաշնակցաց կողմն որոշեցաւ : Նարուլէնն կէսօրուան մօտ Ռւելլինկդընի բանակին վրայ յարձակեցաւ (Յունիս 18) : Զարհուրելի կռուէ մը եալը , յաղթութիւնը տարակուսի մէջ էր . մէյ մ'ալ Պլիւխէր իր զօքքերովը վրայ գալով , Գաղղիացիք յաղթուեցան , թէպէտ եւ հին զինուորներն արտաքոյ կարգի դիցազնական քաջութեամբ կը կռուէին : Պատերազմն ամէն կողմէն աւելի զարհուրելի եղաւ Մոնուէն ժան ըստած բլրին վրայ , ուր անձնապահաց գունդը քաջութեան պրանշերիցներ գործեց : Գաղղիացիք տեղի տուին , եւ թշնամիներէն հալածուելով , քայլացացան ու ցրուեցան , անանկ որ բոլոր թնդանօթները ձեռք ինկան , եւ հազիւ բանակին չորրորդ մասն

ապատեցաւ : Խոկ Կարոլէսն ամեն բան թող տալով, հազիւ կրցաւ ձիով մը փախչիլ եւ իր պարտութեան լուրը Փարիզ տանիլ : Իր յաջողութեան աստղը բռ-լրովին մարը մտած էր :

**260.** Դաշնակցաց երկրորդ անգամ՝ Փարիզ մունելն ու Կարոլէսնին Ա. Հեղինէ կզզին քշուիլը : Կարոլէսն մայրաքաղաքը դարձած ատեն՝ խիստ գէշ ընդունելութիւն գտաւ : Խորհրդանոցն անմիջապէս սկսաւ զինքը սափել որ հրաժարի : Կոյնին անդամներէն ոմանք կ'ուզէին նորէն հասարակապետութիւն հաստատել, որուն համար ալ որոշել տուին որ ունեակները միշտ դումարուած մնան . ոմանք ալ կը ջանային Կարոլէսնին որդին իր տեղը նստեցրնել : Խոկ ինք իմանալով որ գօնէ առժամն շիկրնար իր իշխանութիւնը պահել, Գաղղիացւոց ազգին յայտարարութիւն մը հանեց (Յունիս 22), որուն մէջ կը զրուցէր թէ ալ իր քաղաքական ընթացքը կատարած է, անոր համար իր Կարոլէսն Բ. որդին՝ կայսր կը հրատարակէ, եւ խորհրդանոցին կը յանձննէ որ խնամապետութիւն մը գնէ : Խորհրդանոցն իր հրաժարումն ընդունեցաւ, բայց առանց իր որդին իբրեւ կայսր ճանշնալու . իսկ տէրութեան գործքերուն առաջնորդելու համար՝ Ֆուշչէին գահերիցութեամբը՝ կառավարութեան մասնաժողով մը դրաւ, որն որ գահնակաց պատգամաւորներ խաւրեց՝ բանակցելու, միանդամայն մայրաքաղաքը պաշտպանելու պատրաստութիւններ կը տեսնէր : Բայց դաշնակիցք առանց առաջարկութեան մը ականչ կախելու, իբրենց ընթացքը յառաջ վարեցին ու մայրաքաղաքին առջեւը հասան : Ան ատեն կառավարութեան մասնաժողովը փոխացաւ իբրենց հետ Ա. Գլուխ դաշնիքը գնելու (Յուլ. 3), որուն համեմատ՝ դաշնակցաց զօրքը Փարիզ պիտի մտնէր, խոկ Գաղղիացւոց բանակը՝ Տաւու ովարապետին հրամանատարութեամբը՝ երեք օրուան մէջ Լուարէն անդին պիտի քաշուէր : Ասոր վրայ նախ Ռւելլինկզըն ու Պիիւխէր (Յուլ. 7)

եւ երկրորդ օրը Լուդովիկոս Ժ. (Յուլ. 8) Փարիզ մտան: — Նաբոլէնն, որն որ գահէն հրաժարելէն քանի մ'օր ետքը նոյն մայրաքաղաքէն ելած էր (Յունիս 28), Ռոշֆոր գնաց (Յուլ. 3), ուսկից կ'ուզէր Ամերիկա անցնիլ. սակայն Բրիտանացիք ան նաւահանգիստը դոցելով, նեղի եկաւ, եւ նոյն աղջին վեհանձնութեան վատահելով, անոնց նաւերէն մէկուն անձնատուր եղաւ (Յուլ. 15): Նշյն նաւը զինքն Անդզիա տարաւ, ուսկից առանց ցամաք հանուելու, դաշնակից տէրութեանց միաբան որոշման համեմատ (Յուլ. 31), իր բողոքները բանի տեղ չգրուելով, Ս. Հեղինեկանին մշտնջենաւոր աքսորքի խաւրուեցաւ (Օգոստ. 8), ուր Անդզիացւոց խիստ պահպանութեան տակ մինչեւ իր մահը մնաց:

**261. Փարիզի երկրորդ խաղաղութեան գաշինքը:** | ուդովիկոս Ժ. Հարիւր օր իր մայրաքաղաքէն դուրս կ'ենալէն ետեւ, ինչպէս տեսանք՝ դաշնակցաց ստիճաններուն պաշտպանութեամբը նորէն ներս մտաւ: Պատգամաւորաց սենեակը լուծեց, ատենակալաց սենեկին մէջէն շատ մը մարդիկ դուրս հանեց. Նաբոլէնին ցեղն եւ ուրիշ խել մը անձինք՝ աքսորել, ոմանք ալմեռցրնել տուաւ: Առ վերջիններուն մէջն էին Նէյ սպարապետն ու Լապրուայէր գնդապերը, որն որ Ս. Գլուխ դաշնաց բանաբարութիւն մըն էր, ինչու որ նոյնին մէջ որոշուած էր թէ ամեննեւին մէկն իր կարծեաց կամ դործոց համար պիտի չպատժուի եւ չհալածուի: Գաղղիայի թագաւորէն անմիջապէս ետքը երեք դաշնակից վեհապետք Փարիզ հասան (Յուլ. 10). միանգամայն կէս միլիոնի շափ օտար զօրքեր Գաղղիայի զանազան կողմերը տարածուեցան, եւ իրենց իւրաքանչիւր ազգերուն պատերազմներէն կրած վշտերուն վրէժն անոնց բնակիչներէն տան: Եւ թէպէտ Լուարի ետեւը քաշուող Գաղղիական բանակը գլուրպնեանց դրօշը բացաւ, բայց ասավ երկիրը շխաղացաւ: Կաղմիակցութիւնք՝ մանաւանդ հիւսիսային կողմերը՝ իրարու-

դէմ ելան . եւ թագաւորականք՝ Նաբոլէսնեաններէն ու հասարակապետականներէն շարաչար վրէժ առին . խել մը բողջքականք ալ՝ իրրեւ հասարակապետականք սպանուեցան : Նաեւ բերդերն առնուն ալ բաւական դժուարութիւն ու արիւնհեղութիւն պատճառեց : — Նոյն միջոցին Գաղղիայի ու գաշնակցաց մէջ միակերպ բանակցութիւնք կ'ըլային , որոնք մեծ դժուարութիւն կը պատճառէին , որովհետեւ ալ աս հեղ գաշնակիցք՝ առաջին անգամուան պէս մեծանձնութեամբ չէին ուզեր վարուիլ : Աերջապէս կրցան միաբանիլ եւ Փարիզի երկրորդ խաղաղութեան գաշնիքը դրաւեցաւ (Նոյ . 20) , որոնք պայմանները հետեւեալներն են : 1. Գաղղիայի սահմանները՝ **1790**ին վիճակը կը դառնան , ուստի եւ թող կու տայ Ֆիլիփիվիլին , Մարիէնպուրիի ու Լանտաւի բերդերն իրենց շրջակայ տեղերովը , մինչեւ Լաւդէր գետը , նոյնպէս Խտալիայի մէջ Սաւոյայէն առնուած մասը (250.1) : 2. Հիւննինկէնի բերդը հիմնայատակ կը քանդուի : 3. Գաշնակցաց զօրքերէն **150,000** հոգի՝ հինգ տարի Գաղղիայի հիւսիսային ու արեւելէան սահմանները տասնութիւնը բերդերովը պիտի բռնեն . եւ նոյն զօրքերը Գաղղիայի ծախիւքը պիտի պահուին : 4. Գաշնակցաց ըրած ծախքին դիմացը եւ Գաղղիայի սահմանները նոր բերդեր շինելու համար , Գաղղիայիք որոշ պայմանաժամերով՝ **700** միլիոն ֆրանգ պիտի վճարեն : Ասոնցմէ զատ որոշուեցաւ որ ետ տրուին՝ Նաբոլէսնին իր արշաւանաց ատենները աշխարհակալած տեղերէն բերած արուեստից ու ճարտարութեանց յիշատակարանները , զորոնք Փարիզի առաջին խաղաղութեան գաշանց ատենը՝ գաշնակիցք չէին ուզած ետ առնուուլ :

**262.** Ընդհանուր տեսութիւն եւ Նաբոլէսնին մահը : Առ կը գոցուի ան արտաքոյ կարգի տեսարանը , որն որ **1789**ին սկսելով , քառորդ զարեւ մ'աւելի չէ թէ միայն Գաղղիայի՝ հապա բոլոր Եւրոպայի կերպարանքը փոխեց եւ այնչափ արեան հեղեղներ թա-

իել տուաւ։ Թեպէտ եւ աս տեսարանին մէկ մասն է Ալիքնայի արքայաժողովը։ բայց որովհետեւ նոյնին որոշումներուն վրայ հիմնուած է քաղաքական հաւասարակշռութեան վերանորոգութիւնն ու Եւրոպայի հիմնական միմակը, անոր համար զանոնք յաջորդ Մասին մէջ յառաջ պիտի բերենք, մանաւանդ որ նոյներէն ոմանք հետեւեալ տարիները պատահած գեղքերուն պատճառ եղած են եւ կամ անոնց հետ կապակցութիւն ունին։ Միայն հստ միշտակենք ան նշանաւոր անձնն վախճանիր, որն որ վերցիւեալ տեսարանին ամենէն զիթաւոր զործովն եղաւ ու շատ տարիներ բովանդակ Եւրոպայի բախտն իր ձեռքն ունեցաւ, եւ որուն նման անձինք տիեզերական պատճութեան մէջ խիստ քիչ տեսնուած են։ Նոյն անձը՝ Նարովէն կայորը, Ռիխանոսի ամայի Ս. Հեղինէ կղզւոյն վրայ վեց տարւան շաբաքսորանաց ու սաստիկ գերութեան վշտաց մէջ կրած նեղութիւններուն եւ օգտագործի վատառովութեան տակ ընկճելով, ժամանակէն յառաջ իր կեանքը կնքեց (1821, Մայ. 5)։ Աւելորդ է առանց մարդու մը վրայ քննական տեսութիւն մ'ընել, որովհետեւ իր զործքերը՝ Երկայն ճառերէ աւելի ճարտարութեամբ ու գիւրբերոնելի կերպով իր խօսին։ Միայն աս զրոցենք որ Նարովէն՝ Մեծ մարդ էր, բասին բովանդակ ընդարձակութեամբը, — բայց հասարակօրէն նոյն ունունն ընդունովներուն բոլոր առաւելութիւններով ու պակասութիւններով, որով եւ որչափ զարմացողներ՝ զրեթե նոյնշափ ալ առեցողներ ունեցաւ, եւ զոցէ մինչեւ աշխարհքիու վերջը պիտ' որ առնենաց







